



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3318

28
P. 99 1880

2010

2001

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ

28
0.99

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Ամէն ըան փորձեցէք, ըարին ամուր բռնեցէք :



ԿՈՍՏԱԴՆՈՒՊՈԼԵՄ

Ե ՏՊԱՐԱՆԻ Ճ. ԱՐԱՄԵԱՆ

1880



36675

2012

բՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

Էջ

1—8

Քաղաքակիրթ աշխարհ ութեւտասն դար
յառաջ : Ծնունդ Քրիստոսի : Քրիստոնէու-
թեան ազգեցութիւնն աշխարհի վրայ : 4—5
Քրիստոնէութիւնն Աստուծմբ է : Այս
խնդրոյն կարեւորութիւնը : 5—8

ԳԼՈՒԽ Բ

ԱՅՍ ԽՆԴԻՐՆ Ի՞ՇԶՊԵՍ ԼՈՒԾՈՒԵԼՈՒ է 9—19

Աշխարհիս վրայ կան շատ կրօնքներ: Բոլոր
կրօնքներն անաչառ քննութեան տակ ձգուե-
լու են: Քրիստոնէութիւնն ընդունուելու կամ
մերժուելու է ապացոյցներուն համեմատ
զրս կ'ընծայէ :

8—15

Ապացոյցները քննուելու են պատշաճ կեր-
պով եւ ուշագիր, խոնարհ, անկեղծ եւ ա-
նաչառ ոգւով 14—19

ԳԼՈՒԽ Գ

ՄԻԹԵ ԱՆԿԱՐԵԼԻ ԿԱՄ ՄԱՀԱԿԱՏԱԼԻ ԿԱՄ
ԱՆՀԱՒՆԱԿԱ՞Ն է թէ ԱՍՏՈՒԱՆ ՄԱՄՆՈՒՈՐ
ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՄՅ ՏՈՒԱՆ ՀԱԼԱՅ ՄԱՐԴՈՑ 20—28

Ա.յս խնդրոյն վրայ անհիմն տեսութիւններ 20—22
 Անհնար չէ որ Աստուած մասնաւոր յայտ-
 նութիւն մը տուած ըլլայ մարդոց : 22—24
 Անհաւատապի չէ որ մասնաւոր յայտնու-
 թիւն մը տրուած ըլլայ մարդոց : 24—27
 Անհաւանական չէ որ Աստուածմէ մասնաւոր
 յայտնութիւն մը տրուած ըլլայ մարդոց, ե-
 թէ այնպիսի յայտնութիւն մը հարկաւոր էր: 27—28

Գ.ԼՈՒԽ Գ.

ՄԱՐԴԻԿ Ա.ՍՏՈՒԾՄԵ Մ.Ա.Մ.Ա.Ի.ՈՐ ՅԱՅՏՆՈՒ-
 ԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՕՇ ԵՆ 29—44
 Քրիստոսի տտեն աշխարհք կարօտ էր այս-
 պիսի յայտնութեան մը: Ասկրատ, Պղաստն,
 Պլինիոս, Կուինտիլիանոս, Սենեկա 29—40
 Աշխարհք հիմա ալ կարօտ է Աստուածմէ
 մասնաւոր յայտնութեան մը : 40—44

Գ.ԼՈՒԽ Ե

Ի՞նչ ՏԵՍԱԿ Ա.ՊԱՅՈՅՅՆԵՐ ԿՈՆ ՈՐ Ա.ՍՏ-
 ՈՒԱՆ Մ.Ա.Մ.Ա.Ի.ՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՏՈՒԱՆ է
 ՄՈՐԴՈՑ 45—55

Ապացոյցք. Ա. Պատմական ապացոյցներ. Բ. Նոյն
 էսէ Ա.Ե.Պարանելուն պարունակութենէն ապացոյցներ: 45—49
 Ա. Կոն պատմական փաստեր որ կը հաս-
 տառեն թէ Յիսուս Քրիստոս ութեւատոն
 դար յառաջ ապրեցաւ Պաղեստինի մէջ . 4.

Ա.յն մարդոց գրաւոր վկայութիւնն որ զՅի-
 սուս անձամբ տեսան. 2. Յովանեպոսի վկայու-
 թիւնը. 3. Երեւելի Հոռմայեցւոց վկայու-
 թիւնը. 4. Անհաւատափից վկայութիւնը. 5. Նոյն
 իսկ Քրիստոնէտկան եկեղեցիէն ծագած
 վկայութիւնը : 49—52

Բ. Կան պատմական փաստեր Քրիստոսի
 միջոցաւ աշխարհի վրայ եղած ազգեցու-
 թեան նկատմամբ. 1. Հազարաւոր արժանա-
 հաւատ անձանց վկայութիւնը . 2. Անաշառ
 պատմչաց վկայութիւնը: 52

Գ. Կան վկայութիւններ Քրիստոսի գերբ-
 նական յատկութեանց վրայ մեծաւ մասամբ
 Աւետարաններուն մէջ: Ա.յս գիրքերն հա-
 րազատ եւ արժանահաւատ են: 52—53

Գ.ԼՈՒԽ Զ

ԿՈՆ Ա.ՊԱՅՈՅՅՆԵՐ ԹԷ ԶՈՐՍ Ա.ԻԵՏԱՐԱՆ-
 ՆԵՐՆ Ա.ՐԱՐԵՒ ԳՐՈՒԱԾ ԵՆ Ա.Ա.Ջ.Դ.ԻՆ ԴԱ-
 ՐՈՒՆ Մէջ ՄՍ.ՏԹ.Է.ՈՍ, Մ.Ա.ՐԿՈՍ, ՂՈՒԿԱՍ ԵՒ
 ՅՈՎ.Հ.Ս.Ե.Ն.Ը Ա.ՌՈՒՆ Ա.ԻԵՏԱՐԱՆ.Չ.ՆԵՐԻՆ 54—71

Աւետարաններն Բ. Գ. Եւ Դ. գարերուն մէջ
 չգրուեցան: Երկու տեսակ ապացոյցներ :

Ա. Առաջին տեսակ ապացոյցները նոյն էսէ
 Աւետարաններուն մէջ կը գտնուին :

1. Լեզուն որով Աւետարանները գրուած
 են, 2. Անոնց յատուկ ոճերն, եւ 3. Պարունա-
 կութիւնն ապացոյց են անոնց հարազատու-
 թեանը : 55—85

**Բ. Երկրորդ տեսակ ապացոյցները ուսումնական
ապացոյցներ են :**

1. Նոր կրակարանի ժըրց հին ցանէլը : 59—60
2. Աւետարանաց հին նարքմանունիւնները : 60
3. Հին Ասորելին նարքմանունիւնը : 60
4. Հին Իրավական նարքմանունիւնը : 60—62
5. Աւետարանաց հին յեւագիշերնոր ուսումնական կան : 63—65
6. Հին հեղինակներու ժըրցնեւաց մէջ Աւետարան-
ներն բերուած զիայութեաններ . Տերուաղիանոս, Կը-
ղմէն Աղեւանդըաց , Երանոս, Պապիաս, Յու-
տինոս Քիայ , Պաղիարապոս , Իգնատիոս, Կուղէն Հը-
տամայեց : 65—69
7. Քըիստանեւանեւան առաջին, Երիբոր, Երրորդ և
արրորդ տարերուն մէջ հերետիկոս և անհասարա-
կիրեւ հարազար ժըրժ աւետարաննաց իւ ճանշային
Աւետարանները : 69—71

ԳԼՈՒԽ Ե

ԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ԹԷ ՄԵՐ ԱՅԺՄՈՒ ԱԽԵ-
ՏԱՐԱՆՆԵՐԸ ԲՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԸ ԳՅՐ-
ՈՒԱԾ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՆ 72—77

Գիտունք այժմու Աւետարաններն ու-
շադրութեամբ բաղդատած են հին ձեռագ-
րաց եւ նախկին դարուց մատենագրաց մէջ
Աւետարաններէն բերուած վկայութեանց
հետ : 72—75

- Ախոնց մէջ աեսնուած տարբերութիւննե-
րը շատ աննշան են : 75—75
- Աւետարաններուն մէջ փոխուսութիւն չէր
կընար մուծուիլ : 75—77

ԳԼՈՒԽ Ը

- ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՀԱԽԱՏԱԼԻ ԵՆ 78—101
1. Աւետարանիւն կարող եին ուղղութեամբ դէպել
և հշտիւնիւթիւնուն բնութագիր ու լւեցին : 79—82
 2. Աւետարանիւն անկեղծ և հշտագրակիւս մար-
տի եին, և յօժար՝ հշտագրակիւսը և հշտիւն-
իւթիւթիւնուն բնութագիր ու լւեցին :
- Աւետարանիչներուն անկեղծութիւնը յօյտ-
իի է, ա. Եղանակին որով կը խօսին իրենց
վրայ. բ. Եղանակին որով կը խօսին ժողո-
վըրդեան. գ. Ախոնց բարոյական վարդապե-
տութիւններէն. դ. Նոյն իսկ ժամանակին եւ
աեղին յորում, ըստ աւետարանչաց, աեղի
ունեցան Աւետարաններուն մէջ յիշուած-
դէպերը. ե. Եղանակին որով, ըստ աւե-
տարանչաց, պատահեցան այն դէպերն . զ.
Եղանակին որով աւետարանիչք կը պատմեն
դէպերը. է. Բնդհանուր համաժայնութենեն
եւ փոքր տարբերութիւններէն որ կը աես-
նուին Աւետարաններուն մէջ. ը. Նաեւ ասկէ
յօյտնի է որ, եթէ անոնք խարերայ ըլլացին,
այս խարէութենէն օգտատ չէին կընար մո-
կընկալել 82—90
3. Աւետարանիւն այնպիսի դէղ ու այնպիսի վէ-

հակե մէջ էին որ կը նային անյամբ +աջ ուելքակ ըլլալ
այն ուեղտերուն զըր ժըրած էն էրենց ժիշտերուն մէջ :

ա. Ականատես վկաներ էին այն դէպքե-
րուն. բ. Դէպքերը բազմատեսակ եւ բազմա-
թիւ էին. գ. Աւետարաններուն մէջ յիշ-
ուած դէպքերուն մեծ մասն այնպէս էր որ
անսնց վրայավ խարուիլ անկարելի էր ա-
ւետարանչաց. դ. Նաեւ հրաշքները զարս աւե-
տարանիչք կը պատմեն, այնպիսի գործքեր
էին որ աւետարանչաց կարելի չէր անսնց վրա-
յավ խարուիլ : 90—95

4. Կան ուրիշ ապացոյցներ որ կը հաստատեն Աւ-
ետարանները հաւատալի էն :

ա. Հրէից գիրքերէն ապացոյցներ. բ. Հր-
ամացեցի գիրքերէ ապացոյցներ, այսին-
քըն Պիզատոսէ, Տակիտոսէ և Պինիտոսէ
վկայութիւն. գ. Հին դրամներէ, միտալներէ
և արձանապրութիւններէ ապացոյցներ. դ.
Նախնի Քրիստոնէից վկայութենէն ապացոյց-
ներ. ե. Նոյն խոկ Քրիստոնէութենէ ապա-
ցոյցներ : 95—101

Գ. ԼՈՒԽ Թ.

Աւետարաններուն Արժանաչափանիթեն-
նէ ԳէՄ ԱՊ.ՅՈՅՑՅԵՐ ԿԱ՞Ն 102—145

Ա. Արդեօտ Աւետարաններ կերպ կը հերթէն իբրև
երբու հակառակն :

Աւետարանիշներն չեն ըսեր,

1. Թէ Աւետարանները Քրիստոսի կեհաց

կատարեալ պատմութիւնն են . 2. Թէ բոլոր
պարագաներով հանդերձ կը զրեն այն բա-
ները զորս կը յիշեն իրենց զրուածներուն
մէջ . 3. Թէ Աւետարաններուն մէջ պատմուած
դէպքերը ժամանակագրական կարգով զրած
են : 103—105

Աւետարաններուն մէջ գտնուած տարբե-
րութիւնները :

ա. Գլուխուոր դէպոց և վարդապէտութեանց վերա-
բերեալ հակառակներն ամենեւին չկայ Աւետարաննե-
րուն մէջ :

բ. Աւետարաններուն մէջ ժողոված ուարբներու-
թեանց մէժադայն ճառը դէպոց կը նայ, համայացութեանց
բերուել : 105—145

Գ. ԼՈՒԽ Փ.

Աւետարաններուն Արժանաչափանիթեն-
նէ ԳէՄ ԱՊ.ՅՈՅՑՅԵՐ ԿԱ՞Ն 144—151

(Շարժուականներ)

Բ. Պատմութիւնը կը հերթէ Աւետարաններ :

1. Պատմութիւնը չի հերքեր ինչ որ գըր-
ուած է Հին կտակարանին մէջ, ա. Աշխար-
հի ստեղծման նկատմամբ . բ. Մարդկային
ազգին նախնական ժամանակին նկատմամբ .
հին ժամանակագրութիւնը . գ. Պատմուական
երկրորդ մեծ ժամանակին նկատմամբ որ կը
ճգուի Մովսիսի մահուանէն մինչեւ Ռոբու-

մի թագաւորութիւնը . դ. Պատմական երրորդ մեծ ժամանակին նկատմամբ որ կը ձգդպի Յերօրովամի ապատամբութենէն մինչեւ ի կործանումն Երուսաղեմի տու Նարուգովոդոսորաւ . ե. Բարելոնի գերութեան եւ Հըրէից դարձին նկատմամբ . Վկայութիւն Բրոֆ . Ռոլինսընի :

144—125

2. Պատմութիւնը չի հերքեր ինչ որ զըրուած է նոր կաակարանին մէջ Հրէաստանի , Հրէից եւ անսնց զրացի ազգաց նկատմամբ : Երկու անհիմն առարկութիւնք :

125—151

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա

Ա.Ի.Ե.Տ.Ս.Ր.Ա.Ն.Ն.Ե.Ր.Ո.Ւ.Ն Ա.Ր.Ժ.Ա.Ն.Ը.Հ.Ա.Ս.Ո.Ւ.Թ.Ե.Ս.—
Ն.Ը Դ.Է.Մ Ա.Պ.Ա.Ց.Ո.Ց.Ց.Ն.Ե.Բ ԿԱ.՞Ն 152—147

(Շաբանակութիւն)

Դ. Գէրութիւնը կը հեր+է Սուրբ ժէր+ը : 152—154
 1. Սուրբիայն ճառաց ժէրութիւնը կամ ճառաւորա-
 կան ժէրությունթիւնը կը հեր+է Սուրբ ժէր+ը :
 Իմացական փիլիսոփայութիւն եւ Սուրբ
 զերք միեւնոյն նիւթոց վրայ չեն խօսիր :
 Սուրբ զրոց վարդապետութիւնք հակառակ
 չեն մարդկային մտաց բնութեանը : 154—159

2. Բարոյական ժէրութիւնը կամ բարոյական ժէր-
 ությունթիւնը կը հեր+է Սուրբ ժէր+ը :

Բարոյական փիլիսոփայութիւնը չի հերքեր
 առանաբանեայ պատուէրները :

Բարոյական փիլիսոփայութիւնը չի հերքեր

այն մեկնութիւնը զոր Յիսուս Քրիստոս աը-
 ւու տասնաբանեայ պատուէրներուն : 140—143

Բարոյական փիլիսոփայութիւնը չի հերքեր
 Քրիստոսի վարուց մէջ տեսնուած բարոյա-
 կան կատարելութիւնը : 145—144

Առարք զրոց բարոյականին դէմ քանի մը
 անհիմն առարկութիւններ :

144—147

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ

Ա.Ի.Ե.Տ.Ս.Ր.Ա.Ն.Ն.Ե.Ր.Ո.Ւ.Ն Ա.Ր.Ժ.Ա.Ն.Ը.Հ.Ա.Ս.Ո.Ւ.Թ.Ե.Ս.—
 Ն.Ը Դ.Է.Մ Ա.Պ.Ա.Ց.Ո.Ց.Ց.Ն.Ե.Բ ԿԱ.՞Ն 148—209

(Շաբանակութիւն)

3. Բնական ժէրութիւն+ կը հեր+է Սուրբ ժէր+ը:
 Բնական գիտութիւնք չեն հերքեր նոր
 կտակարանին վարդապետութիւնները : 148—150
 Բնական գիտութիւնք չեն հերքեր նաև նոր
 կտակարանին մէջ պատմուած հրաշքները : 150—155

ա. Բնական ժէրութիւն+ չեն ցուցներ նե բնա-
 կան օրէն+ և զըրութիւն+ որ կամ հարկաւոր կամ բացար-
 յակ են, և է բնե կամ ետակ անայլութէ :

բ. Բնական ժէրութիւն+ չեն ցուցներ նե Սուր-
 բած էրբ այս աշխարհու սուեղծեց, նեւ ուղէր՝ չեր
 ինար զըցն այժմու բնական օրէնժէրէն և զըրութիւն-
 ներէն արքբեր օրէնոց և զըրութիւնն ներ+եւ դնել :

գ. Բնական ժէրութիւն+ չեն ցուցներ նե արտէ
 բնական օրէն+ և զըրութիւն+ այնուեւ ուբաղչն եւ ու-
 ներէլ չեւ որւէից նպատակի համար կեցնել կամ ժո-
 դոիւել անոնց ներդորժութիւնը :

դ. Թէւ Ենթաթրւն + նէ Նէ-Շահան աշխարհի ար-
դէ օքնունե՞ն անյալցով են , առակա-ին բնական գի-
տունե՞ն + զն ցողներ նէ Ա-Եղարանէրւն մզ
պարմած հրաշները իւղանեն կամ իւ ջնջեն կամ իւ
բանաբարեն այն օքնաց մի : 155—161

Թէ բնական գիտութիւնք կը հերքե՞ն Հին
կատարանը, այս խնդիրն ուղիղ լուծելու հա-
մար հարկ է Հին կատարանն եւ բնութիւնը
միանգամցն ուղիղ մեկնել :

Սուրբ գիրքը գծուարու կը մեկնուի, քան-
զի , ա. Սուրբ գիրքը կը բաղկանայ այլեւ-
այլ տեսակ գիրքերէ . բ. Կը խօսի շատ խո-
րին նիւթերու եւ բարձր ճշմարտութեանց
վրայ . գ. Քիչ խօսքերով շատ բան կը հաս-
կցնէ . դ. Գրուած է ամէն տեսակ մարդոց
թէ ուսեկոց եւ թէ անուսից համար . ե. Սուրբ
գիրքը մեկնող մարդիկ իրենց յատուկ կար-
ծիքներն եւ տեսութիւններն ունին , եւ
երբեմն միտեալ են այնպէս մեկնել Սուրբ
գիրքը որ համաձայն ըլլայ իրենց կարծեաց
եւ տեսութեանցը : 161—166

Բնութիւնը գիւրաւ չի մեկնուիր, վասն զի,
ա. Շատ ընդարձակ է . բ. Բնութեան մզ
կան բաներ յորոց ոմանք այնպէս հեռու են,
ոմանք ալ այնպէս մանր են՝ որ աչքով չեն
տեսնուիր . գ. Բնութիւնը մեկնելու համար
պէտք է գիտնալ նիւթակոն աշխարհի ոչ
միայն այժմու այլեւ անցեալ վիճակը . դ.
Բնութիւնն ալ իր սքանչելիքն եւ գաղտնի զօ-
րութիւններն ունի . (ե) Բնութեան մեկնիշ-

ներն ալ ունին յատուկ կարծիքներ եւ են-
թագրութիւններ նիւթական աշխարհի վրայ,
եւ յաճախ միտեալ են այնպէս մեկնել բնու-
թիւնն որ իրենց ենթադրութիւնները հաս-
տատուին : 166—168

Բնագիտք շատ անգամ սխալած են նիւ-
թական աշխարհը մեկնելու տաեն : 168—171

Զկայ բնութեան վրայ մեկնութիւն մը որ
կը հերքէ Սուրբ գրոց մէկ ուղիղ մեկնու-
թիւնը : 171—175

Աշխարհի արարչագործութեան վրայ Սուրբ
գրոց նկարագրութիւնը .

ա. Աշխարհին արդէ կարդ ու կաղաքուածին վրայ Է՞նՆ
իւ սորվեցնէ Ս.սուսանացաւանը : 174—175

բ. Ի՞նչ էս սորվեցնէ Ս.սոսանացաւանը սկզնական
նէ-նիւ վրայ որմէ կաղաքուած երին + և երիւր եւ
հոյսերով ու շնչարուներով : 175—177

գ. Ս.սոսանացաւանը է՞նՆ իւ սորվեցնէ նկարամբ
եղանակին սորվ Ս.սոսանած սորվեցն երին + և երիւր,
ուսունիւն և շնչարուներն սկզնական նէ-նիւ : 177—178

դ. Ս.սոսանացաւանը է՞նՆ իւ սորվեցնէ նկարամբ
ժամանակին յորուած Ս.սոսանած սորվեցն սկզնական նէ-նիւ
որմէ յուսուց երիւր պատրաստուեցաւ մարդկային որդին
ընակունեան համար : 178—179

ե. Սուրբ գիւր է՞նՆ իւ սորվեցնէ նկարամբ ժա-
մանակին յորուած , և նկարամբ կարդին սորվ , բոյս +
և անսունու + և մարդ սորվեցնեցաւ : Մեկնութիւնը
եւ բացատրութիւնք քանի մը երկրաբանից ,
Հիշգոզի , Տէյնացի , Կիւցոցի եւ Միլլըրի : 179—190

զ. Սուրբ գիւր մարդկային աղջին հնաւնեանը վրայ

- Է՞նչ կը սորէլէցնէ : Մարդկային ազգին հնութեանը վերաբերեալ առարկութեանց պատասխան : 190—200
- Է Սարդի ժերէւ ճարդիային աղջին ծափմանը վրայ Է՞նչ կը սորէլէցնէ : Մարդկային այլեւացը ցեղերուն նոյնութեան ապացոյցներ : 200—205
- Նոհեննաց ժըշտներուն բաշնդակութեալ : 205—209

ԳԼՈՒԽ Ժ. Գ.

- ՀԻՆ ԿՑԱԿԱՐԱԾԻՆ ՄԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ,
ԲՈՒՈՐ ՄԱՐԴԱՐԵՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍ-
ՏՈՒ Վ. Բ. Ա. Կ. Կ. Ս. Ա. Ր. Պ. Ա. Զ. 210—220
- ՄԵԽԻՍԵՐ վերաբերեալ մարդարէութիւնը
ըստւեցան գարերով յառաջ քան Քրիստոսի
աշխարհք գալը : 210—214
1. Սպազոյ ՄԵԽԻՍԵՐ վերաբերեալ մար-
դարէութիւնը շատ են : 211—212
2. Ս. յս մարդարէութիւնը շատ մանր պա-
րագաներ կը յիշեն նկատմամբ ժամանակին
յորում պիտի գար ՄԵԽԻՍԵՐ, նկատմամբ ա-
նոր կարապետին, նկատմամբ տեղւոյն ուր
ՄԵԽԻՍԵՐ պիտի ծնէր. նկատմամբ զարմանալի
գիպաց որ աեզի պիտի ունենային անոր
ծննդեան ատենը, նկատմամբ անոր սերնդեան
ըստ մարմնայ, նկատմամբ պաշտօններւն զոր
պիտի կատարէր իբրեւ մարդարէ, քահանայ
եւ թագաւոր, նկատմամբ անոր մերժուելուն
ի Հրէից : 212—218

- ՄԵԽԻՍԵՐ վերաբերեալ մարդարէութիւննե-
րէն սմանը հակասական կը թուին : 218—219
- Ի՞նչպէս կարելի է մեկնել չին կտակա-
րանին մարդարէութեանց եւ Քրիստոսի կե-
նաց պատմութեան մէջտեղ զարմանալի հա-
մաձայնութիւնը : 219—220

ԳԼՈՒԽ Ժ. Գ.

- ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԱՐԵ-
ԼՈՒԹԻՒՆԸ 221—257
- Քրիստոսի գերազանց յատկութիւններէն
ոմաննը : 221—228
1. Քրէսոս կառարեալ եր եր բուր յարաբերու-
թիւններուն մէջ առէլ ճարդոց հետ : 228—230
2. Յիսոս կառարեալ եր բուր եր յարաբերու-
թիւններուն մէջ առ Հայր Աստված : 250—252
- Քանի մատարկութիւնը Քրիստոսի կա-
տարելութեանը գէմ : 252—255
- Քննադատից ոմանց վկայութիւնը Քրիստո-
սի կատարելութեան նկատմամբ . Պայրըն,
միուուտ, Տէ Վէդգէ, Հէկէլ Գարլացը, Նաբո-
լէսն Պոնաբարդ, Բուսոյ, Կէօթէ, Շգրաւս,
Բընան : 255—255
- Քրիստոսի բարոյական կատարելութիւնն
ուստի յառաջ եկաւ : 255—257

ԳԼՈՒԽ Ժ. Ե

- ՅԻՍՈՒՍ ԻՐԵՆ ՀԱՄԱՐ Ո՞Վ ԸՍԱԿ Թէ էր 258—254
- Յիսուս իրեն համար ըստ թէ , 1. Մարդու-

Ճ. Զ.

ՀԱՅՈՒՆԵՆ . ա. Բուն Քրիստոնի վկայութիւնն ,
բ. Յիսուսի հրաշքներն անձամբ տեսնող եւ
ի գիր տւանդող անձոնց վկայութիւնը : 280—284

ԳԼՈՒԽ Ժ. Բ

ՔՐԻՍՏՈՆԻ ԱՍՏՈՒՄԾԱՑԻՆ ԳՈՐԾԸ 285—292

1. Յիսուս ըսաւ . 1. Թէ պէտք հիմնէր Աստանու-
րութիւն ճ որոյ նախաւորն ինչ պէտք ըլլար . 2. Թէ
այս Աստանուրութիւնը պէտք ըլլար հոգեւոր . 3. Պէ-
տք ըլլար ոչեւլըրական . 4. Պէտք ըլլար հշոնջնաւոր .
5. Թէ Յէսուս այս նախաւորութիւնը պէտք հիմնէր ,
ընդունակիւր և յաւելըժայնէր անսովոր և բուլըրովին
սրբաւոյ կարծէ եղանակաւ : 285—289
6. Քրիստոնի խորհուրդը կառարեալ էր Երբ առա-
ջին անժամ հրատարակեց զայն աշխարհի : 289—290
7. Դիտողնեան արժանի է նաև հանդարդ և
կարահ սին որով Յիսուս է ժործ դրաս էր խորհուր-
դը :

290—292

ԳԼՈՒԽ Ժ. Թ

ՔՐԻՍՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԸՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՅԱ-
ՀՈՂՈՒԹԻՒՆԸ :

293—307

1. Մէջուներն որովէ Յիսուս իւրաքանչար հիմնէլ հո-
գեւոր , ընդհանուր և յաւելական նախաւորու-
թիւն ճ : 293—295
2. Քրիստոնի յեւնաբիւթեան յաջողութեան դէմ
հաւատառող զօրութիւնն : 295—301
3. Քրիստոն կարող եղած է ժործ դրաս էր խոր-

Ճ. Ե.

Հուրդը , և արդեւամբ հիմնէլ ընդհանուր հոգեւոր
թագավորութիւն ճ :

Քրիստոնէութեան զարմանայի տարա-
ծումը : 501—507

ԳԼՈՒԽ Ի

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ Ա.ԶԴԵՑՑՈՒԹԻՒՆԸ 508—527

Քրիստոնէութիւնը պատասխանառու է այն-
պիսի գործերու համար միայն որ անոր վար-
դապետութիւններուն եւ ոգւյն համաձայն
կը կատարուին :

Ա. Քրիստոնէութեան ընդհանուր աղբեցութիւնն
աղեաց կը ու : 1. Հարսութիւն . 2. Դաստիարակու-
թիւն . 3. Աղքային հաստատութիւններ : 510—521

Քրիստոնէութիւնը չարիք մը գործմած է : 521—522

Բ. Քրիստոնէութեան աղբեցութիւնը հարդաց սէր-
ուեւուն մէջ :

ԳԼՈՒԽ Ի.Ա

Ա.ՊԱ.ՅՈՒՅՑ ՄԱՐԴԱՐԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ :

Ի՞նչ են մարդարկութեանց աղացոյցները , 528—529

Ա. Մէսիայի վերաբերեալ մարդարկութիւնն : 529—530

Բ. Հրեեց աղքին վերաբերեալ մարդարկութիւնն :
Մարդարկութիւնը վերաբերեալը 1. Դիպաց որ
պէտք պատահէին նախ ուն զիտաւուն Մէսիայի . 2.
Եղանակին որով պէտք վերաբերեալն Հրեեց ընդ Քրիս-
տուսի . 3. Երանապատի կարծանան . 4. Հրեեց աղա-
ցայ վիճակին :

530—536

(q)

- Գ. Քըիսուսսի Աստվածաբնեան ժամալման և գո-
րաց վէրաբերեալ հարդարեան-նիւն+ : 556—557
- Դ. Սանառուր ժամալոց և աղջոց վէրաբերեալ
հարդարեան-նիւն+ :
1. Տէրոսէ , 2 Նիւսէէ , 3. Բաբելոնէ վէրա-
բերեալ հարդարեան-նիւն+ : 558—554
 - Վերսոյիշեալ մարդարէութեանց վրայ քանի
մը զիազպութիւն+ : 554—552
- Եաւ Յանականաւառու զման Ա և Յանական
Եաւ Կանա Գ. ԼՈՒԽ ի թաք աղջար մազու
Հանական օրու և ճանձեան առաջարար
ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱ.ՍՍԱ.ՏԵ ՍՈՒՐԵ Գ.ԲՈՑ
Ս.ՍՈՒ.Ա.ԾՈ.ՑԻՆ ԾԱ.Գ.Ա.Մ.Ը. 555—572
- Ա. Սուրբ Քիր+ և բնութիւնն էրը հը նմանէն
Եաւակին հովանէն ուրէ կուսացանն շարուէն+ : 555
- Քանի մը զիազպութիւններ .
1. Սուրբ գիրք եւ բնութիւնը , երկուքն
ալ , կը սորվեցնեն շատ բաներ որ էապէս
հարկաւոր են մարդոց : 555—556
 2. Սուրբ գիրք եւ բնութիւնը , երկուքն ալ ,
կը վարձատրեն իրենց փութաջան աշակերտ-
ներն աւելի փառաւոր յայտնութիւններով : 556—557
 3. Սուրբ գիրք եւ բնութիւնը , երկուքն ալ ,
կը յայտնեն այնպիսի ճշմարտութիւններ ո-
րոնց չեն կրնար լիովին հասու լուլալ սահմա-
նաւոր միաք մարդկան : 557—558
 4. Սուրբ գիրք եւ բնութիւնը , երկուքն ալ
իրենց աշակերտներէն կը պահանջեն խոնարհ
եւ հլու ողի : 558—559
 5. Նոյն էսէ Սուրբ Քրոց և բնութիւնն վարու-

- պէտու-նիւններուն մէջ համայնաւնիւն էայ շատ բա-
ներու նկարացը : 559
1. Սուրբ Քիր+ և աչ մէսուց հակառական է
բնութիւն :
 2. Սուրբ գիրք եւ բնութիւնը միանգամացն
կը սորվեցնեն թէ իայ Արտէլ ճը . 3. Թէ իայ
Քառական Արտէլ ճը . 4. Թէ իայ Արտէլ ճը
Գոյն . 5. Թէ աշխարհի Արտէլ ճը Գոյն շայուսը իւ
հասալուէ զայն . 6. Թէ Արտէլ աւ Գոյն ընդհա-
նուր այլ և անառուր էնուրով իւ հասալուէ զայնիուն .
 7. Թէ Արտէլին հասալուրունիւնը աւ Գոյն նիւնա-
կան այլ բարոյական է . 8. Թէ հանդելյալ աւ
երբէ մէջ ասրուց վիճակ պէտք որ շատ իւն-
իւն գործն ասրուէ այս աշխարհին մէջ . 9. Թէ ասրու-
իւնին աղիւ մը պատուր է . 10. Թէ ասրուէ վէն կո-
րու ալուրէ զիւնն+ այս աղուկանեալ վիճակին . 11.
Թէ պէտք ըլլոյ ահաւոր և որուր բարուստուն ճը : 559—572

Գ. Լ. Ո. Խ. Ի. Գ.

ՆՅՅ ԴՍԿ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ-
ԹՈՒՆԸ ԿԸ ՀԱ.ՍՍԱ.ՏԵ Ա.ՆՈՐ Ա.ՍՈՒ.Ա.ԾՈ.ՑԻՆ ԾԱ-
ՊՈՒՄԲ

- 573—595
- Քանի մը զիազպութիւնք .
1. Սուրբ Քրոց մէջ բնու միալընն+ կամ հու-
նութիւնն չին+ : 574—575
 2. Ինչ բարոյական և կրօնական ճշմարտութիւնն որ
իւ բունաւուրէ ուրէլ ուրէլ իւ բունաւուրէ իւ բունաւուրէ իւ բունաւուրէ Սուրբ Քրոց մէջ : 575—576
 3. Սուրբ Քիր+ իւ պարունակէ ու միայն Բուլը

բարոյական և հոգեւոր ճշմարտութեանեւը ու ուրեւ
երաց մէջ իւ քոնուին, իւ պարագանէն նաև շատ ճշլ-
ճարտութեանեւը ու ուրեւ ուրեւից իւ օնական կամ ժե-
տասկայական դրսութեան մէջ չեն քոնուեւը :

377

4. Սուրբ ժերտ իւ պարագանէն բուլը բարոյական և
հոգեւոր ճշմարտութեանեւը ուրաց կարու եւ մարտէի, 577—578

5. Սուրբ ժերտ բուլը ժեկաստոյական ժերտերէն յայս
և ուղբերէն, ու մեղե կորեւոր և պեղանէ ճշմարտութ-
եանեւը իւ յայտնէ այնուին պարու կերպով, ու ամէն
մարտ կրնայ հասովածը :

378

6. Սուրբ ժերտ իւ յայտնէ մարտոց կարաբեալ Սուր-
բան ճը :

578—580

7. Սուրբ ժերտ իւ մէկնէ զայտարկն, իւ պարագանէն
այնունի վերբերեալ ամենայը մարտոց հարցմանց, 580—585

8. Սուրբ ժերտ իւ յայտնէ մարտոց կարաբեալ ժըր-
իւթեան ճը :

585—588

9. Սուրբ ժերտ իւ յայտնէ նաև միջոցներ որովէ իւր-
այ յեւու բերուել այս կարաբեալ ժըրիւթեանը :

Այս միջոցները կատարեալ եւ բառական են
գործել մարդոց փրկութիւնը :

588

1. Ս.մէն մարտ կարու և Ս.մէրաբանին մէջ յայց-
ան միջոցները ժորժադրել, որդեսնի կապահ աշուրէ
ժուտ և կարաբեալ օրհնութիւն վայելէ :

588—590

2. Միջոցները այս Ս.մարտած պէտք ժորժադրէ՝ մար-
տոց լարմանուն ժըրիւթեանը ժորժելը բարական են: ա.
Կարաբեալ բարոյական օրէն+ . բ. Կարաբեալ բարոյա-
կան օրէնսի . գ. Կարաբեալ Փրկութը . դ. Կարաբեալ
գործացնութեան ճը :

590—595


ԳԼՈՒԽ ԻԴ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

396—401

Ա. Ը Բ Ե Պ Ա Կ

Էջ	Տաղ	Սիսակ	Ուղիղ
254	50	ՑԱՀԱՐԵ	ԿԵՈՐԵ



III

III. 111. P.

III - 606

III. 111. P.

III. 111. P.

III. 111. P.	III. 111. P.	III. 111. P.	III. 111. P.
III. 111. P.	III. 111. P.	III. 111. P.	III. 111. P.

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ Ա.

ԿԱՐԵՒՈՐ ԽՆԴԻՐ ՄԸ

Իբր ութեւտասն դար առաջ Հռոմայեցի կայսերք
իրենց իշխանութիւնը տարածեցին բոլոր քաղաքա-
կըրթեալ աշխարհի վրայ, այնալէս որ անոնց տէ-
րութիւնը հասաւ իր զօրութեան վերջին ծայրը:
Այս ժամանակը որուն վրայ կը խօսինք՝ մտաւորա-
կան զարգացման կողմանէ նշանաւոր էր: Կիկերոն
կ'ըսէ թէ ուրիշ որեւէցէ ժամանակի մէջ այնչափ
երեւելի անձննք երեւած չեն որչափ երեւեցան իր
դարուն մէջ: Արդարեւ այն ժամանակը Հռոմէա-
կան մատենագրութեան սակեղին դարն էր, բայց
նաեւ բարուց ապականութեան կողմանէ նշանաւոր
դար էր: Նոյն խոկ այն դարուն մատենագիրք
յայտնի կը նկարագրեն իրենց ժամանակին բարուց
ապականութիւնը: Յոպնաղ կ'ըսէ թէ այն դարուն
մարդոց մոլութիւններն եւ ոճիրներն այնչափ շատ
էին, որ ապագայ սերունդք չէին կրնար նոր մոլու-
թիւն եւ նոր ոճիր աւելցնել անոնց վրայ: Արդի
սկասմիչք կը հաստատեն զայս: Բընան կ'ըսէ, «Մո-

Եղնութիւնը եւ անդժութիւնը կը տիրէին, եւ ճշմարիտ գժոխք ըրած էին զշռոմ»:

Հռոմէական պետութեան փառաց, մտաւորական յառաջադիմութեան եւ բարոյական ապականութեան այն դարուն մէջ այն պետութեան աննշան մէկ գիւղը ծնաւ մանուկ մը որ Յիսուս կոչուեցաւ: Այս մանկան մայրն անոր ծննդեան պարագաներուն նկատմամբ զարմանալի բաներ կը պատմէր, բայց մարդիկ առհասարակ զանի հիւսան մը որդին կը համարէին: Այս մանուկն իր երիտասարդութեան ժամանակ հիւսնութեան պարապեցաւ, եւ, ինչպէս կը վկայեն անոր դրացիք, անուս էր (Մարկ. Զ. 5, Յովէ. Է. 15): Երբ 50 տարուան եղաւ, սկսաւ այցելութիւն ընել իր հայրենեաց գիւղերուն, եւ ժողովուրդը կը թել: Զարմանալի բաներ կ'լսէր իր անձին եւ իր գործին վրայ: Ոմանք հաճութեամի մտիկ կ'ընէին անոր խօսքը, ուրիշներն արհամարհանօք կը վարուէին անոր հետ. ոմանք ալ մահու չափ կը հալտածէին զանի: Անոր քարոզութեան ժամանակն այնչափ կարճ եղաւ, որ ըստ մարդկային տեսութեան կարելի չէր մեծ գործ կատարել այնչափ կարճ միջոցի մէջ, վասն զի երեք տարի եւ քանի մ'ամիս միայն ժամանակ ունեցու կը թելու ժողովուրդը, եւ այնուհետեւ խաչի վրայ պատճենուեցաւ:

Սրդ, ինչ կրցաւ ընել այն մարդն որոյ ծագումն այսպէս խոնարհ էր, որոյ արտաքին պարագաներն այսպէս աննպաստ էին, եւ որոյ կեանքն այնչափ կարճ եղաւ: Այս խոնարհ եւ աննշան մարդն ինչ ազգեցութիւն ըրաւ այն մեծ տէրութեան վրայ ուրածութիւն մէջ նշանաւորագոյն եւ աշխարհիս վրայ առաւելագոյն ազգեցութիւն ընալ գէտք՝ Քրիստոսի յաշխարհ գալուսան է:

ԿԱՐԵՒՈՐ ԽՆԴԻՐ ՄԸ

իր փառքովը լեցուց բոլոր աշխարհ, եւ որուն դէմ դնելու կարող զօրութիւն մը չկար երկրի վրայ: Նազմիրեցի Յիսուսին կեանքն եւ քարոզութիւններն ինչ տպաւութիւն ըրին այն ընդարձակ պետութեան ապականեալ բնակչաց վրայ: Անաշառ պատմութիւնը թողլ պատասխան տայ այս հարցմանց:

Հռոմայեցի կայսրը Յուլիանոս, որ իր թագաւորութեան բոլոր ժամանակն ի զուր ջանաց կործանել Քրիստոնէական հաւատքը, երբ կը մեռնէր, աչուրները դէպ երկինք վերցնելով ըստ . «Յաղթեցիր, ով Գալիլեացի:» Անուանի Գաղիացի պատմագիրը կիզայ կը ցուցնէ թէ Քրիստոսի Աւետարանը «տիրեց Յունաստանի, Հռոմի եւ բարբարոս Եւրոպայի:» Քրիստոնէութիւնն, իբրեւ թումբ, կեցուց մոլութեանց սոսկալի հեղեղը որ քաղաքակրթեալ աշխարհը կ'ողողէր: Հանեց աշխարհս բարուց այն ապականութենէն զոր յիշել իսկ ամօթէ: Երբ Հռոմէական պետութիւնն իր ապականութեամբը տկարացեալ ինկաւ հիւսիսային երկիրներուն բարբարոս ցեղերուն արշաւանաց եւ յարձակմանց ներքեւ, Քրիստոնէութիւնը միայն կարող եղաւ ընկերութեան չէնքը պահէր անկործան, եւ նախնի քաղաքակրթութեան պտուղները պահպանել: Շիլինկ անուն Գերմանացի փիլիսոփային պէս Քրիստոսի աստուածութիւնն ուրացողք անդամ կ'ընդունին թէ անցեալ պատմութեան մէջ նշանաւորագոյն եւ աշխարհիս վրայ առաւելագոյն ազգեցութիւն ընալ գէտք՝ Քրիստոսի յաշխարհ գալուսան է:

Յիսուսի ապրելէն եւ մեռնելէն հետէ ութեւտան դար անցաւ: Այն ատենէն մինչեւ ցարդ

ինչ զարմանալի բաներ պատահեցան : Այն ասենէն ի վեր աշխարհ մտաւորական, ընկերական եւ աղդային ինչ մեծ յեղափոխութիւններ կրեց : Յոյն փիլիսոփայից հաշակաւոր գործոցներն շատոնց գոյութեցան : Հռոմայեցւոց տէրութեան փառքը շատոնց ժիշտ, բայց Քրիստոնէութիւնը տեսեց այսութեւատան դարուց մէջ : Այնչափ զարմանալի փոփախութեանց մէջ Քրիստոնէութիւնը միայն մնաց անվիթար : Հին տէրութեանց եւ կրօնից աւերակաց մէջ Քրիստոնէութիւնը միայն մնաց : Քրիստոնէութեան ծագման աստեն աշխարհի տիրող մեծամեծ զօրութիւններն անցան գային, եւ Քրիստոնէութիւնը միայն, իրեւ կենդանի զօրութիւն, ազգաց եւ անհատից վրայ իր ազգեցութիւնը կը շարունակէ : Քրիստոնէութիւնը տեսաւ բուսնիլ եւ տճին այն մեծամեծ ժագաւորութեանց որ հիմա գրեթէ բոլոր աշխարհք կը կառավարեն : Քրիստոնի կրօնքն այս տէրութեանց սովորութիւններուն, օրինաց եւ սահմանադրութիւններուն վրայ այնակս ազգեցութիւն ըրած է, որ արդի նշանաւոր պատմիչներէն շատերը, ինչպէս կիզյ եւ ֆրառւա, կը խոսսովանին թէ արդի քաղաքակրթութիւնը Քրիստոնէութեան արդիւնք է : Քրիստոնէութիւնը դէռ այսօր կայ : Քրիստոնէութիւնը գեռ այսօր անպարտելի զօրութիւն է միլիսնաւոր անձանց սրաերուն եւ վարուց մէջ : Քրիստոնէութիւնը մինչեւ ցայսօր աղթեւր է սրմէ կ'առնէ արդի քաղաքակրթութիւնն իր բարձր գաղափարներն եւ իր մարդասիրական վսեմ սկզբունքները : Քրիստոնէութիւնը մինչեւ ցայսօր աղթեւր է ուստի կ'առնեն միլիսնաւոր մարդիկ հո-

գեւոր զօրութիւն կենաց պատերազմին մէջ անընկանէլի ըլլալու, միսիթարութիւն՝ վշտաց մէջ, եւ յոյս մահուան ժամուն :

Երբ այս բաները կը նկատենք, հարկ կ'ըլլայ մեզ հարցնել թէ ով էր նազովրեցին Յիսուս : Ոչ ոք կրնայ ուրանալ թէ Յիսուս անուն մէկն ապրեցաւ աշխարհի վրայ, նաեւ ոչ ոք կրնայ ուրանալ թէ Յիսուս առանց հարստութեան, առանց պատուոյ եւ աստիճանի, առանց հզօր բարեկամներու եւ դաշնակիցներու, յեղափոխեց զախարհ իր թագաւորութիւնը հաստատելով միլիսնաւոր մարդոց սրտերուն մէջ, եւ թէ բազում գարերէ հետէ ամենէն աւելի լուսաւորեալ եւ քաղաքակրթեալ ազգեր եւ ժողովուրդներ անոր հետեւող եղած են :

Ուրեմն, ով էր Յիսուս Քրիստոս : Եթէ ընդունինք թէ Յիսուս արդարեւ էր որդի Աստուծոյ ինչպէս ինք ըստ, անցելոյն եւ ներկային մէջ անոր Պարմանալի ազգեցութիւնը տարօրինակ չի թուիր մեզ : Իսկ եթէ, ընդհակառակն, ուրանանք ինչ որ Յիսուս ըստ իրեն համար, անկարելի է բացատրել անոր ազգեցութիւնն ազգաց եւ անհատից վրայ, եւ անցեալ ութեւտասն գարերու քաղաքակրթեալ աշխարհի պատմութիւնը կ'ըլլայ առեղծուած մը զոր ոչ ոք կրնայ լուծել :

Սրդ, Քրիստոս, ինչպէս ինք կ'ըսէր, արդարեւ որդի Աստուծոյ էր թէ ոչ, Քրիստոնէութիւնը զոր Յիսուս հիմնեց Աստուծոյ թէ մարդու գործ է :

Այս խնդիրը շատ կարեւոր է : Առողջ մտքի տէր մարդ չի կրնար ուրանալ թէ այս խնդիրն սոսկ իրեւ դադարական խնդիր զգուշութեամբ քննուելու ար-

ժանի է, վասն զի Քրիստոնէութիւնը դարերէ ի վեր սպասմութեան մէջ մեծագոյն զօրութիւններէն մին եղած է : Քրիստոնէութիւնն, ինչպէս ըսինք, մեծ ազգեցութիւն ըրած է ոչ միայն անհատներու բարուց վրայ, այլ եւ ազգերու անման եւ բարդաւաճման վրայ :

Հիւմ, Անդղիացի պատմիչը, թէպէտ անհաւատ էր, ստիպուեցաւ խոստովանիլ թէ Անդղիա իր ազատ հաստատութեանց եւ օրինաց համար պարտական է այն մարդոց որոնց բարքը շակուած էր Քրիստոսի Աւետարանով :

Մագոչ, ուրիշ համբաւաւոր Անդղիացի պատմիչ մը, միջին դարուց վրայ խօսելով, եկեղեցին կը նմանցնէ տապանի մը, որ խուարին եւ միրկալից ժամանակ պահեց այն սերմերը որոնցմէ բուսաւ տելի մեծ եւ աւելի վսեմ քաղաքակրթութիւն մը :

Պանքրիոդի, ամենէն երեւելի Ամերիկացի պատմիչը, բացայայտ կը ցուցնէ թէ Ամերիկա իր ազգային հաստատութիւններուն եւ օրէնքներուն համար պարտական է Քրիստոսի Աւետարանին : Նայն բանը կրնաց ըստիլ նաեւ ուրիշ լուսաւորեալ եւ քաղաքակրթեալ ազգաց համար :

Ուստի, Քրիստոնէութեան ծագումը մեծապէս կարեւոր խնդիր է անոնց համար որ կ'ուզեն քննել թէ ինչ պատճառներու ազգեցութեամբ յառաջ եկաւ արդի քաղաքակրթութիւնը : Ամէն խոհական պատմիչ հարկաւ պիտի քննէ Քրիստոնէութեան ծագումը :

Բայց Քրիստոնէութեան ծագումը լոկ պատճական խնդիր չէ, այլ կարեւոր խնդիր է մանաւանդ այս

դուրսու մէջ, վասնզի Քրիստոնէութիւնը ոչ միայն անցեալ դարերու պատմութեան մէջ յիշուելու արժանի դէսկր է, այլ դեռ կայ, եւ իր ապացոյցներով արժանի է վստահութեան եւ ընդունելութեան այս դարուս մարդոց :

Քրիստոնէութեան ծագման խնդիրը նաեւ ոչ միայն ընդհանուր ուշադրութեան եւ հետազօտութեան արժանի է, այլեւ մանաւանդ էրաւանչւու անչ վերաբերեալ խնդիր է, քանզի Քրիստոսի Սւետարանը որ հիմն է Քրիստոնէական հաւատոյ՝ կը խօսի ոչ այնչափ ազգերու, որչափ իւրաքանչիւր մարդու : Քրիստոնէութեան գլխաւոր նպատակն է ազատել իւրաքանչիւր մարդ մեղաց ապականութենէն եւ արդար Աստածոյ գատապարտութենէն : Քրիստոնէութիւնը կը յայտնէ թէ ուստի է մարդուս ծագումը, իւրաքանչիւր անհատ ինչ պարտքեր ունի, եւ ինչ բանի սահմանուած է : Կը քարոզէ մարդուս հոգւոյն անմահութիւնը, կը հաստատէ թէ որեւիցէ մարդու հանդերձեալ բաժինը պիտի ըլլաց կամ յակիտենական երանութիւն կամ յակիտենական թշուառութիւն : Իբր Աստուծոյ ձայն կը խօսի մեզի թէ ինչ ընել պարտինք յաւիտենական թշուառութիւնն ազատելու եւ անվախճան երանութիւնը ժառանգելու : Կը յայտնէ աշխարհի զՔրիստոս իբրեւ միմիայն եւ ամենաբաւական Փրկիչ մեղաւորաց : Կը հաստատէ թէ այս Փրկիչը բոլորովին կարող է ասլրեցնել բոլոր անոնք որ կ'ընդունին զանի հաւատով, եւ թէ չկայ ուրիշ մը որոյ ձեռքով մեղքէ փրկուիլ հնար է :

Ուստի, յայտնի է որ, եթէ Քրիստոս արդարեւ

որդի Աստուծոյ եւ յաստուածուստ զրկուած Փրկիչ
է, ինչպէս ինք կ'ըսէք, ամէն մարդու մեծապէս
կարեւոր է գիտնալ այս բանը, եթէ Քրիստոնէու-
թիւնն ստուգիւ Աստուծմէ է, մեզի համար վտան-
դաւոր է երկրայիլ անոր Աստուծմէ ծագած ըլլալուն
վրայ, եւ յաւիտենական մահ է մերժել անոր աստ-
ուածային վարդապետութիւնները :

Արդ, Քրիստոնէութիւնն Աստուծմէ է :

Ահա այս է ամենէն կարեւոր խնդիրը զոր պար-
տինք զգուշութեամբ քննել :

Իցի՛ թէ ամէնքս ալ կարող ըլլացինք օգնութեամբն
Աստուծոյ շիտակ լուծել այս խնդիրը :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՅՍ ԽՆԴԻՐՆ Ի՞ՆՉՊԷՍ ԼՈՒԾՈՒԵԼՈՒ Է

Աշխարհիս վրայ կան շատ կրօնքներ որ կը պնդեն
թէ Աստուծմէ են : Միթէ կարելի՞ է տանց բոլորն
ալ իրքեւ ճշմարիտ ընդունել : Անկարելի է, քանզի
այս այլեւայլ կրօնից հիմնական վարդապետութիւն-
ները բոլորովին հակառակ են իրարու : Ասոնց մէջ
կան տարբերութիւններ որ ոչ թէ երկրորդական այլ
հիմնական են . ուստի եւ անհնար է որ իրարմէ այս-
պէս տարբեր վարդապետութիւններ յառաջ եկած-
ըլլան միեւնոյն աղքարէ, այսինքն միմիայն ճշմա-
րիտ Աստուծմէ : Եթէ այս կրօնքներէն մին Աստուծ-
մէ է, միւսները չեն կրնար Աստուծմէ յառաջ եկած-
ըլլալ : Եթէ Պուտտայականութիւնը ճշմարիտ է, ա-
պա Քրիստոնէութիւնը սուտ է . իսկ եթէ Քրիստո-
նէութիւնը ճշմարիտ է, տալ Պուտտայականութիւնն
եւ Պրահմինականութիւնն եւ ուրիշ կրօնքներ սուտ
են :

Զէ պարտ կարծել սակայն թէ, եթէ շատ կրօնք-
ներէն միայն մին ճշմարիտ է, միւս կրօնքներուն մէջ
ինչ եւ իցէ ուղիղ վարդապետութիւն եւ օգտակար
բարոյական սկզբունք չեն գտնուիր. ընդհակառակն ,
կ'ընդունինք թէ բոլոր կրօնքներուն մէջ կան քիչ
շատ բարոյական եւ օգտակար վարդապետութիւնք
եւ սկզբունք, բայց եւ այնպէս այլ եւ այլ կրօնքնե-

րու մէջտեղ կայ այնպիսի մեծ եւ կիմսական տարբերութիւն եւ հակասութիւն, որ եթէ անոնցմէ մին Աստուծմէ է, միւսները չեն կրնար Աստուծմէ ծագում առած ըլլալ. ապա յայտնի է թէ աշխարհիս վրայ շատ սուտ կրօնքներ կան:

Որովհետեւ այս այսպէս է, ալէ՞տք է ուրեմն որ բոլորն ալ իբրեւ սուտ մերժենք. որովհետեւ այսչափ կրօնքներ յանիրաւի կը պնդեն թէ Աստուծմէ ծագում առած են, միթէ հետեւցնելու ենք թէ Աստուծմէ ծագում առած կրօնք բնաւ չկայ: Այսպիսի հետեւութիւն մը բոլորովին ընդդէմէ բանականութեան: Որովհետեւ աշխարհիս վրայ շատ կեղծդրամներ կը գտնուին, չի հետեւիր թէ ճշմարիտ դրամ ամենեւին չկայ: Որովհետեւ փիլիսոփայական սխալ դրութիւններ շատ կը գտնուին, չի հետեւիր թէ ճշմարիտ փիլիսոփայական դրութիւն ամենեւին չկայ: Բատ այսմ օրինակի ոչ ոք կրնայ ուղղութեամբ հետեւցնել թէ, որովհետեւ շատ կրօնքներ ստութեամբ կը պնդեն Աստուծմէ տրուած ըլլալ, ապա եւ ոչ մին Աստուծմէ տրուած է:

Բայց որովհետեւ այսչափ շատ սուտ կրօնք կան յաշխարհի, պարտինք զգոյշ ըլլալ. երբ անոնցմէ մին պիտի ընդունինք իբրեւ ճշմարիտ: Պարտինք խնդրել թէ բոլոր կրօնքները կ'ընծայե՞ն աստուծապարգեւ ըլլալու առաջցներ. եւ յետ քննելց զայնս խնամով եւ անաշառ, պարտինք մերժել այն կրօնքները որոնց աստուծատուր ըլլալուն բաւական փաստ չկայ, եւ ընդունել այն կրօնքը միայն՝ որ աստուծապարգեւ ըլլալու անժխտելի ապացոյցներ կ'ընծայէ: Այս կերպով միայն կրնանք ազատ ըլլալ թէ անտարի եւ

յիմարական նախապաշտումէ եւ թէ յամառ եւ անմիտ անհաւատութենէ:

Քրիստոնէութիւնը չոնի իբաւունք քննութենէ բացառութիւն պահանջելու: Արդարեւ Քրիստոնէութիւնը կը պնդէ թէ աստուծատուր կրօնք է, բայց միւս բոլոր կրօնքներն եւս նոյնպէս կը պնդեն: Արդարեւ մենք մեր նախահայրերէն ընդունած ենք Քրիստոնէութիւնն իբրեւ ճշմարիտ կրօնք, եւ մեր տղայութենէն յարգած ենք զայն իբրեւ աստուծային կրօնք, բայց Պուտտայականք եւ Պրահմենեանք եւս նոյնը կ'ըսեն իրենց կրօնքին համար: Ուշեմն, պարտինք զՔրիստոնէութիւնն եւս արկանել ընդ անաշառ քննութեամբ, եւ անոր աստուծային ծագման վերաբերեալ փաստերը մանր ի քնին առնուլ: Եթէ անբաւական կը գտնենք անոր փաստերը, պարտինք իբրեւ բանական մարդիկ մերժել զայն, բայց եթէ այն փաստերը բաւական կը գըտնենք, պարտինք ընդունել զայն իբրեւ աստուծատուր կրօնք:

Եթէ սք առարկէ ըսելով թէ, որովհետեւ շատ դարեր անցած են յորմէ հետէ Քրիստոնէութիւնն հաստատուած է, այլ եւս կարելի չէ քննել անոր ծագումը, եւ ստուգել թէ Քրիստոնէութիւնն է արդարեւ աստուծատուր կրօնք, այս առարկութեան պատտիսանելով կ'ըսենք թէ, Քրիստոնէութեան ծագման, տարածման եւ ներկայ վիճակին պարագաներն այնպէս են, որ հարկաւ բաւական ապացոյցներ գտնուելու են Քրիստոնէութեան աստուծային ծագումն հաստատելու կամ հերքելու:

Քրիստոնէութիւնն ուրիշ կրօնքներու պէս չհաս-

տառուեցաւ նախապատմական եւ առասպելական դարերու մէջ որ հիմա անթափանցելի մթութեան մէջ են, այլ Քրիստոնէութիւնը հաստատուեցաւ աշխարհիս լուսաւորեալ եւ քաղաքակրթեալ մէկ դարուն մէջ։ Նաեւ Քրիստոնէութիւնը նախ չքարոզուեցաւ բարբարոս եւ վայրենի ժողովրդեան մը որ անոր ծագման հետքերը եւ պարագաները պահպանելու անփոյթ գտնուէր, այլ Քրիստոնէութիւնը նախ հաստատուեցաւ աշխարհիս հռչակաւորագոյն քաղաքներէն միոյն, այն է Երուսաղեմի մէջ, եւ քանի մը տարի ետքը քարոզուեցաւ Հռոմ, Կորնթոս, Աթէնք եւ ուրիշ Երեւելի քաղաքներ։

Քրիստոնէութիւնը կը պնդէ թէ հաստատուեցաւ նորանշան եւ զարմանալի դէպքերով, որ կատարուեցան ոչ թէ ծածուկ տեղ կամ քանի մը բարեկամաց առջեւ միոյն, այլ հրապարակաւ եւ թնամեաց առջեւ, եւ քանի մը տարիներու միջոցին։

Որովհետեւ այս այսպէս է, կարող ենք քննել պատմական հիմք որոյ վրայ կը կենայ Քրիստոնէութիւնը։ Կրնանք քննադատութեան բովին անցունել Աւետարաններն որ այն զարմանալի դէպքերը կը պատմեն։ Կրնանք եւ պարտինք ուրիշ պատմական գիրքերու պէս անաշառ քննել Աւետարաններն, եւ այսպէս կրնանք որոշել թէ կմն բաւական պարագան ապացույցներ որ կը հաստատեն Քրիստոնէութեան աստուածային ծագումը։

Աւետարանները քննելով կրնանք որոշել թէ անոնց վարդապետութեանց մէջ կայ բան մը որ հակասական է ապացույցուած եւ ընդհանուր ընդունուած որ եւ իցէ ճշմարտութեան։

Աւետարանները քննելով կրնանք հասկնալ թէ անոնք ի մարդկանէ յօրինեալ հասարամի զիրքեր են, թէ Աստուածոյ ներշնչութեամբ գրաւած ըլլալու նշաններ ունին։ Կրնանք քննել թէ Աւետարաններն որպիսի եւ որչափ ընդարձակ ազդեցութիւն ունեցած են, եւ ութեւտան դարուց մէջ Աւետարաններուն աշխարհի վրայ թողած ազդեցութիւնն հետազոտելով կրնանք որոշել թէ արդարեւ այն գիրքերը գերբնական ծագում ունին թէ ոչ ։ Նաեւ կրնանք յանձննու մեր ստուգել Աւետարանին աստուածային ծագումը յետ ընդունելոյ զայն ի սրտէ, եւ այսպէս կրնանք համոզուիլ թէ Քրիստոնէութիւնը սնստի նախապաշարմաւմ է թէ աստուածային զօրութիւնն աղատելու զիարդիկ մեղաց գերութենէն եւ ասլականութենէն։

Քրիստոնէութեան չիմեադիրն իսկ չպահանջեց ի մարդկանէ հաւատք առանց քննութեան։ «Թէ եւ ինձի չէք հաւատար, » ըստ, « գոնէ գործքերուն հաւատացէք » (Յովկ. Ժ. 58)։ Եւ Պօղոս առաքեալ կ'ըսէ. « Ամէն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք » (Ա. Թես. Ե. 21)։ Արդ, Քրիստոնէութիւնը չի պահանջեր մենէ ընդունել զայն առանց ապացոյցներ աեսնելու թէ արդարեւ յաստուածուստ ծագեալ է։ Եթէ Քրիստոնէութեան ապացոյցներն անբաւական են, մերժենք զնա իրեւ մնապաշտութիւն։ Իսկ եթէ այն ապացոյցները բաւական համոզիչ են, ի սրտէ եւ չնորհակալութեամբ ընդունինք Քրիստոնէութիւնն իրեւ աստուածային յայտնութիւն։ Ապա յայտնի է թէ այս խնդիրը, թէ Քրիստոնէութիւնն Աստուծմէ է, սկարափ որոշուիլ ապացոյցներով։

Բայց յառաջ քան զսկանել մեր քննել ապացոյց-ները, հարկ է յիշեցնել ընթերցողաց թէ, ուղիղ ձամբով եւ վայելուչ ոգւով արժան է սկսիլ այս քննութիւնը: Ով որ պատուհանի մը ապահովյն ետեւէն կը նայի, կրնայ ամէն բան տեսնելինչէս է՝ եթէ մաքուր եւ ջինջ է ապակին: Այսպէս անկեղծ եւ անաշառ միտքը միայն կրնայ ուղիղ դատել Քրիստոնէութեան ապացոյցները:

Միջին դարուց երեւելի պատմիչը Հալամ իր ընթերցողաց մասնաւոր ուշադրութիւնը կը հրաւիրէ այն կամակոր յամառութեան որով մարդիկ երբեմն կ'ընդդիմանան ամենէն զօրեղ ապացոյցներու երբ այս ապացոյցները հակառակ են անոնց կրից կամ նախապաշտմանց: Պատմութեան մէջ այսպիսի շատ օրինակներ կան:

Կրնայ ըլլալ որ բաւական զօրեղ ապացոյցներ գըտնուին Քրիստոնէութիւնը հաստատելու, բայց եւ այնայս մարդիկ չհամոզուին անոր ճշմարտութեանը, վասն զի խնդիրը չեն քններ վայելուչ ոգւով: Կրնան սխալի հարեւանցի ոգւով մէկդի թողլով խնդիրն իրեւ անկարեւոր եւ հետազոտութեան անարժան, կամ ամբարտաւան ոգւով չանալով հասկնալ Քրիստոնէութեան խորհուրդներն որ քան զմարդկային միաս իւղեր են, եւ կամ նախապաշտման ոգւով չողելով ի քնին առնուլ բռլը ապացոյցները:

Որպէսզիկարող ըլլանք այս կարեւոր խնդիրը ճշգիւ լուծել, պարտինք նախ քան զամենայն քննել զայն ռւշտիւ ոգւով: Պարտինք ճանչնալ անոր կարեւուրութիւնը եւ պատրաստ ըլլալ տալ անոր ինչ ուշադրութիւն որ պէտք է խնդրոյն ճշգիւ լուծմանը

համար: Պարտինք փութով եւ ուշի ուշով ջանալ գիտնալ ճշմարտութիւնը, եւ պատրաստ ըլլալ ի գործ դնել ինչ ջանք որ պէտք է ճշմարտութիւնը գտնելու :

Պարտինք նաեւ այս խնդիրը քննել խնդրէն ոգւով: Արարիչը մարդոց պարգեւած է մտաւորական կարողութիւններ, եւ պէտք է որ այս կարողութիւնները գործածուին այս խնդրոյն քննութեան համար: Սակայն մարդոց մտաւորական կարողութիւնները սահմանաւոր են, եւ բաւական չեն կատարելապէս հասկնալու եւ բացատրելու բոլոր ճշմարտութիւնները: Անցեալ դարուց մէջ Սոկրատայ, Պղատոնի, Պագոնի, Բասգալայ եւ Նեւդոնի պէս նշանաւոր մարդիկ հասկցան եւ զգացին իրենց մտաւորական տկարութիւնը: Սոկրատ սովոր էր ըսել. Սա միայն դիտեմ որ բան չեմ գիտեր, Պագոն, որ արդի փիլիսոփայութեան հայր կը կոչուի, կ'ըսէ թէ մարդիկ գիտութեան թագաւորութիւնը մտնելու են այնպէս՝ ինչպէս Քրիստոս ըստ թէ մտնելու են երկնից թագաւորութիւնը, այսինքն փոքր մանուկներու պէս: Բնական աշխարհի օրինաց երեւելի հետազոտիչը, Նեւդոն, կը նմանցնէր զինք փոքր տղու մը որ քանի մը խիճ ժողված է ծովուն եղերքը, մինչ անոր առջեւ կայ դիտութեան անսահման ծով մը, որ դեռ ճանչցուած եւ քննուած չէ:

Քրիստոնէութեան ծագման խնդիրը քննելու առեն պարտինք ունենալ Սոկրատայ եւ Պագոնի խոնարհ ոգին, Աշխարհս ուր կ'ապրինք՝ լի է գաղտնեօք զրոս կատարելապէս մեկնելու անկարող եղած են ամենէն հանձարեղը ի մարդկանէ: Ի՞նչ մեծ

գաղտնիք է կենաց գաղտնիքը։ Ո՞վ կրնայ հասկնալ տնկոց, անասնոց եւ մարդոց կեանքը։ ո՞վ կրնայ հասկնալ թէ հոգին ինչպէս միացած է մարմարն հետ։ Ոչ ոք։ Ուստի եթէ բնական աշխարհի մէջ այսչափ անխմանալի գաղտնիք կան, զարմանալու չենք, երբ բարոյական եւ հոգեւոր աշխարհի մէջ եւս գաղտնիք կ'ելլեն մեր առջեւ։

Արդ , սրովհետեւ կարսղ չենք լուծել նոյն խոկ
բնութեան բազր գաղտնիքը , չմոտաբերենք քննել
Քրիստոնէութիւնը սա սնուոփի յուսովլ թէ կարող պի-
տի ըլլանք բալոր գժուարութիւնները փարատել եւ
ամէն դաշտնիք լուծել : Մանաւանդ պարտինք խոր-
հիլ թէ աստուածային յայտնութեան մը մէջ զըս-
նուելու են շատ բաներ որոնց չենք կրնոր հասու
ըլլալ մեր սահմանաւոր կարողութիւններով : Ռւասի
պարտինք քննել այս խնդիրն այն խոնարհ ոգևոր որ
ամէն ճշմարիտ փիլիսոփայութեան , ինչպիս նաեւ
ամէն ճշմարիտ կրօնքի ոգին է :

Պարտինք քննել այս խնդիրն անվեպն եւ անառաջու սպ-
ռալ : Կան մարդկիկ որ ուշադրութեամբ մտիկ կ'ընեն
ինչ որ կրնայ լառուիլ Քրիստոնէութեան դէմ : Անյագ
փափաքանօք կը կարգան Քրիստոնէութեան դէմ
դրուած գիրքերը , եւ իրենց միաքը կը պահեն ա-
մէն առարկութիւն որ կրնայ յարուցուիլ Քրիստո-
նէութեան դէմ :

Սրդարեւ աղէկ է որ խոհական մարդիկ ուշադրութեամբ քննեն այն փաստերը զոր թշնամիք մէջ կը բերեն Քրիստոնէութեան աստուածային ծագութնիւններքելու : Ասկայն կան շատեր որ Քրիստոնէութեան թշնամիներուն սուարկութիւնները միայն կարդալ

Եւ լսել կ'ուզեն , Եւ չեն քններ թէ արդեօք այն առարկութիւններն արդէն հերքուած են թէ ոչ . չեն ուզեր նկատել այն ապացոյցներն որ ի նպաստ են Քրիստոնէութեան : Ի՞նչպէս կարելի է այսպիսի մարդոց ուզիլ սրչել Եւ լուծել Քրիստոնէութեան ծագման խնդիրը : Անկեղծ եւ անաչառ չեն իրենց քըննութեան մէջ . չեն ուզեր երկու կողմն ալ նայիլ : Մենք զգուշանալու ենք այսպիսի նախապաշտումներէ , եւ քննելու ենք խնդիրն անկեղծ եւ անաչառ ոգևով , այսինքն Քրիստոնէութեան թէ ի նպաստ եւ թէ ընդդէմ բոլոր փաստերն եւ առացոցները լսելու պատրաստ եւ յօժար ոգւով :

Քրիստոնէութեան ծագման խնդիրը քննելու ա-
տեն պարտինք ունենալ մանաւանդ բարեպաշտ ոգի .
քանզի այս խնդիրը ոչ թէ տեսական , այլ գործնա-
կան խնդիր է . մեր ներկայ պարտուց վերաբերեալ
խնդիր է :

Կան մարդիկ որ զիբենք ողջամիտ կը կարծեն ,
բայց իրենց կրից բռնութեան ներքեւ են . այսպիսի
մարդիկ որչափ ուսեալ եւ արամիտ ըլլան , չեն կըր-
նար անաշառ քննութիւն ընել այս խնդրոյն վրայ :
Քրիստոնէութիւնը խստիւ կը դատապարտէ այսպիսի-
եաց ընթացքն , ուստի եւ անոնք յամաւութեամբ
կը հակառակին Քրիստոնէութեան : Քրիստոնէու-
թեան դէմ են , վասն զի Քրիստոնէութիւնն անոնց
դէմէ : Ամէն ջանք ի գործ կը գնեն ապացուցանել
թէ Քրիստոնէութիւնը սուտ է , ուստի եւ որչափ
հզօր փաստեր վերաբեր գիշեալ կարելի չէ հա-
մոզել զանոնք իրավունքաւունք ճշմարտութեան
վրայ : Աղէ մըստ շնորհ ԸՆԴՀԱՅԻ կամաւուսի սա խօսքին .



«Ամէն ովլ որ չար կը գործէ՝ անփկա լցուը կ'ատէ, եւ լցովն քովը չգար որ իր գործքերը չյանդիմանուին» (Յովհ. Գ. 20) :

Ապականեալ բարք եւ մոլի սովորութիւններ ահաւոր զօրութիւն ունին մարդկային միտքը կուրացնելու : Այս մարդը որ կու գայ քննել Սուրբ գիրքը միտքը դնելով թէ պիտի շարունակէ ընել ինչ որ գիտէ թէ ուղիղ չէ, եւ պիտի չուզէ ընել ինչ որ գիտէ թէ ուղիղ է, անտարակյս ճշմարտութենէն պիտի վրիպի, քանզի այնպիսւոյն միտքը ճշմարտութիւնը սիրելու եւ ընդունելու յարմար չէ :

Ընթերցողը յիշելու է նաև թէ միայն մեծ ոճիրներ եւ խոշոր յանցանքներ չեն որ կը խաւարեցնեն մարդուս միտքը եւ կը հեռացնեն սիրտը ճշմարտութենէ. ամբարտաւանութիւն, փառասիրութիւն, ագահութիւն, միով բանիւ անձնասիրութիւն եւ ուրիշ կիրքեր, որ արմատ գտած են մարդուս սրտին մէջ, ասոնք եւս կ'արգելեն զմարդ ճշմարտութիւնը գտնելէ : Այս կիրքերը մէկ կողմանէ կը հակեցնեն զմարդիկ հաւատալ այն անձանց որ կը շողոքորթեն զանոնք եւ թոյլ կու տան անոնց տեւել իրենց մեղանչական սովորութեանց մէջ, միւս կողմանէ կը նախապաշարեն անոնց միտքերն Սւետարանին դէմ որ խստիւ կը գատապարտէ զանոնք: Անգղիացի ազնուական մը, որ առաջ զեղծ անհաւատ էր, եւ ապա զղջալով հաւատաց Քրիստոսի, սովոր էր ըսել «Ապականեալ սիրու, ապականեալ սիրու մեծ առարկութիւն է Սուրբ գրոց դէմ» :

Այս կարեւոր խնդիրը քննելու ատեն ի բոլոր սըրտէ ընդունինք Քրիստոսի սա խօսքը . «Թէ որ մէկը

կ'ուզէ անոր կամքը ընել, » այսինքն Ս.ստուծոյ կամքը, « պիտի գիտնայ աս վարդապետութեանս համար թէ արդեօք Աստուծմէ է՝ թէ ես ինքիրմէս կը խօսիմ» (Յովհ. Է. 17): Որչափ որ արդէն գիտենք ճշմարտութիւնը, ընդունինք զայն, անոր համեմատ գործենք եւ անոր համեմատ վարուինք: Եթէ այսպէս ընենք, Ս.ստուած աւելի պիտի լուսաւորէ զմեզ, եւ աւելի պիտի յայտնէ մեզ ճշմարտութիւնը: Ս.ստուած կը սիրէ ճշմարտութիւնը, կը սիրէ նաև զանոնք որ կը փնտուն ճշմարտութիւնը: Ս.ստուած մոլորութեան եւ խաւարի մէջ կը թողու զանոնք միայն որ անօրէնութեան յօժարելով կը սիրեն ստութիւնն առաւել քան զժմարտութիւն, քանզի կ'ախորժին անիրաւութենէ :

ՄԻԹԵ ԱՆԿԱՐԵԼԻ՞ Է ԹԵ ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՏՈՒԱԾ ԸԼԼԱՅ 21
մասնաւոր յայտնութիւն մը տուած ըլլայ մարդոց ,
եւ մարդկային ազգին բոլոր պարտգաներն ի քնին
առնելով կ'ըսեն , թէ անհաւանական չէ թէ այսպիսի
յայտնութիւն մը արդէն Աստուծմէ տրուած է մար-
դոց : Այսպէս ըսողները պատրաստ են անաշառ քըն-
նել Քրիստոնէութեան աստուածային ծագման ա-
պացոյցները :

Հարկ չէր այսպիսի փիլիսոփայական տեսութիւն-
ներով ժամանակ կորսնցնել , վասն զի այսպիսի տե-
սութիւնք խնդիրը չեն կրնար լուծել : Խաւագոյն էր
մէկէն սկսիլ քննելու ստ պատճենական խնդիրը , թէ ար-
դարեւ տրուած է այնպիսի յայտնութիւն մը : Սա-
կայն մարդիկ պատրաստ եւ յօժար եղած չեն Քրիս-
տոնէութեան ծագումը քննելու սկսիլ այս պատմա-
կան խնդիրը քննելով : Ումանք ջանացած են Քրիս-
տոնէութեան աստուածային ծագման խնդիրը լու-
ծել ոչ ըստ վկայութեան պատմութեան զոր քննու-
թեան առնելչեն ուղեր , այլ ըստ անհիմն կարծեաց
եւ խորհրդոց իւրեանց : Բայց այս մարդիկ ալ հա-
մաձայն չեն իրենց մէջ : Ումանք կը հաստատեն ինչ
որ այլք կը ժխտեն , բայց ամէնքն ալ միարան են
յայսմ որ կ'ուզեն սահման գնել Աստուածոյ իմաստու-
թեան յայտնութեանը , եւ անոր զօրութեան ներ-
գործութեանը : Ամբարտաւանութիւնը որով սխա-
լական մարդիկ երբեմն կը խօսին կամ կը վարդապե-
տեն այս նիւթին վրայ՝ արդարեւ զարմանալի է : Ո-
ւմանք որպէս թէ կ'ուզեն խորհրդական ըլլալ Աս-
տուածոյ եւ ոնոր ճամբայ ցուցնել թէ ինչպէս գոր-
ծելու է : Որպէս զի մեր միտքը փիլիսոփայական
կոչուած այսպիսի անհիմն փաստարանութիւններով

ԳԼՈՒԽ Գ.

ՄԻԹԵ ԱՆԿԱՐԵԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՏԱԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՄԱԿԱ՞Ն Է
ԹԷ ԱՍՏՈՒԱԾ ՄԱՍՆԱՒՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՏՈՒԱԾ ԸԼԼԱՅ
ՄԱՐԴՈՑ

Այս խնդրոյն վրայ փիլիսոփայական շատ տեսու-
թիւններ եղած են , եւ թէ բանաւոր թէ անտեղի
առարկութիւններ հրատարակուած են :

Ումանք պնդած են թէ անհնար է որ Աստուած
մասնաւոր յայտնութիւն մը տուած ըլլայ մարդոց :

Այլք ընդունելով թէ Աստուած կարող է մաս-
նաւոր յայտնութիւն տալ մարդոց , ըսած են թէ
կարելի չէ որ այսպիսի յայտնութեան մը տրուած
ըլլալը հաստատելու բաւական զօրաւոր փաստեր
գտնուին , եւ թէ թէ եւ Աստուած այսպիսի յայտ-
նութիւն մը տուած ըլլայ , մարդիկ չեն կրնար ըս-
տուգիւ գիտնալ եւ համոզուիլ թէ այն յայտնութիւնն
արդարեւ Աստուածմէ տրուած է :

Այլք ընդունելով թէ աստուածային յայտնութիւն
մը հաստատելու բաւական զօրաւոր ապացոյցներ
կրնան արուիլ , պնդած են թէ հաւանական չէ թէ
այնպիսի յայտնութիւն մը արդարեւ տրուած է , ուս-
տի շատ կասկածանօք կ'ընդունին ինչ փաստ որ մէջ
կը բերուի աստուածային յայտնութիւն մը հաստա-
տելու համար :

Կան սակայն ուրիշ շատ հանճարեղ մարդիկ որ
կ'ընդունին թէ կարելի եւ հաւատալի է որ Աստուած

22 ՄԻԹԻ ԱՆԿԱՐԵԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՍՏԱԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՍՆԱԿԱ՞Ն է
եւ խօսքերով չնախապաշարուի Քրիստոնէական հա-
ւատոյ ապացոյցներուն դէմ, հարկ է համառօտիւ
քննել փիլիսոփայից առարկութիւններէն ոմանք, հաս-
կընալու համար թէ որչոտի անհին են անոնք :

Ոմանք կ'ըսեն թէ անհնար է որ Աստուած մասնա-
ւոր յայտնութիւն մը տուած ըլլայ մարդոց : Ինչո՞ւ
համար անհնար է : Այսպէս ըսողներէն իրաւունք
ունինք ապացոյց պահանջելու ի հաստատութիւն ի-
րենց խօսքերուն, վասն զի «Անհնար է» ըսել միայն
բաւական չէ, ոլէտք է ապացուցանել անհնարու-
թիւնը : Ապացոյց ունին : Ապացուցանելու համար
թէ մասնաւոր աստուածային յայտնութիւն մը ան-
հնար է, հարկ է նախ ցուցնել թէ Աստուած ան-
կարող է առաջնակի յայտնութիւն մը, կամ թէ
մարդիկ անկարող են այնպիսի յայտնութիւն մը ըն-
դունել Աստուած մէ :

Կայ փաստ մը թէ Աստուած անկարող է մաս-
նաւոր յայտնութիւն մը տալ մարդոց : Այսպիսի ^{այ}
փաստ մը չկայ: Երկրաւոր ծնողը կրնան իրենց կամքը
յայտնել իրենց զաւակներուն, եւ ո՞վ կրնայ պնդել
թէ երկնաւոր Հայրը չունի այն կարողութիւնը զոր
երկնաւոր հարք ունին: Ոչ ոք: Երկրաւոր թագա-
ւորք կրնան իրենց հրամանները հրատարակել իրենց
հպատակներուն, եւ կրնան իրենց կամքն յայտնել
անոնց, եւ ո՞վ կրնայ ցուցնել թէ թագաւորաց թա-
գաւորին կարողութիւնը նուազ է քան զնոսացն: Ո՞վ
կրնայ ըսել թէ ամենակալն Աստուած, թէ եւ ուզէ,
չի կրնար իր կամքը յայտնել իր հպատակներուն:
Ոչ ոք, որ կը հաւատայ թէ կայ ամենակարող եւ ա-
մենիմաստ Աստուած մը :

Թէ ԱՏՈՒԱԾ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՈՒԹԻՒՆ ՄԲ ՏՈՒԱԾ ԸԼՎԱՑ ՄԱՐԴՈՅ 23

Նաեւ ո՞վ կրնայ ցուցնել թէ մարդիկ անկարող
են յայտնութիւն մը ընդունել Աստուածմէ: Ի՞նչ ա-
պացոյց կայ այսպէս կարծելու: Եթէ մարդիկ փայ-
տի եւ քարի պէս անշունչ կամ անասնոց պէս ան-
բան ըլլային, անկարող կ'ըլլային այսպիսի յայտնու-
թիւն մը ընդունել Աստուածմէ: Բայց մարդիկ ոչ
անշունչ են, եւ ոչ անբան . ընդհակառակն, զար-
դարեալ են մտաւոր եւ բարոյական կարողութիւն-
ներով: Ուրեմն, ո՞վ կրնայ հաստատել թէ մարդիկ
անկարող են ընդունել եւ հասկնալ բարոյական եւ
հոգեւոր ճշմարտութիւններ, որ տնոնց հալորդուած-
են աստուածային յայտնութեամբ: Ո՞վ կրնայ ա-
պացուցանել թէ մարդիկ որ այնպէս հանձնարեղ են
արարածոց վերաբերեալ բաներ սորվելու՝ կարող
չեն սորվիլ Արարչին վերաբերեալ բաներ: Մարդիկ
որ այնչափ զարմանալի հմտութիւններ կը ստանան
բնական աշխարհի օրինաց վրայ, միթէ անկարո՞ղ
են նաեւ հոգեւոր աշխարհին օրինաց վրայ հմտու-
թիւններ ստանալու: Վերջապէս, ո՞վ կրնայ ըսել թէ
մարդիկ որ կարող են իրենց հեռաւոր բարեկամնե-
րէն եւ ծանօթներէն տեղեկութիւն ստանալ, ան-
կարող են հրաման մը կամ պատուէր մը ընդունել
իրենց երկնաւոր Զօրմէն: Փիլիսոփայք որ բոլոր այս
բաներն ապացուցանել կը խորհին՝ արդարեւ շատ
գժուարին գործի մը կը ձեռնարկեն:

Ճշմարիտ է որ Աստուած անսակման է, եւ մար-
դիկ՝ սահմանաւոր. եւ անտարակոյս սահմանաւոր
մարդոց անհնար է բովանդակ հասու ըլլալ անսահ-
մանին Աստուածոյ կամ գիտնալ անսր վերաբերեալ
ամէն բան: Բայց ուրիշ բան է կատարելապէս ճանչ-

24 Միթէ Անկարելի ԿԱՄ ԱՆՀԱՒԱՏԱԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՒԱՆԱԿԱ՞Ն է
նաև զԱՍՈՊՈՎԱԾ , եւ բոլորովին ուրիշ բան է անոր
վրայով ճշմարիտ տեղեկութիւն մը ունենալ : Ամե-
նեւին փաստ չկայ թէ Ա.ստուած չի կրնար հաղոր-
դել մարդոց այնչափ տեղեկութիւն որչափ պատ-
շամ կը թուի անոր կատարեալ իմաստութեանը . չկայ
նաեւ փաստ թէ մատառոր եւ բարոյական կարողու-
թիւններով զարդարեալ մարդը կարող չէ աստուա-
ծային յայտնութիւն մը ընդունել եւ օգուտ քաղել
անկէ :

Սակայն այլք կ'ըսեն թէ անհաւատալէ է որ մասնա-
ւոր յայտնութիւն մը տրուած ըլլայ մարդոց : Ի՞նչ-
պէս անհաւատալի է , եւ ինչո՞ւ համար անհաւա-
տալի է : Ոմանք կ'ըսեն . Այսպիսի յայտնութիւն մը
ընութեան հակառակ է , ուստի եւ անհաւատալի :
Բայց կը հարցնենք թէ որո՞ւ բնութեան հակառակ
է : Աստուծոյ բնութեանը : Ինչէ՞ն գիտենք զայս :
Այս փիլիսոփաներէն ուսանք կ'ըսեն թէ մենք չենք
կրնար գիտնալ Ա.ստուծոյ բնութիւնը : Եթէ ճշմա-
րիտ է որ չենք կրնար բան մը գիտնալ Ա.ստուծոյ
բնութեանը վրայ , ապա ի՞նչպէս կրնանք որոշելթէ
ինչ բան հակառակ է Ա.ստուծոյ բնութեանը : Բայց
ի՞նչպէս կրնայ Ա.ստուծոյ բնութեանը հակառակ ըլ-
լալ մասնաւոր յայտնութիւն մը տալ մարդոց : Ա.ս-
տուծոյ ստորոգելեաց որո՞ւն հակառակ է այս : Ա.ս-
տուծոյ կարողութեանը : Ոչ : Ա.ստուած մանաւանդ
իր զարմանալի կարողութիւնը ցուցուցած կ'ըլլայ այն-
պիսի յայտնութիւն մը տալով : Ա.ստուծոյ անփոփո-
խութեանը հակառակ է մասնաւոր յայտնութիւն
մը տալ մարդոց : Ոչ , եթէ այնպիսի յայտնութիւն
մը տալու խորհուրդը կար ի յատէպէնից Ա.ստուծոյ նը-

թէ ԱՍՈՒԱԾ ՄԱՍՆԱԽՈՐ ՑԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՏՈՒԱՆ ԸԼԼԱՅ ՄԱՐԴՈՅ 25
պատակին մէջ : Աստուծոյ իմաստութեա՞նը հակա-
ռակ է : Ոչ , եթէ յայտնութիւնը պիտի տրուէր
յարմար կերպով եւ բարիք յառաջ բերելու համար :
Աստուծոյ բարութեա՞նը հակառակ է : Ոչ , եթէ
յայտնութիւնը պիտի տրուէր մարդկային ազգին
ժամանակաւոր եւ յաւիտենական երջանկութեանը
համար :

Արդարեւ դիւրին է ըսել , բայց գժուարին է ցուց-
նել թէ մասնաւոր յայտնութիւն մը հակառակ է
Աստուծոյ կատարելութիւններուն :

Սակատար մարդիկ աւելի աղէկ կ'ընեն եթէ այս
խնդրոցն լուծումը նոյն խոկ Ա.ստուծոյ թողուն : Փո-
խանակ ջանալու որոշել թէ ինչ բան ընել վայելուչ
է Ա.ստուծոյ , աւելի պատշաճ է խոնարհութեամբ
քննել թէ Ա.ստուած ինչ ըրած է իր կատարեալ ի-
մաստութեամբը :

Միթէ Տարդո՞ւ բնութեանը հակառակ է աստ-
ուածային յայտնութիւն մը ընդունել : Կ'ընդունինք
թէ կրնան այնպիսի յայտնութիւններ ըլլալ : որ պլն-
գեն թէ Ա.ստուծմէ ծագում առած են , մինչ այն-
պէս հակառակ են մարդուս մտաւոր եւ բարոյական
բնութեանը որ բոլորովին անհաւատալի են : Այս-
պիսի պարագայի մը մէջ մարդիկ կրնան չհաւատալ
այն յայտնութեանց աստուածային ծագմանը , բայց
ո՞վ կրնայ ապացուցանել թէ մարդուս բնութեանը
հակառակ է ճշմարիտ յայտնութիւն մը ընդունել
Ա.ստուծմէ : Այնպիսի յայտնութիւն մը մարդուս ոչ
բնական եւ ոչ բարոյական բնութեանը գէմ կու գայ ,
քանզի յայտնութիւնը տրուած է մարդուս վասն զի
բանականութեան տէր եւ բարոյականութեան ըն-

26 ՄԻԹՔ ԱՆԿԱՐԵԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՒԱՏԱԼԻ ԿԱՄ ԱՆՀԱՒԱՆԱԿ՞Ն Է
ԴՊԵՆԱԿ Է, Եւ իր մասաւոր եւ բարցյական կարո-
ղութիւնները գործածելով կը քննէ զայն : Ո՞վ կը թ-
նայ ապացուցանել թէ մարդուս բնութեանը հակա-
ռակ է յայտնութիւն մը , որոյ թէ նիւթը եւ թէ
տրուելուն եղանակը համաձայն է մարդկային բնու-
թեան :

Դարձեալ կը հարցնենք . Այսպիսի մասնաւոր յայտ-
նութիւն մը միթէ հակառակ է նիւթական աշխար-
հի օրինաց : Յայտնի է թէ նիւթական աշխարհը
կենդանեաց համար է , եւ թէ անբան արարած-
ները բանաւոր արարածոց հպատակած են : Երկիրս
իր բնական օրէնքներով ոչ թէ իրեն համար է , այլ
մարդուս համար : Բնական օրինաց անփոփոխ եւ
համաձայն գործողութիւնները մարդուս օգտին հա-
մար են : Ապա ինչպէս կրնայ ըսուլիլ թէ , մարդկա-
յին ազգին ժամանակաւոր եւ յաւիտենական օգտին
համար մասնաւոր յայտնութիւն մը տալ հակառակ
է այն բնական օրինաց : Ոչ տիեզերաց ընդհանուր
կարգը կը շիրթուի այնպիսի յայտնութեան մը տըր-
ուելովք , ոչ ալ բնութեան օրինաց մին կ'եղծուի :
Գերադոյն զօրութիւն մը կրնայ ինքզինք յայտնել
մեծ նախատակի մը համար առանց խանդարում գոր-
ծելու նիւթական աշխարհին բնական կարգին : Աւ-
րեմն , ո՞վ կրնայ ցուցնել թէ այսպիսի յայտնու-
թիւն մը հակառակ է նիւթական աշխարհի բնու-
թեանը :

Բայց եւ այնպէս ոմանք տակաւին կը պնդեն թէ
մարդկային մոտաց բնութեանը հակառակ է հաւա-
տալ աստուածային մասնաւոր յայտնութեան մը :
Այս առարկութեան պատասխանը շատ դիւրին է :

Թէ ԱՍՏՈՒԱԾ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՆՈՒԹԻՒՆ ՄՇ ՏՈՒԱԾ ԸԼԼՈՅ ՄԱՐԴՈՅ 27
Մարդու մաքին բնութեանը հակառակ չէ աստուա-
ծային մասնաւոր յայտնութեան մը հաւատատալ , եւ
ասոր ապացոյցը սա է որ հարդէն է ակնանէ անդէ հա-
սարացած էն այսպիսի յայտնութեանց : Նոյն իսկ սխալ
եւ սուտ յայտնութեանց մարդոց կողմէն հաւատք
ընծայուած ըլլալը կը ցուցնէ թէ մարդկային մաքին
օրինաց հակառակ չէ աստուածային յայտնութեանց
հաւատատալ , Մարդկային ազգին պատմութիւնը կը
ցուցնէ թէ մարդ այնպէս կազմուած է որ պատրաստ
է հաւատատալ այսպիսի յայտնութեանց : Թէ կրթեալ
եւ թէ անկիրթ ազգաց պատմութիւնը բացայաց
կը ցուցնէ թէ Աստուծմէ մասնաւոր յայտնութիւն մը
տրուած ըլլալն անհաւատալի չէ : Արդարեւ այսպիսի
յայտնութիւն մը չի կրնար առանց ապացուցի ըն-
դունուիլ , եւ աստուածային յայտնութիւն մը
հաստատելու համար պէտք են աւելի զօրաւոր փաս-
տեր քան զոր պէտք են հասարակ դէպքեր հաստա-
տելու համար : Բայց , եթէ բաւական զօրաւոր փաստ
կայ , կրնանք հաւատալ թէ Աստուծմէ մասնաւոր
յայտնութիւն մը տրուած է :

Հիմա կը մնայ քննել ուրիշ խնդիր մը , այսինքն
թէ անհաւատակա՞ն է արդեօք որ Աստուծոց կողմէն
այնպիսի յայտնութիւն մը տրուած ըլլայ մարդոց :
Այս հարցման համառօտիւ կը պատասխանենք թէ ,
եթէ մարդիկ կարօտ չեն աստուածային մասնաւոր
յայտնութեան մը , ապա հաւանական չէ թէ Աստ-
ուած տուած է մարդոց այնպիսի յայտնութիւն մը ,
քանզի Աստուած ըլներ ինչ որ հարկաւոր չէ : Եթէ
մարդիկ ի բնէ կրնան սորմիլինչ որ հարկաւոր է ի-
րենց ժամանակաւոր եւ յաւիտենական երջանկու-

թեան համար , ապա հաւանական չէ որ մասնաւոր յայտնութիւն մը տուած են երկինքէն : Եթէ մարդիկ իրենց կարողութիւնները հաւատարմութեամբ եւ համբերութեամբ գործածելով կրնան սորվիլ ինչ որ հարկաւոր է իրենց ծագման , պարտուց եւ վախճանին նկատմամբ , ապա հաւանական չէ որ Աստուած մասնաւոր յայտնութեամբ օդնած է անոնց :

Բայց , ընդհակառակն , եթէ բնութեան լցոսը բաւական չէ լուսաւորել զմարդիկ , ապա անհաւանական չէ որ անոնց երկնաւոր Հայրն երկնաւոր լոյս մը զրկած է անոնց : Եթէ մարդիկ իրենց կարողութիւններուն միջոցաւ չեն կրնար ճշմարտութեան գիտութեանը համնիլ , ապա հաւանական է որ Աստուած իր մարդասիրութեամբն օդնած է անոնց : Եթէ մարդկային ազգը կորուսանելով ճշմարիտ Աստուածոյ գիտութիւնը կուրաբար կը քալէր մահու եւ կորըսաւան ճամբուն մէջ , ապա հաւանական է թէ Աստուած անոնց յայտնած է յաւիտենական կենաց ճամբան :

Ուրեմն , մարդկային ազգն Աստուածմէ մասնաւոր յայտնութեան մը կարօ՞տ է : Քննենք այս ինդիրն ուշադրութեամբ եւ անաչառութեամբ , եւ անատեն պատրաստ պիտի ըլլանք պատասխանելու սա առարկութեան թէ անհաւանական է որ Աստուած մասնաւոր յայտնութիւն մը տուած ըլլայ մարդոց :

ԳԼՈՒԽ Դ.

ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԹՄ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՕ՞Ս ԵՆ

Եթէ մարդիկ կարող չեն ինքնին ստանալ իրենց ներկայ եւ յաւիտենական երջանկութեամն համար հարկաւոր գիտութիւնը , ապա կարօտ են աստուածային մասնաւոր յայտնութեան : Ուրեմն , կայ մարդոց ներկայ եւ յաւիտենական երջանկութեան համար հարկաւոր գիտութիւն զոր մարդիկ կարող չեն ստանալ իրենց բնական կարողութիւնները գործածելով միայն :

Մարդիկ կարօտ են ստանալ ճշմարիտ գիտութիւն գերազոյն էակին վրայ , որոյ կամքէն բոլորովին կախում ունի անոնց ներկայ եւ հանդերձեալ երջանկութիւնը .

Մարդիկ կարօտ են ճշմարիտ գիտութիւն ունենալ այն բարոյական կառավարութեան վրայ որուն հպատակ են , եւ որոյ օրինաց համաձայն պիտի որոշուին անոնց ներկայ պարտքերն եւ հանդերձեալ վիճակը :

Մարդիկ կարօտ են գիտնալ թէ արդեօք իրենց հողին պիտի ալահէ իր գոյութիւնը մարմնոյն մեռնելչն ետքը . եւ եթէ պիտի ալահէ , իւրաքանչիւր մարդու հանդերձեալ վիճակը մարդուն այս աշխարհի մէջ գործելու եղանակէն կախում պիտի ունենաց . եւ եթէ պիտի ունենայ , մարդ հոս բնչալէս գործելու եւ բնչալէս ապրելու է որ յարմար ըլլայ հանդերձեալ կենաց մէջ երանութեան հասնելու . Մար-

30 ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԾՄԵ ՄԱՆԱԿՈՐ ՅԱՅՏՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՕ՞Տ ԵՆ
ԴԻԿ Կարօտ են նաեւ ստուգիւ գիտնալու թէ իրենց
մեղերը կրնան ներուիլ . եւ եթէ կրնան ներուիլ ,
ինչ ընել պէտք է մարդոց իրենց մեղաց թողու-
թիւն ընդունելու համար :

Վերոյիշեալ խնդիրները լոկ հետաքրքրական խըն-
դիրներ չեն , այլ վերջին աստիճանի կարեւոր գործ-
նական խնդիրներ են : Բաւական չէ որ մարդ
այս խնդիրներուն վրայ լոկ մակարերութիւններ ու-
նենայ թէ եւ սուր , կարծիքներ՝ թէ եւ հանճարեղ ,
ենթադրութիւններ՝ թէ եւ հաւանական : Այս խընդ-
րոց վրայ մարդոց մակարերութիւններն որչափ հան-
ճարեղ ըլլան , անոնց փիլիսոփայական տեսութիւն-
ներն որչափ գեղեցիկ , մարդոց կարօտութիւնը չեն
կրնար լեցնել . Մարդիկ կարօտ են լիուլի , հաւաս-
տի , որոշ եւ հաստատուն տեղեկութիւն ունենալ .
Արդ . միթէ մարդիկ կարժղ են այսպիսի գիտութիւն
ստանալ այս խնդրոց վրայ առանց ստուռածային
յայտնութեան :

Այս խնդիրն որոշելու համար հարկ չէ փիլիսոփա-
յական նուրբ քննութիւններու գիմել մարդուս բնա-
կան կարողութիւններուն վրայ : Կրնանք շատ աղէկ
հասկնալ թէ մարդիկ ինչ բան ընելու կարող են այս
մասին , եթէ նկատենք թէ մարդիկ ինչ ըրած են
ցարդ : Անցելցն մէջ մարդիկ իրենց բոլոր կարո-
դութիւններովը ջանացին գիտնալ ինչ որ հնար էր
Աստուծոյ եւ մարդկային հոգւոյն վրայ : Այս ջան-
քերը ոչ թէ քանի մը տարի միայն , այլ գարեր տե-
սցին . ոչ թէ բարբարս ցեղեր միայն , այլ իրենց
հանճարոյն եւ փիլիսոփայութեան կողմանէ նշա-
նաւոր ազգեր ըրին այս ջանքերը : Անոնք որ այս

ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԾՄԵ ՄԱՆԱԿՈՐ ՅԱՅՏՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՕ՞Տ ԵՆ 31
մեծ խնդրոց քննութեամբն զբաղեցան , ոչ թէ տը-
կարամիտ , նախապաշտրեալ եւ անկարող մարդիկ
էին , այլ իրենց մտաւորական ձրից եւ փիլիսոփա-
յական կարողութեանց կողմանէ արդարեւ նշանա-
ւոր եւ անուանի մարդիկ էին : Այս անդուլ աշխա-
տութեանց եւ անխոնջ հետազոտութեանց հետեւ-
անքն ինչ եղաւ : Աշխարհիս փիլիսոփաներն ինչ բան
կրցան սորվիլ այս խնդրոց վրայ մինչեւ ի գալուստն
Քրիստոսի յաշխարհ :

Փիլիսոփայք անկարող եղած են ստոյգ տեղեկու-
թիւն ստոնալ , կամ հաստատուն համոզման մը հաս-
նիլ այս խնդրոց վրայ , եւ ինչպէս բնական էր , ա-
նոնցմէ շատերն ընդհանուր տարակուսանաց եւ յերկ-
ուանաց մէջ մնացին : Նոյն խոկ Սոկրատայ ժամա-
նակ իմաստակ կոչուած փիլիսոփայք կին աւանդու-
թիւնները ծազրեցին , եւ իր չնչին բան՝ արհամար-
հեցին ծշմարտութիւնը : Եպիկուրեանք կը կարծէին
թէ ամէն բան դիպուած է եւ մարդուս կամքէն յա-
ռաջ կուգայ : Ասոնք ուրացան հոգւոյ անմահութիւնը ,
եւ աշխարհիս հեշտութեանց անձնատուր եղան : Նոր
Ակադեմիա կոչուած փիլիսոփայական աղանդոյն
վարդապետութեանց նայելով (244 նախ բան զԲրիս-
տոս) , մարդիկի արող չէին հաւատալ որ եւ իցէ ճըշ-
մարտութեան : Յառաջ քան զծնունդն Քրիստոսի
հռոմայեցւոց մէջ շատ գիտուն մարդիկ չէին հաւա-
տար հանդերձեալ կենաց : Կատոն եւ կեսար Հռո-
մական ծերակուտին մէջ յայտնապէս ըսին թէ ,
իմարտուած են անոնք որ կը հաւատան թէ հոգին
մարդուս մահուանէն ետքն ալ կ'ասպիրի :

Եղան սակայն գիտնոց մէջ ոմանք , որ սրտի մոոք

խորհեցան եւ խնամով ջանացին լուծել մարդուս գոյութեան եւ ապագայ կենաց խնդիրը ։ Բայց յաւով խոստովանեցան թէ, որչափ եւ ջանացին, կարող չէին հասնիլ ճշմարտութեան, եւ ճշմարտութեան նկատմամբ յերկուանաց եւ անստուգութեան մէջ մնալու ստիպուած էին :

Սոկրատ էին հեթանոսութեան ամենէն երեւելի անձն էր . իր դարուն նայելով շատ բարձր եւ իր առաքինութեամբն արդարեւ նշանաւոր էր . Սոկրատ փիլսոփայից խմաստակութիւնները հերքեց, եւ իր ազգին մոլորութիւնները խատիւ դատապարտեց . Բայց եւ այնպէս Սոկրատ անկարող էր ազատիլ ժողովրդեան մնապաշտութիւններէն, կը հաւատար ազգային աստուածոց, եւ երբ մեռնելու վրայ էր, խնդրեց իր բարեկամներէն իրեն համար աքաղաղ մը զոհել Ասկղեպիոսի : Նոյն իսկ Սոկրատ որ այնչափ բարեմասնութեամբ եւ մեծ հանճարով զարդարեալ էր՝ իր անմահութեանը վրայ տարակուսանօք մեռաւ :

Պղատոն, Սոկրատայ աշակերտն եւ նախնի փիլսոփայից ամենէն բանիբունը, ցաւով կը խոստովանէր իր տղիտութիւնն Աստուծոյ եւ մարդուս հոգւոյն վրայ ։ Երբ աստուածոց վրայ խօսիլ կը սկսէր, իր աշակերտաց կ'ըսէր թէ այս մասին իրմէ ուրիշ բան չսպասեն բայց կարծիք ։ Երբ հոգւոյ եւ անոր վախճանին վրայ կը խօսէր, կ'ըսէր. « Ինձ կը թուփ թէ կամ անկարելի եւ կամ շատ դժուարին է այս բաներն աղէկ գիտնալ աշխարհիս մէջ, բայց եւ այնպէս տկարամիտ մարդու գործ է ամէն կերպով չփորձել եւ չքննել ինչ որ ըստուած է անոնց վրայ : »

Դարձեալ Պղատոն իւր Աղկիբիատէս անուն գերքին մէջ կ'ըսէ . « Համբերութեամբ սպասելու ենք մինչեւ որ մէկը, (աստուած մը կամ մարդարէ մը), մեզի սորվեցնէ մեր բարոյական եւ կրօնական պարտականութիւնները, եւ մեր աչսւըներէն մութը վարատէ : »

Աստուծոյ եւ մարդկային հոգւոյ վրայ ստոյգ տեղեկութիւն ստանալու համար նախնի մեծ փիլսոփայից ջանեերը արդի փիլսոփայից շատերուն ընթացքը կը դատապարտեն: Աեծանուն Պղատոնի խոնարհ խոստովանութիւնը թէ մարդկային միտքը տըկար է, եւ կարօտ է աստուածային մասնաւոր յայտնութեան, կը դատապարտէ զանոնք որ ամբարտաւանութեամբ կ'ապաւինին իրենց կարողութիւններուն եւ Աստուծմէ օգնութիւն չեն խնդրեր :

Յամափիլիկոս անուն Ուրիշ հին փիլսոփայ մը կ'ըսէ . « Յայտնի է թէ մարդիկ ընելու են ինչ որ հաճոյ է աստուածոց, բայց թէ ինչ են այն բաները որ հաճոյ են աստուածոց՝ դիւրին չէ գիտնալ, եթէ մարդ չսորվի նոյն իսկ Աստուծմէ, եւ կամ այնպիսի անձէ մը որ Աստուծմէ սորված է : »

Ուրիշ հին փիլսոփայ մը, Քսենոփանէս, Բնութիւն անուն գիրքին մէջ կ'ըսէ . « Ոչ ոք ստոյգ գիտութիւն ունեցաւ կամ ալիսի ունենայ աստուածոց վրայ, քանզի թէ եւ ճշմարիտ ըլլայ ինչ որ կ'ըսէ մարդ, չի կրնար վստահ ըլլալ թէ արդարեւ ճշմարիտ ըսաւ: Տարակոյս եւ յերկուանք ամէն տեղ կը տիրեն : »

Կիկիլոն « Զաստուածոց » անուն ճառին մէջ կ'ըսէ . « Բոլոր այս բաները խորին խաւարով պատեալ են: Անոնք որ կ'ըսեն թէ աստուածներ կան, իրենց

կարծեաց մէջ այնովիտ տարբերութիւններ եւ հաւկասութիւններ կը ցուցնեն որ անհնար է այն կարծիքները մէկտեղբերելով ընել ուսում կամ գիտութիւն։ Եթէ աշխարհ եկած ըլլայինք այնպիսի պարագաներու ներքեւ որ կարենայինք ստուգիւ եւ բացայաց ճանչնալ բնութիւնը, եւ բոլոր մեր կենաց մէջ հետեւիլ անոր ճշմարիտ եւ անարատ վարդապետութեանց, թերեւս կարելի պիտի ըլլար բաւական լցոս առնել բնութենէն. բայց բնութիւնը տուած է մեղուղիղ բանի փոքր կայծեր միայն, զորս ասլականնեալ խորհուրդներով եւ չոր գործերով այնպէս արագ կը մարենք որ բնութեան լցոսը բնաւ չի տեսնուիր : » Նոյն հեղինակը հոգւոյ անմահութեան նկատմամբ փիլիսոփայից կարծեաց վրայ խօսելով կ'ըսէ : « Թէ անոնց կարծիքներէն որը ճշճարտութեան աւելի մօտ է, մեծ խնդիր է. եւ թէ անոնցմէ որը ճշմարիտ է, Աստուած մը ըսելու է մեզ : »

Հռոմայեցի ուրիշ հեղինակ մը, Պլինիոս, կը խոստովանի թէ իր հոգին քաղցեալ էր ճշմարտութեան, եւ կ'ողբայ թէ կարելի չէր իր հոգւոյն քաղցը յագեցնել։ կը հետեւցնէ թէ մարդ ճշմարտութեան համար ըստ անկարող ըլլալուն համար արարածոց թշուառագոյնն է, եւ թէ Աստուածոյ մեծ պարգեւն է որ մարդ կրնայ անձնասպան ըլլալ :

Նախնի փիլիսոփայից ամենէն երեւելիններուն խօստովանութիւնները եւ հառաջանքը լաւագոյն պատասխան են վերցիչեալ հարցման, թէ արդեօք մարդիկ կարօ՞տ են աստուածային մասնաւոր յայտնութեան։ Այս փիլիսոփայիք կը ցուցնեն թէ որչափ

հարկաւոր է մարդոց ասոյգ տեղեկութիւն ստանալ Աստուածոյ եւ հոգւոյ վրայ։ Այս փիլիսոփայք մեծ փութով ջանացին ստանալ այնպիսի գիտութիւն, բայց անկեղծութեամբ խօստովանեցան իրենց անյաջողութիւնը եւ ապիկարութիւնը, եւ ինչպէս անոնց գրուածներէն կ'երեւի, ապրեցան եւ մեռան առանց գիտնալու կարեւոր ճշմարտութիւններ։ Ստոյգ է թէ անոնցմէ ոմանք ժամանակ ժամանակ բարձր եւ գերազանց գաղափարներ յայտնեցին Աստուածոյ եւ մարդկային հոգւոյն վրայ, բայց ասոնք ալ լոկ կարծիքներ էին, եւ այն գաղափարները յայտնող անձինք իսկ չէին կրնար բոլորովին վստահիլ անոնց :

Որովհէետեւ ամենէն բանիբուն եւ հանճարեղ հին փիլիսոփայք կարող չեղան ճանչնել մարդոց ճշմարտուածը, մարդիկ ինկան կուապաշտութեան անապաշտութիւններուն, մոլորութիւններուն եւ խայտառակ զեղսառութիւններուն մէջ։ Բազմացուցին իրենց արու եւ էդ աստուածներուն թիւը, եւ պաշտեցին զանոնք խայտառակ եւ անամօժի ծէսերով։ Անոնց կ'ընծայէին ոչ միայն քանի մը առաքելութիւններ, այլ եւ մարդկային անարդ կիրքեր, ինչպէս վիէժինդրութիւն, անգթութիւն, արքեցութիւն եւ անառակ ցոփութիւն, եւ այսպիսի աստուածոց երկրպագուք չուտով նմանեցան անոնց զորս կը պաշտէին։ Յոյնք եւ Հռոմայեցիք ի սկզբան շատ առաքինութիւններ ունէին, բայց յետոյ բոլորովին ապականեցան :

Կուինափիլանոս կ'ըսէ թէ նոյն իսկ փիլիսոփայք ընդհանուր ասլականութենէ զերծ չէին. ամենէն

36 ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒՄԸ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՅՈ՞Ս ԵՆ
մալի գործերը կը ծածկէին համեստ հանդերձի եւ
խիստ ձեւերու ներքեւ : Յունաց կրօնական տօներն
եւ խորհուրդները , զոր օրինակ Դիոնիսեան եւ Բա-
գոսեան տօներն , ամենէն գարշելի պղծագործու-
թեամբ կը կատարուէին . Ս. յնպիսի երդեր կ'երգուէին
եւ ներկայացումներ կ'ըլլացին որ մարդոց ցած կիր-
քերը կը գրգռէին : Յետոյ Հռոմայ մէջ ալ նմանօ-
րինակ պիլծ եւ գարշելի արարողութիւններ կը կա-
տարուէին . Զայրագոյն պղծութիւններ կ'ընծայ-
ուէին այն աստուածոց : Ոչ միայն բանաստեղծք
երգերով կը գովէին անոնց ամօթալի գործերն , այլ
եւ պատկերահանք եւ արձանագործք անպարկեշտ
պատկերներով եւ արձաններով կը ցուցնէին զանոնք :
Կորնթոսի մէջ , քաղքին ամենէն ծաղկեալ ժամա-
նակը , Աստղկան նուրիեալ խառնագնաց կիներ
սրբազն անձինք կը համարուէին : Կորնթոս իր ե-
կամտից մէկ մեծ մասը այն խառնագնաց կիներէն
կ'առնէր : Ուստի զարմանալի չէ որ Կորնթոսի բնա-
կիչները նշանաւոր եղան իրենց ցոփութեան եւ
պղծագործութեան կողմանէ :

Յոյն եւ Հռոմայեցի մատենագիրներէն շատերը
զօրաւոր կերպով կը ցուցնեն կռապաշտութեան ա-
պականիչ ազգեցութիւնը : Պղատոն Հանրապետու-
թիւն անուն գիրքին երկրորդ մասին մէջ կը խօսի
աստուածոց տրուած յատկութեանց վասակար աղ-
դեցութեան վրայ , եւ խրատ կու տայ այնպէսի պար-
ունիւններ հրապարակաւ հարդարաւ , որպէս չէ չէլ աղդե-
ցունիւնն շանէնան երբասաւրդաց իրայ եւ շանջալունիւնն
անհնաւ անէններ չործելու : Արիստոտել խրատ կու տայ
աստուածոց անհամեստ արձաններն ու պատկերնե-

ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒՄԸ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՅՈ՞Ս ԵՆ 37
րը հեշտակիրունեան պաշտպան կարծուած սպառացներուն
նաւիւնաւ մէնէնէ մէջ միայն պահել :

Պետրոնիոսի պատմութիւնը լի է վկայութեամբ
թէ մեհեանները կը լեցուէին բազմութեամբ , բա-
գինները կը ծածկուէին նուէրներով , եւ ազօթքներ
կը մատուցուէին աստուածոց խնդրելու հաճելի ը-
նել անբնական հեշտութիւնները եւ յաջողութիւն
տալ մարդոց գողութիւն եւ մարդասապանութիւն
ընելու : Սենեկա այս պղծագործութեանց վրայ նա-
յելով գոչեց . « Բարի , որչափ մեծ է մարդոց յի-
մարութիւնը . Այնպիսի գարշելի ազօթքներ կ'ընեն ,
որ , եթէ գիտնան թէ մարդ մը կը լսէ զանոնք , իս-
կոյն կը լսեն : Ամօթ չեն համարիր ըսել աստուածոց
ինչ որ մարդու լսել անգամ ամօթ է : » Նոյն հեղի-
նակը կ'ըսէ . « Ճշմարիտ չէ ըսել թէ անմեղութիւն
դուն ուրեք կը գտնուի , վասն զի բնաւ չի գտնուիր : »

Փողովուրդն անձնաստուր եղաւ , ոչ միայն անա-
մօթ անառակութեան այլ եւ սոսկալի անգթութեան .
Հռոմայ մէջ լսկ զուարձութեան համար մարդիկ կը
սպաննուէին , բռնադատուելով ամենի գաղաններու
եւ իրարու հետ կռուիլ :

Ա. յս տեսակ արիւնահեղ խաղերու առաջին ներ-
կայացումը եղաւ . Հռոմ 264ին նախ քան զիր . , ի
զբօսանս ժողովրդեան յուղարկաւորութեան մը
ատեն , երբ երեք զոյգ սուսերամարտներ իրարու
հետ կռուեցան : Ա. յսպիսի անգութ խաղերու
տենչն երթալով աւելցաւ , եւ մարդիկ եղան
արեան ծարաւի : Յուլիոս Կեսար ստիպեց երեք
հարիւր զոյգ սուսերամարտներ իրարու հետ
կռուիլ ժողովրդեան զբօսանաց համար : Նոյնպէս

Տրախանոս կայսեր հրամանաւ տասն հազար զողդ սուսերամարտք կռուեցան ի զբօսանս ժողովրդեան :

Ամենէն վայրագ եւ անգութ գերութիւնը կը տիրէր Յունաստանի եւ Հռոմայ մէջ : Գերեաց տէրերը կատարեալ իշխանութիւն ունէին տանջել եւ մինչեւ իսկ սպաննել իրենց գերիները , եւ շատ անգամ գերիներն ամենաշշին բանի մը համար ամենէն անգութ կերպով կը սպաննուէին :

Այլ եւ այլ պարագաներու մէջ տղայք սպաննելն ալ ոճիր համարուած չէր : Այն ժամանակի քաղաքակրթեալ ազգաց ոմանց մէջ իմաստութիւն կը համարուէր հիւանդու եւ խեղ տղայք սպաննել :

Թէ մարդիկ կարօտ էին աստուածային մասնաւոր յայտնութեան մը , ասոր ինչ աւելի զօրաւոր ապացոյց կրնար ըլլալ քան այն սոսկալի վիճակը յորում կը գտնուէին թէ քաղաքակրթեալ եւ թէ բարբարս ազգեր Քրիստոսի գալստեան ատենը : Աշխարհ իր իմաստութեամբը չնանցաւ զԱստուած : Մարդկային փիլսոփայութիւնը չկրցաւ ուրիշ բան ընել , բայց եթէ յայտնել քանի մը վերացեալ սկզբունք , որ բաւական չէին գոհ ընել նոյն իսկ փիլսոփաները : Բարձր աստիճանի քաղաքակրթութեան հասած աղդերն անգամ կարող չեղան լուծել Աստուծոյ եւ մարդուս հոգւոյն վերաբերեալ մեծամեծ խնդիրները : Թէ եւ գրականութիւնն եւ գեղարուեստք զարմանալի յառաջադիմութիւն ըրին , մարդիկ մնացին տարակուսի եւ անստուգութեան մէջ մեծամեծ բարյական եւ հոգեւոր ճշմարտութեանց վրայ , եւ իբրեւ անխուսափելի արդիւնք այս բարոյական տղիտութեան , բարուց անհնարին ապականութիւն մը

ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԹՅԵ ՄԱՍՆԱԿՈՐ ՑԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՈ՞Շ ԵՆ 39
տիրեց ազգաց մէջ . նոյն իսկ փիլսոփայք ազատ չմնացին բարուց ապականութենէ : Փիլսոփայութիւնը կարողացուց իր աշակերտները տեսնել անհնարին չարիքն եւ անոնց վրայ խօսիլ , բայց չկրցաւ ցուցնել հնարք մը որով մարդիկ կարող ըլլային աղատիլ այն չարիքէն , եւ որով մարդկային ընկերութիւնը կարող ըլլար մաքրուիլ : Մտքի զարդացումը բաւական չեղաւ պահել զմարդիկ բարոյական ապականութենէ , եւ ժողովուրդներն կրօնական տգիտութեան մէջ մնալով անձնատուր եղան անարգ կուսպաշտութեան , որ յառաջ բերաւ ամէն տեսակ վեղծում , անգիտութիւն եւ ապականութիւն : Եւ այսպէս , ինչպէս նախնի փիլսոփայից մէջ իմաստնագոյններուն եւ զգաատագոյններուն , զոր օրինակ Սոկրատոյ , Պլատոնի , Կիկերոնի եւ Սենեկայի վկայութիւններէն ալ յայտնի է , այն դարերուն մարդիկը կարօտ էին աստուածային մասնաւոր յայտնութեան մը :

Գրեթէ 2,000 տարի անցաւ անկէ ի վեր , եւ այս չական ատենուան մէջ աշխարհ արագ եւ մեծ յառաջադիմութիւն ըրած է արուեստից եւ գիտութեանց մէջ : Արդարեւ աշխարհ մեծ յառաջադիմութիւն ըրած է դէպ ի բարձր աստիճանի քաղաքակրթութիւն , եւ , բայց ի ճարտարապետութենէ եւ անդրիագործութենէ , որիշ բաներու մէջ արդի աշխարհս գեր ի վերոյ է քան զնախնին : Ուստի թերեւս գտնուին մարդիկ որ ըսեն թէ , աշխարհ , Քրիստոսի գալստեան ատեն , կարօտ էր աստուածային մասնաւոր յայտնութեան , բայց հիմա կարօտ չէ :

Կրնան թերեւս ըսել թէ մարդիկ հիմա փիլսո-

40 ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԹՅ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՈ՞Ց ԵՆ
Փայութեան եւ բնական գիտութեանց մէջ այնչափ
յառաջ գացած են , որ այսուհետեւ պէտք չունին
մասնաւոր յայտնութեան մը : Բայց այնպէս է :

Արդարեւ աշխարհ զարմանալի յառաջադիմութիւն
ըրած է գիտութեանց շատ ճիւղերուն մէջ , բայց
ամենէն կարեւոր ճիւղին մէջ ամեննեւին յառաջադի-
մութիւն ըրած չէ : Ստոյգ է որ մարդիկ անկոնջ
ջանիւք եւ սքանչելի յաջողակութեամբ մեծամեծ
գանձեր հաւաքած են աստեղաբանական , երկրա-
բանական եւ գիմիական գիտութեանց մէջ , բայց ե-
թէ Սուրբ գիրքը մէկդի թողունք , պիտի տեսնենք
որ այժմ եւս մարդիկ բարոյական եւ հոգեւոր ճշ-
մարտութեանց մէջ այնպէս տգէտ են , ինչպէս ա-
ռաջ էին : Գիտունք ապաքէն արարածոց վերաբեր-
եալ շատ բաներ գտած են , բայց Արարիչը գտնե-
լու անկարող եղած են , նա մանաւանդ վերջին դա-
րերուն մէջ ումանք ըսած են իսկ թէ Արարիչը գըտ-
նել անհնար է : Արդի գիտութիւնք յայտնած են
նիւթական աշխարհի վերաբերեալ օրէնքներէն շա-
տերը , բայց զմարդիկ մեծ տգիտութեան մէջ կը
թողուն մարդուս բարոյական բնութեանը վերաբեր-
եալ հոգեւոր օրինաց վրայ , որոնցմէ կախեալ կայ
ամէն մարդու յաւիտենական վիճակը : Մարդկային
խմաստութիւնն անկարող եղած է լուծել Սատուծոյ
եւ մարդուս հոգւոյն վերաբերեալ այն մեծ խնդիր-
ներն որ կը յուզեն ամէն առողջ միտք վերջին ու-
թեւտասն դարուց բոլոր քննութիւններն անկարող
եղած են պատասխան տալ այն խնդիրներուն որ տա-
րակուսի եւ վարանաց մէջ թողուցին կին փիլիսո-
փաները , նաեւ անկարող եղած են հաւաստի ընել

ՄԱՐԴԻԿ ԱՍՏՈՒԹՅ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԱՐՈ՞Ց ԵՆ 41
զմարդիկ իրենց անմահութեան նկատմամբ : Այս նիւ-
թոց վրայ արդի փիլիսոփայութիւնը նախնի փիլի-
սոփայից վարդապետութիւններէն տւելի լցո չի տար-
եթէ Սուրբ գիրքը մէկդի թողունք , հոգեւոր ճշմար-
տութեանց վրայ արդի փիլիսոփայիք աւելի բան
չեն գիտեր քան զնախնիս :

Մենք մեծապէս կը յարգենք բնական գիտու-
թիւններն , եւ ուրախութեամբ կ'ընդունինք անոնց
միջոցաւ ճանչցուած ճշմարտութիւնները , բայց եւ
այնպէս կ'ըսենք թէ գիտնոց գիտերը , թէ եւ օգ-
տակար եւ զարմանալի են , չեն կարող տալ մարդոց
այն տեղեկութիւնները որոց ի վեր քան զամենայն
կարօտ են մարդիկ :

Աստեղագէտը , դարձնելով իր գիտակը դէպ եր-
կինք , կը գտնէ աշխարհներ եւ աշխարհներու գրու-
թիւններ զորս լոկ աչօք տեսնել կարելի չէ : բայց
միթէ կարմը է գտնել նաեւ բոլոր այն աշխարհաց
Արարիչը : Միթէ աստեղագէտը կրնայ ըսել մեզի ով
է Արարիչը , ուր է , ինչ է , եւ ինչ է անոր կամքը
մարդկային ազգին համար : Ոչ երբէք :

Նիւթեղէն մարմնոց բաղադրութեան վերաբեր-
եալ գիմիական գիտերն արդարեւ հիանալի են ,
բայց գիմիագէտ մը կարմը է լուծել մարդուս հո-
գին եւ ըսել մեզի թէ ինչ է անոր հութիւնը , ա-
նեղծանելին է արդեօք հոգին , եւ կամ ինչ պիտի ըլ-
լայ հոգւոյն վիճակն յետ մահուան մարմնոյ : Ոչ եր-
բէք :

Բնագէտը կրնայ քննել նիւթական աշխարհիս
օրէնքները , եւ ցուցնել բուսոց եւ անասնոց , նաեւ
մարդուս մարմնոյն անման եւ զարգացման օրէնք-

Ները, բայց երբ բնագէտէն կը պահանջուի ցուցնել թէ ինչ է վենդասութեան պատճառն և սկզբ, անկարող է պատասխանելու։ Արդի փիլիսոփայք աւելի ձեռնկաս չեն քան զնալինիս ճշդիւ պատասխանելու առ հարցմանց . «ի՞նչ եմ», «Ուստի կու գամ», «Ո՞ւր կ'երթամ», «Վախճանս ինչ պիտի ըլլայ»։ Իչ մանրացուցիւ կրնայ տեսնուիլ մարդուս ծագումը, ոչ գիտակով անոր վախճանը, ոչ ալ քիմիական վերլուծութեամբ կրնայ գիտցուիլ թէ մեղքը կրնայ թողուիլ, եւ թէ ինչպէս կրնայ սուրբ ըլլալ մարդկային սիրութ։ Այս հարցմանց պատասխանելու համար մենք ալ այնպէս կարօտ ենք աստուածային մասնաւոր յայտնութեան, ինչպէս էին նախնի Յոյնք եւ Հռոմայեցիք։

Թող չկարծուի թէ, եթէ մենք այս խնդրոց վրայ հիներուն պէս տգէտ ըլլայինք, անոնց բարոյական պատականութեանը մասնակից չինք ըլլար։ Մարդիկ բարոյական սոսկալի ասլականութենէ եւ զեղծումէ այն ատեն միայն պահուեցան, երբ գիտցան այն կարեւոր ճշմարտութիւններն որ կը վերաբերին ճշմարիտ Աստուծոյ, մարդուս առ Աստուած պատասխանատուութեանը, վերջին դատաստանն եւ աստուածային Փրկչի մը միջոցաւ եղած փրկութեան։ Մարդիկ, ազգեր եւ ժողովուրդներ, այն ատեն կը զեղծանին երբ չեն գիտեր կամ կը մերժեն կամ մխալ կը հասկնան Սուրբ գրոց մէջ յայտնուած մեծամեծ ճշմարտութիւնները։ Աշխարհի պատմութեան հմուտ մարդիկ գիտեն հեթանոս ազգաց այժմու զեղծ վիճակը. գիտեն թէ անգթութիւն, մոլութիւն, եւ ընդհանուր պատականութիւն ողսղած են զանոնք, եւ

թէ արդի քաղաքակրթութիւնը շուտով պիտի փտիր, ինչպէս փտեցաւ կին Յունաց եւ Հռոմայեցւոց քաղաքակրթութիւնը, եթէ Աւետարանին սրբարար ազգեցութիւնը չըլլար։

Իր դար մը առաջ Եւրոպայի ամենէն քաղաքակրթեալ ազգաց մին մերժեց Քրիստոնէութիւնը։ Սյս ազգին մէջ ուսմունք եւ գիտութիւնք յառաջադիմութեան բարձր տատիճանը հասած էին, եւ փիլիսոփայութիւնը կը պարձէր թէ կատարելութեան մօսեցաւ։ Արդարեւ, եթէ ազգ մը կրթութեան միջոցաւ, առանց աստուածային մասնաւոր յայտնութեան, երբէք կարող էր ինքզինք բարոյապէս ուղղել, Գաղիա ըրած պիտի ըլլար այս բանն անցեալ գարուն վերջը։ Բայց Գաղիա Աւետարանը մերժելով ինչ արդիւնք տեսաւ։ Աշխարհի վրայ թերեւս երբէք մեղ մը չտեսնուեցաւ այնչափ անգթութիւն, չարութիւն եւ անմաքրութիւն, որչափ Գաղիոյ հըռչակաւոր մայրաքաղաքին մէջ։ Արդարեւ Գաղիոյ մեծ յեղափոխութեան (1792—93) բոլոր սոսկալի անկարգութիւնները Բարիզի մէջ հրատարակուած անհաւատութեան ընծայելու չենք. բայց եւ այնպէս յայտնի է որ, երբ այն քաղաքը մերժեց Յիսուս Քրիստոսի Աւետարանը, ինքզինք պատրաստեց մարդկային սրտին բոլոր կիրքերուն մատնուելու։ Բարիզ քաղաքին քանի մը տարի առաջ Գերմանացիներէն պաշարուելն ետքը, հասարակականաց (Քօմինար) կողմէն հոն գործուած ոճիրները կը հաստատեն այս ճշմարտութիւնը։

Արժան է որ ամէն մարդ կըռէ անուանի Գաղիացի քաղաքագիտին եւ պատմաբանին, կիզոյի, սա խօսքը։

«Երբէք երեւակայա՞ծ էք թէ ինչ կ'ըլլար մարդ մը,
մարդկային ազգը, մարդկային ընկերութիւնը, եթէ
կրօնքը ջնջուէք: Չեմ վարանիր ըսելու թէ մարդուս
երեւակայութիւնը չի կրնար իրեն առաջեւ բերել թէ
ինչ բաներ տեղի պիտի ունենային մեր մէջ եւ մեր
բոլորտիքը, եթէ Քրիստոնէական հաւատքը վերնար:
Ոչ ոք կրնայ ըսել թէ ինչ աստիճան անկարգու-
թեան եւ վատթարութեան մէջ կ'իցնար մարդկու-
թիւնը :»

Հին եւ նոր պատմութիւնը կը ցուցնէ, ուրեմն, թէ
մարդիկ յետին կարօտութիւն ունին աստուածային
մասնաւոր յայտնութեան մը :

ԳԼՈՒԽ Ե.

Ի՞նչ ՏԵՍԱԿ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ԿԱՆ ՈՐ ԱՍՏՈՒԱԾ ՄԱՍՆԱԿՈՐ
ՅԱՅՏՆՈՒԹԵԻՆ ՄԸ ՏՈՒԱԾ Է ՄԱՐԴՈՅՑ

Առջի գլխոյն մէջ ցուցուցինք թէ մարդիկ վերջին
աստիճանի կարօտութիւն ունին աստուածային մաս-
նաւոր յայտնութեան մը Ճշմարիտ է որ իրաւունք
չունինք այս կարօտութենէն միայն հետեւցնել թէ
այնպիսի յայտնութիւն մը իրօք տրուած է մարդոց:
Սակայն երբ կը համոզուինք թէ մարդիկ վերջին աս-
տիճանի կարօտութիւն ունին այնպիսի յայտնութեան
մը, պատրաստ կ'ըլլանք անաշառապէս քննելու թէ
արդարեւ այնպիսի յայտնութիւն մը տրուած է մարդոց, եւ թէ Քրիստոնէութիւնն աստուածային
յայտնութիւն է :

Քրիստոնէութիւնը հիմնուած է Յիսուս Քրիստո-
սի Աւետարանին վրայ, եւ կը պնդէ թէ այս Աւե-
տարանը մասնաւոր յայտնութիւն է Աստուծմէ, եւ
Աւետարանին արվեցուցած կրօնքն ուրիշ բոլոր
կրօնքներէն կը տարբերի սա կողմանէ որ, անոր
ապացոյցները, թէ ըստ որպիսութեան ու թէ ըստ
քանակութեան, կը գերազանցեն քան զապացոյց
այլոց կրօնից :

Նախ, Քրիստոնէութիւնը կ'ընծայէ պատճեկան ա-
պացոյցներ: Բաց ի հիմնադրէն Քրիստոնէութեան
ուրիշ որեւէցէ կրօնքի հիմնադիրն ըստած չէ, ինչպէս

ըսաւ Քրիստոս . «Թէեւ ինծի չէք հաւատար , գոնէ գործքերուն հաւատացէք » (ՅովՀ. Ժ. 58) : Քրիստոս չպահանջեց առանց ապացուցի հաւատալ իր խօսքերուն միայն : Իր խօսքերուն հետ ցուցուց նաեւ գործեր որ այն խօսքերուն ճշմարտութիւնը հաստատեցին : Յետ Հրէական կրօնից (որ արդարեւ Քրիստոնէութեան մէկ մասն է) , Քրիստոնէութիւնն է միայն որ կը կենայ պատմական հիման վրայ , ուստի եւ անոր փաստերը կրնան պատմական խիստ եւ անշառ քննադատութեան տակ դրուիլ :

Ճշմարիտ է թէ Քրիստոնէութեան ծագման վերաբերեալ պատմական դէպքերը տեղի ունեցան շատ դարեր առաջ , եւ այնպիսի ժամանակի մը երբ ճեռագիր գիրքեր միայն կոյին , որոնց շատերը հիմա կորսուած կամ ջնջուած են , բայց եւ այնպէս կան տակաւին բաւական ապացոյցներ , որոց նոյելով կրնանք բանաւոր հետեւութեան մը հասնիլ յիշեալ դէպքերուն նկատմամբ : Երբ կը նկատենք թէ ուրիշ պատմական դէպքերու վերաբերեալ որչափ ապացոյցներ կորսուած են , արդարեւ կը սքանչանանք աստուածային նոխախնամութեան վրայ որ ութեւասն դարեր պահեց Քրիստոնէութեան ծագման վերաբերեալ այնչափ ապացոյցներ :

Երկրորդ , Քրիստոնէութիւնը , բաց ի պատմական ապացոյցներէ , կ'ընծայէ նաև ուրիշ ապացոյցներ , որ նոյն Աւետարաններուն պարունակութենէն յառաջ կուգան , եւ կը հաստատեն Քրիստոնէութեան աստուածային ծագումը : Այս երկու տեսակ ապացոյցները քննելէ տռաջ համառօտ նայուածք մը ձգենք անոնց վրայ :

Ա. Պատմական ապացոյցներ .

1. Պատմական ապացոյց կայ որ Յիսուս Քրիստոս կոչուած մարդ մը արդարեւ տալրեցաւ Պաղեստին իր ութեւտասն դար առաջ , եւ իրեն համար ըստ թէ Աստուծոյ Որդի է եւ Աստուծմէ զրկուած է մարդիկ իրենց մեղքերէն փրկելու :

2. Պատմական ապացոյց կայ որ Յիսուս Քրիստոսի ծնանելէն շատ դարեր առաջ Հին կտակարանին մարդարէք աստուածային Փրկչի մը գալստեան վերաբերեալ շատ գուշակութիւններ ըրած էին : Թերեւս ոմանք ուրանան մարդարէից Աստուծմէ ներշնչեալ ըլլալը , բայց չեն կրնար ուրանալ թէ մարդարէք այն գուշակութիւններն ըրին Քրիստոսի աշխարհ գալէն դարեր առաջ : Մարդարէք Փրկչին ծննդեան ժամանակին , տեղւոյն եւ եղանակին , անոր թէ կենաց եւ թէ մահուանը վերաբերեալ պարագաներուն նկատմամբ շատ մանրամասն կանխասացութիւններ ըրին , եւ կան շատ պատմական ապացոյցներ , թէ բոլոր սյս մանրամասն կանխասացութիւններն իրօք կատարուեցան Յիսուս Քրիստոսի ծննդեան , կենաց եւ մահուան ատենը :

3. Կան պատմական ապացոյցներ թէ Յիսուս աշխարհի վրայ երեւցող երեւելի մարդոց մէջ ամենէն նշանաւորն էր , թէ ուրիշ բոլոր մարդոցմէ կ'որոշուէր իր վարուց բարոյական կատարելութեանը , իր վարդապետութեանց երկնային իմաստութեանը , իր հրաշագործութիւններուն , յարութեան եւ երկինք համբառնալուն կողմանէ :

4. Պատմական ապացոյցներ կան թէ Յիսուս Քրիս-

տոս ըրաւ այնպիսի ազդեցութիւն մը որ, թէ յատկութեանը եւ թէ տարածութեանը կողմանէ, աշխարհիս վրայ դործուած ազդեցութեանց ամենէն նշանաւորն է :

Պատմութիւնը կը վկայէ թէ Յիսուս Քրիստոսի ազդեցութիւնը իւր ազգին մէջ միայն չամփոփուելով ուրիշ թէ բարբարոս եւ թէ քաղաքակիրթ ազդաց վրայ ալ տարածուեցաւ, թէ այն ազդեցութիւնը Քրիստոսի ժամանակին միայն յատուկ չէր, այլ երկարեցաւ մինչեւ ցայսօր, եւ թէ այն ազդեցութիւնը ոչ միայն ազգերուն բարուց, սովորութեանց եւ օրինաց մէջ արտաքին բարեկարգութիւն մը յառաջ ըերաւ, այլ եւ հոգեւոր յեղափոխութիւն մը գործեց մարդոց սիրտերուն մէջ :

Եթէ այս կէտերն ապացուցաններու բաւական պատմական փաստեր կան, ապա Քրիստոնէութիւնը կը կենայ պատմական անխախուտ հիման վրայ:

Բ. Նոյն էսէ Աւետարաններուն պարուակութէնէն

աղոցյացնել .

1. Եթէ Յիսուս Քրիստոսի յատկութիւններն, ինչպէս որ Աւետարաններուն մէջ ցուցուած են, աղէկ քննուին, առողջ մոռքի տէր եւ անաշառ մարդիկ պիտի համոզուին թէ, մաքսաւոր Մատթէոսի եւ ձկնորս Յովհաննու պէս մարդիկ պիտի չկրնային այնպիսի յատկութեանց տէր անձ մը ներկայացնել, եթէ այնպիսի անձ մը իրօք ապրած չըլլար. թէ աւետարաննչք անուու մարդիկ ըլլալով պիտի չկըրնային գրել Աւետարաններուն մէջ գտնուած վարդապետութիւնները, եթէ Յիսուս Քրիստոս այն

վարդապետութիւններն իրօք սորվեցուցած չըլլար, նաև թէ, Յիսուս, որ Յեթլեհէմ ծնած, բնակչաց տիմարութեանը եւ զեղմութեանը կողմանէ նշանաւոր Նազարեթ գլուզին մէջ սնած, եւ ի մանկութենէ Հրէից բոլոր նախապաշարումները լսած էր, եթէ արդարեւ էր այնպիսի անձ մը ինչպէս կը նկարագրեն աւետարաննչք, եւ եթէ իրօք սորվեցուց այն վարդապետութիւնները զորս աւետարաննչք կ'ընծացեն անոր, ապա անոր ծագումն ի վեր էր քան զվկ մահկանացու մարդու ծագումը. միով բանի, անկարելի էր որ այնպիսի իմաստութիւն մը բվամէր Նազարեթէն, եւ այնպիսի կատարելութիւն մը մարդկային ապականութենէն :

2. Ամէն անաշառ մարդ ուշադրութեամբ բաղդատերվ Աւետարաններուն վարդապետութիւններն այն բաններուն հետ զորս բնութիւնը կը սորվեցնէ, պիտի համոզուի թէ այս երկուքին մէջ այնպիսի զարմանալի համաճայնութիւն մը կայ, որ կը ցուցնէ թէ Աւետարաններն եւ բնութիւնը մի եւ նոյն աստուածային աղբւորէ բղխած են :

Աւետարանին կատարելութիւնը կը ցուցնէ թէ Աւետարանն արդարեւ Աստուծմէ բղխած ըլլալու է: Աւետարանն աստուածային յատկութիւններ ունի, ուստի եւ Աստուծմէ ծագած ըլլալու է:

Հիմա համառօտիւ քննենք ապացոյցները:

Ա. Կան պատմական փաստեր որ կը հաստատեն թէ արդարեւ Յիսուս Քրիստոս կոչուած անձ մը կեաւ աշխարհէք, ապրեցաւ Պաղեստինի մէջ աւելի քան ութեւտասն գար առաջ: Այս պատմական փաստերը հետեւեալներն են :

1. Այս մարդոց գրաւոր վկայութիւնը որ զՅի-սուս Քրիստոս անձամբ տեսան , անոր վարդապետութիւնները լսեցին , անոր հետ խօսեցան եւ քաջ ծանօթ էին անոր : Այս անձննք հաստատութեամբ կը վկայեն թէ արդարեւ Յիսուս Քրիստոս ապրեցաւ աշխարհի վրայ : Այս վկայութիւնը տուող անձանց արժանահաւատութեանը վրայ ետքը պիտի խօսինք :

2. Անուանի Հրէայ պատմչին , Յովսեպոսի , վկայութիւնը , որ ծնաւ Քրիստոսի թուականին 57 ին , եւ ապրեցաւ Երուսաղէմ : Անոր պատմութեան ութեւտասներորդ գիրքին Երրորդ գլուխն մէջ , համաձայն բոլոր ձեռագիր օրինակաց , կը գտնուի հետեւեալ վկայութիւնը . «Յիսուս կոչուած իմաստուն մարդ մը կար այս ատենը , եթէ արժան է մարդ կոչել զնա , քանզի այս անձը հրաշագործ էր եւ վարդապետ այս մարդոց որ ճշմարտութիւնը սիրո վկ'ընդունէին » Նոյն գլուխն մէջ կը վկայէ նաեւ թէ Յիսուս սպաննուեցաւ , եւ իր մահուանին Երեք օր ետքը աշակերտներուն երեւեցաւ : Շատ վէճ եղած է Յովսեպոսի այս նշանաւոր վկայութեան վրայ , բայց որովհետեւ այն վկայութիւնը կը գտնուի անոր պատմութեան բոլոր հին օրինակներուն մէջ , ինչու չընդունինք զայն իրեւ հարազատ :

3. Երեւելի Հռոմայեցւոց վկայութիւնը : Տակիտոս , որոյ իբրեւ պատմագիր արժանահաւատութիւնը ծանօթ է , կը վկայէ թէ Յիսուս Քրիստոս ապրեցաւ Պաղեստին , եւ ի մահ դատապարտուեցաւ Պոնտացի Պիղատոսէն : Ուրիշ վկայութիւն մը կը գտնուի նամակի մը մէջ զոր Պլինիոս Հռոմայեցի կուսակալը գրեց Տրայանոս կայսեր :

4. Քրիստոնէութեան թշնամիներուն վկայութիւնը : Քրիստոնէական թուականին երկրորդ գարուն մէջ , կեղսոս , Պուկիանոս եւ այլք յարձակեցան Քրիստոնէութեան դէմ , բայց ասոնց եւ ոչ մին ուրացաւ թէ Յիսուս Քրիստոս կոչուած անձ մը իրօք ապրեցաւ Պաղեստին :

5. Նոյն իսկ Քրիստոնէական եկեղեցւոյն գոյութենէն ծագած վկայութիւնը : Եթէ գարէ դար ետ երթանք , այս եկեղեցւոյն սկիզբը կը գտնենք այն դարուն մէջ , յորում կ'ըսուի թէ ապրեցաւ Յիսուս Քրիստոս . եւ եթէ Քրիստոս իրօք ապրած չլլար , Քրիստոնէական եկեղեցին որ բացի Քրիստոսէ ուրիշ հիմ չըւնի՝ Բնչակէս կրնար հաստատուիլ , եւ իսկոյն ձեւանալ եւ զարգանալ վարդապետութիւններով եւ կարգերով , որոնց բոլորն ալ զՔրիստոս կը յիշեցնեն :

Արդարեւ այնպէս անթերի են վկայութիւնները որ կը հաստատեն թէ Յիսուս Քրիստոս իրօք ապրեցաւ աշխարհի վրայ , որ անհաւատներն իսկ չեն ուրանար այս իրողութիւնը : Արդի անհաւատից ամենէն նրբամիտները կ'ընդունին թէ Յիսուս իրօք ապրեցաւ աշխարհի վրայ , եւ հիմնագիր եղաւ Քրիստոնէութեան : Շգրաւս , որ այս դարուս Աւետարանին հակառակորդներուն մէջ ամենէն յաջողակն է , եւ Աւետարանները շատ խստի քննադատեց , կ'ընդունի թէ Յիսուս նազովրեցի իրօք ապրեցաւ :

Ուրիշ անհաւատներ կ'ընդունին թէ Աւետարանները հին դիցաբանութեանց կարգը չեն կրնար դասուիլ : Ընան ստուգիւ չէր գրեր Յիսուսի վարքը , եթէ չհաւատար թէ այնպիսի անձ մը իրօք ապրեցաւ : Ընան կ'ուրանայ Յիսուս Քրիստոսի

աստուածութիւնը , բայց կ'ընդունի թէ Յիսուս կոչուած անձ մը իրօք ապրեցաւ աշխարհի վրայ : Հռով-մէական պետութեան անկման պատմութիւնը գրող Անդիփացի անուանի պատմիչը կիսպըն կ'ընդունի նոյնպէս թէ Յիսուս Քրիստոս ոչ թէ դիցարանական , այլ պատմական անձ է , այսինքն թէ Յիսուս Քրիստոս ապրեցաւ աշխարհի վրայ :

Մարդիկ որչափ եւ տարբեր կարծիք ունին Յիսուսի Քրիստոսի յատկութեանցը եւ գործերուն վրայ , ամէնքն ալ , անհաւատ եւ Քրիստոնեայ , միաբան են յայսմ թէ Յիսուս Քրիստոս կոչուած անձ մը իրօք ապրեցաւ աշխարհի վրայ : Զիայ անցեալ դէսկը մը որ պատմական աւելի զօրեղ ապացոյցներով հաստատուած է :

Բ . կան Յիսուս Քրիստոսի միջոցաւ աշխարհի վրայ եղած ազդեցութեան նկատմամբ պատմական փաստեր որ կը բերուին անցեալ ութեւտասն դարերէն :

1 . Հազարաւոր , ուսեալ եւ տգէտ , արժանահաւատ անձինք կը վկայեն թէ , Յիսուս Քրիստոս արտաքոյ կարգի ազդեցութիւն մը գործած է իրենց սիրտերուն եւ վարուցը վրայ :

2 . Անաշառ պատմիչը կը վկայեն թէ Յիսուս Քրիստոս ընդհանուր ազդեցութիւն ունեցաւ հասարակութեանց եւ ազգաց վրայ :

Այս պատմիչներուն վկայութեանը վրայ պիտի խօսինք յետոյ :

Գ . կան Յիսուս Քրիստոսի գերբնական յատկութեանը , սքանչելագործութիւններուն , բարոյական կատարելութեանցը , երկնային իմաստութեանը ,

կրաշալի կարողութեանը եւ յարութեանը նկատմամբ տեսակ տեսակ վկայութիւններ , որոնց մեծ մասը կը գտնուի Աւետարան կոչուած պատմական գրոց մէջ : Եթէ այս գիրքերն իրեւ արժանահաւատ ընդունինք , անոնց վկայութիւնը բաւական եւ համոզիչ է , եւ այլ եւս տեղի չմնար տարակուսելու թէ Յիսուս Քրիստոս հրաշքներ գործեց , մեռելներէն յարութիւն առաւ , եւ թէ , ինչպէս ինք վկայեց իրեն համար , էր արդարեւ Որդի Աստուծոյ : Բայց այս գիրքերը զուտ պատմակմն են . արժանի են կատարեալ վստահութեան . ունինք նաև ուրիշ այնպիսի պատմական վկայութիւններ , որ կարենանք անոնց վարդապետութիւններն ընդունել իրեւ զուտ ճշմարտութիւն : Որպէսզի կարենանք այս գիրքերը կատարեալ վստահութեամբ ընդունել , պէտք է որ բաւական ապացոյց ունենանք հաստատելու անոնց նկատմամբ հետեւեալ երեք կէտերը .

1 . Թէ Աւետարան հոլուած այս պատմիչն է իշխութելը սուսած էն առաջն դրառն մէջ , և էն արդար իշխութեծ + Մարտինոս , Մարտին , Ղուկասու և Յովաննու .

2 . Թէ այս իշխութելը հոսած էն մէջի ճէլու այսուին , ինչու որ իշխուեցան աւետարանիներէն , առանց ամիսներն անոնց մէջ նաև աւելցուած ըլլալու .

3 . Թէ այս իշխութելը հոսարալի էն , այսինքն նէ , անոնց հեղմանիներն արժանահաւատ վկաներ էն այն բաներուն ուրս իւ յէլն իրենց իշխուածներուն մէջ :

Եթէ բաւական պատմական ապացոյցներ կան հաստատելու վերոյիշեալ երեք կէտերը , ապա Քրիստոնէութեան աստուածային ծագումը պատմաբանօրէն կը հաստատուի :

ԳԼՈՒԽ Զ.

ԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ԹԷ ԶՈՐՍ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԵՒ ԳՐՈՒԱԾ
ԵՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՆ ՄԷՋ ՄԱՏԹԷՈՍ, ՄԱՐԿՈՍ, ՂՄԻԿԱՍ ԵՒ
ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԵՆ

Ոչ ոք կ'ըսէ թէ Աւետարանները վերջին դարերու
մէջ գրուած են, ոչ ոք կ'ուրանայ անոնց հնութիւնը:
թէ Աւետարանները կային Քրիստոնէութեան չորրորդ
դարուն մէջ եւ ընդհանուր ընդունուած էին իրրեւ
հարազատ գրուածք աւետարանիչներուն, այս մասին
պատմական փաստերն այնշափ շատ եւ այնպէս բա-
ցայալտ են որ հարկ չենք համարիր միքատմիոջէ մէջ
բերել զանոնք: Չորրորդ դարէն առաջ Աւետարան-
ներն ուրիշ լեզուներու թարգմանուած, նոր կտակա-
րանի գրոց ցանկեր հրատարակուած, այն գրոց
վրայ մեկնութիւններ գրուած, Աւետարաններուն
դէմ հերետիկոսաց եւ անհաւատից կողմանէ յարձա-
կումներ եղած էին, ուստի եւ յայտնի է թէ այն ա-
տեն Աւետարանները կային: Չորրորդ դարուն մա-
տուենագրաց գործերէն աւելի քան հարիւր գրութիւն-
ներ պահուած են մինչեւ հիմա, որոնք քիչշատ բան
կը յիշեն Աւետարաններուն վրայ, ուստի եւ յայտնի
է թէ այն դարուն մէջ Աւետարաններն ընդհանուր
ընդունուած էին իրրեւ հարազատ գրուածք աւե-
տարանիչներուն: Եթէ ուրիշ մարդիկ գրեցին Աւե-
տարանները, եւ ոչ աւետարանիչք, հարկ է որ այն
գիրքերը չորրորդ դարէն առաջ գրուած ըլլան,

Բայց ինչ ապացոյց կոյ որ Աւետարաններն երկ-
րորդ, երրորդ կամ չորրորդ դարուն մէջ խաթերաց
մարդոց ձեռօք չգրուեցան: Այս մասին երկու տե-
սակ ապացոյցներ կան:

Ա. Առաջին տեսակ ապացոյցները նոյն էսէ Աւե-
տարաններուն մէջ կը գտնուին:

Նախ, բուն լեզուն որով Աւետարանները գրուած
են՝ գրուած ապացոյց է թէ այն գիրքերը գրուե-
ցան Հրետաներէն որ Պաղեստին կը բնակէին տու-
ջին դարուն մէջ: Լեզուագիտաց ծանօթ է թէ բո-
լոր լեզուներուն մէջ դարէ ի դար փոփոխութիւններ
տեղի կ'ունենան: Հին եւ նոր Յունարենի մէջ, ինչ-
տէս նաեւ հին եւ նոր Հայերենի մէջ, մեծ տարրե-
րութիւն կայ: Այս տարրերութիւնները ոչ թէ մէ-
կէն այլ դարէ ի դար տակաւ առ տակաւ տեղի ու-
նեցած են: Ուստի լեզուագիտք որ լեզուի մը պատ-
մութիւնը քաջ սորված եւ բոլոր փոփոխութիւնները
հետազոտած են, գիրքի մը լեզուէն կրնան որոշել
դարը յորում գրուած է այն գիրքը:

Նաեւ ծանօթ է լեզուագիտաց թէ հին Յունարեն
լեզուն ունէր այլեւայլ գտաւաւակոն բարբառներ: Ամէն գաւառի մէջ միեւնոյն կերպով չէր խօսուեր
եւ չէր գրուեր: Յունագէտք հին Յունարէնը բաժ-
նած են չորս գլխաւոր ճիւղերու, բայց նաեւ իւ-
րաքանչիւր գաւառ ունէր իրեն յատուկ ոճերն եւ
ձեւերն, այնպէս որ լեզուագիտ մը գիրքի մը ոճերէն
եւ ձեւերէն կրնոց հաւատաւեաւ գիտնալ թէ այն
գիրքն որ գաւառի մէջ գրուած է:

Աւետարանները Յունարէն լեզուաւ գրուած են,
բայց այս լեզուն մաքուր Յունարէն չէ ինչպէս կը

56 ԿԱՆ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՐՈՒԱՆ ԵՆ ՄԱՑԹԵՈՍ,
ԽՈՍՈՒԷՐ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ մէջ, այլ այն ՅՈՒՆԱԼՔԻՆ է զոր
կը խօսէին Պաղեստին բնակող Հրեայք : Այս ՅՈՒՆԱ-
ՐԵՆԻՆ մէջ շատ երրայական եւ Ասորական ոճեր կան :
Լեզուագէտք կարող են որոշել ոչ միայն տեղն
ուր գրուած են Աւետարանք, այլ եւ ժամանակն
երբ անոնք գրուեցան : Լեզուագէտք մանր հետա-
զոտութեամբ հասկցած են թէ Աւետարաններուն
յատուկ լեզուն դադրեցաւ խօսուելէ երուսաղեմի
աւերումէն եւ Հրէից ցրուելէն ետքը, իբր 70—71 ին
յետ Քրիստոսի : Լեզուագէտներէն ումանք կ'ըսեն թէ
Յովհաննու առաքելցն մահուանէն ետքն աշխարհիս
վրայ մարդ չկար որ կարող ըլլար Երրայայունա-
կան լեզուաւ, այսինքն Աւետարաններուն լեզուաւ,
գիրք գրել : Ուստի նոյն իսկ Աւետարաններուն լեզ-
ուէն յայտնի է թէ անոնք գրուեցան երուսաղեմի
կործանմանէն առաջ կամ քիչ ետքը :

Երկրորդ, ամէն դար եւ ամէն ազգ ոչ միայն իրեն
յատուկ լեզու, այլեւ իրեն յատուկ գաղափարներ,
զգացումներ եւ նախապաշարումներ ունի, եւ որեւի-
ցէ մատենագիր բոլորովին ազատ չէ իր դարուն եւ
ազգին ազդեցութենէն : Աւետարաններէն յայտնի է
որ անոնց հեղինակները Հրեայ էին, քանդի աւե-
տարանիչք յաճախ կը ցուցնեն թէ Հրէական գաղա-
փարներ եւ նախասպաշարումներ ունէին : Անոնք կը
պատմեն ոչ միայն Յիսուսի վարդապետութիւններն,
որոնք բոլորովին ազատ էին Հրէական նախապա-
շարումներու ազդեցութենէն, այլեւ կը նկարագրեն
եղանակն որով ընդունեցան այն վարդապետութիւն-
ներն, եւ այս նկարագրութեան եղանակէն յայտնի
է թէ Աւետարանը գրողք Հրեայ էին :

ՄԱՐԿՈՍ, ՂՈՒԿԱՍ ԵՒ ՑՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԴՆԵՐԻՆ 57

Երրորդ, Աւետարանք շատ անդամ քաղաքական, եկեղեցական եւ ընկերական դէպքերու վերարեր-
եալ ակնարկութիւններ կ'ընեն : Այս ակնարկու-
թիւնները համաձայն են ճշգդ այն դարուն յորում
կ'ըսուի թէ գրուած են Աւետարանք : Մարդիկ
խիստ քննութիւններ ըրած են, բայց կարող եղած-
չն դտնել Աւետարաններուն մէջ որեւիցէ հետք
կամ նշան մը որ ցուցնէ թէ անոնք վերջին դարերու
մէջ գրուած են :

Եթէ աւետարանիչներն աւելի ետքի ժամանակնե-
րու մէջ ապրած ըլլային, անկարելի՛էր անոնց այն-
պէս մանրամասն կերպով խօսիլ այլեւայլ դէպքերու
վրայ առանց սխալելու : Ճշմարտ ախօս եւ անկեղծ
պատմագիր մը կրնայ ճշդիւ եւ համարձակութեամբ
յիշել ժամանակակից դէպքերը, բայց ամենէն հան-
ճարեղ պատմագիրք իսկ կարող չեն յաճախ յիշել
անցեալ դարու մը վերաբերեալ դէպքերն առանց
երբեմն սխալելու : Ամենէն զգուշաւոր եւ կարող
պատմագիրք անցեալ դէպքերու նկարագրութեան
առեն սխալներ կ'ընեն : Սակայն ժամանակակից
դէպքերու նկատմամբ ամենեւին սխալ չի գտնուիր
Աւետարաններուն մէջ, ուստի եւ շատ հաւանական
է թէ անոնց հեղինակներն ապրեցան առաջին դա-
րուն մէջ որուն կը վերաբերին դէպքերը որ կը
յիշուին անոնց գրուածոց մէջ :

Ուրեմն, նոյն իսկ Աւետարաններուն լեզուէն, ո-
ճէն եւ պարունակութենէն զօրաւոր ապացոյց կայ
թէ անոնք գրուած են Հրեաներէ որ կ'ասլրէին Պա-
ղեստին Երուսաղեմի կործանմանէն (70—71 յետ
Քրիստոսի) առաջ կամ քիչ ետքը. եւ եթէ անատեն

58 ԿԱՆ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԳՐՈՒԱԾ ԵՆ ՄԱՏԹՔՈՍ ,
գրուեցան , բոլորովին անհաւատալի է կարծել թէ
աւետարանիչներէն գրուած չեն , վասնզի Բնչալէս
կարելի էր որ խարեւաններ գիրքեր հրատարակէին
իրեւ գրուած յաւետարանչաց , մինչ առոնմիշ ոմանք
կենդանի էին , եւ կընային երեւան հանել անոնց
խարէութիւնը :

Բ . Երկրորդ տեսակ ապացոյցները պատճենիան ա-
պացոյցներ են :

Հարկ չէ մեզի մեր դարէն մինչեւ չորրորդ դար
քայլ առ քայլ ետ երթալ ցուցնելու համար թէ այն
դարերուն մէջ կային Սւետարանները , քանզի ուս-
եալ մարդոցմէ ոչ ոք կ'ուրանաց թէ Սւետարաններն
չորրորդ դարուն սկիզբը կային եւ առ հասարակ իր-
եւ հարազատ գրուածք աւետարանչաց ընդուն-
ուած եւ յարգուած էին , եւ չորրորդ դարէն սկսելով
կրնանք հետազօտել Սւետարաններն դէս երրորդ
եւ երկրորդ դարն եւ մինչեւ այն ժամանակին երբ
աւետարանիչներէն ոմանք եւ անոնց աշակերտներէն
շատերը դեռ ողջ էին . եւ առկէ զատ , կոտն նաև հա-
մոզիչ ապացոյցներ թէ բոլոր այս ժամանակին մէջ
Սւետարաններն իրեւ հարազատ գրուածք աւետա-
րանչաց ընդունուած եւ յարգուած էին այնպիսի
մարդոցմէ որ լաւագոյն պատեհութիւն ունէին քըն-
նելու թէ այն գիրքերն իսկապէս անոնց գրուած-
ներն էին թէ ոչ : Սյս ապացոյցներուն գլխաւորները
հետեւեալներն են :

1 . Նոր կոտակարանի գրոց հին ցանկերը , 2 . Հին
թարգմանութիւնները , 3 . Հին ձեռագիրները , 4 .
Հին հեղինակներու գրութեանց մէջ Սւետարաննե-
րէն բերուած վկայութիւնները , 5 . Թրիստոնէութեան

ՄԱՐԿՈՍ , ՂՈՒԿԱՍ ԵՒ ՑՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻՆ 59
առաջին գարերուն մէջ հերետիկոսաց եւ անհաւա-
տից կողմանէ Աւետարաններուն իրեւ հարազատ
գրուածք աւետարանչաց ճանչցուած ըլլալը :

Սյս ապացոյցները մի առ մի յիշելու համար հա-
տորներ գրել պէտք է , սակայն մենք հսկ համա-
ռութիւ միայն մէջ պիտի բերենք զանոնք :

4 . Նոր կոտակարանի գրոց հին ցանկէը :

Երրորդ եւ չորրորդ գարուն մէջ իրեւ հարազատ
գրուածք աւետարանչաց եւ առաքելոց ընդունուած-
եւ յարգուած գիրքերուն ցանկերը հրատարակուած-
էին : Սյս ցանկերէն ոմանք դեռ կան : Սյս ցան-
կերը պատրաստած են իրենց հմտութեանը կողմա-
նէ նշանաւոր մարդիկ , ինչպէս Որոգինէս , Եւսերի-
սս , Սթանսս , Հերոնիմոս , Օգոստինոս եւ այլք . եւ
որովհետեւ այս մարդիկ իրարմէ շատ հեռու տեղեր
կ'ապրէին , անոնց ցանկերէն կրնանք սորպիլ թէ ան-
տեսն մարդոց ընդհանուր գաղափարն ինչ էր Նոր
կոտակարանի գրոց հեղինակներուն վրայ : Ստրբ գրոց
այս ցանկերէն յայտնի է թէ Քրիստոնեայ եկեղեցիք
Գիւրահաւանութեամբ ընդունած չէին այն գիրքերն
իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց եւ առա-
քելոց , այլ կը պահանջէին զօրաւոր ապացոյց թէ
այն գիրքերը գրուած էին այն անձանց կողմէն ո-
րոց կ'ընծայուէին : Սյս ցանկերէն յայտնի է թէ
եկեղեցիներէն ոմանք ժամանակ մը տարակուած-
էին այլեւայլ թղթոց առաքելոց կողմէն գրուած ըլ-
լալուն , բայց Աւետարաններուն նոյն իսկ աւետա-
րանչաց կողմէն գրուած ըլլալուն մասին բնաւ տա-
րակոյս եղած չէր : Բոլոր ցանկերուն մէջ Սւետա-

րանք յիշուած են իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց : Եթէ բաց այս ցանկերէն ուրիշ ապացոյց չունենայինք, Աւետարանոց անուններուն այս հին յիշատակութիւնը միայն բաւական էր ցուցնելու թէ, առաքելոց մակուանէն ոչ աւելի քան 200 տարի ետքը, չորս Աւետարանք առ հասարակ ընդունուած եւ յարգուած էին իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց : Սակայն կան նաեւ ուրիշ ապացոյցներ :

2. Աւետարանաց հին նաբանառները :

Քննադատք կ'ընդունին թէ գիրքի մը հնութեան համար չկան ապացոյցք այնպէս անժխտելի ինչպէս այն գիրքին հին թարգմանութիւնները: Արդ, Աւետարաններուն հնութեան եւ հարազատութեան համար այս ապացոյցը կայ: Աւետարանք, իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց, այլեւայլ լեզուաց թարգմանուած էին Քրիստոնէական թուականին առաջին գարուն մէջ: Աւետարաններուն հնութիւնն եւ հարազատութիւնը ցուցնող ամենէն կարեւոր թարգմանութիւնք հետեւեալներն են .

Ա. Հին Ասոքելին նաբանառները :

Այս թարգմանութիւնն ընդհանուր ընդունուած է իրեւ շատ հին, եւ անոր հնութեան մէկ ապացոյցը սա է, որ այն թարգմանութեան մէջ չեն գտնուիր Նոր կտակարանի այն գիրքերն որոնց առաքեալներէն գրուած ըլլալուն տարակայս կար Քրիստոնէական թուականին սկիզբները: Նաեւ գիտունք Ասորերէն թարգմանութեան ոճերն եւ ձեւերը մանր

քննելով համոզուած են թէ երկրորդ գարուն մէջ եղած է այս թարգմանութիւնը: Ոմանք կ'ըսեն թէ Նոր կտակարանն Ասորերենի թարգմանուեցաւ երկրորդ գարուն վերջերը, այլք կ'ըսեն թէ երկրորդ գարուն կիսուն, իսկ այլք կ'ըսեն թէ մօտ ի սկիզբն երկրորդ գարուն, այսինքն Յովհաննու առաքելոյն մահուանէն քանի մը տարի ետքը միայն :

Նոր կտակարանին այն գիրքերն որ Ասորերէն թարգմանութեան մէջ չեն գտնուիր՝ են Պետրոս առաքելոյն երկրորդ թուղթը, Յովհաննու առաքելոյն երկրորդ եւ երրորդ թուղթերը, Յուլա առաքելոյն թուղթը եւ Յայանութեան գիրքը: Ապա այս թարգմանութիւնը կը ցուցնէ թէ Աւետարանները կային եւ իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց ընդունուած էին այն ատեն երր այն թարգմանութիւնը եղաւ, եւ անկէ առաջ իսկ, վասնզի կրնանք հետեւցնել թէ բաւական ժամանակ անցաւ մինչեւ որ Նոր կտակարանին գիրքերն իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց ճանչուեցան եւ ընդունուեցան եկեղեցիներէն, եւ մէկ գիրքի մէջ ժողվուելով թարգմանուեցան օտար լեզուաց :

Բ. Հին Իտալիան նաբանառները :

Պէտք է զանազանել այս թարգմանութիւնը վուլկադայ կոչուած թարգմանութենէն որ եղաւ չպրորդ գարուն մէջ: Հին իտալական թարգմանութեան բուլոր պարագաները կը ցուցնեն անոր մեծ հնութիւնը, եւ այս հնութեան նշանները կան Լատին Քրիստոնէից առաջին գրուածոց մէջ: Որովհետեւ այն

62 ԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԳՐՈՒԱԾ ԽՆ ՄԱՏՔՈՍ,
Թարգմանութիւնն ընդհանուր կը գործածուէր հիւ-
սիսային Ափրիկէի մէջ Տերտուղիանոսի տաեն, որ իբր
160 ին ծնուր կարքեդոն, հարկէ որ այն թարգմա-
նութիւնն 150ին կամ աւելի առաջ եղած ըլլոր : Այս
թարգմանութիւնն ամբողջապէս պահուած չէ, բայց
Աւետարաններուն թարգմանութիւնը հասած է մին-
չեւ մեր ժամանակը, եւ կը ցուցնէ թէ Աւետա-
րանները կային եւ իբրեւ հարազատ գրուածք ա-
ւետարանչաց ընդունուած եւ յարգուած էին յամի
Տեառն 150 ի ատենները :

Գ. Մուշադրէան հապուած :

Այս անունը կը արուի ձեռագիր կատրի մը որ կը
վերաբերի Նոր կտակարանին գրաց, եւ զոր գտաւ
Մուրադորի անուն իտալացի բանասէր մը Միլանի
Ամբոսեան գրատան մէջ : Այս ձեռագրին մէջ մեծ
հնութեան նշաններ կը տեսնուին : Ժամանակը յո-
րում գրուած է այս ձեռագրիը՝ կ'որոշուի այսու,
որ այն ձեռագրին մէջ կը յիշուի Հերմասի Հովիւ
կոչուած ուրիշ գրուած մը, զոր Հերմաս «մօտերս մեր
օրով գրեց», կ'ըսէ ձեռագիրը, « մինչ անոր եղացըրը,
Պիսու, Հումայ մէջ եկեղեցւոյ աթոռոցն վրայ էր : » Պատմութենէ գիտենք թէ Պիսու վախճանեցաւ 157
ին, ուստի եւ այս հատուածը յիշեալ թուականէն քիչ
ետքը գրուած ըլլալու է :

Այս ձեռագրին մէկ մասը կորսուած է, բայց մնաց-
եալ մասերը բաւական են ցուցնելու թէ այն ատեն
Աւետարանները կային եւ ընդհանուր ընդունուած
եւ յարգուած էին իբրեւ հարազատ գրուածք ա-
ւետարանչաց :

ՄԱՐԿՈՍ, ՂՈՒԿԱՍ ԵՒ ՅՈՎՀԵՆՆԻՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԻԶՆԵՐԻՆ 63

5. Աւետարանաց հին յեւագէիրներն որ դահկանէն էն :

Շատ պատճառներ կան որոնց համար ցարդ պահ-
ուած չեն բազում դարեր առաջ գրուած գիրքերէն
շատ օրինակներ :

Նախ, անատեն տպագրութիւն չկար, եւ բոլոր հին
գիրքերը ձեռագիր էին: Գիրքեր օրինակել դժուա-
րին էր եւ շատ ծախք կը պահանջէր, ուստի առա-
ջին դարուց գիրքերուն օրինակները ներկայ դարուս
տպագրեալ գրոց հետ բազդատուելով շատ քիչ էին:

Եթէրրէ, հին ձեռագիրներէն շատերը գրուած էին
պապիրոսէ շինուած թուղթի վրայ որ շատ չէր դի-
մանար: Պապիրոսի վրայ գրուած ձեռագիր մը որ
միշտ կը գործածուէր՝ չէր կրնար դիմանալ տւելի
քան քառասուն կամ յիսուն տարի : Պապիրոսի
վրայ գրուած բալրը հին գիրքերէն միայն քանի մը
հատ պահուած են Եգիպտոսի գերեզմաններուն եւ
Հերգուլանոմ քաղքին աւերակաց մէջ: Նոր կտա-
կարանին երեք ամենէն հին ձեռագիրները, որ տակտ-
էին պահուած են, զրուած են ոչ պապիրոսի, այլ
մագաղաթի վրայ, որ կը շինուէր ոչխորի կամ այ-
ծի մորթէ եւ էր սուլ: Սինայեան կոչուած հոչտ-
կաւոր ձեռագիրը զոր Դիշէնտորֆ քանի մը տարի
առաջ գտաւ Սինա լերան Սուրբ Կատարինէ վան-
քին մէջ գրուած էր վայրի այծի մորթէ շինուած
մագաղաթի վրայ, եւ ամէն երկու թերթի համար
գացած էր մէկ այծի ամբողջ մորթ: Բայց շատ քիչ
ձեռագիրներ այսչափ սուլ նիւթի վրայ գրուած են:

Եթէրրէ, առաջին գարերուն մէջ հաստրակաց գրու-
տուններ կամ դիւաններ չկային որոնց մէջ պահուէին

64 ԿԱՆ ԱՊԱՅՈՑՑՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԳՐՈՒԱԾ ԵՆ ՄԱՏԹԵՈՍ ,
ՃԵՌԱՋԻՐՆԵՐԸ : Ուստի , զարմանալի չէ որ շատ քիչ
ՃԵՌԱՋԻՐՆԵՐ պահուած են ցարդ :

Հիմա չկայ Հոմերոսի գիրքէն ամբողջ օրինակ մը
որ երեքտասաններորդ դարէն առաջ գրուած է : Հեր-
րուադոսի պատմութենէն , որ շատ կարեւոր գիրք է ,
առան եւ վեց օրինակք միայն կան : Նշանաւոր հեղի-
նակներուն շատերուն գործերէն մէջ մէկ օրինակ
միայն մինչեւ ցարդ պահուած է , Հին երեւելի հեղի-
նակաց բոլոր գործերէն վեց կամ եօթը ճեռագիր
միայն կան , որ վեցերորդ դարէն առաջ գրուած են :

Սակայն Նոր կատակարանին ճեռագիր օրինակներն
որ տակաւին կան՝ շատ կը գերազանցեն բոլոր ու-
րիշ հին գիրքերը թէ իրենց թուոյն եւ թէ հնու-
թեան կողմանէ : Գիտունք մինչեւ ցարդ Նոր կտա-
կարանին գրոց իբր հազար վեց հարիւր ճեռագիր
օրինակները գտած եւ քննած են : Յիշեալ ճեռագիր-
ներէն շատ քիչերը կը պարունակեն Նոր կտակարա-
նին բոլոր գիրքերը : Կէսք կը սկարունակեն Աւետա-
րանները միայն , այլք՝ առաքելոց գործերն եւ ընդ-
հանրական թուղթերը միայն , եւ այլք՝ Յայտնութեան
գիրքը միայն : Այս հազար վեց հարիւր ճեռագիր
օրինակներէն հարիւրը պահուած են Եգիպտասի եւ
Պաղեստինի մէջ , երեք հարիւր քսանն Խտալիոյ մէջ ,
երկու հարիւր յիսունն Անգղոյ մէջ , երկու հարիւր
երեսուն եւ ութը՝ դաշտիոյ մէջ , եւ առանց մեծագոյն
մասը կը գտնուին Բարիզի ազգային գրատունը . եռ-
թանասուն օրինակ պահուած են Բուսիոյ մէջ , եւ
մացեալք ուրիշ աեղեր :

Դարն յորում այս ճեռագիրներէն խրաբանջերը
գրուած է՝ կը նաև որոշել գիտունք նիւթէն որոյ

ՄԱՐԿՈՍ , ՂՈՒԿԱՍ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐԷՆ 65
վրայ գրուած են գիրքերը , անոնց գիրերուն ճեւե-
րէն , բառերուն անջատեալ կամ միացեալ ըլլալէն ,
կետագրութենէն եւ երեսներուն եւ լուսանցներուն
վրայ գտնուած ուրիշ նշաններէն : Բանասիրաց անա-
չառ քննութեամբը հաստատուած է որ այս ճեռա-
գիրները կը վերաբերին միջոցի մը որ կը ճգուի չոր-
րորդ գարէն մինչեւ հնգետասններորդ դար :

Այլեւայլ երկիրներէ հաւաքուած այս հին ճեռա-
գիրները կը ցուցնեն , նախ , թէ Աւետարանները
կային այն ատեն . երկրորդ , թէ Աւետարաններն իր-
բեւ հարազատ գրուածք աւետարանչաց այն ատեն
ընդհանուր ընդունուած եւ յարգուած էին . եւ ,
վերջապէս , ինչպէս ետքը սիտի ցուցնենք , այս ճե-
ռագիրները կը ցուցնեն թէ Աւետարաններուն մէջ
որ եւ իցէ փափօխութիւն տեղի ունեցած չէ չոր-
րորդ գարէն ի վեր :

4. Հին հեղինակներու բըսութեանց մէջ Աւետարաններէն
բերուած վկայութիւններ :

Երրորդ եւ չորրորդ գարէն կան աւելի քան հա-
րիւր հեղինակներ որոնց գրուածները կը վկայեն թէ
Աւետարաններն այն ատեն կային , եւ իրեւ հարա-
զատ գրուածք աւետարանչաց ընդունուած եւ յար-
գուած էին : Երկրորդ գարէն՝ երեսուն եւ վեց հե-
ղինակներ կան որոնց գրուածքը կը վկայեն թէ այն
գարուն մէջ Աւետարանները կային , եւ իրեւ հա-
րազատ գործոց աւետարանչաց ընդհանուր ընդուն-
ուած եւ յարգուած էին : Նուեւ առաջին գարուն հե-
ղինակներէն ումանց գրուածոց մէջ Աւետարաններէն
բերուած աւելի քան երկու հարիւր կոչումներ կամ

գիտողութիւններ կան որ կը հաստատեն թէ առաջին դարուն մէջ Աւետարանները կային , եւ իրբեւ հարազատ գրուածք աւետարանչաց ընդհանուր ընդունուած եւ յարգուած էին : Զենք կրնար բալոր այն հեղինակներն յիշել այս փոքր գիրքին մէջ , ուստի անոնցմէ ոմանք միայն յիշել բաւական կը համարինք :

Տերբառ-դիմուս : Տերտուղիանոս հեթանոս ծնողքէ
ծնուռ կարքեղոսն յամի Տետուն 160ին։ Հայրը Հռոմա-
յեցի հարիւրապետ էր։ Տերտուղիանոս աղջկ դաս-
տիարակուած էր։ Շատ գրուածներ ունի, եւ բոլոր
իր գրուածոց մէջ կ'ըսէ թէ Աւետարաններն եւ ուրիշ
առաքելական գրութիւններն առանց վնասուելու
այն ժամանակի Քրիստոնէից հասոծ էին իբրեւ
որբազան ժառանգութիւն։ Տերտուղիանոսի գրուած-
ներէն կը սորվինք թէ նախնի Քրիստոնեացք բոլո-
րովին միաբան էին թէ որեւէցէ գիրք մը որ առա-
քելոց կամ անոնց ընկերաց մէկէն գրուած չէր՝ չէր
կրնար իբրեւ Աւետարան ընդունակի։ Տերտուղիանոս
իր գրուածոց մէջ կոչումներ կ'ընէ իբրեւ աւետա-
րանչաց գրուածներէ, Մատթէոսի, Մարկոսի, Ղու-
կասու եւ Յովհաննու Աւետարաններուն իւրաքան-
չիւր դիմէն։

Կովկաս Աղբեկանութեացի : Կղեմէս հեթանոս ծնողքէ
ծնաւ իրը 150 ին : Ուստեալ անձ էր , եւ իր դարուն
փիլիսոփայութեան եւ մտաենազրութեան քաջ
հմուտ : Շատ գիրքեր յօրինեց որոնց հինգը միայն
ցարդ սկահոււած են : Կղեմէս Նոր կատարանը կը
կոչէ Տէրոջը գիրքը , եւ կ'ըսէ . «Թէ օրէնքը եւ թէ
Աւետարանը զօրութիւն են մեր Տէրոջը (Յիսուսի

Քրիստոսի), որ է Աստուծոյ զօրութիւնը եւ իմաստութիւնը» կը նկարագրէ կարգն որով Մատթէոս, Մարկոս, Ղուկաս եւ Յավհաննէս գրեցին իրենց Աւետարանները, եւ յետոյ կը յարէ թէ ասոնք սորված էր ծերագոյն երէցներէ :

Երանոս : Երանոս Յոյն ծնողքէ ծնաւ Փոքր Ասիտ
յամի Տեառն 140ին : Աշակերտ էր Պողիկարապսի ,
աշակերտին Յավհաննու առաքելցին : Ապրեցաւ Աւե-
տարաններն հրտադրակուելին ոչ ուելի քան հարիւր
տարի ետքը : Գրեց այլեւայլ զիրքեր որոնցմէ հինգը
միայն յարդ կան : Երանոսի զիրքերը չատ կարեւոր
վկայութիւններ կու տան Աւետարաններուն վրայ :
Երանոս իր գրուածոց մէջ Հին եւ Նոր կտակարան-
ները կը կոչէ Պատգամք Աստուծոյ , եւ կ'ըսէ . «Մենք
փրկութեան ձամբան առլիցանք ոչ ուրիշներէ , այլ
անոնցմէ միայն որոնց միջոցաւ մեզի տրուեցաւ Ա-
ւետարանը , զոր անոնք նախ քարոզեցին եւ առա
կտօքն Աստուծոյ ի գիր առին , որպէսզի ապագային
մէջ ըլլար մեզի հիմն եւ սիւն հաւատոյ : Քանզի ա-
նոնք յետ յարութեան Տեառն մերոց վերէն զօրու-
թիւն տախն եւ ամէն բանի վրայ կատարեալ գիտու-
թիւն ստացան Սուրբ Հոգիէն որ իջաւ անոնց վրայ :
Յետոյ , իրենց հետ ունենալով Աստուծոյ Աւետարանը ,
ցրուեցան երկիր չորս ծայրերը քարոզել մարդոց
երկնային խաղաղութեան օրհնութիւնները : Մատ-
թէսս Հրէից մէջ գտնուելով զրեց Աւետարանն ա-
նոնց լեզուաւ . Մարկար , աշակերտ եւ թարգման
Պետրոսի , աւանդեց մեզի զրավինչ որ Պետրոս քա-
րոզած էր . Պուկաս , ընկեր Պօլոսի , զրեց Աւետա-
րանն ըստ քարոզութեան Պօլոսի . հուսկ յետոյ

68 ԿԱՆ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԳՐՈՒԱԾ ԵՆ ՄԱՏԹՀՈՍ :

ՅՈՎՀԱՆՆԻՔԱ, աշակերտ Յիսուսի, մինչդեռ Եփեսոս էր, հրատարակեց իւր Աւետարանը :

Արդարեւ քան զայս բացայաց եւ համոզիչ փաստ չի կրնար ըլլալ :

Պատիսոս : Պատիսաս երկրորդ դարուն առաջին կիտուն եպիսկոպոս էր ի Հերապոլիս Փոխւգիրց : Գրեց «Մեկնութիւն պատգամաց Տետոն» անուն գիրք մը : Այս գիրքը մինչեւ ցարդ պահուած չէ, բայց եւսերիոս պատմիչ քանի մը տեղեկութիւն կու տայ այս գիրքին նիւթեցն վրայ : Պատիսաս կ'ըսէ թէ առաքելոց մօտագոյն աշակերտներէն առաւ տեղեկութիւն Աւետարաններուն վրայ :

Յառապիսոս վիայ : Եր հեթանոս վիլիսուփայ, ծնեալի նէտալովիս Յոյն հօրէ յամի Տետոն 90 ին կամքիչ մը յետոյ : 152 ին ընդունեցաւ Քրիստոնէութիւնը, եւ որովհետեւ ժամանակաւ մօտ ըլլալով առաքելոց պատեհութիւն ունէր խնամով եւ հաւաստեաւ քննել Աւետարանները, անոր վիայութիւնը մեծ կարեւորութիւն ունի : Յուստինոս շատ գիրքեր գրեց, որոնց երեքը միայն հասած են առ մեզ : Այս գրուածոց մէջ շատ վիայութիւններ կը բերէ Աւետարաններէն զորս կ'անուանէ համառօտ կենսագրութիւն Յիսուսի Քրիստոսի գրեալ յառաքելոց :

Պաղէկարպոս, իժնարիսոս է կոչեն Հառայեցէ : Այս երեք անձինք շատ կարեւոր վկաններ են, վասնզի ապրեցան առաջին դարուն մէջ եւ ժամանակակից էին ոմանց յաւետարանշաց եւ յառաքելոց :

Պաղէկարպոս : Եր աշակերտ Յովհաննու առաքելոց, եւ սպաննուեցաւ վասն հաւատոյ յամի Տետոն 167 : Անոր գործքերէն հասած է մեզի առ Փիլիպպեցիս

ՄԱՐԿՈՍ, ՂՈՒԿԱՍ եւ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՌԻՆ ԱԽԵՏԱՐԱՆԴԱՐԵՒՆ 69

գրուած համառօտ թուղթ մը միայն, այնպէս լի վկայութիւններով Աւետարաններէն եւ նոր կատակարանին ուրիշ գիրքերէն, որ բնաւ տարակոյս չի թողուր թէ Աւետարանները կային այն ատեն եւ ընդհանուր ընդունուած եւ յարգուած էին իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց :

Իժնարիսոս : Հաւեանականապէս էր ուրիշ աշակերտ Յովհաննու առաքելոյն : Ծնաւ յԱսորիս կամ ի Փոքր Ասիա, եւ եղաւ եպիսկոպոս Անտիոքոյ յամի Տետոն 69: Մեռաւ մարտիրոսական մահուամբ յամի Տետոն 107 կամ 116 : Քննագատք իգնատիոսի ընծայուած գիրքերուն ամէնքը չեն ընդունիր իրեւ հարազատ : Իրեւ հարազատ ճանչցուածները լի են Աւետարաններէն բերուած կոչումներով, եւ այսու կը հաստատեն թէ Աւետարանները կային այն ատեն, եւ ընդհանուր ընդունուած էին իրեւ հարազատ գրուածք աւետարանչաց :

Կղէմէս Հառայեցէ : Ծնաւ յամի Տետոն իրը 50ին եւ մեռաւ իրը 100 ին : Ոմանք կը կարծեն թէ այս այն կղեմէսն է զոր Պօղոս առաքեալ կը յիշէ (Փիլիպ. Դ. 3) իրեւ իր գործակիցներէն մին : Կղեմեսի գրուածներէն հասած է մեզի առ Կորնթացիս գրուած թուղթ մը ուր շատ կոչումներ կան Աւետարաններէն :

5. Քէսարոնէութեան առաջին, Երէրբոր, Երբոր և արբոր դարերուն մէջ հերետիկոս և անհաւատու իբրև հարազարդ առեւպարանաց կը ճանանային Աւետարանները :

Ամենէն խիստ հակառակորդք Քրիստոնէութեան, ինչպէս կեղսոս՝ երկրորդ դարուն մէջ, Պորփիրը՝ եր-

70 ԿԱՆ ԱՊԱՑՈՅՆԵՐ ԹԷ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԳՐՈՒԱՆ ԵՆ ՄԱՍԹԵՈՍ ,
ՐՄՈՒԴ դարսուն մէջ , Յուլիանոս ուրացեալ՝ չորրորդ
դարսուն մէջ , Քրիստոնէութեան դէմ շատ յարձա-
կումներ ըրտծ են , բայց ըստծ չեն երբէք թէ Աւե-
տարանք աւետարանչաց հարազատ գործը չեն :

Արդէն ցուցուցինք ի պատութենէ թէ Աւետա-
րանները կոյին այն ժամանակին յորում ընդհանուր
ընդունուած էին , մինչեւ այն ժամանակը յորում
կ'ապրէին աւետարանիշներէն ունանք եւ անոնց ա-
շակերտներէն շատերը . ուստի եթէ ուրիշներն , եւ
ոչ աւետարանիչք , գրեցին Աւետարաններն , ասլա
զրած ըլլալու են այն տաեն երբ յիշեալ աւետարա-
նիչք գեռ ողջ էին , բայց այն տաեն այս անձինք կը
հերքէին այն սուտ զրուածները եւ կը յայտնէին
խարէութիւնը : Նաեւ եթէ Աւետարաններն աւե-
տարանչաց մահուանէնք մը ետքը գրուած ըլլացին ,
անկարելի էր որ կեղծ գրուածներն ընդունուէին
իբրեւ հարազատ գրուածք աւետարանչաց առանց
հերքման նոյն իսկ աւետարանչաց աշակերտաց կող-
մէն Աւետարաններուն ընդհանուր ընդունելութենէն
յայտնի է թէ աւետարանչաց բարեկամներն եւ աշա-
կերտները թնաւ չէին տարակուսեր անոնց հարա-
զառութեան վրայ : Ո՞վ կրնար համոզել աւե-
տարանիշներուն բարեկամները եւ աշակերտաները թէ
աւետարանիչք գրեցին այն գիրքերը , եթէ ստուգիւ
անոնք չէին գրողները : Այն բարեկամք եւ աշա-
կերտք անտարակոյս կը հերքէին այն գրուածները :
Ուստի եւ Աւետարանաց իբրեւ հարազատ գրուածք
աւետարանչաց անոնց բարեկամաց կողմէն ընդուն-
ուած ըլլալը զօրաւոր ապացոյց է թէ այն գիրքերն
արդարեւ աւետարանիշներէն գրուած են :

ՄԱՐԿՈՍԻ , ՊՈՒԿԱՍ ԵՒ ՅՈՒՀԱՆՆԵՍ ԱՆՈՒՆ ԱԽԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻՆ 74
Արդարեւ համոզիչ են պատմական փաստերը . Այս
փաստերն այլեւայլ աղքիւրներէ առնուած , այլեւ-
այլ երկիրներէ եւ ազգերէ հաւաքուած , եւ բազմա-
տեսակ են :

Նոր կտակարանի հին ցանկերը , հին թարգմանու-
թիւնները , հին ձեռագիրները , Քրիստոնէութեան
թէ բարեկամ եւ թէ թշնամի հին մատենագրաց
մէջ գտնուած կոչումներն , ասոնց ամէնքն ալ ապա-
ցոյց են թէ Աւետարաններն առաջին գարուն մէջ
զրուեցան աւետարանիշներէն , եւ որովհետեւ այս
ապացոյցը հերքող ուրիշ փաստ չկայ , պարտինք
ընդունել զայն : Ծնան անդամ կ'ըսէ թէ բոլոր Ա-
ւետարանները գրուած են առաջին գարուն մէջ , եւ
են արդարեւ գործ այն հեղինակաց սրոնց կ'ընծայ-
ուին :

ԳԼՈՒԽ Ե.

ԿԱՆ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԹԷ ՄԵՐ ԱՅԺՄՈՒ ԱԻԵՏԱՐԱՎԱՆՆԵՐԸ ԲՈՒՆ
ԱԻԵՏԱՐԱՆԻՉՆԵՐՀՆ ԳՐՈՒԱՇ ԱԻԵՏԱՐԱՎԱՆՆԵՐՆ ԵՆ

Ի՞նչ ապացոյց կաց թէ անցեալ ութեւտամն դարերուն մէջ աւետարանիշներէն գրուած Աւետարաններուն վրայ բան մը ոչ տւելցուեցաւ եւ ոչ ստակ-սուեցաւ, եւ թէ մեր այժմու Աւետարանները բուն աւետարանիշներուն գրուածներն են : Հարիւր տարիէ հետէ Եւրոպայի մէջ շատ գիտուն մարդիկ վրաղեցան այս խնդրով, եւ շատ տարիներ մանր քննութիւններ ըրին այս խնդիրը լուծելու : Մենք հիմա անոնց քննութիւններուն արդիւնքը կ'ուզենք համառօտիւ ցուցենել :

Տպագրութեան արուեստը գտնուեցաւ ԺԵ. դարուն, եւ առաջին տպագրեալ գրեանք Սուրբ գիրքերն եղան, յորոց ոմանք դեռ կան Եւրոպայի գրատանց մէջ : Գիտունք մեծ ուշագրութեամբ բաղդատած են այժմու Աւետարաններն տպագրեալ օրինակաց հնագոյններուն հետ :

Նախընթաց գլխոյն մէջ յիշեցինք թէ Նոր կտակարանին այլեւայլ մասներէն գտնուած են ցարդ, Քրիստոնէական թուականին Դ. դարէն մինչեւ ԺԵ. դար գրուած, իբր 1,600 ձեռագիր օրինակք : Գիտունք այժմու Աւետարաններն ուշագրութեամբ բաղդատած են բոլոր այն հին ձեռագրաց հետ :

Նախընթաց գլխոյն մէջ ըստնք նաեւ թէ երկրորդ եւ երրորդ գարուց մէջ Աւետարանները թարգման-

ԿԱՆ ԱՊԱՅՈՅՑՆ ԹԷ ԱԻԵՏԱՐԱՎԱՆՆԵՐԸ ԱԻԵՏԱՐԱՎԱՆՆԵՐԸ ԳՐՈՒԱՆ ԵՆ 73
ուեցան ուրիշ լեզուներու : Գիտունք այժմու Աւետարանները բաղդատած են նաեւ բոլոր այն հին թարգմանութեանց հետ, մանաւանդ Ասորական եւ հին հտալական թարգմանութեանց հետ, որ եղան յամի Տետոն իրը 450 ին եւ թերեւո յառաջադրյն իսկ :

Ինչպէս արդէն ըստեցաւ, կան չորրորդ, երրորդ, երկրորդ, եւ նա մանաւանդ առաջին դարուն մէջ անգամ ապրող շատ հեղինակներու գրուածներ յորս կան Նոր կտակարանէն բերսուծ վկայութիւններ : Այս վկայութիւններն այնչափ շատ են որ գրեթէ ամբողջ Նոր կտակարանը կրնան նորին կազմել : Գիտունք մեր այժմու Աւետարանները ուշագրութեամբ բաղդատած են նաեւ այն հին հեղինակներէն բերուած վկայութեանց հետ :

Արդ, երբ գիտունք այժմու Աւետարանները Սուրբ գրոց տպագրեալ օրինակաց հնագոյններուն, հին ձեռագրաց, հին թարգմանութեանց եւ նախկին դարուց մատենագրաց մէջ Աւետարաններէն բերուած վկայութեանց հետ խնամով բաղդատեցին, անոնց անաչառ բաղդատութենէն ինչ արդիւնք յառաջ եկաւ :

Արդարեւ հաղարաւոր տարրերութիւններ տեսնուեցան : Ձեռագրաց, թարգմանութեանց եւ վկայութեանց մէջ տեսնուուծ բոլոր տարրերութեանց թիւն 120,000 ի կը հասնի, բայց ինչ տեսակ տարրերութիւններ են ասոնք : Միթէ այնպիսի տարրերութիւններ են որ կրնան տարակայս յարուցանել Նոր կտակարանին մէջ պատմուած որեւիցէ դէպքի, կամ անոր մէջ պարունակուած որեւիցէ վորդապետու-

թեան փրայ : Ոչ երբէք : Գրեթէ բոլորը չնչին տարբերութիւններ են , եւ օրինակաղներուն անզգուշութենէն սարդեալ գրչի սիսալներ :

Վերսյիշեալ տարբերութեանց մէկ մեծ մասն ուղղագրութեան կը վերաբերի : Թէ ինչպէս կրնան սպըրդած ըլլալ այսպիսի սիսալներ՝ հառկնալ դիւրին է : Դիցուք թէ տառը Հայ գպիր Նոր կտակարանէն մէջմէկ օրինակ կը գրեն . մըշափ տարբերութիւններ սիսի սարդին այն օրինակներուն մէջ : Մին բառ մը այս ինչ գրով պիտի գրէ , միւսն այն ինչ դրով . մին բառ մը սիսալ պիտի կարդայ , միւսն անզգուշութեամբ բառ մը զանց պիտի ընէ կամ աւելի պիտի գրէ :

Վերսյիշեալ տարբերութեանց ուրիշ մէկ մասն ալ բառերուն քերականական կարգին եւ ձեւին կը վերաբերի . զորօրինակ , Աւետարաններէն մէկուն մէջ տեղ մը ըսուած է «Մէր Տէրը Քիսուս Քրիստոս . » ուրիշ մը մէջ ըսուած է «Քիսուս Քրիստոս մէր Տէրը : » Մէկուն մէջ տեղ մը ըսուած է «Եսայէ Տարդարէն . » ուրիշ մը մէջ ըսուած է «Մարդարէն Եսայէ : » Օրինակի մը մէջ անուն , ուրիշ օրինակի մէջ գերանուն գրուած է . զոր օրինակ , մէկուն մէջ ըսուած է «Նա , » ուրիշ մը մէջ «Քիսուս : » Երբեմն ալ բառերը փոխուած են ուրիշ նոյնանշան բառերու , զորօրինակ , օրինակի մը մէջ գրուած է «Տէրզը Շահուարութիւնը . » ուրիշ օրինակի մը մէջ ըսուած է «Աստուծոյ Շահուարութիւնը : » Արդ , յայտնի է թէ մինչեւ ցարդ յիշուածներուն նման տարբերութիւններ չեն այլայլեր Աւետարաններուն իմաստը :

Երեւելի գիտուն մը որ տարիներով քննած էր այս

տարբերութիւնները՝ կըսէ . «Նոր կտակարանը կարգացող անուս անձննք թող ապահով ըլլան որ Աւետարանները զսրա կը կարգան՝ բնադիրներուն հետ նոյն են , ինչպէս որ բաղմահմուտ մարդիկ անխոնջ քննութիւններով եւ անաշառ գիտողութիւններով ստուգած են անթիւ հին օրինակներ այժմու Աւետարաններուն հետ բաղդատելով : »

Բալոր հին ձեռագիրները , թարգմանութիւններն եւ վկայութիւնները , թէպէտ այլեւայլ դարերու մէջ գրուած , եւ իրարմէ շատ հեռու եւ բաժաննեալ տեղերէ հաւաքուած են , ըստ էութեան նոյն են . Սնանց եւ ոչ մին ատրակուսէլի կ'ընէ Աւետարաններուն մէջ աւանդուած դէպքերէն եւ վարդապետութիւններէն մին : Բալոր օրինակաց եւ ոչ միոյն մէջ հոգեւոր ճշմարտութիւն մը կամ բարոյական սկզբունք մը պակասուած կամ այլայլուած է : Գիտուն մարգաց հետազօտութիւնները կը վկայեն թէ մեր այժմու Աւետարանները միեւնոյն են ինչ որ էին գէթ երկրորդ գարուն կիսուն , այն է յամի Տեառն 150 ին , երբ Նոր կտակարանը թարգմանուեցաւ հին իտալական եւ Ասորական լեզուաց : Թէ մինչեւ այն թուականը (150) գոտիստութիւն մուծուած չէր Աւետարաններուն մէջ , այս կը ցուցուի քան զայն թուական հին հեղինակաց մէջ գտնուած վկայութիւններէն նա , յառաջ քան զայն թուական , գրեթէ անհնար էր գոտիստութիւն մուծանել Աւետարաններուն մէջ , վասն զի

1 . Բաւական ժամանակ չկար որ գոտիստութիւններ մուծուեին Աւետարաններուն մէջ : Փոփոխութիւններ ոչ թէ միանդամայն այլ սակաւ տա

առկաւ կը սպազին : Գլուխենք որ Յովշաննու առաքելցն մահուանէն մինչեւ այն ատեն յորում Սւետարանները թարգմանուեցան Ասորերենի եւ հին իտալերենի՝ ոչինչ աւելի քան յիսուն կամ վաթուուն տարի անցան, եւ այսչափ կարճ միջոցի մէջ անհնար էր որ մէծամեծ փոփոխութիւններ մուծուէին Սւետարաններուն մէջ :

2. Առաքելց ժամանակ եւ երկրորդ գարուն մէջ Քրիստոնեաց սովոր էին հրասարակաւ կարդալ Աւետարանները ժաղովուրդին հասկնալի լեզուաւ, ուստի եւ ժաղովուրդը շատով տեղեկացաւ Աւետարանաց մէջ յիշուած կարեւոր ճշմարտութիւններուն եւ գէտքերուն, եւ շուտով պիտի իմանար եթէ դոյզն փոփոխութիւն մը գործուէր բնագրին մէջ :

3. Առաջին գարուց Քրիստոնեաց շատ կը յարդէին Աւետարանները, եւ շատ նախանձաւոր էին անարատ եւ անփոփոխ պահել զանոնք : Իրենց բոլոր յայսերուն եւ ակնկալութիւններուն հիմկը ճանչնային Աւետարանները, եւ արիութեամբ կրեցին ամէն տեսակ հալածանք մինչեւ ի մահ այն ճշմարտութեանց համար որ պարունակուած են Աւետարաններուն մէջ, եթէ խաբեբայք ոմանք ուզէին փոփոխութիւն մուծանել Աւետարաններուն մէջ, անտարուակց ժաղովուրդը պիտի հակառակէր անոնց : Արդարեւ Մարկին անուն մէկը ջանաց փոփոխութիւն մուծանել Աւետարաններուն մէջ, բայց անոր խարդախութիւնը յայտնուեցաւ, եւ անոր դիրքերը մերժուեցան :

Աւետարաններէն այնչափ օրինակներ գրուած եւ այնպէս հետաւոր տեղեր պիտուած էին որ, եթէ

այսինչ երկրին մէջ խարեբայք ոմանք յաջողէին Աւետարաններուն մէջ որեւէցէ փոփոխութիւն մուծանել, չէին կրնար այն փոփոխութիւնն ընդունել տալ ուրիշ տեղեր գտնուած Քրիստոնէից : Քրիստոնէ ետքը Աւետարանն այնպէս արագ քարոզուեցաւ Հռոմէական պետութեան մէջ եւ նոյն իսկ այն պետութեան սահմաններէն անդին, եւ Աւետարաններէն այնչափ օրինակներ տարածուեցան աշխարհիս այլ եւ այլ մասանց մէջ, որ որեւէցէ փոփոխութիւն մը բոլոր եկեղեցեաց ընդունել տալ կարելի չէր : Իսկ եթէ որեւէցէ փոփոխութիւն մը իրօք եղած է, բոլոր եկեղեցեաց կողմէն ընդունուած ըլլաղու է, քանզի Աւետարաններուն բոլոր օրինակները որ ցարդ մեր ձեռքը հասած կամ աշխարհիս այլեւայլ մասերուն մէջ գտնուած են՝ ըստ էութեան միեւնոյն են : Միեւնոյն Աւետարաննէն չգտնուեցան միշեւ ցարդ իրարմէ տարբեր վարդապետութիւններ պարունակող, կամ իրարու հակառակ դէպքեր պատմող օրինակներ : Զորս Աւետարաններէն իրաքանչիւրին մեզի ծանօթ բոլոր օրինակները միեւնոյն պատմակն դէպքերը կը յիշեն եւ միեւնոյն ճշմարտութիւնները կը սորվեցնեն :

Ատուգիւ, եթէ փոփոխութիւն մը գործուած ըլլար, գիտուն քննիչք անտարակոյս նշմարած պիտի ըլլացին այն փոփոխութիւնը : Ուրեմն, օգուտ քաղենք քննադատից անխոնջ քննութիւններէն, եւ ուրախունք երբ կը տեսնենք թէ մեր այժմու Աւետարանները բուն իսկ չորս աւետարանիչներէն զըրուած Աւետարաններն են, եւ անոնց մէջ որեւէցէ փոփոխութիւն մը մուծուած չէ :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՐԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՀԱԽԱՏԱԼԻ ԵՆ

Մեր լիթերցողներէն ոմանք համոզուելով այն պատմական ապացոյցներէն որ յիշուեցան նախընթաց երկու գլուխներուն մէջ, թերեւս կ'ընդունին Աւետարաններն իրեւս հարազատ գրուածք աւետարանչաց, բայց եւ այնպէս տարակուսանօք կը հարցնեն. Միթէ հաւատալիք են այն բաները զոր աւետարանիչք գրած են. թերեւս ոմանք կը հարցընեն. Ի՞նչպէս կրնանք վատահ ըլլալ որ նոյն խակ աւետարանիչք խարերայ չէին: Այլք թերեւս համոզուած են աւետարանչաց ճշմարտախօսութեան եւ անկեղծութեանը, բայց եւ այնպէս կը հարցնեն. Ի՞նչպէս կրնանք վատահ ըլլալ որ նոյն խակ աւետարանիչք խարուած չէին այն դէպերուն վրայ զոր կը պատմեն իրենց գիրքերուն մէջ: Այսպիսի խրնդիրներ անուեղի չէին, եւ խորին ուշադրութեան արժանի են. Արդ, աեսնենք ինչ ապացոյց կաց թէ աւետարանիչք արժանահասար վիաներ էին այն դէպերուն զորս կը պատմեն իրենց գիրքերուն մէջ:

1. Ապացոյց կայ նե աւետարանիչք կարող էին սողունքամբ դէրեւ և ճշրտ նկարագրեւ ինչ որ աւեստ և լուցին:

2. Ապացոյց կայ նե աւետարանիչք անկեղծ և ճշրտած մարդիկ էին, և յօժար՝ ճշմարտախօս և ճշրտ նկարագրեւ ինչ որ աւեստ:

3. Ապացոյց կայ նե աւետարանիչք այնպէսի աւել և այնպէսի վիճակի մէջ էին որ իրաւոյն անշամբ աղջի արեւելու ըւլու դրան են իրենց գիրքերուն մէջ:

4. Նեւ արէլ աղբէրներէ կան ըստ ապացոյցներ որ աւետարանաց գրուածներուն ապաւնունիւնը զբանար կերպով հասպատէն:

Եթէ արդարեւ կան բաւական ապացոյցներ որ կը հաստատեն վերայիշեալ չօրս կէտերը, պարտինք ընդունել թէ Աւետարանները հաւատալի են: Եթէ կան ապացոյցներ որ կը հաստատեն թէ աւետարանիչք ոչ խարող էին եւ ոչ խարուած, պարտինք ընդունել թէ անոնք արժանահաւատ վկաներ են այն դէպերուն զորս գրած են իրենց գիրքերուն մէջ:

1. Աւետարանիչք կարող էին սողունքամբ դէրեւ և ճշրտ նկարագրեւ ինչ որ աւեստ և լուցին:

Նոյն խակ Աւետարաններէն յայտնի է թէ անոնց հեղինակները երաշտու, ճուղուանդ եւ սքանչելիք հնարելու կամ փոքր դէպերը ստուարացնելու յօժար մարդիկ չէին: Անոնց գրուածներուն մէջ չափազանցութիւն չկայ. Անոնց ոճը նշանաւոր է մանաւանդ պարզութեան կողմանէ: Յիսուսի վարդապետութիւնները կը պատմեն եւ անոր գործերը կը նկարագրեն տառանց զարմանք ցուցնելու: Արդարեւ երազատես մոլեսանդներու կարելի չէր Քրիստոսի այլակերպութեան, յարութեան եւ համբարձման նման զարմանալի դէպերը գրել այնպէս պարզ ինչպէս գրած են աւետարանիչք: Աւետարաններն ուշի ուշագլ եւ անաչառ ոգւով կարդացող ամէն խոհական մարդ կը տեսնէ զայս:

Նոյն խակ Աւետարաններէն յայտնի է նաեւ որ անոնց

Հեղինակներն հաւատոք ընծայելու անարժան բաներու հաւատալու պատրաստ Շիշահաւան մարդիկ չեն: Նա մանաւանդ այն գրուածներէն յայտնի է թէ աւետարանիչք շատ անգամ դժուարաւ կը հաւատային, եւ այնպէս դժուարաւ կը հաւատային այն բաներուն զօր Յիսուս Կ'ըսէր անոնց, որ երբեմն Քրիստոսէ կը յանդիմանուէին իբրեւ թերահաւատք: Յիսուս յայտնապէս ըստած էր անոնց թէ յարութիւն պիտի առնէր, բայց անոնք դժուարաւ կը հաւատային (Ղուկ. Իդ. 23): Այն կանայք իսկ որ Յիսուսի գերեզմանը գացին, հոն գացին ոչ ողջունելու յարուցեալ Փրկիչն, այլ օծելու թաղեալ վարդապետը. եւ երբ անոնք աշակերտաց պատմեցին Յիսուսի յարութիւնը, անոնց խօսքը շաղփաղիւթիւն թուեցաւ աշակերտաց (Ղուկ. Իդ. 41): Առաքեալներէն մին այնչափ դժուարահաւան էր որ ըստ թէ մինչեւ որ Յիսուսի ձեռքերուն վրայ բեւեռներուն տեղը չտեսնէր, եւ ձեռքը անոր կողը չմիսէր, պիտի չհաւատար (Յովհ. Ի. 23): Շատ ողջամիտ եւ արդարակորով մարդիկ ուշադրութեամբ կարդալով Աւետարանները համոզուած են թէ աւետարանիչք դիրահաւան մարդիկ չեն:

Եթէ արդարեւ աւետարանիչք Ս.ստուծմէ ներշնչեալ էին, ապա անոնց գրուածները հարկաւ հաւատառի են, իսկ եթէ անոնք ներշնչեալ չեին, խոստովանելու ենք թէ գերազանց ձրից տէր էին: Մատթէոս մաքսուոր էր, եւ Յովհաննէս՝ ձկնորս, երկուքն ալ անուս. բոյց եւ այնպէս անոնք, ինչպէս նաև միւս աւետարանիչք, այնպիսի գիրքեր գրեցին որ իբր ութեւտասն դար շարունակ գրաւե-

ցին քաղաքակիրթ: աշխարհի ուշադրութիւնը : Եթէ բաղդատութիւն մը ընենք Ասկրատայ, Պղատոնի, Արխատոտելի, եւ Կիկերոնի գրուածներուն ու Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու գրուածներուն մէջտեղ, եւ քննենք թէ որչափ լեզուներու թարգմանուեցան առաջինները եւ որչափ լեզուներու վերջինները. Եթէ քննենք նաև թէ որչափ մեկնութիւններ գրուեցան առաջիններուն գըրուածոց եւ որչափ վերջիններուն գրուածոց վրայ. Եւ, վերջապէս, եթէ բաղդատենք այն փիլիսոփայից գրուածները կարդացողներուն միւլ եւ յատկութիւններուն այն մարդոց թուոյն եւ յատկութիւններուն հեա որ Աւետարանները կը կարդան մինչեւ ցայսօր, պիտի համոզաւինք թէ քաղաքակիրթ աշխարհ ութեւտան դարերէ ի վեր պատուած է եւ դեռ աւելի կը պատուէ Աւետարանները քան այն հաջակաւոր փիլիսոփայից գրուածները: Զարդիս շատ ընկերութիւններ կան որոնց մասնաւոր նալատակն է թարգմանել տալ Աւետարանը բոլոր լեզուներու եւ տարած ել զոյն բոլոր ազգաց մէջ: Այս ընկերութեանց մին միայն 1800 էն ի վեր թարգմանեց Աւետարանը 150 տարրեր լեզուներու, եւ տալելով տարածեց միլիոնաւոր օրինակներ: Ասկէ Բնէ հետեւցնելու ենք: Ասկէ սահետեւցնելու ենք թէ, Աւետարաններուն հեղինակները ոչ ցնորակալ մարդիկ էին եւ ոչ գիւրահաւան յիմարներ: Կրթեալ աշխարհն այսպէս պատիւ չըներ մոլեռանդ կամ ցնորակալ մարդոց գրուածներուն: Այն մեծ պատիւը զօր վայելեցին Աւետարանք ութեւտասն դարէ ի վեր, եւ խորին տպաւորութիւնը զօր ըրին աշխարհի վրայ, կը ցաւցնեն թէ այս գիր-

քերուն հեղինակները գերազանց ծրից տէր էին, կամ դէմ կարող եւ յաջողակ էին խնամով դիտելու եւ ճշդիւ պատմելու ինչ որ տեսան եւ լսեցին :

2. Աւետորանիչ անվեց և ճշարտաբէս ճարդէի էին, և յօժար՝ ճշարտանիւամբ և ճշրւ նկառածը լւան էն ու դէսան և լսեցին :

ա. Աւետարանիշներուն անկեղծութիւնը յայտնի է եղանակէն որով կը խօսին իրենց վրայ . Զեն գովեր զիրենք եւ չեն մեծցներ իրենց գործերը , այլ, ընդհակառակին, պարզութեամբ կը յիշեն իրենց տկարութիւնները , սխալանքը եւ մեղքերը , զորորինակ՝ վիճելը թէ իրենց մէջ ովլ էր մեծ , Յիսուսի հետ չիրնալ հսկելը Գեթսեմանի պարտիզին մէջ, իրենցմէ մէկուն մատնելը եւ մէկ ուրիշին ուրանալն զթիսուս, եւ տմենուն իրենց վարդապետը թաղուլ եւ փախչիլ : Եթէ աւետարանիչը խարենք լլային , կը հրատարակէն այսպիս աշխարհի տուշեւ իրենց տկարութիւնները և մեղքերը :

բ . Աւետարանիշներուն անկեղծութիւնը յայտնի է այն եղանակէն որով կը խօսին ժաղովդեան : Եթէ խարենք լլային , հարկաւ պիտի զրէին ժողովդեան հաճելի բաներ : Թիչ չառ պիտի յարմարէին Հրէից նախապաշարմաց , եւ պիտի գտուէին անոնց ազգային փառասիրութիւնը : Աւետարանիչը , ընդհակառակին , գրած են այնպիսի բաներ որ բոլորին հակառակ էին ժողովրդեան գաղափարին : Գրած են թէ Հրէից ազգային եկեղեցին պիտի շընջուէր , անոց եկեղեցական ծէսերն որոց մեծ յարդ կ'ընծայէր ժողովուրդը՝ պիտի խափանուէին , թէ տնոնց սուրբ քաղաքը պիտի կործանէր , եւ , որ

աւելին է՝ աւետարանիչք կը մեղադրեն նաեւ Հրէից ազգն իբրեւ սպանող ի վաղուց հետէ սպասեալ Մեսիային : Միթէ հաւանական է որ աւետարանիչք հրատարակէին այսպիսի բաներ որ բոլորին դէմ էին Հրէից գաղափարին եւ զանոնք կը զայրացնէին , եթէ հաւատացած ըըլլային այն բաներուն ճշմարտութեանը :

դ . Աւետարաններուն անկեղծութիւնը յայտնի է անոնց բարոյական վարդապետութիւններէն : Եթէ աւետարանիչք խարենք լլային , կը հաստարակէին այնպիսի գրուածներ որոնց գլխաւոր նորատակն է հաստատել մաքուր բարոյականութիւն : Միթէ կեղծաւորներ կը գրէին այնպիսի գիրք մը որ մանաւանդ կեղծաւորութիւնը կը գատապարակէ : Ստախոս մարդիկ յանձն կ'առնննւն ճշմարտութեան համար նեղութիւն եւ տանջանք կրել : Արդարեւ ոչ , բայց եթէ շահու մը համար , եւ պիտի ցուցնենք ետքը թէ այսպիսի խարէութենէ մը ամենեւին շահ չկար աւետարանիշներուն : Նաեւ միթէ կարելի էր խարենք եւ ստախոս մարդոց ստեղծել այնպիսի բարոյական սկզբունք եւ վարդապետութիւններ որ կը գտնուին Աւետարաններուն մէջ : Աւետարանին սկզբունքն գեր ի վերոյ են քան զամենայն բարոյական վարդապետութիւնս աշխարհի , եւ անհաւատից իսկ զարմանք պատճուած են : Բուսպ կ'ըսէ . «Կը խօսսովանիմ որ Սուրբ գրոց վսեմութիւնը կը հիսացնէ զիս , եւ Աւետարանին սրբութիւնը կը խօսի որտիս : » Աւետարանիչք յաջողած են նկորագրել մէ կը այնպիսի բարոյական կատարելութիւններով զոր միլիոնաւոր մարդիկ ուրախութեամբ կը պաշ-

տեն իրրեւ զԱստուած , եւ զոր Բընանի պէս անհաւատք անգամ կը կոչեն անհման , պաշտելի , աստուածային եւ կատարեալ մարդ : Միթէ կարելի է որ խաբերայք կարենային նկարագրել ամենէն կատարեալ յատկութիւններով զարդարուած անձ մը , եւ հրատարակել աշխարհի ամենէն կատարեալ բարոյական օրինագիրքը :

դ . Աւետարանիշներուն անկեղծութիւնն յայտնի է նոյն խակ ժամանակին եւ տեղին յորում , ըստ աւետարանչաց , տեղի ունեցան Աւետարաններուն մէջ յիշուած դէպքերը : Ըստ աւետարանչաց , Աւետարաններուն մէջ պատմուած դէպքերը ոչ թէ հեռաւոր ժամանակի մէջ պատահեցան , այնպէս որ մէկը կարող չըլլար հերքել զանոնք , այլ պատահեցան այնպիսի ատեններ որ շատ վկաներ դեռ ողջ էին , եւ կրնային դիւրտ հերքել եթէ սխալ էին այն դէպքերը :

Ըստ աւետարանչաց , Աւետարաններուն մէջ պատմուած դէպքերը չսպատահեցան նաեւ հեռաւոր տեղեր , այլ նոյն խակ այն տեղերը ուր Աւետարանները հրատարակուեցան , եւ եթէ սխալ ըլլային անոնց խօսքերը , շատ դիւրին էր հերքել զանոնք : Խարերաններ կրնան հրատարակել սխալ բաներ այնպիսի դէպքերու նկատմամբ որ պատահած են հեռաւոր ժամանակի եւ հեռաւոր տեղերու մէջ , բայց չեն կը նար խեղաթիւրել դէպքերը որ պատահած են հրատարակու եւ այն դարուն եւ այն ժամանակին մէջ յորում հրատարակուած են դիրքերը , վասնզի եթէ այնպէս ընեն դիւրաւ կը յայտնուի անոնց խարէութիւնը :

ե . Աւետարանիշներուն անկեղծութիւնը յայտնի է եղանակին որով , ըստ աւետարանչաց , պատմահեցան այն դէպքերը : Աւետարանիշներէն յիշուած դէպքերուն մեծ մասը չպատահեցան գաղտնի տեղ մը որ բաց աւետարանիշներէն ուրիշ ոչ ոք կարող ըլլար տեսնել զանոնք , այլ այն դէպքերուն մեծ մասը պատահեցան հրապարակու եւ շատ վկաներու առջեւ , որոնց ոմանք թշնամի էին : Եթէ աւետարանիշք խարերայ ըլլային , անտարակոյս այնպէս չէին պատմեր ինչպէս կ'ընեն , վասնզի դիւրին էր հերքել անոնց խօսքը եւ ցուցնել թէ այնպիսի դէպքեր հրապարակու չպատահեցան :

զ . Աւետարանիշներուն անկեղծութիւնն ասկէ յայտնի է որ մանր պարագաներով կը պատմեն դէպքերը : Եթէ աւետարանիշք խարերայ ըլլային , հաւանականապէս ամէն մանր պարագայ չէին յիշը , այլ քանի մը ընդհանուր բաներ միայն կը յիշին եւ այն ատեն գժուարին կ'ըլլար հերքել անոնց խօսքը : Աւետարանիշք որչափ աւելի մանր պարագաներ յիշին իրենցմէ պատմուած դէպքերուն տեղւոյն եւ ժամանակին նկատմամբ , այնչափ աւելի դիւրին էր անոնց թշնամեաց հերքել անոնց խօսքն , ըսկըով թէ այնպիսի դէպքեր չպատահեցան այն ինչ տեղ եւ այն ինչ ժամանակ : Աւետարանիշք նշանաւոր են մատնաւանդ առ կողմանէ որ շատ մանր պարագաներ կը յիշին իրենց դիրքերուն մէջ : Կը պատմեն Յիսուսի ոչ միայն ծնունդն , այլ եւ ծննդեան տեղը , ժամանակը եւ ուրիշ պարագաները : Յիսուսի ոչ միայն մահն այլ եւ անոր մահուան տեղը , ժամանակն եւ ուրիշ պարագաները կը պատմեն : Յիսուսի ոչ

միայն հրաշք գործելն այլ եւ հրաշքներուն գործուած տեղը , ժամանակն եւ ուրիշ սպարագանները կը սպատմեն : Աւետարաններն այնպէս լի են թուականներով եւ մարդոց եւ աեղերու անուններով , որ , եթէ սխալ ըլլային , շատ դիւրին էր հերքել զանոնք : Խաբերայք կը զգուշանան իրենցմէ պատմուած դէսկերուն տեղը , ժամանակն եւ ուրիշ սպարագանները յիշել :

Է . Աւետարանիշներուն անկեղծութիւնն յայտնի է ընդհանուր համաձայնութենէն եւ փոքր տարբերութիւններէն որ կը աւեստուին Աւետարաններուն մէջ : Ոչ ոք կրնայ ուրանալ թէ էական կէտերու մասին ընդհանուր համաձայնութիւն կայ աւետարանչաց մէջտեղ : Չորս աւետարանիշք միանգամայն համաձայն են Յիսուսի վարուց գլխաւոր կէտերուն նկատմամբ , եւ էասէս միեւնոյն վարդապետութիւնները կը սորվեցնեն : Աւետարանչաց մէջտեղ աւելի համաձայնութիւն կայ քան որեւիցէ մարդու մը կենսադրութիւնն ընող այլեւայլ հեղինակաց մէջտեղ :

Սակայն Աւետարաններէն յայտնի է թէ աւետարանիշք իրենց մէջ միաբանած չէին միեւնոյն բանը դրելու , վասնզի Աւետարաններուն մէջ կան տարբերութիւններ եւ առերեւոյթ հակասութիւններ : Արդարեւ անհաւատք ոմանք ջանացին , բայց , ինչպէս ետքը պիտի տեսնուի , ի գուր , ցուցնել թէ Աւետարաններուն մէջ կան հակասութիւններ որ կը ցուցնեն թէ Աւետարանք հաւատալի չեն : Սակայն այն տարբերութիւնները կը ցուցնեն թէ աւետարանիշներուն մէջ գաղանի համաձայնութիւն չկար սուտ գրուածներով ժողովուրդը խաբելու , վասնզի , եթէ այնպիսի նպատակ ունենացին , իրենց գիւղերը հրատակելէին :

ԱՐԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՀԱԽԱՏԱԼԻ ԵՆ
առաջ զանոնք իրարու հետ կը բաղդատէին եւ բոլորովին իրարու կը համաձայնեցնէին : Աւետարանիշք կը դրեն իրիւ ճշմարտախօս եւ անկեղծ մարդիկ համարձակութեամբ եւ առանց վախնալու թէ հակասութիւն գտնուի իրենց գրուածոց մէջտեղ :

Ը . Աւետարանիշներուն անկեղծութիւնը նաեւ ասկէ յայտնի է որ , եթէ անոնք խաբերայ ըլլային , ոյս խաբէութենէն օգուտ չէին կրնար ակնկալել : Մարդիկ ուրիշները խաբելու համար նեղութիւն եւ տանջանք չեն կրեր առանց ակնկալութեան վարձուց : Եթէ աւետարանիշք խաբերայ էին , Բնչ բան շահիլ կրնային յուսալ ստութիւն հրատարակելով :

Միթէ հաբաժանութէն ձեռք բերել կըյուսային : Ոչ : Անոնք իրենց արսւեստաներն անգամ որովք իրենց ապրուստը կը շահէին՝ թողլով , իրենք զիրենք քարոզութեան գործին նուիրեցին : Եւ Բնչ կը քարոզէին : Միթէ կը քարոզէին թէ մարդիկ վարձարութեան համար անոնց ստակ կամ ուրիշ սպարգելոր տալու էին : Ոչ երբէք : Ծնդհակառակն , կ'ըսէին թէ , ինչպէս որ իրենք յէլ տոին Տէրոջմէն , նոյնպէս օրի կու տան ուրիշներուն : Սորվեցուցին թէ մարդիկ երկրի վրայ գանձ գիզելու չեն , եւ գործով եւ օրինակով հաստատեցին իրենց վարդապետութիւնը : Կամաւ յանձն առած էին աղքատութիւն :

Միթէ աւետարանիշք պարի՞ու կը վինտուէին : Եթէ պատիւ կը վինտուէին իրենց աղդակիցներէն , ինչու համար քարոզեցին եւ հրատարակեցին այնպիսի բաներ որ անոնց գէմ յարուցին բոլոր Հրէից աղգը . ինչու համար այնպէս խոտիւ խօսեցան իշխանաց հակասութեանը եւ ժողովրդեան նախալաշարում-

ներուն դէմ . ինչու համար իրենց գիրքերուն մէջ այնպէս սաստկութեամբ յանդիմանեցին ժողովրդեան մեղերն եւ այնպէս բաշայայտ գուշակեցին անոնց կրելու պատիժները : Սւետարանիչք իրեւ հերետիկոս եւ մատնիչ ամբաստանուեցան , իրեւ չարագործ ծեծուեցան եւ բանտարկուեցան , եւ արգելուեցան սորվեցնելէ ժողովուրդը յանուն Յիսուսի , բայց եւ այնպէս բնաւ չդադրեցան յանուն Յիսուսի սորվեցնելէ : Ապա յայտնի է թէ մարդոցմէ պատի վիճուռելու ետեւէ չէին :

Ուրեմն , հանդիսա և դէրութի՞ն կը փնտուէին : Բայց անոնք զիրենք կամաւ նեղութեանց մատնեցին : Հետի պատեցան իրենց երկրին մէջ , եւ ապա երկայն եւ տաժանելի ճամբորդութիւններ ըրին իրենց երկրէն դուրս շատ հեռուոր տեղեր : Պօզոս առաքեալ Ա.Կորնթ . Դ. 14—15 համարներուն մէջ հետեւեալ կերպով կը նկարագրէ Աւետարան քարոզողներուն կեանքը . «Մինչեւ առ օրուան սոտինը կ'անօթենանք ալ , կը ծարաւինք ալ , աստանդակոն ալ կը պտըտինք , եւ մեր ձեռքերովը գործելով կ'աշխատինք . երբոր մեզ կը նախատեն , կ'օրհնենք . երբոր կը հալածեն՝ կը համբերենք . երբոր գէշ կը խօսմին՝ կ'աղջաշենք . իրեւ աշխարհի աղմեղութիւնը՝ տմենուն անարգը ըլլալով մինչեւ հիմու : » Ուր որ կ'երթային : հակառակութեան կը հանդիպէին : Քարկածուեցան , ծեծուեցան , հալածուեցան քաղլքէ քաղլաք , բայց եւ այնպէս յարատեւեցին մինչեւ ի մահ : Պատմական շատ վկայութիւններ կան հեթանոս հեղինակաց գիրքերուն մէջ հալածմանց եւ նեղութեանց վրայ զրտաւետարանիչք կրեցին :

Եթէ աւետարանիչք անկեղծ մարդիկ չէին , ինչու համար այնպիսի նեղութիւններ կրեցին : Անոնց վարքէն յայտնի է թէ անոնք չէին փնտուեր եւ չէին յուսար ստանալ հարատութիւն կամ պատիւ եւ կամ հանգիստ : Բայց թերեւս ոմանք ըսեն թէ անոնք կը յուսային ետքը փառք ստանալ : Սակայն այս կարելի չըր , վասնզի , եթէ անոնց գործը հիմնուած էր ստութեան վրայ , պատճառ չունէին յուսալու թէ վերջապէս պիտի յաջողէին :

Աւետարանիչք աշխատեցան , նեղուեցան եւ մեռան ի վկայութիւն իրենց դրաւածներուն ճշմարտութեանը : Անոնց անկեղծութիւնը ցուցնելու համար ասկէ ուելլ համոզիչ բնչ փատ կրնայ ըլլալ :

Նաեւ միթէ կարելի՞ է որ սխալ ըլլան այն գիրքերն որոնց մէջ այնպիսի նաւաստացուցիչ բաներ ըսուած են մարդուս անկեալ բնութեանը նկատմամբ , եւ այնպիսի մեծ վարդապետաւթիւններ յիշուած են աստուածային բնութեան նկատմամբ . որոնց մէջ այնպէս հաւատարութեամբ նկարագրուած են մարդոց անկատարութիւնը եւ Յիսուս Քրիստոսի կատարելութիւնը . որոնց մէջ ցուցուած է կատարեալ բարոյական մը որ ամէն կերպով յարմար է մարդուս բնութեանը եւ անոր այլեւայլ պարագաներուն . որոնց մէջ արգելուած չէ որեւիցէ բան մը որ մաքուր , արգար եւ բարի է , եւ թոյլ տրուած չէ բան մը որ սուտ կամ մողեկան է . որոնց մէջ բացայայտ ցուցուած է մարդոց լրինց կորուսեալ վիճակը , եւ կատարեալ Փրկչի մը միջոցաւ փրկուելու ճամբան : Միթէ չար մարդոց կարելի՞ է այսպիսի գիրքեր զրել : Միթէ անձնասէր եւ շահախնդիր

մարդիկ ամէն տեսակ նեղութիւն յանձն կ'առնուն այսպիսի վարդապետութիւններ քարոզել, եւ մարդոց զիրար սիրել եւ սուրբ ըլլալ սորվեցնել: Ովկ կրնայ հաւասարալ ասոր: Սմենէն երեւելի անհաւատք խակ կ'ընդունին թէ այս կարելի չէ, եւ չեն ամբաստաններ աւետարանիչներն իբրեւ կամաւ խարերաններ:

5. Աւետարանիչն այնպիսէ ուեղ ճը և այնպիսէ չինակէ մէջ էին որ կը նային անհամբ ածած աւեղեակ ըլլալ այս ուեղութունն աշ:

Աւետարանիչը այնպիսի պարագաներու մէջ էին որ կարելի չէր անոնց խարուել:

ա. Աւետարանիչը չեն պատմեր այնպիսի դէպեր զորս աւանդութենէ կամ ի լրաց միայն կրնային գիտնալ: Աւետարանիչը կամ ականատես վկաներ էին իրենցմէ պատմուած դէպերուն, կամ այն դէպերուն վրայ իրենց տեղեկութիւններն առին ուղղակի ականատես անձերէ:

Մարկոս թէեւ ականատես վկայ չէր իրմէ պատմուած դէպերուն, բայց ընկեր էր Պետրոս առաքելոյն, որ ականատես էր այն դէպերուն, եւ Մարկոս կարող էր անկէ ստուգել իր գրածներուն ճըշմարտութիւնը: Դուկաս չի անդեր թէ ականատես վկայ էր իրմէ պատմուած դէպերուն, բայց իր Աւետարանին սկիզբը կ'ըսէ թէ իր տեղեկութիւններն առաւ անոնցմէ « որ սկիզբէն աչքով տեսած էին, » եւ թէ՝ քննած եւ ստուգած էր ինչ որ « սկիզբէն ճշգութեամբ տեղեկացած էր: » Բայց միւս երկու աւետարանիչը, Մատթէոս եւ Յովհաննէս, անձամբ ականատես էին դէպերուն մէջ մասին զորս կը յիշեն:

Որովհետեւ աւետարանիցաց երկուքն իրենց տեղեկութիւններն առին ուղղակի ականատես վկաներէ, եւ միւս երկուքն անձամբ ականատես էին պատմուած դէպերուն եւ կարող էին քաջ տեղեկակ ըլլալ անոնց ապա յայտնի է թէ սուտ եւ ունացն զրցցներէ խարուած չէին:

բ. Աւետարաններուն մէջ յիշուած դէպերն այնպէս բազմտեսակ եւ բազմաթիւ են, որ աւետարանչաց հստար անհնար էր անոնց վրայով խարուիլ: Եթէ աւետարանիչը մէկ դէպեր միայն յիշէին, կարելի էր ենթադրել թէ խարուած էին: Բայց աւետարանիչը կը յիշեն ոչ մի միայն դէպեր, ոչ աւ մէկ օրուան, մէկ շաբթուան կամ մէկ ամսուան դէպերը, այլ շատ դէպեր որ երեք տարուան մէջ պատմահեցան: Այսափ դէպերու վրայով խարուիլ կարելի չէր աւետարանչաց:

գ. Նաեւ Աւետարաններուն մէջ յիշուած դէպերուն մեծ մտան այնպիս էր, որ անոնց վրայով խարուիլ անկարելի էր աւետարանչաց: Անկարելի էր անոնց խարուիլ Յիսուս Քրիստոսի վարդապետութեանց վրայով: Աւետարանիչը, ինչպէս ցուցուցինք, ոչ ցնորամիտ, այլ կարող մարդիկ էին, եւ այսպիսի մարդիկ չէին կրնար սխալ հասկցած ըլլալ Քրիստոսի խօսքերը, մանաւանդ երկուքը, որ երեք տարի միշտ անոր հետ էին, անոր հետ կը ճամփորդէին, եւ ամէն օր մտիկ կ'ընէին անոր խօսքերը: Նաեւ Յիսուս շատ անդամ աւանձին կը մեկնէր անոնց ինչ որ հրապարակաւ ըսած էր առակներով, եւ անոնք աղէկ հասկցած չէին: Արդ, ինչպէս կարելի էր անոնց խարուած ըլլալ Յիսուսի վարդապետութեանց վրայով:

Նոյնպէս անկարելի էր անոնց խալուկի Յիսուսի գործքերուն վրայով։ Եթէ անոնք կը հասկնային առոր խօսքերը, կը հասկնային նաև անոր գործքերը, քանզի անոր խօսքերը չատ անդամ գործքերուն կը վերաբերէին եւ այն գործքերուն մեկնութիւնն էին. Չենք կրնար Յիսուսի գործքերը զատել անոր խօսքերէն։

Դ. Այն զարմանալի գործքերը զարս աւետարանիչք կը պատմեն, այնպիսի գործքերէին որ աւետարանչաց կարելի չէր անոնց վրայով խալուկիլ։ Աւետարանիչք ստուգիւ գիտէին թէ Յիսուս խօսքով բացաւ կուրին աչքը եւ կտղը քալեցուց։ Թերեւս ըսուի թէ աւետարանիչք խարուելով կարծեցին թէ Յիսուս կը քալէր ծովին վրայ։ Բայց երբ տեսան որ նաև իրենցմէ մին Յիսուսի հրամանաւ սկսաւ ծովին վրայ քալելով անոր քով երթալ, միթէ կարելի՞ էր որ անատեն ալ խարուէին։ Ոչ, անկարելի էր, Աւետարանիչք գիտէին անտարակոյս թէ հազարաւոր մարդիկ քանի մը նկանակով կշտացան անաստադին մէջ, եւ թէ Դավարոս գերեզմանին մէջ էր եւ Քրիստոսի հրամանաւ եկաւ գերեզմանէն դուրս։ Անկարելի էր անոնց խարուած ըլլալ թէ Յիսուսի յարութենէն ետքը անոր հետ նստան ելան, խօսեցան եւ ճաշեցին. կարելի չէր աւետարանչաց խարուելով իրական կարծել այն բաները որ առաջօք տեսիլ միայն էին եւ ոչ իր։

Թէ աւետարանիչք կարող եւ անկեղծ վկաներ էին, եւ թէ այնպիսի տեղ եւ այնպիսի վիճակի մէջ էին որ կրնային աղէկ քննել դէալքերը զորս կը պատմեն, զայս հաստատող ապացոյցներն արդարեւ այնպէս

գորել են որ, թէ եւ ուրիշ ապացոյցներ չըլլային, պարտէինք աւետարանչաց գրուածներն իրրեւ հաւատալի պատմութիւն ընդունել։

4. Կան ուրիշ ապացոյցներ ու իս հաստատեն թէ Աւետարանները հաւատալի են։

ա. Հըելից հէրեւելն ապացոյցներ։

Թալմուտը, որ հաւաքածոյ է Հրէական տւանդութեանց որոնց մէկ մասը ժողվուած է Քրիստոնէական թուականին երկրորդ դարուն մէջ, կը պատմէ Քրիստոսի վրայով քանի մը բաներ եւ յանուանէ կը յիշէ անոր աշակերտներէն ոմտնք։ Այս Հրէական գրուածը կ'ընդունի թէ Քրիստոս շատ եւ մեծամեծ հրաշքներ գործեց, բայց անոր սքանչելացործ գրութեան պատճառը, կ'ըսէ, այս էր որ Յիսուս սորված էր Աստուծոյ անձառելի անոնքը շիտակ արտաբերել, եւ, ըստ Թալմուտի, Յիսուս այս գիտութիւնը գողցաւ տաճարէն։

Անուանի Հրեայ պատմիչը, Յովսեպոս, որ իր պատմութիւնը Քրիստոսէ քիչ ետքը գրեց, կարեւոր վկայութիւններ կուտայ։ Անոր պատմութեան մէջ Աւետարանչաց նկատմամբ ըսուածները կը հաստատեն թէ Աւետարանք հաւատալի են։ Յովսեպոս իր պատմութեան մէջ քանի մը բաներ կը յիշէ Հրէից աղանդներուն, Հերովդեսի, Պիղատոսի, Փելիքսի, Դրուսիլայի եւ Յովհաննու Մկրտչի վրայով, եւ անոր խօսքերը համաձայն են Աւետարանաց։ Հերովդեսի մահուան վրայով Յովսեպոսի գրածը շատ կը նմանի Ղուկասի դրածին։ Յովսեպոսի գիրքին հինգ գերորդ գլուխյն մէջ Քրիստոսի վրայով նշանաւոր վկայութիւնն արդէն յիշեցինք։ Յովսեպոս կ'ըսէ թէ

Ցիսուս ի մահ դատապարտուեցաւ Պոնտացի Պիղատոսէն, եւ երրորդ օրը յարութիւն տուաւ, Պատճառ չկայ Յովսեպոսի այս վիայութիւնն իրրեւ հարազատ վիայութիւն չընդունելու :

բ . Հռոմայեցաց գիշերէն առաջոյժներ : Հռոմայեցի կուսակալք սովոր էին գրով իմացնել կայսերաց յիշուելու արժանի ինչ բան որ կը պատահէր իրենց դաւառներուն մէջ, կուսակալներէն տրուած տեղեկաթիւնք չէին հրատարակուեր, կը պահուէին ստկայն Հռոմէական պետութեան դիւաններուն մէջ իրեւ Գործ բառաւական վարչութեաց, Եւսեբիոս պատմէը Հռոմայեցի կուսակալաց այս սովորութեան վրայ խօսելով կ'ըսէ. «Որովհետեւ մեր Տէրոջը յարութիւնն այնպիսի դէպք էր որոց վրայ շատ կը խօսուէր բալոր Պաղեստինի մէջ, Պիղատոս այս դէպքին վրայ տեղեկութիւն տուաւ կայսեր : »

Յուստինոս վկայ իր առաջին ջատագովութեան մէջ զոր մատոյց Անտոնիոս Պիոս կայսեր եւ Հռոմէական ծերակուտին Քրիստոսի մահուանէն իրը հարիւր տարի ետքը, Քրիստոսի խաջուիլն հանդերձ պարագայիսք յիշելով կը յարէ. «Թէ այս բաններս այսպէս եղան, կրնաք Պոնտացի Պիղատոսի ժամանակի Գործքերէն իմանալ : » Դարձեալ, Քրիստոսի հրաշագործութեանց վրայ խօսելով, նոյն խօսքերուն կ'ակնարկէ Պիղատոսի վերոյիւեալ Գործքերը, Արդարեւ Յուստինոս վկայ չըր յիշեր կայսեր այն Գործքերը, եթէ անոնց մէջ պատճուած չըլլացին Յիսուսի մահուան, յարութեան եւ հրաշագործութեանց վերաբերեալ դէպքեր, խոկ եթէ այս դէպքերը պատճուած են այն Գործքերուն մէջ, առա այն Գործքերը զօրաւոր

ասլացոյց են հաստատելու թէ հաւատալի են Աւետարանները :

Նաեւ Տերտուղիանոս կը խօսի Պիղատոսի Գործքերուն վրայ եւ կը յիշէ քանի մը բան որոնց վրայ խօսուած է անոնց մէջ :

Տակէտոսէ վկայութիւն : Ս.յս Հռոմայեցի պատմիչը, որ Քրիստոսի մահուանէն իբր 20 տարի ետքը ծնաւ, կը պատմէ իր գրուածներուն մէջ թէ Քրիստոս իրեւ չարագործ ի մահ դատապարտուեցաւ Պոնտացի Պիղատոսէն, թէ Քրիստոնեայ կոչուած մարդիկ իրենց անունն առին Քրիստոսէն, եւ թէ այս հաւատքը (զոր սնապաշտութիւն կ'անուանէ) տարածուած է մինչեւ ի Հռոմ, ուր մեծ բազմութիւն կը հաւատայ Յիսուսի. կը պատմէ նաեւ վաղեմի Քրիստոնէից սոսկալի հալածանեքը եւ նեղութիւնները եւ կ'ըսէ. « Քրիստոնեաները պատժելու համար այնպիսի պատիժներ հնարուած էին որ զանոնք ծաղու եւ այլանաց նշաւակ կ'ընէին : Ումանց վայրի գաղաններու մորթեր կը հագցնէին զանոնք չուներուն փարատել տալու համար, զոմանս ալ դիւրավլառ նիւթերու մէջ թաթևելով կ'այրէին մինչեւ ի մահ :

Պինխոսէ վկայութիւն : Կայ հռչակաւոր նամակ մը Պինխոսէ գրուած առ Տրայիանոս կայսր Քրիստոսի խաչելութենէն իբր 70 տարի ետքը : Պինխոս կուսակալ էր Պոնտոսի եւ Բիւթանիոյ, որ Հրէատանէն հեռու Ասիական գաւառներ էին, Պինխոս այն նամակին մէջ քանի մը ուրացեալ Քրիստոնէից խօստավանութեանց վրայ խօսելով կ'ըսէ. « Բոլորն ալ կ'ըսեն թէ անոնց յանցանքն յայսմ է որ սովոր են սրոշեալ օր մը լուսնակէն առաջ մէկտեղ գումարիւ

եւ երգել երգ մը ի պատիւ Յիսուսի իբրեւ Աստուծոյ, եւ երդմամբ ուխտել բնաւ չարութիւն չգործել, գողութիւն, աւազակութիւն եւ չնութիւն չընել, սուտ չխօսիլ եւ չուրանալ աւանդն որ ի սլահ դըրուած է անոնց քով : » Ս.յս խօսքն այնպէս տպօրինակ թուեցաւ Պլինիոսի որ տանջել տուշաւ երկու կիներ, բայց չլրցաւ աւելի բան մը երեւան հանել, Պլինիոս այն նասակին մէջ կը խօսի նաեւ Քրիստոնէից թուայն վրայ եւ կ'ըսէ. «Բոլոր դատաստանական գործողութիւնները գաղքեցնելով ձեզ կը գիմեմ խրատի համար, քանզի ինձ կը թուի թէ այս բանն արժանի է նկատողութեան առնուելու, մասնանդ անոր համար որ տանջուելու (ասինքն խարուելու) վտանգի մէջ եղողներուն թիւը շատ մեծ է, քանզի ամէն հասակէ, ամէն կարգէ եւ երկու սեռէ բազմաթիւ մարդիկ ամբաստանուած են եւ պիտի ամբաստանուին իբրեւ Քրիստոնեայ : Ս.յս մասպաշտութիւնը տարածուած է ոչ միայն քաղաքներու, այլև աւաններու եւ գիւղերու մէջ :

Վերոյիշեալ հեթանոս մատենագիրք կը հաստատեն իբրեւ ճշմարիտ ինչ որ աւետարանիչք կ'ըսեն Քրիստոնէութեան սկզբանը, արագ արագ տարածուելուն, առաջին Քրիստոնէից յատկութիւններուն եւ անոնց հաւածանաց եւ չարչարանաց վրայ : Ա.յս պիտի ապացոյցներ կը գտնուին նաեւ ի գիրա կեղասի, կուկիանասի եւ Պորսիւրի, որոնք Քրիստոնէութեան գէմ յարձակումներ ըրին :

Գ. Հին Շըտակէն, Շոտանէն և արձանաբերէն առաջցներ : Ս.յս դրամներուն, միտալներուն եւ արձանագրութիւններուն մեծ մասը կը հաստատէ թէ

Հին կտակարանը հաւատալի է, բայց եւ այնպէս ասոնցը ունինք կը հաստատեն նաեւ նոր կտակարանին պատմական ճշգութիւնը :

Դուկաս Կիպրոսի կառավարչին, Սերդիոս Պօղոսի, կուտայ այնպիսի տիտղոս մը որ փոխանորդ բգեշխի աստիճանէն եղող պաշտօնակալաց միայն կը տրուէր, եւ ումանք պատմաբանը կը տարակուածին թէ Սերդիոս Պօղոս այն աստիճանն ունէր : Սակայն մօտերս միտալ մը գտնուեցաւ որ կը ցուցնէ թէ Կիպրոսի կառավարչն այս աստիճանն ունէր, եւ այսպէս կը հաստատուի Դուկասու խօսքը :

Դուկաս Կողավնիսա (գաղթականաց տեղ) կը կոչէ Փիլիպոփէ, եւ այս բարէն կը հասկցուի թէ Հռոմայեցի գաղթականաց տեղ էր այն : Որովհետեւ ուրիշ պատմէս մը իբրեւ գաղթականութիւն յիշած չէ Փիլիպոփէ, ամանք տարակուած էին Դուկասու խօսքն ճշմարտութեանը վրայ, բայց մօտերս նոյնպէս հին միտու մը գտնուեցաւ, որ կը ցուցնէ թէ գաղթականութեան պատիւ տրուած էր Փիլիպոփէի Յուվոս Կեսարէն, եւ այսպէս գարձեալ կը հաստատուի Դուկասու խօսքին ճշգութիւնը :

Ասոնք կը յիշենք ցուցնելու համար միայն թէ ինչպէս ամէն տեսակ ապացոյցներ կը միաբանին հաստատելու թէ Աւետարանները հաւատալի են :

Դ. Նախնէ Քրիստոնէից վկայութենին առաջցներ : Ամէն մարդ կընդունի թէ, եթէ ունենայինք Աւետարաններուն հրատարակուած ժամանակն ապրող հաջոր անաշառ մարդոց վկայութիւնները որոնցմէ ցուցուէր թէ Աւետարանաց մէջ պատմաւած դէպքերն իրօք ուղղի ունեցան, Աւետարաններուն արժանահաւատու-

թիւնը մեծապէս հաստատութիւն կը գտնէր : Ամէն մարդ կ'ընդունի նաեւ իրբեւ վաւերական վկայութիւն այն մարդոց վկայութիւնն, որ ապրեցան մօտ այն ժամանակին եւ տեղւոյն յորում պատահեցան Աւետարանաց մէջ յիշուած դէպէրն, եւ որ կրնային լաւ հետազօտելթէ արդարեւ պատահեցան այն դէպէրը կամ ոչ, եւ, եթէ պատահեցան, ինչ կերպով պատահեցան : Ամէն մարդ կ'ընդունի նաեւ թէ, եթէ այն վկայութիւնները տուողները կրած ըլլային յանդիմանութիւնն, նախատինք, արհամարհանք, հարուած, բանտարկութիւնն, նոյն իսկ մահ, ի հաստատութիւն իրենց վկայութեանը, անոնց վկայութիւնը կրնար իրբեւ վաւերական ընդունուիլ : Սրդ, կան այսպիսի վկայութիւններ որ են ի նապաստ արծ անահաւատութեան աւետարանչաց, Այս վկաներուն խօսքերն արդարեւ դրուած չեն, բայց այնպէս սույգ են որպէս թէ անոնց ձեռքսվլ դրուած եւ ստորագրուած ըլլային :

Սնոնց գործերը ծանօթ են մեզ, եւ հարկաւ այս գործերը համոզումէ միայն կրնան յառաջ եկած ըլլալ : Հազարաւոր մարդիկ որ, ինչպէս պատմութիւնը ստուգիւ կը ցուցնէ, ընդունեցան Քրիստոնէութիւնը Յիսուսի խաչելութենէն քիչ տարիներ ետքը, այն չարչարանք եւ տանջանք չէին կրեր, եթէ Աւետարանաց մէջ պատմուած դէպէրուն ծըմբառութեանը վրայ համոզուած չըլլային : Բաց իրենց համազումէն ուրիշ պատճառ չկար ստիպելու զանոնք Քրիստոնէութիւնը ըլլալու, քանզի յիշեալ մարդիկ այն ժամանակ Քրիստոնէութիւնն ընդունելով ոչ հարուտութիւն կը ստանային, ոչ պատիւ եւ ոչ հանգստու-

թիւն : Ուստի, այն հազարաւոր մարդիկ որ թողուցին իրենց ազգն, ազգականներն եւ բարեկամները Քրիստոնէութիւնն ընդունելու համար, մանաւանդ ամէն անոնք որ մահ անդամ յանձն առին Քրիստոսի սիրոյն համար, նովին գործով վկայած են շատ համազիչ կերպով թէ արժանահաւատութ կը համարէին Աւետարանները, եւ ցուցուցած են թէ այնպէս համոզուած էին Քրիստոնէութեան ծըմբառութեանը որ պատրաստ էին զոհել իրենց երկրաւոր գանձերը միայն սա նապատակաւ որ ընդունին այն գանձերն որ խոստացուած են Աւետարաններուն մէջ : Այսպէս կան հազարք հազարաց եւ բիւրք բիւրուց անկեղծ եւ խոհական վկաներ որ կը հաստատեն Աւետարաններուն արժանահաւատութիւնը :

Ե. Նոյն չոչ Քրիստոնէութեան առաջորջնէր : Նոյն իսկ Քրիստոնէութեան գոյութիւնը կը հաստատէ թէ Աւետարանները հաւատալի են : Եթէ ընդունինք Աւետարաններն իբրեւ ծըմբարիտ եւ վաւերական պատմութիւնն, այն ատեն կարելի է մեկնել Քրիստոնէութեան ծագման, արագ արագ տարածուելուն եւ աշխարհի վրայ գործած գորաւոր եւ տեւական ազգեցութեան հետ կապակցեալ բոլոր դէպէրերը, իսկ եթէ Աւետարանները մերժուին իբրեւ անհաւատալի, անհատեն յիշեալ դէպէրերը կը մնան անսեկնելի եւ աշխարհի վրայ ամենէն մեծ խմացական եւ բարյական շարժման ծագումը եւ յառաջացումը կ'ըլլան առեղծուած մը որ ոչ լուծուած է եւ ոչ կրնայ լուծուիլ :

Շատեր որ կ'ուրանան Աւետարաններուն արժանահաւատութիւնը, ջանացած են ուրիշ կերպով մեկնել քաղաքակիրթ աշխարհի մէջ Քրիստոնէութեան

արագ տարածումն եւ այն մեծ ազդեցութիւնը զոր Քրիստոնէութիւնն ունեցած է ութեւտասն դարերէ ի վեր, բայց յաջողած չեն : Եթէ կ'ընդունինք Սւետարաններն իրեւ ճշմարփտ պատմութիւն, անտառն ամէն բան բացորոշ է : Եթէ Յիսուս Քրիստոս արդարեւ էր ինչ որ կ'ըսեն աւետարանիչք թէ էր, անտառն եւ միայն անտառն կարելի է ըմբռնել թէ ինչու ամենէն լուսաւորեալ եւ քաղաքակրթեալ աւղդերէն միլիոնաւոր մարդիկ աստուածային պատիւ մատոցած են այն Գալիլեացի Երիտասարդ գիւղացւոն : Եթէ արդարեւ Յիսուս Քրիստոս յարեաւ ի մեռելոց, ինչպէս կը պատմուի Սւետարանաց մէջ, անտառն եւ միայն անտառն կրնանք հասկնալ թէ ինչպէս այնչափ շատ մարդիկ պատրաստ էին տանջուելու եւ սպաննուելու անոր սիրոյն համար որ դատապարտուեցաւ անոնց ազգէն, ի մահ մատնուեցաւ իրեւ չարագործ եւ խաչուեցաւ երկու աւազակաց մէջանեղ : Եթէ արդարեւ Քրիստոնէութիւնն Աստուծմէ է, ինչպէս կ'ըսուի Սւետարանաց մէջ, անտառն կրնանք հասկնալ այն զարմանալի զօրութիւնը զոր ունեցած է անցեալ զարուց մէջ, Ռւրիշ կոծնք մը Երբէք չտարածուեցաւ այնպիսի միջոցներով, ոչ ալյալթանակ կանդնեց այնպիսի թշնամեաց վրայ, ինչպէս Քրիստոնէական կրօնքը : Արդ, Եթէ չընդունինք Սւետարաններն իրեւ հաւատալի կ'ըրքեր, չենք կրնար բանաւոր կ'երազով մեկնել Քրիստոնէութեան պատմութիւնը :

Մինչեւ ցարդ համառօտիւ մէջ բերինք ապացոյցներ հաստատելու համար թէ աւետարանիչք կ'արտ եւ անկեղծ մարդիկ էին, եւ թէ քաջ տեղեակ էին

այն գէպքերուն որոնց պատմութիւնը կ'ընեն : Յուցուցինք նաև թէ աւետարանչաց արժանահաւատութիւնը կը հաստատաի Հրեայ, հեթանոս եւ Քրիստոնեայ մատենադիրներէ : Այս այսպէս ըլլալով մենք ինչ ընելու ենք: Կամ ընդունելու ենք այն ապացոյցներն իրեւ գոհացուցիչ, եւ կամ հերքելու ենք զանոնք ուրիշ աւելի զօրեղ ապացոյցներով :



կա՞ն ապացոյցներ Աւետարաններուն պարունակութեանցը

թէմ :

Եթէ կան ապացոյցներ Աւետարաններուն արժանահաւատութեանը դէմ, ասոնք կամ աւետարանչաց անձերուն եւ կամ Աւետարաններուն պարունակութեանց դէմ ըլլալու են : Արդ, քննենք թէ կան մէկ կամ միւս տեսակէն բաւական ապացոյցներ որ կարենան հերքել Աւետարաններուն արժանահաւատութիւնը :

Մէնէ կա՞ն ապացոյցներ աւետարաններուն անցերուն դէմ :

Պատրաստ ենք քննելու պատմական բոլոր ապացոյցները որ կրնան մէջ բերուիլ աւետարանիշներուն անձերուն դէմ, բայց որովհետեւ նոյն խակ անհաւատներն անկարող են մէջ բերել այս տեսակ ապացոյցներ, իրաւունք ունինք հետեւցնելու թէ այս տեսակ ապացոյցներ չկան : Չկան վկաներ որ անձամբ ծանօթ ըլլալով աւետարանչաց, կամ աւետարանչաց ծանօթներէն անոնց վրայով տեղեկութիւն առած ըլլալով ըսեն թէ Մատթէոս, Մարկոս, Ղուկաս եւ Յովհաննէս անկարող եւ վատահութեան անարժան մարդիկ էին : Այս այսովէս ըլլալով, եթէ կան ապացոյցներ Աւետարաններուն արժանահաւատութեանը դէմ, ապա այն ապացոյցներն Աւետարաններուն պարունակութեանցը դէմ ըլլալու են : Ուրեմն,

Ա. Արդէօտ Աւետարանները զիրար կը հերթե՞ն իբրև իրաւունական :

Ա. յս խնդիրը քննելու ատեն հարկ է յիշել երեք բան :

Նո՞ր, Աւետարանները չեն ըսեր թէ Քրիստոսի կենաց կատարեալ պատմաթիւնն են : Նոյն խակ աւետարանիչք կ'ըսեն թէ իրենք չգրեցին ամէն բան ինչ որ Յիսուս ըստ եւ ըրաւ (Յովհ. ի. 50): Աւետարանիչք Յիսուսի կենաց մէյմէկ համառօտ պատմաթիւնը գրած են, եւ անոնց չորսն ալ միեւնոյն բաները չեն յիշեր: Ուստի, երբ Աւետարաններէն մին այս ինչ բանը կը յիշէ եւ միւսն այն ինչ բանը, ասով իրարու հակառական չեն համարուիր, ցորչափ որ միոյն յիշած բանը միւսը յայտնալէս կամ լոելեայն

չի հերքեր, Սակայն Աւետարաններուն մէջ պատվիսի հակասութիւն չկայ :

Եթէրբէր, աւետարանիչք չեն ըսեր թէ բոլոր պարագաներովն հանդերձ կը գրեն այն բաները դրս կը յիշեն իրենց գրուածներուն մէջ : Անոնց նկարագրութիւնները շատ համառօտ են: Ռւստի, երբ դէպէի մը պատմութեան մէջ իւրաքանչիւր աւետարանիչ միեւնոյն պարագաները չի յիշեր, ասկէ ի հարկէ չի հետեւիր թէ աւետարանիչք իւրառւ հակառակ կը խօսին, ցորչափ որ դէպէի մը պատմութեան մէջ աւետարանչաց մէկէն յիշուած պարագայ մը միւսէն յիշուած ուրիշ մէկ պարագային անհամաձայն չի գար: Աւետարաններուն մէջ գտնուած տարբերութիւններուն նման տարբերութիւններ ուրիշ բոլոր արժանահաւատ պատմչաց գրուածներուն մէջ կը գտնուին: Նաեւ ուրիշ մասնաւոր պատճառ մը կար որոն համար բոլոր աւետարանիչք միեւնոյն պարագաները չեն յիշեր: Մատթէսո իր Աւետարանը գրեց մասնաւորապէս Հրէից համար, Ղուկաս գրեց իր Աւետարանը մասնաւորապէս հեթանոսաց համար, եւ Յովհաննէս գրեց իր Աւետարանը միւս երեք աւետարանչաց պակաս թողած կէտերը լեցնելու, եւ Քրիստոսի ասաւուածային բնութիւնն աւելի յայտնի ցուցնելու համար, ուստի եւ իւրաքանչիւրը յիշեց այն դէպէերն եւ պարագաներն որ աղէկ կը ծառացէին իր նպատակին: Ապա զարմանալի չէ որ բոլոր աւետարանիչք միեւնոյն դէպէերն եւ միեւնոյն պարագաները չեն յիշեր:

Եթէրբէր, աւետարանիչք չեն պնդեր թէ Աւետարաններուն մէջ պատմուած դէպէերը միշտ ժամանա-

կի կարգով դրած են: Արդարեւ աւետարանիչք ընդհանրապէս կը պատմեն դէպէերը ժամանակին կարդաւ, բայց որովհետեւ անոնց գլխաւոր նպատակը կանոնաւոր պատմութիւն գրել չէր, ոչ ալ որոշել ճշգիւ թէ իւրաքանչիւր հրաշք երբ գործուեցաւ, եւ իւրաքանչիւր խօսք երբ ըստուեցաւ, այլ կ'ուզէին մասնաւոնդ մարդիկ կրթել անոնց ցուցնելով ազդու խօսքերով Յիսուսի կարողութիւնն, իմաստութիւնը եւ չնորհքը, երբեմն դէպէերը կը յիշեն ոչ ճիշդժամանակագրական կարգու . բայց ասկէ չի հետեւիր թէ հակասութիւն կայ անոնց պատմութեան մէջ, ցորչափ աւետարանիչներէն մին յայտնապէս չըսկը թէ այս ինչ դէպէը տեղի ունեցաւ այս ինչ ատեն, միւսն ալ այնչափ յայտնապէս չի պնդեր թէ նոյն դէպէը տեղի ունեցաւ այն ինչ տարբեր ատեն: Նաեւ երբ Աւետարաններուն մէջ գտնուած տարբեր պատմութիւնները քննութեան կ'առնենք, զգուշանալու ենք չհամարիլ այլեւոյը դէպէերն իւրեւ մի, որ ոչ թէ միեւնոյն այլ տարբեր դէպէեր են :

Այս գիտողութիւններն ի մտի ունենալով համառօտիւ աչքէ անցնենք Աւետարաններուն մէջ գըտնուած տարբերութիւնները :

Պ. Գլխաւոր դէպէաց Լ Հարդապէտունիւնաց վերաբերեալ հակասութիւն ամենեւին չայ Աւետարաններուն մէջ :

Յիսուսի յատկութիւններուն վրայ, անոր նպատակին վրայ, եւ միջոցներուն վրայ որովհեք այն նպատակին ի գլուխ հանեց, ամենեւին անհամաձայնութիւն չկայ աւետարանչաց մէջ : Աւետարանիչք բոլորպին համաձայն են Քրիստոսի վարդապետութիւններուն, անոր հրաշագործ զօրութեանը, խաչելու

թեան եւ յարութեանը վրայ։ Սրդարեւ Աւետարաններուն մէջ աւելի մեծ համաձայնութիւն կայ, քան սրեւիցէ երեւելի անձի մը վարուց այլեւայլ պատմութիւններուն մէջ։

Սոկրատ երկու համբաւաւոր աշակերտ ունէր, Պղատոն եւ Քսենոփոն, որոնց երկուքն ալ դրած են Սոկրատայ կենսագրութիւնը, բայց աւելի տարբերաթիւն կայ Սոկրատայ այս կենսագրութեանց մէջ քան Յիսուսի վարուց վրայ աւետարանչաց կողմէն գրուածներուն մէջ։ Բայց եւ այնպէս թէ Պղատոն եւ թէ Քսենոփոն կը համարուին արժանահաւատ կենսագիրք Սոկրատայ։ Եթէ Աւետարանները մերժելի են իրեւ անհաւատալի գրեան վասնզի վոքր եւ անկարեւոր տարբերութիւններ կան անոնց մէջ, ապա պարտինք մերժել պատմական բոլոր գիրքերը, քանզի այս տեսակ տարբերութիւններ աւելի շատ կը գտնուին անոնց մէջ։

Բ. Աւետարաններուն մէջ գոյնուած տարբերութեանց Գեծադրու ճառը դէմուսու կոնայ համայականութեան բերութ։

Տարբերութեանց գրեթէ բոլորը բուն դէպքերուն վերաբերեալ չեն, այլ դէպքերուն երկրորդական պարագաներուն միայն։ Աւետարանիներէն մին կը յէտ այս ինչ պարագաները, մինչ միւսն ուրիշ պարագաներ կը յիշ։ Այս տարբերութիւններէն մէկ քանին քննենք ցուցնելու համար թէ ասոնք ինչպէս կրնան համաձայնութեան բերուիլ։

Մատթէոս, Մարկոս եւ Յովհաննէս կը նկարագրեն դէպքը մը որ Բեթանիոյ մէջ բորսո Սիմոնի տունը աւելի ունեցաւ Քրիստոսի Յուդայէն մատնուելէն քիչ ժամանակ առաջ։ Ով որ այս դէպքին

վերաբերեալ այլեւայլ պատմութիւնները կը կարդայ (Մատթ. ԻԶ. 6—15, Մարկ. ԺԴ. 5—9, Յովհ. ԺԲ. 1—8), որիտի համոզուի թէ ընդհանուր համաձայնութիւն կայ անոնց մէջ։ Ամէնքն ալ կը համաձայնին գլխաւոր կէտերուն վրայ, այսինքն կը յիշեն թէ երբ Յիսուս սեղան նստած էր, կին մը ծանրագին խողի շիշով օծեց զանի, թէ առարկութիւններ եղան խվին թափուելուն դէմ, եւ թէ ինչ պատասխան տուաւ Յիսուս այն առարկութեանց։ Բայց եթէ մարդ մանր քննէ այս դէպքին երեք պատմութիւնները, կրնայ քանի մը փոքր տարբերութիւն գտնել անոնց մէջ։ Ոմանք կրնան ըսել թէ աւետարանչաց պատմութեան մէջ հակասութիւն կայ ճիշդ ժամանակին նկատմամբ երբ յիշեալ դէպքը տեղի ունեցաւ, բայց եթէ մարդ աւելի ուշադրութեամբ քննէ, պիտի տեսնէ թէ այնպէս չէ։ Վերոյիշեալ երեք աւետարանիքը կ'ըսեն թէ այն դէպքը տեղի ունեցաւ երբ Յիսուս Յեթանիա էր Յուդայէն մատնուելին քանի մը օր միայն առաջ, սակայն ոչ Մատթէոս ոչ Մարկոս եւ ոչ Յովհաննէս յայտնապէս կ'օրոշէ օրը։

Մատթէոս եւ Մարկոս կ'ըսեն թէ կինը օծեց Յիսուսի դլանի, մինչ Յովհաննէս կ'ըսէ թէ օծեց անոր սորունելը, բայց միթէ ասոր մէջ հակասութիւն կայ։ Եթէ կինն օծեց Յիսուսի դլանին և սորունելը միանդամայն, որ շատ հաւանական է, հակասութիւն բնաւ չկայ։

Մարկոս կ'ըսէ. «Կային ամառ որ կը դժուարէին» իւղին կորսատեանը վրայ։ Մատթէոս կ'ըսէ. «Անոր աշակերտաները աւեսնելով դժուարեցան» իսկ Յով-

հաննէս կ'ըսէք. «Յուղան որ զանիկա պիտի մատնէր, ըսաւ, ինչո՞ւ համար ատ եղը չծախուցաւ երեք հարիւր դաշեկանի, որ աղքատներուն տրուէր» Բայց այս տարբեր խօսքերուն մէջ միթէ էական տարբերութիւն կա՞յ: Ոչ, վասնզի իրաւունք ունինք կարծելու, որ հոն ներկայ եղողներէն «ճան դժուարեցան, եւ ասոնց մէջ էին աշխերանէն, որոնցմէ մին է՛ս նաեւ Յուղա որ ըրաւ վերի հարցումը»: թէ՞ այսպէս էր, ապա որեւիցէ հակասութիւն չլայ: Սակայն անհաւանիներէն ոմանք կ'ըսեն թէ երեք աւետարանչաց այս պատմութիւնը բնաւ չիհամաձայնիր Դուկասու Աւետարանին մէջ գտնուած պատմութեան: Արդարեւ այնպէս է, քանզի յայտնի կ'երեւի թէ Դուկաս կը պատմէ ռուէլ ունո՞ւ, որ քանի մը պարագաներու կողմանէ կը նմանի վերոյիշեալ դէպքին: Դուկասու է. 56—50 համարներուն մէջ յիշուած դէպքը տեղի ունեցաւ տարբեր ժամանակի մէջ, եւ այն կինն որ օծեց Յիսուսի ոտուըները Մարթայի քոյրը Մարիամ չէր, այլ սորիշ կին մը որ մեղաւոր էր, եւ հոն ներկայ գանուողներուն առարկութիւնները բոլորովին տարբեր էին, ինչպէս էր նաեւ Յիսուսի պատմխանը: Սակայն անհաւատք ցուցնելու համար թէ աւետարանիչը իրարու հակածական են, կ'ըսեն թէ պարտինք ընդունել թէ բոլոր աւետարանիչք կը նկարագրեն միեւնոյն դէպքը, քանզի ամենքն ալ կ'ըսեն թէ այն դէպքը աելի ունեցաւ մարդու մը տունը որուն անունն էր Սիմոն, եւ անհաւանական է որ երկու կին օծէին Յիսուսի ոտուըները: Այս պատճառները եւ փաստերն ամենեւ գոհացուցիչ չեն:

Սիմոն հասարակ անուն էր Հրէից մէջ, ինչպէս են կարապետ եւ Գրիգոր Հայոց մէջ. բաց աստի, նոյն խոկ աւետարանիչը կը թուին ցուցնել թէ այն դէպքը տեղի չունեցաւ միեւնոյն Սիմոնի տունը, քանզի Մատթէոս, Մարկոս եւ Յովհաննէս Սիմոն բորոտ կը կոչեն այն անձը, մինչ Դուկաս կ'ըսէ թէ այն դէպքը Փարիսեցի Սիմոնին տունը տեղի ունեցաւ: Նաեւ միթէ հնար չէր որ երկու կանայք օծէին Յիսուսի ոտուըները: Երբ գիտցուեցաւ թէ համոց եղաւ Յիսուսի այն կնոջ գործը, այն է օծելն Յիսուսի ոտուըները, անհաւանական չէ թէ ուրիշ կին մը համարձակեցաւ նոյնակէս ընել: Աւետարանչաց խօսքերուն տրամաբանութեան եւ ուղղութեան հակառակ մեկնութիւն տալով միայն կարելի է ըսել թէ աւետարանչաց գրւածներն իրարու հակառակ են:

Նաեւ ոմանք կ'ըսեն թէ Պետրոսի զիրիստոս երկրորդ անդամ ուրանալուն պատմութեան մէջ հակասութիւն կայ: Բատ Մարկոսի միեւնոյն աղախինն ըրաւ երկրորդ հարցումը Պետրոսի, բայց Դուկաս կ'ըսէ թէ սորիշ մը ըրաւ այն հարցումը: Այս տարբերութեան մեկնութիւնը կայ Յովհաննու Աւետարանին մէջ, ուր կ'ըսուի թէ ոչ մի այլ քանի մը անձնն ըրին այն հարցումը Պետրոսի: Արդ՝ Աւետարաններուն այս պատմութեան մէջ իրօք հակասութիւն չկայ, վասնզի կարելի է թէ նոյն աղախինը երկրորդ անդամ հարցուց Պետրոսի, եւ յետոյ ուրիշ մը, եւ վերջապէս սորիշ քանի մը անձինք միեւնոյն հարցումն ըրին Պետրոսի: Շատ հաւանական է թէ աղախինըն հարցումէն շարժելով ըրին այլք նոյն հարցումը: Հիմա ալ նոյնակիսի պարտգաներու մէջ

կրնայ այնպէս պատահիլ, առաջ ինչ անհաւանականութիւն կայ թէ այնպէս չեղաւ նաեւ այն ատեն: Աւետարաններուն մէջ տեսնուած տարբերութիւնը ոչ այլինչ է եթէ ոչ պարագաներու զանազանութիւն. եւ պարագաներու զանազանութիւնը հակասութիւն չէ, քանզի զանազան պարագայից ամէնքն ալ կըր-նան ճշմարիա ըլլալ:

Անհաւատաներէն ոմանք կ'ըսեն թէ աւետարանչաց մէջ հակասութիւն կայ Քրիստոսի խաչելութեան կողմանէ: Բայտ Մատթէոսի Քրիստոս խաչուեցաւ երրորդ ժամուն, ուր, ըստ Յովհաննու, դեռ վեցե-րորդ ժամ էր երր Պիղատոս նատաւ դատել զիթուուս Ս.յո տարբերութիւնը կրնայ մեկնուիլ: Յովհաննու Աւետարանին ուրիշ մասերէն շատ հաւանական կ'ե-րեւի թէ Յովհաննէս ըստ Հոռոմայեցոց կը հաշուէ ժամերը կէս գիշերէն սկսելով, մինչ Մարկոս Հրէ-ից սովորութեան կը հետեւի եւ ժամերը կը հաշուէ ի ծագմանէ արեւուն: Գերմանացի նշանաւոր մեկ-նիշ մը նկատելով տարւոյն այն եղանակին, այսինքն դարնան մէջ, արեւուն ծագման ժամը, եւ թէ որ-չափ ժամանակ պէտք էր Պիղատոսի ըստ Հոռոմէա-կան սովորութեան աւարտել Յիսուսի դատը, կը հետեւցնէ թէ վերը յիշուած մեկնութիւնը գոհա-ցուցիչ է: Միթէ երկու անձինք իրարու կը հակա-ռակին, երբ մին ժամանակն ըստ արեւելեայց հա-շուելով իր գիրքին մէջ կը գրէ թէ այս ինչ դէպէր տեղի ունեցաւ կոստանդնուպոլիս վեցերորդ ժա-մանակը, կը գրէ թէ նոյն դէպէր տեղի ունեցաւ օրուան առաջին ժամուն:

Ուրիշ օրինակ մը առնենք: Մատթէոս կ'ըսէ թէ Յիսուս բացաւ երկու կուրաց աչքը երիքովի մօտ, իսկ Մարկոս եւ Ղուկաս կ'ըսեն թէ մէկ կուրի աչ-քը բացուեցաւ: Բայտ Մատթէոսի եւ ըստ Մարկոսի այս դէպէր տեղի ունեցաւ է մէկնէն Յիսուսի յերի-քովէ: Ըստ Ղուկասու, ինչպէս կ'երեւի, է մէջնէն յերիքով: Միթէ արդարեւ հակասութիւն կայ այս երկու պատմութեան մէջ այնպէս որ կարելի չըլլայ զանոնք համաձայննեցնել: Ոչ: Կարելի է համաձայ-նեցնել զանոնք քանի մը կերպով: Կարելի է թէ Յի-սուս բացաւ կուրի մը աչքը երր երիքով կը մոնէր, ինչպէս կ'ըսէ Ղուկաս, եւ ուրիշ կուրի մը աչքը բա-ցաւ, երբ երիքովէն կ'ելէր, ինչպէս կ'ըսէ Մարկոս. Իսկ Մատթէոս համառօտիւ կը յիշէ թէ Յիսուս եր-կու կուրաց աչքերը բացաւ: Ուրիշ մեկնութիւն մ'ալ թերեւս հանուի Ղուկասու Աւետարանին մէջ գործածուած բառէն, որ կրնայ նշանակել նաեւ թէ Յիսուս կուրին աշոււըները բացաւ քաղքին մօտ, ոչ թէ ի մօտենալն ի քաղաքն: Արդարեւ չենք կրնար ստուգիւ հատտատել թէ այս երկուքէն որն է բա-ռին բուն միտքը, բայց նաեւ անհաւատք կարող չեն հաստատել թէ այս մեկնութիւններուն երկուքն ալ սիսալ են: Բուն հակասութիւն չեն այն տարբերու-թիւնք զորս կարելի է որեւիցէ կերպով իրարու հետ համաձայննեցնել, թէ եւ բաւական ապացոյց չըլլայ ստուգիւ հաստատելու թէ մեկնութիւնն զոր կու-տանք՝ ուղիղ է:

Մեր միջոցը չի ներեր մեզ աւելի ընդարձակօրէն քննել Աւետարաններուն մէջ գտնուած տարբերու-թիւնները, եւ ոչ իսկ կարեւոր կը համարինք այս-

պիսի քննութիւն մը , քանզի նոր կտակարանին մէջ գտնուած տարբերութեանց մեծադայն մասը վերը յլշուած տարբերութեանց կարգէն են . Գրեթէ բուլր տարբերութիւնները կրնան դիւրաւ բերուիլ ի միաբանութիւն , եւ նոյն խալ այն սակաւաթիւ անկարեւոր տարբերութիւնները որոնց համաձայնութիւնը կարող չենք սառողիւ ցուցնել , բուն հակառաւութիւն չեն : Աակայն հնար է զանոնք եւս բերելի միաբանութիւն : Այն տարբերութիւնք հակառակն կը թուին , վասնզի Աւետարաններն շատ համառօտ են , եւ անոնց մէջ պատմուած դէպքերուն վրայ մեր աեղեկութիւնները շատ քիչ են :

Քանի մը տարի առաջ աստեղագէտք կ'ըսէին թէ անկարող էին Ուրանոս մոլորակին շարժումն համաձայնեցնել ծանրութեան օրինաց : Այս պարագային մէջ աստեղագէտք լինչ ըրին : Միթէ տիեզերական ծանրութեան օրէնքը մերժեցին , ըսելով թէ Ուրանոսի շարժման հետ չի համաձայնիր այն : Ոչ երբէք : Ընդհակառակն , ըսին թէ գեռ անծանօթ բան մը կայ , որ երբ գտնուի՝ պիտի ցուցնէ թէ Ուրանոսի շարժումն համաձայն է ծանրութեան օրինաց , եւ արդարեւ այսպիս եղաւ , քանզի յետոյ գտան այն անծանօթ բանը որ ցուցուց թէ Ուրանոսի շարժումը համաձայն է ծանրութեան օրինաց : Մենք եւս երբ Աւետարաններուն մէջ տեսնուած տարբերութիւնները կը քննենք , պարտինք նոյն իմաստութիւնը ցուցնել . ոչ թէ թեթեւութեամբ հետեւցնել թէ , որովհետեւ չենք կրնոր այսօր որոշ կերպով ցուցնել թէ Աւետարաններուն խրաբանչիւր համարն ինչպէս կը համաձայնի միւս համարներուն հետ , առա Աւե-

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅԵՆԵՐ ԿԱ՞Ն 113

տարաններն իրարու հակասական են : Սյսպիսի հետեւութիւն մը բանաւոր չէ : Աւետարաններուն մէջ գտնուած ընդհանուր համաձայնութիւնը ընդունուած է : Այն համաձայնութիւնը որ Աւետարանաց մէջ կը տեսնուի փոքր դէպքերու եւ երկրորդական պարագաներու նկատմամբ եւ է առանց դիտման եւ ըստ պատահման շատ նշանաւոր եւ շատ համոզիչ է : Բանասէրք որչափ աւելի ուշադրութեամբ կը քննեն Աւետարաններն եւ որչափ աւելի տեղեկութիւն կը ստանան ժամանակին վրայ յորում դրուեցան Աւետարանք , այնչափ աւելի կը համոզուին թէ անոնց մէջ կայ ընդհանուր համաձայնութիւն : Վերջին քննութիւնք ցուցուցած են թէ քանի մը տարբերութիւններ , որ յառաջադայն հակասական կը թուէին , հիմա կրնան բերուիլ ի միաբանութիւն : Ուստի եւ զարմանալի չէ երեւելի գիտուններէն շատերն որ տարիներով քննած են Աւետարաններն՝ համոզուած են թէ իրօք եւ բացարձակ հակասութիւն չկայ անոնց մէջ , եւ թէ , եթէ աւելի ընդարձակ տեղեկութիւն ունենայինք Աւետարաններուն մէջ պատմուած դէպքերուն վրայ , հակասութիւնաւ պէտք չպէսուել անոնց մէջ : Ապա Աւետարանք վիրար չեն հերքեր իրեւ հակասական , այլ ընդհակառակն , իրենց էական համաձայնութեամբն եւ պատահական տարբերութիւններովը զօրաւոր կերպով կը հաստատեն իրարու արժանահաւատութիւնը :



ԳԼՈՒԽ Փ.

ԱԼԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԱՐԺԱՆԱՀԱՐԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ

ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն

(Նարունակութիւն)

Բ. Պատմութեանը կը հեր+է՞ Աստուածաշնչը :

Մասնաւորապէս չորս Աւետարաններուն արժանահաւատութեանը վրայ կը խօսինք . բայց որովհետեւ Աւետարանները Հին կտակարանին զիրքերուն արժանահաւատութեանը վրայ հիմնուած են, հարկէ քննել թէ արդեօք պատմութիւնը կը հերքէ Աստուածաշնչին որեւիցէ մէկ զիրքը :

Այս նիւթին վրայ ըստ արժանւոյն խօսելու համար ամբողջ համոր մը գիրք գրել պէտք էր, բայց մեր զիրքին անձկութեան պատճառաւ հարկէ որ քանի մը էջի մէջ միայն բովանդակենք մեր խօսքը :

Աստուածաշնչը բուն պատմութիւն չէ, քանզի անոր հեղինակաց գլխաւոր նպատակը տիեզերական պատմութիւն մը, կամ որեւիցէ ժամանակի մը ամբողջ պատմութիւնը, եւ կամ որեւիցէ ազգի մը քաղաքական պատմութիւնը գրել չէր, բայց եւ այնպէս Աստուածաշնչն իրաւամբ կը կոչուի պատմական զիրք, քանզի աստուածային Փրկչի մը միջոցաւ մարդկային ազգին մեղքէ ազատուելուն պատմութիւնն է, եւ մինչ կը նկարագրէ այս փրկագործութիւնը, կը պատմէ շատ պատմական դէսքեր որ այս փրկա-

գործութեան վերաբերութիւն ունին : Աստուածաշնչը համառօտիւ կը նկարագրէ աշխարհիս եւ մարդկային ազգին ստեղծումը, եւ առաջին դարուց համառօտ մէկ պատմութիւնը կ'ընէ, կը պարունակէ մասնաւոր գործերու համար Աստուածմէ ընտրուած այլեւայլ անձանց համառօտ կենսագրութիւնը եւ Աստուածոյ ընտրեալ ժողովրդեան, Հրէից, պատմութիւնը, եւ շատ բան կը յիշէ ժամանակակից ազգերու նկատմամբ, այսինքն կը յիշէ անոնց թագաւորներէն ումանց անուններն եւ յատկութիւնները, եւ այն թագաւորաց պատերազմներէն ումանք : Կը պատմէ Աստուածորդոյն մարդեղութիւնն, անոր հրաշալի գործերը, երեւելի վարդապետութիւններն եւ անոր յարութիւնը : Բաց այս բաներէն, յաճախ յիշատակութիւններ կ'ընէ ժամանակակից դէսքերու եւ Հրէից եւ այլ ազգաց կրօնական եւ քաղաքական վիճակին վրայ : Կը նկարագրէ թէ Քրիստոնէական եկեղեցին առաջին անգամ ինչպէս հաստատուեցաւ, եւ յետոյ ինչպէս տարածուեցաւ :

Սրդարեւ Քրիստոնէութիւնը միւս բոլոր կրօնքներէն կը տարբերի այսու որ հիմնուած է իրօք պատմական դէսքերու վրայ . միովբանի՛Քրիստոնէութեան սրբազն գիրքերը մեծաւ մասսամբ պատմական գիրքեր են : Ուստի, կարող ենք պատմական հետազոտութեան ենթարկել զնոսա, եւ քննել թէ արդի պատմական հետազոտութիւնները հերքած են թէ ոչ Հին եւ Նոր կտակարաններուն մէջ գտնուած պատմական բազմաթիւ տեղեկութիւններէն մին :

1. Պատմութեանը կը հեր+է՞ Հին կտակարանը :

ա . Հին կտակարանը, ինչպէս ըսինք, համառօ-

ակւ կը նկարագրէ աշխարհիս եւ մարդկային ազգին ստեղծումը : Միթէ պատութիւնը կը հերքէ այս նկարագիրը : Ոչ, քանզի այն դէսթերուն վերաբերեալ ուրիշ պատմական նկարագրութիւններ բնաւ չկան : Այն դէսթերը տեղի ունեցան նախապատմական ժամանակի մէջ, եւ անոնց վրայ ուրիշ տեղեկութիւն չունինք բաց Աստուածաշունչի մէջ գտնուած տեղեկութիւններէն, ուստի եւ չկայ պատմական ապացոյց Աստուածաշունչի նկարագիրը հերքելու : Եթէ կայ որեւիցէ ապացոյց որ կարող է հերքել աշխարհիս եւ մարդկային ազգին ստեղծման նկատմամբ Հին կտակարանին մէջ գտնուած նկարագիրը, այն ապացոյցը ոչ պատմական այլ ուրիշ տեսակ ըլլալու է :

բ . Մովսիսի հնդամատենին մէջ համառօտ տեղեկութիւն մը կայ մարդկային ազգին նախնական ժամանակին վրայ : Կայ ապացոյց հերքելու ինչ որ գրուած է զայսմանէ այն գիրքերուն մէջ :

Այն նախնական ժամանակին վրայ շատ քիչ պատմական տեղեկութիւն կայ : Այն շատ հին ժամանակին վրայ ամենէն արժանահաւատ տեղեկութիւնք զոր ունինք՝ առնուած են քաղաքակրթութեան ամենին հին կեդրոններէն, այսինքն Եգիպտոսէ եւ Բաբելոնէ, եւ կը գտնուին Եգիպտացի պատմագրին Մանեթոսի եւ Քաղցէացի պատմչին Բերսոսոսի գրուածոց, քանի մը Եգիպտական եւ Բաբելոնական արձանագրութեանց եւ քանի մը կարեւոր ձեռագիրներու մէջ որ պապիրոսի վրայ գրուած են :

Երբ կը բաղդատենք Մովսիսի գիրքերն այն շատ հին գրուածոց հետ, միթէ անոնց մէջ որեւիցէ անհամաձայնութիւն կը գտնենք : Առաջին տեսու-

ԱԼԵՏԱՐԱՆՆԱՅԻ ԱՐԺԱՆԱՀԱՍՈՒԹԵԱՆԸ ԴԻՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 417

թեամբ անոնց մէջուեղ ժամանակագրական մեծ տարբերութիւն կը նշանաբուի : Մանեթովսի ժամանակագրութիւնը կը պարունակէ 50,000 տարուան ժամանակ եւ Բերսոսոսի ժամանակագրութիւնը կը պարունակէ 460,000 տարի : Բայց Երբ տւելի ուշադրութեամբ կը քննենք այն ժամանակագրութիւնները, կը գտնենք որ երկուքն ալ երկիրկու մաս կը բաժնուին . առաջինը կը սղարունակէ այն ժամանակը երբ, ըստ հեթանոսական կարծեաց, դիք, կիսադիք եւ սպիներ կը տիրէին երկրիս վրայ, իւրաքանչիւրը 60 էն միջեւ 600 տարի, եւ յայտնի է թէ այս ժամանակն առասպելական կամ դիցարանական է . Երկրորդ մասը միայն, որ կը պարունակէ այն ժամանակը երբ մարդկի սկսան ափրել երկրի վրայ, պատմական է : Եթէ այս ժամանակագրութիւններէն գուրս հանենք ինչ որ յայտնապէս առասպելական է, մնացեալ մասը շատ աղէկ կը համաձայնի Մովսիսի գրոց ժամանակագրութեան հետ : Անտեսն Բաբելոնեան ժամանակագրութիւնը նախ քան զի՞րիատոս 2,458 տարիէն աւելի հնութիւն չիպարունակեր . եւ Եգիպտական ժամանակագրութիւնը, ըստ պատմաբանից ումանց, նախ քան զի՞րիատոնէական թուականն 2,660 էն անդին շանցնիր :

Հոչակաւոր հնախայցը Պունուն կ'ըսէ թէ Ասխական որեւիցէ երկրի մը աղգային ժամանակագրական պատմութիւնը նախ քան զի՞րիատոնէական թուականն 4,000 տարին անդին շանցնիր, թէ եւ ամէն տեղ նախորդ ժամանակի մը⁽¹⁾ ցեղերու եւ քաղաք-

(1) Զինացիք, Հնդկաց պէս, իրենց ժամանակագրութիւնը +անէ հարդիւր հողոր ուրբնիւր ետ կը տանին . բայց անոնց բուն ազգային

Ներու հետքեր կը տեսնուին : Բայ հաշուոյ յիշեալ հնախուզին երեք մեծ բուրգերը շինուեցան նախ քան զբիրստոնէական թուականն 2,645 եւ 2,559 տարիներուն մէջտեղ :

Ասկէ յայտնի է թէ մեծ տարրերութիւն չկայ Սուրբ գրոց ժամանակադրութեան եւ միջեւ ցարդ պահուած ամենէն հին ժամանակադրութեանց մէջտեղ, ուստի եւ պատմական ասլացոյց չկայ Սուրբ գրոց ժամանակադրութիւնը հերքելու :

Մարդկային ազգին հնութեան ինդրոյն գալով, դժուար է այս խնդիրը լուծել Հին կտակարանին ազգաբանական ցանկերով, վասնդի այն ցանկերը շնուած են ոչ տարիներու թիւը ցուցնելու կամ ամէն սերունդ կարգով յիշելու համար, այլ ամէն ցեղի ուստի սերելը ցուցնելու համար : Մեկնիքը իրարմէ շատ կը տարրերին այն ազգաբանութեանց

պատմութիւնը կը սկսի միայն իբր 2,000 տարի առաջ նախ քան զբիրստոս : Իմիւզա Ասիոյ վրայ զրած զիրքին մէջ կ'ըսէ . «Զինաց արժանահաւաստ պատմութիւնը նախ քան զբիրստոնէական թուականն 22 բորդ դար միայն կը հասնի, և քանի մ'աւանդութիւններ նոյլ կուտան մեզ չորս դար ևս աւելի առաջ տանելով հասցնել մինչև 2,637 թուականն նախ քան զբիրստոս» (Rémusat, Nouveaux Mélanges Asiatiques, Հատ. Ա., էջ 65) : Բաղդատէ նաեւ Մայլեայի Histoire générale de la Chine. «Ընդհանուր պատմութիւն Զինաստանի» : Օքսֆօրտի համալսարանին մէջ հին պատմութեան դասատուն Ռոլինսըն կ'ըսէ . «Ես տարակուանոթ կը նայիմ նախ քան զբիրստոնէական թուականն 550 տարիէն առաջ զրուած Զինական բոլոր պատմութեան վրայ, և ինչպէս ընդհանուր ընդուռուած է, յիշեալ թուականին միայն կը սկսի ժամանակակից պատմութիւնը» : Բրոֆ. Բոլինսըն Զինաց աւանդութիւնները կ'անուանէ «անհանճար առասպել» :

մեկնութեանը մէջ : (Տես Գլ. ՃԲ. ուր աւելի ընդարձակօրէն պիտի խօսուի այս նիւթին վրայ) :

Պէտք է դիտել նաեւ թէ վերսոյշեալ Քաղդէացի հեղինակին բերոստի պատմութիւնն արարչագործութեան եւ ջրհեղեղին վրայ կը հաստատէ Սուրբ գրոց նկարագրութիւնը :

Ծննդոց գիրքին տասներորդ գլուխյն մէջ պատմական համառոտ նկարագրութիւն մը կայ նախակին ազգաց, անոնց ազգային խնամութեան եւ մինչեւ աստիճան մը անոնց աշխարհագրական գրից վրայ : Զարմանալի է, կ'ըսէ Բրոֆ. Բոլինսըն, թէ սրատմական նոր հետազօտութիւնք ինչպէս զօրաւոր կերպով հաստատած են Սուրբ գրոց այն նկարագրութեան ճշգութիւնը. զոր օրինակ տասներորդ գլուխյն երկրորդ համարին մէջ ըստուած է . «Յարեթին որդիքը՝ Գոմեր, Մագոդ, Մագա, Յաւան եւայլն :» Սոսով յայտնի ցուցուած է ազգակցութեան կամը որ կայ ի մէջ Յարեթեանց, Մագայի այսինքն Մարաց, Գոմերի այն է Կիմիրացւոց, եւ Յաւանայ կամ Յունաց, համաձայն Գերմանացի բանասիրին Շլէկէլի, որ ցուցուց թէ Եւրոպայի Արիական կամ Հնտեւրոպական գլխաւոր ցեղերն իրարու համացել են :

Նաեւ Ծննդոց Ճ. գլուխյն 10 համարին մէջ ըստուած է թէ Բարելսնի նախակին բնակիչք Յուշեան էին : Մինչեւ մօտ ատեններս երեւելի պատմաբաններէն ոմանք կը մերժէին Սուրբ գրոց այս խօսքը, բայց անոր ստուգութիւնը կատարելապէս հաստատուած է Յարելսնի հին արձանագրութեանց ընթերցմամբ : Առաջ Պունսըն ըստած էր թէ բաց Ափրիլէէ ուրիշ տեղ Քուշեանք չկային, եւ թէ «Ասիացի Քուշեանք Սուրբ

գրոց մեկնիշներուն երեւակայութեան մէջ միայն կային :» Սակայն մօտերս գտնուած ապացոցը թէ Բաբելոնի նախակին բնակիչք Քուշեան էին, այնպէս զօրաւոր է որ ամենէն երեւելի պատմաբաններէն մին, Մ. Լէնորման, իր գրուածոց մէջ կ'ընդունի թէ Բաբելոնի մէջ Սեմեան սետութիւնը հաստատուելին քանի մը դար առաջ Քուշեան պետութիւնը :

Սըր Հէնրի Ռոլինսըն որ իր կեանքն անցուցածէ հին ազգաց պատմութիւնը քննելով, կ'ըսէ . «Ծնընդոց գիրքին տասներորդ գլուխն ամենէն հին պատմական հատուածն է եւ ազգաց նախնական համացեղութեան վրայ ամենէն աւելի արժանահաւատ վկայութիւնն է : » Նոյն հեղինակը կ'ըսէ նաեւ. «Եթէ մէկդի դնենք Աստուածաշունչը, եւ միայն մեր հետազօտութեանց հետեւինք, պիտի համոզուինք թէ Սենարի դաշտն է այն տեղն ուստի ցրուեցան երկրիս բոլոր ազգերը (Ծննդ. ԺԱ. 1—9): (1)

Բրոֆ. Ռոլինսըն, որ վերցիշեալ անձին եղայրն է, Մովսիսի հնդամատենին նկատմամբ կ'ըսէ . «Մովսիսի գրոց պատմութիւնը համաձայն է արդի պատմական հետազօտութեանց: Ինչ որ այն գրոց մէջ ըստուած է տեղերու, ազգերու եւ լեզուներու վրայ՝ ճշմարիտ է. եւ որչափ աւելի հմուտ կ'ըլլանք այն հին դարերուն, այնչափ աւելի կը հաստատուի հընդամատենին ճշմարտութիւնը :» Իբր 40 կամ 50 տարի առաջ Գերմանացի գիտուններէն ոմանք ջանացին ցուցնել թէ ճիշդ չէ եգիպտոսի այն նկարագը-

(1) Journal of Royal Asiatic Soc. Հա. ԺԵ., Մասն Բ., էջ 232:

րութիւնը որ կը գտնուի Ծննդոց գիրքին վերջին մասին մէջ, բայց Պերլինի համալսարանին դաստառներէն մին, Հէնկադէնալէրկ, կը հաստատէ հնգամատենին մէջ եգիպտոսի վրայ ըստուածներուն ստուգութիւնն, այնպէս որ անհաւատք իսկ չեն կրնար ժխտել :

գ. Սուրբ գրոց պատմական երկրորդ մեծ ժամանակը կը ձգուի Մովսիսի մահուանէն մինչեւ Ռոբովամի թագաւորութիւնը, եւ այս ժամանակին վերաբերեալ պատմական տեղեկութիւնները կը գըտնուին Դատաւորաց եւ Հռութայ գիրքերուն մէջ, եւ Թագաւորաց եւ Մնացորդաց գիրքերուն առաջն գլուխներուն մէջ :

Բրոֆ. Ռոլինսըն այն գիրքերուն պատմական արժանահաւատութեանը համար կ'ըսէ . «Զկայ արժանահաւատ պատմութիւնն մը որ հերքէ այն գիրքերուն մէջ գտնուած տեղեկութիւններէն որեւէցէ բան մը . Բնդհակասական, անոնց արժանահաւատութիւնը կը հաստատեն Ասորեստանի արձանագրութիւններն, Ասորեստանի եւ Պարսկաստանի պալատները, Փիւնիկեցւոց պատմութիւնը եւ դրամները եւ Յունաց հին երգերը : Ումանք կարծեցին թէ Հին կտակարանին գիրքերուն արժանահաւատութիւնը հերքող ապացուցներ գտան . բայց աւելի ճիշդ պատմական հետազօտութիւնները միշտ ցուցուցին թէ այն առարկութիւններն առողջ հիման վրայ չէին կենար :

դ. Սուրբ գրոց պատմական երրորդ մեծ ժամանակը կը ձգուի Յերոբովամի ապատամբութենէն մինչեւ ի կործանումն երուսաղեմի յամին իննեւասներորդի Նաբուգոդոնոսորայ արքային Բաբելացւոց :

Այս ժամանակը որ իբր չորս դարէ կը բաղկանայ՝ շատ կարեւոր է, քանզի այս միջոցին տեղի ունեցան Ս.սորեստանեայց թագաւորութեան կանգնումն եւ անկումը, Մարաստանի եւ Բարելոնի յանկարծ բարգաւաճումը, Փիւնիկեցւոց քաղաքաց ծաղկվը, Յունաստանի մէջ Ա.թէնքի եւ Սպարտայի գերազանցութեան ամբառնալը, Կառքեղոնի եւ Հռոմի հիմնուիլը, եւ Յունական եւ Փիւնիկեան գաղթականութեանց միջոցաւ քաղաքակրթութեան ծաւալումը։

Այս ժամանակին վրայ անընդհատ պատմութիւն չկայ բաց անկէ որ կը գտնուի Սուրբ գրոց մէջ։ Սակայն Բերոսոսի եւ Մանեթովսի գրուածներէն կան քաղուածներ որ կը պարունակեն Բարելոնի եւ Եգիպտոսի այն ժամանակուան տարեգրութիւնները, Տիւրացւոց պատմութեան քանի մը մասերը, եւ այն ատեն Ս.սորեստանի վրայ լշխող մեծ թագաւորաց ժամանակակից պատմութիւնը, նաեւ քանի մը պատմական տեղեկութիւններ Եգիպտական յիշատակարաններէ։ Բոլոր այս պատմական ազբիւրները խնամով քննուած են, եւ Բրոֆ. Ռոլինսըն կը վկայէ թէ ամէնքն ալ կը լրաւաւորեն եւ կը հաստատեն Սուրբ գիրքը։ Քանի մը անկարեւոր տարրերութիւններ միայն կան յիշեալ պատմական տեղեկութեանց եւ Սուրբ գրոց մէջտեղ, բայց այս տարրերութեանց մեծագոյն մասը ժամանակի կը վերաբերի. գլխաւոր գէպերուն վրայ ամէնքն ալ կատարելապէս համաձայն են։ Անուանի Գերմանացի պատմիչը Նիսուր կ'ըսէ. « Զարմանալի համաձայնութիւն կայ ուրիշ հին պատմա-

կան գրուածոց եւ Ա.ստուածաշունչին մէջտեղ։⁽¹⁾

Ե. Սուրբ գրոց պատմական վերջին մեծ ժամանակը կը պարունակէ Բարելոնի գերութիւնն եւ Հրէից դարձն իրենց հայրենի երկիրը։

Ոչ ոք ուրացած է Հրէից գերութենէ դարձը պատմող Եզրի եւ Նէկեմիայի արժանահաւատութիւնը։

Բարելոնի գերութիւնը նկարագրուած է Դանիելի գրոց մէջ։ Ոմանք կ'ըսեն թէ այս գիրքին մէջ պատմական շատ սխալներ կան, բայց պատմական ապացոյց չունին իրենց խօսքը հաստատելու։ Այն գիրքին մէջ պատմուած գլխաւոր գէպեն է Բարելոնի գերութիւնը զոր ոչ ոք կրնայ ուրանալ։ Ս.սորեստանի յիշատակարաններն եւ Պարսից պատմութիւնը կը հաստատեն թէ այն ատեններն ամբողջ ժողովուրդներ շատ անդամ մէկ երկրէ ուրիշ երկիր գերի կը տարուէին։ Յովանեպոս կը գրէ թէ Քաղղէացի պատմիչը Բերոսոս գրեց Հրէից գերութեան վրայ, եւ նոյն իսկ Հրեայց չէին պատմեր թէ գերի տարուեցան եթէ արդարեւ գերի տարուած չէին։

Բոյս բարուց Նաբուգոդոնոսորայ, Ճերմ գիշապաշտութիւն նորա, ամբարտաւաննելն իւր մեծագործութիւններուն վրայ որ ի Բարելոն, ինչպէս նաեւ աշխարհակալութիւնը, յիշուած են ի Բերոսոսէ եւ յԱրիւենոսէ որ այս բաներն յիշելով կը հաստատեն Դանիելի պատմութիւնը։ Բերոսոս, Աղեքսանդր Բաղմափէս, Պտղոմէս եւ Բարելոննեան բեւեռագիրք, բոլորը միաբան ընդ Դանիելի կը հաստատեն թէ Նաբուգոդոնոսոր թագաւորեց 43 տարի։ Ինչ որ

(1) Vorträge über Alte Geschichte. Հատ. Ա. էջ. 126 :

124 ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆԲ ԴԼՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
Դանիէլ կը պատմէ՝ համաձայն է բոլոր արժանա-
հաւատ տեղեկութեանց զոր ունինք այն ատենուան
Բարելոնի վրայ։ Թանի մը տարի առաջ ոմանք կ'ը-
սէին թէ Բաղտասարայ վրայով Դանիելի մէջ ըս-
ուածները շինծու են եւ հակառակ Բերոսսի պատ-
մութեան որ կ'ըսէ թէ Բարելոնի վերջին թագաւոր-
րին անունն էր Նաբոնադիոս, որ Բարելոն չէր երր
այն քաղաքն առնուեցաւ Պարսիկներէն։ Ի սկզբան
դժուարին էր պատասխանել այս առարկութեան,
քանզի Բաղտասարայ անունը յիշուած չէր ուրիշ
պատմական գիրքի մէջ։ Բայց 1854 ին Սըր Հ. Ռո-
լինալն Միջագետաց մէջ իր խուզարկութեանց ատեն
Մուղայիր քաղաքին մօտ գետնէն հանեց քանի մը
մեացորդներ որ հաստատեցին թէ Բերոսսի եւ թէ
Դանիելի Նկարագրութեան ճշդութիւնը։ Այս նոր
դանուած մեացորդներէն հասկցուեցաւ թէ արդա-
րեւ Բարելոնի վերջին թագաւորին անունն էր Նա-
բոնադիոս, բայց նա իր թագաւորութեան վերջին
տարիներուն մէջ իրեն գահակից ըրաւ իւր որդին
Պիլշար-ուզուր (Բաղ-տա-սար), եւ թագաւորական
տիտղոս տուաւ անոր։ Ասոյդ է թէ Դանիելի գիր-
քին մէջ Բաղտասար որդի Նաբուգոդոնոսորայ կը
կոչուի, բայց Սուրբ դրոց լեզուով որդի բառն
յաճախ կը նշանակէ նաեւ թոռն, եւ շատ հաւանա-
կան է թէ, ինչոքէս բանասէրք կը ցուցնեն, Նաբո-
նադիոս էր վեսայ Նաբուգոդոնոսորայ։ Դանիէլ կը
պատմէ թէ խնջոյքի մը ատեն Բարելոն անակնկալ
կերպով եւ յանկարծ ինկաւ Մարաց եւ Պարսից
ձեռքը, եւ այնպէս Բարելոնի տէրութիւնն անցաւ
Մարաց։ Այս դէպքին վրայ զարմանալի համաձայ-

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆԲ ԴԼՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 125
նութիւն կայ ի մէջ Դանիելի եւ արտաքին պատ-
մութեան։

Հարկ չենք հսմարիր աւելի առաջ տանել մեր
քննութիւններն չին կտակարանին արժանահաւա-
տութիւնը ցուցնելու, եւ կը բովանդակենք մեր
խօսքը Բրոֆ. Ռոլինսընի հետեւեալ վկայութեամբ։

«Բոլոր կարեւոր եւ արժանահաւատ վկայութիւն-
ները որ մեզ հասած են ուրիշ աղբաւրներէ՝ կը
հաստատեն չին կտակարանին պատմական ճշմար-
տութիւնը Ասորեստանցւոց, Բարելացւոց, Եդիստաց-
ւոց, Պարսից եւ Փիլինիկեցւոց ժամանակէն մնացեալ
հին գրուածներ, իրենց պատմութիւնները հին ժամա-
նակակից տարեցիրներէ՝ քաղսղ պատմաբանք, ինչ-
պէս Մանեթովս, Բերոսս, Դիոդորոս, Նաեւ
վկայութիւնք ականատես անձանց արեւելեան աղ-
գերու բարուց եւ սովորութեանց վրայ, ամէնքը
միաբան կը լուսաւորեն եւ կը հաստատեն չին
կտակարանին պատմական ճշդութիւնը» Ուստի հե-
տեւցնելու ենք թէ պատմութիւնը ոչ միայն չի հեր-
քեր, այլեւ զօրաւոր կերպով կը հաստատէ Սուրբ
Գրոց արժանահաւատատութիւնը։

2. Պատմութիւնը կը հերթէ Նոր կտակարանը։

Նոր կտակարանը չին կտակարանէն այնու կը
տարրեի որ ոչ թէ ժողովրդեան մը այլ անձի մը
սրբազն պատմութիւնն է։ Նոր կտակարանը գըլ-
խաւորապէս տեղեկութիւն կուտայ Յիսուս Քրիս-
տոսի, անոր ծննդեան, վարդապետութեանց, հրաշք-
ներուն, մահուան եւ յարութեան վրայ։ կը պատմէ
թէ ինչոքէս հիմնուեցաւ Քրիստոնէական եկեղեցին,
եւ տարածուեցաւ Քրիստոսի աշակերտաց միջոցաւ։

կը մեկնէ եւ կը բացատրէ Յիսուսի վարդապետութիւնները, եւ վերջին գիրքին մէջ կը գուշակէ Քրիստոսի թագաւորութեան հանդերձեալ վիճակը. ուստի եւ շատ չի խօսիր քաղաքական դէպքերու վրայ:

Որովհետեւ Սւետարանը գլխաւորապէս Քրիստոսի կենսագրութիւնն է, եւ Քրիստոս մերժուեցաւ Հրեաններէն, հաւանական չէր որ Հրէից եւ հեթանոսաց ժամանակակից պատմագիրները շատ բան գրէին անոր վրայ: Եւ որովհետեւ նոր կտակարանը գրողներն եւ անոնց ժամանակակից հեթանոս եւ Հրեայ պատմիչք շատ բան գրած չեն այս նիւթին վրայ, չեն կրնար մեծաւ մասամբ ոչ հերքել եւ ոչ հաստատել իրարու գրուածները:

Սակայն առեւտարանիշներն համառօտիւ կը յիշեն ժամանակակից քանի մը դէպքեր, եւ իրենց գրուածոց մէջ յաճախ ակնարկութիւններ կ'ընեն Պաղեստինու քաղաքական, ընկերական եւ կրօնական վիճակին, Հռոմէական պետութեան եւ անոր պաշտօնակալաց, նաեւ դրացի ազդաց վրայ: Իսկ Հռոմայնեցի եւ Հրեայ մատենագիրներէն ոմանք կը գրեն ինչ ինչ Քրիստոսի եւ Քրիստոնէական եկեղեցւոյ վրայ:

Արդ, քննենք թէ Հռոմայեցի եւ Հրեայ մատենագիրք կը հերքին նոր կտակարանին մէջ գտնուած պատմական տեղեկութիւնները: Նախ, դիտել արժան է թէ նոր կտակարանը մէկ գիրք չէ, եւ ոչ մի մատենագրի գրութիւն, այլ նոր կտակարանը կը բաղկանայ եօթն կամ ութ տարրեր անձերէ եւ տարրեր ժամանակներ ու տարրեր պարագաներու ներքեւ գրուած 27 գիրքէ: Ուրեմն այս գիրքերուն

վկայութիւնը, ոչ մէկ անձի միայն, այլ շատ անձերու միանգամայն վկայութիւն է, եւ բոլոր այս վկաները, Պողոս, Պետրոս, Յակոբոս, Մատթէոս, Մարկոս, Ղուկաս եւ Յովհաննէս, կը հաստատեն իրարու վկայութիւնը:

Սակայն պարտինք քննել թէ արդեօք կայ պատմական ապացոյց որ կը հերքէ անոնց արժանահաւատութիւնը:

ա. Յիսուս Քրիստոսի ատեն Հրէաստանի քաղաքական վիճակը տարօրինակ եւ խառնակ էր: Հրէաստան հապատակած էր Հռոմայ ոչ միայն Հռոմէական զօրաց միջոցաւ, այլեւ իր բնակիչներէն շատերուն գործակցութեամբը, եւ այս պատճառաւ Հռոմէական կառավարութիւնը շատ արտօնութիւններ տուած էր Հրէից: Հրէաստան մասամբ մը հապատակ էր Հռոմայ, եւ մասամբ մը անկախ էր: Երկու կերպ վարչութիւն կար հոն, Հռոմէական եւ Հրէական: տուրքերն երկու եղանակաւ կը դրուէին եւ կը հաւաքուէին. արդարութիւնն երկու եղանակաւ կը մատակարարուէր, զինուորական ծառայութիւնն անդամ երբեմն երկու կերպ էր: Յովսեպոս եւ ուրիշ մատենագիրք կ'ըսեն նաեւ թէ յաճախ փոփոխութիւններ կ'ըլլային քաղաքական վարչութեան մէջ, եւ թէ քաղաքական կարգերն եւ կանոններն այնպէս խառն եւ շփոթ էին որ նոյն իսկ Տակիսոս երբեմն կը սխալի երբ կը խօսի անոնց վրայ: Սակայն նոր կտակարանին մատենագիրները քաղաքական գործոց նկատմամբ սխալ բան մը յիշած չեն: Շատ անդամ կը յիշեն յաճախ փոփոխութիւնները որ երկրին վարչութեան մէջ տեղի ունեցան (Մատթ.

Բ. 4, 22, ԺԴ. 1, Ղուկ. Ա. 5, Գ. 4, ԺԴ. 1,
ԻԳ. 24), երկու կերպ վարչութիւնը (Մատթ.
Իշ. 1, 2), երկու տեսակ տուրքը (Մատթ. Ժէ.
25, ԻԲ. 17), երկու կերպ գատարանները, պատժե-
լու երկու կերպը, եւ զինուորական երկու տեսակ
ծառայութիւնները (Յովհ., ԺԸ. 28, 51, Մատթ. Իշ.
64, 65), եւ այս ամենայն բոլորովին համաձայն է
ուրիշ պատմական տեղեկութեանց զոր ունինք Հրէ-
աստանի այն ատենուան քաղաքական գործոց վրայ:
Յովսեպոս եւ այլ մատենագիրը կը նկարագրեն
այն ատենուան Հրէից ոգին, անոնց զգացումներն
առ Հռոմայեցիս եւ առ դրացի ազգս, անոնց ներ-
քին բաժանումներն եւ երկառուակութիւնները, եւ
կառավարչաց ընդհանուր կաշառակրծութիւնը, եւ
այս ամէնք ճշդիւ համաձայն է Նոր կտակարանին մէջ
գրուածներուն :

Ինչ որ գրուած է Նոր կտակարանին մէջ Հրէից,
Յունաց եւ Հռոմայեցոց վրայ՝ ճշդիւ համաձայն է
ուրիշ պատմական տեղեկութեանց զոր անոնց վրայ
ունինք: Աւետարանիչք յանուանէ կը յիշեն Հռոմա-
յեցի կայսրներն, Օգոստոս, Տիբերիոս, Կղոդիոս,
նաեւ Հրէից թագաւորներն եւ իշխաններն, Հերով-
դէս Մեծ, Արքեղայոս, Հերովդէս Զորորդապետ, Փի-
լիպոս Չորորդապետ, Հերովդէս Ադրիալպաս առաջին
եւ Հերովդէս Ագրիպաս երկրորդ, նաեւ Հռոմա-
յեցի կուսակալները, Կիւրենիոս, Պոնտացի Պիղատոս,
Սերգիոս Պողոս, Դաղիոն, Փետոս եւ Փելիքս, Ու-
րիշ ապացոյցներ կան որ կը հաստատեն թէ յիշեալ
անձինք արդարեւ ապրեցան այն ատեն, եւ գտնու-
եցան այն պաշտօնին եւ աստիճանին մէջ զոր աւե-

տարանիչք կ'ընծայեն անոնց, եւ անոնց գործոց
վրայ Աւետարաններուն մէջ տրուած տեղեկութիւն-
ներէն եւ ոչ մին հակառակ է արտաքին պատմու-
թեան:

Նաեւ կը յիշեցնինք մեր ընթերցողաց թէ Յով-
սեպոս, Տակիտոս եւ Պլինիոս, ինչպէս արդէն յու-
ցուցինք ութերորդ գլուխյն մէջ, կը հաստատեն Աւե-
տարաններուն պատմական արժանահաւատութիւնը:

Բայց չկմնին բնաւ պատմական վկայութիւններ որ կը
հերքեն նոր կտակարանին արժանահաւատութիւնը:

Գիտուն անհաւատոք երկու կամ երեք պատմական
առարկութիւն միայն մէջ բերած են բոլոր նոր կտա-
կարանին դէմ, եւ այս առարկութիւններն, ըստ
հմուտ հնագիտաց, հաստատ հիմ չունին :

Շդրաւս չընդունիր թէ Օգոստոս կայսր երբէք
հրաման հանեց աշխարհագիր ընել ինչպէս կը պատ-
մուի Ղուկաս Բ. 1 համարին մէջ, բայց որովհետեւ
Հռոմէական հնութեանց ամենէն հմուտ խուղարկուն,
Սաւինեի, կը հաստատէ թէ Օգոստոս կայսրն իրօք
այնպիսի հրաման հանեց, կ'երեւի թէ Շդրաւսի ա-
ռարկութիւնը բնաւ հիմ չունի:

Շդրաւս կ'ըսէ նաեւ թէ Ղուկասու Բ. 2 համարը
պատմութեան հակառակ է, քանզի Կիւրենիոս Սաոր-
ոց կուսակալ չէր Հռոմի շինութեան 758 երորդ
տարիէն առաջ, որ գոնէ ութ տարի յետոյ է քան ըգ-
ծնունդն Քրիստոսի Սակայն Գերմանացի Մ. Զումբդ-
իր պատմական քննութիւններովը ցուցուց թէ
շատ հաւանական է թէ Կիւրենիոս Երէից կուսակալ
եղաւ Ասորոց: Մ. Զումբդի խուղարկութիւններէն
կ'երեւի թէ Կիւրենիոս առաջին անդամ կուսակալ

130 Ահետարանա Արքանաշատութեանը Դէմ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
Եղաւ Սոորւց Երկրին չորսէ մինչեւ մէկ տարի յա-
ռաջ քան զծնունդն Քրիստոսի, եւ այսպէս Ղուկա-
սու պատմական ճշդութիւնը կը հաստատուի :

Շդրաւս կ'ըսէ նաեւ թէ արտաքին պատմութիւնը
կը հերքէ Ղուկասու Գ. 1 համարը, ուր գրուած է
թէ Լիւսանիաս չորրորդակետ էր Տիբեր կայսեր
հնդետասաներորդ տարին։ Շդրաւս կը ջանայ ցուց-
ել թէ Լիւսանիաս այն թուեկանէն 60 տարի առաջ
մեռած էր, եւ կը պնդէ թէ անհնար է ցուցնել թէ
նոյն անուամբ ուրիշ չորրորդապետ եղաւ յետ Լիւ-
սանեայ: Բայց եւ այնպէս անհնարին համարեալն ի
Շդրաւսէ հիմա հաստատուեցաւ: Մօտերս Պաալ-
պէքի մօտ գտնուեցաւ հին արձանագրութիւն մը որ
կը ցուցնէ թէ Լիւսանիաս անուամբ երկու անձինք
կային, հայր եւ որդի, ուստի եւ շատ հաւանական
է թէ որդին յաջորդեց հօրը իշխանութեանը: (¹)

Բրոֆ. Բովնաըն կ'ըսէ. «Նոր կտակարանին ար-
ժանահաւատութեանը դէմ բաց ի վերոյիշեալ առար-
կութիւններէն ուշադրութեան արժանի ուրիշ պատ-
մական առարկութիւն չկայ.» եւ կը յաւելու թէ
անհաւատք մանրախոյզ դիտողութեամբ քննած են
Աւետարաններուն եւ Գործոց առաքելոց մէջ յիշ-
ուած ամէն դէսկք, եւ նախանձախնդրութեամբ ջա-
նացած են սխալ գտնել անոնց մէջ, բայց բոլոր այս
խիստ հետազօտութիւնք ուրիշ արդիւնք ունեցած
չեն եթէ ոչ հաստատել Աւետարաններուն ոչ միայն
գլխաւոր պատմութիւններուն, այլեւ անոնց մէջ
յիշուած մանր մանր պարագաներուն ստուգութիւնը:

Ահետարանա Արքանաշատութեանը Դէմ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն 131
Անհաւատք կրցած չեն ցուցնել թէ աւետարանիչք
որեւիցէ պատմական սխալման մէջ ինկան: Եթէ
անցեալ դէսկքերուն հարեւանցի քննութիւնը եւ ան-
կատար տեղեկութիւնը երբէք կարծել տուին մար-
դոց թէ սխալ կար Աւետարաններուն պատմութեան
մէջ, աւելի ճիշդ հետազօտութիւնք միշտ հաստա-
տեցին այն սրբազն գրոց ճշդութիւնը, եւ հակա-
ռակորդաց տգիտութիւնը խայտառակեցին: Նոր
կտակարանին պատմական արժանահաւատութիւնը
բոլոր պատմագէտ քննչաց առջեւ հաստապուած է:

Մինչ նոյն իսկ պատմութեան դասատուք կը հաս-
տատեն Սուրբ գրոց պատմական ճշդութիւնն, ով
կրնայ ըսել թէ պատմութիւնը կը հերքէ Սուրբ
գրոց արժանահաւատութիւնը :

(1) Krafft, «Topografie Ierusalem», Inscription 29.

է , ամէն իր եւ ամէն երեւոյթ , ուստի եւ նիւթական աշխարհի իրաց կամ երեւոյթներուն սահմանին մէջ վակուած չէ գիտութիւնը : Ախալ է կարծել թէ բաց ի յնական կոչուած գիտութիւններէն ուրիշ գիտութիւններ չկան : Ամէն տեսակ երեւոյթ կամ իր առարկայ է գիտութեան , ուստի եւ գիտութեան այնշափ ճիւղեր կրնան ըլլալ որչափ իրք եւ երեւոյթք կան որ քննութեան տակ կրնան լինալ , բայց եւ այնպէս գիտութիւնք ընդհանրապէս չորս ընդհանուր դաս կը բաժնուին :

ա. Նիւթական ճիւղունէն , որ իրեն առարկայ ունի նիւթական աշխարհս : Նիւթական աշխարհի երեւոյթները կը քննէ եւ կը գիտէ , եւ անոնց միջոցաւ երեւան կը հանէ այն օրէնքներն որոց հպատակ է նիւթական աշխարհս : Այս գիտութիւնը երբեմն բնական ճիւղունէն եւս կը կոչուի , բայց աւելի յարմար է կոչել զայն նիւթական գիտութիւն , զի բնութիւնն աւելի բան կը պարունակէ քան նիւթական աշխարհը : Ուրեմն , նիւթական ճիւղունէն նիւթական աշխարհէ օբնեաց և եւ եւ ըներուան նարդհանն է :

բ. Խմացական ճիւղունէն , որ եւ մտաւորական գիտութիւնը կը կոչուի : Այս գիտութիւնն իրեն քննութեան առարկայ ունի մտաւորական աշխարհի գործողութիւններն եւ երեւոյթները որ այնպէս իրական եւ բազմատեսակ են ինչպէս բնական աշխարհի երեւոյթները , եւ այս գործողութիւններն եւ երեւոյթները քննելով երեւան կը հանէ այն օրէնքներն որոց հպատակ է մարդկացին միտքը : Ապա ուրեմն , խմացական ճիւղունէն նարդհանն է մարդկացին հրադակուաց :

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԱՐԺԱՆԱՀԱԿԱԾՈՒԹԵԱՆԸ ԴԷՄ

ԱՊԱՅՅՅՅՆԵՐ ԿԱ՞Ն

(Շարունակութիւն)

Դ. Գիտութեանը կը հերեւէ Սուրբ Քիչէ :

Ի՞նչ է գիտութիւն : Բանի մը վրայ ծանօթութիւններ երթ գրութեան կը վերածուին գիտութիւն կ'ըլլան : Առանց գիտութեան ծանօթութիւն կ'ըլլայ , բայց առանց ծանօթութեան գիտութիւն չըլլար : Ամէն ճշմարիտ գիտութիւն կը կազմուի ոչ թէ մարդոց կարծիքներէն , այլ գոյող իրաց վրայ գիտութեան ստոյգ եւ ապացուցեալ վկացութիւններէ : Բանի մը վրայ կրնանք կարծիք կամ ենթադրութիւններ ընել , բայց ասոնք եթէ յայտնի եւ ծանօթ իրաց վրայ հիմնուած չեն , ճշմարիտ գիտութիւն չեն կազմեր : Գիտուն մարդը կրնայ իր մտքին մէջ կարծել թէ այսինչ բանն այսպէս կամ այնպէս է , բայց այս վերացեալ մտածութիւնները գիտութիւն չեն : Այսպիսի մտածութիւններ կրնան առաջնորդել ճշմարիտ գիտութեան եւ կամ անկէ հեռու տանել : Ամէն ճշմարիտ գիտութիւն հիմնեալ է ճիշդ գիտութեանց եւ ստոյգ տեղեկութեանց վրայ , եւ պարտի ի նախաստ իւր ունենալ բաւական ապացոյցներ : Գիտութեան նպատակն է մեկնել , որչափ հնար

դ. Բարոյական գիտութիւն , որ եւ երբեմն կը կոչուի բարոյական գիտություննեն : Այս գիտութիւնն իրեն առարկայ ունի բարոյական աշխարհը , եւ կը քննէ մարդուս բարոյական բնութիւնը եւ այն կիմնական բարոյական օրէնքներն որոց ներքեւ կը գտնուի մարդ : Կը քննէ այն յարաբերութիւնները զոր ունի մարդ Աստուծոյ եւ իր նմանեաց հետ , եւ այս յարաբերութիւններէն կը սորվի թէ ինչ են մարդուս պարտիքը : Ապա ուրեմն , բարոյական գիտութիւնը նադիմն է բարոյական աշխարհն :

դ. Աստուծոյին գիտութիւն , որ եւ երբեմն աստուծաբնաւութիւն կը կոչուի : Այս գիտութիւնը կը քննէ Աստուծոյ բոլոր յայտնութիւնները , եւ , որչափ հնարէ , անոնցմէ կը հետեւցնէ թէ ինչ է աստուծային բնութիւնն եւ ինչ են աստուծային ստորոգելիք : Որովհետեւ Սուրբ գիրքն է գլխաւոր աղքիւր այն ամենայն տեղեկութեանց որոց վրայ հաստատուած է այս գիտութիւնը , աստուծաբնաւութիւնը ինչ իունիւնական Սուրբ Քրոյ :

Մեր որոշելու գլխաւոր եւ հիմնական խնդիրն այն չէ թէ վերոյիշեալ չորս թարգմաններն , այսինքն գիտութիւնները , հակասական են իրարու , քանզի բոլորն ալ մարդկային , ուստի եւ սխալական են , այլ խնդիրը սա է թէ բուն իրերը , որոնց թարգման են միայն գիտութիւնք , բն հակասական իրարու . Այսինքն , բնական երեւոյթներն եւ անոնց օրէնքները հակառակ են Սուրբ գրոց վարդապետութեանցը :

1. Սարդկային ճառաց գիտութիւնը կամ ճառաւորին գիտութիւնը իւնիւնական է հերթէ Սուրբ Քիրտը :

Ետքի թողլով քննել թէ բնական գիտութիւնը կը

հերքէ կամ ոչ Սուրբ գիրքը , քննենք նախ թէ մարդկային մոտաց կազմութեան եւ օրէնքներուն ուղիղ թարգմանութիւնը , այսինքն ձմարիտ իմացական փիլիսոփայութիւնը կը հերքէ Սուրբ գիրքը :

Իմացական փիլիսոփայութիւնն ինչպէս կրնայ հերքել Սուրբ գիրքը : Եթէ Սուրբ գրոց եւ իմացական փիլիսոփայութեան տուարկանները մի եւ նոյն ըլլային , եւ երկուքն ալ միեւնոյն նիւթին վրայ խօսէին , կրնար կարծուել թէ անոնց վարդապետութիւնները կրնային իրարու հակասական ըլլալ : Բայց այսպէս չէ բանը . Սուրբ գիրք իմացական փիլիսոփայութիւն չէ , եւ իմացական փիլիսոփաներուն կարծիքներն եւ ենթագրութիւնները ոչ կ'ընդունի եւ ոչ կը մերժէ : Սուրբ գիրք մարդկային միտքը չի լուծեր իր մասերուն , անոր կարողութիւնները դաս դաս չի բաժներ , ոչ ալ կը սահմանէ այն կարողութեանց գործողութիւններուն օրէնքները , ինչպէս որ կ'ընէ իմացական փիլիսոփայութիւնը : Սուրբ գիրք կ'ընէ միայն թէ մարդ ստեղծուեցաւ իմացական եւ բարոյական բնութեամբ , թէ այս բնութիւնն ապականեցաւ մեղօք , եւ թէ մեղքէն ուրիշ կերպով աղատութիւն չկայ եթէ ոչ աստուծային Փրկչի մը միջոցաւ : Իմացական փիլիսոփայութիւնն ինչպէս կրնայ մերժել Սուրբ գրոց այս բարոյական եւ հոգեւոր վարդապետութիւնները : Իմացական փիլիսոփայութիւնն իրեն առարկաց ունի տեսակ մը խնդիրներ , Սուրբ գիրքն իրեն առարկայ ունի ուրիշ տեսակ մը խնդիրներ : Ապա ինչպէս կրնան այս երկուքն հակառակ ելլել իրարու : Այս բանը մէկ կերպով միայն կարելի է :

Որովհետեւ իմացական փիլիսոփայութեան առարկան մարդկային մտաց բնութիւնն է, եթէ այս գիտութիւնը կարենար ցուցնել թէ ինչ բաներ որ Սուրբ գիրք կը սորվեցնէ այնպէս հակառակ են մարդկային մտաց բնութեանը որ զանոնք ընդունել անհնար է, անատեն հակառակ ելած եւ հերքած կ'ըլլոր Սուրբ գիրքը : Եթէ իմացական փիլիսոփայութիւնը կարենար ցուցնել թէ մարդ այնպէս ստեղծուեցաւ, եւ անոր միտքն այնպիսի օրինաց ներքեւ է որ չի կրնար ընդունել ինչ որ Սուրբ գիրք կը սորվեցնէ, անատեն միայն փիլիսոփայութիւնը կ'ունենար իրաւունք հետեւցնելու թէ Աստուածառւնը միտքը ստեղծողին տրուած կամ յացտնուածչէ :

Բայց ի՞նչպէս կրնայ ցուցուիլ թէ ինչ որ Սուրբ գիրք կը սորվեցնէ՝ հակառակ է բուն մարդկային մտքին բնութեանը : Ինչ որ Սուրբ գիրք կը սորվեցնէ՝ կրնայ սմանց կարծեաց կամ նաեւ համոզմանցը հակառակ ըլլալ . բայց ասկէ չենք կրնար հետեւցնել թէ մարդկային մտքին բնութեանն ալ հակառակ է . քանզի եթէ այնպէս ըլլար, այլեւայլ իրաց վերաբերեալ վարդապետութիւններ որ հիմա առհասարակ իրբեւ ճշմարիտ ընդունուած են՝ մարդկային մտքին բնութեանը հակառակ եղած պիտի ըլլային, վասնզի ժամանակաւ հակառակ էին շատ մարդոց համոզմանցը . Դրեթէ ամէն նոր գիւտ, եւ ամէն նոր բարեկարգութիւն ի սկզբան մերժուած է մարդոցմէ իրբեւ հակառակ իրենց համոզմանցը: Գիտութեանց սլատմութիւնը բացայցա կը ցուցնէ թէ շատ վարդապետութիւններ կրնան հակառակ գալ շատերուն կարդեալ չեն մարդկային մտքին բնութեանը :

Հակառակ չեն մարդկային մտքին բնութեանը : Քանի քանի վարդապետութիւններ այսպէս ի սկզբան հակառակութիւն կրեցին, բայց ձշդադոյն հետազոտութիւնք յետոյ հաստատեցին զանոնք իրբեւ ճշմարիտ, ուստի եւ բոլորովին համաձայն մարդկային մտաց բնութեանը :

Դարձեալ, ուրիշ վարդապետութիւններ կրնան հրաշալի եւ խորհրդաւոր եւ այնպէս վեր ըլլալ քան զմարդկային միաս, որ մարդուն միտքը զանոնք չի կրնար ի սկզբան հասկնալ, թէպէտ այն վարդապետութիւններն իրօք հակառակ չեն մարդկային մտքին բնութեանը : Բնական աշխարհի վերաբերեալ վարդապետութիւններէն ալ ոչ սակաւք խորհրդաւոր են : Ի՞նչ է որ միրտը կը թնդացնէ եւ մարմայ բոլոր գործարաններուն կանոնաւոր շարժում կու տայ : Ի՞նչ է որ ծառին հիւթը ծառին արմատէն մինչեւ անոր հեռաւոր ճիւղերուն ծայրը կը հանէ : Արեգակն ի՞նչպէս կրնայ իրեն քաշել երկիրս որ անկէ միլիոնաւոր ժամերով հեռոի է : Դիտունք կ'ըսեն թէ այս բաները կը գործուին կենսական զօրութեամբ, կամ քիմիական զօրութեամբ, կամ ձգողական զօրութեամբ : Բայց այս բուն մեկնութիւն չէ : Բնագէտք անուններ միայն կու տան այս զօրութիւններուն, բայց զանոնք ոչ կրնան մեկնել եւ ոչ հասկնալ : Այս զօրութիւններուն գործութիւնները կը մնան խորհրդաւոր եւ անիմանալիք : Ապա բնական գիտութիւնք կը ցուցնեն թէ կրնան ըլլալշատ վարդապետութիւններ որ չեն կրնար մեկնուիլ, բայց եւ այնպէս հաւատալի են, ուստի եւ հակառակ չեն մարդկային մտքին բնութեանը : Եթէ

արարածոց վերաբերեալ վարդապետութիւնները , թէեւ գաղտնիք , հաւատալի են , որչափ եւս առաւել հաւատալի ըլլալու են Արարչին վերաբերեալ վարդապետութիւնները , թէալէտ խորհրդաւոր կամ գաղտնիք են :

Մարդկային մաքին բնութեանը ստուգիւ հակառակ կրնան համարուիլ այն վարդապետութիւնները միայն որ ընդդէմ կու դան ընդհանուր համոզմանց մարդկային ազգին : Եթէ մոտաւրական փիլիսոփայութիւնը կարենար ցուցնել թէ Սուրբ գրոց մէջ կան այնպիսի վարդապետութիւններ որ հակառակ են մաթեմաթիկական սկզբանց կամ ուրիշ ինքնայտ ճշմարտութեանց , անատեն կարող կ'ըլլար հերքել Սուրբ գիրքն իրեւ անհաւատալի : Բայց Սուրբ գրոց մը վարդապետութիւնները հակառակ են ինքնայտ ճշմարտութեանց : Միթէ Սուրբ գիրք կը սորվեցնէ այնպիսի վարդապետութիւն մը որ հակառակ է ընդհանուր եւ բացարձակ համոզմանց մարդկային ազգին : Սուրբ գրոց մէջ կմը վարդապետութիւն մը զոր ամէն ճարդ միաբերան կը մերժէ իրեւ անկարելի կամ անհաւատալի : Ոչ . վասնզի առողջ մտքի տէր միլիոնաւոր մարդիկ ընդունած են Սուրբ գրոց վարդապետութիւններն իրեւ ճշմարիտ : Զենք ըսեր թէ Սուրբ գրոց վարդապետութիւնները ճշմարիտ են վասնզի միլիոնաւոր մարդիկ ընդունած են զանոնք , բայց իրաւոնք ունինք ըսելու թէ որովհետեւ միլիոնաւոր մարդիկ հաւատացած են անոնց , ասլա անոնք անհաւատալի չեն , այսինքն չեն կրնար համարուիլ անհաւատալի կամ հակառակ ընդհանուր եւ բացարձակ համոզմանց մարդկային

ԱԽԵՏԱՐԱՆԱՑ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԻՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն 439

ազգին . եւ որովհետեւ իմացական փիլիսոփայութիւնը չի կրնար հերքել Սուրբ գիրքն ուրիշ կերպով բայց եթէ ցուցնելով թէ ինչ որ Սուրբ գիրք կը արդվեցնէ հակառակ է մարդկային մտքին բնութեանը , ալարտինք հետեւցնել թէ մտքին գիտութիւնը կամ իմացականութիւնը կամ իմացական փիլիսոփայութիւնը չի հերքեր Սուրբ գիրքը :

2. Բարոյական գիտութիւնը կամ բարոյական գիլիությունները կը հերթէ հերթէ :

Սուրբ գիրք բարոյական փիլիսոփայութիւն չէ : Բարոյական պարտականութեանց հիման կամ առաքինութեան բնութեան վրայ փիլիսոփայական տեսութիւններ չըներ , ինչպէս կ'ընէ բարոյական փիլիսոփայութիւնը : Բայց կը պարունակէ շատ բարոյական սկզբունքներ եւ վարդապետութիւններ եւ կը ցուցնէ բարոյական օրէնք : Եթէ արդարեւ Սուրբ գիրք աստուածային յայտնութիւն է , ապա անոր բարոյական վարդապետութիւնները մաքուր եւ մարդուս բնութեան եւ վիճակին յարմար ըլլալու են : Եթէ բարոյական փիլիսոփայութիւնը կրնայ ցուցնել թէ Սուրբ գրոց մէջ ցուցուած բարոյական օրէնքը եւ վարդապետութիւններն անմաքուր կամ թերի են եւ կամ անոնց ազգեցութիւնը վնասակար է , ապա հզօր վկայութիւն մը տուած պիտի ըլլայ թէ Սուրբ գիրք Աստուած մէ արուած չէ : Բայց բարոյական փիլիսոփայութիւնը կ'ապացուցանէ զայս :

Սուրբ գրոց բարոյական վարդապետութիւնները կը գտնուին Սուրբ գրոց բոլոր մասերուն մէջ , բայց կրնանք ըսել թէ գլխաւոր բարոյական վարդապետութիւնները կը գտնուին դասնաբանեայ պատրուերներուն ,

140 ԱՆԵՏԱՐԱՆՆՅ ԱՐԺԱՆԱՀԱԻՍՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՅՅՅՆՆՐ ԿԱ՞Ն
Քրիստոսի այն վարդապետութեանց մէջ ուր այն
պատուէրները կը մեկնուին , եւ Յիսուսի վարուց
մէջ , Յիսուսի , որ իր գործերովը ցուցուց այն պատ-
ուէրներուն ոգին :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ զայս
ամենայն իրեւ սուտ , կամ կը մերժէ իրեւ անար-
ժան կամ թերի կամ վասակար :

Միթէ բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ
պատուէրները պարուէրները : Կրնայ ցուցնել թէ այն
պատուէրները կ'արգելեն ինչ որ ուզիղ , արդար ,
բարի եւ օգտակար է , կամ կը հրամացեն ընել ինչ
որ չար եւ վասակար է : Բայտ բարոյական փիլիսո-
փայութեան տասնաբանեայ պատուէրներէն որը
մերժուելու է : Եւ ոչ մին : Ընդհակառակն , բարո-
յական փիլիսոփայութիւնը կը սորվեցնէ թէ այն
պատուէրներուն բոլորն ալ բարի , արդար եւ հար-
կաւոր են , կը հաստատէ թէ անոնց բոլորն ալ հա-
մաձայն են բնական իրաւանց մարդկան , եւ յար-
մար են յառաջ տանելու անհատից եւ ժողովրդոց
բարձրագոյն շահերը , եւ թէ այն պատուէրներուն
բոլորն ալ կատարուելու են որ մարդիկ , ժողովուրդ-
ներ եւ ազգեր հասնին փիզիդական , իմացական եւ
բարոյական երջանկութեան : Ուրեմն , բարոյական
փիլիսոփայութիւնն ոչ միայն չի հերքեր տասնաբան-
եայ պատուէրներն , այլեւ կը հաստատէ զանոնք
իրեւ գերազանց բարոյական պատուէրներ :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ այն
մեկնութիւնը զոր Յիսուս Քրիստոս տուաւ տասնա-
բանեայ պատուէրներուն Մատթէոսի Ե , Զ եւ Ե
Գլուխներուն մէջ : Ի՞նչ պատճառ կայ որ բարոյա-

ԱՆԵՏԱՐԱՆՆՅ ԱՐԺԱՆԱՀԱԻՍՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՅՅՅՆՆՐ ԿԱ՞Ն 141
կան փիլիսոփայութիւնը հերքէ Քրիստոսի մեկնու-
թիւնը տասնաբանէին վրայ : Կրնայ հերքել զայն
իրեւ հարևաննէն : Ոչ . վասնզի Քրիստոսի մեկնու-
թիւնը կը վերաբերի ոչ միայն մարդոց արտաքին
գործքերուն , այլեւ այն գործքերն յառաջ բերող
առիթներուն : Կը դատապարտէ ոչ միայն սպանու-
թիւնն , այլեւ ատելութիւնը որ սպանութեան կը
տանի . կը դատապարտէ ոչ միայն չնութիւնը , այլ
եւ անմաքուր խորհուրդներն որ զմարդ կը տանին
չնութեան : Բայտ մեկնութեան Քրիստոսի , տասնա-
բանեայ պատուէրները կը վերաբերին մարդոց ոչ
միայն բոլոր գործքերուն , այլ եւ բոլոր խորհու-
ներուն , բազմանաց եւ նպատակներուն , եւ խստիւ
կը դատապարտեն ինչ որ անմաքուր եւ անիրաւ է
մարդոց մէջ :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը մերժէ Քրիս-
տոսի մեկնութիւնն իրեւ ոչ անուշաւ : Բարոյական
փիլիսոփայութիւնը չի կրնար այն մեկնութիւնն իր-
եւ ոչ անաչառ հերքել , վասնզի այն մեկնութիւնը
կը վերաբերի բոլոր ազգաց , ինչպէս Հրէից նայնպէս
եւ հեթանոսաց : Միեւնայն կերպով կը խօսի թա-
գաւորներու եւ հազարակներու , գիտուններու եւ
տգէտներու , եւ ամենէն կը պահանջէ մի եւ նոյն
արդարութիւնը , մի եւ նոյն սրբութիւնը եւ մի եւ
նոյն բարեպաշտութիւնը :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ Քրիս-
տոսի մեկնութիւնն իրեւ անէլու : Ոչ . վասնզի այն
մեկնութիւնը կը պահանջէ իւրաքանչիւր անձէ ոչ
թէ ինչ որ անոր կարողութենէն վեր է , այլ ինչ որ
անոր կարողութեան ներքեւ է (Պուկ . ԺԲ . 48 , Բ

Կորնթ. Բ. 12) : Մարդոցմէ չի պահանջեր այնպիսի գործ մը զոր հրեշտակը միայն կրնան կատարել . աղքատներէն եւ տղէտներէն չի պահանջեր ինչ որ հարուստք եւ գիտունք միայն կրնան ընել : Իւրաքանչիւր անձէ կը պահանջէ այն գործը որ ճշդիւ համաձայն է անոր բնութեանը , վիճակին եւ կարողութեանը : Իւրաքանչիւր անձէ կը պահանջէ այն գործը միայն զոր նա կրնայ եւ պարտի ընել , եւ կ'արգելէ այն բանը միայն զոր ոչ ոք պարտի ընել : Այսպիսի օրէնք մը չի կրնար բնաւ մերժուիլ իրեւ անիրաւ :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը մերժէ Քրիստոփի մեկնութիւնն իրեւ անհարար , կամ ներէ եւ կամ ծառակար : Բայտ մեկնութեան Քրիստոփի , օրէնքը կը բովանդակի սա խօսքին մէջ . « Քու Տէր Ասուածդ սիրես քու բոլոր սրտովդ եւ քու բոլոր անձովդ ու քու բոլոր մորքովդ . աս է առաջին ու մեծ պատուիրանքը » . Ու երկրորդը ասոր նման՝ Քու ընկերդ սիրես քու անձիդ պէս : Աս երկու պատուիրանքէս կախուած են բոլոր օրէնքը եւ մարդարէները » (Մատթ. Իթ. 37—40) , Յիսուս Քրիստոս միւս բոլոր բարոյական վարդապետներէն կը տարբերի յայսմ որ կը սորվեցնէ մեզ թէ ոչ մեր հայրենակիցները կամ մեր ազգակիցները միայն , այլ եւ բոլոր մարդիկ մեր ընկերներն են (Ղուկ. Ժ. 50—57) : Քրիստոս մարդոց սորվեցուց նաեւ սիրել իրենց թշնամիները , օրհնել իրենց անիծիչները , բարի ընել իրենց ատելիներուն եւ աղօթք ընել իրենց չարչարէներուն եւ հալածիչներուն համար (Մատթ. Ե. 44) : Քրիստոս կը պատուիրէ մարդոց ըլլալ հարաբեկալ

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 143

ինչպէս անոնց երկնաւոր Հայրը կատարեալ է (Մատթ. Ե. 48) : Նոր կտակարանին բարոյականը կը պահանջէ ամէն մարդէ կատարեալ սէր : Սյապիսի մեկնութիւններ կը գտնուին նաեւ Հին կտակարանին մէջ : « Քու Տէր Ասուածդ բոլոր սրտովդ , բոլոր հոգովդ ու բոլոր զօրութիւնովդ սիրես » (Օր. Զ. 5 , Ժ. 12 , ԺԱ. 1 , 15 , 22 , ԺԹ. 9) : « Քու ընկերդ քու անձիդ պէս սիրես » (Ղեւետ . ԺԹ. 18) : Միթէ բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ այսպիսի վարդապետութիւններ : Ոչ երբէք . ընդհակառակն , բարոյական փիլիսոփայութիւնը կ'ընդունի եւ կը պատուէ զանոնք իրեւ կատարեալ : Բարոյական փիլիսոփայութիւնը կը ձայնակցի Պագոն փիլիսոփային որ կ'ըսէ . « Աշխարհի վրայ չեղաւ երբէք կրօնք մը կամ օրէնք մը այնպէս նորաստաւոր հասարակաց բարւոյն , ինչպէս Քրիստոնէական կրօնքը » :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը ձայնակցի Մօնթէսքիէօ անուն նշանաւոր Գաղիացի մատենագրին , որ իր « Ոգի օրինաց » կոչուած գիրքին մէջ կ'ըսէ . « Աւետարաններուն բարոյականութիւնն Ասուածմէ մարդուս տրուած պարգեններուն աղնուագոյնն է » : Կը ձայնակցի նաեւ Ամերիկայի ամենէն մեծ քաղաքագիտին , Ուէսպէրի , որ կ'ըսէ . « Լերան քարոզն այնպէս սքանչելի է որ չի կընար մարդու մորքի ծնունդ ըլլալ » :

Բարոյական փիլիսոփայութիւնը կը հերքէ Սուերք գրոց այն բարոյականը որ կը տեսնուի Քրիստոսի վարուց մէջ : Կը մերժէ Քրիստոսի օրինակն իրեւ անկատար կամ վնասակար : Ի՞նչ թերութիւն կը

144 ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՍՏՈՒԹԵԱՆԸ ԴԻՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
ԳԹԱՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ անձին վրայ , եւ ինչ յանցանք՝
անոր վարուց մէջ : Եւ ոչ մի : Այս գլուխն մէջ
չենք խօսիր Յիսուս Քրիստոսի բարոյական կատա-
րելութեան վրայ , քանզի այս նիւթին վրայ ընդար-
ձակօրէն պիտի խօսինք ժԴ . գլուխն մէջ : Հոս բա-
ւական կը համարինք յիշել քանի մը երեւելի մար-
դոց վկայութիւնը Քրիստոսի վրայ :

Ֆրառուտ անուն պատմիչը Քրիստոսի համար կ'ը-
սէ . « Երկրիս վրայ ապրող էակաց մէջ ամենէն կա-
տարեալն էր : » Գերմանացի փիլիսոփան Տը Վէդդէ
կը կոչէ զԲրիստոս « անստգիւտ եւ անմեղ » : Ուրիշ
Գերմանացի փիլիսոփայ մը , Հէկէլ , կ'ըսէ նոյնպէս
Քրիստոսի համար . « Աշխարհիս պատմութեան մէջ
միակ եւ անման է , եւ անոր վրայ միայն միաց-
եալ են աստուածային եւ մարդկային բնութիւնք : »
Նարոլէոն Պոնտարդ ըսած է . « Քրիստոսի եւ ուրիշ
բոլոր մարդոց մէջանելբաղդատութիւն անկարելի է : »
Գերմանացի անհաւատը Շդրաւս կ'ըսէ . « Քրիստոս իր
վարուքը կրօնքի վրայ կու տայ ամենէն բարձր գաղա-
փարը զոր մարդու միաքը կրնայ ըմբռնել : » Իընան
կ'ըսէ . « Անման եւ երկրագելի անձ է : » Եւ ար-
դարեւ Յիսուս Քրիստոսի բարոյական աննման գե-
րազանցութիւնն ինքնին հզօր ասլացոյց է թէ Քրիս-
տոս իրօք Որդի Սստուծոյ էր , եւ թէ անոր Աւե-
տարանն աստուածային է :

Սակայն ոմանք Սուրբ գրոց բարոյականին իբրեւ
արատ կը համարին նոյայ , Ղովտի , Դաւթի , Սո-
ղոմոնի եւ այլոց ամօթալի մեղքերն յիշելու : Բայց
եթէ այն անձինք այնպիսի մեղքեր իրօք գործեցին ,
Սուրբ գերք ինչո՞ւ համար չյիշեր զանոնք : Սուրբ

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՍՏՈՒԹԵԱՆԸ ԴԻՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն 145
գերք ուղիղ եւ անաչառ գիրք է , եւ կը նկարագրէ
զմարդիկ ճիշդ այնպէս ինչպէս էին : Սուրբ գիրքն
անաչառ եւ վատահութեան արժանի չէր ըլլոր .
Եթէ մարդոց բարի գործքերը միսյն յայտնելով
անոնց չար գործքերը ծածկէր , Բայց Սուրբ գիրք
երբէք չի գովելու յիշեալ անձանց չար գործքերը ,
այլ Ընդհակառակին , խոտիւ կը դատապարտէ զանոնք:
Երբէք չընծայեցներ այն մարդոց յանցանքներն իբ-
րեւ հետեւելու արժանի օրինակ , այլ , Ընդհակա-
ռակին , շատ անգամ կը յիշէ զանոնք իբր խրատ
զգուշութեան , եւ կը ցուցնէ թէ ինչպէս այն մեղ-
քերը գործող մարդիկ խոնարհութեամբ զղջացին ,
կամ չարաշար պատճուցան : Սուրբ գրոց մէջ կմյ
համար մը միայն որ ապիրատ գործ մը կը գովէ , եւ
կամ կը քաջալերէ զմարդիկ անօրէն եւ պիղծ ըլլալու .
Ոչ , չկայ : Չարագործութեանց պատճութիւններուն
ամէնն ալ որ Սուրբ գրոց մէջ կը գտնուին՝ մարդոց
սիրտերուն մէջ պիղծ եւ մեղանչական գործերու
դէմ զզուանք , իսկ բարի եւ սուրբ գործերու վրայ
սէր յառաջ բերելու նպատակաւ գրուած են :

Ոմանք կ'ըսեն թէ Հին կտակարանին մէջ կտն
զլուխներ որ տղայոց կարդալու յարմար չեն . Բայց
ո՞չափ են այսպիսի գլուխներ բոլոր Սուրբ գրոց
մէջ : Շատ քիչ . եւ գարձեալ Սուրբ գրոց մէջ այն-
պիսի գլուխներ գտնուելուն աղէկ պատճառներ
կան : Այնպիսի գլուխներէն ոմանք գրուած են ցու-
ցնելու համար թէ նահապետք եւ մարգարէք ան-
դամ կրից տէր էին իբրեւ զմեկ , բայց եւ այնպէս
յարատեւեցին , եւ հաւատքով հասան բարձր աստի-
ճանի սրբութեան , եւ թէ մենք ալ ապաշխարու-

թեամբ եւ հաւատքով կրնանք անոնց օրինակին նմանել : Անոնց մեղքերէն ոմանց պարագաները պատմուած են ցուցնելու համար աշխարհի թէ ո՞ր չափ մեծ էին այն մեղքերը , որպէս զի ոչ ոք , որ չափ մեծ եւ շատ ըլլան իր մեղքերը , յուսահատի ներումն գտնելու , երբ սրտանց կը զղջայ իր մեղքերուն վրայ :

Աւրիշ մեղքեր յիշուած են Սուրբ գրոց մէջ իրրեւ զգուշութիւն չար ընկերաց եւ չար սովորութեանց դէմ , եւ այս կողմանէ շատ օգտակար եւ ազդու խրատ են Գարձեալ , ուրիշ մեղքեր յիշուած են իրրեւ պատմական կարեւոր տեղեկութիւն , եւ իրրեւ մեկնութիւն այլուր պատմուած դէպէրուու : Օրինակ առնենք ծննդոց ժթ . գլխոյն մէջ պատմուած դէպէրը . Միթէ կրնայինք աղէկ հասկնալ թէ ինչու համար Աստուած այնպէս խստիւ պատժեց Սոդոմ եւ Գոմոր քաղաքները , եթէ անոնց սոսկալի պըղծագործութիւնն այնպէս յայտնի գրուած չըլլար Սուրբ գրոց մէջ :

Ումանք կը հարցնեն թէ Քանանացւոց կոտորածը որ եղաւ Խրայելացւոց ձեռքով՝ ինչպէս կրնայ արդարանոլ , կը պատասխանենք թէ Խրայելացիք ջնջեցին զբանանացիս Աստուածոյ յայտնի հրամանաւ , եւ միթէ մէկը կրնայ ըսել թէ Աստուած որ տուիչէ կենաց՝ իրաւունք չունի առնել զայն : Աստուած տմէն տարի միլիոնաւոր մարդոց կեանք կուտայ , եւ ուրիշ միլիոնաւոր մարդոց կեանք կ'առնէ : Այն միլիոնները որ ամէն տարի կը ծնանին եւ կը մեռնին կը ծնանին եւ կը մեռնին հրամանաւ Աստուածոյ , եւ ոչ ոք կ'ըսէ թէ այս հրամանն անիրաւ է :

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 147
Կայ սակայն իրաւացի պատճառ մը թէ ինչու համար Աստուած այսպիսի նորանշան եւ ահեղ կերպով ջնջել տուաւ Քանանացւոց ազգերը : Քանանացիք կռապաշտ էին , եւ եթէ ջնջուէին , կրնային խստորեցընել զիսրայելացիս ճշմարիտ աստուած պաշտութենէ : Աստուած ստեղծեց երկրիս բոլոր ազգերը , եւ անդադար կը խնամէ զանոնք : Աստուածոյ խնամովն է որ արեգակը կը ծագէ անոնց վրայ , եւ երկիրը իր բերքը կու տայ անոնց : Աստուած կը պարզեւէ անոնց անթիւ օրէնութիւններ եւ չնորհքներ : Բայց երբ ազգերը կը բաղրին զԱստուած պաշտելէ , կռապաշտութեան մէջ կ'իյնան եւ իրենց գարշութիւններովը կ'ապականնեն ուրիշ ազգեր , իրաւունք կ'ունենայ Աստուած զանոնք ջնջելու՝ ջրհեղեղով ինչպէս ըրաւ Նոյի ժամանակ , կամ կրակով՝ ինչպէս ըրաւ Սոդոմայ եւ Գոմորայ , կամ սրով՝ ինչպէս ըրաւ Քանանացւոց : Աստուած արդարեւ երկայնամիտ է եւ բազումողորմ , բայց նաեւ արդար Տէր է եւ կը պատճէ զանոնք որ անօրէնութեան ճամբռուն մէջ անդադար յառաջ կ'երթան :

Ուստի , յայտնի է թէ վերոյիշեալ առարկութիւնք եւ ուրիշ անոնց նմանք հաստատուած չեն առողջ հիման վրայ , եւ թէ բարոյական գիտութիւնը ոչ միայն չի հերքեր Սուրբ գիրքը , այլ մանաւանդ կը հաստատէ զայն :



ԳԼՈՒԽ ԺԲ.

ԱԿԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԱՐԺԱՆԱՀԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ

ԱՊԱՑՈՅՆԵՐ ԿԱ՞Ն

(Շարունակութիւն)

5. Բնական գիտութեան էը ճերթե՞ն Սուբբ ժերթ :
Նախ, քննենք թէ բնական գիտութիւնը հակառակ են վարդապետութեանց Առեդարձանց, ուստի եւ կը հերքին անոնց արժանահաւատութիւնը :

Կարելի չէ որ երկու հեղինակ իրարու հակառական ըլլան, եթէ մի եւ նոյն նիւթոց վրայ չեն խօսիր, եւ կամ անոնց զրուածներն ուղղակի եւ կամ անուղղակի մի եւ նոյն նիւթոց վերաբերեալ չեն : Երկու քերականութիւնք կրնան իրարու հակառակ ըլլալ, քանզի մի եւ նոյն նիւթոց վրայ կը խօսին . նմանապէս երկու աշխարհազարտութիւնք կամ երկու թուարանութիւնք կրնան հակառակ ըլլալ իրարու, բայց քերականութիւն մը չի կրնար հակառակ ըլլալ աշխարհազրութեան կամ թուարանութեան մը, քանզի այս գիտութիւնք մի եւ նոյն նիւթոց վրայ չեն խօսիր : Արդ, բնական գիտութիւնք եւ Աւետարանները կը խօսին այսպիսի նիւթոց վրայ որ մի եւ նոյն են, կամ այնչափ մօտ կապակցութիւն ունին իրարու հետ որ կարելի ըլլար անոնց հակառակ ըլլալ իրարու :

Բնական գիտութիւնք ինչ նիւթոց վրայ կը խօսին : Բնական գիտութիւնք կը խօսին բնական տշխարհի վրայ միայն : Զորօրինակ, տատեղագիտութիւնը կը խօսի արեգական, լուսնի եւ աստեղաց վրայ, երկրաբանութիւնը կը խօսի երկրի վրայ, հանքաբանութիւնը՝ հանքերու վրայ, բուսաբանութիւնը՝ բուսոց վրայ, կենդանաբանութիւնը՝ կենդանեաց վրայ, մարդակազմութիւնը՝ մարդկային մարմնոց վրայ, քիմիաբանութիւնը՝ նիւթական մարմնոց բաղադրութեան վրայ, բնագիտութիւնը՝ նիւթական աշխարհի զօրութիւններուն վրայ, Թողլով այժմ Աստուածաշունչին ուրիշ գիրքերը, Աւետարանաց համար կ'ըսենք թէ, ասոնք վերոյիշեալ գիտութեանց եւ ոչ մէ կուն նիւթին վրայ կը խօսին : Աւետարաններն ոչ աստեղագիտութիւն կը սորվեցնեն, ոչ երկրաբանութիւն, ոչ բուսաբանութիւն, ոչ քիմիաբանութիւն եւ ոչ բնագիտութիւն, եւ այս բաներէն եւ ոչ մէ կուն վրայ կարծիք կը յայտնեն : Եթէ երբէք երկնից կամ երկրի, բուսոց կամ անասոնոց վրայ կը խօսին, գիտուց լեզուն չեն գործածեր, այլ ժողովրդեան սովորական լեզուն : Երբէք չեն ջանար այն գիտութեանց վրայ բան մը սորվեցնել մորդոց, ուստի եւ այն ծշմարտութիւնները զրս բնական գիտութիւնք կը սորվեցնեն, ինչ որ աւ ըլլան, չեն կրնար հակառակ ըլլալ Աւետարանաց վարդապետութիւններուն : Աւետարանները կը խօսին բարոյական եւ հոգեւոր ծշմարտութեանց վրայ : Կը սորվեցնեն թէ մարդիկ ինչպէս պարտին վարուիլ իրարու հետ, եւ իրենց Աստուծոյն հետ, թէ ինչպէս կրնան անոնց մեղքերը թողուիլ եւ անոնց

սիրտերը մաքրուիլ: Արդ , աստեղագիտութիւնը կամ երկրաբանութիւնը կամ բուսաբանութիւնը եւ կամ մարդակաղմութիւնը բնչպէս կրնան հակառակ ըլլալ Աւետարանաց վարդապետութիւններուն : Աստեղագիտութիւնն աստեղաց վերաբերեալ բաներ կը սորվեցնէ , բայց մեղաց թողութեան վրայ բնչ կը բնայ սորվեցնել : Ոչինչ : Երկրաբանութիւնը կը սորվեցնէ երկրիս խաւերուն վերաբերեալ գիտելիք , բայց բնչ կրնայ սորվեցնել վերստին ծննդեան վրայ . Ոչինչ : Հնարչէ գիտութեանց , որ բնական աշխարհի վրայ միայն կը խօսին , հաստատել կամ ժիտել ինչ որ Աւետարանները կ'ըսեն բարոյական եւ հոգեւոր բաներու վրայ : Եթէ Աւետարանները բնական աշխարհի վերաբերեալ վարդապետութիւններ մէջ բերած ըլլային , բնական գիտութիւնք կը բնային քննել այն վարդապետութիւնները , եւ եթէ անոնց մէջ սխալ մը կար , հերքել . բայց Աւետարանաց մէջ աստեղագիտութեան , երկրաբանութեան , կենդանաբանութեան , բուսաբանութեան կամ քիմիաբանութեան վերաբերեալ բնչ վարդապետութիւն կայ : Ոչինչ :

Աւետարանները կը պատմեն թէ Յիսուս Քրիստոս հրաշք գործեց . բայց ոմանք կ'ուզեն հաստատել թէ բնական գիտութիւնք կը հերքեն հրաշքներն իբրեւ անհաւատալի : Բնական գիտութիւնք ստուգիւ կը բնան հերքել Աւետարաններուն մէջ յիշուած հրաշքները : Բնական գիտութիւններէն որը կրնայ հերքել զանոնք : Աստեղագիտութիւնը : Աստեղագիտութիւնը , բաց յերկնային մարմարոց ուրիշ բանի վրայ չի խօսիր : Աստեղագիտութիւնը թող խօսի աստե-

ղաց վրայ ինչ որ կրնայ , բայց բնչպէս կրնայ ապացուցաննել թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն չառաւ : Երբէք չի կրնար : Երկրաբանութիւնը կը հերքէ Աւետարաններուն մէջ յիշուած հրաշքները , ի՞նչպէս կրնայ ընել զայս : Երկրաբանութիւնը հողագունտիս վերաբերեալ բաներ միայն կը սորվեցնէ : Արդ , երկրաբանութիւնը կրնայ ապացուցաննել թէ Յիսուս մեռեալ Գաղարոսը գերեզմանէն չկանչեց : Զի կը բնարար ապացուցաննել : Քանի մը նկանակով 5,000 մարդոց հրաշքով կերակրուելուն դէմ բուսաբանութիւնն բնչ կրնայ ըսել : Կենդանաբանութիւնն բնչ կրնայ ըսել բորստին բժշկութեանը դէմ : Ոչինչ : Մարդակաղմութիւնն բնչ կրնայ ըսել Յիսուս Քրիստոսի յարութիւնն անկարելի էր : Ի՞նչպէս պիտի կրնայ : Մարդակաղմութիւնը կրնայ հետազոտել թէ այնպիսի դէպք մը , ինչպէս է յարութիւնը , հասարակօրէն կը պատահի կամ կրնայ պատահիլ մեզի ծանօթ բնական զօրութեամբք եւ կամ ըստ նիւթական օրինաց որ մեզի ծանօթ են , թող այս հետազոտութիւններն ընէ , եւ թող ցուցնէ թէ Յիսուսի յարութիւնը չի կրնար մեզի ծանօթ բնական զօրութեամբ մը կատարուած ըլլալ : Բայց ասկէ բնչ կրնայ հետեւցնել : Զի կրնար ստուգիւ հետեւցնել թէ այնպիսի դէպք մը երբէք տեղի չունեցաւ . քանզի , բաց ի բնական օրինաց եւ զօրութեանց , աշխարհիս վրայ ուրիշ օրէնքներ եւ զօրութիւններ ալ կրնան ըլլալ : Մարդակաղմութիւնն իր հետազոտութիւններէն սա միայն կրնայ հետեւցնել թէ , եթէ յարութիւն մը արդարեւ տեղի ունեցաւ ,

152 ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՆԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
մարմնոյն բնական զօրութեամբը չէր այն : Բայց
այսպիսի հետեւութիւն մը ոչ միայն չի հերքեր Աւե-
տարանները , այլ , ընդհակառակն , մինչեւ աստիճան
մը կը հաստատէ զանոնք , քանզի Աւետարաններն
աւ կ'ըսեն թէ Քրիստոսի յարութիւնը ոչ թէ հա-
սարակ այլ բոլորովին արտաքոյ կարգի գէպք էր , որ
չկատարուեցաւ բնական զօրութեամբք , այլ գերբ-
նական զօրութեամբք : Բայց բնական գիտութիւնն-
ներէն մին , ինչպէս է մարդակաղմութիւնը , ինչ
կրնայ ըսել գերբնական դիպաց եւ գերբնական զօ-
րութեանց վրայ . Եւ ոչինչ : Բնական գիտութիւնք
հարկաւ չեն կրնար անցնիլ իրենց սահմանը , որ է
նիւթական աշխարհս : Երբ այս գիտութիւնք կը
թողուն բնական զօրութիւններն եւ բնական օրէնք-
ներն , եւ կը սկսին խօսիլ գերբնական զօրութեանց
եւ գերբնական օրինաց վրայ , կը գաղղին բնական
գիտութիւն ըլլալէ եւ գերբնական գիտութիւն կ'ըլ-
լան , եւ այլ եւս իրաւունք չեն ունենար յանուն
բնական գիտութեանց խօսելու :

Մարդակաղմութիւնն ինչպէս կրնայ հերքել յա-
րութեան վարդապետութիւնն իրեւ անկարելի : Մարդակաղմութիւնն այս բանն ընելու համար պար-
տի աալացուցանել թէ աշխարհի մէջ բաց ի բնական
զօրութեանց ուրիշ զօրութիւններ չկան , այսինքն
բնութենէ դուրս եւ զատ Աստուած չկայ , կամ թէ
Աստուած , եթէ Աստուած կայ , չի կրնար կամ չու-
զեր բաց ի մարմնոյ կենսական զօրութիւններէն ու-
րիշ զօրութիւններ ի գործ դնել : Բայց մարդակաղ-
մութիւնն ինչպէս կրնայ ապացուցանել թէ Աստ-
ուած չկայ : Մարդակաղմութիւնը կը խօսի միայն

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՆԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 153
մարմնոյն մորթին եւ ոսկերաց , ջիղերուն եւ մկա-
նանց եւ այլ մասսանց վրայ , նաեւ օրինաց վրայ որոնց
հպատակ է մարմինը , բայց այսպիսի գիտութիւն մը
բնչպէս կրնայ ապացուցանել թէ Աստուած չկայ :
Երբէք չի կրնար : Ընդհակառակն , մարմնոյն զար-
մանալի կտղմուածը զօրաւոր ապացոյց է թէ ամե-
նիմաստ արարիչ մը կայ :

Կամ մարդակաղմութիւնն ինչպէս կրնայ ապա-
ցուցանել թէ Աստուած կարող չէ բաց ի մարմնոյն
ներկայ կենսական զօրութիւններէն ուրիշ զօրու-
թիւններ ի գործ դնել : Մարդակաղմութիւնը չի խօ-
սիր Աստուածոյ բնութեան եւ կարողութիւններուն ,
այլ մարդկացին մարմնոյ բնութեան եւ զօրութիւն-
ներուն վրայ միայն : Որպէս զի մարդակաղմութիւնն
աստուածային կարողութեան վրայ բան մը կարենայ
ըսել կամ հաստատել , նախ մարդակաղմութիւնը ըլ-
լալէ գաղղելով աստուածաբանութիւն ըլլալու է :
Մարդակաղմութիւնը կրնայ ցուցնել թէ մեռելոց
յարութիւնը չի կրնար տեղի ունեցած ըլլալ ըստ
հասարակ զօրութեանց մարմնոյ , բայց թէ Աստ-
ուած մեռելներն յարուցանելու զօրութիւն ունի
թէ ոչ , մարդակաղմութիւնը չկրնար ոչ հաստատել
եւ ոչ հերքել զայս . քանզի գերբնական զօրու-
թիւնք առարկայ չեն մարդակաղմութեան , եւ այս
գիտութիւնը չի քններ գերբնական զօրութիւնները ,
ուստի եւ անոնց վրայ բան մը չի գիտեր :

Կամ մարդակաղմութիւնը կարող է ապացուցանել
թէ Աստուած երբէք գերբնական զօրութիւն պիտի
չգործածէ մեռելներն յարուցանելու : Մարդակաղ-
մութիւնն ինչպէս կրնայ ապացուցանել զայս : Մար-

154 ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
դակազմութիւնն ինչ կրնայ ըսել ստուգիւ աստուա-
ծային կամաց վրայ : Մարդակազմութիւնն աստ-
ուածային կամաց վրայ ուրիշ բան չի կրնար ըսել
բայց եթէ ինչ որ կը տեսնէ մարմնոյ կազմութեան
եւ գործողութիւններուն մէջ : Մարդակազմութիւնն
Աստուծոյ կամաց վրայ այսչափ բան միայն դիտէ,
եւ քան զայս աւելի բան մը չի կրնար ցուցնել :
Մարդակազմութիւնն արդարեւ կրնայ ցուցնել թէ
Աստուած ընդհանրապէս չի կամիր արտաքոյ կարգի
զօրութիւններ գործածել մեռելներ յարուցանելու,
քանզի մարդակազմութիւնն իր հետազօտութեանց
մէջ զայս միայն կը տեսնէ , բայց ինչպէս կրնայ ա-
պացուցանել թէ Աստուած չուզեր նաեւ որեւիցէ
պարագայի մէջ եւ որեւիցէ նպատակաւ երբէք
գերբնական զօրութիւն գործածել : Մարդակազմու-
թիւնը մարդկային մարմնոյ օրէնքները եւ կազմու-
թիւնը քննելով ստացմա երբէք այսպիսի գիտութիւն
մը Աստուծոյ կամաց վրայ : Ոչ երբէք : Ապա չի կըր-
նար ըսել թէ Աստուած գերբնական զօրութիւն
երբէք չուզեր գործածել :

Ումանք կ'ըսեն . Մարդակազմութիւնը կը հաստա-
տէ թէ մեռելոց յարութիւնն հակառակ է մարմնոյ
նիւթական օրինաց . արդ , որովհետեւ Աստուած-
դրած է մարմինն այն նիւթական օրինաց ներքեւ ,
ապա հաւանական չէ թէ ուղէ ջնջել կամ բռնաբա-
րել օրէնքներ զոր ինք դրած է :

Սա եւս կ'ըսեն . Բնագիտաց հետազօտութիւննե-
րը կը ցուցնեն թէ բոլոր նիւթական աշխարհ բնա-
կան օրինաց տակ է , եւ թէ տիեզերաց մէջ ամէն
բնական գործ տեղի կ'ունենայ այն օրինաց համե-

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
մատ , եւ անհաւատալի է թէ այն օրէնքները ջըն-
ջուկն կամ բունաբարուկին , ապա իբրեւ անհաւա-
տալի ոկտոք է մերժել Աւետարաններուն մէջ պատ-
մուած հրաշքները , որ արտաքոյ բնական օրինաց
գործուած են : Բայց այս եզրակացութիւնն հաս-
տատ հիման վրայ չի կայանար : Արդարեւ պարտինք
իբրեւ ձշմարիտ ընդունել ինչ բան որ բնական գի-
տութիւնք կը հաստատեն նիւթական աշխարհի վրայ .
պարտինք նաեւ իբրեւ Աստուծմէ հաստատուած
ճանչնալ ամէն օրէնք որոնց ներքեւ է նիւթական
աշխարհ . բայց ամենեւին չենք ընդունիր թէ բնա-
կան գիտութիւնք կրնան ցուցնել թէ Աւետարան-
ներուն մէջ պատմուած հրաշգործութիւնք կ'եղ-
ծանեն կամ կը ջնջեն բնական օրէնքներն այնպէս որ
այն հրաշգործութիւնք մերժուելու են իբրեւ ան-
հաւատալի : Այս յայտնի է հետեւեալ իրողութիւն-
ներէն :

ա. Բնական գիտութիւններ չեն ցուցներ ինչ բնական օրէնք և
զբանական որ կան՝ հարկածոր կամ բացաբացուի են , եւ է չեն
կամ ետպէս անայլալով :

Բնական գիտութիւնք չեն ցուցներ թէ նիւթական
օրէնք եւ զօրութիւնք կախեալ չեն Արարչին կամ-
քէն , եւ թէ այնպէս յաւիտենական են ինչպէս
Աստուած , եւ այնպէս անսյլայլելի ինչպէս աստ-
ուածային բնութիւնը . քանզի եթէ բնական գիտու-
թիւնք ապացուցանէին զայս , ապացուցած կ'ըլլա-
յին թէ իրաց ներկայ կարգն ի յաւիտենից է : Եթէ
նիւթական աշխարհի օրէնքներն եւ զօրութիւններն
ի բնէ կամ էապէս հարկաւոր եւ բացարձակ են ,
ապա հարկ է որ նաեւ ի յաւիտենից եղած ըլլան ,

156 ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՆԱՏՈՒԹԵԱՆԲ ԴԼՄ ԱՊԱՅՈՅՅԵՆԵՐ ԿԱ՞Ն
այն օրինաց եւ զօրութեանց արդիւնքը կամ հետեւ-
ասնքն ալ ի յաւիտենից եղած ըլլամ , այսինքն աշ-
խարհի մէջ իրաց ներկայ կարգն ալ ի յաւիտենից
եղած ըլլայ : Սակայն գիտութիւնը կը ցուցնէ թէ
այսպէս է : Գիտութիւնն, ընդհակառակն, կը ցու-
ցընէ թէ էր երբեմն որ ոչ տունկը , ոչ անասունք
եւ ոչ մարդիկ կային երկրի վրայ , եւ այսպէս կը
հաստատէ թէ նիւթական աշխարհի այժմու կարգն
ի յաւիտենից չէ . ուստի եւ բնական օրէնք եւ զօ-
րութիւնք ինքնին հարկաւոր կամ բացարձակ չեն ,
եւ ոչ ի բնէ կամ էապէս անայլայլելի :

բ . Բնական գիտութեան+ չեն ցուցնէր նէ Աստուած երբ
այս աշխարհն սուեղծեց , նէւ ուշէր՝ չէր ինար շայն այժմու
բնական օբյեներէն և չըբունիւներէն ուաբբէր օբյենաց և չ-
բունիւնաց ներբեւ դնել :

Բնական գիտութիւնք ինչպէս կրնան ապացուցա-
նել թէ Սրարիը կարող չէր բոլորավին տարբեր
յատկութիւններ տալ նիւթական աշխարհի : Բնա-
կան գիտութիւնք չեն կրնար ապացուցանել դայս ,
վասնզի անոնց առարկան արդի աշխարհս է միայն ,
եւ արդի աշխարհս քննելով միայն ստացած են այն
ստոյդ ծանօթութիւններն որոնց վրայ հիմնուած են :
Բնական գիտութեանց առարկայ չեն ուրիշ կարելի
կամ անկարելի աշխարհներ , եւ այս բաներուն վրայ
գիտունք կարծիք միայն կրնան ունենալ , բայց ոչ
ստոյդ գիտութիւն : Բնական գիտութիւնք կը քննեն
այն օրէնքները եւ զօրութիւնները միայն որ ցարդ
գործեցին , եւ որ արդ եւս կան եւ կը գործեն , եւ
սրոնց գործողութիւնները կը տեսնուին , բայց չեն
քններ որեւիցէ անծանօթ , կարելի կամ անկարելի ,

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՆԱՏՈՒԹԵԱՆԲ ԴԼՄ ԱՊԱՅՈՅՅԵՆԵՐ ԿԱ՞Ն 157
օրէնքներ եւ զօրութիւններ որոնց գործողութիւն-
ները չեն կրնար տեսնել : Նաեւ անհնար է բնական
գիտութեանց ապացուցանել թէ արդի նիւթական
օրէնքները եւ զօրութիւնները բացարձակապէս ան-
բաժանելի են աշխարհս կազմող նիւթերուն էութե-
նէն , վասնզի բնական գիտութիւնք կրցած չեն որո-
շել թէ ինչ է նիւթոյ էութիւնը : Նիւթոյ էութեա-
նը վրայ այնչափ քիչ բան գիտեն բնական գիտու-
թիւնք , որ կարող չեն սահմանել նիւթը բայց եթէ
նկարագրելով անոր յատկութիւնները , բայց թէ
նիւթը կրնար թէ չէր կրնար ուրիշ յատկութիւններ
ունենալ , տար վրայ բնական գիտութիւնք բան մը
չեն գիտեր : Այս այսպէս ըլլալով , բնական գիտու-
թիւնք չեն կրնար հաստատել թէ արդի բնական
օրէնք եւ զօրութիւնք անբաժանելի են նիւթական
աշխարհէն , ուստի եւ անայլայլելի :

գ . Բնական գիտութեան+ չեն ցուցնէր նէ արդէ բնական
օբյեն+ և չըբունիւն+ այնպէս որբարձն են որ ներելի չէ որեղջէ
նպատճէ համար կեցնել կամ գործիքնել անոնց ներինքնել :

Բարոյական օրէնք այլ են , եւ նիւթական օրէնք
այլ : Բարոյական օրէնքները որ բարոյական անփո-
փակելի սկզբանց վրայ հիմնեալ են , անայլայլելի են .
բայց բնական օրէնքները որ բարոյական յատկու-
թիւն չունին , կրնան փոխուիլ , երբ այսպիսի փոփո
խութեան մը համար բաւական պատճառ կայ : Նոյն
իսկ Աստուծոյ բարոյական կատարելութեան դէմէ
ենթագրել թէ Աստուծած կրնար մարդոց համար
բարի ընել զիրար ատելը , եւ չարիք ընել զիրար
սիրելը , բայց Արարծին եւ արարածոց կովմանէ ինչ
զօրաւոր պատճառ կայ որ թոյլ չտայ մեզ ենթա-

ԴԵԼ թէ Աստուած կրնար լուսոյ կամ օդոյ կամ ջերմութեան օրէնքները տարբեր ընել անոնց ոյժմու օրէնքներէն : Ամենեւին պատճառ չկայ : Այս օրէնքները կապակցութիւն կամ վերաբերութիւն չունին իրաւանց յաւիտենական եւ անփոփոխելի սկզբունքներուն հետ, ուստի եւ Աստուած, տիեզերաց օրէնսդիրն, ազատ է փոխել զանոնք երբ եւ ինչպէս որ անոր լաւ կը թուի :

Դ. Թէ Ենիսադրէն+ նէ նէնական աշխարհի արդէ օրէնտնելն անայլայլէլ են, առևտուին բնական գիտութիւնն+ չն ցուցնէն նէ Ա-ետքառաններուն մէջ պարաւուշ հրաշները կ'եղծանեն կամ իւ ջնջնէն կամ իւ բանաբարէն այս օրինաց մն :

Շատ բնական զօրութիւններ կան որ տարբեր օրինաց համեմատ կը գործեն : Այս զօրութիւնք երեմն կը գործակցին իրարու, բայց երբեմն ալ իրարու հակառակ կը գործեն : Բնական զօրութիւն մը կը քաշէ երկիրս գէպ արեգակը, բայց կայ ուրիշ զօրութիւն մը որ զայն արեգակէն հեռու կը մըէ : Այս զօրութիւններն իրարու հակառակ կը գործեն, բայց զիրար չեն եղծաններ կամ ջնջեր կամ բանաբարեր : Քիմիական զօրութեան մը աղդեցութեամբ միաը կը սկսի շուտով նեխիլ, բայց եթէ աղի մէջ դրուի, ուրիշ քիմիական զօրութիւն մը կ'ընդդիմանայ առջի զօրութեան ներգործութեանը : Քիմիական զօրութեան մը ներգործութեամբ խաղաղի հրթը շուտով կը սկսի խմորիլ, բայց երբ մանանխայ սերմը կը նետուի այն հիւթին մէջ, ուրիշ քիմիական զօրութիւն մը առաջին զօրութեան ներգործութեանը հակառակ կը գործէ : Բայց այս վերջին զօրութիւնը չեղծաններ եւ չի ջնջեր կամ բանաբարեր

ԱԻՆՏԱՐԱՆԱՑ ԱՐԺԱՆԱՀԱՍՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 159
բնութեան կարգը : Այս գէպին մէջ ուժգնագոյն զօրութիւն մը կը գործէ հակառակ տկարագոյն զօրութեան մը : Երբ այս երկու զօրութեանց վրայ միայն կը խօսինք, կրնանը ըսել թէ ուժգնագոյն զօրութեան ներգործութիւնը հակառակ է տկարագոյն զօրութեան բնութեանը, բայց չենք կրնար ըսել թէ հակառակ է ընդհանուր բնութեան որ բոլոր քիմիական զօրութիւններն իր մէջ կը պարունակէ :

Եթէ ըսուի թէ վերյիշեալ զօրութեանց բոլորն ալ բնական օրինաց ներքեւ են, կը պատասխանենք թէ կան ուրիշ զօրութիւններ որ բնական օրինաց ներքեւ չեն, բայց եւ այնպէս նիւթական աշխարհի զօրութիւններուն հակառակ կը գործեն: Զորօրինակ, մարդ մը գունատ մ'ունի ձեռքը ... Բայտ ներգործութեան ծանրութեան օրինաց այն գունաը գետին պիտի իյնար, բայց մարդը չի թողուր որ իյնայ գունաը . ընդհակառակին, կը նետէ զայն վեր կ'ելլէ, այնպիսի բան մը կ'ընէ որ համաձայն չի ծանրութեան օրինաց : Ի՞նչ զօրութիւն է որ այսպէս հակառակ կը գործէ եւ կը յաղթէ ծանրութեան օրինաց : Այս հակառակ ներգործով զօրութիւնը յառաջ կու գոյ մարդուն կամքէն կամ միտքէն, որ իր որոշումներուն եւ գործողութիւններուն մէջ ազատ է եւ ոչ ընդ օրինօք նիւթական աշխարհի : Բայց մարդ սցուպէս գործելով կ'եղծանէ կամ կը ջնջը կամ կը բըռնաբարէ ծանրութեան զօրութիւնը, Ոչ բնաւ : Այս զօրութիւնը կը շարունակէ գործել, բայց ուժգնագոյն զօրութիւն մը միջամուտ կ'ըլլայ, այնպէս որ առջի զօրութեան սովորական արդիւնքը յառաջ չի

Գար : Միթէ այսպիսի միջամտութիւն մը հակառակի է բնութեան կամ բնական օրինաց : Կրնայ ըսուիլթէ հակառակի է ծանրութեան օրինաց, կամ նիւթական աշխարհի բնութեանը, բայց չի կրնար ըսուիլթէ հակառակի է այն բնութեան որ տպատ գործող մարդիկ եւ նիւթական գոյացութիւններ միանդամայն կը պարունակէ իր մէջ, ոչ ալ կրնայ ըսուիլթէ այն միջամտութիւնը կ'եղծանէ կամ կը ջնջէ կամ կը բռնաբարէ բնութեան օրէնքները :

Սրդ, եթէ մարդիկ կրնան բարձրագոյն զօրութեամբ մը այնաէս գործել որ սովորական դէպքեր չէնետեւին բնական օրինաց եւ զօրութեանց ներգործութենէն, եւ այսպէս ընելով ոչ կ'եղծանեն, ոչ կը ջնջեն եւ ոչ կը բռնաբարեն բնական օրէնքներն եւ զօրութիւնները, միթէ Աստուած չի կրնար ընել նոյն բանը :

Շատերը կը սխալին կարծելով թէ բնութիւնը բաց ի նիւթական օրէնքներէ եւ զօրութիւններէ ուրիշ օրէնքներ եւ զօրութիւններ չունի: Այս կարծիքը սխալ է: Բնութիւնը նիւթական աշխարհէ զատ ուրիշ շատ բաներ կը պարունակէ: Կը պարունակէ մարդ որ կարողութիւն ունի նիւթական աշխարհի վրայ գործելու, եւ մինչեւ աստիճան մը կասեցնելու եւ բատ հաճոյս ուղղելու անոր զօրութիւնները, եւ այսպիսի միջամտութիւն մը հակառակ չէ այն բնութեան որ կը պարունակէ զմարդիկ եւ նիւթը միանդամայն :

Սակայն բնութիւնը նիւթէն եւ մարդէն զատ ուրիշ բաներ ալ կը պարունակէ: Եթէ բնութիւնը բառն իր բնդարձակ նշանակութեամբ առնենք, անոր կը

վերաբերի նաեւ Աստուած, վասնզի բնութիւն բառը կը նշանակէ ինչ որ է, այսինքն ինչ որ գոյ է: թէ նիւթական ըլլայ եւ թէ մտաւոր, թէ երկրային ըլլայ եւ թէ աստուածային: Ասկէ կը հետեւի թէ ինչ որ կը թուի հակառակ ըլլալ այն բնութեան որ կը պարունակէ նիւթ եւ մարդ միայն՝ կրնայ ամենեւին հակառակ չըլլալ այն բնութեան որ կը պարունակէ ամէն բան, նիւթական եւ մտաւոր, մարդկային եւ աստուածային, ժամանակաւոր եւ յաւիտենական: Ուստի, շատ յայտնի է թէ բնական գիտութիւնը, կամ աւելի ճշգիւ խօսելով, նիւթական գիտութիւնը, չեն ցուցներ թէ Աւետարաններուն մէջ պատմուած հրաշքները հակառակ են բնութեան կամ կ'եղծանեն կամ կը ջնջեն եւ կամ կը բռնաբարեն բնութեան օրէնքներէն մին: Վերօյիշեալ իրողութիւններէն յայտնի է թէ բնական գիտութիւնը Աւետարաններուն մէջ յիշուած հրաշքներուն վրայով բան մը չեն դիտեր, ուստի եւ չեն կրնար բան մը ըսել ի նալաստ կամ ընդդէմ այն հրաշքներուն:

Սակայն Աւետարանները կը հաստատեն թէ ճշշմարիտ է: Հին կտակարանը որուն մէջ նիւթական աշխարհի վերաբերեալ քանի մը բան պատմուած է, զորօրինակ, երկրիս առեղծումը եւ մարդկային ազգին ծագումը: Ուրեմն, աւելի յառաջ տանինք մեր հետազոտութիւններն եւ քննենք թէ բնական գիտութիւնը կը հերքեն Սուրբ գրոց որեւիցէ մէկ մասը:

Որպէսզի կարող ըլլանք այս խնդիրն ուղիղ լուծել, հարկ է որ Սուրբ գիրքը եւ բնութիւնը միանդամայն ուղիղ մեկնենք, քանզի, եթէ մին կամ

միւսը թիւր կը մեկնենք , թերեւս երկուքն իրարու հակասական էրևան՝ տուանց ստուգիւ հակասական բլալու :

Նախ քան զամենայն հարկ է ուղիղ մեկնել Սուրբ գիրքը , բայց հետեւեալ պատճառներէն կը տեսնուի որ գիւրին բան չէ այս :

ա. Սուրբ գիրքը կը բաղկանայ այլեւայլ տեսակ , այսինքն պատմական , բանաստեղծական , մարդարէական եւ ուրիշ տեսակ գիրքերէ , եւ ասոնց իւրաքանչիւրը մեկնուելու է իր մասնաւոր օճին եւ կանոններուն համաձայն . Պատմական գիրքերը մեկնուելու են պատմական գրութեանց կանոններուն համեմատ , եւ բանաստեղծական գիրքերը մեկնուելու են բանաստեղծական գրութեանց կանոններուն համաձայն . Մարդիկ շատ անդամ կը սիսալին , մարդարէական կամ բանաստեղծական գիրք մը իրեւ պատմական գիրք մը մեկնելով :

բ. Սուրբ գիրք կը խօսի շատ խորին նիւթերու եւ բարձր ճշմարտութեանց վրայ : Կը խօսի բոլոր բաներուն անստեղծ պատճառին վրայ որ է Աստուած . կը խօսի աշխարհի արարչութեան վրայ , ամենակալ եւ ամենիմաստ Աստուծոյ նախախնամութեան վրայ , եւ մարդոց վրկութեան համար Աստուծոյ Որդւոյն մարդեղութեան վրայ : Մեր տկար կարողութիւններուն միջոցաւ գժուարաւ կրնանք հասկնալ այս բաները , ուստի եւ շատ անդամ կ'իյնանք սիսալման մէջ երբ կը ջանանք զանոնք մեկնել :

գ. Սուրբ գիրք քիչ խօսքերով շատ բան կը հասկնէ : Աստուածաշունչին բոլոր գիրքերը միանդաման միջակ հատոր մը կը կազմեն , բայց ո՛րչափ շատ

տեղեկութիւն կը պարաւնակէ այն միջակ հասոր գիրքը : Սուրբ գիրք բաց ի վերոյիշեալ բաներէն կը պարաւնակէ համառօտ պատմութիւնն մարդկային տպգին , աստուածային օրէնք մը , այն օրինաց բացարութիւնը , շատ հրահանգիչ կենսագրութիւններ , կարեւոր բարյատկան սկզբունքներ եւ շատ մարգարէութիւններ : Սուրբ գիրք , ինչպէս ըսինք , կը պատմէ Աստուածորդւոյն մարդեղութիւնը , վարդապետութիւնները եւ հրաշքները , եւ կը նկարագրէ Քրիստոնէական եկեղեցւոյ հիմնուին եւ տարածուիլը : Արդ , որովհետեւ Սուրբ գիրքն ընդարձակորին չի բացատրեր իր վարդապետութիւնները , այլ որչափ հնար է համառօտ կ'ամփոփէ զանոնք , զարմանալի չէ որ մարդիկ շատ անգամ կը սիսալին երբ անոր իմաստը մեկնելու կ'ելլեն :

դ. Սուրբ գիրք գիտուն մարդոց համար գրուած փիլիսոփայական գիրք չէ , այլ հոգիները հրահանգող գիրք է որ գրուած է բոլոր ազգաց համար , թէ քաղաքակրթելոց եւ թէ ոչ քաղաքակրթելոց . բոլոր մարդոց համար , թէ ուսելոց եւ թէ անուսից . եւ գրուած է ոչ թէ մարդոց բնական գիտութիւն սորվեցնելու՝ այլ վրկութեան ճամբան ցուցնելու : Ուստի , Սուրբ գիրք նիւթական աշխարհի վրայ չէր կրնար խօսիլ գիտնական ճշգութեամբ , վասնզի եթէ ոյսակէ ընէր , ոչ քաղաքակրթեալ եւ անուս մարդիկ կը մերժէին զայն իբրեւ գժուարիմաց կամ անստոյդ : Դիցուք թէ Հին կտակարանն այնպէս նկարագրէր աշխարհի ստեղծումը ինչպէս արդի աստեղագլէտք կը նկարագրեն զայն , մոլոր կաց կազմութեան եւ բաղադրութեան վրայ տար-

բեր տարրեր կարծիքներ յայտնելով, կամ ինչպէս արդի երկրաբանք կը նկարագրեն երկրաբանական խաւերը . հասարակ մարդիկ, որ ոչ աստեղագիտութեան տեղեակ են եւ ոչ երկրաբանութեան, բնչպէս կրնային իրեւու ճշմարիտ ընդունել այն նկարագրութիւնը . Սուրբ գիրքն այնպէս հակառակ պիտի թուէր մարդոց կարծիքներուն եւ համոզումներուն, որ խակոյն պիտի մերժէին զայն :

Ուստի, հարկ էր որ Սուրբ գիրք սխալ վարդապետութիւն մը չսորվեցնելէն զատ, ամէն ազգի եւ ամէն կարգի մարդոց գիւրահասկնալի լեզու մը դորձածէր, եւ նիւթական աշխարհի երեւոյթները նկարագրէր ոչ թէ զիանական ճշգութեամբ, այլ այնպէս ինչպէս կ'երեւէին մարդոց Ուրեմն, կը սխալին անոնք որ Սուրբ գիրքը կը մեկնեն այնպէս ինչպէս կը մեկնուի աստեղագիտական կամ երկրաբանական գրուած մը, եւ կամ Սուրբ գիրքէն կը պահանջն զիտնական խնդրոց մէջ բառի ճշգութիւն :

Ե. Ուրիշ պատճառ մ'ալ կայ թէ ինչու համար մարդիկ շատ անգամ կը սխալին երբ կը մեկնեն Սուրբ գիրքը, եւ այս պատճառը սա է թէ մարդիկ իրենց յատուկ կարծիքները եւ տեսութիւններն ունին, եւ երբեմն միաեւալ են այնպէս մեկնել Սուրբ գիրքը որ համաձայն ըլլայ իրենց կարծեաց եւ տեսութեանցը :

Վերոյիշեալ պատճառներուն նայելով զարմանալի չէ որ մարդիկ շատ անգամ սխալ մեկնած են Սուրբ գիրքը, ժամանակաւ կը կարծուէր թէ Սուրբ գիրք կը սորվեցնէ որ երկիրս կը կենայ եւ արեգակը կը դառնայ, նաեւ կը կարծուէր թէ Սուրբ գիրք երկիրս

ոչ թէ գնդանեւ կը համարի այլ հարթածեւ : Դարձեալ կը կարծուէր թէ ըստ Սուրբ գրոց իրբ 6,000 տարի է յորմէ հետէ Սուսուած յոչնչէ ստեղծեց Կրկիրս: Բնական գիտութիւննք հերքեցին այս կարծիքները կամ մեկնութիւնները, բայց զանոնք հերքելով հերքած չեղան Սուրբ գիրքը, քանզի Սուրբ գիրք իրօք չէր սորվեցներ այն սխալ կարծիքները: Բնական գիտութիւննք հերքեցին Սուրբ գրոց տրուած սխալ մեկնութիւնները միայն: Սուրբ գրոց տրուած արդի մեկնութիւններէն ունանք ալ կրնան ճշգլ չըլլալ, եւ բնական գիտութիւննք կրնան հերքել անոնցմէ ունանք, բայց պէտք է զիանալ թէ բնական գիտութիւննք Սուրբ գրոց տրուած քանի մը սխալ մեկնութիւնները հերքելով նոյն խոկ Սուրբ գիրքը հերքած չեն ըլլար :

Այս այսպէս ըլլալով կրնան ունանք հարցնել. Միթէ կարելի չէ Սուրբ գրոց որեւէից մեկնութիւնն ընդունել կատարեալ վստահութեամբ, եւ եթէ կարելի չէ, ապա ինչ օգուտ աստուածային յայտնութենէ մը որուն բան նշանակութեանը վրայ չենք կրնար վստահ ըլլալ: Այս հարցման կը պատասխանենք թէ Սուրբ գրոց մէջ պատմուած գլխաւոր գէպերն եւ կարեւոր ճշմարտութիւնները կրնան գիւրաւ մեկնուիլ: Մարդոց ժամանակաւոր եւ յափիտենական երջանկութեանը վերաբերեալ վարդապետութիւնք այնպէս պարզ են որ տարոյ մ'խակ կրնայ հասկնալ զանոնք: Փրկութեան ճամբան այնպէս ցուցուած է որ ամենէն պարզամիտ մարդն խոկ կրնայ գտնել զայն: Դժուարահասկնալի կէտերն այնպիսի կէտեր են որոնց ուղիղ հասկցուիլը կարեւոր չէ փըր-

166 ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
կութեան համար, այնպիսի բաներ են զորս Սուրբ
Գիրք ոչ ընդարձակօրէն այլ համառօտիւ կը արատմէ: Բնթերցողը միշտ յիշելու է թէ մարդիկ շատ ան-
դամ սխալ կը մեկնեն Սուրբ գիրքը. եւ թէ Սուրբ
Գրոց մէկ սխալ մեկնութեան հերքումը բուն Սուրբ
Գրոց հերքում չէ: Որպէս զի բնական գիտութիւնը
կարենան հերքել Սուրբ գիրքն, անոր ուզիղ մեկ-
նութիւնը հերքելու կարող ըլլալու են:

Եաեւ նախ քան ըսել մեր թէ բնական գիտու-
թիւնը կը հերքեն Սուրբ գիրքը, հարդի է բնութիւնն
ուզիղ մեկնել: Բնութեան մէկ սխալ մեկնութիւնը
կրնայ հակառակ երեւալ Սուրբ Գրոց, մինչ ուզիղ
մէկ մեկնութիւնը կրնայ համաճայն ըլլալ, եւ հե-
տեւեալ իրողութիւններէն յայտնի է թէ գիւրին չէ
ուզիղ մեկնել բնութիւնը:

ա. Բնութիւնը գիւրաւ չի մեկնուիր, վասն զի շատ
ընդարձակ է: Մ' ըշափ դժուարին է կենդանաբանից
իրր 300,000 տեսակ տարբեր անասունները ճանչնալ,
կամ տնկաբանից իրր 250,000 տեսակ տունկերը
գիտնալ, կամ աստեղագիտաց գիտնալ անթիւ ան-
համար ասողերը: Գիտուն մարդիկ նիւթական աշ-
խարհի վերաբերեալ անբաւ տեղեկութիւններ համ-
բարած են, բայց գեռ շատ աւելի բան կը մնայ ա-
նոնց սորվելու: Շատ գիւտեր ըրած են, բայց գեռ
շատ գիւտեր ունին ընելու: Անոնց գիտութիւնը նիւ-
թական աշխարհի վրայ անկատար է, ուստի եւ այն
մեկնութիւնները զորս կու տան գիտունը նիւթական
աշխարհի՝ հարկաւ անկատար են: Նիւթական աշ-
խարհի երեւոյթներուն վրայ քանի մը բան կը սոր-
վին եւ մեկնութիւն տալ կը ջանան այն բաներուն,

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 167
այսինքն անոնց վրայ ենթադրութիւններ կ'ընեն,
բայց յետոյ ուրիշ բաներ կը սորվին, եւ շատ անդամ
կը ստիլուին փոխել իրենց ենթադրութիւնները,
որպէս զի կարող ըլլան համաճայնեցնել այն ենթա-
դրութիւնները նոր սորվուուած բաներուն հետ:

բ. Բնութիւնը դիւրաւ չի մեկնուիր, վասն զի բնու-
թեան մէջ կան բաներ յորոց ումանք այնպէս հեռու
են, ումանք ալ այնպէս մանր են որ աչքով չեն տես-
ուիր: Մ' ըշափ դժուարին է որոշել թէ ինչ բաներէ
կազմուած են երկնային մարմինք որ միլիոնաւոր
մդոններ հեռու են մենչ: Մ' ըշափ դժուարին է ցուց-
նել թէ ինչպէս կը գոյանան ճճիք որք այնչափ փոքր
են որ կաթիլ մը ջրոյ մէջ անոնցմէ հազարաւորներ
կրնան պարաւնակիլ:

գ. Բնութիւնը մեկնել դժուարին է, քանի զայն
մեկնելու հայմար սէտաք է գիտնալ նիւթական աշ-
խարհի ոչ միայն այժմու այլեւ անցեալ վիճակը, եւ
նրշափ դժուարին է երկրաբանից որոշել ճշգիւ թե-
րեւս միլիոնաւոր տորիներ առաջ կատարուած դի-
պաց ժամանակն եւ կարգը. դէպքեր որոնց վրայ
մենք այնչափ բան միայն գիտենք, որչափ երկրիս
խաւերն անկատար կերպով մեզի կ'իմացնեն:

դ. Բնութիւնը մեկնել դժուարին է նաեւ վասն զի
բնութիւնն ալ իր սքանչելիքն ունի: Անոր զօրու-
թիւններէն ումանք, զորօրինակ ելեքտրական եւ կալ-
ուանեան զօրութիւնք, այնպէս նուրբ են որ չենք
կրնար միշտ գիւտել եւ առուգել անոնց գործողու-
թիւնները, ուրիշ զօրութիւնք, զորօրինակ կենսական
զօրութիւնը, այնպէս գաղտնի են որ չենք կրնար
հասկանալ եւ հասկցնել անոնց դործողութիւնները:

ե. ինչպէս երբեմն դժուարին է աստուածաբանից ուղիղ մեկնել Սուրբ գիրքն իրենց նախապաշարմանց պատճառու, նոյնպէս երբեմն դժուարին է բնագիտաց ուղիղ մեկնել բնութիւնը, վասնզի անոնք ալ ունին նախապաշարումներ, Ունին յատուկ կարծիքներ եւ ենթադրութիւններ նիւթական աշխարհի վրայ, եւ միտեալ են այնպէս մեկնել բնութիւնը որ իրենց ենթադրութիւնները հաստատուին թերեւս նաղատակ չունին խարել ուրիշները կամ զիրենք, բայց յայանի է որ չեն կարող միշտ աղատել զիրենք իրենց նախապաշարումներէն, ուստի եւ շատ անդամ ուղիղ չեն մեկներ բնութիւնը :

Ապա զարմանք չէ որ բնագէաք շատ անդամ սխալած են նիւթական աշխարհը մեկնելով։ Արդարեւ բնագէտք աւելի եւ մեծագոյն սխալներ ըրած են բնութիւնը մեկնելով, քան աստուածաբանք Սուրբ գիրքը մեկնելով։ Զարմանալի չէ այս, վասն զի Սուրբ գիրք աւելի բացայատ է քան նիւթական աշխարհ։ Եթէ մէկը բնական գիտութեանց պատմութիւնը կարդայ, պիտի զարմանայ տեսնելով թէ գիտունք որչափ շատ եւ մեծ սխալներ ըրած են մեկնելով նիւթական աշխարհ։ Պիտի զարմանայ տեսնելով պէս պէս գիտնական ենթադրութիւններ կամ կարծիքներ զրոյ ժամանակաւ գիտունք ընդունած էին իրրեւ հաւանական, բայց յետոյ աւելի առէկ քննելով իրրեւ սխալ մերժեցին։ Հաւատարմութեան արժանի անձ մը կը պատմէ թէ 1808ին Գաղուց գիտութեանց ձեմարանը 80 այլեւայլ երկրաբանական զրութիւններ հաշուեց, բայց այս 80 դրութեանց եւ ոչ մին հիմա կ'ընդունուի իրրեւ

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹԵԱՆԸ ԴՅՄ ԱՊԱՅՈՅՑՑՆԵՐ ԿԱ՞Ն 169

ճշմարիտ։ Այս ինչ դարուն բնագէտք իրրեւ անհիմն կը հերքեն նախորդ դարուն ենթադրութեանց եւ կարծեաց, եթէ ոչ ամէնը, գէթ մեծագոյն մասը։ Ժթ. դարուն բնագէտք ժթ. դարուն գիտնական կարծեաց շատը կը մերժեն, ապա ինչպէս կրնանք ըսել թէ ի. դարուն գիտունք ալ ժթ. դարուն գիտնոց կարծիքները պիտի չմերժեն։

Յայտնի է թէ Աստուածաշունչը չի կրնար համաձայնիլ բոլոր դարերու գիտնական կարծեաց հետ։ Եթէ ժթ. դարուն բոլոր գիտնական կարծեաց հետ համաձայն ըլլար, ժթ. դարուն բոլոր գիտնական կարծեաց հետ համաձայն չէր կրնար ըլլար։ Եթէ ժթ. դարուն բոլոր գիտնական կարծեաց հետ համաձայն պիտի ըլլար։

Այս դարուն իրարու հակառակ գիտնական կարծիքներէն յայտնի է նաեւ թէ բնագէտք շատ անդամ կը սխալին նիւթական աշխարհը մեկնելով։ Շատ կը սխալի ով որ կը կարծէ թէ բոլոր բնագէտք ամէն գիտնական խնդրոց վրայ միեւնոյն կարծիքն ունին, քանզի գիտունք մեծագոյն կը տարբերին իրարմէ նոյն խոկ կարեւոր եւ հիմնական խնդրոց մէջ, զոր օրինակ, թէ ինչ է նիւթը կամ ինչ է զօրութիւնը։ Ուրիշ օրինակ մը բերենք. կան գիտունք, ինչպէս Տարուին եւ Պիւխնէր, որ յանուն բնական գիտութեանց կ'ըսեն թէ բոլոր սունկերը, անսասունները եւ մարդիկ բնական զօրութեանց ազդեցութեամբ զարգանալով յառաջ եկած են մէկ սերմէ եւ կամ մէկ նախնական ձձիէ։ Ուրիշ գիտունք, ինչպէս

Ակասիզ, Տուրն, Հիւ Միլըր, Քիւվիէ, Ֆլուրէնս, Գոստ եւ այլք կը պնդեն նոյնպէս յանուն բնական դիտութեանց թէ այն բնական զարդացումն անկարելի է, եւ կան բուսաբանական եւ երկրաբանական փաստեր վերոյիշեալ դրութեան դէմ։ Սրդ այս երկու կարծեաց կամ ենթադրութեանց որն եւ ուղիղ ըլլայ, յայտնի է թէ այս երկու դաս գիտնոց մէկը կամ միւսը սխալած է. երկուքն ալ ուղիղ չեն կրնար ըլլալ, ուստի եւ անհնար է որ Աստուածաշունչը երկուքին հետ ալ միանդամայն համաձայն ըլլայ։

Նաեւ բնագէտը շատ անդամ կը փոխեն իրենց կարծիքը : Երբ 1844 ին Տարուինի դրութեան աւելի կամ նուազ նման դրութիւն մը հրատարակուեցաւ. «Հետք արարչագործութեան» անուն դրքի մը մէջ, դրեթէ բոլոր բնագէտք հերքեցին այն դրութիւնն իրեւ անկիմն. բայց հիմա ոմանք իրենց կարծիքը փոխած են, եւ իրեւ հաւանական կ'ընդունին այն դրութիւնը : Յայտնի է թէ բնութեան տրուած այս մեկնութիւնները սխալ էին կամ 1844ին կամ 1879ին, եւ կարելի չեր Աստուածաշունչին համաձայն ըլլալ թէ առաջ եւ թէ ետքը տրուած մեկնութեանց, որ հակասական են։ Սըր Զարլս Լայէլ, ամենէն երեւելի երկրաբաններէն մին, իր «Սկզբունք երկրաբանութեան» կոչուած գիրքը տասն անդամ տալագրել տուած է, եւ այս այլեւոյշ տալագրութեանց մէջ տարբեր դիտնական կարծիք եւ ենթադրութիւններ յառաջ բերած եւ պաշտպանած է։ Լայէլ հարկաւ սխալած է իր կարծիքներէն ոմանց մէջ, քանզի իրարու հակասական են։

Թերեւս հարցուի. Միթէ անկարելի է ստոյգ բան

ԱԿԵՏԱՐԱՆՆՅԱ ԱՐԺԱՆԱՀԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 471
մը գիտնալ բնագիտաց հետազօտութիւններէն։ Ոչ երբէք Բնագիտաց հետազօտութեանց միջոցաւ սորված ենք նիւթական աշխարհի վրայ շատ բաններ, որք այնչափ շատ փաստերով ապացուցուած են որ բնաւ տարակայս չկայ անսնց ստուգութեանը, եւ բոլոր գիտունք իրեւ ճշմարիտ ընդունած են զանոնք, Ամէնքը միաբերան կ'ըսեն. «Ա.յո, այս այսպէս է, ուղիղ է այս մեկնութիւնը եւ ընդունուելու է իրեւ ճշմարիտ։» Եթէ նիւթական աշխարհի վրայ այսպիսի ուղիղ մեկնութիւններ, զորս բնագէտք միաբերան կ'ընդունին եւ կը հաստատեն, կը հերքեն Սուրբ գրոց մէկ ուղիղ մեկնութիւնը, անատեն Սուրբ Գիրք մէրժելի է իրեւ անհաւատավիլ։ Բայց կրնան ըլլալ գիտնական կարծիք կամ ենթադրութիւններ որ այսպէս բաւական ապացույցներով հաստատուած եւ բնագէտներէն առ հասարակ ընդունուած չըլլալով հակառակ թուլին Սուրբ գրոց վարդապետութիւններուն։ այս տեսակ կարծիքներ կամ ենթադրութիւններ չեն կրնար հերքել Սուրբ գիրքը մինչև որ բնագէտներուն ընդհանուր վկայութեամբը հաստատաւի թէ այն մեկնութիւնները ճշմարիտ եւ ընդունելի են։

Քննենք, ուրեմն, թէ բնութեան վրայ կայ ուղիղ մեկնութիւն մը որ կը հերքէ Սուրբ գրոց որեւիցէ մէկ ուղիղ մեկնութիւնը։ Սուրբ գրոց որ խօսքին համար կրնայ ըսուիլ թէ կը հերքուի բնական գիտութիւններէն։ Ա.յոսպիսի բան մը կրնայ ըսուիլ միայն այն խօսքերուն համար որ նիւթական աշխարհի կը վերաբերին, եւ որ գլխաւորապէս կը գտնուին ծննդոց Ա. գլուխն մէջ յիշուած արար-

172 ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
Հագործութեան պատմութեան մէջ : Քննենք , ու-
րեմն , այն գլխոյն մէջ ըստւածները , եւ տեսնենք թէ
կայ բան մը որ հերքուած է բնական գիտութիւն-
ներէն :

Դրեթէ բոլոր հին կրօնքները , զորօրինակ , Ետրու-
րացւոց , Եղիստացւոց , Փիւնիկեցւոց , Բարելացւոց
եւ Սքանափինաւեան ազդաց կրօնքներն , ինչպէս նա-
և գլխաւոր կրօնքներէն ոմանք որ գեռ կան , զոր
օրինակ Պուտասցականութիւնը , Պրահմինականու-
թիւնը , կրակալազտութիւնը կը նկարագրեն աշխար-
հիս ստեղծումը : Յիշեալ կրօնքներուն սրբազն
գիրքերը կը պարունակեն շատ մը աստեղագիտական ,
աշխարհագրական եւ երկրաբանական տեղեկու-
թիւններ իրեւ կարեւոր մասունք այն կրօնից , բայց
այն տեղեկութիւններն այնպէս լի են սխալներով որ
ուսեալ մարդ մը չի կրնար ընդունել դանոնք իրեւ
ճշմարիտ : Պրահմինականութիւնը կը սորվեցնէ թէ
երկրիս արամագիծը հազարաւոր միլիոն մլոն եր-
կայն է , եւ թէ կան շատ սվիխանուններ սրսնցմէ մին
ազի ջուրէ , միւսը շաքարի եղեգան հիւթէ , ուրիշ մը
արբեցուցիչ ըմակելիքէ , ուրիշ մը հալած կարագէ եւ
ուրիշ մը մածունէ է : Էստ վարդապետութեան
Պրահմինականութեան բոլոր երկնային մարմիններէն
արեգակը մերձաւորագոյնն է երկրիս , լուսինն ա-
րեգակն կրկնապատիկ աւելի հեռի է երկրէս , եւ
մոլորակներն ամենէն հեռաւոր են : Միթէ այսպիսի
սխալներ կան Ծննդոց գիրքին մէջ :

Պուտասցականութիւնը կը սորվեցնէ թէ արեգա-
կան արամագիծը 400 մլոն է , եւ թէ կան ձուկեր որ
հազարաւոր մլոն երկայն են . կան ծառեր որ 400

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՒԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն 173
մլոն բարձրութիւն ունին , կան առիւծներ որ կրնան
երգել եւ կրնան մէկ ոստումով երկու մղոն տեղ
ցատկել Միթէ այսպիսի սխալներ կը գտնուին Ծննդ-
ոց գիրքին մէջ :

Հին Տեւտոննեանց կրօնքին վարդապետութեանց
նայելով Ռտին չաստուածն եւ անոր եղբայրները
սպաննեցին Իմիր անուն առաջին մեծ հոկան եւ կազ-
մեցին անոր արիւնէն ծովերը , գետերը եւ լճերը ,
անոր ուկրներէն լեռները , անոր ատամունքէն եւ
ծնուններէն աստղերը , եւ անոր ուղեղէն զոր նե-
տեցին օդին մէջ , չինուեցան ամսկերը : Միթէ այս-
պիսի սխալներ կը գտնուին Սուրբ գրոց մէջ :

Արդ , գանք սա խնդրոյն թէ Ծննդոց Ա. Գլխոյն
մէջ ըստւածները հերքուած են բնական գիտու-
թիւններէն :

Նախ , պարտինք գիտել արարչագործութեան վրայ
Սուրբ գրոց նկարագրութեան համառօտութիւնը :
Բոլոր այս նկարագրութիւնը կը գանուի Ծննդոց
գիրքին ասածին գլխոյն առաջին 27 համարներուն եւ
երկրորդ գլխոյն եօթներորդ համարին մէջ : Սուրբ
գրոց աստեղագիտական , երկրաբանական եւ կեն-
դանաբանական բոլոր վարդապետութիւնները կը
պարունակուին յիշեալ 28 համարներուն մէջ միայն ,
որ լրագրի մը մէկ սիւնակէն աւելի տեղ չեն բըռ-
ներ : Նոյն խոկ այս նկարագրութեան համառօտու-
թիւնէն յայտնի չէ որ Սուրբ գրոց նպատակն աս-
տեղագիտութիւն կամ երկրաբանութիւն սորվեցը-
նել չէր :

Երկրորդ , պարտինք նկատել եղանակն որով նկա-
րագրուած է Սուրբ գրոց մէջ բուսոց , անասնոց եւ

մարդուն ստեղծումը : Սուրբ գիրք գրեթէ բան մը չըսեր կերպն վրայ որով սաեղծուեցան անոնք , այլ ամենահամառօտ կերպով կը յիշէ արդիւնքը միայն : Սուրբ գրոց նկարագրութեան ոճէն յայտնի է թէ այս գիրքին նալատակը սատեղազդիառթիւն կամ երկրաբանութիւն սորվեցնել չէր :

Երրորդ , պարտինք դիմել թէ այս նկարագրութեան մէջ բոլոր ըստածները , նոյն իսկ անոնք որ նիւթական իրաց կը վերաբերին , բարոյական եւ հոգեւոր նշանակութիւն ունին : Յայտնի է թէ ծննդոց գիրքին առաջին գլխոյն գլխաւոր նպատակն էր սորվեցնել ոս բարձր բարոյական եւ հոգեւոր ինչպէս նաև փիլիսոփայական ճշմարտութիւնը , թէ Աստուած ստեղծեց զաշխարհ եւ որ ինչ յաշխարհի է , թէ Աստուած կը տիրէ ամենայնի եւ ամէն բան անկէ կախում ունի , եւ թէ ամէն բան անոր հալատակ է :

Քննենք , ուրեմն , այն գլխոյն մէջ ըստածները , եւ տեսնենք թէ կայ բան մը որ հերքուած է բնական գիտութիւններէն :

ա . Աշխարհնեւ արդէ կարէ ու կաղաղուածին վրայ ի՞նչ կը սորվեցնէ Աստուածաշառնալը :

Կը սորվեցնէ թէ անկոյ եւ անասնոց եւ մարդոց արդի աեսակները կամ ցեղերը չկային ի յաւիտենից , եւ թէ իրարմէ յառաջ եկած չեն անհուն յաջորդութեամբ :

Բնական գիտութիւնք կը հերքեն այս վարդապետութիւնը :

Իբր գար մը առաջ Հըգդըն անուն երեւելի երկրան մը ըստաւ . «Ես ոչ սկզբնաւորութեան հետք կը գտնեմ բնութեան մէջ , եւ ոչ կատարածի նշմարանք» :

ԱԽԵՏԱՐԱՆՆՅՅ ԱՐԺԱՆԱՀԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 175
Բայց վերջին հարիւր տարուան մէջ երկրաբանական հետազօտութիւններով գտնուեցան հետքեր որ ցուցուցին թէ աշխարհս սկիզբ ունէր : Երկրաբանութիւնը կիմա բացայացտ կը ցուցնէ թէ աշխարհիա արդի կարգն ու կազմուածն ի յաւիտենից չէ , այսինքն էր երբեմն որ տնկոյ եւ անասնոց եւ մարդոց այժմու տեստիներէն եւ ոչ մին կար : Երեւելի երկրաբանը Միլլը «Աստուածից վկայութիւնը» կոչուած գիրքին մէջ կ'ըսէ . «Ժամանակուած չնչաւոր եւ բոյս չիար մեր մելորակին վրայ , եւ երկրիս կեդրոնէն մինչեւ անոր երեսը մեռեալ նիւթ միայն էր , » այսինքն նիւթ առանց կենդանի սերման : Ամերիկայի Ամէրիտ գոլէճ կոչուած վարժարաննին երկրաբանութեան դասատուն , Հիշգոդ , կ'ըսէ . «Երկրաբանութիւնը կը սորվեցնէ թէ էր երբեմն որ երկիրս էր երբեւ հալած նիւթոյ գանգոսւած մը , ուստի պէտք է որ բոլոր չնչաւորը եւ բոյսք որ հիմա կան երկրիս երեսին վրայ եւ բոլոր այն բաները որ անոր ապառաժուած խաւերուն մէջ թաղուած են , սկիզբ ունեցած ըլլան , այսինքն ստեղծուած ըլլան : » Ուրեմն յայտնի է թէ երկրաբանութիւնն այս մասին կը հաստատէ Սուրբ գիրքը .

բ . Ի՞նչ էս սորվեցնէ Աստուածաշառնալը ակնական նէրին վրայ որմէ կաղաղուածն երինչ և երիբո էր բոյսէրով ու շնչարներով :

Աստուածաշառնը (Ծնն . Ա . 1) կը սորվեցնէ թէ Աստուած ստեղծեց նիւթը , ուստի եւ նիւթն ալ յաւիտենական չէ :

Բնական գիտութիւնք կը հերքեն այս վարդապետութիւնը , եւ կը ցուցնեն թէ նիւթը յաւի-

տենական է : Ոչ : Սյն բնագէտք անդամ որ , ինչպէս Հըրալըրդ Սրենսէր , աշխարհի ստեղծման նկատմամբ Աստուածաշունչին պատմութիւնը չեն ընդունիր , կ'ըսեն թէ բնական գիտութիւնք չեն ապացուցաներ թէ նիւթին որմէ կազմուած է աշխարհս՝ յաւիտենական է : Բնագիտաց մէջ երեւելիները կը խոստովանին թէ նիւթին սկզբնաւորութիւնը քննել եւ որոշել բնական գիտութեանց գործը չէ : Գաղիացի անուանի բնագէտը Գոնդ , որ հիմնադիր է դրական փիլիսոփայութեան , կ'ըսէ . « Նիւթոյ սկզբը փնտուել ընդունայն է . մարդիկ բաւական համարելու են նիւթոյ երեւոյթները միայն քննել : » Թէ նիւթին ի սկզբան ուստի յառաջ եկաւ , բնագէտք այս խնդիրը չեն կրնար լուծել :

Հըրդգըն երկրաբանը կ'ըսէ թէ նիւթոյ սկզբան խնդիրը երկրաբանութեան չի վերաբերիր . երկրաբանութիւնը բաւական համարելու է նիւթական աշխարհի երեւոյթները քննել , եւ մեկնել այն երեւոյթները բնական օրինօք :

Ուրիշ երկրաբան մը , Լայէլ , երկրաբանութիւնը կը սահմանէ այսպէս . « Գիտութիւն որ կը քննէ այն փոփոխութիւնները որ հետզետէ կատարուած են երկրիս գործարանաւոր եւ անդործարան էակաց մէջ : » Լայէլ այս ճիշդ սահմանը տալով երկրաբանութեան , դուրս կը հանէ նիւթոյ սկզբան ինդիրն իբրեւ այնպիսի խնդիր մը զոր երկրաբանութիւնը կարող չէ հետազոտել եւ որոշել :

Անդգիտացի փիլիսոփան , Հըրալըրդ Սրենսէր , կը խոստովանի թէ բնական գիտութիւնք անձեռնհաս են որոշ բան մը ըսել նիւթոյ սկզբան վրայ : Զըն-

ԱԼԵՏԱՐԱՆԱՑ ԱՐԺԱՆԱՀԱՄԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 177
դունիր թէ նիւթը յաւիտենական է , այլ կ'ըսէ թէ պարտի պատճառ մը ունենալ , բայց թէ ինչ է այն պատճառը չենք գիտեր :

Ուրեմն , մինչ բնագէտք խակ կը վկայեն թէ բնական գիտութիւնք չեն կրնար որոշ բան մը ըսել նիւթոյ վրայ , յայտնի է թէ այս գիտութիւնք չեն հերքեր Աստուածաշունչը որ կը սորվեցնէ թէ Աստուած ստեղծեց նիւթը :

Գ. Աստուածաշունչ էն և որը վեցներ նկարմանք եղանակն որով Աստուած սրեղծեց երկնունք և երկերունք , որունիւնք և շնուռնունք սկզբանական նիւթին :

Աստուածաշունչը ճշդիւ չի նկարագրեր թէ Աստուած ինչ եղանակաւ ստեղծեց զանոնք : Երկնից ստեղծմանը վրայ կ'ըսէ . « Սկիզբէն Աստուած երկնքն ու երկիրը ստեղծեց » բայց թէ ինչպէս եւ ինչ կերպավ ստեղծեց՝ չըսեր : « Աստուած , » կ'ըսէ , « ըսաւ . Լոյս ըլլայ , ու լցո եղաւ . » « Եւ Աստուած երկու մեծ լուսաւորներն ըրաւ , » բայց չըսեր թէ ինչպէս ըրաւ զանոնք : Բուսոց ստեղծման վրայ սամիայն կ'ըսէ . « Երկիրը կանանչ խոտ , իր տեսակին պէս սերմ տուող խոտ , եւ իր տեսակին պէս սերմ ունեցող պտղաբեր ծառ հանեց : » Ծովային եւ ցամաքային անսամնոց ստեղծման համար ալ կ'ըսէ թէ ջուրերը կենդանութեան շունչ ունեցող շատ սոլուններ հանեցին , եւ երկիրը հանեց շնչաւոր կենդանի իր տեսակին պէս , անսամններ , սոլուններ ու երկրի գաղաններ իրենց տեսակին պէս : Մարդուն ըստեղծման համար ալ կ'ըսէ թէ Աստուած զմարդ ստեղծեց իր պատկերին եւ նմանութեանը պէս , թէ հողէն շինեց մարդը եւ անոր ուղնդացը փշեց

կենդանութեան շունչ, այսինքն թէ Աստուած մարդուն մարմինն երկրին հողէն ըրաւ, եւ տուաւ անոր բարոյական եւ խմացական բնութիւն որ նմանութիւն ունի Աստուածոյ բնութեանը: Բայց գալով մասնաւոր եղանակին եւ գործողութեանց որովք Աստուած ստեղծեց տունկերը, անաստունները եւ զմարդ, Սուրբ գիրք բան մը ըստեր, եւ չի նկարագրեր թէ անոնց ստեղծման գործողութիւնք քիչ թէ շատ, պահրզ թէ խառն էին, եւ, ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք, Սուրբ գիրք ճշգիւ չի ցուցներ թէ որչափ ժամանակի մէջ ստեղծուեցան անոնք: Ումանց կողմանէ Սուրբ գրոց տրուած մեկնութեանց նայելով, Աստուածաշունչը շատ բան կ'ըսէ ստեղծագործութեան վրայ. բայց այնպէս չէ: Բնագէտք հիմա քննելու վրայ են սա խնդիրը թէ Աստուած բուն ինչ կերպով ստեղծեց տունկերն, անաստունները եւ զմարդ: Դեռ միաբան չեն այս խնդրոյն վրայ, բայց վերջապէս ինչ որ ալ ապացուցանեն, արարչագործութեան բուն եւ մասնաւոր եղանակին վրայ Սուրբ գիրք որոշ բան մը ըստած չէ:

դ. Աստուածաշունչն է՞նչ ի՞ւ սորէցնէ նկարմամբ ժամանակին յորում Աստուած ստեղծեց սկզբանին նէ-նը որմէ յետոյ երկրու պարբռարտուեցաւ ճարդիային աղքին բնակութեան համար:

Սուրբ գիրք սկզբանական նիւթոյն ստեղծման ժամանակը չի յայտներ, միայն կ'ըսէ. «Ավելին Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց:» Բայց թէ երբ էր այս սկզբը՝ ասոր վրայ բան մը ըստեր: Ծննդոց Ա. գլուխյն 1 համարին մէջ կ'ըսուի թէ Աստուած սկիզբէն ստեղծեց երկիրս յոշնչէ, եւ նոյն գլուխյն մացեալ համարներուն մէջ կը ցուցուի թէ երկիրս ինչ-

պէս յարդարուեցաւ ըլլալ տեղի բնակութեան մարդկան, սակայն երկրիս ստեղծմանն ու յարդարմանը մէջտեղ կրնան հազարաւոր եւ թերեւս միլիոնաւոր տարիներ անցած ըլլալ: Ծննդոց Ա. գլուխյն 1 եւ 2 համարները կապող Երբայցեցերէն շաղկապին նշանակութիւնը հարկ չի դներ մեր վրայ հասկնալու թէ այն երկու համարներուն մէջ յիշուած դէպքերն, այսինքն երկրիս ստեղծումն ու յարդարումը, փութանակի յաջորդեցին իրարու: Մինչ երկրաբանական հետազոտութիւնք գեռ ապացուցած չէին երկրիս ամբաւ հնութիւնը, Սուրբ գրոց հին մեկնիչներէն ոմանք սորվեցուցին թէ Ծննդոց Ա. գլուխյն առաջին երկու համարներուն մէջ յիշուած դէպքերն անմիջապէս իրարու յաջորդած չեն: Հստ մեկնութեանց 0-գոստինոսի, թէողորետոսի, Յուստինեայ վկայի, Բարսղի եւ Որոգինեայ, Ծննդոց գիրքին Ա. գլուխյն առաջին համարին մէջ յիշուած նախկին ստեղծման երկրի եւ մարդոյ բնակութեան համար անոր յարդարման մէջտեղ անորու ժամանակ անցաւ: Եթէ այս հին մեկնութիւնը, որ հիմա ընդունուած է Սուրբ գրոց մեկնչաց շատերէն, չիտակ է, երկրաբանութիւնը, թէ եւ կարենայ ապացուցանել թէ միլիոնաւոր տարիք անցան յորմէ հետէ Աստուած ստեղծեց երկինք եւ երկիր, չի կրնար հակառակ գալ Աստուածաշունչին խօսքին:

ե. Սուրբ էջբարձր է՞նչ ի՞ւ սորէցնէ նկարմամբ ժամանակին յորում, և նկարմամբ կորդէն որով, բոյս և անաստան: և մարդու սորէցնէն:

Առաջին ընթերցմամբ կը թուի թէ Սուրբ գիրք կը սորվեցնէ որ այս բաները ստեղծուեցան մէն մի

24 Ժամերէ բաղկացեալ 6 ժամանակի միջոցներու մէջ, եւ գիտուններէն ոմանք կ'ըսեն թէ, եթէ ընդունինք որ ամբաւ ժամանակ անցաւ նիւթոյ առաջին ստեղծման եւ մարդոց բնակութեան համար երկրիս յարդարման մէջտեղ, այն ատեն երկրաբանութիւնը հակառակ չի գոր Ծննդոց խօսքին տըրուած սա մեկնութեան թէ երկրիս մէն մի 24 ժամերէ բաղկացեալ 6 աւուրց մէջ պատրաստուեցաւ մարդոց բնակութեան համար : Երկրաբանութեան ուսուցիչը Հիշգոգ կ'ըսէ. «Այս մեկնութիւնը Ծննդոց գիրքին եւ երկրաբանութեան մէջտեղ բոլոր հակասութիւնը կը վերցնէ : Բայտ այսմ մեկնութեան ամբաւ ժամանակ կար երկրիս բոլոր խաւերուն կազմութեանը : »

Բայց ոմանք կ'ըսեն թէ սյս մեկնութիւնը համաձայն չէ Ծննդոց գիրքին որ կ'ըսէ թէ երկնային մարդինք ստեղծուեցան մէն մի 24 ժամէ բաղկացեալ երեք օրերու մէջ նախ քան զստեղծումն մարդոց, եւ ասի անհաւասալի է : Մր. Հիշգոգ այս առարկութեան սա պատասխանը կու տայ. Ծննդոց գիրքը ըսեր թէ արեգակը, լուսին եւ աստեղք չորրորդ օրը առեղութեան: Բնագրին, այսինքն երրոյեցերենի մէջ, բուն առեղութեան նշանակող բառը որ Ա. գլխոյն առաջին համարին մէջ գործածուած է՝ նոյն գլխոյն 16 երրորդ համարին մէջ գործածուած չէ, այլ ուրիշ բառ մը գործածուած է որ նեւ կամ մնել միայն կը նշանակէ, եւ այս բառին միտքը կ'որոշուի յաջորդ խօսքին ուր կ'ըսուի. «Աստուած երկնից հաստատութեան մէջ դրաւ զանոնք որ երկրի վրայ լցու տան» Բայտ մեկնութեան Մր. Հիշգոգի, արեգակը,

ԱԽԵՏԱՐԱՆԱՑ ԱՐԺԱՆԱՀԱՍՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 481
լուսինն եւ աստեղքը թէեւ շատ առաջ ստեղծուած էին, բայց յաւած քան զըրբրորդ օրը ծագած չէին երկրիս վրայ ի պատճառու թանձրամած շոգեւոյն կամ մատախովին որ կը պատէր զերկիր Զորրորդ օրը միայն սկսան երեւէլ եւ Սուրբ գիրք ստեղծագործութիւնը կը պատմէ ոչ թէ դիտնական ճշգութեամբ այլ այնպէս ինչպէս կ'երեւէր երկրիս վրայ :

Իսկ անոնց որ կ'առարկեն թէ Ծննդոց Ա. գլխոյն մէջ երեկոյ եւ առաւօտ յիշուած են յառաջ քան զըրբրորդ օրն, պատախան կը տրուի թէ, թէպէտ մինչեւ չորրորդ օր արեգակը, լուսինն եւ աստեղք երեւած չէին երկրիս վրայ, սակայն անոնց աղօտ լցուը կը թափանցէր թանձրամած մառախովին, եւ որովհետեւ երկրիս ի սկզբանէ կը հոլովէր իր առանցքին վրայ, տիւ եւ գիշեր կրնային ըստ բաւականին որոշուիլ :

Մենք չենք ըսեր թէ Ծննդոց Ա. գլխոյն տրուած այս մեկնութիւնն ուղիղ է. ոչ ալ, եթէ ուղիղ է, կրնանք ճշգիւ ապացուցանել թէ կատարելապէս համաձայն է երկրաբանութեան եւ աստեղադիտութեան նուրբ եւ մանր տեղեկութիւններուն : Բայց մէջ կը բերենք զայն իբրեւ կարելի միջոց մը որով Ծննդոց մէջ ըսուածը կրնայ համաձայնիլ երկրաբանութեան: Մէջ կը բերենք զայն նաեւ իբրեւ վկայութիւն երկրաբանութեան երեւելի ուսուցի մը, թէ երկրաբանութիւնը չի հերքեր Ծննդոց մէջ ըսուածը, եւ թէ կան կարելի եւ հաւանական մեկնութիւններ, ըստ որոց այն երկուքն իրարու հետ կը միաբանին:

Կայ սակայն Ծննդոց վրայ ուրիշ եւ հաւանականագոյն մեկնութիւն մը որ շատ գիտուններէ ընդուն-

ուածէ : Ա.յս մեկնութեան նայելով օր թարգմանուած երբայցերէն բառը միշտ չի նշանակեր . 24 ժամերէ բաղլացեալ միջոց ժամանակի , այլ երբեմն կը նշանակէ նաեւ անորոշ ժամանակ մը : Յայտնի է թէ օր թարգմանուած բառը Սուրբ գրոց երբայցերէն բնագրին մէջ գործածուած է ժամանակի այլեւայլ երկայն միջոցներ նշանակելու : Ա.յն բառը երբեմն կը նշանակէ բնական օր կամ տիւ, այսինքն այն միջոցը որուն մէջ արեգակը տեղւոյ մը հորիզոնէն վեր է : Երբեմն ալ կը նշանակէ 24 ժամու միջոց մը, նաեւ երբեմն ամբողջ տարի : Ծննդոց Բ. 4 համարին մէջ այն բառը կը նշանակէ բոլոր այն միջոցը որուն մէջ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը : Երբեմն կը նշանակէ նաեւ անորոշ ժամանակ մը, ինչպէս , երեմ. կ. 21 եւ Աբգ. 15 համարներուն մէջ կորստեան օրը, Ա. կորնթ. Զ. 2 համարին մէջ փրկութեան օրը, Յովէ. Բ. 36 համարին մէջ Քրիստոսի օրը, Ես. ժԳ. 6 համարին մէջ Տէրոջը օրը, Մատթ. Ժ. 15 եւ Բ. Պետ. Բ. 9 համարներուն մէջ գատաստանին օրը: Ա.յս օրինակներէն յայանի է որ Ծննդոց Ա. գլուխն մէջ օր թարգմանուած երբայցերէն բառը կրնայ նշանակել ոչ միայն 24 ժամերէ բաղկացեալ օր, այլ եւ անորոշ միջոց ժամանակի, որ կրնայ միլիոնաւոր տարիներ ըլլալ : Ա.յս մեկնութիւնը ստուած են Օգոստինոս եւ ուրիշ Քրիստոնեայ մատենագիրք առաջին գարուց: Ըստ այսմ մեկնութեան Ծննդոց առաջին գլուխը կրնայ համառուսիւ նկարագրած ըլլալ աշխարհիս ստեղծման միջոցներն օրչափ եւ երկայն եղած ըլլան, եւ եթէ այս մեկնութիւնը շիտակ է, անատեն ընդհանուր համաձայնութիւն կը տեսնուի

Ծննդոց Ա. գլուխն մէջ ըսուածներուն եւ երկրարանութեան մէջտեղ : Զենք ըսեր թէ Ծննդոց գիրքին առաջին գլուխն մէջ յիշուած սաեղծագործութեան համառուս պատմութեան եւ երկրաբանութեան մանր բացատրութիւններուն մէջտեղ բառական համաձայնութիւն կայ, վասն զի Աստուածաշունչին պատմութիւնը, ինչպէս յառաջագոյն ըսինք, երկրաբանական ճշմարտութիւններ սորվեցնելունպատակաւ գրուած չէ, բայց իրաւունք ունինք ըսելու թէ զարմանակի ընդհանութիւն մը կայ Աստուածաշունչին եւ երկրաբանութեան մէջտեղ :

Մր. Տէյնա, Եէյլ վարժարանին ուսուցիչն, որուն գիտական գիրքերը մեծ պատուով ընդունուած են Գերմանական համալսարաններուն մէջ, կ'ըսէ . Ստեղծագործութեան կարգն ըստ Աստուածաշունչին, ինչպէս կը պատմուի Ծննդոց առաջին գլուխն մէջ, կը բաժնուի երկու մեծ շրջան կամ միջոց ժամանակի, այսինքն, անդորրապատճեակաց ստեղծման ժամանուկ, եւ դորժարականութիւն էակաց ստեղծման ժամանակ. եւ այս երկու բաժանմանը ունին իրենց երկրորդական բաժանումները :

Ա. Անդորրապատճեական էակաց ստեղծման ժամանակը :

1. Օր — Նախնական (արեւուն ստեղծուելէն առաջ եղած) ըյուը կը ստեղծուի :

2. Օր — Երկիրը կը բաժնուի զանի շրջապատող հեղուկէն, այսինքն երկիրս կը բաժնուի եւ կը զատուի տիեզերաց մնացեալ մասերէն :

3. Օր — ա. Յամաքը կը բաժնուի ջուրերէն : բ. Բյուը կը ստեղծուին :

- Բ. Գործարանաւոր էակաց սպեղծման ժամանակը :
4. Օր — Լոյս կը ծաղի արեգակին :
 5. Օր — Ստորին կարգի անասունը կը ստեղծուին :
 6. Օր — ա. Ճամաքային անասունք կը ստեղծուին:
- բ. Մարդը կը ստեղծուի :

Մր. Տէյնա կ'ըսէ նաեւ թէ Աստուածաշունչին մէջ յիշուած ստեղծագործութեան պատմութիւնը ճշմարիտ եւ խորին փիլիսոփայական է, եւ թէ այն պատմութեան եւ երկրաբանական նորագոյն հետազօտութեանց հետեւանաց մէջտեղ այնպիսի զարմանալի ընդհանուր համաձայնութիւն մը կոյ, որ հարկ է ըսել թէ այն պատմութիւնն Աստուածմէ ներշնչեալ է:

Մր. Տէյնա կ'ըսէ նաեւ թէ ոչ ներշնչեալ մարդու մը կարելի չէր այնչափ գարեր առաջ շարադրել ստեղծագործութեան պատմութիւն մը որ այնպիս ճշդիւ համաձայն կըլլայ արդի գիտութեանց տեղեկութիւններուն : Բնական գիտութեանց վերոյիշեալ անուանի ուսուցիչը կը վերջացնէ սա ազդու խօսքերով. «Սուրբ գրոց առաջին էջն ինքնին ասլացոց է անոր աստուածային ծագմանը : »

Նաեւ բնական գիտութեանց ուրիշ ուսուցիչ մը ,

Մ. Կիւյց, կ'ըսէ թէ ոչ ներշնչեալ մարդ չի կըրնար գրած ըլլալ Ծննդոց գիրքին առաջին դլուխը , վասն զի այն գլուխը շատ սքանչելի կերպով կը համաձայնի գիտնական նորագոյն հետազօտութեանց հետ :

Անդգիացի երեւելի երկրաբանը Մր. Հիւ Միլլը «Ասլաւաժից վկայութիւնը» կոչուած գիրքին մէջ կը ցուցնէ Ծննդոց առաջին գլուխն համառօտ պատմութեանն ու երկրաբանութեան մէջտեղ զարմանալի

համաձայնութիւնը: Մր. Միլլը կարծեաց նայելով, Մովսէս իր տեղեկութիւնն առաւ Աստուածմէ տեսպիլքով, եւ ասղան նկարագրեց արարչագործութեան մեծ ակսարանը որ անոր առջեւ բացուած էր այն տեսլեան մէջ : Բայց Մովսէս ստեղծագործութեան բոլոր մանր պարագաները չպատմեց, այլ ամենէն նշանաւոր մասերը միայն, եւ ասոնք չնկարագրեց գիտնական ճշգութեամբ, այլ այնպիս ինչպիս պիտի երեւէին այն բաները մէկու մը որ երկրիս վրայ կը կենար: Մովսէս այնպիս խօսեցաւ ինչպիս կը խօսին հիմա մարդիկ առ հասարակ, նոյն խալ բնագէտք , բնական աշխարհիս երեւոյթներուն վրայ: Ամէն մարդ գիտէ թէ արեգակը ոչ կ'ելլէ եւ ոչ կը մտնէ . բայց որովհետեւ կը թուի թէ կ'ելլէ եւ կը մտնէ, նոյն խալ փիլիսոփայք եւ աստեղագէտք կ'ըսեն արեգական համար թէ կ'ելլէ եւ կը մտնէ : Այսպիս Մովսէս նկարագրեց արարչագործութիւնն ոչ թէ գիտնական ճշգութեամբ, այլ այնպիս ինչպիս երեւցաւ անոր : Յայտնի է թէ այսպիսի նկարագրութիւն մը միայն կընար հասկնալի ըլլալ բոլոր ազդաց, թէ քաղաքակարթելոց եւ թէ բարբարոսաց , Անուանի աստեղագէտք թէփիլը կ'ըսէ. «Մենք աստեղագէտքս անդամ հասարակ մարդոց պէս կ'ըսենք երկնային մարմնոց համար թէ կ'ելլեն եւ կը մտնեն: Ասով պարզապէս ըսել կ'ուզենք թէ անոնք մեզի այնպիս կ'երեւէն : Ապա որչափ եւս առաւել պատճառ չունինք Սրբազնութիւնն առաջին գիրքին որ խօսելու սովորական կերպը թաղլով գրեր գիտնական ճշգութեամբ, եւ այնպիս ընելով մութ եւ անյարմար բառերով շփոթեր զարդիկ :

Գանք կմաս քննել Մր. Միլլըրի կարծիքն արարչագործութեան վրայ : Մր. Միլլըր, ինչպէս ասկէ առաջ յիշեցինք, կ'ենթադրէ թէ Մովսէս աշխատհիս ստեղծման վերաբերեալ տեղեկութիւններն առաւ տեսիլքի մէջ, եւ ինչ որ տեսաւ այն տեսիլքին մէջ, նկարագրեց այնպէս ինչպէս որ երեւեցաւ անոր : Մր. Միլլըր Ծննդոց առաջին գլխոյն մէջ արարչագործութեան վրայ յառաջ բերուած նկարագրութիւնը բաղդատելով արարչագործեալ իրաց կարգին մէջ եօթն նշանաւոր գիտաց հետ որոնց վրայ կը խօսի երկրաբանութիւնը, Մովսէսական նկարագրութեան եւ երկրաբանական գիտովութեանց մէջտեղ զարմանալի համաձայնութիւն կը գտնէ : Կ'ըսէ թէ եթէ մարդ մը երկրաբանական մեծամեծ փոփոխութեանց ատենները երկրիս երեսը կեցած ըլլար եւ գիտէր կատարուած բաները, անոր ուշադրութիւնը գրաւող ամենէն նշանաւոր գէպքերը պիտի ըլլային այն բաները զորս Մովսէս կը յիշէ իր նկարագրութեան մէջ :

Առաջն դէսէլ : Մովսէս նախ տեսաւ երկիրս պարապ, անձեւ, ջրով ծածկուած եւ մութ :

Հաստ վկայութեան երկրաբանից, այսպիսի եղած է հաւանականապէս երկրիս վիճակը երկրաբանական ամենէն հին ժամանակը : Երկրիս կեղեւն այն ատեն գեռ տաք էր, եւ անոր երեսը ծածկուղ ջուրն ալ տաք ըլլալով յառաջ կը բերէր խիտ չպի այնպէս որ խաւար կը պատէր անդունդը : Եթէ այն հին ժամանակը մարդ մը գտնուէր երկրիս վրայ, երկրիս անոր այնպէս պիտի երեւէր ինչպէս նկարագրուած է Ծննդոց Ա. գլխոյն 2 համարին մէջ :

Երբորդ դէսէլ : Ա. յս տեսլեան մէջ Մովսէս լուսաւորութիւն տեսաւ :

Հաստ կարծեաց երկրաբանից, երկիրս երթալով կը պաղէր, ուստի եւ ջուրն ալ պաղելով չպի ին տակաւ կ'անգայտանար, այնպէս որ արեգական հառագայթներին ումանք կը սկսէին թափանցել չոգւոյն մէջէն երկրիս վրայ, մինչ արեգակն եւ լուսինը դեռ տեսանելի չէին, ինչպէս որ ամպոս օրերը լոյս կայ թէեւ արեգակը չտեսնուիր : Երկրիս թաւալումն իր առանցքին վրայ պատճառ էր որ այն ազօտ լոյսը մերթ կը ծագէր եւ մերթ կ'անհետանար, այնպէս որ կրնայ ըսուկի թէ տիւ եւ գիշեր կ'ըլլար : Եթէ մարդ մը գտնուած ըլլար երկրիս վրայ երկրաբանական այս երկրորդ ժամանակին, անոր համար ամենէն նշանաւոր բանը պիտի ըլլար լուսոյ երեւումն ինչպէս որ նկարագրուած է Ծննդոց Ա. գլխոյն 3, 4 եւ 5 համարներուն մէջ :

Երրորդ դէսէլ : Մովսէս այս տեսլեան մէջ ջուրերուն բաժանուամը տեսաւ :

Հաստ կարծեաց երկրաբանից երկրիս պաղելը երկար տեւեց, եւ չոգին կը բարձրանար երկրիս երեսէն վեր, կամ աւելի ճշգիւ խոսելով, ջուրերուն երեսւն վեր, եւ իրեւ խոնաւ գոլորչի կը տեսնուէր վերը թանձր անպերու նմանութեամբ, բոլորպին զատուած վարի ջուրերէն : Ծննդոց Ա. գլխոյն 6, 7 եւ 8 համարներուն մէջ ըստածը թէ, « Աստուած հաստատութիւնը ըրաւ, ու հաստատութեանը տակ եղած ջուրերը՝ հաստատութեանը վրայ եղած ջուրերէն զատեց » համաձայն է երկրաբանութեան, որ կը սորվեցնէ թէ ջրոց այսպիսի բաժանում մը

188 ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
այս երրորդ ժամանակին ամենէն նշանաւոր դէպքն
էր :

ԶԵՐԵՐԴ ԳԵՎԻԼ : Մովսէս այս տեսլեան մէջ տուն-
կերուն բուսնիլը տեսաւ :

Ա.յս տեսիլը կը պատասխանէ երկրաբանութեան
ածխային ժամանակին որ երկրիս ուրիշ ժամանակ-
ներէն կը տարբերի իրբեւ առատութեամբ բոյսեր
յառաջ բերող ժամանակ : Հանքային ածխոյ ահագին
մթերներն, որ հիմա առատ վառելի նիւթ կը մատա-
կարարեն քաղաքակրթեալ աշխարհի, այն ժամանա-
կին զարմանալի ծաւերուն եւ տունկերուն մնացորդ-
ներն են: Երկրաբանութիւնը կը վիայէ թէ բոյսերն
այն ժամանակին ամենէն նշանաւոր բանն էին, եւ
թէ, եթէ մարդ մը այն միջոցին գտնուած ըլլար երկ-
րիս փրայ, ի վեր քան զամենայն դիտողութեան ար-
ժանի պիտի համարէր այն զարմանալի ծառերը :
Ա.յսպէս երկրաբանութիւնը կը համաձայնի ԾՆՆԴոց
Ա. գլխոյն 11 եւ 12 համարներուն մէջ ըստածնե-
րուն :

ՀՅԱՅԵՐՐԴ ԳԵՎԻԼ : Մովսէս այս տեսլեան մէջ տե-
սաւ արեգական, լուսնի եւ աստեղաց ծագումը :

Բատ կարծեաց երկրաբանից երկրիս պազիլը տե-
սեց մինչեւ որ արեգակը կամաց կրցաւ փա-
րատել ամպերը, եւ արեգակը, լուսինն եւ աստղերն
առաջին անգամ տեսանելի եղան : Երկրաբանական
այս ժամանակը, կ'ըսէ երկրաբանութեան դասա-
տուն, Մր. Ֆորալո, այնչափ քիչ անասունք եւ բոյսը
կային որ դիտողութեան արժանի չէին : Ամենէն
նշանաւոր բանն այս ժամանակին մէջ արեգական,
լուսնի եւ աստեղաց երեւիլն էր, ուստի եւ զասոնք

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
միայն կը յիշէ Մովսէս ԾՆՆԴոց Ա. 14—19 համոր-
ներուն մէջ, կինդերորդ օրուան պատմութեան մէջ:
ՎԵՇԵՐՐԴ ԳԵՎԻԼ : Մովսէս այս տեսլեան մէջ մէծա-
մեծ թռչուններ եւ ծովային անասուններ տեսաւ :

Ա.յս տեսիլը լաւ կը պատասխանէ երկրաբանու-
թեան այն ժամանակին որ երեւելի է ծովային հրէ-
շից եւ վիթխարի թռչունոց կողմանէ: Երկրաբանական
հետազոտութիւններէն յայտնի է թէ, եթէ այն ա-
տեն մարդ մը գտնուած ըլլար երկրիս փրայ, անոր
համար ամենէն նշանաւոր բանները պիտի ըլլային մե-
ծամեծ օձերը (առղունները) եւ վիթխարի թռչուն-
ները: Այսպէս երկրաբանութիւնը կը համաձայնի
ԾՆՆԴոց Ա. գլխոյն 20—25 համարներուն մէջ ըս-
տածներուն :

ԵՅՆԵՐՐԴ ԳԵՎԻԼ : Մովսէս այս տեսլեան մէջ ցա-
մաքային անասունները տեսաւ :

Ա.յս տեսիլը կը պատասխանէ երկրաբանութեան
այն ժամանակին որ մեծամեծ ցամաքային անասունոց
բազմութեանը կողմանէ նշանաւոր է: Երկրաբանու-
թիւնը կը սորվեցնէ նաև թէ այս ժամանակին դէպ
ի վերջը կը տեսնուի մարդը, եւ այսպէս այս գիտու-
թիւնը կը հաստատէ ինչ որ ԾՆՆԴոց Ա. գլխոյն 24-
27 համարներուն մէջ ըստածն է:

Վերոյիշեալ երկրաբանը Միլլըր կը հաստատէ թէ
այս մեկնութեան նայելով չկայ գիտնական ճշմար-
տութիւն մը որ հակառակ գայ ԾՆՆԴոց Ա. գլխոյն
մէջ ըստածներուն :

Մր. Միլլըրի մեկնութիւնը, թէպէտ ոչ ըստ ամե-
նայնի միեւնոյն չատ նման է սակայն երկրաբանու-
թեան ուսուցչին Մր. Տէյնայի մեկնութեան: Զենք

կրնար ըսել թէ այս մեկնութիւններէն մին կամ միւսը բոլորովին ճշգլ է, եւ թէ մին կամ միւսը կը հաստատէ թէ Ծննդոց Ս. գլխոյն համառօտ նկարագրութիւնը եւ երկրաբանութեան մանր տեղեկութիւնները բոլորովին համաձայն են իրարու . կ'ըսենք սակայն թէ վերոյիշեալ երկրաբանից մեկնութիւնները յայտնի կը ցուցնեն որ Ծննդոց գիրքին եւ երկրաբանութեան մէջտեղ այնպիսի հակասութիւններ չկան որ չկրնան համաձայնիլ իրարու :

Երբ Միլլը, Տոորն, Հիզլոգ, Տէյնա, Կիւյյ եւ բնական գիտութեանց ուրիշ անուանի ուսուցիչը կը վկայեն թէ բնական գիտութիւնը չեն հերքեր ինչ որ Ծննդոց գիրքին մէջ ըսուած է թէ նկատմամբ ժամանակին յորում, եւ թէ նկատմամբ կարգին որով ստեղծուեցաւ աշխարհս, այլ թէ մանաւանդ կը հաստատեն թէ այն գիրքին եւ բնական գիտութեանց մէջտեղ կայ զարմանալի համաձայնութիւն մը, եւ երբ այս անուանի երկրաբանք կը ցուցնեն նաեւ այլ եւ այլ հաւանական կերպեր որովք Ծննդոց գիրքին խօսքերն ու երկրաբանութիւնը կրնան համաձայնիլ ովկ կրնայ ըսել թէ բնական գիտութիւնը հերքած են Ծննդոց առաջին գլխոյն մէջ ըսուածները . Ոչ ոք :

Պ. Սուրբ Հերութեային աղքէն հնութեանը գրայ չ'ո՞ւ ո՞ւ վեցնե

Սուրբ գիրք կը սորվեցնէ թէ բոլոր արարածոց մէջ մարդն ամենէն յետոյ ստեղծուեցաւ : Կ'ըսէ թէ բոյսը եւ չնչաւորք նախ ստեղծուեցան, եւ առա մարդկային ազգը : Երկրաբանութիւնը միթէ կը հերքէ այս վարդապետութիւնը :

Երկրաբանք երկրիս խորագոյն խաւերուն մէջ կը

գտնեն ոչ սակաւ տնկային մնացորդներ բրածոյ կամ քարացեալ վիճակի մէջ, բայց անոնց մէջ մարդոց մնացորդներ չեն գտներ, եւ այսպէս երկրաբանութիւնը կը ցուցնէ թէ բոյսերը ստեղծուեցան երկայն առաջ յառաջ քան զմարդք Ուրիշ խաւերու մէջ, որ աւելի մօտ են երկրիս երեսին, այսինքն նուազ խոր են քան այն խաւերը որոնց մէջ բոյսեր կը գտնուին, երկրաբանք կը գտնեն ցամաքային անասնոց քարացեալ նշարներ, բայց այն խաւերուն մէջ ալ չեն գտներ մարդկային մնացորդներ : Մարդկային մնացորդներ կը գտնուին ամենէն նոր խաւերու մէջ միսցն, եւ այսպէս երկրաբանութիւնը կը հաստատէ Սուրբ գիրքին խօսքը թէ մարդս արարածոց կարգին մէջ ամենէն յետոյ ստեղծուեցաւ :

Աստուածաշունչին խօսքէն այնպէս կ'երեւի թէ վեց հազար կամ ութ հազար տարի միայն անցած է յորմէ հետէ մարդկային ազգը ստեղծուեցաւ : Երկրաբանութիւնը կը հերքէ այս խօսքը : Երկրաբանութիւնը շատ ապացոյց կ'ընծայէ թէ մարդկային ազգին ստեղծուեմը նոր է համեմատութեամբ երկրաբանական երկար ժամանակիներուն յորս կազմուեցան երկրիս ոյլեւայլ խաւերը : Տնկոց եւ անասնոց քարացեալ մնացորդները, որ երկրիս խաւերէն ումանց մէջ գտնուած են, կը ցուցնեն թէ երկրիս կար թերեւս միլիոնաւոր տարիներ յառաջ քան զստեղծումն մարդոց, բայց ապացոյց չկայ թէ երկրիս այն ժամանակի միջացը յորմէ հետէ մարդը ստեղծուեցաւ շատ երկայն է համեմատութեամբ նախընթաց ժամանակի միջացներուն, վասն գիմարդկային մնացորդներն ամենէն նոր եւ երկրիս վերին երեսը կազ-

մող խաւին մէջ միայն կը գտնուին : Ասկէ յայտնի է թէ ընդհանուր համաձայնութիւն կայ Ս.ստուածաշունչին եւ երկրաբանութեան մէջտեղ մարդկային աղդին հնութեանը վրայ՝ համեմտութեամբ երկրիս, բուսոց եւ անասնոց հնութեանը :

Բայց երբ կու գանք աւելի ճշդիւ որոշելու թէ որչափ տարիներ անցած են յորմէ հետէ ստեղծուածէ մարդկային աղդը, միթէ անհամաձայնութիւն կ'ելլէ Ա.ստուածաշունչին խօսքին եւ երկրաբանութեան մէջտեղ : Այս խնդրոյն կը պատասխանենք թէ, շատ գժուարին է ճշդիւ որոշել Սուրբ գիրքէն թէ որչափ տարիներ անցան յորմէ հետէ ստեղծուեցաւ մարդկային աղդը :

ա. Մովսիսի հնդամատեանն երեք հին լեզուով հասած է մեզի, այսինքն երրայեցերէն, Յունարէն եւ Սամարերէն, բայց ոյս երեքին ալ ժամանակագրութիւնները տարբեր են իրարմէ: Երրայեցերենին ժամանակագրութեանը նայելով ջրհեղեղէն մինչեւ Սբրահամու կոչումը 292 տարի էր, Սամարերենի ժամանակագրութեան նայելով 942 տարի, իսկ ըստ Յունարենին 4,072 կամ 4,172 տարի : Ասկէ յայտնի է թէ թիւերն օրինակելու ատեն հին ձեռագրաց մէջ սխալ սպլիտած է: Գրեթէ բոլոր հին ձեռագրաց մէջ թիւերը չեն գրուեր թուանշաններով, այլ ուրիշ նշանագիրներով որք շատ նման էին իրարու, այնպէս որ օրինակուած ատեն շատ անդամ սխալներ կը սպլիտին: Օքսֆորտի համալսարանին դասատուն, Մր. Ռոլինսըն, կ'ըսէ թէ, այսպիսի սխալներ կը պատահէին այնպէս յաճախ, որ ամէն տեսակ հին գրութեանց մէջ յիշուած թիւերը չեն կը սկսի :

Հաւատարմութեան արժանի ընդունուիլ: Հին կտակարանին վերոյիշեալ երեք հնագոյն օրինակներուն մէջ գտնուած տարբերութիւններէն իսկ յայտնի է թէ, գէթ անոնց երկուքին մէջ սխալում եղած է օրինակուելու ատեն, եւ որովհետեւ օրինակողը ներշնչեալ մարդիկ չեն, սխալում երեք օրինակին մէջ ալ կրնար պատահիլ: Այս պատճառուած Ս.ստուածաշունչին բնագրին ժամանակագրութիւնը հիմա չի կրնար ճշդիւ որոշուիլ:

բ. Ուրիշ պատճառ մ'ալ կայ թէ ինչու համար դժուարին է Սուրբ գիրքէն ճշդիւ որոշել թէ որչափ տարիներ անցած են յորմէ հետէ ստեղծուեցաւ մարդը: Սուրբ գրոց ժամանակագրութիւնը գլխաւորապէս կ'որոշուիլ Հին կտակարանին աղդահամարներէն: Բայց որովհետեւ այս աղդահամարներուն նպատակը ոչ տարիներուն թիւը ցուցնել է, կամ յիշել կարգաւ իրաքանչիւր ծնունդ, այլ անոնց ցեղային ծագումը ցուցնել, այս պատճառուած Սուրբ գրոց ժամանակագրութիւնը չի կրնար որոշուիլ ճշդիւ այն աղդահամարներէն: Բոլոր մեկնիշները կ'ընդունին թէ Սուրբ գրոց աղդահամարներն իւրաքանչիւր ծնունդ չեն յիշեր կարգաւ: Երբեմն ոչ սակաւ ծնունդ զանց կ'ընեն, եւ « ծնաւ » բառը Սուրբ գրոց մէջ կը գործածուի ոչ միայն անմիջական ծնունդ այլ նաև ուրիշ ծնունդներ ցուցնելու: Զորօրինակ, ծննդոց ԽԶ. գլւոյն 16—18 համարներուն մէջ Զեղիսյի որդւոց եւ թոռանց եւ թոռնորդւոց յիշուելէն ետքը, ընդ ամէնը տասն եւ վեց հոգի, կ'ըսուի թէ ասոնտ են Զեղիսյին որդւելը . . . եւ անէկ ժամանակամատ թակուին, դաշտավայր հոգի :

Մատթէի Ա. գլուխյն 11 երորդ համարին մէջ ըստած է թէ Յովսիա ծնաւ զթեքոնիա , բայց Յեքոնիա Յովսիայի թռուն էր : Դարձեալ Մատթէի Ա. գլուխյն 8 երորդ համարին մէջ ըստած է թէ Յովրամ ծնաւ զՄղիա , որ , ինչպէս Հին կտակարանէն կը սորվինք , անոր թռուան որդին էր : Ծննդոց ժ. գլուխյն 15-18 համարներուն մէջ ըստած է թէ Քանան այլ եւ այլ ազգեր ծնաւ , այն է զթեքուացիս , զԱմօրհացիս , զԳերդեսացիս , զՍեւեացիս , զԱրուկեցիս եւ դպյալ : Ասկէ յայտնի է թէ չի կընար ըստիլ թէ Սուրբ գրոց ազգահամարներուն մէջ գործածուած ծնաւ բառն անմիջական կամ մօտագոյն սերունդ մրայն կը նշանակէ : Եւ այս զարմանալի չէ , վասն զի այն ազգահամարներուն նպատակը ոչ այնչափ որոշել էր տարեաց թիւը , որչափ ցուցնել Մեսիայի սերեն Ադամէն , Սեմէն , Սրբահամէն , Դաւթէն եւ ուրիշներէն , եւ այսպէս ցուցնել Մեսիայի երկրաւոր նախնեաց վերաբերեալ մարդարէկութիւնը :

Ամէն մարդ պիտի հասկնայ թէ ինչ մեծ դժուարութեամբ մեկնուած են այն ազգահամարները , եթէ յիշեցնենք որ այլեւայլ Հրեայ եւ Քրիստոնեայ դիտուն մոտենագիրներ 180 տարբեր հաջիւներ ըրած են Ադամէն մինչեւ Քրիստոս տեւող ժամանակին երկայնութեանը վրայ : Բատ ոմանց 3,453 տարի է Ադամէն մինչեւ Քրիստոս , բայց ըստ այլոց 6,984 , այսինքն 8,863 տարի է Ադամէն մինչեւ ցարդ :

Թէպէտ ժամանակը Սուրբ գիրքն ճշդիւ չկրնար որոշուիլ , կ'երեւի սակայն թէ ըստ Սուրբ գրոց ոչինչ աւելի քան վեց կամ ութ հազար տարի անցած է մարդկային ազգին ստեղծմանէն մինչ-

ԱԽԵՏԱՐԱՆԱՑ ԱՐԺԱՆԱՀԱՍՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 195

չեւ ցարդ : Սրդ , միթէ բնական դիտութիւնք կը ցուցնեն թէ մարդուս ստեղծմանէն ի վեր աւելի քան վեց կամ ութ հազար տարի անցած է : Այս նիւթին վրայ այլեւայլ կարծիքներ կան , բայց որովհետեւ այսպիսի շատ կարծիքներ ասկէ առաջ իբրեւ անտեղի ապացուցուած եւ մերժուած են , իսուական մարդիկ ընդհանրաւիս յօժար չեն առանց համոզիչ փաստերու ընդունել արդի կարծիքները : Սրդ , քննենք թէ բնական դիտութիւնք համոզիչ ապացոյցներ ունին ցուցնելու թէ մարդկային ազգը քան վեց կամ ութ հազար տարին շատ յաւալ կարերկիս վրայ :

ա. Զուիցերայի լճերէն ոմանց մէջ քանի մը հին բնակարաններու մնացորդներ դտնուած են , բայց ասոնք , հակառակ ոմանց խոռքին , չեն ցուցներ թէ մարդկային ազգը քան 6,000 կամ 8,000 տարի հին է : Այս բնակարանաց մէջ գտնուած անասնոց ոսկրները հնագոյն անասնոց ոսկրներ չեն որոնց տեսակները հիմա չկան , այլ հիմա աշխարհիս վրայ ապրող անասնոց տեսակներու ոսկրներ են : Այս բանը կը ցուցնէ թէ յիշեալ չինքերն ալ հաւանականաբար շատ հին չեն : Սակայն կ'ըստի թէ այն բնակարաններուն մէջ քարէ շինուած գործիքներ կը գտնուին , եւ թէ ասկէ կրնայ հետեւցուիլ թէ այն տեղերը բնակող մարդիկ կը վերաբերէին այն ժամանակին որ քարեղէն ժամանակ կը կոչուի : Այս առարկութեան կը պատասխաննենք թէ ապացոյց չկայ որ քարեղէն ժամանակ միեւնոյն տեւողութիւնը ունեցած է երկրիս բոլոր մասերուն մէջ : Կան ցեղեր որ քարէ գործիքներ կը գործածէին մինչեւ մօտ ատեններ .

կան նաեւ ցեղեր որ մինչեւ ցարդ կը գործածեն քարեղին գործիք : Քարեղին գործեաց կիրառութիւնը ստուգիւ չի ցուցներ ազգի մը կամ ցեղի մը հնութիւնը , այլ միայն անսր քաղաքակրթութեան աստիճանը : Նաեւ Մր. Լայէլ կ'ըսէ թէ Մ. Մարլոյ եւ որիշ Զուխերացի երկրաբանք այն երկրին քարեղին ժամանակը քան 5,000 կամ 7,000 տարի հնադյոյն չեն համարիր : Ուստի ասկէ յայտնի է թէ Զուխերացի լճերուն մէջ գտնուած բնակարանները չեն հերքեր Սուրբ գրոց ժամանակադրութիւնը :

Բ. Կ'ըսուի թէ կան տեղեր ուր մարդու սոկրներ խառն կը գտնուին այնպիսի անասնոց սոկրներուն հետ որոնց տեսակները շատոնց ջնջուած են : Բայց այս ալ մարդկացին ազգին հնութեանը նկատմամբ սոսյդ բան մը չի ցուցներ : Մարդու սոկրներ եւ հնագոյն անասնոց սոկրներ կրնան միեւնոյն տեղը գտնուիլ , բայց ասկէ ամենեւին չի հետեւիր թէ այն մարդիկն եւ անասունք միեւնոյն ժամանակ կ'ապրէին : Միլլը երկրաբանը կ'ըսէ . « Քարայրներ որ ժամանակաւ որջ էին գաղանաց՝ յետոյ մարդոց ապատանորան եղան մինչ անոնք կ'ատրիէին եւ գերեզման երբ անոնք մեռան . այս պատճառաւ մարդոց սոկրներն եւ գործիներն անոնցմէ շատ առաջ մեռած անասնոց սոկրներուն հետ խառն կրնան գտնուիլ : » Նաեւ Լայէլ երկրաբանը կ'ըսէ . « Թէ-պէտ մարդու սոկրներ անասնոց շատ չին տեսակաց սոկրներուն հետ խառն կը գտնուին , բայց ասկէ չենք կրնար հետեւցնել թէ մարդկացին ազգը շատ չին է : » Մր. Սէճուիք ժայռերու մէջ քանի մը բնական ձեղքուածներ կը յիշէ , օրոնցմէ սոկրներ ինկած

են երկրիս շատ խորունկ տեղերը , եւ կը յաւելու թէ , երբ այսպիսի ձեղքուած մը հաղորդակցութիւն ունի ստորերկրեայ խոռոչի մը հետ , թէ անասնոց եւ թէ մարդոց սոկրներ կրնան հեղեղներէ տարուիլ այն խոռոչին մէջ : Երկրաբանութեան ուսուցիչ , Մր. Շմէրլինկ , խոռոչ մը գտաւ որուն մէջ շատ տեսակ անասնոց սոկրները խառն կը գտնուէին : Մր. Շմէրլինկ կը կարծէ թէ այն սոկրները յիշեալ խոռոչին մէջ տարուած են գետերու միջոցաւ , որ կը հոսէին երկրիս երեսէն : Ա. յս կերպով այլեւայլ ժամանակ եւ այլեւայլ տեղեր ասլրով մարդոց եւ անասնոց սոկրները կրնան միեւնոյն տեղը գտնուիլ : Արդ , նոյն խել երկրաբանք կը վկայեն թէ թէպէտեւ քանի մը տեղեր տեսնուած են մարդոց սոկրներ անասնոց հին տեսակներուն սոկրներուն հետ խառնուած , սակայն ասկէ չենք կրնար հետեւցնել թէ մարդկացին ազգը եւ այն հին անասունները մէկտեղ կ'ապրէին :

Գ. Կ'ըսուի թէ մարդոց սոկրներ գտնուած են երկրիս խորունկ մասերուն մէջ թաղուած : Բայց թող որ այս շատ քիչ կը պատահէ , երկրիս խորերուն մէջ մարդոց սոկրներու գտնուիլը չի հերքեր Սուրբ գրոց ժամանակագրութիւնը :

Ա. մէն գատարակեալ մարդ գիտէ թէ երկրիս երեսը մեծամեծ փոփոխութիւններ կատարուած են պատմակտն ժամանակի մէջ : Ա. յս փափոխութիւններէն ոմանք կատարուած են կամաց կամաց այն զօրութեանց գործելովը , որովք հին քաղաքաց , ինչպէս Հռովմայ եւ Երևանալեմի , հիմերը երկրիս այժմու երեսէն վար խոր թաղուած են : Ա. յապիսի փոփոխութեանց վրայ Մր. Լայէլի վկայութիւնը դի-

Թաղութեան արժանի է։ Այս ընագէտը կ'ըսէ. «Անդ-
զիա եւ Գաղիա երկրիս փտած փայտերէ բաղադ-
րեալ խաւերուն մէջ գտնուած բոլոր դրամներ,
կացիններ, զէնք եւ անօթք հին Հռոմայեցւոց ժա-
մանակի գործեր են։ Ասկէ յայտնի է թէ յիշեալ
խաւերուն մէջ գտնուած մարդկային անթիւ մնա-
ցորդք չեն հերքեր Սուրբ գրոց ժամանակադրու-
թիւնը»։

Երկրիս երեսին վրայ ուրիշ փոփոխութիւններ կա-
տարուած են յանկարծ, երկրիս ներքին զօրութեանց
հզօր ազգեցութեամբը։ Ամերիկա տպուած Շտեմա-
րան գիտելէաց (Encyclopedia Americana) անուն
գիրքը կ'ըսէ թէ այսպիսի փոփոխութիւններ կա-
տարուած են երկրիս ամէն կողմը։

1692ին Ճամայիդայի մայրաքաղաքը Բորդ-Ռոյալ
թաղուեցաւ ջուրին տակ։ 1775 ին Լիսալոնա քաղքին
մէկ մասը ծովին երեսէն 600 ոտք խոր ընկղմեցաւ։
1814ին Ամերիկայի մէջ իբր 500 մղոն տարածութիւն
ունեցող երկիր մը նախ բարձրացաւ եւ ապա նորէն
ինկաւ, եւ երկրին երեսը շատ տեղերէն ճեղքուե-
ցաւ, եւ տեղ տեղ ճեղքուածներն կէս մղոնէ աւելի
երկայն էին։ 1819ին Հնդկաստանի մէջ 2,000 քառա-
կուսի մղոն երկիր մը խոր իջնելով եղաւ լիճ, եւ անկէ
քանի մը մղոն հեռու ուրիշ երկիր մը բարձրացաւ։
1822 ին Չիլի կոչուած երկրին մէկ մասն, 100,000
քառակուսի մղոն տարածութիւն ունեցող երկիր մը
որ Անդեան լերանց եւ ովկիանու մէջտեղ է, 2 էն
մինչեւ 7 ոտք բարձրացաւ։

Որովհետեւ այսպէս սաստիկ զօրութիւններ կը
գործն երկրիս մէջ, եւ երբեմն յառաջ կը բերեն

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԿԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 199
այսպիսի յանկարծ փոփոխութիւններ, եւ որովհետեւ
երկրիս վրայ չկայ տեղ որ այսպիսի փոփոխութենէ
բոլորովին ազատ ըլլայ, զարմանք չէ որ երբեմն մար-
դուց սակրներ կը գտնուին երկրիս երեսին տակ շատ
խոր թաղուած։

Գիտնոց հաջիւնները շատ կը տարբերին իրարմէ սա
մասին թէ որչափ ժամանակ հարկաւոր էր երկրիս
երեսին վրայ կատարուած փոփոխութեանց համար։
Մը. Լայէլ կ'ըսէ. «Միսիսիբիրի գետին տելդան կազ-
մելու համար գոնէ 100,000 տարի հարկաւոր էր։»
Սակայն Միացեալ նահանգաց կառավարութեան
երկրաչափներուն միջոցաւ կատարուած նորագոյն
քննութեանց նայելով յիշեալ տելդային կազմութեան
համար 4,000 կամ 5,000 տարի միայն բաւական էր։
Մը. Լայէլ եւ այս երկրաչափ ամէնքն ալ գիտուն
մարդիկ են, բայց ինչ մեծ տարբերութիւն կայ ա-
նոնց հաշիւններուն մէջ։

Ատենով մարդու սոկր մը գտնուեցաւ Անդվիոյ
մէջ այնպիսի տեղ մը, որ ոմանք կարծեցին թէ այն
ոսկրը 10,000 կամ 15,000 տարուան ըլլալու էր։ Ցե-
տոյ նոյն տեղը գտնուեցաւ ծանօթ դրամմը, որմէ
յայտնի եղաւ թէ այն ոսկրը փոխանակ հազարաւոր
տարիներով կին ըլլալու, հազիւ քանի մը հարիւր
տարի միայն հին էր։

Նաեւ հողէ աման մը նեղոս գետին աւազին տակ
այնպէս խորունկ թաղուած գտնուեցաւ, որ ոմանք
կարծեցին թէ այն ամանն աւելի քան 6,000 կամ
8,000 տարի կին էր, բայց յետոյ յայտնապիս ցուց-
ուեցաւ որ ամանը Հռոմայեցւոց գործ էր։

Ամերիկայի Բրինսդոն գոլէճ կոչուած երեւելի վար-

ժարանին բնական գիտութեանց դասատուն Մը . Կիյոյ կ'ըսէ թէ բաւական յայտնի ապացոյց չկայ հաստատելու թէ մարդ կար երկրիս վրայ աւելի քան 7,000 կամ 8,000 տարի առաջ : Բնական գիտութեանց ուրիշ երեւելի դասատուներ միեւնոյն կարծիքն ունին : Լը Մոնտ անուն Գաղլիերէն գիտնական թերթին հեղինակը մօտերս ըստ թէ մարդկային ազգին շատ հին ըլլալուն վերաբերեալ ապացոյցները քննելով անոնց բոլորն ալ անբաւական գտաւ : Այս այսպէս ըլլալով, ինչպէս կրնայ ըստել ուրեմն թէ բնական գիտութիւնք կը հերքեն Սուրբ գրոց ժամանակագրութիւնը, մինչ բնական գիտութեանց երեւելի դասատուներն անդամ ասոր հակառակը կը պնդեն :

Է. Սուրբ Հերութեական աղջին ժամանակ կը է ի՞նչ ու ո՞ր լինե՞ :

Սուրբ գիրքը կը սորվեցնէ թէ բոլոր մարդիկ սերեցան միեւնոյն նախնիներէ, այսինքն Աղամէն եւ եւայէն : Բնական գիտութիւնք կը հերքեն այս վարդապետութիւնը :

Ամէն մարդ գիտէ թէ մեծ տարբերութիւն կայ այլեւայլ ցեղի մարդոց բնական երեւութիւն, իմացական կարողութիւններուն եւ առաքինութեանց մէջտեղ : Բայց միթէ ապացուցուած է թէ այս տարբերութիւններն այնպէս մեծ են որ անհնար է բոլոր մարդոց միեւնոյն նախնիներէ սերած ըլլալ : Այս խնդիրը կրնան լուծել այն գիտնական մարդիկ որ զիրենք մասնաւոր կերպով տուած են սորվելու մարդկային այլեւայլ ցեղերուն բնական, իմացական եւ բարոյական բնութիւնը : Ուստի մեր ընթերցո-

դաց պիտի ցուցունենք ամենէն նշանաւոր լնողիտաց ունանց կարծիքներն եւ համազումներն այս նիւթին վրայ: Բայց այս ընելին առաջ մեր ընթերցողներուն ուշադրութիւնը կը հրաւիրենք քանի մը բաներու, զորս իւրաքանչիւր ոք կրնայ անձամբ գիտել եւ նկատել :

Նախ. Տարբերութիւնները որ կան այլեւայլ ցեղերու մէջտեղ՝ առելի քիչ են քան անոնց նմանութիւններն իրարու հետ: Եթէ մէկ բանի մէջ իրարու նման չեն այլեւայլ ցեղեր, տասը, մինչեւ իսկ հարվար բանի մէջ իրարու կը նմանին : Բոլոր ցեղերը մարմնոյ կողմանէ ունին միեւնոյն կազմութիւնը: Ամէնքն ալ ունին միեւնոյն թուով ուկրներ, մկանունք եւ ջղեր եւ ուրիշ մարմնաւոր գործարաններ, Այլ եւ այլ ցեղերուն մարմնաւոր գործարանները կազմուած են միեւնոյն կերպով, ունին միեւնոյն յատկութիւնները եւ կը կատարեն միեւնոյն գործերը :

Ս. յլեւայլ ցեղերէն ամենուն ալ չնորհուած է իմացական բնութիւնն մը որ միեւնոյն էական յատկութիւններն ունի: Ս. լրդարեւ այլեւայլ ցեղերուն մտաւոր կարողութիւնները միեւնոյն չափով եւ աստիճանաւ զարգացեալ չեն, բայց բոլոր ցեղերն ալ նոյնչափ եւ նոյնակէս զարգանալու կարողութիւնն եւ յարմարութիւն ունին: Ամէնքն ալ ըմբռնելու, յիշելու, բաղդատելու, դատելու, երեւակայելու եւ իրենց միտքը յատնելու կարողութիւններ ունին: Բոլոր մարդոց միտքերը միեւնոյն օրինաց ներքեւ են, եւ նոյն պաշտօնները կը կատարեն միեւնոյն պայմանաց ներքեւ, եւ այսպէս կը ցուցնեն թէ միեւնոյն բնութիւնն ունին :

Նաեւ բոլոր մարդկիկ ունին բարոյական բնութիւն որով կը զանազանուին ուրիշ կենդանիներէ : Արդարեւ բարոյականի կողմանէ մեծ տարբերութիւն կայ այլեւայլ մարդկային ցեղերու մէջ, բայց թերեւս այս տարբերութիւնն աւելի մեծ չէ քան զայն որ երբեմն կը տեսնուի միեւնոյն ազգի մէջ այլեւայլ ժամանակ, կամ միեւնոյն ազգի եւ դարու անհատ մարդոց մէջ : Շատ ազգերու խիզճը լուսաւորեալ չէ, բայց ամէնքն ալ ունին խիզճ որ կրնայ լուսաւորուիլ : Շատերը բարոյականի վրայ մխալ դատողութիւններ կ'ընեն, բայց եւ այնպէս ամէնքն ալ իրենց գործերուն վրայ բարոյական դատողութիւններ կ'ընեն :

Երբերդ. Նմանութիւնները որ կան այլեւայլ մարդկային ցեղերու մէջտեղ՝ արմատական եւ հիմնական են, իսկ անոնց տարբերութիւնները թեթեւ եւ հարեւանցի են : Այլեւայլ մարդկային ցեղերը նման են իրարու մարմնոյ գրեթէ բոլոր գործարանաց ձեւին, կազմութեան եւ սպաշտոնին կողմանէ, բայց իրարմէ կը տարբերին մորթի գունոյն եւ մազերուն ձեւին եւ քիչ շատ նաեւ գլխոյ ձեւին կողմանէ : Իրարու կը նմանին իրենց իմոցական եւ բարոյական կարողութիւններուն կողմանէ, իսկ անոնց տարբերութիւնն այն կարողութեանց զարգացման չափուն կամ աստիճանին կողմանէ է միայն :

Երբերդ. Նմանութիւններն որ կան այլեւայլ ցեղերու մէջտեղ այնպէս էական են որ չեն կրնար դիպուածի կամ արտաքին պարագաներու արդիւնք ըլլալ . ընդհակառական, տարբերութիւններն այնպէս թեթեւ եւ հարեւանցի են որ, ամենէն հմուտ բնա-

ԱԻԵՏԱՐՄՆԱՅԻ ԱՐԺԱՆԱՀԱՆՈՒԹԵԱՆԲ ԴԼՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 203

գիտաց մեծ մասին գատողութեանը նայելով, կրնան յառաջ եկած ըլլալ երկայն միջոցի մէջ տարբեր կիմաներէ, ասլրելու եղանակներէ եւ սովորութիւններէ : Տարուինի եւ ուրիշ բնագիտաց քննութիւնները կը ցուցնեն թէ բնական պատճառներ ինչ զարմանալի փոփոխութիւններ կրնան գործել բուսոց եւ անասնոց, նաեւ մարդոց ձեւին եւ երեւութիւնի վրայ : Այս խնդրոյն վրայ հաս քանի մը նշանաւոր բնագիտաց վկայութիւնները մէջ բերենք :

Բնախօսութեան ամենչն անուանի դասախօսներէն ոմանք, ինչպէս Գարբէնդըր Անգղիոյ մէջ եւ Տրէյբը Ամերիկայի մէջ, կ'ըսեն թէ բոլոր մարդկային ցեղերուն միեւնոյն նախնիներէ սերած ըլլալը հնարաւոր է, եւ թէ անոնց այժմու բոլոր տարբերութիւնները կրնան յառաջ եկած ըլլալ տակաւ առ տակաւ, հարիւրաւոր դարբերու միջոցին կիմայի ազգեցութենէ եւ ուրիշ բնական պատճառներէ :

Հմազոլտ կ'ըսէ թէ «Մարդկային այլեւայլ ցեղերը բոլորն ալ միեւնոյն նախնական սերունդէ են :»

Գերմանացի բնագէտը, Միլլըր, միեւնոյն բանը կը հաստատէ :

Ուրիշ անուանի բնագէտ մը, Քիւպիէ, կ'ըսէ . «Բոլոր մարդկային ցեղերը կը թուին յառաջ եկած ըլլալ մէկ աղերեքէ :» Ուրիշ երեւելի բնագէտ մը, Բրիչարտ, կ'ըսէ . «Երբ կը քննենք ինչ որ կարող եղած ենք սորվիլ մարդկային այլեւայլ ցեղերու նկատմամբ, իրաւունք ունինք հետեւցնելու թէ բոլոր ազգերը միեւնոյն սերունդէ են :»

Կեզուաբանութեան ամենչն երեւելի ուսուցիչը, Մաքս Միլլըր, կ'ըսէ թէ բանասիրութիւնը կամ

Եղուաց գիտութիւնը կը ցուցնէ թէ Ասիոյ եւ Եւրոպայի լեզուները միեւնոյն սկզբէ են :

Պոնտան կ'ըսէ թէ Եղիպատական լեզուն կը ցուցնէ թէ Եգիպտացիք Ասիոյ մեծամեծ ցեղերուն հետ միեւնոյն ծագումն ունին, եւ թէ Ամերիկայի բնիկ ցեղերուն լեզուն կը ցուցնէ թէ այն բնիկ ցեղերն Ասիական սերունդէ են :

Հիւ Միլը կ'ըսէ. «Պատութիւնը եւ աւանդութիւնը կը ցուցնեն թէ կեդրոնական տեղն ուր մարդկային ազգն երեւեցաւ ի սկզբան՝ չի կընար հեռու եղած ըլլալ կովկասեան լեռներէն :»

Այս համառօտ գիրքին մէջ տեղ չունինք մէջ բերելու այս կարեւոր նիւթին վերաբերեալ բոլոր ապացոյցները, բայց կը կարծենք թէ մինչեւ ցարդքերուած ապացոյցները բաւական են մեր լնդերցողները համոզելու թէ բնական գիտութիւնք չեն հերքեր ինչ որ Աստուածաշունչը կը սորվեցնէ, 1. Աշխարհիս այժմու կարգին եւ կազմուածին վրայ, 2. Սկզբնական նիւթին վրայ որմէ երկինք եւ երկիր կազմուեցաւ, 3. Եղանակին վրայ որով Աստուածատեղեց երկինք եւ երկիր, սունկերն եւ շնչաւորներն սկզբնական նիւթէն, 4. Ժամանակին վրայ յորում Աստուած ստեղծեց սկզբնական նիւթը որմէ յետոյ երկիրս պատրաստուեցաւ բնակութիւն ըլլալու մարդկային ազգին, 5. Ժամանակին վրայ յորում, եւ կարգին վրայ որով, բոյսք, անասունք եւ մարդստեղծուեցան, 6. Մարդկային ազգին հնութեանը վրայ, եւ 7. Բոլոր մարդկային ցեղերուն միեւնոյն նախանիներէ սերելուն վրայ :

Արդ, եթէ բնական գիտութիւնք չեն հերքեր

Աստուածալունչին այս վարդապետութիւնները, հասկա անոր ո՞ր վարդապետութիւնները կը հերքեն: Եւ ոչ մին:

Այս գլուխը վերջացնելէ առաջ համառօտիւ յիշենք նախընթաց գլուխներուն մէջ յառաջ բերուած ապացոյցները, որոնք երբեմն կը կոչուին արդագին ապացոյցը Քրիստոնէութեան, եւ ապա սկսինք մէջ բերել ուրիշ տեսակ մը ապացոյցներ որ երբեմն կը կոչուին նէրին ապացոյցը Քրիստոնէութեան:

Նախընթաց հլուխներուն բովանդակութեան

Նախ ցուցուցինք թէ այս խնդիրն այնպիսի պատմական կարեւորութիւն ունի, որ խելացի մարդ մը չի կրնար արհամարհել զայն, եւ թէ խնդրոյն ուղիղ լուծումն այն աստիճան կարեւորութիւն ունի նաեւ խրացնչիւր մարդու անձին, որ ոչ ոք կրնայ անվտանգ զանց ընել զայն: Դարձեալ ցուցուեցաւ թէ այս խնդիրը լուծուելու է ոչ լատ մեր համոյից կամ նախապաշտմանց այլ սպացոյցներով, եւ թէ այս ապացոյցները քննուելու են անաչառ, անկեղծ եւ բարեպաշտ ողւով:

Յետոյ ցուցուցինք թէ ոչ ոք կարող է հաստատել թէ անկարելի էր Աստուածոյ մասնաւոր յայտնութիւն մը տալ մարդոց, կամ անկարելի էր մարդոցոց ընդունել այսպիսի յայտնութիւն մը Աստուած մէ. նաեւ ցուցուցինք թէ անհաւատալի չէ, եւ ոչ անկարելի, թէ Աստուած տուաւ այնպիսի յայտնութիւն մը մարդոց: Յետոյ մէջ բերուեցան համոզիչ պատճառներ թէ աշխարհք Քրիստոսի ժամանակ յետին կարօտութիւն ունիք տաստածային յայտնութեան

206 ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԻԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
մը, նաեւ թէ աշխարհք ժմ. դարուն մէջ ոչինչ նը-
ւազ կարօսութիւն ունի այսպիսի յայտնութեան:

Այսպէս սկամրաստուեցանք անկողմնաբար քննե-
լու սա խնդիրը թէ արդեօք այսպիսի յայտնութիւն
մը արդարեւ արուած՞է, այսինքն թէ Քրիստոսի
Աւետարանն Աստուծմէ՞ է թէ ոչ: Աստ մէջ բեր-
ուեցան սկամրական ասլացոյցներ Հրեայ, Հռո-
մայեցի եւ Քրիստոնեայ հեղինակներէ թէ Քրիս-
տոսի պէս անձ մը արդարեւ կ'ասպէք Պաղես-
տինի մէջ իբր 18 դար առաջ, եւ տեսնուեցաւ
թէ այս առաջոցյցներն այնպէս համոզիչ են որ ան-
հաւատք անգամ կ'ընդունին զանոնք: Յիշեցինք
նաեւ թէ Քրիստոսի գերազանց յատկութիւններուն
եւ հրաշալի գործքերուն շատ եւ այլ եւ այլ ասլա-
ցոյցներ կան, որոնցմէ շատերն Աւետարան կոչուած
սկամրական չորս գրոց մէջ պահուած են, եւ տե-
սանք որ, եթէ այն գիրքերն արդարեւ արժանա-
հաւատ են, անոնց վկայութիւնը համոզիչ եւ բա-
ւական համարուելու է: Ուստի սկսանք քննել թէ
արդեօք Աւետարաններն արդարեւ արժանահաւատ
են, եւ համուօտիւ մէջ բերինք ասլացոյցներ հաս-
տատելու համար թէ այն գիրքերը ստուգիւ դըր-
ուեցան առաջին դարուն մէջ, եւ են հարազատ
գրութիւնք Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ
Յովհաննու: Յիշեալ ասլացոյցները կը բղին նոյն խոկ
Աւետարաններուն լեզուին եւ պարունակութիւննն,
նաեւ հին ցուցակներէն, հին թարգմանութիւննե-
րէն, հին ձեռագիրներէն եւ հին մատենագրաց մէջ
յիշուած վկայութիւններէն: Յետոյ պատմուկան ա-
սլացոյցներով հաստատեցինք թէ մեր այժմու Աւե-

ԱԽԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԻԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՅՆԵՐ ԿԱ՞Ն
տարանները չորս աւետարանիշներէն գրուածներն
են, եւ թէ ըստ նորագոյն քննութեանց այն գիր-
քերն ամեննեւին փոխուած չեն անցեալ 18 դարուց
մէջ:

Յուցնելու համար թէ աւետարանիչք արժանահա-
ւած վկաններ են այն գէտքերուն զորս կը պատմեն
Աւետարաններուն մէջ, հաստատեցինք նախ թէ ա-
նոնք կարող էին ճգիւ դիտելու եւ հաւատարմու-
թեամբ պատմելու ինչ որ տեսած եւ լսած էին. եւ
երկրորդ, թէ անոնք նաեւ անկեղծ եւ ճշմար-
տախօս էին, եւ պատրաստ ճշմարտութեամբ գրե-
լու ինչ որ տեսած եւ լսած էին: Անոնց անկեղծու-
թիւնը յայտնի է խոնարհութենէն որով կը խօսին
իրենց վրայ, անաչառութենէն որով կը յանդիմանեն
ժողովրդեան մեղքերը, նաեւ անոնց անկեղծութիւ-
նը յայտնի է անոնց բարոյական վարդապետու-
թենէն, եւ ամիշ որ անոնք չին կրնար յօւսալ թէ
Աւետարաններուն համար պատիւ, հարատութիւն
եւ հանդիստ պիտի ստանային, այլ ընդհակառակն,
դիտէին թէ նեղութիւն, հալածանք եւ մահ անդամ
պիտի կրէին: Ցուցուցինք նաեւ թէ աւետարանիչք
այնպիսի աեղեր եւ այնպիսի վիճակի մէջ էին որ
չին կրնար խարուիլ այն բաներուն վրայ զորս
գրեցին Աւետարաններուն մէջ :

Վերջապէս յայտնի եղաւ որ Աւետարանաց աստ-
ուածուատ ըլլալուն ասլացոյցներն այնպէս զանա-
զան եւ շատ են որ պարտինք ընդունել զանոնք իր-
բեւ համոզիչ եւ կամ հերքել զանոնք աւելի զօրեղ
եւ համոզիչ փաստերով: Ուստի սկսանք քննել թէ
արդեօք Աւետարանաց արժանահաւատութեամբ

208 ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն
ՊԵՄ ապացոյցներ կա՞ն: Եթէ այնպիսի ապացոյցներ
կան, անոնք կամ նոյն խոկ Սւետարաններէն կամ
պատմութենէ եւ կամ դիտութենէ յառաջ գա-
լու են :

Ասոր վրայ քննեցինք նախ թէ կայի՞ն արդեօք
Սւետարաններուն մէջ անոնց արժանահաւատութիւ-
նը հերքելու բաւական հակասութիւններ, եւ հա-
մազուեցանք որ այնպիսի հակասութիւններ չեն գըտ-
նուիր Սւետարաններուն մէջ: Յետոյ քննեցինք թէ
արդեօք պատմութիւնը կը հերքէ՞ Հին եւ Նոր կտա-
կարաններուն մէջ ըստած բաները, եւ երեւելի պատ-
մազրաց վկայութիւններէն տեսանք որ Սուրբ գրոց
պատմական արժանահաւատութիւնն արդէն հաս-
տատուած է: Յետոյ քննեցինք թէ արդեօք դիտու-
թիւնը կը հերքե՞ն Սստուածաշունչին արժանահաւա-
տութիւնը, այսինքն թէ Սստուածաշունչին մէջ կա՞ն
բաներ որ հակառակ են մեզի ծանօթ բնական երե-
սոյթներուն եւ ապացոյցնեալ բնական օրինաց :
Դիտնոց նորագոյն հետազօտութիւններուն հետ
բազգատեցինք Սստուածաշունչին այն խօսքերը որ
դիտնական բաներու կը վերաբերին, եւ գտանք թէ
դիտութիւնը արդարեւ հերքած են Սստուածաշուն-
չին խօսքերուն արտած քանի մը սխալ մեկնու-
թիւնները, եւ թէ Սուրբ գրոց մէջ կան բաներ որ
հակառակ են արդի դիտուններէն ամանց կարծիք-
ներուն, բայց այս կարծիքները բաւական փաստերով
հաստատուած եւ դիտուններէն առ հասարակ իբ-
րեւ ճշմարիտ ընդունուած չեն, այլ ընդհակառակն,
տեսանք որ, նոյն խոկ դիտնոց շատերուն վկայու-
թեանը նայելով, Սստուածաշունչին ճշմարիտ մեկ-

ԱԻԵՏԱՐԱՆԱՅ ԱՐԺԱՆԱՀԱԱՏՈՒԹԵԱՆԸ ԴԵՄ ԱՊԱՅՈՅՑՆԵՐ ԿԱ՞Ն 209
նութիւններէն եւ ոչ մին երբէք հերքուած է զի-
տութեանց ապացոյցնեալ որ եւ իցէ մէկ վարդա-
պետութենէն :

Ս.յս այսպէս ըլլալով, պարտինք իբրեւ ճշմարիտ
ընդունել Սւետարաններուն արժանահաւատութիւ-
նը հաստատող զանազան եւ բազմաթիւ փաստերը :

Բայց կան նաև ուրիշ տեսակ ապացոյցներ որ,
շատերուն կարծեացը նայելով աւելի համոզիչ են,
եւ այս ապացոյցներն են նոյն խոկ Սւետարաննե-
րէն ծագած ապացոյցները: Ս.յս ապացոյցներէն ո-
մանք այսուհետեւ մէջ սիտի բերենք համառօտիւ:

ԳԼՈՒԽ ԺԳ.

ՀԻՆ ԿԱՏԱՐԱՎԱԽՆ ՄԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԸ ԲՈԼՈՐ

ՄԱՐԳԱՐԵՌԻԹԻԽՆՍԵՐԸ ՅԻՍՈՒԽ ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԱՅ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՆ

Դիտողութեան արժանի է սա կէտը թէ Հին կտակարանին շատ խօսքերը շարունակ ժողովրդեան ուշագրութիւնը կը դարձնէին դէպ ապադայ Փրկիչ մը։ Հրէից ոչ միայն մարգարէութիւններն այլև Հրէական եկեղեցւոյ ծէսերն եւ արարողութիւնները կը նայէին Մեսիայի մը։ Արդարեւ այս մարգարէութիւնները չըսուեցան այն պարզութեամբ որով պատմութիւնը կը նկարագրէ անցեալ դէպեր։ ոչ ալ այնպէս որոշ էին որ անոնց նշանակութիւնը, մարգարէութեանց կատարուելն առաջ, ճշդիւ հասկցուէր ամէն պարագայիւք. բայց մարգարէութիւններն երթալով աւելի յատակ եւ որոշ եղան, եւ վերջապէս երբ կատարուեցան, անոնց նշանակութիւնը բոլորովն յայտնի եղաւ։

Յայտնի է որ Մեսիայի վերաբերեալ մարգարէութիւնք ըստուեցան գարերով յառաջ քան Քրիստոսի աշխարհնք գալը։ Զիթիստոս չընդունող Հրեայք անդամ կը հաստատեն զայս։ Հրէից վկայութեանը նայելով այս մարգարէութեանց վերջինը գրուեցաւ Յիշելով այս մարգարէութեանց վերջինը գրուեցաւ Յիշելով այս մարգարէութեան գար առաջ։ Նաեւ դիտուսի ծնանելքն քանի մը գար առաջ։

յուած է որ Հին կտակարանին բոլոր գիրքերը Քրիստոսի ծնունդէն աւելի քան 200 տարի առաջ Յունարէն թարգմանուեցան։

Արդ, քննենք համառոտիւ այն մարգարէութիւններէն ոմանք որ Քրիստոսի ծնանելքն առաջ ըստուցան, եւ տեսնենք թէ ինչպէս ճշդիւ կատարուեցան Քրիստոսի վրայ։

1. Ապագայ Մեսիայի վերաբերեալ մարգարէութիւնք շատ են. Հարիւրը կ'անցնի անոնց թիւը, եւ Հին կտակարանին գրեթէ ամէն մասին մէջ կան։ Մովսիսի հինգ գիրքերուն մէջ կը գտնուին մարգարէութիւնները կնոջ սերունդին վերաբերեալ որով երկրիս բոլոր պահամու սերունդին վերաբերեալ որով երկրիս բոլոր աղջերը պիտի օրհնուէին (Ծննդ. Գ. 15), նաեւ Աբրահամու սերունդին վերաբերեալ որով երկրիս բոլոր աղջերը պիտի օրհնուէին (Ծննդ. ԻԲ. 18)։ Մովսէս որ իսրայելի ժողովուրդն աղասեց Եղիսաբոսի ծառայութենէն՝ իրեն նման մարգարէի մը վրայ կը խօսի զոր Աստուած պիտի յարուցանէր (Բ. Օր. ԺԲ. 18)։ Դաւիթի իր Սաղմաններուն մէջ ինքվինք կը ցուցնէ իրրեւ տիալ եւ օրինակ անոր որոյ թագաւորութիւնը պիտի տարածուէր ծագաց ի ծագս աշխարհի (Սաղմ. Բ. եւ ԽԵ.): Սողոմոն յատաջնմէ կը պատմէ անոր փառքը (Սաղմ. ՀԲ)։ Մարգարէք Յովսէէ, Յովլէ, Ամովս, Եսայի, Երեմիա, Դանիէլ, Մաղաքիա, բոլորն ալ մարգարէացան Մեսիայի վրայ։ Անանցմէ եւ ոչ մին լի եւ կատարեալ տեղեկութիւն կուտայ պարագայ Մեսիային վրայ, բայց իւրաքանչիւրը կը ցուցնէ այն բաները միայն որ յարմար էին իրենց ժամանակի մարգոց պարագաներուն եւ կարօտութեանցը։ Այս մարգարէութիւնք ըստուեցան շատ

դարեր առաջ, եւ իրարմէ շատ հեռու ապրող մարգարէներու միջոցաւ, եւ այս մարգարէութեանց մէջ յիշուած են ապագայ Փրկչին այլեւայլ տարեր յատկութիւնները եւ պաշտօնները, եւ բոլոր այս մարգարէութիւնք արդեամբ կատարուեցան Քրիստոսի վրայ :

2. Այս մարգարէութիւնք շատ մանր պարագաներ կը յիշեն: Ի սկզբան ընդհանուր էին, եւ մինչեւ աստիճան մը մթին, բայց յետոյ սկսան մանրապատում եւ յսամակ ըլլալ: Հարկ չէ մեզ յիշել այս մարգարէութիւնները կարգաւ ծննդոց գիրքէն մինչեւ Մաղաքիա, բայց կը բաւէ անոնցմէ մէկ քանին յիշել ցուցնելու համար թէ ինչ զարմանալի ճշութեամբ կանխաւ պատմուեցաւ Մեսիայի կեանքը, այսինքն թէ երբ եւ ուր պիտի գար Մեսիան, եւ ի՞նչ պիտի ըլլային անոր ծննդեան պարագաները, ի՞նչ գործքեր պիտի կատարէր, ի՞նչ կերպով պիտի ընդունուէր Հրէից ազգէն, ի՞նչ մահուամբ պիտի մեռնէր, եւ ի՞նչպէս պիտի ըլլար անոր ապագայ թագաւորութիւնը :

Մեսիայի գալստեան ժամանակը հշտէւ ըստած է: Բայտ ծննդ. կթ. 40 համարին, թէեւ իսրայելի միւս ցեղերը ցրուէին, Յուդայի ցեղը պիտի մնար եւ իր առանձին ցեղային իշխանութիւնը պիտի վարէր մինչեւ ի գալուստն Մեսիայի, եւ արդարեւ սցս ցեղն իր ցեղային ամբողջութիւնը պահեց մինչեւ ի գոլուստն Քրիստոսի :

Բայտ Անդեայ (Անդ. Բ. 3, 7, 9) Մեսիա պիտի գար մինչդեռ երկրորդ տաճարը կանդուն էր: Հրեայք այսպէս կը հասկնային յիշեալ մարգարէութիւնը, եւ

համոզուած էին թէ տաճարը պիտի չկործանէր մինչեւ Մեսիայի գալուստը, եւ անոնց այս համոզուած այնպէս զօրաւոր էր որ չուզեցին որեւէիցէ պայմաններով յանձնել երուսալէմ ծիտոսի, որ յամի ծեառն 70—71 պաշարեց յիշեալ քաղաքը :

Դանիէլի մէջ (Թ. 20—27) մարգարէութիւն մը կայ նկատմամբ ճիշդ ժամանակին թէ երբ պիտի երեւէր Մեսիան եւ երբ պիտի կտրուէր: Թող ընթերցողք մտադրութեամբ կարգան՝ այս մարգարէութիւնը : Բայտ այս մարգարէութեան, Քրիստոսի գալստեան ժամանակն էր 70 եօթնեակ, այսինքն 490 տարի, որ երեք մաս կը բաժնուի: Առաջին մասն է 7 եօթնեակ, այսինքն 49 տարի, եւ այս միջոցին երկրորդ տաճարը պիտի չինուէր: Երկրորդ մասն է 62 եօթնեակ, այսինքն առաջին մասին եաքը 454 տարի, եւ այս միջոցին Մեսիան պիտի երեւէր: Երրորդ մասն է մէկ եօթնեակ, այսինքն 7 տարի, որոյ կիսուն պիտի կտրուէր Մեսիան: 70 եօթնեաց կամ 490 տարեաց ժամանակը պիտի սկսէր «Երուսալէմ նորէն շնչելու հրամանը ելլէլն»: Այսպիսի հրաման մը երբ ելաւ: Կիւրս հրաման տուաւ գաճարը շինելու, բայց Երուսալէմ շնչելու յատուկ հրամանը տրուեցաւ Արտաշեսէն, անոր թագաւորութեանը 20երորդ տարին: Այս հրամանին մանր սլարագաները կը յիշուին նէեմեայ երկրորդ գլուխն մէջ: Արդի սլարմագէաք մեծ ճշգութեամբ եւ զարմանալի համաձայնութեամբ կ'որչեն ժամանակը յորում տրուեցաւ այս հրամանը: Եան, Հէնիսդէնոտէրկ, Հէյլզ, Գալիէդ եւ Բէլը անուն երեւելի հնագէտներուն հաշիներուն մէջ չկայ տարբերութիւն մ'աւելի քսն տասն տարւոյ այն

Ժամանակին վրայ յորում տրուեցաւ Երուսաղէմնորէն շինելու հրամանը : Բատ Եանի այն հրամանը տրուեցաւ 444 տարի նախ քան զ՞րիստոս . ըստ Հէնիսդէնապէրի 454 տարի նախ քան զ՞րիստոս . ըստ Հէյլզի 444 տարի նախ քան զ՞րիստոս . ըստ Գալմէդի 449 տարի նախ քան զ՞րիստոս , եւ ըստ Հշըրի 454 տարի նախ քան զ՞րիստոս : Արդ, եթէ այս թուականները համենք 69 մարգարէտական եօթնեակներով ցուցուած 483 տարեաց թիւէն, անտանն Մեսիայի երեւման տարին կ'ըլլայ ըստ Եանի եւ Հէյլզի Քրիստոնէական թուականին 59երորդ տարին, ըստ Գալմէդի՝ 54երորդ տարին, եւ ըստ Հէնկսդէնապէրի եւ Հշըրի՝ 29երորդ տարին, եւ Աւետարաններէն դիտենք որ Քրիստոս իր ծննդենէն իրը 50 տարի յետոյ իրբեւ Մեսիա արգարեւ յայտնեց զինք հրապարակաւ աշխարհի : Շատ դժուարին է նոյն խակ դիտնոց ճշդիւ որոշել հին դէպքի մը բուն տարին, ինչպէս է Երուսաղեմայ շինութեան հրաման տրուելուն դէպքը , բայց սուսպի է որ քանի մը երեւելի հնագիտաց նորագոյն հետազօտութեանց նայելով Քրիստոս զինք հրապարակաւ յայտնեց աշխարհի իրբեւ Մեսիա բուն խակ այն տարին որ յիշուած է Քրիստոսէ 600 տարի առաջ դրուած Դանիէլեան մարգարէութեան մէջ , եւ ուրիշ հնագիտաց հաշիներն, ինչպէս տեսանք, անկէ երեք կամ չորս տարի միայն կը տարբերին նոյն խակ մարգարէութեան մէջ կանխաւ ըստած է նաև թէ, ժամանակին առաջին երկու մասերէն, այսինքն 7 եւ 62 եօթնեակներէն, ետքը Մեսիան սիտի կտրուէր վերջին մասին, այսինքն վերջին մարգարէական եօթնեկին մէջ-

տեղը . Այս ժամանակը կը պատասխանէ Ճիշդ Քրիստոսի կենաց այն տարիներուն, որոնց մէջ Քրիստոս յայտնելով զինք աշխարհի իրբեւ Մեսիա, շարունակեց իր պաշտօնն երեք կամ չորս տարի եւ կտրուեցաւ, եւ մատուցանելով զինք պատարագ աշխարհի մեղաց համար , դադրեցուց ուրիշ տմէն պատարագ եւ ողձակէզ, ինչպէս որ կանխաւ ըստած էր :

Այս մեկնութիւնը կը հաստատուի իրբեւ ճշմարիտ սա բանով որ նոյն խակ Հրեայք այս կերպով կը մեկնէին յիշեալ մարգարէութիւնը, եւ կը սպասէին Մեսիայի երեւման Ճիշդ այն տարեն որ Քրիստոս երեւցաւ: Ոչ Հրեայք միայն այլ եւ ուրիշ ազգեր ունէին այս ակնկտղութիւնը: Այն դարուն Հռոմեացին մատենագիրներէն, ինչպէս Տակիտոսէ եւ Սուետոնիոնէ, կը սորվինք որ այն ժամանակներն արտաքրոյ կարգի անձի մը երեւնալուն առ հասարակ կը սպասուէր:

Այսպէս յայտնի է թէ Յիսուս Քրիստոս երեւցաւ երկրի վրայ Ճիշդ այն ժամանակի որ Մեսիան պիտի երեւէր ըստ մարգարէից:

Մարգարէութեանց մէջ կանխաւ ըստած էր թէ Մեսիա պիտի ունենար կարապետ մը որ համերայ պիտի պատրաստէր անոր համար : Տես Եսոյ. Խ, 5, Մալ. Գ. 1, Դ. 5: Ընթերցողք այս մարգարէութիւնները թող բազդատեն Մատթէի Գ. գլուխյն հետ, եւ պիտի տեսնեն թէ ինչպէս կատարուեցան անոնք Յալշաննու Մկըրտչին վրայ, որ իր վարուքը եւ ոգւով շատ նըման էր եղիս մարգարէին : Յովհաննէս Մկըրտիչ քարոզեց անապատին մէջ, եւ իր քարոզութեամբը պատրաստեց ժողովուրդը Քրիստոսի գալատեանը:

Մարդարէութեանց մէջ կանխաւ ըսուած էր նաեւ թէ Մեսիան պիտի ծնանէր Յուղայի Բէթլէհէմ գիւղը, եւ արդարեւ Յիսուս յիշեալ գիւղը ծնաւ: Բաղդատէ Միք. Ե. 2 եւ Մատթ. Բ. 4:

Կանխաւ ըսուած էր նաեւ Մեսիայի ծննդեան կից զարմանալի դէպքերն որ նոյնպէս կատարուեցան Յիսուս Քրիստոսի ծննդեան ատենը: Բաղդատէ Ես. է. 14 եւ Մատթ. Ա. 18—23 համարները:

Մարդարէութեանց մէջ կանխաւ ըսուած էր նաեւ թէ Մեսիան պիտի ծագէր Աբրահամու, Խառհակոյ, Յակոբոյ, Յուղայի եւ Դաւթի սերունդէն, եւ Յիսուս արդարեւ ըստ մարմնոյ ծագեցաւ յիշեալ նահապետաց սերունդէն:

Մեսիայի կատարելու պաշտօնն ալ ըսուած էր մարդարէութեանց մէջ:

Հսուած էր թէ Մեսիան պիտի ըլլար ճարժարէ կամ առաջիւ Տես Բ. 0ր. Ժ. 13, Ես. Ժ. 1—4: Այս մարդարէութիւնները ճշդիւ կատարուեցան յանձին Քրիստոսի, որ կը խօսէր այնպէս ինչպէս մարդ երրէք խօսած չէր (Յով. է. 46), որ կը սորվեցնէր իբրեւ իշխանութիւն ունեցող (Մատթ. է. 29), որ խօսիւ յանդիմանեց գալրաց եւ փարիսեցաց կեղծաւորութիւնը եւ ամբարշտութիւնը (Մատթ. ԻՊ), եւ որ կ'ըսէր քաղցր եւ միմիթարական խօսքեր տառապեալ (Մատթ. Ժ. Ա. 28, Ժ. Բ. 6):

Մարդարէութեանց մէջ կանխաւ ըսուած էր նաեւ թէ Մեսիան պիտի ըլլար +ահանայ (Մաղմ. Ճ. 4): Յիսուս Քրիստոս զարմանալի կերպով կատարեց այս մարդարէութիւնը, երբ զինք մատոյց կատարեալ պատարագ մեր մեղաց համար:

Կանխաւ ըսուած էր նաեւ թէ Մեսիան պիտի ըլլար Շահապար, թէ անոր թագաւորաւթիւնը պիտի տարածուէր հեթանոսաց վրայ, եւ թէ այս թագաւորութիւնը պիտի ըլլար խաղաղութեան թագաւորութիւն: Տես Սաղմ. Բ. 6, Ճ. 2, Ես. Թ. 6, 7, Խթ. 6, Կ. 5, 5:

Ի՞նչ զարմանալի կերպով կատարուեցան այս մարդարէութիւնները Քրիստոնէական կրօնքին ութեւ տասն դարուց մէջ լնդհանուր տարածուելով հեթանոսաց մէջ մինչեւ խակ երկրիս ծայրերը: Նաեւ առաքելոց օրէն ի վեր չեղաւ ժամանակ յորում այս մարդարէութեանց կատարումն այնպէս արագ եղաւ որչափ ներկայ դարուս մէջ, քանզի Քրիստոսի Աւետարանը հիմու թարգմանուած է գրեթէ երկրիս բոլոր լեզուններուն, ովկիսանոսի կը լիները Քրիստեան համար դարձած են Քրիստոսի, եւ Զինու, Ճարտանի եւ Հնդկաստանի մէջ բազմութիւնք սկսած են Տէր ճանչնալ գՔրիստոս:

Մարդարէութեանց մէջ կանխաւ ըսուած էր թէ Մեսիան պիտի բանար կայրերուն աչքերը եւ խուլերուն ականջները, թէ կաղերուն քալել պիտի տար եւ համբերուն խօսիլ (Ես. Լե. 5, 6): Արդարեւ այսպիսի հրաշքներ գործեց Յիսուս:

Մարդարէութեանց մէջ կանխաւ ըսուած էր թէ Մեսիան պիտի մերժուէր Հրեաններէն, չարագործներուն կարգը պիտի դասուէր, պիտի հայհայուէր եւ վերջապէս պիտի սպաննուէր: Տես Ես. ԾՊ. Եւ Դան. Թ. 26: Մեր լնթերցովք դիտեն թէ այս մարդարէութիւնները ճշդիւ կատարուեցան Յիսուս Քրիստոսի վրայ: Կ'ըսուի թէ ևորո՞ Բոչստէր,

Սնդդիացի անուանի անհաւաաը , զարմացաւ , երբ ուշագրութեամբ կարգաց Եսայեայ ԾԳ . գլուխը . Հսաւ թէ , թէպէտ այս գիրքը Քրիստոսի ծննդենէն 700 տարի առաջ գրուած է , անոր չարչարանքն ու մահն այնպէս ճշգիւ կը պատմէ ինչպէս Մատթէոս աւետարանիչ :

Մեսիայի վերաբերեալ մարդարէութիւններէն ու մանք այնպէս հակասական կը թուին , որ կրնայ մարդ ըսել թէ անհնար էր որ անոնք միեւնոյն անձին վրայ կատարուէին , բայց եւ այնպէս անոնց բոլորն ալ կատարուեցան Քրիստոսի վրայ :

Կանխաւ ըսուած էր թէ Մեսիան աշխարհակալ մը պիտի ըլլար , պիտի նստէր Դաւթի աթոռը եւ պիտի կառավարէր բոլոր ազգերը . բայց ըսուած էր նաև թէ պիտի չարչարուէր , անարդուէր եւ մերժուէր մարդոցմէ :

Մեսիայի վրայ ըսուած էր կանխաւ թէ անոր թագաւորութիւնը սահման պիտի չունենար , բայց ըսուած էր նաև թէ Մեսիան պիտի կարուէր : Բաղդատէ Ես . թ . 7 եւ ԾԳ . գլուխը , նաև Դան . ի . 13, 14 համարները Դան . թ . 26 համարին հետօն Մեսիան ինչպէս կրնար թագաւորել փառօք , միանդամայն ըլլալ անարգեալ եւ մերժեալ ի մարդկանէ : Ի՞նչպէս կրնար սպաննուիլ , միանդամայն յաւիտեան թագաւորել :

Կանխաւ ըսուած էր թէ Մեսիան պիտի երեւէր իրեւ աղայ կուսածին , բայց եւ այնպէս կոչուած է « Սքանչելի , Խորհրդակից , Հզօր Ս.սառւած , Յաւիտենականութեան Հայր , Խաղաղութեան Իշխան : » Բաղդատէ Ես . ի . 14 , Ես . թ . 6 համարին հետօն :

Այս մարդարէութեանց կատարուելէն առաջ անհնարին կը թուէր անոնց կատարումը մի եւ նոյն անձին վրայ , բայց հիմա յայտնի է թէ բոլորն ալ կատարուեցան Քրիստոսի վրայ :

Ուրեմն ինչպէս կարելի է մեկնել Հին կտակարանին մարդարէութեանց եւ Քրիստոսի կենաց սկատմութեան մէջուել գարմանալի համաձայնութիւնը :

Կրնայ ըսուիլ թէ այս համաձայնութիւնը զիալուածական է : Այսպէս կրնար ըլլալ , եթէ Հին կտակարանին մէջ միայն քանի մը ընդհանուր մարդարէութիւններ ըլլային . բայց այնպէս չի կրնար ըլլալ , քանզի այն գրոց մէջ աւելի քան հարիւր մարդարէութիւններ կան Մեսիայի վերաբերեալ , յուրաց սահման ընդհանուր են , բայց այլք մասնաւոր են : Մասնաւոր մարդարէութեանց մէջ կը յիշուին Քրիստոսի ծննդեան տեղը , ժամանակը եւ պարագաները , անոր կենացը եւ մահուան բոլոր հանդամանքը : Շատ դիւրահաւան ըլլալու է մարդ հաւատալու համար թէ բոլոր այս կանխասացութեանց կատարուիլը Քրիստոսի վրայ գիտուածական էր : Այսպիսի բանի մը հաւատալ բոլորսին անտեղի է :

Կրնայ ըսուիլ թէ Քրիստոս եւ անոր աշակերտներն այս մարդարէութիւնները գիտնալով , այն մարդարէութեանց գուշակութիւնները գիտմակը կատարեցին : Ասոր կը պատասխանենք որ եթէ Քրիստոս ըսկ մարդ էր , ոչ ինքն եւ ոչ աշակերտները կարող էին որոշել անոր ծննդեան ժամանակն ու տեղը , ոչ ալ կատարել այն գուշակութիւններն որ կը վերաբերին Մեսիային Հրէից ազգէն մերժըւելուն եւ խաչուելուն եւ անոր թագաւորութեան

ապագայ փառացը : Այս խօսքն ալ անտեղի է : Աշխարհը եկող բոլոր մարդոց մէջ չեղաւ մէկը ուրո՞ն վրայ այս մարդարէութեանց տասներորդ մասը կատարուած ըլլայ : Քրիստոս է միայն անձը որոյ վրայ կատարուեցան բոլոր այն մարդարէութիւնք լիովին : Այս ճշմարիտ է ոչ միայն Հին կտակարանին դրաւոր մարդարէութեանց, այլեւ ծէսերուն, նուէրներուն եւ զոհերուն նկատմամբ : Անոնց բալորին ալ իմաստը, մեկնութիւնը եւ հսգեւոր նշանակութիւնը յայտնի եղան Քրիստոսի վրայ : Ռւատի եւ առանց հակառակութեան կը հետեւի թէ Քրիստոս էր արդարեւ Մեսիան որ այնչափ դարեր խոսացուած էր Հրէից աղջին, եւ թէ նա է արդարեւ Խաղաղութեան իշխանը որ փրկութիւն պիտի բերէր մեր կորուսեալ աշխարհին :



ԳԼՈՒԽ ԺԴ.

ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԸ

Ով որ ուշադրութեամբ կը կարդայ Քրիստոսի վարքը որ յայտնուած է Աւետարաններուն մէջ, կը համոզուի թէ Յիսուս արդարեւ գերազանց անձ մ'էր :

Աշխարհի մէջ երեւեցան շատ մարդիկ որ ձրից եւ առաքինութեանց կողմանէ նշանաւոր էին, բայց անոնցմէ եւ ոչ մին ունէր ամէն գերազանց յատկութիւն : Քրիստոս միայն ունեցաւ ամէն առաքինութիւն, եւ բարձր աստիճանաւ :

Ուրիշ բոլոր մարդիկ որչափ նշանաւոր ձրից եւ առաքինութեանց տէր որ էին, շատ թերութիւններ ալ ունէին . բայց Քրիստոսի անձին վրայ մի միայն եւ դոյզն աստիճանի թերութիւն չգտնուեցաւ :

Կան առաքինութիւններ որ շատ քիչ անդամ մի եւ նոյն անձին վրայ բարձր աստիճանաւ կը գտնըւին, զոր օրինակ արտութիւն եւ խոհեմութիւն, ուժգնութիւն եւ քաղցրութիւն, մաքրութիւն եւ գութառ անկեալն, բայց Քրիստոսի վրայ ասոնց բոլորն ալ միացեալ էին, եւ այն՝ բարձրագոյն աստիճանաւ : Հոս Քրիստոսի գերազանց յատկութիւններէն ոմանք յիշենք :

1. Քրիստոսի գերազանցութիւնը կը տեսնուի յայսմ որ, մինչ բարձր ճշմարտութիւններ վարդապետելու զբաղած եւ մեծ գործի մը ձեւնարկած էր, օրբստորական կենաց դոյզն պարտականութիւն-

ները չթողուց, ոչ ալ զանց ըրաւ մատուցանել մարդոց ամենաշնչին ծառայութիւններ : Մեծ բազմութեանց կը քարոզիր . միանդամայն չմերժեց սորվեցնել անհատ անձ մը որ գիշերով եկաւ անոր, կամ խեղճ Սամարացի կինը որուն հանդիպեցաւ ջըրհորի մը քով (Յովէ. Գ. 1—21, Դ. 5—26) : Բազմութիւններու խօսեցաւ երկնային իմաստութեան խօսքերը, բայց չմոռցաւ միանդամայն անսնց անօթութիւնը, ուստի եւ հոգաց անսնց ուտելու հաց հայթայթել (Մատթ. Ժ. 14—21. Ժ. 52) : Իր ամենակարող զօրութեամբը կերակուր պատրաստեց հազարաւորաց, բայց հրամայեց նաեւ իր աշակերտներուն հացին կտորուանքը ժողվել որպէս զի բան մը չկորառէր (Յովէ. Զ. 5—12) :

2. Քրիստոսի գերազանցութիւնը կը տեսնուի նաեւ անոր սիրոյն մէջ որ առ ամենեսին : Քրիստոս կը սիրէր իր մայրը, իր եղբայրները եւ իր տղջը, բայց անոր սէրն ազգականութեան զօդիւ միայն կասլուած չէր, ոչ ալ ազգութեան սահմանին մէջ միայն փակուած էր : Իր մահուան տագնապին մէջ յանձնեց իր մայրը սիրելի աշակերտին խնամոցը (Յովէ. Ժ. 25—27), բայց ըսած էր նաեւ թէ ոլ որ իր Հօրը կամքը կը կատարէ, իր եղբայրը, քոյրը եւ մոյրն է (Մատթ. Ժ. 46—50) :

Ինք գնաց, եւ իր աշակերտներուն ալ պատուիրեց երթալ նախ իր ազգին, խորսցէլ տանը կորուսեալ ոչխարներուն (Մատթ. Ժ. 6), բայց իրիւ վերջին պատուիր հրամայեց նաեւ իր աշակերտներուն . «Գացէք բոլոր աշխարհ, ու Աւետարանը քարուն . «Գացէք բոլոր ստեղծուածներուն» (Մարկ. Ժ. 15): բողեցէք բոլոր ստեղծուածներուն» (Մարկ. Ժ. 15):

3. Քրիստոսի գերազանցութիւնը կը տեսնուի նաեւ անոր թէ պարզութենէն եւ թէ ազնուութենէն : Քրիստոս չինտուեց մեծատանց կամ գիտնոց եւ կամ մեծամեծաց բարեկամութիւնն եւ չնորհքը : Կը սիրէր հասարակ ժողովուրդը, անսնց ընկերութենէն կ'ախորդէր, եւ մասնակից կ'ըլլար անսնց նեղութիւններուն, ուրախութիւններուն եւ արտմութիւններուն : Սրդարեւ Քրիստոս եղաւ իրեւ անոնցմէ մին, բայց եւ այնպէս բոլորովին զերծ էր դժգոհութեան եւ նախանձու ոգիէն որ շատ անգամ կը տեսնուի հասարակ մարդոց մէջ : Թէպէտ Քրիստոս աղքատ էր, հակառակ չէր մեծատանց . թէպէտ հպատակ էր, իշխանութեան տէր անձննք չէր անարգեր . թէպէտ հասարակ ժողովդեան մէջ կը դանուէր, անոր բարքը շատ գերազանց էր քան անոնցը . թէպէտ անոր երկաւոր վիճակը խոնարհ էր, անոր ոգին երկնային էր : Պարզամիտ էր, միանգամացն աղնուամիտ :

4. Քրիստոսի վրաց ուրիշ գերազանց յատկութիւններ ալ կային : Քրիստոս գործունեայ էր, եռանդուն, բոլորովին անձնատուր իր գործին, միանգամայն արգարախոհ եւ մարդասէր, Միշտ կը հրահանգէր ժողովուրդը, միանգամայն միշտ կը խօսէր ճիշդը եւ ճիշդ ժամանակին : Անոր կեանքը լի էր բարերարական գործերով, միանգամայն այն գործերուն իւրաքանչիւրը յարմար էր ժամանակին : Պատմութիւնը կը վկայէ թէ շատ գժուարին է եռանդուս մարդոց խոհեմ ըլլալ, եւ խոհեմներուն գործօն եւ եռանդուն ըլլալ, բայց այս երկու յատկութիւնները կատարեալ կը դանուէին Քրիստոսիվրայ

5. Նմանապէս Քրիստոս անելիքու միանդամայն զբուշառ էր : Քրիստոս մարդոցմէ չէր վախնար, եւ հոգ չէր ըներ թէ անոնցմէ վնաս մը կրնար հասնիլ իրեն : Երուսաղէմ գնաց, գիտնալով հոն իրեն դէմ նկամութիւնը, եւ աներկիւլութեամբ յանձն առաւ մատնուիլ եւ ի մահ գատապարտուիլ : Բայց միշտ կը զգուշանար թշնամութիւն չղրգուել վայրապար : Անոր հակառակիրդաց չարութիւնը չէր կրնար ամենեւին խոտորեցնել զանի իր նպատակն ի գլուխ հանելի : Բայրը թշնամիք միանալով չէին կը բնար գոցել անոր բերանը, մինչեւ որ խօսէր ինչ որ սէտք էր խօսիլ . ոչ ալ կրնային կասեցնել անոր ջանքերը, մինչեւ որ ամէն հարկաւոր մարդասիրական գործ կատարուէր . բայց եւ այնպէս Քրիստոս իշխանները զայրացնող խօսք ամենեւին չէր ըսեր, ոչ ալ կ'ուզէր որ իր փառաւոր գործը հրատարակուէր ժամանակին առաջ : Անոր թշնամիներուն չարութիւնը չէր կրնար ոչ վախցնել եւ ոչ գրգուել զբրիստոս :

6. Քրիստոսի գլխաւոր նպատակն էր յայտնել մարդոց հանգերձեալ աշխարհին անհուն գերազանցութիւնը, եւ յորդորել զանսնք երկնային ժառանգութիւնը մը փնտուելու, բայց եւ այնպէս երբէք չարհամարհեց այս աշխարհս, ոչ ալ ինքինք հակառակ ցուցուց աշխարհի իրական շահերուն : Երբէք անձնատուր չեղաւ աշխարհային հեշտութեանց եւ պատուց, բայց նաև իրոյս չտուաւ մարդոց ընկերակցութիւնին : Մինչ մարդոց կը պատուիրէր գանձ չդիզել երկրի վրայ այլ երկինքը, անոնց օրըստօրական գործերը կամ աշխատութիւնը չպարա-

ւեց իրեւ անօգուտ, ոչ ալ անոնց ընկերական զուարձութիւնները մերժեց իրեւ մեղանչական : Մինչ կը խրատէր իր աշակերտները երկնաւոր աշխարհի վառքը նկատելու, ըստ արժանաւոյն կը յարգէր նաև ինչ որ բարի եւ օգտակար եւ սուրբ բան կար այժմու կենաց զբաղմանց եւ յարաբերութեանց մէջ : Մինչ կը հրաւիրէր զմարդիկ Գառին հարանեաց ընթրիքին (Յայտ. ԺԹ. 9), չզլացաւ անձամբ երթալ Գալիլեայի կտնաքաղքին հարսանիքը :

Անկատար մարդոց համար շատ դժուարին է մանաւանդ այս բանին մէջ Քրիստոսի նմանող ըլլալ : Ոմանք տեսնելավ թէ որչափ շատ եւ որչափ մեծ են չարիք աշխարհին մէջ, կ'ուզեն բոլորովին հրաժարիլ մարդոց ընկերակցութենէն . մինչ այլք տեսնելով թէ կայ քիչ մը բարի բան աշխարհիս մէջ, անձնատուր կ'ըլլան բոլորովին աշխարհային հեշտութեանց եւ պատիւներու, եւ երկնային ժառանգութիւն չեն փնտուեք :

Մարդարէացուած էր թէ Մեսիայն պիտի նմանէր գտափին եւ առիւծու միանդամայն (Ես. ԾՊ. եւն, Ծննդ. ԽԹ. 9, 10, Յայտ. Ե. 5) : Ոչ աստաբէն Քրիստոս առիւծու զօրութիւնն ու քաջութիւնը միանդամայն ունէր : Աշխարհիս վրայ ոչ հարատութիւն ունէր, ոչ ազդեցութիւն եւ ոչ բարձր աստիճան . քանի մը խոնարհ բարեկամներ միայն ունէր, անոնք ալ անկարող էին անոր կենացը միջոցին լիովին հասկնալ անոր նպատակը, կամ օդնական ըլլալ անոր իր ձեռնարկութիւններուն մէջ, բայց եւ այնպէս Քրիստոս ձեռք զարկաւ այնպիսի ընդարձակ եւ դժուարին գործի մը որ ի վեր էր քան զնարդկային

կարողաթիւն եւ իմաստութիւն : Այս աշխարհիս բոլոր զօրութիւնները , մարդոց կիրքերը , իշխանաց նախանձը եւ քահանացից մոլի եռանդը , բոլորն ալ ելան Քրիստոսի եւ անոր գործին դէմ , բայց եւ այնպէս Քրիստոս ընչ հաստատամտութեամբ եւ արութեամբ յառաջ տարաւ գործը : Առանձին էր , բայց չվարանեցաւ երբէք : Դարձաց եւ փարիսեցոց կողմէն հակառակութիւն տեսաւ , բայց յարատեւց իր գործին մէջ : Որեւիցէ դժուարութիւն , որչափ եւ մեծ ըլլար , չէր կրնար վհատեցնել զանի . որ եւ իցէ հակառակութիւն , որչափ եւ սաստիկ ըլլար , չէր կրնար վախցնել զանի : Խօսեցաւ իշխանութեամբ . ինքզինք ամենուն վրայ տէր ցուցուց . փոթորկին սատաեց եւ խաղաղութիւն եղաւ . պիզդոգիններուն հրամայեց , եւ անոնք հնազանդեցան անոր : Արդարեւ Յուրաքանչյաց ցեղն առէնքն էր :

Թէսէտ այսպէս մեծանձն էր եւ հզօր զօրութեամբ , սրտով հեղ եւ խոնարհ էր : Որպիսի՛ քաղցրութեամբ կ'ընդունէր զանոնք որ անոր կու գային , եւ ի՞նչ համբերութեամբ կը տանէր անոնց թերութիւններուն : Կը գթար ժողովրդեան եւ իրեն կը հրաւիրէր բեռնաւորեալները : Ի՞նչ քաղցրութեամբ յանդիմանեց աշակերտներն երբ անոնք չհսկեցին անոր հետ վերջին տագնասին մէջ : Որպիսի՛ խանդաղատանօք նոյեցաւ Պետրոսի անոր ուրացութեան ատենը , եւ յետոյ ի՞նչ քաղցրութեամբ յանդիմանեց զանի : Երբ զրալարտութեամբ ամբաստանուեցաւ , եւ գատապարտուեցաւ սուս վկայութեամբ , գանդատանաց խօսք մը չլսուեցաւ անոր բերնէն . Նոյնպէս բոլոր նախատանաց եւ ծաղրաբանութեանց

ամենեւին պատասխան չտուաւ : « Անիկա անիրաւութիւն կրեց ու չարչարուեցաւ , բայց իր բերանը չբացաւ . մորթուելու տարուող ոչխարի պէս , ու իր խուզողներուն ասջեւը մունճ կեցող մաքիի պէս՝ աննիկ իր բերանը չբացաւ » (Ես. ԾԳ. 7) : Արդարեւ քաւութեան համար կարգուած Գառան Ասպառնոյ էր :

8. Բայց Քրիստոսի առաքինութիւններուն ամենէն երեւելին էր անոր կատարեալ մաքրութիւնը եւ անմաքրուներու վրայ կարեկցութիւնը :

Քրիստոս իր վսեմ բարցական յատկութեամբը քան զամենայն մարդիկ գերազանց եղաւ : Սաստիկ հակառակութիւն մը ցուցուց միշտ անմաքրոց եւ անարդարոց դէմ : Արդարութիւնն ու սրբութիւնը կը սիրէր վերջին աստիճան , եւ անիրաւութեան դէմ անոր սաստիկ զգուանքն էր որ անոր այնպէս խրստի յանդիմանել տուաւ գսրաց եւ փարիսեցոց կեղծաւորութիւնը , եւ ագահ լումայափոխները վոնաել տուաւ տաճարէն : Անոր բարկութիւնը սուրբ բարկութիւն էր անիրաւութեան դէմ : Եթէ այսպիսի գործքերու դէմ բարկութիւն չզգար : անոր բարոյական բնութիւնը կատարեալ եղած չէր ըլլար : Քրիստոս միշտ եւ ամենայն ուրեք հակառակ կեցաւ չարութեան , Միւս կողմանէ մեղաւորաց համար միշտ կարեկցութիւն ցուցուց , եւ անոնցմէ ետ չկեցաւ : Զմերժեց խօսել Սամարացի կնոջ հետ , թէպէտ այս կինը մարդու մը հետ կ'ապրէր , որ անոր ամուսինը չէր : Շնութեան յանցանքով բանուած կնոջ գութ ցուցուց , պատուիրելով անոր երթալ եւ այլ եւս չմեղանչել . մաքսաւորներու եւ մեղաւոր-

ներու հետ կու տէք եւ կը խմէր . Անառակ սրդւոյն առակը խօսեցաւ , ցուցնելու համար թէ ո՞րչափ յօժար էր ընդունել եւ օրհնել ամենին ապականեալ մարդիկ որ դարձի գալով կ'ապաշխարեն : Պատրաստ էր ներել զղջացեալ աւազակին : Քրիստոսի վերջին աղօթքն իր խաչտհանուաց համար էր : « Հայր , թողոթիւն տուր ատոնց , ինչու որ չեն դիտեր ինչ կ'ընեն » (Ղուկ . իգ . 54) :

Համառօտիւ յիշեցինք Քրիստոսի գերազանց յատիւթիւններէն ունանք , եւ հիմա սիստի ցուցնենք թէ Քրիստոս ոչ միայն գերազանց յատիւթեանց տէր էր , այլեւ բոլորավին կատարեալ էր բարյականի կողմանէ :

1. Քրէստոս կատարեալ էր էր բոլոր յարտէրութեաններուն մէջ ուրիշ հետ :

Աւետարանները կը նկարագրեն Քրիստոսի վարմունքը մարդկային իննաց գրեթէ բոլոր յարաբերութիւններուն մէջ : Քրիստոս շատ բաներ խօսեցաւ , եւ շատ բաներ գործեց . ամէն տեսակ մարդոց հետ տեսնուեցաւ , բարեկամեներու եւ թշնամիներու , հարուստներու եւ աղքատներու , զիտուններու եւ տգէտներու , բարիներու եւ չարերու հետ , բայց ամէն անգամ ըստաւ եւ ըրաւ ինչ որ վայելչագոյն եւ լաւագոյն էր : Քրիստոս միշա համերութեամբ կը սորվեցնէր անոնց որ անկեղծութեամբ սորվիլ կը փափաքէին . իսկ անոնք որի կը ջանային զանի իր խօսքովը որոգայթը ձգել՝ կը խայտառակուէին : Կարօտելոց կ'օգնէր զուտարթութեամբ : Որչափ եւ յողնած ըլլար չէր զանար իր օգնութիւնն անոր որ կը խնդրէր : Կը խրատէր եւ կը յանդիմանէր զա-

նոնք որ կը յարատեւէին մեղաց մէջ . բայց եւ այնպէս կ'ողբար անոնց կորատեան վրայ (Ղուկ . ձթ . 41) : Տառապելոց կարեկից էր եւ բոլոր ծանրաբեռնեալները կը հրաւիրէր իրեն դալ հանդիսաւ գլունելու : Տգէտներուն կը խստանար տալ իմաստութիւն , տկարներուն՝ զօրութիւն , ապաշխարելոց թողութիւն , եւ յաւիտենական կետնք անոնց որ սրտանց կ'ընդունէին զբրիստոս : Իր անձը չէր փնտուեր , այլ զինք նույիրած էր բոլորովին մարդկային մեղապարտ ազգին : Միշտ կը նապատէր ուրիշներուն , մինչ ինք իր գլուխն անգամ դնելու տեղ չունէր : Իր սքանչելագործ զօրութիւնը չէր գործած եր . երբէք իր այխտքերուն կամ զուարձութեանը , այլ միշտ յօդուտ այլոց : Նախատինք , յանդիմանութիւն եւ չարչարանք համբերութեամբ կրելէն ետքը ինքվինք մատնեց ի մահ « արդարը անարդարներուն վրայ » :

Քրիստոս այնպէս սիրեց զմարդիկ ինչպէս մէկը սիրած չէր զանոնք : Մարդիկ կը սիրեն զանոնք որ իրենց ընտանիքէն կամ ցեղէն կամ ազգէն են , բայց Յիսուս սիրեց զանոնք որ ոչ անոր ազգէն , ոչ անոր ցեղէն եւ ոչ անոր ընտանիքէն էին : Յիսուս սիրեց բոլոր հարեւեկ առանց խարելու ազգ կամ ցեղ : Այլք կը սիրեն ազնիւ , խոնարհ եւ առաքինի մարդիկ , բայց Յիսուս սիրեց նաեւ մեղաւորները , հպատաներն եւ անառակները : Այլք կը սիրեն իրենց բարեկամները , բայց Յիսուս սիրեց նաեւ իր թշնամիները : Շատերը կը սիրեն իրենց ընկերներն աշառութեամբ , անոնց թերութիւնները ծածկելով , եւ մոլութիւններն անբատիր ընելով . բայց Յիսուս սիր-

րեց զմարդիկ անկեղծ սիրով, ոչ անոնց թերութիւնները ծածկելով, ոչ ալ անոնց չար գործքերն արդարացնելով: Հնդկակառակն, յայտնեց անոնց իրենց մեղքերը եւ խստիւ յանդիմանեց զանոնք, որպէս զի ազատուէին այն մեղքերէն: Այլք կը սիրեն իրենց բարեկամները այնչափ որ յանձն կ'առնեն անոնց սիրոյն համար բան մը զոհել, բայց Յիսուս այնպէս սիրեց իւ Շնանիւն՝ « Եւ իւ կեանէլ բուռա անոնց համար: »

Այսպէս Յիսուս կատարեալ էր իր բոլոր յարաքերութիւններուն մէջ դէպ առ մարդիկ, վասն զի անոր սէրը մարդոց համար կատարեալ էր:

2. Յէսուս կատարեալ էր բայց իւ յարաբերութիւններուն մէջ առ Հայր Աստուած:

Անոր հնազանդութիւնն առ Աստուած կատարեալ էր: Հնազանդ էր ոչ միայն մասնաւոր բանի մը մէջ, այլ ամէն բանի մէջ զօր կ'ըսէր եւ կ'ընէր: Երբէք չկարանեցաւ հնազանդելու, թէպէտ հնազանդութեան շաւիզը դէպ ի Դեմսումանի եւ դէպ ի Դոդդոդա կը տանէր:

Յիսուսի այս կատարեալ հնազանդութիւնը յառաջ կու գար անոր կատարեալ սէրէն առ Հայր Աստուած, եւ արդարեւ անոր առ Հայրն իւր գերազանց սէրն էր որ յառաջ կը բերէր անոր զարմանով սէրն առ մարդիկ:

Յիսուս Քրիստոս արդարեւ կատարեալ էր, վասն զի առ Աստուած եւ առ մարդիկ կատարեալ սէրն անոր մէջ կը գտնուէր, եւ վասն զի անոր բալոր կենացը մէջ նոյն սէրը յայտնուեցաւ արդեամբ:

Ահա այսպէս էր Քրիստոս ըստ նկարագրութեան Աւետարանաց: Անոր բարուց եւ վարուցը մէջ ինչ

թերութիւն կրնայ գտնուէլ, կամ մտնաւանդ ինչ կատարելութիւն պակաս է: Արդարեւ անոր բարքն ու վարքը կատարեալ չեն և կրնայ մէկը ըսել թէ տւետարանիչք հնարեցին Յիսուսի կենաց պատմութիւնը: Այնպիսւոյն կը յիշեցնենք սա զօրաւոր եւ անհերքելի ապացոյցը թէ տւետարանիչք արժանահատար վիաներ են: Այնպիսւոյն կրնանք տալ նաեւ անհաւատ Բուտոյի սա պատասխանը: « Աւելի դիւրին է հաւատալ թէ Քրիստոսի պէս տնձ մը իրօք ասքեցաւ, քան հաւատալ թէ չորս մարդիկ միաբանելով Յիսուսի պատմութեան պէս պատմութիւն մը շինեցին »: Մինչեւ ցարդ պատմիչ մը նկարագրած եւ վիպասան մը երեւակոյած չէ այնպիսի մարդու մը նկարագիրը:

Դիտողութեան արժանի է նաեւ այն կերպը, որով աւետարանիչք կը նկարագրեն Յիսուսի վարքը: Աւետարանիչք ոչ թէ շատ մը առաքինութիւններ կը յիշեն, եւ ասկա կը հաստատեն թէ Քրիստոս այն առաքինութեանց տէր էր: Աւետարանիչք Յիսուսի կատարելութիւնները ուրիշ կերպով չեն յայտներ եթէ ոչ յիշելով ինչ որ Յիսուս խօսեցաւ եւ գործեց: Բոլորովին անհաւատալի չը թէ Մատթէոս որ մաքսաւոր էր, եւ Յովհաննէս որ ձկնորս էր, երկուքն ալ անուս մարդիկ, կարող եղան սուելզել այնպիսի վարուց նկարագիր մը որուն վրայ հիացաւ 1,800 տարի բոլոր քաղաքակիրթ աշխարհ: Արդի անհաւատը կ'ընդունին թէ այս անհաւատալի է: Նոյն իսկ Շգրաւս կ'ընդունի թէ Յիսուսի վարուց պատմութիւնը, բաց ի հրաշքներէն, ճշգր այնպիս էր ինչպէս կը նկարագրեն աւետարանիչք:

Կրնա՞յ մէկը ըսել թէ , եթէ ընդունինք իսկ Քրիստոսի նկարագիրն ըստ Աւետարանաց իրեւ հաւատարմութեան արժանի , դարձեալ իրաւոնք չունինք անկէ հետեւցնել թէ արդարեւ Յիսուս կատարեալ մարդ էր : Այսպիսոցն կը պատասխանենք թէ Յիսուս Քրիստոս ամենէն նշանաւոր անձն է պատմութեան մէջ : Քան ուրիշ որ եւ իցէ մարդ աւելի գրաւած է աշխարհի ուշադրութիւնը : Հարիւրաւոր հատոր գիրքեր զրուած են ի նախատ եւ հակառակ Յիսուսի : Թշնամիկ սաստիկ քննութեան տակ ճգած են անոր բարուց եւ վարուց նկարագիրը , սակայն հակառակ այն խիստ , թշնամիկան եւ շուտ անդամ նախալուշարեալ քննադատութեանց որ եղան երկրորդ գարէն սկսելով մինչեւ իննեւտասներսրդ դար , տակաւին հազարք հազարաց եւ րիւրք բիւրուց ընդունոծ են անոր բարոյական կատարելութիւնը . Գրեթէ ամէն երկրի մէջ բազմութիւններ վկայեցին թէ անոր նման մարդ չեղաւ : Ոչ միայն բարբարոս եւ անկիրթ մարդիկ , այլեւ անուանի բանաստեղծից , վիլխուսիայից եւ պատմազրաց բազմութիւններ մատուցին պատիւ եւ մեծարանք անոր անհամեմատ գերազանց բարոյականին :

Կրնա՞յ մէկը ըսել թէ յիշեալ կարծիքները Յիսուսի բարեկամաց եւ հետեւազաց կողմնակալ դատաստանն են : Այսպէս ըստին կը պատասխանենք թէ այն մարդոց շատերը ժամանակաւ թշնամի էին Յիսուսի , ուրիշ շատերն ալ ոչ ի ծնէ եւ ոչ դաստիարակութեամբ անոր բարեկամ էին , այլ անոր բարեկամ եւ հետեւող եղան երբ համոզուեցան թէ Յիսուս արդարեւ կատարեալ մարդ էր :

Հնթերցողաց ուշադրութիւնը կը հրաւիրենք ոչ թէ աստուծաբանից վկայութեանը , այլ այնպիսի քննադատից վկայութեանը ; որոնց համար ոչ ոք կրնայ ըսել թէ նախալազարեալ էին ի նպաստ Յիսուսի Քրիստոսի :

Պայրըն , իր բանաստեղծական մեծ ձրից միանգումայն զեղծ վարուց կողմանէ նշանաւոր Անդվիացին , կ'ըսէ . « Եթէ երբէք մարդ Աստուծած եղաւ , կոմ Աստուծած մարդ , Յիսուս մարդ եւ միանգումայն Աստուծած էր : »

Ֆրուեա , անուանի Անդվիացի պատմիչը , կ'ըսէ . « Յիսուս ամենէն կատարեալ էակն է որ երբէք կոխեց մեր երկրագունդին վրայ : »

Եւրոպայի ամենէն երեւելի փիլիսոփաներն ալ նոյն վկայութիւնը տուած են :

Տէ վէգոէ կը կոչէ զՅիսուս « անզարսաւ եւ անմեղ : »

Հէկէլ կ'ըսէ . « Յիսուս աննման եւ անհամեմատ կը մնայ աշխարհի պատմութեանը մէջ , եւ անոր վրայ միացեալ կը գտնենք աստուծային եւ մարդկային մեծութիւնը »

Դարլայլ կը կոչէ զՅիսուս « աստուծային մարդ » :

Ցայտնի է թէ մեծն Նաբոլէոն մարդոց բնաւորութիւնը ճանչնալու կողմանէ երեւելի էր : Այս անձը Սուրբ Հեղինէ կողմայն մէջ խօսակցութեան մը տաեն Յիսուսի համար ըստ . « Բաց ի Քրիստոսէ ուրիշ որ եւ իցէ անձի վրայ ո՛քչափ թերութիւններ կը գտնեմ : Ո՞ր մարդն է որ երբէք չվարուեցաւ ըստ տեղւոյ եւ ըստ պարագայից , որ տեղի չոռուաւ ժամանակին ազգեցութեանը , եւ որ չյարմարեցաւ

կրթէք սովորութեանց եւ կրից : Յիսուս իր կենացը սկզբէն մինչեւ վերջը մի եւ նոյն էր, միշտ մի եւ նոյն, վեհանձն եւ պարզ, բոլորովին հաստատուն եւ բոլորովին քաղցրաբարյու : Հարեւանցի խորհուղարքն միտքեր նմանութիւն մը կը տեսնեն Քրիստոսի եւ տէրութեանց հիմնագիրներուն եւ ուրիշ կրօնից աստուածներուն մէջտեղ, բայց այսպիսի նմանութիւն մը իրօք չկայ : Հնդկաց, Զինաց, Հռոմայեցւոց եւ ուրիշ ազգաց օրէնսդիրք զիս չեն կրնար զարմացնել : Անոնց անկրաւութիւն չեմ ըներ : Դիտեմ անոնց արժէքը եւ կը յարգեմ զանոնք : Լիկուրգոս, Նումո, Կոմիտուկիոս եւ այլք մեծ մարդիկ էին, բայց անոնց եւ յս մէջտեղ նմանութիւն մը կայ : Անոնց ակարութիւնները եւ սխալումները կը ցուցնեն թէ այն անձինք լոկ մարդ էին : Բայց Յիսուս այնպէս չէ : Անոր վրայ տմէն բան հիմնալի է ըստ իս : Անոր միտքը կ'առաջեցնէ զիս, եւ կամքը կ'ամցնէ : ԶՅիսուս ուրիշ որ եւ իցէ մահկանացուի հետ բազգատել անհնար է : Ես կը ճանչնամ մարդիկ եւ կը վկայեմ թէ Յիսուս լոկ մարդ չէր :

Արդ, համաստիւ մէջ բերենք ոմանց կարծիքներն որ խստիւ քննադատած են Քրիստոնէութիւնը, յարձակած են Քրիստոնէական եկեղեցւոյ վրայ եւ ուրացած են Յիսուս Քրիստոսի աստուածութիւնը :

Իուսոյ, Գաղիացի անհաւատն, ըսած է . « Եթէ Սոկրատայ կեանքն եւ մահն խմաստնոյ մը կեանքն ու մահ էին, Յիսուսի կեանքն ու մահն Աստուածոյ մը կեանքն ու մահն են :

Ֆիհթէ, Գերմանացի փիլիսոփան, կ'ըսէ, « Մին-

չեւ ի լրումն ժամանակի, բոլոր ողջամկտ մարդիկ պիտի խոնարհին Նազովրեցի Յիսուսին առջեւ :

Շըրտաւ կ'ըսէ . « Քրիստոս բարձրագոյն տիտար է կրօնքի որուն կրնայ հասու ըլլալ մարդկային միտքը, եւ թէ կատարեալ բարեպաշտութիւն կարելի չէ առանց Յիսուսի ներկայութեան մարդուս սրտին մէջ :

Բընան կ'ըսէ . « Աստուածոյ ճշմարիտ որդւոց մեծ գերդաստանին մէջ առաջին տեղը տալու ենք Յիսուսի : Յիսուս առ աջօք տեսիլներ չունեցաւ . Աստուած անոր ներսի ոյին էր : Յիսուս Աստուածոյ ծոցին մէջ կ'ապրէր, եւ անընդմիջական հազորդութիւն ունէր անոր հետ : Ամենաբարձր աստուածզիտութիւնն որ երթէք գտնուեցաւ մարդոյ կրծոց մէջ, Յիսուսինն էր : Յիսուս անհման եւ պաշտելի է, որուն աշխարհ ընծայած է Որդի Աստուածոյ տիտղոսը :

Որպէսէտեւ մենք չենք կրնար թերութիւն մը գտնել Յիսուսի վրայ, եւ որովհետեւ քաղաքակիրթաշխարհ գրեթէ միաձայն կը վկայէ թէ Յիսուսի վրայ ամենեւին յանցանք կամ թերութիւն չգրանուեցաւ, եւ Քրիստոսի եկեղեցւոյ թշնամիներն անդամ սահմանացան խոստովանիլ թէ Յիսուս արդարեւ անհամեմատ եւ երկրպագելի անձ էր, պարտինք ընդունել թէ Յիսուս կատարեալ մարդ էր, եւ պարտինք քննել թէ Քրիստոսի բարյական կատարելութիւնն ուստի յառաջ եկաւ : Խրբեւ ողջամկտ մարդիկ պարտինք վնտուել թէ Բնչպէս պատահեցաւ որ Նազովրեցի Յիսուս բոլոր մահկանացուաց մէջ այնպէս նշանաւոր եղաւ, որ բոլոր քաղաքա-

կերթ աշխարհ յարգանք եւ պատիւ կ'ընծայէ անոր իր բարոյականին կատարելութեան համար : Այս կատարելութեան խնդիրը լուծման կարօտ է : Այս կատարելութիւնը ուսափ յառաջ եկաւ : Այն դարձն յորում կ'ապրէր Քրիստոս : Սակայն սոխ անկարելի է, վասնզի հին մատենագրաց շատերուն, զօրօինակ կուկանոսի, Յորնազի եւ Պերսէսի վկացութիւնները կը ցուցնեն թէ այն դարը յորում Քրիստոս ապրեցաւ՝ երեւելի էր բարոյական ապականութեան կողմանէ : Ռընան կ'ըսէ . « Քրիստոնէական թուականին առաջին դարուն միջոցը հին պատմութեան յոռեգոյն ժամանակներուն մէկն էր : »

Քրիստոսի բարոյական կատարելութիւնն անոր ազգէն յառաջ եկաւ : Շատ յայտնի է թէ Հրեայք ամենեւին նշանաւոր չէին որ եւ իցէ առաքինութեան կողմանէ, ընդհակառակն երեւելի էին ամբարտաւանութեամբ եւ մոլեսանդութեամբ :

Քրիստոսի բարոյական կատարելութիւնը կրնա՞յ ընծայուիլ Նազարէթի ազգեցութեանը ուր սնաւ Յիսուս : Նազարէթ գիւղ էր որոյ բնակլչներուն տգիտութիւնը եւ չարութիւնը յայտնի են սա հարցումէն . « Նազարեթէն կարելի է որ ազէկ բան մը ըլլայ » (Յովէ . Ա . 46) : Յիսուս իր կենաց մինչեւ երեսներորդ տարին բնակեցաւ այն ապականեալ գիւղին մէջ : Շգբաւս անգամ կը վկայէ թէ Քրիստոս Նազարէթ գիւղը վատ եւ ապականեալ ազգեցութեան ներքեւ սնաւ : Ուրեմն, Յիսուսի բարոյական կատարելութիւնն անոր սրտէն բխեց : Եթէ լոկ մարդ էր, մասնակից եղած ըլլալու էր մարդկային ընդհանուր ապականութեանց :

Յայտնի է, ուրեմն, թէ այն բարոյական կատարելութիւնը որ գարերավ իրեն ճգեց աշխարհիս մեծարանքը՝ չէր կրնար ըլլալ պառող դարսան յորում ապրեցաւ Քրիստոս . չէր կրնար յառաջ գալ այն ազգէն որուն կը վերաբերէր Քրիստոս ըստ մարմար, եւ ոչ ալ այն գիւղէն ուր ծնած էր : Ուրեմն, ինչ բանի ընծայելու է անոր բարոյական կատարելութիւնը : Հարկաւ աստուածային ծագման մը ընծայելու է : Նաեւ եթէ Քրիստոս արդարեւ մարդոց մէջ միմիայն կատարեալ անձն էր, իրեւ ճշմարիտ եւ հաւատավորութեան տրժանի ընդունելու ենք ինչ որ նա ըստ իրեն համար : Յուլյովին անհսկւատավի է թէ այսպիսի կատարեալ եւ պաշտելի անձ մը զաշխարհ խարէ իր անձին եւ իր գործին նկատմամբ . եւ եթէ Յիսուս խարերայ չէր՝ տալս կը հետեւի թէ, ինչպէս յաջորդ գլխոցն մէջ սիխար ցուցնենք, ի վեր էր քան զմարդ կատարեալ, արդարեւ Աստուծոյ Ուրեւ էր :

ԳԼՈՒԽ ԺԵ.

ՅԻՍՈՒՄ ԽՐԵՆ ՀԱՅԱՐ ՈՎԿ ԸՍԱԿ ԹԷ ԷՐ

Որովհետեւ Յիսուս, զանի լու ճանչցողներուն վը-
կայութեան նայելով, անարատ էր. որովհետեւ,
ըստ գաւառատանի քաղաքակիրթ աշխարհի, կատա-
րելութեան տէր անձ էր. եւ օրովհետեւ, ըստ վկա-
յութեան երեւելի անհաւատից իսկ, ինչպէս են
Շգրաւս եւ թընան, անհամեմատ գերազանց եւ
պաշտելի անձ էր, պարտինք ընդունել անոր խօս-
քելն իրբեւ ճշմարիս : Որովհետեւ գրեթէ ամենայն
ոք կը համաձայնի թընանի սա խօսքերսւն թէ Աստու-
ծոց որդւոց մեծ գերդաստանին մէջ առաջին կարգը
դասելու ենք զթիսուս, ապա պարտինք հետեւցնել
թէ ինչ որ այսպիսի անձ մը ըսած է իրեն համար՝
հաւատարմութեան արժանի է : Արդ, Քրիստոս իրեն
համար ո՞վ ըսաւ թէ էր: Յիսուս չթողուց որ մարդիկ
տարակուսանաց մէջ մնացին իր անձին վրայ, կամ ա-
նոր բնութեան եւ ծագման վրայ ենթադրութիւններ
ընէին: Հաստատապէս եւ ստուգատէս ըսաւ իրեն
համար թէ ով էր :

1. Յիսուս իբն համար ըսաւ նէ ճարդարէներէն գուշ-
իւռած Մէսիան էր : « Գիրքերը քննեցէք » , ըսաւ,
« ինչու որ դուք անոնցմով կը սեպէք յաւիտենա-

կան կեանքը ունենալ, եւ բուն տնոնք են որ ին-
ծի համար կը վկայեն : » « Թէ որ դուք Մով-
սէսին հաւատայիք, ինծի ալ պիտի հաւատայիք,
ինչու որ անիկա ինծի համար գրեց » (Յովէ.
Ե. 59, 46): « Ան ալ ըսաւ անոնց, Ո՞վ ան-
միտներ ու թուլասիրաներ հաւատալու ան բոլոր
բաներուն՝ որ մարդարէները խօսեցան, Զէ որ
Քրիստոսի պէտք էր աս չարչարանքները կրել, եւ
իր փառքը մտնել: Ու սկսելով Մովսէսին եւ բոլոր
մարդարէներէն՝ կը մեկնէր անոնց, ինչ որ իրեն
համար բոլոր գիրքերուն մէջ գրուած էր » (Ղուկ.
ԻԴ. 25-27): « Եւ ըսաւ անոնց, Աստիք են ան խօս-
քերը որ ձեզի խօսեցայ՝ երբոր գեռ ձեր հետն էի,
թէ Պէտք է որ կատարուի ան ամէնք՝ որ Մովսէսի
օրէնքին մէջ ու մարդարէներուն մէջ . . . ինծի համար
գրուած են » (Ղուկ. ԻԴ. 44):

Երբ Յիսուս Սամարացի կնոջ հետ կը խօսէր, կինն
ըսաւ անոր. « Գիտեմ որ Մեսիան կուգայ, (Քրիս-
տոս ըստածքը) երբոր ինքը գայ՝ ամէն բան մեզի
պիտի պատմէ : Յիսուս ըսաւ անոր, Ես ան եմ որ
քեզի հետ կը խօսիմ » (Յովէ. Դ. 25, 26) :

Որդիւմարդոյ տիտղոսը Հին կտակարանին մէջ
Մէսիայի տրուած տիտղոսներէն մին էր, ինչպէս
Դան. է. 15 համարին մէջ ըստած է. « Գիշերուան
տեսիլքներու մէջ կը տեսնէի, եւ աչա երկնից ամ-
պերով մարդոյ Որդւոյն նման մէկը կուգար . . . ;
Ու անոր իշխանութիւն, պատիւ ու թագաւորու-
թիւն արուեցաւ » : Յիսուս իրեն սեպհականեց ոյս
տիտղոսը կաչելով զինք Որդի մարդոյ, եւ յայտնի է
անոր իմաստը հետեւեալ համարմերուն մէջ: « Քա-

հանայապետը նորէն կը հարցնէր անոր ու կ'ըսէր . Դո՞ւն ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստուծոյ Որդին : Եւ Յիսուս ըստու, Ես եմ, ու պիտի տեսնէք Որդին մարդոյ Զօրութեան աջ կողմը նստած , ու երկնից տապերովը եկած » (Մարկ. Ժ. 61, 62, Մատթ. ի. Զ. 65, 66): Քահանայապետը հասկնալով անոր խօսքը գոչեց ըսելով, Հայհոյեց : Հրեայք ալ հասկցան անոր խօսքը , քանզի անոնք ալ դոչեցին թէ մահապարտ է : (Մատթ. ի. Զ. 66-68):

Յիսուս հրատարակեց զինք արդարեւ Մեսիա , բայց ոչ այն Մեսիան զոր Հրեայք կը սպասէին թէ պիտի գար : Հստ մոլար կարծեաց Հրէից , Մեսիան պիտի հաստատէր երկրաւոր թագաւորութիւն մը , բայց Յիսուս յայտնապէս ըստու թէ իր թագաւորութիւնն այս աշխարհէս չէր (Յովհ. Ժ. 56): Հստ ակնկալութեան Հրէից Մեսիան պիտի գար Հրէից ազգն աղասելու , եւ իր աթոռը գնելով երուսաղէմ պիտի տիրէր ուրիշ ազգաց ի փառս Հրէից : Բայց Յիսուս ըստու թէ ինք Աստուծմէ դրկուած է ոչ թէ Հրէաստանի քաղաքական աղասութեանը , այլ բոլոր մարդկային ազգին հոգեւոր փրկութեանը համար :

2. Յիսուս էլեն համար ըստու նէ առանց Ֆեղաց էր :

Յիսուս այս բանն ըրաւ այլեւայլ կերպով : Երբէք չընդունեցաւ թէ մեղաւոր էր , Այս կողմանէ , այսինքն մեղքէ զերծ եւ աղաս ըլլալու կողմանէ , զերազանց էր Յիսուս քան զիարդարէս , զառաքեալս եւ քան զամենայն սուրբ մարդիկ բոլոր դարսւց : Մարդարէք եւ առաքեալք բոլորն ալ կը խոստովանին թէ անկատար եւ մեղաւոր մարդիկ էին :

Եսայի տեսաւ Տէրոջը փառքը , բայց խկոյն գուշեց անձկութեամբ . « Վա՛յ ինձի , ահա կը կորսըւիմ . վասն զի ես պիտի շրթունք ունեցող մարդմըն եմ » (Ես. Զ. 5):

Պոզոս առաքեալ զինք գլուխ մեղաւորաց կը կոշէ (Ա. Տիմ. Ա. 15) : Նաև կ'ողբայ ըսելով . « Քանդի ինչ սոր կ'ընեմ չեմ ճանչնար . չէ թէ ինչ որ կ'ուղեմ , ան կ'ընեմ , հասա ինչ որ կ'ատեմ՝ ան կ'ընեմ : Ուստի ես կը գտնեմ օրէնք մը , որ երբ բարին ընելը կը կամենամ՝ չարը իմ քովս է : Ի՞նչ խըլ-ճալի մարդ եմ ես . ով զիս պիտի աղասէ աս մահացու մարմինէն » (Հովհ. է. 15, 21, 24):

Յովհաննէս առաքեալ կ'ըսէ . « Թէ որ ըսենք թէ Մենք մեղք մը չունինք , ինքինքնիս կը խարենք , ու մեր մէջը ճշմարտութիւն չկայ : Թէ որ խաստովանինք մեղքերնիս , հաւատարիմ եւ արդար է անիկա մեր մեղքերուն թալաւթիւն տալու , եւ մեղ բոլոր անիրաւութենէ սրբելու » (Ա. Յովհ. Ա. 8, 9):

Սակայն Յիսուս երբէք չխոստովանեցաւ թէ ինք մեղաւոր էր , եւ երբէք չաղօթեց Աստուծոյ թողուլ իր մեղքերը : Բոլոր մարդոց համար ըստու թէ մեղաւոր են եւ յորդորեց զանոնք առաջնարել , բայց ինք երբէք չընդունեց թէ մեղանչած էր , կամ թէ կարօտ էր ապաշխարտութեան : Յիսուս Քրիստոս երբէք չցուցուց թէ մեղք մը կը տեսնէր իր վրայ : Նաեւ յայտնապէս ըստու . « Զեզմէ ովկ կրնայ զիս յանդիմտնել մեղքի համար » (Յովհ. Բ. 46) : Վկայեց թէ ինք զիսաւուած փառաւորած էր երկրի վրայ , եւ կատարած էր Աստուծմէ իրեն յանձնուած գործը (Յովհ. Ժ. 4) :

Բառը նաեւ թէ ինք միշտ Աստուծոյ հաճելի բաներ ըրած էր (Յովէ. Ք. 29) :

Յիսուս իր զերծ ըլլալը մեղքէ հասկցուց նաեւ այն գործով զոր կատարելու համար ըստու թէ եկած էր, այսինքն մարդիկի ի մեղաց ազատելու : Եթէ մեղաւոր ըլլար, ինչպէս կրնար ազատել ու բիշները մեղքէ : Եթէ մեղքէ ազատ չէր, ինք կարու կ'ըլլար փրկիչ : Բայց անմեռ էակէ մը ուրիշ մէկու մը հնար չէ ազատել մեղաւորները :

5. Յիսուս ըստու նէ հարողութիւն առեր հրաշտ ժողովելու : Թէ Յիսուս իրեն համար ըստու թէ կարողութիւն ունէր հրաշք գործելու ոչ ոք կրնայ ուրանալ առանց ուրանալու Աւետարանին բոլոր պատմութիւնը : Բայտ վկայութեան Աւետարանին Յիսուս, մինչ կ'ուսուցանէր ժողովուրդն, այնչափ յաճախ ըստու թէ կարողութիւն ունէր հրաշք գործելու, որ չենք կրնար Աւետարանին այս վկայութիւնը մերժել առանց մերժելու Յրիստոսի վերաբերեալ միւս բոլոր վկայութիւնները : Յիսուս իր պաշտօնը մկնելէն քիչ ետքը Յովէհաննէս Մկրտիչ իր աշակերտներէն երկուքը զրկեց Յիսուսի հարցնելու . « Դուն մն ես որ գալու էիր, թէ ուրիշի մը սպասենք : Եւ Յիսուս պատասխան տալով առնոնց ըստու, Գացէք պատմեցէք Յովէհաննէսին ինչ որ կը լսէք ու կը աեսնէք . կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորսաները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ'առնեն ու աղքատներուն աւետարան կը քարազուի » (Մատթ. Ժ. 5, 4, 5) :

Յիսուս առաջուց շատ անգամ ըստու իր ամենէն մեծ հրաշքը, այսինքն յարութիւնը (Մարկ. Թ. 50,

Ճ. 54), եւ այնպէս յայտնի ըրաւ ոյս կանխսասացութիւնն որ անոր թշնամիներն անոր միտքը հասկցան (Մատթ. Ի. 65) : Յիսուս շատ անգամ յիշեց նաեւ իր հրաշալի գործքերն իրեւ ապացոյց իր աստուծածային իշխանութեանը . « Թէ որ իմ Հօրս գործքերը չեմ գործեր, ինձի մի հաւատաք. հասար թէ որ կը գործեմ, թէ եւ ինձի չէք հաւատար, գոնէ գործքերուն հաւատացէք, որ գիտնաք ու հաւատաք թէ Հայրը իմ մէջս է, եւ ես անոր մէջ » (Յովէ. Ժ. 57, 58) : « Թէ որ ան գործքերը իրենց մէջը ըրած ըլլայի, որոնք ուրիշ մէկը չէ ըրած, անսոնք մեղք չէին ունենար . բայց հիմա տեսան ու տուեցին զիս ալ, իմ Հայրս ալ » (Յովէ. Ժ. 24) :

Յիսուս ըստու թէ երկրի վրայ եւ երկինքն ամէն եշխանութիւն տրուած է իրեն (Մատթ. Ի. 18) :

4. Յիսուս իրեն համար ըստու նէ աշխանէ լցան եր :

Յիսուս քանի մը ճշմարտութիւններ միայն հրատարակելու համար աշխարհ չեկաւ, ոյլ իմացուց թէ ինքն իսկ էր ճշմարտութիւնը (Յովէ. Ժ. 9) :

Յիսուս զմարդիկ լրւուաւորելու համար միայն աշխարհ չեկաւ . իմացուց նաեւ թէ ինք աշխարհի լցոն էր, « Ես եմ աշխարհի լցոսը . ան որ իմ ետեւէս կուգայ՝ խաւարի մէջ պիտի չքալէ, հապակնաց լցոսը պիտի ունենայ » (Յովէ. Ք. 12) :

Ի՞նչ խօսքեր են ասոնք լոկ մարդու մը համար : Երեւելի գիտուններէն կամ փիլիսոփաններէն ո՞րը համարձակեցաւ երեք զինքը աշխարհի լցոսը կոչել : Սոկրատ, Պղատոն եւ Արիստոտել ըստին երեքը իրենց աշակերտներուն . Մեզի հետեւեցէք,

վասն զի մենք աշխարհի լոյսն ենք : Ոչ : Բայց
Յիսուս ըստ . « Քանի որ ես աշխարհի մէջ եմ ,
աշխարհի լոյսն եմ » (Յովէ. թ. 3) :

5. Յէսուս ըստ իբն համար նէ միժայն արդեւր էր ա-
ռն բարոյական ժերաղացութեան և անն հագեւր զբութեան :

Քրիստոս ըստ . « Իմ մէջո կեցէք՝ ու ես ձեր մէ-
ջը . ինչպէս որ ճիւղը չկրնար ինքիրմէն պտուղ բե-
րել , թէ որ որթին վրայ հաստատուած չըլլայ .
նոյնպէս ալ դուք չէք կրնար , թէ որ իմ վրաս
հաստատուած չըլլաք : Ես որթն եմ ու դուք ճիւ-
ղերն էք . ան որ իմ վրաս հաստատուած է՝ եւ ես
անոր վրայ , անիկա շատ պտուղ կը բերէ , ինչու
որ առանց ինծի բան մը չէք կրնար ընել (Յովէ.
Ժ. 4, 5) :

6. Յէսուս ըստ իբն համար նէ աշխարհին կեանքն էր :
Յիսուս ըստ . « Ես եմ կենաց հացը : Ես եմ
կենդանի հացը որ երկինքէն իլայ : Թէ որ մէկը առ
հացէն ուտէ՝ յաւիտեան պիտի ապրի . եւ ան հացը
որ ես պիտի տամ՝ իմ մարմինս է , որ ես պիտի տամ
աշխարհիս կենացը համար » (Յովէ. Զ. 48, 51, 52) :
« Իսկ Յիսուս ըստ անոնց , Ճշմարիտ ճշմարիտ
կ'ըսեմ ձեզի , թէ որ Որդոյ մարդոյ մարմինը չու-
տէք եւ անոր արխանը չխմէք , ձեր անձերուն մէջ
կեանք չէք ունենար : Ով որ իմ մարմինս ուտէ եւ
իմ արխւնս խմէ , յաւիտեանական կեանք կ'ունենայ » (Յովէ. Զ. 54, 55) : « Յիսուս ըստ անոր , Ես եմ
յարութիւնը եւ կեանքը . ան որ ինծի կը հաւատայ ,
թէեւ մեռնի՝ պիտի ապրի , եւ ան ամէնը որ կեն-
դանի է ու ինծի կը հաւատայ , յաւիտեան պիտի
չմեռնի . դուն կը հաւատամ ասոր » (Յովէ. Ժ. 25, 26) :

7. Յէսուս իբն համար ըստ նէ դատապահութ էր աշխարհի ,
Յիսուս կ'իմացնէ թէ նորէն պիտի գայ աշխարհ
հրեշտակաց բազմութեամբ , թէ բոլոր ազգերը
պիտի ժողովէ իր առջեւը , եւ թէ պիտի որոշէ ա-
մէն մարդու յաւիտեանական վիճակը (Մատթ. ի. 51—46 , Յովէ. Ե. 22, 27) :

8. Յէսուս ըստ նէ ինչ աշխարհին կը այս երեւանըն ա-
ռաջ կար :

Յիսուս ըստ թէ ինքն է Որդին մարդոյ որ երկին-
քէն իջաւ (Յովէ. Գ. 15) : Դարձեալ ըստ . « Հա-
պա . . . թէ որ տեսնէք Որդին մարդոյ որ ելի
ուր տեղ որ առաջ էր » (Յովէ. Գ. 65) : Նոյն իսկ
Շքրաւս կ'ընդունի թէ այս խօսքերը կը ցուցնեն որ
Յիսուս կար նախ քան զերեւելն յաշխարհի : Յի-
սուս ըստ նաեւ . « Հօրմէն ելայ՝ ու աշխարհ եկայ .
նորէն կը թողում աշխարհը եւ Հօրը կ'երթամ »
(Յովէ. Ժ. 28) : Յիսուս կը յիշէ փառքը զոր կը
փացելէր Հօրը հետ աշխարհը ստեղծուելէն առաջ
(Յովէ. Ժ. 5) : Կ'ըսէ նաեւ թէ ինք է յաւիտենէց կոր :
Յիսուս ըստ էր Հրէից . « Թէ որ մէկը իմ խօսքն
պահէ , յաւիտեան մահ պիտի չտեսնէ » : Հրեայք
այս խօսքին համար բարկանալով հարցուցին . « Մի-
թէ դուն աւելի մէծ ես մեր հայր Աբրահամէն որ
մեռաւ , ու մարդարէներն ալ մեռան . դուն քեզ
միշ կ'ընես : » Յիսուս ըստ անոնց . « Ճշմարիտ
ճշմարիտ կ'ըսեմ ձեզի , Աբրահամին ըլլալէն առաջ
եմ ես » (Յովէ. Ղ. 51, 55, 58) :

Զըստ թէ Աբրահամին ըլլալէն առաջ էի ես ,
այլ ըստ , Աբրահամին ըլլալէն առաջ էի ես : Սո-
վով կը հաստատէ թէ ինք ուրիշ մարդոյ պէս

ի գոյ եկած չէ , ոյլ անսկիզբն է եւ անվախման :

9. Յիսուս կըսէ լիւ իրէն և Հօրը մշտեղ յառաւուի և առաջին յարաբերութեաներ հան , և լիւ հանաւոր ժորով ճը թրէ Աստուծոյ է :

Երբ Փիլիպոս ըստաւ Յիսուսի . « Տէր , Հայրը մեզի ցուցուր , ու հերիք է մեզի . » Յիսուս անոր պատասխանեց . « Այսքան ժամանակ ձեզի հետ եմ , եւ զիս շնանչցար , Փիլիպոս . ան որ զիս տեսոււ Հայրը տեսաւ , եւ դուն ինտոր կ'ըսես թէ Հայրը մեզի ցուցուր » (Յովէ. ԺԴ. 8, 9) : Երբ Յուդա առաքեալ Հարցուց Յիսուսի թէ ինչպէս զինք պիտի յայտնէր իր աշակերտներուն , Յիսուս անոր պատասխանեց . « Թէ որ մէկը զիս կը սիրէ՝ իմ խօսքս պիտի պահէ . ու իմ Հայրո զանիկա պիտի սիրէ , եւ անոր պիտի գանք ու անոր քովը օթեւան պիտի ընենք » (Յովէ. ԺԴ. 25) : Մենք , ոյսինքն Հայրն եւ Յիսուս , անոր պիտի գանք եւ մեր օթեւանը պիտի ընենք , այսինքն օնեւան Հօր և Յիսուսի : Այսպէս Յիսուս զինք ամենէն մտերիմ կերպով ընկեր կ'ընէ Հօր :

Յիսուս յայտնապէս կ'ըսէ . « Ես ու Հայրը մէկ ենք » (Յովէ. Ժ. 50) : Հրեայք հասկցան անոր խօսքին նշանակութիւնը , եւ քարեր առին զանի քարեկութ : Ինչու համար : Վասն զի ըստ կարծեաց Հրէից լոկ մարդ էր , բայց ինքզինք Աստոււած կ'ընէր (Յովէ. Ժ. 51—55) : Եթէ Հրեայք ուզիլ հասկցած ըլլային Յիսուսի խօսքը , Յիսուս ստուգիւ կ'ուզզէր անոնց սխալը , բայց այնպէս չըրաւ , այլ ընդհակառակն ըստաւ . « Ո՞ն որ Հայրը որբեց եւ աշխարհը զրկեց , գուք անոր կ'ըսէք թէ հայհո-

յութիւն կ'ընես՝ Աստուծոյ Որդի եմ ըսելուս համար : Թէ որ իմ Հօրս գործքերը չեմ գործեր : Ինձի մի հաւատաք . հապա թէ որ կը գործեմ , գոնէ գործքերուն հաւատացէք , որ գիտնաք ու հաւատաք թէ Հայրը իմ մէջս է , եւ ես անոր մէջ » (Յովէ. Ժ. 56—59) :

Շատ յայտնի եւ ճշմարիտ է որ Յիսուս բռնուեցաւ , դատուեցաւ եւ դատապարտուեցաւ Հրէից ժողովին , վասն զի իրեն համար ըստած էր թէ աստուստային է : Հրէից ժողովց անդամները որ զթիսուս Պիղատոսին բերին՝ ըստին անոր . « Մենք օրէնք ունինք , եւ մեր օրէնքին համեմատ պէտք է որ մեռնի , ինչու որ ինքզինքը Աստուծոյ Որդի ըրու » (Յովէ. Ժ. 7) : Դատին ատենն ալ քրիստոնյապետն ըստաւ անոր . « Կենդանի Աստուծով քեզ կ'երդմացնեմ որ մեզի ըսես , թէ գմէն ես Քըրիստոս Որդին Աստուծոյ » (Մատթ. ի. 9. 65) : Եթէ Յիսուսի վարդապետութիւնն այս մասին ողիսալ հասկցուած ըլլար , Յիսուս չուտով կ'ուզզէր այն սխալը : Եթէ լոկ մարդ էր , մանաւանդ , ինչպէս երեւելի անհաւատք անդամ կ'ընդունին , քան գհասարակ մարդ ամրաւ առաւելութեամբ գերազանց մարդ մը . իսկոյն կ'ըսէր Հրէից ժողովին . Լոկ մարդ եմ ես , եւ ոչ Որդի Աստուծոյ : Սակայն Յիսուս պատասխանեց քահանայապետին . « Դուն ըսիր . բայց կ'ըսեմ ձեզի , Ասկէ ետեւ պիտի տեսնէք Որդին մարդոց Զօրութեան աջ կողմը նստած » (Մատթ. ի. 9. 64) : Քահանայապետը հասկցաւ անոր խօսքը եւ իր հանդերձները պատառեց ըսելով « Հայհոյութիւն ըրաւ » (Մատթ. ի. 9. 65) :

10. Յէսուս բոլոր մարդեկ կը հրաւետե՞ ո՞ իրեն ժան :

Յիսուս տգէտներն իրեն կը կոչէ զիտութեան, յիմարներն՝ խմաստութեան, տկարները՝ զօրտութեան, մեղաւորները՝ թողութեան, եւ մահուան մօտ եւ զողները յաւիտենական կենաց համար (Յովէ. թ. 12, ժթ. 46, ժջ. 55, դ. 14—21)։ Կը պատուիրէ մարդոց թողուլ ամէն բան, որպէս զի իրեն աշակերտ ըլլան (Պուկ. ժԴ. 55)։ Կը յորդորէ զմարդիկ սիրել զանի առաւել քան զհայր եւ զմայր, քան դիմն եւ զորդիս (Պուկ. ժԴ. 26, Մատթ. ժ. 37)։ Կը հրամացէ մարդոց ի պահանջել հարկի մեռնիլ իրեն համար (Մատթ. ժ. 58, 59)։ Կը պատուիրէ ամէն մարդու իր բոլոր վատահութիւնը գընել անոր վրայ, յանձնել զինք անոր կամացը, նըւիրել զինք անոր ծառայութեանը, եւ պատուել զանի ինչպէս որ կը պատուեն զհայր (Մարկ. թ. 54—58, Յովէ. դ. 18, 56, ե. 25)։

Արդարեւ կան Աւետարանաց մէջ ուրիշ համարներ ուր Քրիստոս կը ցուցնէ զինք իրեւ հպատակ կամաց Հօր : Սակայն անոր խօսքերուն մէջ բնաւ հակասութիւն չկայ : Յիսուսի խօսքերէն սմանք կը վերաբերին այն յաւիտենական եւ փառաւոր վիճակին զոր ունէր Հօրը քով, իսկ միւս խօսքերը կը վերաբերին այն վիճակին զոր ունեցաւ երբ իր երկնոցին փառքը մէկդի գնելով խօնարհեցաւ, եւ օրէնքի տակ եղողները փրկելու համար օրէնքին հըսպատակ եղաւ։ Այս մեկնութիւնը կը համաձայնի Հին եւ Նոր կտակարանին բոլոր վարդապետութեանց :

Արդ, մինչեւ ցարդ համառօտիւ յիշեցինք պա-

հանջումները զար ըլլաւ Յիսուս իրեն համար ։ Յիսուսի այս պահանջումներուն համար ինչ ըսենք : Բնդունինք թէ Յիսուս արդարեւ այնպիսի ոք էր որպիսի ոք իրեն համար ըսաւ թէ էր : Եթէ այսպէս ընդունինք, անոր աստուածութեան վերաբերեալ խնդիրն արդէն լուծուած է, եւ պարափնք ընդունել թէ Յիսուս արդարեւ Որդի Աստուածոյ էր, մարդկային մեղապարտ ազգին համար աստուածուածուաք Փրկիչ, ուստի եւ խստովանելու ենք թէ Քըրիստոնէութիւնն իսկապէս Աստուածմէ է : Ծնդհակառակին, եթէ չենք ընդունիր թէ Յիսուս խկապէս էր այն զոր իրեն համար ըսաւ թէ էր, պարափնք մերժել զանի բալորպին : Ի՞նչպէս կարելի է որ եւ իցէ կերպով պատուել զՅիսուս, եթէ նա յանիրաւի այնպիսի գերազանց պատիւներ պահանջեց իրեն համար : Ի՞նչպէս կարելի է չնշին պատիւմիսկ ընել անոր, եթէ իր կարողութեանց եւ իր արժանեաց մասմ կամ ինք այնպիսի սխալ բաներ ըսաւ, եւ կամ թողուց որ ուրիշները սխալ բաներ ըսեն : Անկարելիէ : Եթէ Յիսուս լոկ մարդ էր, եւ մարդոցմէ պահանջեց որ զինք պատուեն ինչպէս կը պատուեն զԱմառաւած, միթէ կլնանք այնպիսին պատուել իրեւ խօնարհ մէկը, Զենք կըրնար : Այսպիսի պարագայի մը մէջ պարտինք մերժել զանի իրեւ վասա, խաբերաց եւ խարդախ եւ որեւլցէ պատուոյ անարժան մէկը : Եթէ անոր զարմանալի պահանջումներն անհիմն էին, կրնանք անհամեմատ գերազանց համարել զանի : Եթէ այնպէս էր, պարտէինք ըսել թէ անոր յանձնապատանութիւնն անհամեմատ էր : Եթէ Յիսուս ար-

գարեւ չէր լցո եւ կեանք աշխարհի , եթէ Մեսիա
չէր , ոչ Որդի Աստուծոյ եւ ոչ դատաւոր աշխարհի ,
ինչպէս ինք ըստած էր թէ էր , ապա անոր վարդա-
պետութիւնները խարէական , եւ անոր բոլոր կեան-
քը նուաստ կեղծաւորութիւն էր : Ի՞նչպէս կարելի է
այսպիսի մէկը կոչել պաշտելի : Սակայն Բընան եւ
անոր աշխարհաններն ստիպուած են կոչել զանի այս-
պէս : Չեն կրնար ուրանալ Յիսուս Քրիստոսի բա-
րոյական գերազանցութիւնը , քանզի եթէ զայս
ուրանան , չեն կրնար բնաւ բացատրել անոր զար-
մանալի բարոյական ազգեցութիւնն աշխարհի վրայ
անցեալ ութեւտասն դարերու մէջ : Ստիպուած են
նաև խստովանիւ թէ Յիսուս ըրաւ այնպիսի պա-
հանջումներ զոր վերը յիշեցինք , քանզի պատմա-
կան փաստերն այնպէս հզօր են որ չեն կրնար մեր-
ժել զանոնք : Սակայն չեն ընդունիր թէ անոր պա-
հանջումները ճշմարիտ են , ուստի եւ ստիպուած են
գոյնել եւ փառաւորել իբրեւ աննման եւ պաշտելի
մարդ զայն , զոր , եթէ անոր պահանջումներն չըն-
դունինք , համարելու ենք իբրեւ ամենէն մեծ խս-
բերայ մարդն որ երեւեցաւ աշխարհի վրայ :

Յիսուս Քրիստոս իր զարմանալի պահանջումներո-
վը կը ստիպէ զմեզ կամ ընդունել զանի իբրեւ աստ-
ուածային Փրկիչ եւ կամ բոլորովին մերժել զանի
իբրեւ վատ եւ խաբերայ : Բայց զՔրիստոս իբրեւ
խաբերայ մերժել անհնար է : Նոյն խակ Բընան կ'ը-
սէ թէ այս բանը անհնար է : Բընան կ'ըսէ թէ
Քրիստոսի պաշտօնը պիտի չդադրի , թէ անոր չար-
չարանքն ազնուագոյն որտեր պիտի յուղէ , թէ բո-
լոր դարեր պիտի հրատարակեն թէ մարդոց որդ-

ոց մէջ Յիսուսին աւելի մեծ մէկը ծնած չէ :
Եղբաւս կ'ըսէ թէ աշխարհ բնաւ պիտի չմերժէ
դիլաւս :

Այս այսպէս ըլլալով պարագնք իբրեւ ճշմարիտ
ընդունել ինչ որ Յիսուս ըստ իբեն համար , եւ ոչ
զայն զոր ումանք անոր նկատմամբ երեւակայած եւ
հնարած են , եւ պարտինք հաւատալ թէ նա է աշ-
խարհի ստուածային Փրկիչն ինչպէս ինք ըստ :

ԳԼՈՒԽ Ճ Զ.

ՔՐԻՍՏՈՆ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԷՐ

Քրիստոս իրեն համար ըստ թէ աշխարհ լուսաւորելու համար յերկնուստ զրկուած աստուածային վարդապետէ : Մինչ աշխարհի վրայ էր, իր հայրենեաց քաղաքներն եւ գիւղերը սրտուեցաւ ժողովուրդը սորվեցնելու (Մատթ. թ. 55), եւ իր կենաց վերջը սկասուիրեց իր աշակերտներուն սորվեցնել բոլոր ազգերը (Մատթ. ի. 49) : Ուստի ճշմարտիւ գիտնալու համար թէ ով էր Յիսուս Քրիստոս, հարկ է քննել թէ ինչ տեսակ վարդապետ էր եւ ինչ վարդապետութիւն սորվեցուց : Ով որ այս նիւթը կը քննէ խնամով՝ կը համոզուի թէ Յիսուս Քրիստոս այնպէս տարբեր էր աշխարհիս ուրիշ վարդապետներէն, որ արժանի է կոչուելու ասորուածոյն վարդապետ :

1. Յիսուս առընթեր էր ուրիշ երեւելի Հարդարեցներէն կերպին կողմանէ որով դնեած վարդապետ ըլլալու պատրաստեց :

Յայտնի է թէ հին ժամանակներն ամենէն երեւելի վարդապետներն ինչպէս պատրաստեցին զիրենք վարդապետ ըլլալու : Անոնք ուրիշները սորվեցնելու սկսելն առաջ տարիներ անցուցին իրենց ժամանակն ամենէն երեւելի վարդապետներուն

Քով : Սոկրատ թերեւս քան զամենայն հին վարդապետս աւելի քիչ քան սորված է ուրիշներէն, բայց Սոկրատ նախ ներկայացաւ աշխարհի իբրեւ ուսանող : Ուրիշները սորվեցնելու սկսելն առաջ գնաց անոնց քով զորս իրմէն աւելի խմաստուն կը համարէր, եւ սերտ հաղորդակցութիւնն ունէր այն ժամանակին հաշակաւոր վիլխամփայից հետ : Սոկրատայ համար սա ալ պէտք է ըսել որ, Սոկրատ հանդերձեալ աշխարհին վերաբերեալ ճշմարտութիւնները միայն սորվեցնելու շատացաւ :

Պղատոն յառաջ քան սկսելը վարդապետել հրապարակաւ, ութ կամ ինը տարի աշակերտեցաւ Սոկրատայ, եւ իրը տասը տարի օտար երկիրներ պտտեցաւ : Մեգարայի մէջ եւկղիգեսի դպրոցին այցելութիւն ըրաւ, յետոյ գնաց կիւրինէ, եգիպտոս եւ Սիկիլիա, եւ ապա սատրին իտալիոյ Յունական քաղաքներուն մէջ սորվեցաւ Պիւթագորեան վիլխամփայութիւնն, եւ այսպէս պատրաստեց զինք սորվեցնել ուրիշները :

Արիստոտել կարճ ժամանակ մը սորվեցաւ Փափուն Ասխայ մէջ, բայց յետոյ գնաց Աթէնք եւ աշակերտեցաւ Պղատոնի, եւ այսպէս պատրաստեց զինք վարդապետ ըլլալու :

Արդ, Յիսուս ինչպէս պատրաստեց զինք աշխարհիս վարդապետան ըլլալու, Յիսուս Հրեայ էր, եւ Հրեայք նշանաւոր չէին ուսմամբ, եւ ոչ ունէին մըպտուր բարձր ձիքեր եւ ընդարձակ հմտութիւն որով միայն կընային յարմար ըլլալ բոլոր աշխարհ

ուսուցանելու : Յիսուս մինչեւ այն ժամանակը որ սկսաւ հրապարակաւ վարդապետել՝ ապրեցաւ Նազարէթ , որ նշանաւոր էր իր բնակչաց տղիտութեանը կողմանէ , եւ ապացոյց կայ թէ Յիսուս , բաց իւր մանկութեան ժամանակէն , իւր մնացեալ կենացը մէջ Պաղեստինու սահմաններէն դուրս չելաւ : Բայց եթէ Յիսուս ուրիշ երկիրներ գացած ըլլար իսկ , անոնց եւ ոչ մէկուն մէջ կարող պիտի ըլլար սորվիլ այն մասնաւոր վարդապետութիւնները գորս ինք ուսուց , վասն զի այն բաները չին ուսուցուեր ոչ Յաւնաստանի , ոչ Հռովմաց եւ ոչ Եփիտոսի մէջ :

Այս նիւթը խնամով քննուած է , եւ գիտունք ընդհանրապէս չեն կարծեր թէ Յիսուս Քրիստոս իր վարդապետութիւններէն որեւիցէ մէկն առած է Աթէնքէն , կամ Աղէքսանդրիայէն կամ Հնդկաստանէն , եւ կամ Զրադաշտայ եւ կոմիուլիոսի աշակերտներէն : Նոյն իսկ Բընան կ'ընդունի զայս , եւ չկրնալով մեկնել թէ ուստի էր Յիսուսի զարմանալի իմաստութիւնը , կ'ըսէ , բայց ոչ առանց տարակուսի , թէ թերեւս Յիսուսի վարդապետն էր Հիլէլ անուն գիտուն Հրեայ բարունի մը : Տոդ ։ Շմէքէլ անուն գիտնական Գերմանացին ցուցուցած է թէ Բընանի այս կարծիքը հաստատող պատմական դոյզն փաստ մ'իսկ չկայ : Նաեւ զօրաւոր ապացոյց կայ թէ Յիսուս մինչեւ այն ժամանակը որ սկսաւ վարդապետել , իր կեանքն անցուց Յովունիայ գործին մէջ : Իր վարդապետութեան առաջին տարին գնաց իր ծնաց իր ծննդեան քաղաքը , եւ սկսաւ սորվեցնել ժողովրդանոցին մէջ : Ժողովուրդը զար-

մանալով կ'ըսէր . « Ասիկա ուսկից ունի աս բաները , կամ աս ինչ իմաստութիւն է ասոր տրուած . որ ասանկ հրաշքներ կ'ըլլան ասոր ձեռքովը : Ասիկա հեռաց չէ , Մարիամին որդին , եւ Յակոբոսին ու Յովեսին եւ Յուդային ու Սիմոնին եղբայրը . ու ասոր քոյրերը հոս մեր քովը չեն . եւ անոր վրայով կը գայթակղէին » (Մարկ . Զ . 2 , 5 , Մատթ . Ժ . 54-57) : Յիսուսի դրացիներն եւ ծանօթներն ինչու համար կը գայթակղէին անոր վրայ : Վասն զի անոր մանկութենէն ի վեր զանի ճանչնալով , գիտէին թէ երբէք բան մը « սորված չէր » (Յովէ . է . 15) : Հասարակ մարդ մը կը համարէին զանի իրենց պէս , ուստի եւ կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ : Եթէ Յիսուս արդարեւ հիւսնութիւն ըրած շրլար , անոր դրացիները հիւսն չին կոչեր զանի : Եթէ իր հայրենիքը թողած եւ ուրիշ երկիրներ գացած ըլլար բան սորվելու , անոր գառնալէն ետքը ծանօթք եւ բարեկամք զարմանալով չին ըսեր . « Խնտոր ասիկա գիրքերը գիտէ , որ սորված չէ » (Յովէ . է . 15) : Ասկէ կրնանք հետեւցընել . թէ Յիսուս Նազարէթի մէջ սնաւ եւ մեծցաւ :

Սակայն այն քաղաքին մէջ ոչ հռչակաւոր դըպրոցներ եւ ոչ անուանի ուսուցիչներ կային : Հոն չկային երեւելի մարդիկ որոնց հետ Յիսուս կարենար հաղորդակցութիւն ունենալ , եւ կարենար անոնցմէ առնել օգտակար հրահանգներ : Ուստի Յիսուս Քրիստոս առանց գիրքի բաց ի Հին կտակարանէն , եւ առանց երեւելի ուսուցիչներու , ինչպէս պատրաստուեցաւ ըլլալ վարդա-

պետ աշխարհի : Զար-մանալի՛ պարագաստութիւն :

2. Յէսուս ուրէւ վարդապէտներէն բարբէր էր նաև եղանակն իռջանէ որով սրվեցուց շաշիարհ :

ա. Յիսուսի վարդապետութիւնը ուրիշներէն չէր, այլ բուն իսկ անոր ճարիէն էը բիեր : Յիսուս կընդունէր Հին կտակարանին վարդապետութիւնները, բայց մեկնութիւնը զոր կուտար այն վարդապետութիւններուն՝ գպիրներէն եւ փարիսեցիներէն տրուած մեկնութեան չէր նմաներ . այն մեկնութիւնը Յիսուսի միայն յատուկ էր : Արդարեւ, եթէ ինալւ-ռենք Հին փիլիսոփայից բոլոր դրուածներուն մէջ կրնանք գտնել բարոյական պատուէրներ նման Յիսուսի պատուէրներուն . բայց երբ ոչ քանի մը բարոյական պատուէրներ, այլ գլխաւոր հոգեւոր ճշ-մարտութիւնները զորս Յիսուս սորվեցուց՝ կը բազ-դատենք բոլոր փիլիսոփայից դրուածներուն հետ, չենք կրնար անոնց մէջտեղ նմանութիւն մը գըտ-նել : Յիսուսի վարդապէտութիւն մէջ է շոր էը հիտուն+ ճարդիային ուսման և հիտուննեան ներդէր : Յիսուս կը խօ-սէր իրեւ սյնպիսի ոք որ Աստուծմէ եկած էր, եւ սկէտք չունէր մարդոցմէ բան սորվելու :

բ. Յիսուսի վարդապէտութիւնն անկախ էր էր դարին և աղջին : Ուրիշ որեւիցէ վարդապետ մը բոլորսին ա-զատ եղած չէ իր դարուն ազդեցութենէն, ընդ-հակառակն որիշ որեւիցէ վարդապետ իր դարուն բարոյական եւ իմացական գաղափարաց եւ կար-ծեաց աւելի կամ նուազ ազդեցութեան ներքեւ դանուած է . բոլոր վարդապետաց մէջ Յիսուս միայն եղաւ որ իր դարուն սիսալանաց, նախա-

պաշարմանց եւ սնապաշտութեանց եւ ոչ մին ըն-դունեցաւ : Նոյն իսկ Սոկրատէս մահուանէն քիչ մառաջ իր բարեկամներէն խնդրեց իրեն համար արագալ մը զոհէլ Ասկղեպեսայ : Սակայն Աւետա-րանք, որ Հրէաստանի մէջ գրուեցան աւելի քան ութեւտասն դար առաջ, այնպէս ազատ են ամէն տեսակ նախապաշարումներէ ինչպէս ներկայ դա-րուս փիլիսոփայական գրուածները : Ութեւտասն դարուց պատմութիւնը ցուցուցած է թէ Յիսուս Քրիստոս արդարեւ վարդապետ էր ոչ իւր ազգին միայն, այլ եւ բոլոր ազգաց, ոչ իւր դարուն միայն այլ եւ բոլոր դարուց : Որովհետեւ այսպէս է, ի-րաւունք ունինք հետեւցնելու թէ Յիսուսի վար-դապետութեանց աղբիւրը բարձր էր քան ազգը եւ գարը յորս ապրեցաւ նա :

գ. Յիսուս ուրիշ վարդապետներէ տարրեր էր նաեւ սա կողմանէ ո՞ ամենաբարձր ծշմարդունիւնները սրվեցուց ամենաբարձր կերպով : Ոչ ոք կրնաց ուրանալ թէ Յիսուս բարձր ծշմարտութիւններ սորվեցուց, վասն զի քաղաքակիրթ աշխարհ ութեւտասն դարէ ի վեր կը սորվի զանոնք, եւ նոյն իսկ այս իննեւ-տասներորդ դարուս մէջ գիտուն մարդիկ աւելի գիրքեր գրեցին մեկնելու եւ լուսաւորելու Յիսուսի վարդապետութիւնները քան բոլոր Յոյն եւ Հռով-մայեցի փիլիսոփայից գրուածները : Անցեալ հարիւր տարուան մէջ հարիւրաւոր մեկնութիւններ գրուե-ցան Աւետարաններուն վրայ, մինչեւ Պղատոնի, Արիմտոտելի եւ այլոց դորձքերուն վրայ հազիւ թէ մեկնութիւն մը կը տեսնուի : Ինչպէս արդի Գերմանացի իմաստուն մը կ'ըսէ . « Յիսուսի վար-

դապետութիւնները կենդանի եւ յաւիտենական խօսք են : » Բայց Յիսուս այն մեծամեծ ճշմարտութիւնները սորվեցուց այնպիսէ պարզ կերպով, որ բոլոր ժողովուրդը կրնար հասկնալ զանոնք : Նախնի եւ արդի փիլիսոփաններէն շատերը փոյթ չունին հասարակ ժողովուրդը կրթել, սակայն Յիսուս կը սիրէր հասարակ ժողովուրդն, եւ կը քարոզէր անոնց իր երկնային վարդապետութիւններն այնպիսի կրտպով որ կրնային հասկնալ զանոնք : Եթէ մէկը Յիսուսի լերան քարոզը կամ առակները բաղդատէ Պղատոնի եւ Արիստոտելի գրուածներուն հետ՝ պիտի համոզուի թէ այսպէս է : Լոկ Նազարեթցի մարդու մը որ իբրեւ հիւսն մեծցաւ, բնչպէս հնար էր սորվեցնել այնպիսի մեծամեծ ճշմարտութիւններ որովք դեռ կը զբաղի քաղաքակիրթ աշխարհ, մանաւանդ սորվեցնել այնպիսի պարզ կերպով որ ամէն մարդ կարող է հասկնալ զանոնք : Այս հնար էր միայն աստուածային իմաստութեան օգնութեամբ :

գ. Յիսուս ուրիշ վարդապետներէն տարբեր էր նաեւ սա կողմանէ ո՞ր վնասաբար և իշխանութեամբ է ո՞ր վնասէր : Գիտուն մարդիկ ճշմարտութեան վրայ կը խորհէին, կը խօսէին եւ կը վիճէին միայն, բայց Յիսուս ճշմարտութիւնը կը յայտնէր եւ կը հաստատէր : Ուրիշները գրութիւններ կը շնէին, փաստեր կը բերէին եւ հետեւութիւններ կը հանէին, բայց Յիսուս ոչ դրութիւն կը ստեղծէր, եւ ոչ փիլիսոփական փաստեր կը բերէր իր վարդապետաւթիւնները հաստատելու համար : Յիսուս իշխանաբար կը խօսէր : Այս կողմանէ կը տարբերէր

Մովսէսին եւ ուրիշ մարդարէներէն : Անոնք կը խօսէին յանուն Աստուծոյ, Յիսուս կը խօսէր յանուն իւր : Սովոր էր ըսել . « Ճշմարիտ ճշմարիտ կ'ըսէ՞ ձեզի . » « Լսեր էք որ ըսուեցաւ առջիններուն . . . բայց էս ձեզի կ'ըսեմ » (Մատթ. Ե. 21—44) : Ժողովուրդը կը զարմանար անոր վարդապետութեանը, քանզի կը սորվեցնէր իշխանաբար, եւ ոչ գալիքներուն պէս (Մատթ. Է. 28, 29) : Ով որ անաչառաբար կը նկատէ այն արտաքոյ կարգի եղանակը որով Յիսուս կը սորվեցնէր ժողովուրդը՝ պիտի ըսէ ինչ որ ըսին զանի բռնելու համար դրկուած պաշտօնակալք . « Երբէք մէկը աս մարդուն պէս խօսած չէ » (Յովհ. Է. 46) :

Յ. Վարդապետութիւն+ աշբ Քրիստոս աւույց՝ աւելի վարժականիւն էին ան վկանակին որով աւույց շնորհուած :

Մի ըստ միովէ պիտի չքննենք Յիսուսի վարդապետութիւնները, անոր գերազանց բարոյական հըրահանգը, զարմանալի մեկնութիւնը զոր տուաւ քաղաքային, ընկերական եւ ընտանեկան պարտականութեանց, այլ պիտի շատանանք ցուցնելով մեծամեծ հիմնական ճշմարտութիւնները զորս սորվեցուց Յիսուս, եւ յիշել թէ այն ճշմարտութիւններն ինչպէս տարբեր են ուրիշ բոլոր հին իմաստնոց վարդապետութիւններէն :

ա. Յիսուս Քրիստոս ուրիշ բոլոր վարդապետներէն տարբեր էր յայսմ որ նա միայն յայտնեց թէ ամէն մարդ պատուական է ո՞ր աղէն կամ վիճակի և վերբնէ :

Յիսուս սորվեցուց թէ մարդու մը առաւելութիւնն ու յարգը գլխաւորապէս ոչ անոր ազգու-

թենէն է, ոչ աստվանէն եւ կարգէն, ոչ նիւթական որպիսութենէն եւ ոչ խկ անոր գիտութենէն, այլ բուն անոր բնութենէն։ Սորվեցուց թէ մարդուն արժէքը չի կայանար յաշնմ զոր ունի, այլ յայնմ որ է, եւ թէ անոր առաւելութիւնը չի ճագիր անոր աստվանէն այլ բարուց որպիսութենէն։ Սակայն այս ճշմարտութիւնն անտեն որոշուած չէր ոչ երուսաղէմ, ոչ Աթէնք եւ ոչ Հռոմ։

Հրէից գալիրները կը պատուէին զանոնք միայն որ Հրէից ազգէն էին, իբրեւ որդիք Արրահամու. բայց Յիսուս ըստ անոնց. «Մի ոկիք ձեր ներախ գին ըսել թէ Մենք մեզի հայր՝ Արրահամը ունինք, քանզի Կըսեմ ձեզի որ Աստուած կարող է աս քարերէն Արրահամին որդիներ հանելու» (Ղուկ. Գ. 8)։ Յոյնք կը պատուէին ուսեալ եւ քաղաքակիրթ մարդիկ միայն, իսկ կ'արհամարհէին ուամիկներն եւ տգէաները, եւ փոյթ չունէին զանոնք լրւսաւորելու։ Բայց Յիսուս բանիւք եւ արդեամբք սորվեցուց թէ մարդ մը որչափ եւ ռամփի եւ անուս ըլլայ, տակաւին այնչափ մեծ յարգ ունի, որ խնամով եւ յարատեւութեամբ ջանքեր ըլլալու են զանի լրւսաւորելու։ Հռոմայեցի օրէնսդիրք չէին պատուեր բոլոր մարդիկ, այլ միայն Հռոմէական քաղաքացիները. բարբարս կ'անուանէին բոլոր ուրիշ մարդիկ, եւ զանոնք Հռոմայեցոց գերի ըլլալու միայն յարմար կը համարէին։

Երուսաղէմի, Աթէնքի եւ Հռոմոյ բոլոր գարգապետաց մէջ Յիսուս միայն սորվեցուց թէ ամին մարդ, գերի եւ ազատ, ծառաց եւ տէր, միեւնոյն յարգն ունի։ Յիսուս առաջին եղաւ սորվեցնելու

այն մեծ ճշմարտութիւնը՝ որ այնպիսի փառաւոր արդիւնք յառաջ բերաւ անցեալ ութեւտասն դարուց մէջ, այսինքն Յիսուս առաջին եղաւ սորվեցնելու թէ ամին մարդ անպատմելի յարգ ունի ձևն զի ճարդ է, վասն զի ունի մարդկային այն բընութիւնն որ ի սկզբան ստեղծաւ ըստ պատկերի Աստուծոյ, եւ որ կարող է բարձրանալ այն աստուածային նմանութեան։ ուստի եւ մարդ մը որչափ աղքատ կամ տգէտ կամ նուաստացած ըլլայ, հարկ է որ յարատեւութեամբ ջանացուի զանի աղնուացնելու, մաքրելու եւ փրկելու համար։ Եթէ Յիսուս սց ճշմարտութիւնը միայն սորվեցուած ըլլար, պարտ էր իրաւամբ պատուել զնա իբրեւ մեծագոյն բարերար մարդկային ազգին։

բ. Յիսուս բոլոր ուրիշ վարդապետաներէն տարբեր էր նաև յայսմ որ ուսոյց թէ յարում կը կայանաց մարդկային բնութեան պատուականութիւնը։

Յիսուս չարհամարհէց մարմինը անոր զարմանալի կազմութեամբը, ոչ ալ միտքն անոր սքանչելի ծրիւքը. այլ ուսոյց թէ մարդուն գերազանցութիւնը կը կայանայ ի վեր քան զանենայն անոր բարյակուն և հոգեւոր բնութեանը մէջ, Յիսուս եկաւ յայտնել մարդոց ինչ որ պարտ էր անոնց գիտնալ, այսինքն թէ մարդ ունի բարոյական բնութիւն։ Եկաւ յիշեցնել մարդոց ինչ որ մարդիկ մոռնալու չէին երբէք, այսինքն՝ թէ մարդ ունի հոգ։

Երբ Յիսուսոս երեւցաւ աշխարհի վրայ, այս մեծ ճշմարտութիւնը գրեթէ անծանօթ էր, կամ մոռցուած էր։ Մարդիկ այնպէս զբաղեալ էին հոգ տանել իրենց մարմիններուն եւ մշակել իրենց միտքե-

Ի՛ւ, որ անոնց հոգիները դրեթէ խսպառ անտես առնուած էին. Մարդոց մեծ մասն այնպէս անձնատուր եղած էր իրմէ դուրս բաներու, որ բուն իրեն վերաբերեալ բանին շատ քիչ փոյթ եւ խնամ ունէր: Փիլիսոփաններէն ոմանք արդարեւ խորհեցան հոգւոյ վրայ, բայց կարող չէին հոգւոյ վերաբերեալ որոշ գիտութիւն մը ստանալ, ուստի եւ անոնց վարդապետութիւնները տպաւորութիւն չըրին ժողովրդեան վրայ, որ կ'ապրէր այնպէս որպէս թէ հոգի չունէր: Քրիստոս եկաւ հանել մարդիկ այս հոգեւոր անզգայութենէն: Եկաւ գոչելով, Հոգին, հոգին: Հըռչակեց հոգւոյն գերագոյն արժէքը, յայտնեց վտանգը որուն նշաւակ եղած էր հոգին, եւ մեծ հոգ ընելով հարցուց. «Ի՞նչ կը շահի մարդ մը՝ թէ որ բոլոր աշխարհը վաստըկի եւ իր անձը կրօնցնէ, կամ իր անձին համար ի՞նչ ազատչէք պիտի տայ» (Մատթ. ծ. 2. 26):

Ցիսուս Քրիստոս քարոզեց հոգւոյն անհանունիւնը: Այս նիւթին վրայ փիլիսոփայք շատ վիճաբանեցան, բայց իրենց վիճաբանութիւններովը շկրցան իրենք զիրենք համոզել, ուստի եւ անկարող էին ուրիշները համոզել:

Քրիստոս յայտնեց նաեւ ուրիշ ճշմարտութիւն մը ոչինչ ընդհատ կարեւոր եւ զարթուցիչ, այսինքն հոգւոյն պատահիանուուանիւնն առ Աստուած իր բոլոր գործերուն, խօսքերուն եւ խորհուրդներուն համար: Ամերիկայի երեւելի քաղաքագէտներէն մին, Դանիէլ Ռւէպոդէր, հարցուելով իր բարեկամներուն մէկէն թէ ամենէն կարեւոր ճշմարտութիւնը որնէ, պատասխանեց. Մարդուն պատասխանուուանիւնն առ-

Աստուած: Յիսուս այս ճշմարտութիւնը սորվեցուց շատ յստակ եւ հաստատուն կերպով: Միշտ ջանաց տպաւորէլ մարդոց միտքերուն մէջ թէ տիեզերաց վարիչը կը դիտէ անոնց բոլոր գործքերը, եւ կը քննէ անոնց ծածուկ խորհուրդները: Սորվեցուց թէ Աստուածի գատաստան պիտի բերէ մարդոց բոլոր գործքերը, խօսքերը եւ խորհուրդները, եւ թէ մարդոց վերջին եւ յաւիտենական վիճակը պիտի որոշուի այս գատաստանին համեմատ (Մատթ. Ժ. 56, իւ. 14—46):

Գ. Քրիստոս բոլոր ուրիշ վարդապետներէն տարբեր էր նաեւ յայսմ որ յայտնեց երկարութիւնը Հոչը ոշխարհն:

Աշխարհը անատեն Աստուածոյ վրայ բոլորովին տղէտ չէր: Բայց Աստուածը զոր Ցիսուս Քրիստոս յայտնեց՝ չէր Հրէից դպրաց եւ ոչ Յոյն փիլիսոփայից աստուածը: Հրէայք ունէին Մովկէսի եւ մարդարէից գիրքերն որոնցմէ կրնային տեղեկութիւն ստանալ ճշմարիտ Աստուածոյ վրայ, բայց սխալ մեկնութիւններ տուած էին անոնց: Նաեւ հեթանոս փիլիսոփաններէն ոմանք քանի մը ճիշդ գաղափար ստացած էին Աստուածոյ բնութեանը եւ յատկութիւններուն վրայ, բայց անոնց գաղափարները շատ թերի էին, եւ ազգք եւ ազինք ընդհանրապէս հեթանոսական խաւարի մէջ էին, եւ վատթար սնապաշտութեանց տակ կը ճնշուէին:

Սոկրատ իսկ կ'ընդունէր այն կարծիքը թէ շատ աստուածներ կային, բայց Ցիսուս յայտնապէս ըստ թէ մէկ Աստուած միայն կայ: Պղատոն ըստ . «Բոլոր իրաց հայրը եւ արարիչը գտնել զիւրին չէ, եւ եթէ գտնուի, անհնար է ամենուն ճանչցնել զանի: » Բայց Ցիսուս յայտնեց ճշմարիտ Աստուածն

այնպէս յատակ կերպով որ ամէն մարդ կրնայ ճանչնալ զանի :

Յիսուս Հրէից դպիրներէն կը տարբերէր նաեւ յայսմ որ քարոզեց թէ մէժայն ճշարձէր Աստուածը ու միայն Հրէից այլ և հենասաց Աստուածէ, և ամէնէն էլ պահանջէ հոգեւոր պաշտօն :

Աստուած զոր Յիսուս սորվեցուց՝ չի նմանիր ամենեւին Ցունաց եւ Հռոմայեցոց աստուածներուն որ տկար եւ սահմանաւոր էին իբրեւ զմարդիկ եւ նշաւակ մարդկային կրից : Յիսուս բոլորովին կատարեալ Աստուած մը յայտնեց աշխարհի, Աստուած մը որ բոլորովին արժանի է բոլոր աշխարհի սիրոյն, վստահութեանը եւ հնազանդութեանը, Աստուած մը զոր ամէն մարդու սիրութ, միտքը եւ խիզճը սիրով կրնան ընդունել : Յիսուս յայտնեց մարդոց ծշմարտութեան, սրբութեան եւ սիրոյ Աստուածը :

Միթէ հնար էր Հրէաստանի տգէտ մէկ գիւղին մէջ սնած եւ մեծցոծ Յիսուսին, եթէ լոկ մարդէր, գերագոյն իշակին վրայ յայտնել այնպիսի գաղափարներ որ գերազանց էին քան զգաղափարս բոլըր նախնի փիլիսոփայից, եւ քան զորս բարձր եւ փառաւոր գաղափարներ ստեղծել արդի լուսաւորեալ դարս անդամ կարող եղած չէ : Անհնար էր, եւ մենք չենք կրնար բացատրել Յիսուսի զարմանալի իմաստութիւնը, եթէ ոչ իր այս խօսքովը . «Հօրմէն ելայ» (Յովհ. ք. 28):

Գ. Յիսուս ուրիշ վարդապետներէն կը տարբերէր նաեւ յայսմ, որ յարակ էւրով յայտնեց աշխարհի ողբերը որ էլ բնութիւն ճարդոց բոլըր նշանաւուն և ամէն գաղափար էն ամէն անկանութեանը :

Ամէն դարս մէջ շատեր ելած են նկարագրելու

մարդկային ազգին թշուառութիւնները : Բանաստեղծք ողբազին տողերով նկարեցին մարդկութեան վիշտերը, երդիժաբանք ծաղրեցին մարդկային ազգին յիմարութիւնները եւ մոլութիւնները, պատմագիրք յիշեցին չարիքները զորս անցեալ դարուց մարդիկը կրեցին, եւ քաղաքագէտք եւ բարեկարգէցք քննեցին եւ ցուցուցին ներկայ դարուս չարիքը, բայց Յիսուս անոնց ամենէն կը տարբերի յայսմ, որ յայտնեց բուն աղբիւրը որմէ յառաջ կու դան բոլոր այն չարիք : Յիսուս թափանցեց մարդկային կենաց եւ հաստատութեանց խորը, եւ տեսաւ թէ զմարդիկ ապականող եւ կործանող չարեաց զմասւոր աղբիւրը ոչ թէ մարդոց քաղաքական հաստատութեանց կամ ընկերական կարգագրութեանց եւ կամ անոնց արտաքին պարագաներուն մէջ էր : այլ անոնց սիրտերուն մէջ էր . հարուստ եւ աղքատ, գիտուն եւ տգէտ, թագաւոր եւ հպատակ, իւրաքանչիւր մարդու սրտին մէջ էր : Յիսուս յայտնեց նաեւ թէ այն ամէն չարիք յառաջ կու գան ոչ վասն զի մարդիկ աղքատ կամ տըգէտ են, այլ վասն զի խզած են կապը որ զանոնք կը մրացնէր Աստուածոյ հետ, եւ զատուած են անկէ որ սղբիւր է ամենայն բարեաց :

Յիսուս յայտնեց նաեւ ոս ահեղ ծշմարտութիւնը թէ մարդիկ ոչ միայն իրենք զիրենք բաժնած էին Աստուածմէ, այլ եւ Աստուածոյ դէմ դարձած էին, եւ այս պատճառուա անոր արդար գատապարտութեան ներքեւ ինկած էին : Յիսուսի վարդապետութեանը նայելով կառավարութիւնք հարսաւհարիչ են, հպատակք՝ ապստամբ, ծնողք՝ գժնեայ,

որդիք՝ անհնազանդ, մարդիկ ընդհանրապէս նախանձու, ապաշնորհ եւ արհամարհու, վասն զի մարդուս բոլոր բնութիւնն ապականեալ եւ վատթարացեալ է :

Ո՞չ ապաքէն զարմանալի է որ իբրեւ հիւսն մեծացած երիտասարդ մը կարող եղած էր հասկնալ ինչ որ փիլիսոփայք կարող եղած չէին հասկնալ բացայատ : Զարմանալի չէ որ նա միայն կարող եղաւ տեսնել թէ Քրէն էր մի միայն ազգիւր բոլոր չարեաց որ կ'ապականեն, կը ճնշեն եւ կը կորնցընեն զմարդիկ, եւ թէ Աստուծոյ դէմ մեղքը նոյն իսկ մահ է, յաւիտենական մահ, յաւիտենական սատակում : Մարդկային կարօտութեան եւ թշուառութեան, տրտմութեան եւ վշտաց պատճառին այս զարմանալի, մանաւանդ թէ ահաւոր յայտնութիւնն արդարեւ աստուծածային յայտնութիւն է :

Ե. Յիսուս ուրիշ վարդապետներէն տարբեր էր մանաւանդ յայսմ, որ ճարդոց յայրնեց թէ ինչպէս ինձնան աղառիւ իրենց ժողովեն : և առէներէն : Նա մանաւանդ յայտնեց թէ ինչպէս այն չարեաց բուն իսկ պատճառը կրնայ բարձութիւն ի միջոյ : Այս մասին ամենեւ ին չի կրնար բաղդատութիւն ըլլալ Յիսուսի եւ բոլոր ուրիշ հին եւ նոր վարդապետաց մէջտեղ :

Յիսուս իրեն համար ըստ թէ այս չարչարեալ եւ կորուսեալ աշխարհի ազատին է, թէ Աստուծմէ բաժանեալ մարդկային ազգը նորէն առ Աստուծ պիտի դարձնէ, եւ թէ միւսանգամ պիտի միացնէ զմարդիկ Աստուծոյ հետ : Որովհետեւ մարդիկ իրենց մեղքերուն պատճառաւ օտարացած էին Աստուծմէ, Յիսուս Քրիստոս եկաւ մարդոց մեղքը վեր-

ցընելու եւ այսպէս զանոնք հաշտեցնելու Աստուծոյ հետ : Սորվեցուց թէ, որովհետեւ մարդիկ ոտնակոխ ըրած էին Աստուծոյ արդար օրէնքը, եւ այս պատճառաւ դատապարտուած էին մտհուան, անոնց տեղի ինք պիտի կրէր պատճիւր, եւ այսպէս մարդկարները : Սորվեցուց թէ ինք պիտի մեռնէր փոխանակ մեղաւորաց եւ վասն մեղաւորաց, որպէս զի Աստուծած ներէր անոնց իրենց մեղքերը : Սորվեցուց թէ, որովհետեւ մարդիկ իրենց բնութեան ապականութեանը պատճառաւ հոգեւորապէս մեռեալ էին, պիտի տար անոնց Հոգին սուրբ, որ իւր ամենակալ զօրութեամբը կարող էր փոխել անոնց ապականեալ բնութիւնը, եւ նորոգել զայն յարդարութիւն, եւ այնպէս պատրաստել զայն Աստուծոյ հետ հաղորդակից եւ յաւիսեանս երանելի ըլլալու : Յիսուսյացնեց նաեւ թէ աշխարհը ոչ իմաստութիւն ունէր եւ ոչ զօրութիւն ինքինք փրկելու, այլիր ձեռօք միայն պիտի գործութիւն ազատութիւն մեղաց ապականութենէն եւ դատապարտութենէն միանդամայն : Իմացուց թէ աշխարհ մեռած էր ի մեղս, եւ ինք եկած էր աշխարհի կեանք տալու իւր մահուամբը :

Ահա այսպիսի վարդապետութիւններ քարոզեց Յիսուս, բայց ուրիշ մէկն այսպիսի վարդապետութիւններ երբէք քարոզած էր ի Հռովմ կամ յԱթէնս եւ կամ յԵղիպտոս : Նախնի փիլիսոփաներէն ովովեցուց այսպիսի բարձր վարդապետութիւններ իւրաքանչիւր մարդոց, բարբարոսին եւ կրթելցն, հոգւոյն անմահութեան, պատասխանառութեան եւ պատուականութեանը փրայ : Ո՞վ անկէ առաջ քա-

րողեց այնպիսի ճշմարտութիւններ Աստուծոյ միութեանը , հոգեղինութեանը եւ հայրական սիրոյն վրայ : Ո՞ւր լսուած էր առաջ այնպիսի յստակ յայտնութիւն մարդկային ազգին բոլոր չարեաց գլխաւոր աղքիւրին վրայ : Ուրիշ ո՞վ երբէք խորհեցաւ այսպիսի կատարեալ փրկութիւն մը ի չարեաց : Որում միտքն եկաւ երբէք թէ Աստուած ինքնին մարդ պիտի ըլլար չարչարուելու եւ մեռնելու համար փոխանակ մեղաւորաց : Ո՞վ երբէք խորհեցաւ յառաջադյուն թէ մարդոց ապականեալ բնութիւնը կրնար նորոգուիլ եւ վերակենդանանանալ Աստուծոյ Հոգւոյն միջոցաւ : Արդարեւ մենք ալ պարտինք ըսել ինչպէս ըսին անոնք որ զՅիսուս բռնելու զրկուեցան . «Երբէք մէկը այս մարդուն պէս խօսած չէր :» (Յովէ. է . 46:) Պարտինք հարցունել նաեւ «Ասիկա ուսկից ունի այս իմաստութիւնը :»

Ի՞նչպէս հնար էր նազարեթի պէս Հրէաստանի աննշան մէկ գիւղին մէջ կրթուած հասարակ մարդու մը վարդապետել ոչ միայն քանի մը սքանչելի բարոյական պատուէրներ , այլ եւ հոգեւոր ճշմարտութեանց գրութիւն մը , ճշմարտութիւններ այնպիս կարեւոր՝ որ գարերով անդադար իրենց ճգած ենքաղաքակիրթ աշխարհի ուշադրութիւնը , այնպէս խորին՝ որ ամենէն գիտուն մարդիկ խօստովանած են թէ չեն կարող լիովին հասկնալ զանոնք , եւ այնպէս աղդու՝ որ բոլոր ազգերը կը փոխուին անոնց միջոցաւ : Հնար էր որ այսպիսի իմաստութիւն մը յառաջ գար նազարեթէն : Ոչ , երբէք հնար չէր : Ուրեմն Քրիստոսի գերբնական խմաստութիւնը կը ցուցնէ թէ Քրիստոս ոչ միայն մարդոյ , այլ եւ Աստուծոյ որդի էր :

ԳԼՈՒԽ ԺԷ

ՔՐԻՍՏՈՆԻ ՇՐԱՄՔՆԵՐԸ .

Յիսուս ոչ միայն ըսաւ իրեն համար թէ որդի է Աստուծոյ , այլ եւ ըսաւ թէ իր գործքերը կը հաստատէին իր աստուածային ծագումը : Ուստի հարկ է քննել թէ Յիսուս արդարեւ գործեց հրաշքներ : Եթէ հրաշք չգործեց , պարտինք մերժել անոր խօսքն իրեւ սուս , բայց եթէ գործեց , պարտինք ընդունել անոր խօսքն իրեւ ծըմարիտ :

Արդ , Յիսուս հրաշք գործեց իր աստուածութիւնը հաստանելու համար : Ողջամիտ մարդիկ կ'ընդունին թէ այս խնդիրը լոկ պատմական է , ուստի եւ պատմական ապացոյցներով ստուգուելու է : Արդարեւ անտեղի է առանց բաւական պատմական ապացոյցներ ունենալու պնդել թէ Յիսուս հրաշքներ գործեց : Անտեղի է նաեւ ըսել թէ Յիսուս հրաշք չգործեց , եթէ անոր հրաշագործութիւնը հաստատող ապացոյցներ կան : Սակայն արդի անհաւատներէն ումանք կը գործեն այս անտեղութիւնը եւ չեն ուզեր գննել Քրիստոսի հրաշագործութեան պատմական փաստերը :

Շգրաւս կ'ըսէ . « Մենք մէկէն (այսինքն առանց քննութեան) կը մերժենք հրաշքն իրեւ անկարելի

եւ հակառակ տիեզերքը վարող յայտնի եւ ընդհաւնուր օրինաց : » Այս է ահաւասիկ արդի անհաւատից իմաստութիւնը :

Ուրիշ անհաւատներ որ չեն կրնար ընդունել Շգրաւսի յիմարութիւնը՝ տակաւին կ'ըսեն թէ հըրաշքներն անհաւատալի են :

Նաեւ ուրիշ անհաւատներ կ'ըսեն թէ Յիսուսի գործերն իրօք հրաշք չէին : Հիմա քննենք համառոտիւ անհաւատից այս առարկութիւնները :

Ա. Մէնէ հրաշքներն անկարելի՞ն :

Կ'ընդունինք թէ քանի մը ենթադրութեամբ հըրաշքներն անկարելի են :

ա. Եթէ Աստուած չկայ, չի կրնար հրաշք ըլլալ, վասն զի հրաշքը գերբնական ասպացոյց է աստուածային զօրութեան : Բայց եթէ ասառուածային էակ մը չկայ, չկայ նաեւ աղրիւր որմէ կարենայ յառաջ գալ այնակիսի զօրութիւն մը : Այս ենթադրութիւնը սակայն չի կրնար ընդունուիլ, քանզի կայ Աստուած մը : Անզգամը միայն իր սրտին մէջ կ'ըսէ թէ Աստուած չկայ, եւ շատ քիչ մարդիկ կը գտնուին որ խոստովանին թէ այս անզգամութեան տէր են : Անթիւ եւ անհերքելի փաստեր կան թէ կայ արարիչ մը, եւ եթէ կայ արարիչ, ինչո՞ւ հրաշքներն անկարելի ըլլան : Այն որ ստեղծեց զաշխարհ, սկէտք է որ ազատ ըլլայ ընել ինչ որ կ'ուզէ զայն զոր ստեղծած է : Ինչպէս ազատ էր երբ ստեղծեց զաշխարհ, նոյնակս սկէտք է որ ազատ ըլլայ կառավարել զայն իր կատարեալ իմաստութեանը համեմատ :

Ամենամեծ յիմարութիւն է պնդել թէ Արարիչը

հպատակ է այն բանին զոր ինք սաեղծած է, եւ թէ ստիլուած է հպատակիլ այն բանին յատկութեանց որ բոլորովին կախեալ է անոր կամքէն :

Ցիմարութիւն է պնդել թէ Արարիչը որ ստեղծեց բոլոր մասերը որոցմէ կը բաղկանայ աշխարհս, եւ բոլոր բնական զօրութիւններն որ այն մասանց մէջ կը գործեն՝ չի կրնար ուզել անոնց ներգործութիւնն իր կատարեալ իմաստութեանը համեմատ : Յայտնի է թէ ուրիշ բան մը չի կրնար սահմանաւորել Աստուածոյ գործունէութիւնը, եթէ ոչ նոյն իսկ աստուածային բնութիւնը եւ անոր կատարելութիւնները :

բ. Կ'ընդունինք սակայն թէ, թէեւ Աստուած կայ, բայց եւ այնպէս հրաշքներն անկարելի համարուելու են, եթէ կրնայ ապացուցուիլ թէ հըրաշքները հակառակ են Աստուածոյ բնութեանը եւ կատարելութիւններուն, վասն զի չի կրնար ենթադրութիւնէ Աստուած կ'ընէ ինչ որ հակառակ է իր կատարելութեանց : Կ'ընդունինք նաեւ թէ կարելի է երեւակայել հրաշքներ որ հակառակ են աստուածային կատարելութեանց, բայց ովկ կրնայ ապացուցանել թէ բոլոր հրաշքները հակառակ են Աստուածոյ կատարելութեանց : Ոչ ոք : Ճշմարիտ է թէ Աստուած ընդհանրապէս իր կատարելութիւնները կը յայտնէ սովորական կամ կանոնաւոր գործողութեամբ բնական զօրութեանց եւ օրինաց որոնց հընազանդեցուցած է նիւթական աշխարհս, բայց մեծ յանդնութիւն է մարդոց ըսել թէ այս է մինակ միջոցը որով Աստուած կրնայ յայտնել զինք, նաեւ աւելի մեծ յանդնութիւն է ըսել թէ Աստուածոյ

անպատճեռթիւն է իր զօրութիւնն եւ խմաստութիւնը յայտնել ուրիշ միջոցաւ եթէ ոչ նիւթական աշխարհի սովորական օրինաց եւ զօրութեանց միջոցաւ : Մարդոյ անկարելի է ապացուցանել թէ հրաշքները որ Աստուծոյ բարոյական կատարելութիւնները , մանաւանդ անոր սէրն որ առ մարդիկ յայտնելու համար գործուած են՝ հակառակ են Աստուծոյ բնութեանը : Ուստի եւ մարդիկ կարող չեն այս կերպով ապացուցանել թէ հրաշքներն անկարելի են :

Գ. Կ'ընդունինք նաեւ թէ եթէ հրաշքները հակառակ են Աստուծոյ յաւիտենական խորհրդոյն , կամ եթէ հրաշքներն այն խորհրդոյն իրը թէ թերութիւնները լեցնելու համար յաւելուած համարուելու են , ան ատեն պարտինք մերժել հրաշքները : Նաեւ եթէ հրաշքները նկատենք իրեւ միջոցներ զոր Աստուծած ստիպուեցաւ ձեռք տռնուլ իր յաւիտենական խորհուրդը կատարելու , վասն զի կարող չեղաւ կատարել զայն իր յառաջադպոյն կարգադրած միջոցներով , այն է բնական օրինաց եւ զօրութեանց միջոցաւ , ան ատեն ալ չենք կրնար հրաշքներն ընդունել իրեւ կարելի , վասն զի պարտինք ընդունել թէ Աստուծոյ խորհուրդն բոլոր պարագաներովն ի յաւիտենից կատարեած էր : Բայց ո՞վ կրնայ ապացուցանել թէ Աստուծոյ յաւիտենական խորհրդոյն մէկ մասը չէր գործել բուն այն հրաշքները որ կը պատմուին Աստուծածաշունչին մէջ : Ոչ ոք : Աստուծոյ յաւիտենական խորհրդոյն վրայ մենք այնչափ բան միայն կրնանք գիտնալ որչափ Աստուծած համեցաւ մեզի յայտնել

իր խոսքին եւ գործքերուն մէջ : Եւ ինչ ապացոյց կրնանք գտնել Աստուծոյ խոսքին եւ գործքերուն մէջ թէ Աստուծած ի յաւիտենից սահմանած էր բնահրաշք չգործել : Միթէ ունինք այսպիսի ապացոյց մը : Ոչ . ամեննեւին :

Ճշմարիտ է թէ Աստուծած , ըստ իւր յաւիտենական խորհրդոյն , ընդհանրապէս կը գործէ բնական օրինաց միջոցաւ , բայց ուր յայտնած է թէ իր խորհուրդն է երբէք ուրիշ կերպով չգործել : Ոչ ուրեք : Ուստի եթէ Աստուծած իրեն համար սահման դրած չէ , ո՞վ ի նանիր պիտի ջանայ անոր սահման դնել : « Ո՞վ քննեց Տէրոջը Հոգին , ու անոր խորհրդակից ըլլալով՝ խելամուտ ըրաւ զանիկա » (Ես Խ. 15) : Եթէ Աստուծած ստեղծած է քան զայս նիւթական աշխարհս ազնուագոյն աշխարհներ , այսինքն հոգեւոր էակներ , եթէ ի գործ դրած է օրէնքներ որ փառաւորագոյն են քան զօրէնս որոնց ենթարկած է նիւթական աշխարհ , եթէ անոր խորհուրդն է յայտնել զօրութիւն մը որ փառաւորագոյն է քան զզօրութիւնն որ կը գործէ նիւթական աշխարհի մէջ , եթէ քան ապականացու նիւթական աշխարհն կարգը պահելու վախճանը շատ աւելի մեծ վախճան մը ունի , այսինքն իմացական էակները յաւիտենական սատակմանէն փրկելու վախճանը , ո՞վ է մարդս որ Աստուծոյ խորհրդին սահման դնէ եւ ըսէ թէ հրաշքներն անկարելի են : Այսպիսի մտածութիւն մը ոչ միայն յիմարական , այլ եւ ամբարշտական է :

Բ. Միթէ հրաշքներն անհաւատագույն են :

ա. Բոլոր հրաշքներն անհաւատագույն են :

Եթէ հրաշքներու եւ գերբնական յայտնութեանց հաւատալ հակառակ ըլլար մարդկային մոտաց հիմնական օրէնքներուն, հրաշքներն անհաւատալի կըլլային . այսինքն եթէ մարդկային միտքն այնպէս կազմուած ըլլար որ ի հարկէ մերժէր ամէն տեսակ հրաշալի յայտնութիւն , ան ատեն հրաշքներն անհաւատալի կ'ըլլային : Մարդկային ազգին պատմութիւնը սակայն կը ցուցնէ թէ մարդուս միտքն այնպէս կազմուած չէ : Սակաւաւոր անձանց կարծիքն այս մասին ինչ որ ալ ըլլայ , ընդհանրապէս բարբարոս եւ քաղաքակիրթ ամէն ազգի մարդիկ հաւատացած են հրաշքներու : Այս հաւաստեաւ կը ցուցնէ թէ այսպիսի հաւատք մը հակառակ չէ մարդկային մոտաց :

Մ. Կիզայ , երեւելի Գաղիացի պատմագիրն եւ փիլիսոփան , կ'ըսէ թէ հրաշից կամ գերբնական յայտնութեանց հաւատալը բնական , նաեւ վաղնջուց եւ ընդհանուր է : Սուտ հրաշքներու հաւատալն իսկ կը հաստատէ մարդկային մոտաց այս միտումը :

Ուստի իմաստութիւն չէ մէկէն եւ առանց հետազոտութեան մերժել բոլոր հրաշքներն իբրեւ անհաւատալի : Եթէ բաւական ապացոյց կայ , պէտք է հաւատալ հրաշից . եւ որովհետեւ հնարաւոր է Աստուծոյ հրաշք գործել , հնարաւոր է անոր նաեւ հրաշքներուն հետ տալամէն անաչառ միտք համոզելու բաւական ապացոյց : Թէ կան բաւական ապացոյց Սուրբ գրոց մէջ յիշուած հրաշքները հաստատելու , այս ուրիշ խնդիր է որ առանձին քննուելու է :

Բ. Բոլոր հրաշքները հաստատուի չեն :

Թէպէտ ատիպեալ չենք մերժել բոլոր հրաշքներն իբրեւ անհաւատալի , ասկէ չի հետեւիր սակայն թէ պարտինք ամէն պատմուած հրաշք ընդունել իրեւ ճշմարիտ : Անցելայն հասարակ դէպէերն անգամ ընդունուած չեն եթէ ոչ ուստամական ապացոյցներով հաստատուելով : Սակայն հրաշքներն արտաքոյ կարգի դէպէեր են , ուստի եւ արտաքոյ կարգի ապացոյցներով հաստատուելու են : Ա.յլ եւ այլ ազգաց եւ կրօնից աւանդութիւնները լի են սքանչելեօք որոնց համար կ'ըստու թէ գործուած են անցեալ ժամանակներ : Սակայն այս գարուս մէջ այն հրաշքներուն եւ ոչ մին կ'ընդունուի աւանց քննադատական հետազոտութեան , եւ անոնց շատերը մերժուած են իբրեւ առասպելական , եւ այս ուղիղ է : Ոչ ոք վախնալու է այսպիսի պատմական խիստ հետազոտութիւններէ , վասն զի այսպիսի հետազոտութեանց արդիւնքը սա է միայն որ սուտ հրաշքները կը մերժուին եւ ճշմարիտները բանաւոր կերպով կ'ընդունուին : Թողլ մերժուի ամէն հրաշք որ հաստատուած չէ ըստ բաւականին պատմական ապացոյցներով :

Գ. Ա.եւ պարագաներու մէջ յէլլաւած հրաշքները հաւատալու էն նէ անհաւատալի :

Այս խնդիրն ապացոյցներով լուծուելու է : Եթէ այն հրաշքները հաստատելու բաւական ապացոյց կայ , ապա հաւատալի են հրաշքները , իսկ եթէ չկայ , անհաւատալի են :

Աւետարաններուն մէջ պատմուած հրաշքները հաստատու ապացոյցը կրկին է : Նախ , կայ ապացոյց որ նայն իսկ հրաշից բնութենէն կը ծագի .

երկրորդ , կայ նաեւ ապացոյց որ կը ծագի հրացից ականատես մարդոց վկայութենէն :

1. Ապացոյց որ իւ ծագէն նայ իսկ հրացներէն :

ա. Որովհետեւ հրաշքներն աստուածային կարողութեան արտաքոյ կարգի յայտնութիւններ են , պէտք է որ աստուածային յատկութիւններ ունենան , եւ Աւետարաններուն մէջ պատմուած հրաշքներն ունին այնալիսի յատկութիւններ : Այն հրաշքները նշանաւոր կերպով կը տարբերին ուրիշներէ որ հրաշք կոչուած են :

Որովհետեւ հրաշքներն աստուածային կարողութեան եւ իմաստութեան արտաքոյ կարգի յայտնութիւններ են , պարտինք հետեւցնել թէ անոնք գործուած ըլլալու են , ոչ չնչին եւ աննշան , այլ արտաքոյ կարգի պատմառներու համար : Սուրբ Գրոց մէջ պատմուած հրաշքները չգործուեցան ընդհանրապէս հասարակ պատմառներու համար , այսինքն լոկ մարդոց զարմանք պատճառելու կամ անոնց հետաքրքրութիւնը յագեցնելու համար , այլ գործուեցան մարդկային ազդին պատմութեան մէջ կարեւոր եւ ծանր ժամանակներ : Հրաշքները շատ չեն Սուրբ Գրոց մէջ : Սուրբ Գրոց ամէն երեսին մէջ հրաշքի պատմութիւն ըլլար : Հին տնտեսութեան ժամանակ երեւելի անձանց շատերը հրաշք չգործեցին : Սուրբ Գրոց մէջ յիշուած գրեթէ բոլոր հրաշքները գործուած են Աստուծոյ եկեղեցւոյն պատմութեան հետեւեալ էրէտ կարեւորագոյն ժամանակները :

Նախ , հրաշքներ գործուեցան երբ Աստուած Մովհէսի ձեռամբ աստուածպետական կառավարութիւն մը հաստատեց երկրի վրայ :

Երկրորդ , հրաշքներ գործուեցան երբ Աստուածոյ ընտրեալ ժողովուրդը , Խորոյէլացիք , միտեալ էին բոլորովին թողուլ ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը եւ կատարուաթեան յարիլ : Անտաեն Խորացէլի աստուածուրաց թագաւորը ջնջած էին Ղեւտական քահանայութիւնը , մուծած էին սուտ աստուածոց պաշտօնը , եւ շատ քիչ մարդ միայն հաւասարիմ մատցած էր ճշմարտին Աստուծոյ : Այս կարեւոր ժոմանակն Աստուած յայտնեց իր փառքը հրաշքներով զորո գործեց , եւ պառ համոզեց ժողովուրդը թէ ինք է մի միայն կենդանի եւ ճշմարիտ Աստուած :

Երրորդ , հրաշքներ գործուեցան այն ժամանակ որոյ համար մարդարէք խօսած էին , եւ յորում կատարուեցան մարդկացին ազգին պատմութեան մէջ ամենէն մեծ դէպքը . այսինքն այն ժամանակ որ Աստուածորդին մարդ եղաւ , եւ չարչարուեցաւ ու մեռաւ մարդիկ ազատելու համար ի մեղաց : Այս երեք ժամանակներն ալ արտաքոյ կարգի ժոմանակներ էին եւ աստուածային զօրութեան եւ փառաց արտաքոյ կարգի եղանակաւ յայտնուիլը կը պահանջէին :

Նրդ , Սուրբ Գրոց մէջ պատմուած հրաշքները գործուեցան ոչ աննշան պատմառներու համար , ոչ մարդոց հետաքրքրութիւնը միայն գոհացնելու համար , ոչ ի պատիւ միայն այն մարդոց սրոնց միջոցաւ գործուեցան , եւ ոչ անհատից կարօտութիւնները միայն լեցնելու համար , այլ գործուեցան ամենակարեւոր պարագաներու մէջ եւ մարդկային ազդին ամենաբարձր օդախն համար , այսինքն երկրի վրայ Աստուծոյ թագաւորութեան

հաստատութեան համար : Աստուածային կարողութեան այն արտաքոյ կարգի յայտնութիւնները տեղի ունեցան վասն զի պարագաներն արտաքոյ կարգի էին , եւ այնպիսի արտաքոյ կարգի յայտնութեանց անհրաժեշտ հարկ կար :

բ. Որովհետեւ հրաշքներն արտաքոյ կարգի պացոյներ են Աստուծոյ կարողութեանը , ոլէտք է որ պատշաճ եւ վայելուչ ըլլան Աստուծոյ յատկութիւններուն : Արդարեւ չկրնար ընդունուիլ հրաշք մը որ մարդու մը կիրքը կամ փառասիրութիւնը յագեցնելու համար գործուած է : Բայց Քրիստոսի հրաշքները հաւատալի են , վասն զի ամէնքն ալ աստուածավայել են , այսինքն գործուած են ոչ թէ ինպաստ մարդկային կրից , նախապաշարմանց եւ յիմարութեան , այլ Աստուծոյ փառքը յայտնելու համար :

Նոր կտակարանին բոլոր հրաշքները բարերար նըստակաւ գործուած են : Բոլորն ալ կը հաստատեն Քրիստոսի սա խօսքը թէ եկաւ մարդիկ ոչ թէ կորսնցնելու այլ փրկելու : Բոլորն ալ կը ցուցընեն այն երկնաւոր Հօրը ստորոգելիքն որ կուտայ արեգական ծագել , անձրեւներուն տեղալ , երկրի պաղաբերել աստատութեամբ . այն Հօրը որ անհամար կերպով կը գործէ մարդոց օդտին եւ բորւցն համար :

Աւետարաններուն մէջ պատմուած հրաշքները ոչ միայն բարերար այլ եւ իբրական նստատկու են : Անմք գործուած են ոչ ազտակու համար միայն զմարդիկ մարմաւոր վիշտերէ եւ նիւթական կարօտութիւններէ , այլ եւ ցուցնելու համար թէ ինչ-

պէս կրնան լեցուիլ անոնց հոգեւոր սիմոյքը : Հըրաշքները փառաւոր ապացոյցներ են ոչ միայն Աստուծոյ կարողութեանն , այլ եւ անոր սիրոյն եւ ողորմութեանը . բոլորն ալ գործուած են յայտնելու եւ բացարելու այն մեծ հոգեւոր փրկագործութիւնը զոր Յիսուս եկաւ կատարել կորուսեալ մարդկային պագին համար :

Նաեւ Քրիստոսի հրաշքները բացարձակապէս հարկանքն էին ցուցնելու համար անոր սստուածային ծագումը : Քրիստոս մարդկային ազգը մեղքէ ազատելու համար երեւեցաւ իրրեւ մարդ , եւ ըստ երեւութին ամենեւին տարբեր չէր ուրիշ մարդոցմէ , բայց եւ այնպիս ըստ թէ Աստուծմէ եկաւ : Ամէն մարդ գիտէր թէ Մարիամու որդին էր , բայց Քրիստոս ըստ նաեւ թէ Որդի Աստուծոյ էր : Արդ , Բնչակէս կրնային հաւատալ մարդիկ թէ Յիսուս արդարեւ էր ինչ որ կըսէր թէ էր : Ինչ ապացոյց կրնար տալ մարդիկ համոզելու : Մարդիկ իրրեւ բանաւոր էակներ իրաւունք ունէին պահանջնել նշան եւ ապացոյց թէ Քրիստոս Աստուծմէ զըրկուած էր , եւ ինքն իսկ չպահանջեց որ ժողովուգն առանց ապացուցի ընդունէր անոր խօսքերը : « Թէ որ իմ Հօրս գործքերը չեմ գործեր , ինծի մի հաւատաք . հապա թէ որ կը գործեմ , թէ եւ ինծի չեք հաւատար , զոնէ գործքերուն հաւատացէք » (Յով. Ժ. 37, 58) :

Ուրիշ ինչ կերպով կրնար Յիսուս ապացուցանել թէ աստուածային էր , եթէ ոչ ցուցնելով աստուածային զօրութիւն : Ուրիշ որ եւ իցէ կերպով չէր կրնար ընել զոյս , ուստի եւ անոր հրաշքները հար-

կտւոր էին փրկութեան գործին կատարման համար։ Այս այսպէս ըլլալով ինչպէս որ հաւատալի է թէ երկնաւոր Հայրը գթաց իր կորուսեալ զաւակաց վրայ, հոգաց անոնց փրկութեան միջոցը, նոյնպէս եւ հաւատալի է նաեւ թէ տաւաւ մարդոց բաւական առաջցոյց համոզելու համար զանոնք թէ արդարեւ զրկեց իր Որդին մարդկային ազգին փըրկութեան համար։

Սակայն այս ամէնը բաւական չէր զմարդիկ համոզելու, եթէ զօրաւոր առաջցոյց շըլլար թէ Քրիստոս արդարեւ հրաշք գործեց։ Հիմա համառօտիւ քննենք երկրորդ աեսակ առաջցոյցները թէ Քրիստոս հրաշք գործեց։

2. Աղոյաց ո՞ր կը ծառի ականառուեա անյանց վիայութեանն։ ա. Բուն Քրիստոսի վկայութիւնը։

Այս վկայութիւնը համոզիչ է, նախ, վասն զի Քրիստոս չէր կրնար խաբուած ըլլալ իր հրաշագործութեան վրայ։ Քրիստոս գիտէր անտարակոյս թէ արդարեւ զԴաշտաս յարոյց իմեռելոց, թէ քանի մը նկանակաւ հազարաւոր մարդիկ յագեցոյց, թէ կուրաց աշուշները բացաւ, այլովն հանգերձ։ Կարելի չէ որ Քրիստոս խաբուած ըլլար այս մասին, եւ իր քարոզութեան երեք ատրուան միջոցին կարծէր թէ հրաշք կը գործէր, մինչ իրօք բնաւ չի գործեր։ Այս բոլորպին անհաւատալի է։

Քրիստոսի վկայութիւնը համոզիչ է, երկրորդ, վասն զի Քրիստոս բնաւ չէր ուզեր խաբել զմարդիկ։ Արդէն ցուցուեցաւ Քրիստոսի բարոյական կատարելութիւնը, եւ տեսնուեցաւ թէ բոլոր քաղաքակիրթ աշխարհ կ'ընդունի Քրիստոսի բարոյա-

կան գերազանցութիւնը, եւ թէ արդի անհաւատք անգամ կ'ընդունին թէ Յիսուս իր բարոյական յատկութիւններովը գերազանց է քան զամենայն մարդիկ։ Ուստի անհաւատալի է որ այնպիսի բարոյական կատարելութեան տէր անձ մը խարէր ըզմարդիկ, եւ պնդէր ունենալ զօրութիւն մը զոր գիտէր թէ չընէր։ Այսպիսի մէկն անարդ խարեսայ մը եղած կ'ըլլար, եւ բոլորովին մերժուելու էր աշխարհին։ Ապա ուրեմն նկարավնք ընդունել Յիսուսի վկայութիւնն այս մասին, եւ ինչպէս ցուցինք նախընթաց գլուխներէն մէկուն մէջ, Յիսուս իր կենացը մէջ շարունակ եւ շատ անգամ ըստաւ թէ հրաշք գործեց, եւ թէ այս հրաշքներն առաջցոյց էին անոր աստուածային ծագմանը։

բ. Յիսուսի հրաշքներն անձամի տեսնող եւ ի զիր աւանդող անձանց վկայութիւնը։

Նախընթաց գլուխներուն մէջ ցուցուեցաւ թէ այս վկայք խոհական եւ ուղիղ անձինք էին։ Նոյն խոկ անոնց գրուածները բաւական առաջցոյց են անոնց մտաւոր կարողութեանն եւ անկեղծութեանը։ Քրիստոսի Աւետարանը մարդոց քարոզելու համար անոնց ըրտծ ջանքերը, կրտծ չարչարանքը եւ վրնասներն ապացոյց են թէ անոնք խարեբայ մարդիկ չէին։ Անոնց չարչարանքն եւ կրտծ վնասները գէթ անոնց անկեղծութիւնը կ'ապացուցանեն։ Անհաւատալի է որ աւետարանիչք եւ առաքեալք, որ ամէն բան զահեցին զՔրիստոս քարոզելու համար, համոզուած շըլլացին թէ Քրիստոս արդարեւ գործեց հրաշքները զորս կը պատմեն իրենց զրուածոց մէջ։

Յայտնի է նաեւ որ այս ականատես վկայք չէին կրնար խաբուած ըլլալ Քրիստոսի հրաշից վրայով, քոնզի Քրիստոս ոչ մէկ՝ այլ շատ, ոչ մէկ տեսակ միայն՝ այլ տեսակ տեսակ հրաշբներ գործեց, եւ ոչ մէկ անգամ միայն՝ այլ երեք տարուան մէջ շատ անգամ հրաշք գործեց : Արդ, այս ականատես անձինք կը վկայեն թէ Յիսուս կուրաց տեսնել տուաւ, խլից՝ լսել, կաղաց՝ գնալ եւ համերց խօսիլ . թէ բորստները սրբեց, հիւանդները բժշկեց եւ մեռելները յարոյց . թէ կերակրեց հազարաւոր մարդիկ քանի մը նկանակով, եւ թէ մէկ խօսքով հանդարտեցուց մրրիկը : Կը վկայեն թէ Յիսուս այս հրաշբները գործեց ոչ մասնաւոր տեղ մը այլ շատ տեղեր : Կը պատէր, կ'ըսեն, քաղքէ քաղաք եւ գիւղէ գիւղ, եւ ամէն տեղ հրաշք կը գործէր : Կը վկայեն թէ Յիսուս հրաշբներ գործեց ոչ առանձին տեղ մը, այլ հրապարակաւ, ոչ լրի իր բարեկամաց առջեւ, այլ եւ ի ներկայութեան իր թշնամեաց որ կարող չեղան ուրանալ անոր հրաշքործ զօրութիւնը : Ուստի եւ անհաւատավի է թէ առաքեալք կրնային խաբուած ըլլալ բոլոր այս հրաշից վկայով :

Նաեւ առաքելոց եւ աւետարանչաց գրուածները Յիսուսի այն հրաշբները գործելին քիչ ժամանակ ետքը հրատարակուեցան բոլոր աշխարհք, մանաւանդ այն տեղերը ուր գործուած էին այն հրաշբները : Քրիստոսի հրաշբները կը պատմուին այն գրուածոց մէջ ժամանակի, տեղւոյ եւ ուրիշ պարագայից ընդ որովք գործուեցան՝ այնպիսի մանր հանդամանօք որ թշնամիք դիւրու կրնային հերքել

զանոնք, եթէ անոնց պատմութիւնը սուտ կամ ողևաւ ըլլար :

Առաքելոց եւ աւետարանչաց վկայութեան արժանահաւատութիւնը կը հաստատուի նաեւ այսու, որ ոչ ոք ցարդ կրցաւ ցուցնել թէ Քրիստոսի ձեռքով գործուած հրաշբները կրնային գործուիլ բնական զօրութեանց միջոցաւ : Զարդիս գիտունք նորանոր հետազօտութիւններով ցուցուցած են, թէ շատ բաներ որ ժամանակաւ հրաշալի կամ գերբնական կը համարուէին՝ սոսկ բնական դէպքեր էին : Այսպէս գիտունք մեծ ծառայութիւն ըրին աշխարհի, ազատելով զմարդիկ շատ ունայն յոյսերէ եւ սնապաշտական երկիւղներէ : Սակայն գիտունք չկըրցան երբէք ցուցունել թէ Քրիստոս կրցաւ իր հրաշբները գործել բնական զօրութեանց միջոցաւ : Արդի գիտունք մինչեւ ցարդ կարող եղած չեն ի ծնէ կուրի մը տեսնել տալ լոկ անոր աչքին դպշելով, կամ հիւանդ մը առողջացնել լոկ խօսքով, եւ կամ մեռեալ մը յարուցանել : Ընդ հակառակն գիտունք կը վկայեն թէ ամենեւին ճանչցուած չէ բընութեան մէջ զօրութիւն մը որ կրնայ գործել այն հրաշբները զորս գործեց Յիսուս :

Ընթերցովք յիշելու են նաեւ թէ նախընթաց գլուխներէն սմանց մէջ արդէն երկարօրէն քննուեցաւ եւ ապացուցուեցաւ թէ աւետարանիշներուն վկայութիւնը հերքող հակառակ վկայութիւն մը չկայ :

Արդ, երբ կը նկատենք ժամանակը յորում գործուեցան հրաշբներն, այսինքն այն ժամանակ երբ աստուածային Փրկիչ մը երեւեցաւ աշխարհի վրայ, երբ կը նկատենք հրաշբներուն յատկութիւնները,

այսինքն երբ կը նկատենք թէ հրաշքները գործուեցան բարերար նպատակաւ եւ մորդոց կրթութեանը համար եւ հորիստոր էին Քրիստոսի աստուածային ծագումը հաստատելու, եւ երբ կը նկատենք այն ականատես անձանց վկայութիւնը որոնք չէին կրնար խաբուած ըլլալ այն հրաշից վրայով, պարտինք հետեւցնել թէ Քրիստոս արդարեւ գործեց հրաշքները որ կը պատմուին Աւետարաններուն մէջ, ուստի եւ էր ինչ որ ըստ իրեն համար թէ էր, այսինքն ի՞նչ եւ կեն+ աշխարհէ :

ԳԼՈՒԽ ԺԲ

ՔՐԻՍՏՈՆԻ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԸ

Գիտուն Գերմանացի մը Քրիստոսի գերբնական անձ մը ըլլալուն վրայ զօրել ասլացոյցներ հանածէ այն բաներէն զորս Քրիստոս ըրաւ, եւ որ կրնան կոչովիլ Քրիստոսի նպատակը կամ խորհուրդը և կամ հոգեծը :

Այս խորհուրդն այնպէս զարմանալի էր որ անհաւասալի է թէ լոկ մարտ մը կրնար յղանալ զայն, եւ մանաւանդ աւելի անհաւասալի է թէ լոկ մարդ մը, Նազովրեցւոյն Յիսուսի վիճակն եւ պարագաներն ունենալով, կրնար յղանալ այնպիսի խորհուրդ մը: Յիսուս իր կեանքն անցուց անհշան գիւղի մը մէջ եւ հիւսան մը քով, բայց եւ այնպէս յղացաւ խորհուրդ մը քան զոր մեծագոյնը երեւակայած չէին երբէք աշխարհիս ամենէն հռչակաւոր օրէնսդիրք, Քիլիստվայք կամ աշխարհակալք: Ուստի ինչ էր Յիսուսի այս խորհուրդը կամ գործը:

1. Յէսուս ըստ նէ նուժառութիւն չը պէտէ նիմէր որոյ նախառուն նու պէտէ ըլլոր:

Իր այս խորհուրդը հրատարակեց երբ պարագաներն ամենեւին նպաստաւոր չէին այնպիսի ձեռնարկութեան մը յաջողութեան: Յիսուս ինքնակոչ եւաւ ասլաղից այնպիսի ատեն մը երբ որեւիցէ կեր-

պավլ երեւելի եղած չէր իր հայրենակցաց մէջ : Ժուզվուրդը չէր նկատեր զնա իբրեւ ազգին ներկայացուցիչը եւ չէր վստահեր անոր իբրեւ ազգին աշատարարին : Ոչ ազգային ժողովոյ մէջ աեղ կամ աստիճան , եւ ոչ իր իշխանութեանը տակ բանակ ունէր , եւ ոչ ալ զօրաւոր բարեկամներու պաշտպանութիւնը կը վայելէր , բայց եւ այնպէս ներկայացոյց զինքն իբրեւ . հիմնադիր թագաւորութեան մը , եւ արքայական պատիւ պահանջեց իրեն համար :

2. Յէսուս հաստաբակէց նէ իր նախաւորութիւնը պէտք հափեւոր նախաւորութիւն ճը :

Յիսուս ձեռնարկեց հաստատել , ոչ թէ հաստարակ թագաւորութիւն մը , այլ թագաւորութիւն մը որ պիտի աարբերէր ուրիշ բոլոր թագաւորութիւններէ այսու՝ որ պիտի ըլլար բոլորին հափեւոր և ճարդոց սրբերուն մէջ միայն հաստաբառուած : Յիսուս պահանջեց մարդոցմէ ոչ արտաքին կերպով միայն ճանչնալ իր իշխանութիւնը եւ արտաքուստ միայն հնազանդիլ իր օրէնքներուն , այլ բոլորովին հպատակիլ իր կամացը : Յիսուս յայտնեց թէ իր նպատակն էր բոլոր աշխարհի վրայ ոչ քաղաքական այլ հոգեւոր վերանորոգութիւն մը ընել . ոչ նիւթական այլ բարսյական թագաւորութիւն մը , արդարութեան , սրբութեան եւ սիրոյ թագաւորութիւն մը հիմնել : Բաւ թէ այնպէս մաքուր պիտի ըլլար այն թագաւորութիւնը որ մարդոց բարոյական բնութիւնը փոխուելու էր որպէս զիայն թագաւորութեան հպատակ ըլլային մարդիկ , եւ թէ այնպէս բարձր պիտի ըլլար այն թագաւորութիւնը որ մարդոց սիրու բոլորովին նորոգուելու էր , որպէս զի մարդիկ կարենային մասն եւ

բաժին ունենալ այն թագաւորութեան մէջ : Միովբանիւ Յիսուս ձեռնարկեց հաստատել Աստուածոյ նախաւորութիւնը մարդոց սիրութեան մէջ : Զարմանալի՛ ձեռնարկութիւն :

3. Յէսուս ըստ նէ իր նախաւորութիւնը ունեղբար նէ :

Երկրորդ գալուստ անհաւատ վիլիսովիան կեղսոս այս տիեզերական թագաւորութեան գաղափարը ծալլրեց իբրեւ յիմարական գաղափար : Սակայն Յիսուս ըստ թէ պիտի հաստատէր այնպիսի թագաւորութիւն մը յարում բոլոր մարդիկ միացեալ պիտի ըլլային եղայրական սիրոյ կապերով եւ ամէնքը պիտի ըլլային հպատակ Հօրն երկնաւորի :

Միթէ հաւատատի՞ որ Գալիլեոյի Նազարէթ քաղաքը մեծցած լոկ մարդ մը կարենար յշանալ այս պիտի թագաւորութեան մը գաղափարը , կամ ձեռնարկել իրօք հաստատել այնպիսի թագաւորութիւն մը , եւ զինք հրատարակել թագաւոր այն թագաւորութեան : Ոչ երբէք :

4. Յէսուս ըստ նէ պէտք հաստաբակէր ոչ միայն ունեղբար այլը և շշնչնաւոր նախաւորութիւն ճը :

Միթէ Աղեքսանդր Մեծ երեւակայեց երբէք թէ իր մահուանէն ետքն ալ կարող պիտի ըլլար շարունակել երկիրներու տիրել իր զօրաց եւ զօրապետաց միջոցաւ : Միթէ երբէք երեւակայեց կեսոր թէ պիտի ըլլար մշտնջենաւոր կյար Հռոմայ , եւ թէ իր գերեզմանին խորէն պիտի շարունակէր կառավարել զայն ասլագայ գարերու մէջ : Այժմու թագաւորներէն մին , որչափ եւ զօրաւոր ըլլայ , որչափ եւ սիրելի իր ժողովրդեան , կինայ յուսալ թէ իր մահ-

ուանէն ետքը աղջը պիտի պատուէ զնա դարսւց ի դարս իրեւ իրօք տիրող թագաւոր, յառաջ պիտի տանի անոր աշխարհավարութիւնը եւ պիտի պահէ անոր օրէնքները : Զկոյ երկրաւոր իշխան մը որ ունի այս յոյսը : Սակայն Յիսուս ձեռնարկեց հաստատել թագաւորութիւն մը որ երբէք պիտի չիյնար, եւ երբէք պիտի չիոխուէր, այլ միշտ միեւնոյն նպատակին պիտի դիմէր, միշտ միեւնոյն օրէնքը պիտի ունենար, եւ բոլոր ապագայ դարերու մէջ իսպառ հաւատարիմ պիտի մնար Յիսուսի : Զարմանալի՛ ձեռնարկութիւն :

5. Յիսուս ըստ նէ պէտի հիշէր, ընդարձակէր և յաւերժաներ իւ նահանգութեան անսակը և բոլորին արդարությ կարծէ եղնակառ :

Խմացուց թէ պիտի չգործածէր այն միջոցներէն եւ ոչ մին որովք հաստատուեցան երկրաւոր թագաւորութիւնը : Պիտի չապաւինէր հարսութեան, եւ պիտի չինտուէր օգնութիւն հարուստներէն : Ինք իսկ աղքատ էր, եւ սիրալ կ'ընկերանար աղքատաց հետ Անոր առաջին աշակերտներն ալ աղքատ մարդիկ էին:

Յիսուս պիտի չինտուէր նաեւ օգնութիւն փիլիսոփայից էլուստիւնէն, եւ ատենախօսաց ճարդարիստունէն : Զյանձնիսեց փիլիսոփայից գալրոցները, ոչ ալ անոնց գործակցութիւնը խնդրեց : Կ'ուսուցանէր հասարակ ժողովուրդն եւ անոնց մէջն ընտրեց իր պաշտօնեաները :

Յիսուս իր թագաւորութիւնը հաստատելու կամ տարածելու համար ոչ ինք գործածեց սուր, ոչ ալ իր աշակերտներուն թոյլ տուաւ գործածել : Ճշմարիսէ թէ անոր հետեւաղներէն ումանք երբեմն սուր

սուին Քրիստոնէութեան համար, բայց այսպիսիք Յիսուսի հրամանին դէմ գործած եղան, Յիսուս ըստ «Ամէն սուր առնողները սրավ պիտի կորսուին» (Մատթ. 12. 52) : Վերջապէս Յիսուս ձեռնարկեց հաստատել հոգեւոր թագաւորութիւն մը մարդոց մտաց, սիրտերուն եւ խղճին մէջ, եւ ըստ թէ այն գործը պիտի կոստարուէր հոգեւոր միջոցներով միայն :

6. Քիչուսուն ինքնուրերը կապարեալ եր երբ առաջին անգամ հարաբերակց այս աշխարհի :

Քրիստոս չափանեց փորձ ընել եւ տեսնել թէ իր խորհուրդն ինչպէս պիտի ընդունուէր աշխարհէն : Ժոմանակ ժամանակ չիմիսեց այն խորհուրդը պարագայից յարմարցնելու համար : Եթէ Յիսուս ըսկ խմանակ մարդ մը ըլլոր, սաւովիւ տւելի զգուշութեամբ կը խորհէր թէ ինչպէս յայտնելու էր խւր խորհուրդը : Նախ, չէր խօսէր այնպէս բացարձակ կերպավ այն խորհրդոյն վրայ, եւ իր անձը բալորովին չէր տար անոր երկրորդ, ուշադրութեամբ կը դիմէր թէ ինչպէս կ'ընդունի ժողովուրդն այն խորհուրդը, եւ կը փոխէր զայն, որչափ հնար էր, յարմարցնելու համար ազգին ոգեսյն եւ բաղդանացը : Խմանակ բարեկարգիչք միշտ մեղմով յառաջ կ'երթան . կը նկատեն բոլոր արդեկները, պարագաներու կը յարմարին, եւ ատեն ատեն կը փոխեն իրենց գործելուն եղանակը : Նարալէն Պոնտարդ շատ ազէկ կ'ըսէ . «Ո՞ր մարդն է որ տեղի տուած չէ արդեկներու . մը մարդն է որ պարագաները նկատած չէ, ժամանակին ազգեցաթեան տակ երբէք ինկած չէ, եւ սավորութեան զօրսութենէն ընկատած չէ . » « Յիսուս միայն, » կը յաւելու նա-

բոլէսն , « Յիսուս միայն էր միշտ միեւնոյն , յանհունս քաղցր , յանհունս հաստատուն : »

Սրդարեւ Յիսուս տակաւ տակաւ յայտնեց իւրիորհուրդը իւր աշակերտաց , բայց անոր յայտնութիւնները միեւնոյն նպատակին մասունքն էին զոր յլացած էր ի սկզբան , եւ զոր ամեննեւին չփոխեց արդեւքներու պատճառաւ :

7. Դեռողութեան արժանի է նաև հանդարդ և վարահ ու չին ու թիսուս է բորդ ու իւր իւրհուրդը :

Այս կողմանէ մանաւանդ Յիսուս կը տարբերի բոլոր այն մոլեսանդ մարդերէն որ ջանացին դաշխարհ տակին ու վրայ ընել :

Քրիստոս ձեռնարկեց այնպիսի գործի մը քան զոր գժուարին եւ մեծ երբէք մարդու մտքէ անցած չէր , բայց եւ այնպէս երբէք չաճապարեց : Զեռնարկած էր աշխարհք նուանձել հոգեւորապէս , բայց միշտ ունեցաւ ժամանակ վշտացեալները միմիթարելու , տգէտաները կրթելու , եւ ոգնելու անոնց որ անոր ձեռնտուութիւնը կը խնդրէին : Թշնամիներէ պաշարուած էր որ կը ջանացին անոր բերնէն եւ լած խօսքերով որոգայթը ձգել զանի , եւ անոր բարերարութիւնները կ'ընծայէին թէ եղզերուզի , բայց նա իւր նպատակին լիուլի կատարուելուն նըկասմամբ թեթեւ տարակոյս մը անգամ չյայտնեց : Հանդարտութեամբ ըստու կանխաւ թէ իր թշնամիներէն ի մահ պիտի մասնուէր , բայց եւ այնպէս կատարեալ վստահութեամբ խօսեցաւ միանդամայն իւր ապագայ թագաւորութեան վրայ :

Բնթերցողներէն կը խնդրենք խորհել Յիսուսի այս խորհրդայն վրայ , նկատել անոր օգտակարու-

թիւնը , ընդհանրականութիւնը եւ հոգեւոր մեծութիւնը . նկատել նաեւ այն միջոցները որովք ի գործ պիտի դրուէր այն խորհրդագը , եւ թէ որչափ գարեր պիտոյ էին անոր լիուլի կատարմանը համոր . նկատել գարձեալ հանդարտութիւնը եւ վստահութիւնը որովք Յիսուս յառաջ տարաւ իր գործը . ասոնք նկատելն ետքը թաղ գատեն թէ հաւատալի՞ է որ նազարեթի մլչ ապլով լոկ մարդ մը կարենար յլանալ այսպիսի խորհուրդ մը , եւ ներկայացնէր զինք աշխարհի այնպիսի խոնարհութեամբ եւ այնպիսի համարձակութեամբ , մինչեւ իւր մահուան ժաման անգամ ցուցնէր թէ վստահ էր իւր նպատակին յաջողութեամբ գլուխ ելլելուն : Այս հաւատալի՞ է : Ոչ երբէք :

Կ'ըսուի թէ եղան մոլեռանդ մարդիկ որ մեծամեծ գործերու ձեռք զարկին : Եիտակ է : Բայց անոնց ձեռնարկութիւններուն ունայնութիւնը միշտ յայտնի էր անոնց ընդունայն խօսքերէն եւ անոնց ամբարտաւանութենէն : Եթէ կը նկատենք Յիսուսի խորհուրդը ուրոյն եւ զատ անոր վարքէն , կրնանք տարակուսիլ այն խորհրդայն աստուածային ըլլալուն վրայ , բայց երբ անոր գործը կը բաղդատենք անոր վարուցը հանդարտութեան , չափաւորութեան եւ խմաստութեան հետ , կը համոզուինք թէ արդարեւ գերբնական էր այն խորհուրդը , եւ արդարեւ աստուածային :

Այս համոզումն եւս աւելի զօրաւոր կ'ըլլայ , երբ կը նկատենք թէ անցեալ 1800 տարուան պատմութիւնը Յիսուսի խորհրդայն կատարման պատմութիւննէ , թէ թագաւորութիւնը զոր Յիսուսի խորհրդայն :

Ճեռնարկեց հաստատել մարդոց սիրաերուն մէջ՝
հաստատուեցաւ արդեամբ եւ այնպէս ճշգիւ, որ
այս 1800 տարուան մէջ բնաւ զօրութիւն մը կարող
չեւու եղծանել զայն, եւ թէ այս թագաւորաւ-
թիւնն, թէպէտ անոր թագաւորը խաչուեցաւ 18
դար առաջ, առկաւին կը ասրածուի, եւ զիսուս
ի որաէ եւ ուրախութեամբ իրեւ թագաւոր իրենց
սիրաերուն մէջ ընդունողներուն թիւը գարէ ի դար
աձելու վրայ է : Քրիստոսի գործն աստուածացին
գործ էր, եւ եթէ այս գործը բազդասուի անցեալ
ութեւառն գարուց պատմութեան հետ, յայտնի
կը ցուցնէ թէ Քրիստոս արդարեւ թագաւորաց
թագաւոր էր :

ԳԼՈՒԽ ԺԹ

ՔՐԻՍՏՈՆԻ ԽՈՇՀԵԴՈՅՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ

Նախընթաց գլխոյն մէջ ցուցուցինք թէ Քրիստո-
սի ձեռնարկութիւնը կամ խորհուրդն ամէն կողմա-
նէ այնպէս տարօրինակ էր որ բուն իսկ այն ձեռ-
նարկութեան կամ խորհրդոյն մէջ կը գտնենք ա-
պացոց անոր գերբնական յատկութեանը : Եթէ ա-
նոր խորհուրդն իսկ ապացոց է անոր աստուածու-
թեանը, եւս առաւել զօրաւոր ապացոց մը պիտի
ըլլոյ անոր խորհրդոյն յաջողիլլը :

Տեսնենք, նախ, միջոցներն որովք Յիսուս կը
յուսար կատարել իւր խորհուրդը. երկրորդ, Յիսուսի
խորհրդոյն դէմ մաքառող զօրութիւնները. երրորդ,
հետեւանքը :

4. Միջոցներն որովէ Յիսուս կը յուսար հիմքել հոգեւոր
ընդհանուր և յասէպէնական նախառութունիւն ճը :

Եթէ տեսի քան ութեւատան դար առաջ Յիսու-
սի խաչելութեան հետեւեալ օրուան վրայ նայինք
անդամն մը, եւ տեսնենք թէ այն տաեն Յիսուսի
գործն ինչ վիճակի մէջ էր, եւ Յիսուս ինչ միջոց-
ներ ունէր ընդհանուր թագաւորութիւն մը հաս-
տատելու մարդոց սիրաերուն մէջ, պիտի համոզ-
ուինք թէ երբէք ձեռնարկութիւն մը երեւած չէ
այնպէս անցոյս ինչպէս այն զոր Յիսուս յանձն ա-
ռած էր կատարել :

Յիսուս մեռած էր, մեռած էր նախատական մտհուսամբ մը : Արդարեւ անոր աշակերտները կը մնային, բայց ցրուած, վհատած եւ գրեթէ յուսահատած էին :

Թուալ սակառ էին . ուստի միթէ կարելի՞ էր որ անոնց միջոցաւ միլիօնաւոր մարդիկ հնազանդէին անոնց խաչեալ Տէրոջը :

Հըեայ էին . ուստի եւ Բնչոլէս կրնացին յուսալ թէ հեթանոսք որ կ'արհամարհէին զՀրեայս, պիտի ընդունէին անոնց խօսքը :

Աղբային եկեղեցին նշվեալ Հըեաներ էին, եւ այս պատճառաւ անոնց հայրենակիցները յօժար եւ պատրաստ պիտի չըլլացին անոնց քարոզութիւններն ընդունելու :

Աղբայ էին . ուրեմն, ուստի կրնացին գտնել իրենց գործը յառաջ տանելու հարկաւոր միջոցները :

Անուս էին . ուստի եւ Բնչոլէս կրնացին յուսալ թէ քաղաքակրթեալ աշխարհք պիտի ընդունէր անոնց վարդապետութիւնները :

Զինուորական հանճարէ անմասն և պարեւազական միջներէ պարէ էին . ուստի եւ Բնչոլէս կրնացին յուսալ նուաճել երկրիս մեծամեծ թագաւորութիւնները :

Անոնց համար ուրիշ միջոց չկար ընդհանուր թագաւորութիւն մը հաստատելու, եթէ ոչ պարզապէս քարոզել խաչեալ Յիսուսը : Ապաքէն, ըստ աշխարհի գատաստանին, մեծ ձեռնարկութիւն մը երբէք ունեցած չէ այսպիսի անբաւական միջոցներ : Բայտ մարդկացին կարծեաց որ եւ իցէ յստ չկար թէ Յիսուսի ձեռնարկութիւնը պիտի յաջողէր, եւ այս կարծիքն առաւել եւս կը հաստատուի եթէ Քը-

րիստոսի ձեռնարկութեան հակառակող զօրութիւններն եւս նկատենք :

2. Քրիստոսի Յեսոնարկութեան յաջողութեան թէմ հաւատող վրայինքներ :

Եթէ աշխարհք սալսակը Քրիստոսի պէս փրկչի մը, Քրիստոսի ձեռնարկութիւնն թերեւս աւելի դիւրաւ կը կատարուէր . բայց Հրեայք այսպիսի փրկչի մը կը սպասէին: Ոչ երբէք : Հրեայք կը սպասէին Մեսիացի մը որ պիտի ազատէր զանոնք Հռոմայեցոց լուծէն, պիտի հաստատէր Հրէական փառաւոր թագաւորութիւն մը, պիտի բարձրացնէր Հրէից ազգն ի վեր քան զամենայն ազգս, եւ Հրեայք պատրաստ էին ուրախութեամբ ընդունել այսպիսի փրկիչ մը, բայց բնաւ պատրաստ չէին իրեւ Մեսիա ընդունելու զՅիսւս, որ պատուիրեց անոնց ինչ որ կայսեր էր կայսեր տալ, ըստ յայտնապէս թէ ինք եկած չէր աշխարհային թագաւորութիւն մը հաստատելու, եւ հրատարակեց զինք իրեւ բարերար եւ ազատիչ ոչ Հրէից միայն, այլ եւ հեթանոսաց : Հրեայք այսպիսի Մեսիայի մը չէին սպասեր, եւ երբ Յիսուս երեւեցաւ, չէին ուզեր ընդունել զանի : Յիսուս այնպէս յայտնի կերպով յանդիմանեց Հրէից դպրաց մոլար ուսմունքն, որ անոնք պատրաստ էին, ոչ թէ պատուել զանի իրեւ Մեսիա, այլ ամբաստանել իրեւ հայհոյիչ : Այնպէս խատիւ յանդիմանեց Հրէից երեւելիներուն կեղծաւորութիւնն եւ ապիրատութիւնը, որ անոնք պատրաստ էին զանի, ոչ թէ իրեւ աստուածային փրկիչ ընդունել, այլ հալածել մինչեւ ցմահ : Յիսուս այնպէս ընդդիմացաւ Հրէից ազգային նախապաշար-

մանց , որ ազգն անոր դէմ ելաւ , եւ « Խաչը հանէ տափկա , խաչը հանէ տափկա » աղաղակեց , եւ Հրեայք հակառակ կեցան Յիսուսի աշակերաներուն ինչպէս հակառակ կեցած էին նայն խկ Յիսուսի : Հրեայք չուզեցին անսալ անոնց որ կը քարոզի՞ն թէ Յիսուս զօր խաչեցին՝ Աստուծմէ անոնց խոսացեալ Մեսիան էր : Պատուիրեցին անոր աշակերտաց այլեւս չխօսել յանուն նորա : ԶՊետրոս եւ գՅովհաննէս բանալ զրին , եւ զՄտեփանոս սպաննեցին քարկոծմամբ : Երուսալեմի մէջ այնպէս սաստիկ հալածում մը հանեցին որ Յիսուսի աշակերտներն շատերը փախան անկէ , եւ ուր որ կ'երթային՝ ազգը պատրաստ էր զոնոնք քարկոծել եւ սուտ ամրաստանութիւններով Հռոմայեցի կտուավարիչները գրդռել անոնց դէմ : Գրեթէ ամէն տեղ ուր որ կ'երթային , կը կրէին բուռն հալածմանք , եւ շոտ անդոմ կը սպաննուելին դառն մահուամբ : Արտիշետեւ Հրէից ազգն եւ անոնց հսգեւոր գլուխներն այս աստիճան հակառակ էին Քրիստոսի վարդապետութեան , ինչպէս հնոր էր Քրիստոսի թագաւորութեան անոնց մէջ հաստատուիլ :

Յիսուս պատուիրեց սակայն իր աշակերտներուն երթալ նաեւ ի հեթանոսոս : Արդ , տեսնենք թէ հեթանոսք քան զՀրեայս աւելի պատրաստ էին ընդունելու զՅիսուս եւ անոր պաշտօնեաները : Արդարեւ հեթանոս աշխարհ մեծ կարօտութիւն ունէր բարոյական եւ հսգեւոր պատաշիք մը , բայց միթէ պատրաստ էր ընդունել զՅիսուս իրեւ այնպիսի աղատիչ մը : Դիտուն պատմիչ մը ըստած է թէ հեթանոս աշխարհ անստեն երեք դաս բաժ-

նուած էր , այսինքն՝ հասարակ ժողովաւրդք , որ կը հաւատար թէ բոլոր կրօնքները ճշմարիտ էին , զիտունք՝ որ կը հաւատացին թէ բոլոր կրօնքները սուաւ էին , եւ իշխանութեան աէր անձինք՝ որ կը հաւատացին թէ բոլոր կրօնքներն օդտակար էին կառավարութեանց : Եթէ Քրիստոսի Աւետարանը հրատարակէր միայն թէ աստուած մ'ուլ պէտք էր տւելցնել միւս աստուածոց վրայ , եւ գոհ ըլլար սորվեցնել որ այն աստուածն ալ միւս աստուածոց պէս պաշտուէր , Քրիստոնէութիւնը կրնար անսւամբ դիւրաւ ընդունուել հասարակ ժողովաւրդէն , եւ թէպէտ գիտուններէն լսելցայն արհամարհուէր , բայց կը պաշտպանուէր իշխանութեան աէր անձերէ . սուտի եւ Սուրբ գրաց Աստուածը կրնար աել մը բռնել հեթանոսաց աստուածներուն կտրգը : Բայց Քրիստոս հրատարակեց թէ մէկ Աստուած միայն կայ եւ մէկ Փրկիչ , եւ թէ բոլոր մարդիկ պարտին թալուել իրենց սուաւ աստուածները եւ ճշմարիտ Աստուածը միայն պաշտել , եւ Փրկութեան համար Քրիստոսի միայն ապաւենել : Արդ , հեթանոսք պատրամատ էին թալուել իրենց բոլոր մուլութիւններն եւ ընդունել զՅիսուս իրեւ . մի միայն եւ ամենաբարեկան Փրկիչ աշխարհի :

Յոյն եւ Հռոմայեցի վիլսասփայք պատրամատ էին իրենց վարդապետ ընդունել Հրեայ մը որ երբէք տեսած չէր անոնց հսչակաւոր գոլրոցները , եւ թերեւս ոչ խկ սորված էր անոնց վիլսասփայական մեծամեծ զրութիւնները : Կիկերոն հրապարակաւ ծալրած էր հանդերձեալ աշխարհի վարդապետութիւնը : Յուլիոս կեսար Հռոմէական ծերակուտին

մէջ յայտնապէս ըստծ էր թէ մահուանէ ետքը հոգին գոյութիւն չունի : Տակիսոս ուրացած էր Աստուծոյ նախախնամութիւնը , եւ Ովբատիս ընդունած էր Եպիկուրեան անաստուտծութիւնը : Այսպիսի մարդիկ պատրամատ էին թողուլ իրենց բոլոր կարծիքներն , եւ իրենց բոլորովին անձանօթ Հրէի մը վարդապետութիւններն ընդունել : Մարդկային խմաստութեան եւ գիտութեան պարծանքն եւ գոռոզութիւնն անտարակոյս մերժել պիտի տային Ցիստի վարդապետութիւնները :

Կամ հեթանոսաց բարոյական վիճակն այնպէս էր որ ուրախութեամբ ընդունէին Քրիստոսի բարոյական վարդապետութիւնները : Արդի պատմաբնք հեթանոսաց բարոյական զեղծումն այնպիսի մութ գոյներով կը նկարագրեն ինչպէս կը նկարագրէ Պօղոս առաքեալ Հռոմայեցւոց թուղթին առաջին երեք գլուխներուն մէջ : Ռընան կ'ըսէ թէ Հռոմ անառակութեան եւ անագորանութեան աղբւը էր , եւ այս բարոյական տալականութիւնը Հռոմէական կայսրութեան մայրաքաղաքին միայն յատուկ չէր , այլ ամէն գաւառ ապականած էր : Դարձեալ Ռընան կ'ըսէ թէ Քրիստոսէ ետքն առաջին դարուն կէմն էր արդարեւ հին պատմութեան յոռեգոյն ժամանակներէն մին : Այսպիսի տալականեալ ժողովարդ մը պատրամատ էր ընդունել զՅիսուս որ կը պատուիրէր կտրել նետել որեւիցէ աղտեղի խորհուրդ եւ որեւիցէ զեղսութիւն : Ոչ . ընդհակառակն մարդկային սրախն բոլոր ցանկութիւնները պիտի միաբանէին հակառակիլ Քրիստոսի վարդապետութեանց երկնային մաքրութեան :

Հռոմայեցւոց կառավարութիւնը պատրամատ էր ընդունել զՅիսուս իրեւ իր թագաւորը : Այն կառավարութիւնն որ զինք պանծանօք կ'անուանէր տէր աշխարհի , եւ կը պարձէր իր մեծամեծ յաղթութիւններովը եւ տիեզերական իշխանութեամբը՝ պատրամատ էր իրեւ իրեն հոգեւոր թագաւոր ճանչնալ իւր արհամարհէեալ հավատակներէն մին , որ իրեւ չարագործ խաջուած էր : Հռոմէական կառավարութիւնը կրնար ի սկզբան առ ոչինչ գրել անոր սակաւաւոր հետեւողները . եւ անոնց աննշան եւ տկար ըլլալուն պատճառաւ չհալածել զանոնք , բայց միթէ կրնար անառարեր կենուլ երբ Քրիստոսի հետեւողները զօրացան թուով , եւ ջանացին կործանել հեթանոսաց կրօնական դրութիւնը , զոր կառավարութիւնը հարկաւոր կը համարէր ի պաշտոնութիւն իւր : Միթէ Հռոմէական իշխանք պատրամատ էին ընդունել Քրիստոսի վարդապետութիւնները որ խստիւ կը գատապարտէին անոնց ազգային գոռողութիւնը , անոնց անիրաւ յաղթութիւնները եւ անագորայն զրուանքները : Ոչ երբէք :

Պատմութիւնը կը վկայէ թէ հեթանոսք քան ըզ-Հրեայս աւելի պատրաստ չին ընդունելու Քրիստոսի Աւետարանը : Երբ Քրիստոսի թագաւորութիւնը հրատարակւեցաւ հեթանոսոց մէջ , եւ անոր յատիւթիւնը ճանչցուեցաւ , սասափի եւ կտտազի հակառակութիւն մը ելաւ անոր դէմ հեթանոսաց մէջ , ինչպէս ելած էր Հրէից մէջ : Հեթանոս աշխարհին խմաստութիւնն իրեւ յիմարութիւն արհամարհէեց Քրիստոսի կրօնքն , եւ գիտունք աղճատանք համարեցան զայն : Ապականեալ հեթանո-

սութեան բոլոր կիրքերը միացուցին իրենց զօրութիւնները դէմ զնել անոր, եւ Հռոմէական կառավարութիւնն որոշեց չնջել զայն : Քրիստոսի ետքն առաջին երեք դարուց մէջ ներոն, Դոմետիանոս, Տրայանոս : Մարկոս Աւեղիոս, Դեկոս, Վաղերիանոս, Դիտիլետիանոս եւ ուրիշ Հռոմացեցի կոյսերը շատ ջանք ըրին խափանելու Քրիստոնէութեան ծաւալումը : Այս կոյսերաց ժամանակով սոսկալի տանջանք հնարաւեցան եւ բազմոթիւ Քրիստոնեաներ կատարմահ սպաննուեցան : Հռոմէական հզօր կայսրութիւնը շատ անգամ իւր բոլոր զօրութեամբ ջանաց չնջել Քրիստոնէական հաւատքը Առաջին երեք դարուց մէջ յետ Քրիստոսի խնդիր էր թէ արդեօք Քրիստոնեայք կարաղ պիտի ըլլային այնչափ երկար տաեն զիմանալ որչափ տաեն Հռոմէական կառավարութիւնը կը առնջէր զանոնք :

Պատմութիւնը կը ցուցնէ թէ բոլոր աշխարհք հակառակ էր հոգեւոր թագաւորութեան գոր հոստելու ձեռնարկած էր Քրիստոս : Անառեն Հըրեայք եւ հեթանոսք միաբան զօրութեամբ ընդդիմացան այն թագաւորութեան : Յունաց փիլիսոփաներն եւ երաւաղեմի դպիրներն միաձայն աղաղակեցին թէ յիմարութիւն էր Քրիստոսի կրօնքը : Զեղծ հեթանոսք եւ կեղծաւոր փարիսեցիք միանգամայն հակառակեցան Յիսուսի խորհրդայն կատարման : Հռոմացեցւոց ծերակայտը հաստատած էր Հրէից սինեարիոնին վճիռը թէ Քրիստոնէից կրօնքը չնջուելու է : Հռոմացեցի կոյսերք եւ Հրէից քահանցավեաք միանդամայն պատրաստ էին իրենց բոլոր զօրութեամբ ընդդիմանալ Յիսուսի ձեռնարկու-

թեան : Արդ ինչպէս հնար էր Ցիսուսի յաջողել այսափ իմացական, եկեղեցական եւ քաղաքական զօրութեանց գէմ Մարգիորէն խորհելով անհնար էր :

5. Քը բարու կարու եղաւ է իորդ քնել իւր իորհորդը, և արդեամբ հիմնել ընդհանուր հոգեւոր Յահանարութիւն է :

Կարու եղաւ յաջողութիւն գանել Երուսաղեմի մէջ, ուր Հրէից սինեարիոնը դատավարութիւնը իրրեւ հայոցիչ, եւ Հռոմէական կառավարութիւնը խաչած էր զնոտ իրրեւ չարագործ : Այս, անոր մահուանէն քիչ ետքն Աւետարանին քարոզութեամբ միայն բազմութիւնք արանց եւ կանանց, քահանաներէն անդամ շատեր, հաւատացին Յիսուսի, եւ աւելի քան 5,000 անձինք ձանցան Յիսուս իրենց Տէր եւ Փրկիչ : Յետոյ անոր հետեւողները սասափկ հալածանաց պատճառաւ ստիգմատեցան ելլել Երուսաղեմին, բայց երթալով այնեւոյլ տեղեր կը քարոզէին Աւետարանը, եւ անոնց քարոզութեամբը Քրիստոսի թագաւորութիւնն արագութեամբ տարածուեցաւ Հրէաստան, Գալիլեա, Ամարախտ, Փոքրուն Ասիոյ զրեթէ բոլոր գաւառները, Յունաստան, Եղէական ծովուն կղզիները, Ափրիկէի ծովեղերքը, Խտալիա եւ մինչ իսկ ի Հռոմ : Քիչ ժամանակի մէջ Սնտիք, Յոպաէ, Եփեսոս, Կորնթոս, Պեսազնիկէ, Բերէա, Իկոնիոն եւ Դերբէ գանուեցան շատ մարդիկ որ կը ձանջնային զիթիսուս իրենց հոգեւոր Տէրը : Անոր հետեւողներ գտնուեցան նաեւ Տիւրոս, Կեսարիա, Տրուս, Աթէնք, Լիւստրա եւ Դամասկոս :

Այս նիւթին զրայ Հռոմացեցի մատենադրաց վկայութիւնը համոզիչ է :

Յակասա կը զիայէ թէ Քրիստոնէական հաւատքը տարածուած էր ոչ միայն Հրէտատան , այլէւ նոյն խակ Հռոմ :

Բիւթանիոյ եւ Պոնտոսի մէջ այնչափ շատ մարդիկ ընդունած էին Քրիստոնէութիւնը որ Հռոմայեցի կուսակալը , Պլինիոս , այս մասին գիր գրեց առ Տրայանոս կայսր , եւ հարցուց թէ ինչ ընել պէտք էր Քրիստոնէական հաւատոյ ծաւալման առաջն առնելու համար :

Յուստիանոս վկայ յամի Տ. 106 կ'ըսէ . « Զկայ ազգ մը որ չաղօթէ առ Արտրիչն յանուն խաչելոյն Յիսուսի : »

Տերբուդանոս , յետ Քրիստոսի երկրորդ գարուն Քրիստոնեայ մատենագիր մը , այսպէս գրեց Հռոմէական կայսրութեան մէկ կուսակալին . « Մեք , Քրիստոնեայք , դեռ երեկեան ենք , բայց եւ այնպէս կը լեցունենք ձեր բոլոր հրավարակները , ձեր աւանները , քաղաքները , կղզիները , գատարանները , նայն խակ ձեր բանակները , ձեր պալատները , ձեր ծերակայտը , ձեր շուկաները . ձեր մեհեանները միայն թողած ենք ձեզի : » Նոյն մատենագիրը կ'ըսէ թէ այն ատեն Քրիստոսի թագաւորութիւնը տարածուած էր Սպանիա , Գաղլիա եւ Բրիտանիա :

Քրիստոնէութեան այս ընդհանուր ծաւալումէն ի հարկէ սո հետեւեցաւ որ կուսակացառութիւնն ինկաւ , անոր աստուածները մերժուեցան եւ մեհեանները թողսւեցան , Քրիստոնէութիւնն եղաւ կրօնք Հռոմէական կայսրութեան , եւ Յիսուս Քրիստոս արդեամբ հիմնեց հոգեւոր թագաւորութիւնը :

Թիւն մը Հռոմէական պետութեան երկրին մէջ : Կը հարցունենք թէ այս բաներն ինչպէս գործուեցան : Բունութեամբ գործուեցան : Ոչ : Յանուն խաչեալ Փրկչին հեղութեամբ կրելով ամէն տանջանք զրո հզօր կայսրութիւն մը կրնար տալ :

Նենգութեամբ կամ խարէութեամբ գործուեցան : Ոչ , այնպիսի մարդոց հաւատարմութեամբը որ կ'ընտրէին մանաւանդ մեռնել քան խարել : Մարդկային խմաստութեամբ կամ աշխարհային հնարինք գործուեցան : Ոչ : Քրիստոսի հետեւողներուն միմիայն խմաստութիւնը եւ միմիայն հնարինք կը կայանար յայնմ որ հաւատարմութեամբ քարոզեցին ըզխաչեալն Քրիստոս իրեւ Ս.ստուծոյ խմաստութիւնը փրկութեան համար : Արդարեւ այս յաղթութիւնն ոչ մարդոց , այլ Աստուծոյ էր :

Խմաստութիւնը , որոյ համար Հռոմէական կայսրութիւնը մերժեց Սոկրատայ , Պլատոնի , եւ Արիտոստելի վարդապետութիւններն իրբեւ անալիտան , պէտք է որ քան զմարդկային խմաստութիւն աւելի եղած ըլլայ : Այն խմաստութիւնն արդարեւ աստուծացին խմաստութիւն էր :

Ճարտարիստութիւնը , որոյ համար նոյն կայսրութիւնը ետ դարձաւ իր ատենաբաններուն ճառերէն , լոկ մարդկային շրթանց ճարտարիստութիւն չէր , Ս.ստուծոյ ճշմարտութեան ճարտարիստութիւնն էր :

Աղքեցութիւնը որ մոլեռանդ Հրէին , հեշտասէր Յոյնին եւ հպարտ Հռոմայեցւոյն մէջ ծնաւ սէր առ հեղն եւ անշուքն Յիսուս՝ երկրաւոր աղքեցութիւն չէր այլ երկնաւոր :

Զօրութիւնը որ քան զսուր , քան զմարդոյի , քան

գվայրի գագանս զօրեղ էր, զօրեղ քան զշումիական կայսրութեան բոլոր զօրութիւնն, արդարեւ Աստուծոյ զօրութիւն էր:

Պատմութիւնը կը վկայէ թէ Քրիստոսի խորհուրդը զարմանալի յաջողութիւն դժուաւ անոր մահուանէն ետքն առաջին 500 տարուան մէջ: Արդարեւ Քրիստոս հոգեւոր թագաւորութիւն մը հաստատեց Հոռմէական կայսրութեան բոլոր երկրներուն մէջ: Պատմութիւնը կը վկայէ նաեւ թէ այս գեռ սկզբն էր ծաւալման Յիսուսի թագաւորութեան: Այն թագաւորութիւնն երթալով տարածուեցաւ նաեւ Հոռմէական կայսրութեան սահմաններէն դուրս, մինչեւ որ բոլոր եւրոպա, գէթ արտաքին կերպով հաստակեցաւ Քրիստոսի հոգեւոր թագաւորութեանը: Յետոյ այն թագաւորութիւնն իր իշխանութիւնը տարածեց անդր քան զովիկանոս մինչեւ Ամերիկա եւ մեծ ովլիանոսի կղզիները, եւ տակաւին կը տարածէ Ամբրիկէի վայրենիներուն մէջ եւ մինչեւ Ասիոյ կեդրոնը:

Ճշմարիտ է որ Քրիստոսի թագաւորութեան յառաջդիմութիւնը միշտ միեւնոյն արագութեամբ եղած չէ: Հզօր զօրութիւններ միշտ ընդդիմացած են անոր տարածմանը, եւ հակառակութիւններն երբեմն այնպէս սասատիկ եղած են, որ անոր տարածումը ժամանակ մը խափանուած է, բայց ժամանակ մը միացն: Բաց ասկէ, եւ որ քան զայս աւելի ողբալին է, Քրիստոսի հետեւողը միշտ այնպէս ժիր եւ հաւատարիմ գտնուած չեն ինչպէս որ պէտք է: Երբեմն սասպաշութիւնք այնպէս տկարացուցին անոնց զօրութիւնը, որ Քրիստոնեայք շատ քիչ

բան կրցան ընել ի նպաստ տարածման Քրիստոսի հոգեւոր թագաւորութեան, երբեմն եւս անհաւատութեան ոգին ժամանակ մը ջլատեց անոնց զօրութիւնները, եւ երբեմն կրույց ոգին եւ անոնց ներքին երկապատկութիւններն ի նանիր վատնել տուին անոնց ոյժն եւ աղղեցութիւնը:

Սրդ, թէպէտ երբեմն սնապաշտութիւնք Քրիստոսի Աւետարանին փառաւոր ճշմարտութիւնները ծածկեցին, թէպէտ անհաւատութիւնը տարակոյս յարոյց Քրիստոնէութեան աստուածային ծագման վրայ, թէպէտ ներքին վէճներ սպառեցին Քրիստոնէից զօրութիւնը, թէպէտ աշխարհասիրութիւնը շատ անգամ գերի ըրաւ զՔրիստոնեայս, ստկայն եւ այնպէս Քրիստոսի թագաւորութիւնը հաստատութեամբ յառաջ գնաց իր թագաւորին մահուանէն մինչեւ ցարդ: Անկէ ի վեր ամէն դարու մէջ Քրիստոս ընդհանուր հոգեւոր թագաւորութիւն մը հաստատելու խորհուրդը կատարելու վրայ է: Քրիստոսի տէրութիւնը գէթ արտաքուստ ճանչցողներուն թիւը դարէ ի դար աւելցած է, եւ անոր ճշմարիտ աշակերտներուն բազմութիւնն երբէք այնչափ մեծ չեղաւ որչափ զարդիս: Հաւատարմութեան արժանի հաշիւներու նայելով, Քրիստոսի ետքն առաջին դարուն վերջը՝ 500,000 անձինք կային որ կ'ընդունէին զՔրիստոս իրեն տէր. Երրորդ դարուն վերջը՝ 5 միլիոնի կը հասնէր ասոնց թիւը, տասներորդ դարուն՝ վերջը՝ 50 միլիոնի, հնդետասաներորդ դարուն՝ վերջը՝ 100 միլիոնի, եւ հիմա այս թիւը 500 միլիոնի կը հասնի:

Զօրութիւն մը կարող չեղաւ երբէք երկար ատեն

թէմ գնել Աւետարանին հաւատարիմ քարոզութեանը : Աւետարանն ուր որ հաւատով, ազօթքով եւ սիրով քարոզուեցաւ, ընդունուեցաւ թէ բարբարոս եւ թէ քաղաքակիրթ ազգերէ : Ուր որ անկեղծօրէն եւ սրտանց ընդունուեցաւ, քան զամենայն երկրաւոր զօրութիւն գեր ի վերոյ երեւեցաւ : Ամէն տեսակ զէնք գործածուեցաւ անոր գէմ, բայց ի զուր : Անհաւատութիւնը շատ անդամ պարծեցաւ թէ կործանեց այս հոգեւոր թագաւորութեան հիմերը, բայց այս թագաւորութիւնը մինչեւ ցացսօր անսասան կը կենայ : Անհաւատութիւնը հազար անդամ հրատարակեց թէ Աւետարանին ստութիւնն յայտնուած է, բայց աշխարհ տակաւին կը հաւատայ Աւետարանին ուրախութեան աւետեացը : Փիլիսոփայութիւնը շատ անդամ ծաղր ըրաւ Աւետարանին վարդապետութիւններն իբրեւ յիմորութիւն, բայց Քրիստոնէութիւնը տակաւին կը ցուցնէ թէ ինքն Աստուծոյ խմասութիւնն է :

Աւելի քան 1800 տարիներ անցան յորմէ հետէ Յիսուս Նազարեցի յայտնեց իր աշակերտներուն թէ նպատակ ունէր հաստատել հոգեւոր թագաւորութիւն մը, որոյ հպատակ պիտի ըլլային մարդիկ ամէն ազգէ, եւ որ պիտի տեւէր բոլոր ասլագայ դարերուն մէջ : Ճշմարիտ է թէ Քրիստոսի խորհուրդը գեռ բոլորովին չկատարուեցաւ, բայց երբ կը նկատենք թէ որ աստիճան տարածուած է Քրիստոնէութիւնը մինչեւ ցարդ, չենք կրնար քնաւ տարակուսիլ ապագային մէջ Քրիստոսի խորհրդոյն լիուլի կատարուելուն վրայ : Ուրեմն մվ չհամաձայնիր Գաղիացի պատմագրին, Մ. Կիզոյի, որ կ'ըսէ

թէ Քրիստոս նուանեց Յունաստան եւ Հռոմ, նըւանեց հեթանոսութիւնը, եւ հիմա բոլոր աշխարհ նուանելու վրայ է :

Ընթերցով, եթէ արդարեւ Քրիստոս բոլոր աշխարհք կը նուանէ, մվ է ուրեմն նա : Պէտք է որ աւայ Թագաւոր նախառարաց և Տէր ուերանց :



ԳԼՈՒԽ ի

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Նոյն ինքն Քրիստոս ըստու թէ ծառն իր պտղէն կը ճանչցուի , այսինքն թէ աղէկ ծառ մը չի կրնար գէշ պտուղ բերել , ոչ ալ գէշ ծառ մը կրնայ աղէկ պտուղ բերել : Ուրեմն , Քրիստոնէութիւնը դատելու ենք իր պտուղներէն : Եթէ գէշ պտուղներ բերած է , մերժելու ենք զայն իրրեւ անարդ անապաշտութիւն . բայց եթէ աղէկ պտուղներ բերած է , հարկ է չնորհակալութեամբ ընդունել զայն իրրեւ առաջարկ կրօնք :

Ուրեմն , ի՞նչ աղդեցունէն առեցաւ Քրիստոնէունէնը ընդուց վրայ : Այս հարցման իւ պարասախանէն + նւ Քրիստոնէունէն աղդեցունէնը բարի եղաւ , մշտ բարի , և բարի դայն :

Սակայն թերեւս ոմանք ըստն թէ Քրիստոնէութիւնը գաւանողք ոչ միայն բարի այլ եւ չար գործած են , եւ թէ չատ չարիք գործուած են յանուն Քրիստոնէութեան : Կ'ընդունինք զայս : Այս , մեծ եւ ողբալի չարիք գործուած են . անիրաւ պատերազմներ մշտած , անաղորմ տանջանք տըրուած , եւ գաղանային անդթութիւններ գործուած են Քրիստոնէութեան սուրբ առուամբ : Տիսուր ձըշմարտութիւն է թէ մարդիկ ջանացած են Քրիստո-

նէութեան սուրբ անուամբ քաղաքական իշխանութիւն յափշտակել , ուրիշներուն խղճին վրայ բըռնանալ , ճմարիս քաղաքակրթութեան յառաջադիմութիւնն արգելել , եւ բռնութեամբ տիրել ազգաց վրայ : Այս բոլորը տիսուր ճմարտութիւն է :

Բայց միթէ Քրիստոնէութիւնը պատասխանատուէ այս չարեց համար : Քրիստոնէական հաւատքը գաւանողներուն մէջ գտնուած են չատ կեղծաւորներ որ բաց իրենց անձին փառքէն սւրիշ նըպատակ ունեցած չեն , եւ Քրիստոնէութիւնը դաւանած են սոսկ իրենց շահուն համար : Այսպիսի կեղծաւորաց չար գործքերուն համար միթէ Քրիստոնէութիւնը պատասխանատուէ :

Կը գտնուին նաեւ մարդիկ որ անուամբ միայն ընդունած են Քրիստոնէութիւնն առանց ընդունած ըլլալու անկեղծ օրէն անոր վարդապետութիւնները , եւ առանց համաձայնեցնելու իրենց վարքը Քրիստոսի օրէնքներուն եւ ոգեւոյն : Միթէ Քրիստոնէութիւնը պատասխանատուէ այսպիսի մարդոց գործերուն համար :

Նաեւ այլք անկեղծաբար ընդունած են Քրիստոնէութիւնը , բայց միսալ համենալսվ անոր վարդապետութիւններն ինկած են մոլորութեանց մէջ Սակայն միթէ Քրիստոնէութիւնը պատասխանատուէ այսպիսեաց սխալներուն եւ մոլորութեանց համար :

Կան նաեւ ուրիշներ որ ընդունած են Քրիստոնէութիւնը , բայց բոլորպին աղատ եղած չեն մարդկային ազգին բնական աղատականութեան զօրութենէն , ուստի եւ կասարելապէս ցուցուցած չեն իրենց վա-

բուցը մէջ Քրիստոսի Աւետարանին ճշմարիտ ոգին : Միթէ Քրիստոնէութիւնը պատասխանատո՞ւ է ասոնց թերութիւններուն համար : Ոչ :

Քրիստոնէութիւնը պատասխանատու չէ այն բաներուն համար որ անոր վարդապետութեանց հակառակ կը գործուին : Քրիստոնէութիւնը պատասխանատու է այնպիսի գործերու համար միայն որ անոր վարդապետութիւններուն եւ ոգւյն համաձայն կը կատարուին : Ազգեցութիւնը զոր Քրիստոնէութիւնն ունեցած է, եւ որուն համար պատասխանատու է՝ կրկին է, առանձին կամ մասնաւոր, եւ ազգային կամ ընդհանուր : Քրիստոնէութեան ազգեցութիւնը տեսնուած է թէ մարդոց սիրտերուն եւ վարուցը, եւ թէ ազգաց օրէնքներուն եւ հաստատութեանց մէջ. եւ ոչ ոք կրնայ ուրանալ թէ ինչ որ գործուած է Քրիստոսի Աւետարանին վարդապետութեանց եւ ոգւյն համաձայն օրէնութիւն բերած է մարդոց եւ ազգաց միանգամայն :

Ա. Քրիստոնէութեան ընդհանուր աղբեցութիւնն աղբաց կը :

Ա.յս խնդիրն ըստ օրինի քննողներէն շատերը համոզուած են թէ այն բաներուն մեծ մասը որ արդի քաղաքակրթութեան պարծանքը կը համարուի՝ Քրիստոսի Աւետարանին արդիւնքն է : Արդարեւ երեւելի պատմիչներէն ումանք կը հստատեն թէ արդի քաղաքակրթութիւնը, բառին զուտ եւ վեսմ նշանակութեամբն առնուելով, պտուղ է Քրիստոնէութեան, եւ եթէ նկատենք այն տարրներէն ոմանք որ արդի քաղաքակրթութեան վառք ու պարտանք են, մենք ալ սիրտի համոզուինք թէ

այն տարրներուն համար մեծապէս պարտական ենք Քրիստոսի Աւետարանին :

1. Մկոմիք յիշեալ տարրներուն ստորնագունէն որ է հարաբերակեալ : Հարստութիւնն ըստ ինքեան բարի բան է, եւ շատ հարկաւոր է սրակէս զի ազգ մը բարձրագոյն աստիճանի բարգաւաճման համար : Սույգ է թէ աղքատութիւնը միշտ անպատուութիւն չէ, յայտնի է սակայն թէ տուանց հարատութեան ոչ վարժարաններ եւ ոչ համալսարաններ կը բնան հաստատուիլ, ոչ դասագիրքեր կը յօրինուին եւ ոչ մատենագրաններ կը բացուին, ոչ ալ անհատ մարդիկ կը բնան նուիրել իրենց կեանքն ազգաց ընդհանուր լուսաւորութեան : Հարստութիւնն այնպիսի օգտակար վախճաններու կը ծառայէ, որ առանց չափաւոր հարստութեան բարձրքաղաքակըրթութեան հասնել անհնար է : Այս պատճառաւ արդի քաղաքակրթութիւնն իր նիւթական գանձերուն վրայ կ'ուրախանաց, եւ յայտնի է թէ Քրիստոնէութիւնը մեծապէս օգնած է հարստութեան աճման : Քրիստոսի Աւետարանն, եթէ անկեղծօրէն եւ ի սրակ ընդունափ, կ'ընէ զարս եւ զիանցս աշխատասէր միանգամայն ժուժկալ, ուստի եւ մեծապէս կ'օգնէ նիւթական բարգաւաճում ստանալու եւ պահելու : Արդարեւ եղած են հարստա ազգեր որ Քրիստոնէուց չէին, բայց ասոնք անկարուլ եղան երկար տաեն պահել իրենց հարստութիւնը : Այն ազգերուն անդամները չուտով անձնատուր եղան ամէն տեսակ զեղծմանց, իրենց հարստութիւնը վանեցին զեղսաւութեան մէջ, եւ ամօթալի ապականութեան մէջ ընկղմեցան : Դարձեալ, մաքուր

բարոյականը զար Աւետարանը յառաջ կը բերէ զայն ի սրտէ ընդունողներուն վարուց մէջ միմիայն տաղահով խարիսխ է այն մեծամեծ առեւտրական ձեռնարկութեանց որովք միայն կարելի է յարդիւնս ածել ազգի մը հարստութեան ազգիւները : Մարդիկ իրարու վրայ վատահութիւն ունենալու են որպէս զի կարող ըլլան ընկերութիւններ կազմել եւ իրարու օգնել մեծամեծ ձեռնարկութեանց մէջ : Աւետարանը զայն ի սրտէ ընդունողներն ուղիղ եւ արդարասէր ընելսվ՝ կու տայ այս փոխադարձ վասահութիւնը , եւ այնպէս հնարաւոր կ'ընէ մեծամեծ ձեռնարկութիւնները : Ճշմարիտ քաղաքակրթութիւնը սակայն կը պարծի ոչ այնչափ բուն իր հարստութեանը , որչափ զայն աղնիւ եւ գովիլի կերպով գործածելսն համար : Ճշմարիտ քաղաքակրթութիւնը կը պարծի մանաւանդ իր բարենպատակ եւ մարդասիրական անթիւ հաստատութեանց համար որ հիմնուած են ամէն անսակ թշուառաց համար :

Հարստութիւնն օրհնեալ է երբ աղնիւնպատակներու կը գործածուի . բայց անիծեալ է, երբ մարդիկ զայն կ'ընեն միջոց իրենց հեշտութիւնները յագեցնելու : Ազգերը շատ անգամ զեղսութեան միջոց ըրած են իրենց հարստութիւնն , սպառած են ազդին զօրութիւնը , ազգային առաքինութիւնները խանդարած են , եւ այնպէս կործանած են զիրենք : Արդի քաղաքակրթութեան հարստութիւնը նախատինքի ըլլար մանաւանդ քանթէ փառք , եթէ մերժէր Քրիստոսի սա երկնային վարդապետութիւնը թէ «Ա-ԵԼ Ե-ՐԱ-ՆԵԼ է Պ-Ա-Լ Դ-Ա-Ն Ա-Ն-Ե-Լ» , եւ վատանէր իր հարստութիւնը զեղսութեամբ ,

եւ կամ առ ագահութեան ծածկէր զայն : Քրիստոնէութիւնն է այն զօրութիւնն որ այսոր ազգերը կը պահէ մեծ հարստութեան զեղծումներէն որով հինգարկութեան մէջ ազգեր կործանեցան : Փառք Աստուծոյ , արդի քաղաքակրթութիւնը գամքան զդամ կ'ընդունի Քրիստոսի վարդապետութիւնը , եւ ամէն երկրի մէջ կը հաստատէ իր բարեսիրական հաստատութիւնները եւ կը բազմացնէ իր օգտակար գործքերը :

Զ. Քննենք արդի քաղաքակրթութեան մէկ ուրիշ տարրը , որ է բառեկարգութեանը : Արդի քաղաքակրթութիւնը կը պարծի գաստիարակութեամբ , եւ Քրիստոսի Աւետարանը , երբ որ ուղիղ հասկըցուեցաւ եւ սրտանց ընդունուեցաւ , օգնեց միշտ ազգային լուսաւորութեան եւ մտաւորական զարգացման գործին : Քրիստոսի Աւետարանն այս բանը կ'ընէ այլեւայլ կերպով :

Ա. Աւետարանը միտքը կ'աղատէ այն կրից բըռնութենէն որ խմացողութիւնը կը միմացնեն , երեւակայութիւնը կը խանգարեն եւ բոլոր մտաւոր կարողութիւնները կը տկարացնեն : Երբ կի՞ Յոյնք եւ Հոսմայեցիք ապականեցան , անոնց խմացական կարողութիւնները տկարացան , եւ ուսմանց եւ գիտութեանց մէջ իրենց տռաջնութիւնը կորսւին : Ճշմարիտ լուսաւորութեան եւ մտաւորական զարգացման ամենամեծ թշնամիք են մալութիւնք , եւ Աւետարանն , որ , երբ ի սրտէ կ'ընդունուի , կ'աղատէ զմարդիկ մոլութիւններէ , ճշմարիտ տղաջային լուսաւորութեան հաւատարմագոյն բարեկամն եւ օգնականն է :

բ. Աւետարանը կ'ընծայէ ամէն մարդու ամենէն մեծ խնդիրներ որ կրնան զբաղեցնել մարդոց մտաւոր կարողութիւնները : Կը գարձնէ միտքը գէպ ետ, գէտի ի սկիզբն ժամանակի, երբ Աստուած դըրաւ երկրիս հիմերը . կը տանի նաեւ միտքը յառաջ դէտ այն ժամն երբ այլեւս ժամանակ սկիտի ըըլլայ : Կը բարձրացնէ միտքն այս աշխարհի չնչին հոգերէն եւ անձկութիւններէն եւ ներկոյ կենաց կարձատեւ ուրախութիւններէն եւ արտամութիւններէն վեր, որպէս զի մարդ կարենայ տեսնել Աստուածոց զարմանալի նախախնամութիւնն անցելցն մէջ, եւ անոր յաւիտենական նպատակներուն փառաւորապէս կոտարուիլն՝ ասլագային մէջ : Կը տանի միտքը ժամանակաւոր իրաց փափոխականութենէն յաւիտենական իրաց անփափոխութեանը, սահմանաւոր իրաց անկատարութենէն՝ անստհման էտակին կատարելութեանը, ստեղծուածներէն՝ առ Ստեղծողն : Այսպէս Քրիստոսի Աւետարանը կը զալիքացնէ մտքին կարողութիւնները՝ մէջ բերելով քննելու և նկատելու մեծամեծ խնդիրներ :

գ. Աւետարանը կը յայտնէ մարդոց անոնց անմասութիւնն, եւ այսպէս մեծ զրդիու կու առյ անոնց իրենց միտքը վարդացնելու :

չին կրթեալ ազգերէն ամանք արդարեւ նշանաւոր եղան մտքի գործունէութեան կողմանէ, բայց այս գործունէութիւնն երկար չափեց, եւ չէր կը նարնար աեւել առանց մաքուր ազգեցութեան Քրիստոնէութեան : Այժմու հեթանոս ազգերը կարող չեն բարձր քաղաքակրթութեան հասնիլ ; Սինչեւ աստիճան մը կը զարդանան, բայց այնուհեաւ

կամ կը մնան հոն ուր են, եւ կամ կը սկսին լյնալ : Արդի քաղաքակրթութիւնը Քրիստոնեայ ազգաց մէջ է մրացն, եւ եթէ տանք մերժեն Քրիստոսի Աւետարանը, շատ հաւանական է թէ սկսի կորոււին ընդհանուր ապականութենէն, ինչպէս կորոււեցան կին ազգերը :

Արդի քաղաքակրթութիւնը կը տարրերի կինէն նաեւ այսու որ կը պարծի ոչ թէ դիտութեանց եւ գեղարուեսակց քանի մը կեդրոններ ունենալուն համար, այլ մանաւանդ բաստիարակութեան ընդհանուր շաւալըն համար : Չի պարծիր քանի մը անձանց միայն մուտքարական գերազանցութեան համար, այլ կը պարծի մանաւանդ բալոր ժողովրդեան ընդհանուր լուսաւորութեան համար : Արդի քաղաքակրթութիւնը կ'ուրախանայ արգործեւ իր վարժարաններուն եւ համալսարաններուն համար, բայց եւս տելի կ'ուրախանայ իր հասարակ ժողովներուն համար որ իւրաքանչիւր զիւզի մէջ կը գտնուին : Այս բանին համար մեծապէս պարտական ենք Քրիստոնէութեան, որ, ոչ թէ ազնուականաց միայն, այլեւ բալոր ժողովրդեան լուսաւորութիւնը պարծանք կը համարի իրեն : Քրիստոսի հասարակ ժողովրդեան վարդապետ էր, եւ իր աշակերտաց պատուիրեց աշխատել բալոր ժողովրդեան հոգեւոր լուսաւորութեան համար, եւ արդի քաղաքակրթութեան առաւելութիւններէն մին եւս այս է որ յայտ մասին կը հետեւի Քրիստոսի օրինակին, եւ կը ջանայ ամէն զիւզի մէջ զարոց բանալ, եւ ամէն ընտանիք գիտութեան գանձին մէկ մասովը հարստացնել :

3. Արդի քաղաքակրթութեան մէկ ուրիշ տարրն

է աղջային հաստատութեաներ : Արդի քաղաքակիրթ ազգերն ունին թագաւորներ , թագաւորական ցեղեր , թագաւորական պալատներ , պատրաստ զօրքեր , եւ ըրտծ են արիւնահեղ պատերազմներ : Եթէ այս բաներն ըլլային այս ազգերուն փառքն ու պարծանքը , պիտի ըսէինք արդարեւ թէ այս բաներն ուրիշ աղբիւրէ յառաջ կուգան , ոչ թէ Քրիստոսի Աւետարանէն : Բայց արդի քաղաքակիրթ ազգերը քիչ կը պարծին այս բաներով , անոնց պարծանքն են մանաւանդ հաւատարիմ թագաւորներ , իմաստուն օրէնսդիրք , անկաշառ դաստաւորներ , եւ մոռնաւանդ հնազանդ , բարենշան , հանճարեղ եւ առաքինի հպատակներ : Արդի քաղաքակիրթ ազգերն ոչ այնչափ կը պարծին իրենց թագաւորաց հոյտկապ պալատներուն համար , որչափ հպատակաց երջանիկ տուներուն համար : Արդի քաղաքակիրթ ազգերն ոչ այնչափ կը պարծին պատերազմի յաղթութեանց համար , որչափ կը պարծին խաղաղութեան պատվներուն եւ օրէնսդիեանց համար : Այս յառաջ կուգայ մեծաւ մասամբ Աւետարանի ազգեցութենէնէն : Այս մասին արդի քաղաքակիրթութիւնը մինչեւ տօսիման մը կը համաձայնի Քրիստոսի վարդապետութեանց եւ կը ցուցնէ անոր ողին :

Հին քաղաքակիրթ ազգերն անբարոյական էին , ուստի եւ չկրցան երկար տեւել : Անիրաւ , միանդամայն անմաքուր էին , աղջահ եւ կաշառասէր էին , ուստի եւ տկար էին , եւ շուտով ինկան : Արդի քաղաքակիրթ ազգերն աւելի զօրաւոր են քան հիները , վասն զի ըստ մասին ընդունած են Սուրբ գրոց բարոյական սկզբունքները : Եթէ բոլորնին

ընդունին այն սկզբունքներն , անաւուն այնպէս հաստատուն պիտի ըլլան որ՝ որեւիցէ մարդկացին զօրութիւն կարող պիտի ըլլայ կործանել զանանք : Իսկ եթէ , ընդհակառակն , մերժեն այն սկզբունքներն , անոնց կործանումն այնպէս սասաց պիտի ըլլայ ինչպէս եղաւ Յունացը եւ Հառմայեցւոյց :

Հին քաղաքակիրթութիւնն , իր ոգւյն կողմանէ , անգութ էր : Օրէնքները զորս կը հրատարակէր՝ բանութեան օրէնքներ էին : Այս օրէնքներուն նաւյելով ակարը կը ծառայէր հզօրին , աշխարհակալութեան համար անիրան պատերազմներ կ'ըլլային , պատերազմի մէջ բանուովները կը վաճառուէին իրբեւ գերի , եւ մարդիկ կը բնագատուէին իրբեւ գաղան կառւել իրարու հետ ի վրասանս թագաւորաց : Քրիստոնէութիւնն եկաւ ջնջել հին քաղաքակիրթութեան բարդարասական օրէնքները , եւ վախանակ այնց հրատարակել սկրոյ օրէնքը , որուն նայելով զօրաւորն օգնելու է տկարին , լուսուորեալը կրթելու է չըլւաւորեալը , եւ առաջինին աշխատելու է զմոլին ուզգելու , ինչպէս որ նոյն իսկ Քրիստոս Տեկաւ ուրիշներէն սպասաւորութիւն ընդունելու , այլ արքիներուն սպասաւորութիւն ընկելու : Երբ Քրիստոնէութիւնը ափրեց , կրօնական արարութեանց հետ այլ եւս չկատարուեցան անաւուկ գարշութիւններ և ոչ ալ սեղանները պղծուեցան մարդագալուներու արեամբ , եւ բանտարկեալք այլ եւս չնեառեցան գաղաններու աաջեւ , ոչ ալ բանդատուեցան իրարու հետ մենամարտելով վերար սպաննել :

Աւետարանը դատապարտեց Յունաց ամբարտա-

Համութիւնն եւ Հռոմայեցւոց անիրաւ յաղթութիւնները : Հրատարակեց թէ Աստուած մէկ արիւնէ ըրաւ երկրիս բոլոր ազգերը , եւ թէ մարդիկ այլ եւս սորվելու չին պատերազմ ընել : Ումանք թերեւս հարցունեն . եթէ սցսովէս է , ինչպէս կ'ըշլոյ որ Քրիստոնեայ ազգերն այսափ պատերազմներ կ'ընեն : Այս հարցման կը պատասխանենք թէ , այս ազգերը դեռ ըստ մասին միայն ընդունած են Աւետարանը , եւ ըստ մասին կը մնան տակաւին հին քաղաքակրթութեան բարբարոս օրէնքներուն տակ : Հետեւեալ իրողութիւններէն յայտնի է սուկայն թէ արդի Քրիստոնեայ ազգերը դամ քան ըղգամ կ'ընդունին պատերազմի նկատմամբ Աւետարանին սկզբունքները : Այս ազգերը չեն համնիր իրենց այժմու ընթացքին , եւ ամէնքը կը խոսանավանին թէ պատերազմը մեծ չարիք է , եւ անոնց այս համոզումը տարուէ տարի կը զօրանայ : Հիմա կազմուելու վրայ է այնպիսի զօրութիւն մը որ քան թագաւորաց զինուորական զօրութիւնը մեծ է եւ հզօր , այն է լուսաւորեալ ժողովրդոց հասարակաց կարծիքը , եւ այս կարծիքը տարուէ տարի տեղի ընդդիմութիւն կը ցուցնէ պատերազմի : Այժմու հասարակաց կարծիքը չի հաւանիր երկիրներ նուածելու համար միայն պատերազմներ ընել , ինչպէս կ'ընէին Հռոմայեցի կայսերք : Քրիստոնեայ ազգերը համոզուած են թէ ազգաց մէջուղ ծագած խնդիրները կրնան լուծուիլ քան զպատերազմ լաւագոյն կերպով մը : Վերջին քանի մը տարիներուն մէջ եւրոպա քանի մ'անգամ համոզային ժողովներ եղան միջոց մը դժոնել ազգաց մէջուղ ծագած

դժուարաց թիւնները լուծել առանց արիւնհեղութեան , եւ այս ժողովներու խորհուրդներն աղէկ ընդունելութիւն գտած են Եւրոպացի եւ Ամերիկացի ազգերէ եւ իշխաններէ : Քրիստոնեայ ազգերն երթալով տւելի հոգ կը տանին պատերազմի ալէտները ստհմանի մէջ փակել , ջանալով որ պատերազմը կռուղ տէրութեանց մէջ մնայ , եւ չեն թողուր որ յաւմայէտս արիւն թափի եւ կորուստ ըլլայ ընչից եւ ստացուածոց : Քրիստոնեայ ազգերն այլեւս իրրեւ գերիններու հետ չեն վարուիր պատերազմի մէջ բանուողներուն հետ , այլ զանոնք կը խընամեն մտրդասիրագար , եւ որչափ հնար է շուառվետ կու տան :

Եթէ բազգատենք անցեալլ ներկային հետ , պիտի տեսնենք թէ այս մասին մանուանդ զարմանաւի փոփոխութիւն եղած է ազգաց մէջ : Հին ազգաց մէջ Տիտոս երեւելի էր իր մարդասիրութեան համար , բայց եւ այնպիս երբ առաւ երուսաղէմ տառջին դարուն մէջ , քաղաքը քաջութեամբ պաշտպանողներէն այնչափ մարդ խաչը հանեց որ , ինչպէս կ'ըսէ պատմիչը , « բաւական փայտ չգտնուեցաւ խաչ չինելու , ոչ ալ խաչերը կանգնելու բաւական տեղ » : Բազգատէ այս եւ ինչ որ ըրբն Գերմանացիք երբ երկայն պաշտպանէ ետքը Բարիլ քաղաքն առին 1871 ին : Գերմանական բանակին տառջին զործն եղաւ ոչ թէ չարչարել կոմ ըսպաննել , այլ կերակուր հայթայթել քաղաքին սովետ բնակիչներուն :

Եթէ մեզի յիշեցնեն ոմանք այն սոսկալի անդըթութիւնները զորս հասարակականք (գօմիւնիսթ)

գործեցին Բարիդի մէջ, կ'ըսենք թէ այն բարբարս-
սութիւններն ընողները կ'ատէին Քրիստոնէութիւնը
եւ կ'ըսէին իրենց համար թէ անառառած են :
Հասարակականաց օրինակը զօրաւոր կերպով կը
ցուցնէ թէ, եթէ այժմու քաղաքակրթութիւնը
մերժէ Քրիստոնէութիւնը, կրնայ բարբարսու-
թեան անդունդը գահավիժիլ չար քան զնախնի հե-
թանոս :

Արդարեւ Քրիստոնեայ ազգաց պատերազմները
նախատինք են այժմու քաղաքակրթութեան եւ հա-
կառակ Քրիստոնէական հաւատոյ, բայց եւ այն-
ոէս յայտնի է թէ Քրիստոնէութեան խաղաղուսի-
րական աղղեցութիւնն երթալով աւելի կը զգացուի
եւ անոր մարդասիրական սկզբունքները հետզետէ
աւելի կ'ընդունուին Քրիստոնեայ ազգերէ, եւ
պատճառ ունինք յուսալու թէ քիչ աաենէն այն-
ոէս լիովին եւ անկեղծօրէն սիսի ընդունուին, որ
ազգերն այլեւս պատերազմ սիսի չսորվին : Քրիս-
տոնէութիւնն արդէն նուազեցուցած է պատերազ-
մաց թիւը, եւ շատ մեզմացուցած է պատերազմի
աղէտները : Իցէ՛ թէ շուտով եւ բոլորվին ազատէր
ամէն երկիր այս սոսկալի հարուածէն :

Քրիստոնէութիւնը կառւեցաւ նաեւ գերութեան
եւ անոր անդժութիւններուն դէմ : Այս կոփւն եր-
կարատեւ եւ իրսա եղաւ, բայց Քրիստոնէութիւնը
գրեթէ իսպառ ջնջած է գերութիւնը :

Քրիստոնէութիւնը վերցուց նաեւ կանանց սեռն
այն նուաստութենէն յոր իջուցած էր զնա հեթա-
նոսութիւնը, եւ տուաւ կնոջ այն պատռաւոր
դիրքը որ անոր սահմանուած էր Արարչէն :

Քրիստոնէութիւնն այնպէս զարդացնց եւ սնույց
ընտանեկան առաքինութիւնները որ աղջոյք կրնան
աղէկ կրթուիլ, եւ այն երջանկութիւնն որ այս ա-
ռաքինութիւններէն կը բղիլ՝ չի կրնար ուրացուիլ :

Քրիստոնէութիւնը հաստատած է անթիւ դար-
մանցներ հիւանդաց եւ խելագարաց համար, եւ
դրեթէ յանհանս բաղմացուցած է իւր բարերարա-
կան հաստատութիւններն ամէն տեսակ թշուաւոց
համար :

Իսկ, ընդհակառակին, միթէ Քրիստոնէութիւնը
չորիք մը գործած է որեւիցէ անձի, ընտանեաց
եւ ազգի : Սորվեցուցած է երբէք ազգերու կամ
անհատներու զիրար ատել, խարել եւ ջնջել : Քրիս-
տոնէութիւնը կը պատուիրէ բոլոր մարդոց զիրար
ոիրել, եւ ընելուրիշներուն ինչ որ կ'ուղեն որ ու-
րիշներն անոնց ընեն : Քրիստոնէութիւնը բաղմա-
ցուցած է արրեցողութենէ յառաջ եկած անհամար
շարիք : Քրիստոնէութիւնը կը դատապարտէ զու-
նոնք որ իրենց ընկերներուն զինի կը խմբնեն :
Քրիստոնէութիւնը քաջալերած է անստակութիւնը :
Ընդհակառակին, անմաքուր խորհուրդն անդամ կը
դատապարտէ : Քրիստոնէութիւնը խանդակած է
ընտանեաց խաղաղութիւնն եւ երջանկութիւնը :
Քրիստոնէութիւնը կը հրամայէ արանց սիրել իրենց
կիները, եւ կանանց՝ պատուել իրենց ացրերը : Կը
ոլտուիրէ ծնողաց չզայրացնել իրենց աղյոյքը, եւ
աղայոց կը պատուիրէ մեծարել իրենց ծնողքը :
Քրիստոնէութիւնը հակասակամծ է երբէք ժողո-
վրդեան մը կամ ազգի մը բարգաւաճման : Կ'ար-
դելէ մանաւանդ ամէն տեսակ մղութիւններ որ

Ժողովուրդները թշուառ կ'ընեն, եւ կը սնուցանէ բոլոր այն տուաքինութիւնները որովք միայն ժողովուրդք կրնան ըլլալ ճշմարտապէս բարգաւած եւ բարենշան : Քրիստոնէութիւնը թոյլտուութիւն կ'ընէ բոնութեան եւ հարստահարութեան : Աչ. նու մանաւանդ կը պատուիրէ թագաւորաց իշխել երկիւղիւն Աստուծոյ, եւ կը յիշեցնէ թէ կայ թագաւոր մը, որուն թագաւորք ալ համար պիտի տան, եւ թէ անոնց բոլոր հպատակներն որդիք են Աստուծոյ : Քրիստոնէութիւնը կը քաջալէրէ առանց պատճառի տակատամբութիւններ եւ յեզափոխութիւններ : Քրիստոնէութիւնը կը պատուիրէ մարդոց հպատակել իշխանաց իրեւ Աստուծմէ կարգելոց : Քրիստոնէութիւնը կը տաճէ ազգային հպատառութիւնը, եւ կը սնուցանէ տակելութիւն երկրիս այլեւաց աեղերու մէջուել : Կը ծանուցանէ մանաւանդ թէ բոլոր մարդիկ մէկ արիւնէ են : Քրիստոնէութիւնը կը խրախուուէ պատերազմ եւ արիւնէեղութիւն : Կը պատուիրէ բոլոր մարդոց այլեւս պատերազմ չարփիլ, եւ կը ծանուցանէ թէ բոլոր մարդիկ եղայր են, եւ Աստուծած ամենուն Հայրն է,

Արդի քաղաքակրթութիւնը մինչեւ աստիճան մը ընդունած է այս երկնային վարդապետութիւնները, եւ այս պատճառաւ շատ երեւելի պատմիններ կը հաստատեն թէ ինչ մաքուր եւ բարի բան որ կայ արդի քաղաքակրթութեան մէջ պտուղ է Քրիստոնէութեան :

Բ. Քրիստոնէութեան աղբեցունիւնը ճարդոց սրբերուն Քչ :

Քրիստոսի մէծ նպատակը ոչ այնչափ ժողովուրդ-

ներու եւ ազգերու բարեկարգութիւնն էր որչափ խրաբանչիւր մարդու ազատաւմը մեղաց ապականութենէն, եւ դաստալմբատութենէն : Քրիստոս գիտէր թէ մարդկային ազգը տառապեցնող եւ ապականող չարեաց գլխաւոր աղբիւրը մարդոց նիւթական վիճակին կամ անոնց ընկերական կարգերուն եւ յարաբերութիւններուն կամ քաղաքային վարչութեան մէջ չէր : Քրիստոս գիտէր թէ ժողովուրդներ չէին կրնար մաքրուիլ, ոչ ալ ազգերը կրնային բարձրանալ բայց եթէ այն ժողովուրդներն եւ ազգերը բազկացնող անհատ մարդոց լուսաւորուելով եւ մաքրուելովը : Եւ անոր մեծ նպատակն էր լուսաւորել եւ սրբացնել իւրաքանչիւր մարդ : Գիտէր թէ չարեաց գլխաւոր աղբիւրը մարդկային սրաին մէջ է, եւ թէ մարդիկ սուս են, խարեբայ, հըպարտ, չարասիրա, անձնասէր, ամբարփչա, ոչ վասըն զի աղքատ են կամ հարուստ, այլ վասն զի անոնցմէ իւրաքանչիւրն ունի ապականեալ սիրտ : Ուստի Քրիստոս ձեռք զարկաւ փոխել մարդոց սիրտը, փրկել զանոնք իրենց ցանկաւթիւններուն գերութենէն, կամաւ եւ ուրախութեամբ հնազանդեցնել զանոնք Աստուծոյ օրինաց, եւ նորէն սուսկծել զանոնք ի պատմիք Աստուծոյ, որպէս զի սիրեն զիստուած իրենց բոլոր սրաով, սիրեն նաև իրենց ընկերներն իրենց անձին պէս :

Մարդոց սրտին մէջ Քրիստոնէութեան ազգեցութիւնը նշմարել արդարեւ զժուարին է, վասն զի այս աղքեցութիւնը մինչեւ աստիճան մը ծածուկ է : Քրիստոսի հոգեւոր թագաւորութիւնը զրսաւանց երեւած բաներով չի գար : Բայց եւ այնպէս անց-

եալ ութեւտասն դարուց մէջ տուատ տողացոյցներ կան Քրիստոնէութեան ազգեցութեան վիտաւոր արդասեացը : Եթէ կտրելի ըլլար մէկտել բերել բոլոր այն անձննք որ ուրախութեամբ կը վկայեն թէ Քրիստոսի Աւետարանն իրենց սիրտերուն մէջ եղաւ արդարեւ զօրութիւն Աստւծոյ , ինչ մեծ բազմութիւն պիտի տեսնէինք մեր առջեւ : Քրիստոնէութեան ամէն դարին պիտի դանուէին շատեր այն բազմութեան մէջ : Առաքեալք , հարք եւ մարտիրոսք առաջին դարուց պիտի միացնէին իրենց ձայներն անոնց ձայներուն որ մեր օրերան մէջ կը հալածուին արդարութեան համար : Արդի քաղաքոկիրթ երկիրներուն զիտուն եւ տղնուակոն անձինք հեթանոս երկիրներուն նուաստաթենէն եւ ապականութենէն ազատուած մարդոց քով պիտի տեսնուէին : Հոն պիտի դանուէին մարդիկ հիւսիսէն եւ հարաւէն , արեւելքէն եւ արեւմուտքէն , Եւրոպացի համալսարաններէն եւ Ամիրիկեցի վայրենիներուն անակներէն , Ամերիկացի ազատ կառավարութիւններէն եւ Ասիայ խախուաւ թագաւորութիւններէն : Յայնք , Հասմայեցիք եւ բարբարոսք , Իշխանք եւ հալտատկք , ամէն դարէ , ամէն երկրէ եւ ամէն տատիճանէ մարդիկ որ անկեղծարար եւ ի սրտէ ընդունած են Քրիստոսի Աւետարանը , պիտի վկայէին թէ այն Աւետարանն եղաւ զօրութիւն , ճշմարիտ զօրութիւն , գերբնական զօրութիւն անոնց սիրտերուն մէջ : Պիտի վկայէին ուրախութեամբ թէ Աւետարանը կատարեց անոնց սիրտերուն մէջ ինչ ոչ հարաստաթիւն , ոչ դիտութիւն եւ ոչ քաղաքակրթութիւն կընային կատարել , այսինքն թէ

Աւետարանը վիտից անոնց ապականեալ բնութիւնը : Հուարտք պիտի վկայէին թէ Աւետարանին ազգեցութեամբ եղան խոնարհ . ողջադործք պիտի վըկայէին թէ նոյն ազգեցութեամբ անոնց սիրտերն այնալէս մաքրուեցան որ կը գարշին իրենց առջի անմաքրութենէն . անձնասէրք պիտի վկայէին թէ Աւետարանով կարող եղան գթած ըլլալ , կռուամբրք՝ խաղաղասէր , եւ միսակալք ներող :

Ասոնք ամէնքը պիտի վկայէին թէ Աւետարանին ներգործելով անոնց սիրտերուն մէջ այլեւս կոյր հետեւողներ չէին սատանային , եւ կամաւոր գերիք մեղաց , եւ թէ՝ այլեւս հաճոյք չէին զգար իւրենց ապականութեան մէջ , եւ ոչ պարծանք կը համարէին իրենց ամօթալի գործերը : Ամէնքն ալ պիտի ըսէին թէ իրենց աչուները բացուած էին աեսնել մեղքին սոսկալի բնութիւնը , սրբութեան գեղեցկութիւնը եւ ճշմարտութեան ու արդարութեան գերազանցութիւնը , եւ թէ իրենց սիրտերուն մէջ գոյացած էր ատելութիւն ամէն բանի գէմ որ սուա , անմաքուր եւ անսուրք է , եւ գերագայն սէրք՝ վասն ճշմարտութեան եւ արդարութեան , եւ ի վեր քան զամենայն վասն Յիսուսի , որ է միմիայն տատուածացին Փրկիչ մարդկան ի մեղաց :

Արդարեւ ամէնքն ալ պիտի ցաւէին թէ այս բարյական եւ հոգեւոր փոփոխութիւնը գեւ բոլորովին կատարեալ չէր անոնց սիրտերուն մէջ , եւ թէ տակաւին ամբողջապէս աղատուած չէին մեղքին զօրութենէն եւ ապականութենէն , բայց ամէնքըն ալ պիտի վկայէին թէ իրենց սիրտերը գամքան

զգամ կը մաքրուէին , թէ անոնց բարքն երթալով կը դառնար ի լաւ անդր , եւ թէ այլեւս չին տարակուեր թէ սրբացման գործը տակաւ սիրտի հասնէր ի կատարումն :

Անցեալ ութեւտասան դարուց մէջ ամէն տեղէ եւ ամէն ասավիճանէ մարդիկ այսպիսի վկայութիւններ տուած են : Նաեւ այսօր հազարաւոր մարդիկ պատրաստ են վկայելու թէ Քրիստոսի Աւետարանն անոնց համար քան զսրբազան պատմութիւն , կամ վաղեմի աւանդութիւն կամ ազգային հաստատութիւն եւ կամ եկեղեցական ծէսերու դրութիւն յանհունս աւելի է , եւ թէ Աւետարանն անոնց համար զօրութիւն է , միշտ գործօն եւ միշտ հզօր զօրութիւն : Թէ Եւրոպայի ազգերէն եւ թէ Աֆրիկէի ցեղերէն հարիւր հազարաւոր անձինք փորձիւ համոզուած են որ Քրիստոսի Աւետարանը բուն իսկ Աստուծոյ զօրութիւնն է անոնց սիրտերուն մէջ : Կան բիւրաւոր մարդիկ որ բաց ի Քրիստոսի Աւետարանէն ուրիշ բանի չեն ընծայեթ այն զօրութիւնը որով կարող եղած են դէմ դնել իրենց ցանկութիւններուն եւ հնազանդել Աստուծոյ օրէնքին :

Ամէն ողջամիտ մարդ պարակ հարցնել թէ ուստի եկաւ այն զօրութիւնը որ ոչ միայն նուածեց Հռոմ , այլեւ աղատեց մեծաւ մտուամբ Հռոմի քաղաքացիներն իրենց հպարտութենէն , անդժութենէն եւ անառակութենէն : Ուստի եկաւ այն զօրութիւնն որ ոչ մէկ գարու մէջ միայն գործեց , այլ յառաջ տարաւ իր գործը բոլոր գարերու մէջ : Ուստի եկաւ այն զօրութիւնը որ միեւնոյն ազգեցութիւնն ունեցաւ ամենաբարձր քաղաքակրթութեան եւ ա-

մենաստորին բարբարոսութեան մէջ , եւ որ իր հըզգօր կարողութեամբ կրնայ հասնիլ ամենէն բարձր կարգի եւ ամենէն յետին աստիճան նուռաստացեալ մարդոց : Ուստի է այն զօրութիւնը որ կրնայ յեղափոխել ազգեր , բարեկարգել ժողովուրդներ , եւ նորոգել առանձին մարդիկ , եւ որ է միշտ եւ յաւիտեածն օրհնեալ իր ազգեցութեան մէջ : Արդարեւ պէտք է որ այսպիսի զօրութիւն մը Աստուծմէ ըլլոյ :

ԳԼՈՒԽ ԻԱ

ԱՊԱՑՈՅՑ ՄԱՐԳԱՐԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՔ

Քրիստոնէութիւնը կը զանազանուի ուրիշ կրօնք-ներին նաեւ այնու որ մարգարէութիւններէ եւ ա-նանց կատարումէն բղխող ապացոյցներով կը հաս-տատէ իր աստուած ային ծագումը : Ներկայ դա-րուս գիտնական մարդիկ կրնան դիւրաւ քննել այս ապացոյցները բազդատելով Սուրբ զրոց նախնի մարգարէութիւններն անոնց այժմու կատարման հետ , եւ այսպէս կրնան ստուգել Քրիստոնէութեան աստուած ային ծագումը : Սուրբ զրոց մարգարէու-թիւնները կ'օգնեն նաեւ ապացուցանել թէ Հին եւ Նոր կտակարանք միեւնոյն յայտնութեան մասե-րըն են . , եւ թէ երկուքն ալ Աստուծմէ կը բղին :

Մարգարէութեանց ապացոյցները կրնան բաժնը-կիւ հետեւեալ չըստ կէտերուն :

1. Սուրբ զրոց մէջ ապագայ դէպքերու վրայ շատ մարգարէութիւններ կը գտնուին , եւ պատմա-կան համոզիչ վաստեր կան թէ այն մարգարէու-թիւնները դէպքերուն կատարուելին շատ ատրիներ , սմանք նաեւ շատ դարեր առաջ , հրատարակուե-ցան :

2. Այն մարգարէութեանց շատերը կը թուէին , ի ժամանակին յորում հրատարակուեցան , այնպէս

անհաւանական որ լոկ մարգարէութիւնը չեւատեսու-թիւնը չէր կրնար անսնց կատարումը կանխաւ տես-նել , նաեւ այնչափ շատ էին եւ այնպիսի մանր պարագաներով նկարագրուած էին ; որ անսնց կա-տարումը չիրնար զիսպուածով եղած ըլլալ :

3. Մարգարէութեանց շատերն արգէն կատա-րուած են իրենց բոլոր պարագաներովը , մէկ մասն ալ զարդիս կատարուելու վրայ են :

4. Մարգարէութեանց աստաղուց գիտնալի վեր է քան զկար մարգարէութիւններն մտաց . ամենագիտին Աս-տածոյ միայն է կանխագէտ ըլլալ , ուստի եւ Սուրբ զրոց մարգարէութիւններն ընող մարդիկ , ինչպէս իրենք ալ կ'ըսեն , հարկաւ Աստուծմէ ներշնչեալ ըլլալու էին :

Թէ Հին կտակարանին եւ թէ Նորին մէջ կան շատ մարգարէութիւններ , ստկայն այս մարգարէու-թեանց շատերը կրնան չորս Ընդհանուր դաս բաժ-նուիլ .

Ա. Մեսիային վերաբերեալ մարգարէութիւնք ,

Բ. Հրէից ազգին եւ Երաւաղեմի կործանման վերաբերեալ մարգարէութիւնք ,

Գ. Քրիստոսի թագաւորութեան տարածման եւ ապագայ փառացը վերաբերեալ մարգարէութիւնք ,

Դ. Այլեւայլ ազգերու , քաղաքաց եւ թագաւո-թեանց վրայ մարգարէութիւններ :

Ե. Մեսիայի վերաբերեալ ճարդարէութիւններ :

Ժ. Գլուխոյն մէջ արգէն տեսանք Մեսիայի վե-րաբերեալ մարգարէութիւններն եւ անսնց կատա-րումը : Հան տեսանք որ Հին կտակարանին մէջ կային մարգարէութիւնք որ կը վերաբերէին ժամա-

նակին յորում պիտի գոր Քրիստոս, աեղայն՝ ուր պիտի ծնանէր, ցեղին՝ որմէ պիտի սերէր . մարդարէութիւնք որ կը վերաբերէին անոր գործերուն, չարչարանաց, մահուան եւ յարութեանը : Տեսանք նաև որ բոլոր այս մարդարէութիւնք ճշդիւ կատարուեցան Քրիստոսի վրայ :

Բ. Հըեւ աղջին վերաբերեալ մարդութեանունիւններ :

Այս մարդարէութիւնք կրնան չորսի բաժնուիլ այսինքն՝ 1. մարդարէութիւնք վերաբերեալք դիպաց որ պիտի կատարուէին յառաջ քան զգալուսան Մեսիայի, 2. մարդարէութիւնք վերաբերեալք եղանակին որով Հըեւայք պիտի վարուէին Մեսիայի հետ, 3. մարդարէութիւնք վերաբերեալք Երուսաղմէի կործանման, եւ 4. մարդարէութիւնք վերաբերեալք Հըէից վիճակին յետ այնորիկ :

1. Մարդութեանուններ՝ վերաբերեալք դիպաց որ պիտի պատճենն նախ տան դժուարացն Մէտիայի :

Այս կարգի մարդարէութիւններէն պիտի քննենք զանոնք միայն որ կը վերաբերին Բաբելոնեան գերունեան :

Յամին 715 նախ քան զՔրիստոս, Եզէկիլայի թագաւորութեան ատենը, Եսայի մարդարէացաւ թագաւորին թէ օր պիտի գար որ թագաւորին տանը մէջ գտնուած բոլոր բաները եւ ինչ որ անոր հայրերը մթերած էին՝ պիտի տարուէին Բաբելոն, անոր որդիքը գերի պիտի տարուէին, եւ պիտի ըլլացին ներքինիք Բաբելոնի թագաւորին պալատան մէջ (Դ. Թագ. ի. 4—18) : Երեմիայի մարդարէութեան մէջ (Երեմ. Լի. 28) գերչին անունն ալ, այսինքն Եաբուգողոնոսոր, յիշուած է, նաև գե-

րութեան աեւողաթիւնը, այսինքն 70 տարի, եւ Հըէից գարձը յերուսաղէմ (Երեմ. իթ. 40) : Եսայեայ մարդարէութեան մէջ յիշուած է նոյն իսկ կիւրսու թագաւորը, որոյ Հրամանաւ Հըեւայք պիտի դառնային իրենց երկիրը եւ ատամարը նորէն պիտի շնուէր (Ես. կթ. 28, կթ. 4—5) : Այս մարդարէութիւնը արուած էր գոնէ 150 տարի յառաջ քան դիպաց կատարուիլն եւ 100 տարի յառաջ քան ըղծնունդն կիւրոսի :

Պատմութիւնը կը վկայէ թէ այս մարդարէութիւններուն բոլորն ալ կատարուեցան : Նարուգողոնսոր առաւ զերուսաղէմ եւ Հըեաները գերի տարաւ Բաբելոն, անոնք մնացին գերութեան մէջ իրը 70 տարի, եւ յետոյ կիւրոս հրաման տոււաւ անոնց դառնալ Երուսաղէմ եւ տաճարը շնել :

2. Մարդութեանուններ՝ վերաբերեալք եղանակն որով պէտք էնթէն Հըեւայք բնութ Բէիսուսնէ :

Եսայի մարդարէ 700 տարի յառաջ քան զգալուսարն Քրիստոսի մարդարէացած էր թէ Հըեւայք պիտի մերժէին զՄեսիան, եւ իմահ պիտի մատնէին զնա (Ես. ԾԳ. 8) : Նաեւ Դանիէլ մարդարէ, աւելի քան 500 տարի յառաջ քան զՔրիստոս, մարդարէացած էր թէ Մեսիան պիտի կարուէր (Դան. թ. 26), Ժամանակին ալ ըստած էր ճշդիւ երբ պիտի կըտրուէր Մեսիան (Տես. Գլ. ԺԳ.) :

Այս մարդարէութիւններն այն ատեն շատ անհաւանական էին, եւ զրեթէ անհաւատալի : Հըեայք պիտի կարէին Մեսիան որուն այնչափ դարերէ ի վեր կը սպասէին : Բայց եւ այնպէս կարեցին, եւ մարդարէութիւնը կատարուեցաւ :

5. Երբառարդութիւն կրծքանան վերաբերեալ ճարշարեւունիւններ : Քրիստոս մարգարէացաւ թէ երուսաղէմ ընդ հուսու պիտի կործանէր , եւ բոլորավին աւերակ պիտի ըլլար (Մատթ. ի. 57, 58, Մարկ. ժ. 4, 50) : Բայտ Յովսեպոսի եւ այլ պատմագրաց երուսաղէմ առնուեցաւ եւ տաճարը կործանուեցաւ Քրիստոսի մարգարէութենէն իբր 58 տարի ետքը :

Քրիստոս մարգարէացաւ թէ երուսաղէմ պիտի պաշարուէր զօրօք (Մատթ. ի. 13, Ղուկ. ի. 20) : Յովսեպոս եւ ուրիշ պատմիչներ կը պատմեն թէ Հուսայեցի զօրապետը Տիասս պաշարեց վերուսաղէմ :

Քրիստոս մարգարէացաւ թէ Քրիստոնեայք պատեհութիւնն պիտի ունենային քաղաքէն փախչելու (Մատթ. ի. 16—20, Ղուկ. ի. 20—22) : Պատմութենէն յայտնի է թէ Քրիստոնեայք Քրիստոսէ տրուած նշանը տեսնելով խոյս տուին քաղաքէն ի Պէլլա , եւ այսպէս ազատեցան :

Քրիստոս մարգարէացաւ թէ Երուսաղեմի բնակիչներն այնպիսի նեղութեան մէջ պիտի իյնային ուրոյ նմոնը տեսնուած չէր աշխարհիո վրայ (Մատթ. ի. 21) : Բայտ Յովսեպոսի , պաշարեալ Հրէից նեղութիւնները սոսկալի էին : Յովսեպոս կ'ըսէ . « Աշխարհիս սկիզբէն որեւիցէ թշուառութիւն ոչինչ կը թուի ինձ Հրէից թշուառութեան քովլ : »

Քրիստոս մարգարէացաւ նաեւ թէ Երուսաղեմի բնակիչք « բալոր ազգերուն մէջ գերի պիտի տարուէին » (Ղուկ. ի. 24) : Յովսեպոս կը պատմէ թէ Հուսայեցիք այն պատերազմին ատեն 97,000 մարդ գերի տարին , եւ անոնք որ 17 տարուընէ վար էին՝

իրեւ ստրուկ վաճառուեցան , եւ ցրուեցան Հռոմայեցաց կայսրութեան բոլոր գաւառներուն մէջ :

Քրիստոս մարգարէացաւ թէ տաճարն այնպէս հիմնայատակ պիտի ըլլար որ քար քարի վրայ պիտի չմնար (Մատթ. ի. 2) :

Տաճարը հոյակապ չէր , եւ անոր հիմնայատակ կործանման վերաբերեալ այս մարգարէութիւնը բոլորավին անհաւանական կը թուէր : Հռոմայեցի զօրավարը Տիտոս կ'ուզէր պահել այն չէնքը , եւ շատ անդամ խրատ տուաւ Հրէից անձնատուր ըլլալ տաճարն ազատելու համար աւերումէ , բայց անոնք չանսացին : Երբ քաղաքն առնուեցաւ , զինուորներէն ումանք կրակի տուին տաճարը : Տիտոս ջանաց մարել կրակը , բայց անկարելի եղաւ : Յետոյ , ըստ հրամանին նորին , տաճարին պատերն քանդուեցան մինչեւ հիմը , այնպէս որ ստուգիւ քարի վրայ քար չմնաց :

Քրիստոս մարգարէացաւ թէ Երուսաղէմ ոտնակի պիտի ըլլար հեթանոսներէն մինչեւ որ հեթանոսաց ժամանակները լրանային (Ղուկ. ի. 24) : Այս մարգարէութիւնը բան առ բան կատարուեցաւ : Երուսաղէմ այն ժամանակէն մինչեւ ցարդ եղած է կրտան հեթանոսաց :

Ընթերցողք սա ալ գիտելու են թէ Քրիստոսի մարգարէութեանց այս բան առ բան կատարումն եղաւ ոչ թէ Քրիստոնեայ այլ հեթանոս զօրաց ձեռքով , եւ պատմուեցաւ ոչ Քրիստոնեայ այլ Հրեայ պատմէն մը : Այսպիսի ապացոյցներ բաւական են ամենէն աւելի թերահաւատ մարդիկ անդամ համոզել թէ Ցիոնս գերմարդկային գիտութիւն ունէր :

4. Հրէից աղանդայ զիհակն վերաբերեալ մարդարէութիւնն : Մովսէս մարդարէացաւ Հրէից ապագայ զիմակին համար . « Պիտի ջնջուիք այն երկրին վրայէն ուր որ հիմա կ'երթաք զանիկա ժառանիքելու : Եւ Տէրը երկրիս մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը բոլոր ժողովուրդներուն մէջ պիտի ցրուէ քեզ » (Բ. Օր. Ի. 65, 64): Այս մարդարէութիւնը ճշգիւ կատարուեցաւ : Նախ իսրայէլի տասն ցեղերը գերի տարուեցան Սաորեստանի թագաւորէն, եւ յետոյ միւս երկու ցեղը գերի տարուեցաւ ի Բարելն : Գերեալ Հրեաներէն շատերն իրեւ ստրուկ եւ իրեւ փախստեաց կը դատնուէին Մարապարսկային տէրութեան հետուսրագոյն գաւառներուն մէջ, Փոքր Ասիա, Հայաստան, Արարիա, Եգիպտոս, Յունաստան եւ Խտալիա : Կիւրոս գերեալ Հրեաներէն շատերը դարձուց իրենց հայրենի երկիրը, բայց յետոյ Հռոմայեցիք նուանեցին անոնց երկիրը, եւ անոնք դարձեալ ցրուեցան երկրիս ամէն կողմերը ուր կը դանուին մինչեւ ցայսօր, ըստ մարդարէութեան Մովսէսի, երկրիս մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը :

Մարդարէացուած էր սակայն թէ Հրեայք պիտի մնային իրեւ զատ ժողովուրդ . « Այսու ամենայնիւ երբոր իրենց թշնամիներուն երկիրը ըլլան, զանոնք պիտի չմերժեմ, եւ զանոնք բոլորին կորսընցնելու՝ ու անոնց հետ ըրած ուխտ ջնջելու չափ պիտի զզումիս անոնցմէ . ինչու որ ես եմ Տէրը անոնց Աստուածը » (Ղեւտ. Ի. 44): Ոչ ապաքէն զարմանալի է որ, թէպէտ Հրեայք այսչափ դարերէ ի վեր ցրուած են բոլոր աղգաց մէջ, տուկաւին

կը մնան ուրայն ժողովուրդ : Իրենց աղգայնութիւնը կորուսած չեն :

Այս աղգին նկատմամբ մարդարէացուած էր նաև . « Եւ ան աղգերուն մէջը հանգստութիւն պիտի չգանես, ու սաքիդ թաթին հանգչելու տեղ պիտի չըլլայ . Եւ հոն Տէրը քեզի դողացող սիրտ, աչքի նուալում ու հոգիի տրամութիւն պիտի տայ . Եւ քու կեանքդ քու առջեւդ կախման մէջ պիտի ըլլայ, ու գիշեր ցրեկ պիտի վախնաս, եւ քու կեանքիդ վրայ ապահով պիտի ըլլաս, ու սրուիդ ահուգողէն եւ աչքերուդ տեսած բաներէն, տուաւուն պիտի ըսես, Երանի թէ իրիկուն ըլլար, ու իրիկունն ալ պիտի ըսես, Երանի թէ տասու ըլլար » (Բ. Օր. Ի. 65—67) :

Հրէից աղգին տառապանքն այս վերջին 1800 տարուան մէջ ի՞նչ ճշդիւ կատարաւած կը ցուցնէ այս մարդարէութիւնը : Ո՞րչափ ողբալի եղաւ Հրէից վիճակն եւրոպայի բոլոր կողմերը : Ո՞րչափ անարդանք եւ վիշտ կրեցին : Ո՞րպիսի արիւնահեղ հալածման նշաւակ եղան : Չեղաւ ազգ մը որ քան զՀրեայս աւելի տանջուեցաւ : Անդպիս մէջ 1189ին հալածուեցան անխնայ, եւ 1290ին բոլորովին արտաքսուեցան այն երկրէն : 1595ին արտաքսուեցան ի Գաղիոյ : Սոսկալի հալածում կրեցին Գերմանիա 1548 էն մինչեւ 1550 : Անոնց չառերը մեռցուեցան Սպանիոյ մէջ 1592ին . 1492ին 70,000 Հրեայ ընտանիք աքսորուեցան այն երկրէն, եւ 1495ին 20,000 Հրեայ ընտանիք աքսորուեցան Սիկիլիայէն : Յաջորդ գարուն մէջ չարաչար հալածմառնք կրեցին Գերմանիոյ եւ Խտալիոյ մէջ : Հրէից պատմութենէն

յայտնի է թէ այս մարդարէութիւնը ճշգիւ կատարուեցաւ :

Մովսէս մարդարէացաւ թէ Հրեայք « զարմանքի ու առակի եւ կատակի ենթակայ » պիտի լլլային բոլոր ազգաց մէջ ուր Տէրը պիտի ցրուէր զանոնք (Յ. Օր. Իլ. 57) : Ոչ ոք կրնայ ուրանալ թէ Հրէից վերաբերեալ բոլոր այս մարդարէութիւնը կատարուեցան զարմանալի կերպով :

Գ. Քէփուոսէ նահանգութեան ծառալճան և գառացը վերբերեալ յարդարեւութեան :

« Պիտի յիշեն ու Տէրոջը դառնան երկրի ամէն ծայրերը » (Սաղմ. իթ. 27) :

Ոչ ոք կրնայ ուրանալ թէ երկրի ազգերն հիմա տակաւ առ տակաւ Տէրոջը դառնալու վրայ են :

« Եթէսպիտիա իր ձեռքերը շուտով Աստուծոյ պիտի երկնցնէ » (Սաղմ. ԿԸ. 51) :

Ափրիկէ արդէն սկսած է ընդունել Քրիստոսի Աւետարանը :

« Եւ շատ ժողովուրդներ պիտի երթան ու ըսեն, եկէք, եհովոյին լեռը՝ Յակոբին Աստուծոյն տունը ելլենք, որ մեզի իր ճամբաները սորվեցնէ, ու անոր շաւկովներուն մէջը քալենք » (Յս. Բ. 5) :

Եւրոպայի եւ Ամերիկայի ազգերը մի ըստ միոջէ ըսին զայս անցեալ դարերու մէջ. Ասից եւ Ափրիկէի ազգերն ալ մի զինի միոյ կ'ըսեն նոյն խօսքն այս դարուս մէջ :

« Երկիրը Տէրոջը փառացը գիտութեամբը պիտի լեցուի, ինչպէս որ ջուրերը ծովը կը ծածկեն » (Սմբ. Բ. 14) :

Աստուծոյ խօսքը թարգմանուելու վրայ է երկ-

րիս բոլոր լեզուներուն, Քրիստոսի Աւետարանը հիմա կը քարոզաւի գրեթէ բոլոր ազգաց, եւ երկիրու տակաւ առ տակաւ լեցուելու վրայ է Աստուծոյ զիտութեամբ :

« Կազմիները անոր օրէնքին պիտի սպասեն » (Յս. Խթ. 4) :

Այս մարդարէութիւնն ի՞նչ զարմանալի կերպով կատարուեցաւ այս դարուս մէջ, մինչ այնչափ կրդպիներ կուտաշութիւնը թողին եւ ընդունեցան Քրիստոնէութիւնը :

« Դժոխքին դռները անիկա պիտի չյազթեն » (Մատթ. Ժ. 18) :

Դժոխոց դուստրեն տրդարեւ ջանացին անցեալ աւթեւտան դարուս մէջ յաղթել Քրիստոսի եկեղեցւոյն, բոյց չլրցան. բնաւ զօրութիւնն մը չեղաւ կարող կործանել Քրիստոսի եկեղեցւոյն :

« Եւ ուրիշ հրեշտակ մը տեսոյ՝ որ կը թռչէր երկնից մէջ, եւ ունէր յաւիտենական աւետիսը՝ քարոզելու բոլոր ազգերուն ու ցեղերուն եւ լեզուներուն ու ժողովուրդներուն որ երկրի վրայ կը բընակին » (Յայտ. Ժ. 6) :

Յաւիտենական աւետիսը, Քրիստոսի Աւետարանը, հիմա կը քարոզաւի գրեթէ ամէն լեզու առ եւ բոլոր ազգաց :

Կրնայինք ուրիշ շատ մարդարէութիւններ յիշել Քրիստոսի թագաւորութեան ասրածման վերբերեալ, եւ կրնայինք մէջ բերել ազգացոյցներ թէ ճշգիւ կատարուած են եւ կը կատարուին ցարդ, բայց ասոր վրայ ընդարձակ խօսել հորկաւոր չնիք համարիր :

Դ. Մասնաւոր ժամանաց և աղբաց վերաբերեալ ճարդարէնիւններ :

Այսպիսի ոչ սակաւ մարդարէութիւնը կան Սուրբ Պաոց մէջ, բայց այսպիսի մարդարէութիւններէն պիտի յիշենք հոս Տէրուու, Նիսուէի եւ Բաբելոնի վերաբերեալ մարդարէութիւնները միայն :

4. Տէրուուի վերաբերեալ ճարդարէնիւններ :

Տիւրոս Միջերկրականի վրայ ամենէն անուոնի քաղաքն էր : Այս հարուստ եւ ցորի քաղաքին վրայ մարդարէք շատ բան բռած էն :

ա. Եղեկիէլ մարդարէացաւ թէ Տէրը Տիւրոսի դէմ պիտի բերէր Նարուգոգողնոսոր Բարելոնի թագաւորը, որ Տիւրոսի դէմ մարտկոց պիտի շնէր, եւ հողաբլուր պիտի կանգնէր եւ անոր դէմ վահան պիտի վերցնէր (Եղեկ. իջ. 7, 8, 9) : Այս մարդարէութիւնը կատարուեցաւ, երբ Նարուգոգողնոսոր զՏիւրոս 45 տարի պաշարելէն ետքն առաւ : Փիւնիկեցւոց պատմութիւնը կը հաստատէ՝ զայս :

բ. Եսոյի մարդարէացաւ թէ Տիւրոս պիտի մոռցուէր 70 տարի, բայց յետ այնորիկ պիտի հաստատուէր խր առաջին յաջողութեան մէջ (Ես. իջ. 15—18) : Գիտցուած է թէ Տիւրոսի առաջին կործանումն ետքը քաղաքին բնակիչները գացին կը զի մը իբր 50 ասպարէզ, այսինքն իբր մէկ ժամ հեռու ցամաքէն, եւ շինեցին հոն քաղաքը մը որ հարստացաւ եւ զօրացաւ, եւ մեծամեծ բերդերով տօրիացաւ : Այս մարդարէութիւնն եղաւ անոր կատարուելէն աւելի քան հարիւր տարի տառաջ :

գ. Զաքարիա մարդարէացաւ թէ նոր քաղաքը, որ իբր թէ ծովու մէջ շինուեցաւ, հրկիզութեամբ

պիտի կործանէր (Զաք. թ. 5, 4) : Նաև Եղեկիէլ մարդարէացաւ թէ Տիւրոսի երկրորդ տւերը պիտի ըլլար կրակով (Եղեկ. իջ. 48) : Այս մարդարէութիւնները կատարուեցան անսոց յայսնուելին աւելի քան 200 տարի ետքը, երբ Աղեքսանդր Մեծ պաշտրեց քաղաքը, եւ առնելով այրեց : Կոինասոս կուրտիսս կը հաստատէ թէ այսպէս եղաւ :

դ. Եղեկիէլ մարդարէացաւ թէ Տիւրոսի քարերը, փայտերը եւ հողը ջուրը պիտի նետուէին (Եղեկ. իջ. 12) : Այս մարդարէութիւնը գարմանավի կերպով կատարուեցաւ երբ Աղեքսանդր, մինչ զՏիւրոս կը պաշտրէր, հինքաղիքին քարերն եւ վիլատոկներն առաւ. ծովը ցամաքէն մինչեւ կզզին լեցունելու եւ ճամբաց շինելու : Այս գործը շատ գժուարին էր, եւ զօրքը եօթն ամիս զբաղեցաւ այն ճամբան շինելու :

ե. Եղեկիէլ մարդարէացաւ Տիւրոսի ապագաց ամայութիւնը. «Եւ քեզ չոր ապառածի պիտի գարձնեմ» . ուռիաններ վուելու տեղ պիտի ըլլաս . մէյմըն ալ պիտի շշինուիս, վասն զի ես Տէրս խոսեցայ, կ'ըսէ Տէր Եհովան» (Եղեկ. իջ. 14) : Այս մարդարէութիւնը Եղեկիէլի մահուանէն քանի մը դար ետքը կատարուեցաւ, եւ մարդարէութիւնն ամբողջ կատարումն եղաւ Քրիստոսի թուականին 1291 ին, երբ Եգիպտասի Սուլլանն առաւ քաղաքը : Անասեն բնակիչներն իրենց նաւերը մտան եւ բոլորպին թողոցին քաղաքը յաղթաղաց ձեռքը : Տիւրոսի վերաբերեալ այս մարդարէութեան կատարումը կը հաստատեն ճամբորդք, որ կ'ըսեն թէ Տիւրոս աւելուկաց կը միայն :

Մանալէլ տնտեն ճամբորդ մը 1694 ին ամբողջ

տուն մը անդամ չդառաւ հօն : 1758 ին միայն քանի մը ընտանիք կացին հօն : Ճանապարհորդ մը կ'ըսէ . «Երբ ծովին կը մօտենաս քաղքին , անոր հին փառաւորութեանին բան մը չես տեսներ : Բոլոր բնուկիչներն են քանի մը ձկնորսներ : » Նոյն հեղինակը կը յաւելու : «Ժայռէ ճը ժայռանան ուես է , ուեզ ճը աւր յակնորդու իշխան ուես է : » Եղյն իսկ անհաւատ վալնէյ , Տիւրոսի հին փառաւորութիւնն անոր այժմու ամսայութեան հետ բազգաւաելն ետքը , կ'ըսէ . «Փոքր զիւզէ իրր 50 կտոր 60 լնտանիքէ բազգացեալ , որ ճառաճը ճը ջնորդառնեաճը կ'առդին : » Ուրիշ ճանապարհորդ մը կը նկարուգրէ զՏիւրոս իրր «ապաւաժ մը ուր ձկնորսք կը չորցնեն իրենց ուռկտները : »

Այս մարգարէութիւնը տրուեցան երբ Տիւրոս դեռ հյակաս քաղաք էր , բայց մենք այնչափ գորերէ ետքը կը տեսնենք այն մարգարէութեանց ամբողջապէս կատարուիլը :

2. Նինուէի լուրաբերեալ ժայռաբեռնին :

Նինուէ քաղաքն , որ Տիգրիսի արեւելեան եղերքին վրայ չինուած էր , հին Ասորեստանի մայրաքաղաքն էր , եւ իրր 600,000 բնակիչ ունիր : Կ'լուսւի թէ Նինուէի պատերը 400 սաք բարձր էին , շրջապատը 60 մզոն էր , եւ 1,500 աշտարակներով կը պաշտպանուէր : Որոնց ամէն մէկը 200 սաք բարձր էր : Այս քաղաքն երկայն տակն արեւելքին աէր եղաւ : Աւնէր բազմաթիւ անտառակներ եւ գեղեցիկ պարտէցներ : Բնակիչներն հարուստ եւ պատերազմող էին , եւ բարձր աստիճանի քաղաքակրթութեան հասած էին , բայց այս քաղաքակրթութեան հետ կը

տիրէր նաեւ այն քաղաքին մէջ զեղսութիւն եւ ընդհանուր ապականութիւն :

Նինուէ ացւոց չարութեան համար Տէրը զրկեց Յովանի մարգարէն , ի՞ր 860ին նախ քան զՔրիստոս , անոնց ազգաբարութիւն ընելու : Անոնք զԵղջացին մարգարէին քարոզութիւնը լոելով , եւ անոնց պատիմը ժամանակ մը ուշացաւ :

700ին տաենները նախ քան զՔրիստոս Տէրը զըրկեց Նաւում մարգարէն այս քաղքին կործանումն իմացնելու Նինուէ ացւոց : Այս մարգարէութիւնը կը գտնուի Նաւումի գիրքին մէջ : Այս գիրքին առաջին գլխայն մէջ Տէրոջը մեծափառութեան եւ անդիմագրելի զօրութեան նկարագիրը կայ , նաեւ նոյն Գլխայն մէջ ցուցուած է Աստուծոյ նպատակը Նինուէ բալորովին ջնջելու : Երկրորդ գլխայն մէջ նկարագրուած է ապագայ կործանումն որ օտար զօրքերու յարձակմամբ պիտի ըլլար : Երրորդ գլխայն մէջ ալ նկարագրուած է Նինուէի ապագաց ամսայութիւնը . նաեւ պատճառները թէ ինչու համար Տէրը պիտի կործանէր զԵնուէ՝ ըստուած են . «Յու գերեզմանդ պիտի ընեմ , քանզի դուն անարդ եղար » (Նաւ . Ա . 14) : «Վայ արիւններու քաղաքին , բոլորովին սառութեամբ ու յափշտակութեամբ լեցուն է » (Նաւ . Գ . 1) :

Մարգարէն կը գուշուկէ թէ ինչ կերպով պիտի սռնուէր քաղաքը . «Բայց ան քաղաքին տեղը յորդակոս հեղեղով բալրովին պիտի աւրէ » (Նաւ . Ա . 8) : «Գետերուն զաները պիտի բացուին . եւ պալառը պիտի մլչի» (Նաւ . Բ . 6) : Դիսդորս պատմիչը կը պատմէ թէ Մարտաց եւ Պարսից զօրքով Նինուէի

սպազման երրորդ տարին յորդ անձրեւներէ դեռը բարձրանալով պարխապներուն մէկ մասը տարաւ, այնպէս որ թշնամեցն զօրքը կրցաւ ներս մտնել եւ առնուլ քաղաքքը, եւ այսպէս մարդարէութիւնը կատարուեցաւ :

Մարդարէն կը յիշէ նաեւ թէ ինչ տոթիւ քաղաքը պիտի առնուէր . «Բանի որ անոնք փուշերու պէս փաթթուած են, ու իրենց ըմպելիքովը գինոցածի պէս են, բոլորովին չորցած յարդի պէս պիտի այրին» (Նու. Ա. 10) : Նոյն պատմիչը, Դիոգորոս, կը պատմէ թէ երբ պաշարողը վերջին եւ յաջող յարձակումն ըրին, Նինուէացիք տուած էին զիրենք չուցասութեան եւ որբեալ էին :

Այս մարդարէութեան երրորդ գլխոյն տուոջին համարներուն մէջ նկարագրութիւն մը կայ քաղքին առան, եւ նկարագրութիւնը զոր կ'ընեն արդի հընախոյզք, որ սկսած են փորել Նինուէի աւերակները, յայտնի կը ցուցնէ թէ բառ առ բառ կատարուած է մարդարէութիւնը :

Մարդարէն գուշակեց որ քաղաքը պիտի քանդուէր ոչ միայն հեղեղով, այլ եւ կրակով (Նու. Գ. 1օ) : Վերայիշեալ պատմագիրը կը ցուցնէ թէ այս մարդարէութիւնն ալ ճշդիւ կատարուեցաւ :

Մարդարէացուած էր թէ Նինուէ առնուելին ետքը պիտի ըլլար «սլարապ ու պարսպած ու դատարկացած» (Նու. Բ. 10) : «Ու պիտի ըլլայ որ ամէն քեզ տեսնալը քեզմէ պիտի վատիչի, ու պիտի ըսէ . Նինուէ աւերակ եղաւ» (Նու. Գ. 7) :

Մարդարէացուած էր թէ Նինուէի աւերառումը կատարեալ եւ յաւիտենական պիտի ըլլար . «Եհովոյին

դէմինչ կը խորհիք . բնաշխնջ ընողը անիկա է . նեղութիւնը երկրորդ անգամ՝ պիտի չելլէ» (Նու. Ա. 9) : «Բու ժողովուրդդ լեռներուն վրայ ցրուեցան, ու մէկը չկայ որ զանոնք չողլլէ : Բու բեկմանդ ճարչկոյ» (Նու. Գ. 18, 19) : Ընթերցողը գիտելու են որ այս մանր պարագաներուն մէջ երեւելի տարբերութիւնն կայ Տիւրոսի վերաբերեալ մարդարէութեանց եւ Նինուէի վերաբերելոց մէջտեղ : Մարդարէից խօսքին նացելով Տիւրոս պիտի նորոգուէր իր անկումէն ետքը, բայց Նինուէ պիտի չնորոգուէր, եւ արդարեւ այնովէս եղաւ :

Նինուէի ապագայ ամայութեան ամենէն մանրամասն նկարագրութիւնը կը գտնուի Սովոնիայի մարդարէութեան մէջ . «Նինուէն աւերակին ու անապատի պէս չոր երկրի պիտի դարձնէ . եւ անոր մէջը հօտեր՝ աղջաց բոլոր քաղանները պիտի պառկին . հաւալուսը ու ողնին ալ անոր խայակներուն մէջտեղուանքը գիշերը պիտի անցընեն . պատուհաններէն ձայն պիտի հնչուի, սեմերուն մէջ աւերում պիտի ըլլայ . . . : Զբառամէր քաղաքը ասիկա է, որ ապահովութեամբ կը բնակէր, որ իր սրտին մէջը կ'ըսէր թէ ես եմ ու ինձմէ ուրիշ չկայ . ի՞նչպէս աւերակ ու գաղանաց խցիք եղաւ . անկէ ամէն անցնողը պիտի սուլէ ու ձեռքը պիտի շարժէ» (Սովոն. Բ. 15-15) : Թող ընթերցողը բաղդատէ այս մարդարէութիւնն ան ատենէն մինչեւ այսօր Նինուէի պատմաթեան հետու Պատմութիւնը կը հաստատէ թէ Նինուէի աւերառումը կատարեալ էր, Նինուէ բոլորովին կործանած էր, անոր վերքերուն բժշկութիւն չկար, ի՞նչպէս մարդարէն գուշակած էր, եւ այն քաղաքն

երբէք նորէն չլինուեցաւ : Անոր նախկին պայծառութեան ուրիշ հետքեր չմնացին բայց միայն անոնք որ աւերակներէն փորուելով կը հանոււին , ջրանցքներն որ ժամանակաւ կը ջրէին եւ պաղպեր կ'ընէին այն երկիրն՝ աւրուած են , եւ թէ քաղքին տեղը եւ թէ շրջակայ երկիրը , մարդուերէն գուշակութեան համեմատ , անապատ է գրեթէ միշտ , բաց ի քիչ մը ատենէ տարեկան անձրեւներէ ետքը Դուկիանս որ Բ. դարուն մէջ կ'ապրէր , կը վկայէ թէ նինուէ բոլորովին կօրուած է . նաեւ արդի ճամբորդներ կը հաստատեն թէ անոր աւերումը կատարեալ է , եւ թէ Սովորնիս մարդուերէն գուշակութիւնը բոլորովին կատարուած է :

5. Բաբելոն վերաբերեալ Տարբարէութիւն :

Բաբելոն հին աշխարհին ամենէն երեւելի քաղաքներէն մին , շինուած էր ընդարձակ եւ պաղպեր դաշտի մը մէջտեղ , Եփրատ գետին երկու եղերը : Հին պատմիչք կ'ըսեն թէ անոր պարիսպներուն շրջապատը 60 մղոն էր , բարձրութիւնը 500 ոտք , եւ լայնութիւնը 75 ոտք : Բաբելոն Նաբուգոդոնոսորայ թագաւորութեան ատենը հասաւ մեծութեան եւ փառաց կատարը : Այս քաղաքն անուանի էր գիտութեան եւ վաճառականութեան կողմանէ , եւ կը կոչուէր Առ , բոլոր աշխարհի պարծանքը : Իր բնակիչներուն հարստութեան եւ զեղիսութեան պատճառաւ եղաւ յետին աստիճան անուակ : Բաբելոնի բնակիչք Բէլ-Ներս եւ ուրիշ աստուածներ կը պաշտէին արդէ եւ գարշէի արարութիւններով :

Անոր չարութեան համար Աստուած իր մարդա-

րէներուն բերնով վճռեց ահաւոր կերպով պատուհասել այս մեծ քաղաքը , եւ նոյն խոկ մեր ժամանակին այն մարդուերէութեանց զարմանալի կատարումը համոզիչ փաստ է թէ այն մարդուերէութիւնները դրաղներն Աստուած մէ ներշնչեալ մարդուի էին : Մարդուեւ հնար էր ոչ ներշնչեալ մարդոց գուշակել թէ օր մը Բաբելոն պիտի կործանէր , բայց հնար չէր ոչ ներշնչեալ մարդոց այնպէս մանր պարագաներով եւ ճշգիւ գուշակել անոր կործանումն եւ ապագայ ամայս թիւնը :

Բաբելոն առնուեցաւ 558ին կամ 559ին նախ քան Ղբրիստոս , բայց Երեմիս իր մարդուերէութիւնները խօսեցաւ այս քաղքին վրայ 588ին նախ քան Ղբրիստոս , այսինքն 50 տարի յառաջ քան զգէպքը , եւ եսայի իր մարդուերէութիւնները խօսեցաւ 712 տարի նախ քան Ղբրիստոս , այսինքն 474 տարի նախ քան զգէպքը : Ցիշենք այս մարդուերէութեանց մէկ քանի կետերը :

Ազգը որ պիտի կործանէր զբարելոն՝ յանուանէ յիշուած էր կանխաւ . « Տէրը Մարտաց թագաւորներուն հսկին արթնցուց , քանզի Բաբելոնի վրայով խորհեցաւ որ զանիկա բնածինջընէ » (Երեմ. ԾՄ. 11):

Նաեւ եսայ ԽԵ. 1էն կը տեսնուի թէ կիւրոս անուն զօրտպետ մը պիտի տանէր : այն քաղաքը Այս մարդուերէութիւնն ըստեցաւ կիւրոսի ծնանելին աւելի քան 100 տարի առաջ , եւ այս կատարուեցաւ երբ Դարեհ եւ կիւրոս Մարտաց զօրքով ելան եւ , ըստ մարդուերէութեան Երեմիայի (Ծ. 14) , գային Բաբելոնի վրայ :

Բաբելոնցոց Երկչուութիւնը մարդուերէացուած-

է . « Բարիլոնի զօրաւոր մարդիկը պատերազմելին դադրեցան , բերդերու մէջ բնակեցան . ուժերնին կտրեցաւ , կնիկներու պէս եղան » (Երեմ. ԾԱ. 50) : Յոյն պատմիչը , Քսենոփոն , կը պատմէ այս մարդարէութեան կատարումը , ըսելով թէ պաշարեալք առ երկիւզի մնացին իրենց ամրացներուն մէջ , եւ ամրոցներէն գուրս ելելով ամենեւին յարձակում չըրին պաշարողներուն վրայ :

Երեմիա մարդարէացաւ հաւեւ թէ Բարելոնի թագաւորին ձեռքերը պիտի թուլնային , նեղութիւնը պիտի պատէր զնա ծննդական կնոջ երկանց պէս (Երեմ. Ծ. 45) : Կիւրոս հրաւիրեց Բարելոնի թագաւորը մենամարտութեամբ որոշել պատերազմը , բայց թագաւորը յանձն չառաւ : Ինչպէս մարդարէն գուշակած էր , Բարելոնի թագաւորին ձեռքերը թուլցած էին :

Մարդարէն գուշակեց թէ քաղաքը պիտի տռնուել յանկարծ զինուորական հնարինք , մինչ Բարելացիք անձնատուր եղած էին շուայտութեան եւ արբեցութեան . « Քեզի որոգայթ լորեցի ու բըռնուեցար , ով Բարիլոն , բայց գուն չգիտացար » (Երեմ. Ծ. 24) : « Սուրհանդակը սուրհանդակի հանդիպելու՝ ու լրաբերը լրաբերի հանդիպելու պիտի վազէ՝ Բարիլոնի թագաւորին պատմելու համար թէ անոր քաղաքը մէկ ծայրէն առնուեցաւ » (Երեմ. ԾԱ. 51) : « Երբոր անոնք գինիէն առաքնան՝ անոնց կոչունք պիտի ընեմ , ու զանոնք պիտի զինովցնեմ , որպէս զի զուարթանան եւ յաւիտենական քունով քնանան ու չարթըննան , կ'ըսէ Տէրը » (Երեմ. ԾԱ. 59) :

Այս մարդարէութեան կտառարևմը հաստատուած է Հերոդոտոսի եւ Քսենոփոնի զրուածներով : Յիշեալ պատմիչը կը պատմեն թէ կիւրոս , Երբ անկարող եղաւ յարձակմամբ առնելքաղաքը , հնարքի գիմեց , եւ որոգայթ լարեց անոր համար : Կիւրոս դաղանի պատրաստութիւններ ըրաւ Եփրատ գետն որ քաղքին մէջէն կ'անցնէր՝ դարձունել իր ճամբէն , այնպէս որ զօրքը կարենար գետայն ցամաքեալ տեղին մանելքաղաքը : Կիւրոսի պատրաստութիւնները յաջողեցան , եւ Բարելացւոց մէկ մեծ տօնին գիշերը , մինչ թագաւորը , բոլոր տափանին եւ ժողովուրդն անձնատուր եղած էին շուայտութեան եւ արբեցութեան , կիւրոս դարձաց գետն իր ջըրանցքէն , եւ այնպէս անցուց անկի իր զօրքը քաղքին մէջ : Ինչպէս մարդարէացած էր Եսայի (Եսայ. ԽԵ. 4) , քաղքին դուռները գոյց չէին : Թագաւորն աղմուկ մը լսելով մարդ զրկեց խմանալ թէ : Ինչ էր աղմուկը , բայց պալատին գռները բացուելուն պէս խոյն Պարսիկները ներս խուժեցին , եւ այն զիշերը Քաղդէացւոց թագաւորը Բաղդասար սպաննուեցաւ : Այսպէս ծցիւ կտարաւեցան մարդարէին գուշակութիւնները Բարելոնի առմտն վրայ :

Հիմա աեսնենք Բարելոնի վերաբերեալ մարդարէութիւններէն ուսանք որ կտարաւեցան քանի մը գար եաքը :

Եսայի մարդարէացաւ . « Ու թագաւորաթիւններուն փառքը՝ եւ Քաղդէացւոց փառաւորութեանը պարծանքը եղած Բարիլոնը տակնուվրայ պիտի ըլլայ , ինչպէս որ Աստուած Սովորմը ու Գոմորը կործանեց : Հոն յաւիտեան բնակութիւն պիտի չըլլ

լոյ , եւ ազգէ ազդէ մարդ պիտի չընտիկի . ու Հոն Արարացիք վրան պիտի չկանգնեն , եւ հովիւները իրենց հօտը հոն պիտի չստուկեցնեն . հասա հոն վայրենի կատառներ պիտի պառկին , ու անոնց տուները սահացող անսառներով պիտի լեցուին . եւ հոն ջայլամներ պիտի բնակին , ու հոն այծամարդներ պիտի կաքաւեն : Եւ անոր պալատներուն մէջ բորենիներ՝ ու զբօսանաց տուներուն մէջ ձագարներ պիտի կանչուըստեն » (Եսայ. Ժ. 19-22):

Այս մարդարէութեանց շատը , մարդկօրէն խորհելով , բոլրավին անհաւանական էր անոնց զըրտած ժամանակը : Բոլրավին անհաւանակոն կը թուէր որ Բարելոն իսպառ ամայի եւ անբնակ ըլլար : Անհաւանական էր մանաւանդ որ Բարելոն անմարդի ըլլար , մինչ անոր տուներն եւ զուարձալի պալատները տակաւին կային : Սակայն այս մարդարէութիւնն իրօք կատարուեցաւ : Պատմութիւնը կը ցացնէ որ ժամանակ մը ետքը Բարելոն դադրեցաւ մայրաքաղաք ըլլալէ : Արքոնիքը փախուեցաւ մօտերը շինուած քաղաքները , Սելեւկիա եւ Կտեսիփոն : Հարուստ ազնուականք թողուցին իրենց պալատներն արքունեաց ետեւէն երթալու համար , եւ վաճառականք եւ արտեստաւորք գացին անոնց ետեւէն , եւ Բարելոն զրելէ անբնակ թողուեցաւ : Սակայն քիչեր մնացին կի՞ քաղաքը , այնպէս որ վայրենի գաղանք գեռ չկրցան բնակիլ անոնց պալատներուն մէջ , բայց Քրիստոսէ ետքը չորսրդ գարուն մէջ Բարելոնի պարիսպները նարողուեցան , եւ քաղաքն եղաւ որսի տեղ Պարսից թագաւորներուն : Անտառն տուները լեցուեցան ջայ-

լամներով , եւ վայրի գաղաններ կ'աղաղակէին անոր անբնակ տուներուն մէջ :

Սակայն Բարելոն չմնաց միշտ թագաւորական որսի տեղ : Այսու ամենայինիւ հովիւք կարող չի բենց հօտերն հօն տանել , վասն զի երբ պալատներն առերակ եղան , բորեանք եւ գայլք իրենց տեղ ըրին այն պալատներն եւ շտեմարաններն , ուստի եւ հովիւք կը վախնային հօն տանել իրենց հօտերը : Բայց Արարացիք որ տեղէ տեղ կը թափառին եւ կը սիրեն վայրի անսառններ որսալ , միթէ պիտի չկանգնէին հօն իրենց վրանները : Ոչ , այնպէս չըրին , վասն զի կը վախնային հօն քնանալ աւերակներուն մէջ պահուած կարիճներուն եւ թունաւոր օձերուն պատճառաւ :

Մարդարէացուած էր նաեւ թէ Բարելոնի մէջ ովնիներ պիտի բնակիէին . « Եւ զանիկա ովնիներուն ժառանգութիւն ու ջրի լճակներ պիտի ընեմ » (Եսայ. Ժ. 25) : Այս եւս կատարուեցաւ : Այս , Բարելոնի մեծագոյն մասն , ինչպէս կը վկայեն ճանապարհորդք , հիմա ջուրի լճակէ , եւ ովնիներ կը բնակին հօն : Շատ գարերէ ի վեր կատարուեցան սա մարդարէութիւնները թէ Բարելոնի մէջ « Յաւիտեան բնակութիւն պիտի չըլլայ , եւ ազգէ ազգ մարդ պիտի չընակի . ու հօն Արարացիք վրան պիտի չկանգնեն , եւ հովիւնները իրենց հօտը հօն պիտի չլատուեցնեն » (Եսայ. Ժ. 20) :

Արդի ճանապարհորդաց վկայութիւնը կը հաստատէ առելի քան 2,000 տարի առաջ գրուած մարդարէութեանց այսօր միշտ կատարումը : Երեւելի ճանապարհորդ մը , Մը . Բորգէր , կը զրէ . « Գերեզ-

մանի լոռութեան նման լոռութիւն մը կը տիրէ Բարելոնի աւերակներուն մէջ : » Ուրիշ ճանապարհորդ մը , Մր. Ռաւվոլֆ , կ'ըսէ . « Հին Բարելոնի սահմաններուն մէջ չկայ տեղ մը ուր մարդ բնակի : » Մր. Քէրբէլ , ուրիշ ճանապարհորդ մը , կ'ըսէ . « Ամէն մարդ որ կը տեսնէ այս տեղը , կը յիշէ թէ ինչպէս ճշգիւ կատարուած են երեմայի եւ եսայեայ մարդարէութիւնները : » Ուրիշ ճանապարհորդ մը , Մր. Միկնան , կը գրէ թէ վայրենի Սրաբացիք անդամ չեն համոզուիր գիշերը մնալ Բարելոնի գըլխաւոր աւերակներուն մօտ : Յիշեալ ճանապարհորդը լու զինեալ եւ անապատներու մէջ պատելու վարժ վեց Սրաբացիներով գնաց հոն , բայց չկրցաւ համոզել զանոնք գիշերն հոն անցունել : Ճանապարհորդը կ'ըսեն թէ վայրենի դադաններ որջացեալ են այն աւերակներուն մէջ : Մր. Բորդէր հոն երեք տոփիծ տեսաւ :

Մարդարէացուած էր թէ Բարելոն պիտի ըլլոր անապատ , եւ պիտի ծածկուէր ջրով : Ի՞նչպէս կարելի էր այս երկու մարդարէութեանց եւս կատարուիլ : Բայց անոնք կատարուեցան հետեւեալ կերպով : Բարելոն Եփրատ գետին երկու ափանց վրայ շինուած էր , բայց քաղքին մէկ կողմը , գետին մէկ դին , անապատ է , իսկ միւս կողմը որ գետին միւս դին է՝ ջրով ծածկուած է . այսպէս երկու մարդարէութիւնք եւս կատարուած են :

Մարդարէացուած էր թէ Բարելոն « Զարմանքի ննթակայ » պիտի ըլլոր (Երեմ. ԾԱ. 57) : Բոլոր ճանապարհորդք որ այն քաղքին այցելութիւն կ'ընեն , կը վարժանան անսր աւերակներուն , եւ անսր

համար եղած մարդարէութեանց հիանալի կատարման վրայ :

Պիտի գոյենք այս գլուխը վերսիչեալ մարդարէութեանց վրայ քանի մը համառօտ դիտողւթիւններ ընելով :

4. Պատմական ապացոյցները բաւական են հաստատել թէ այն մարդարէութիւնները արտած են գէպերուն կատարուելին առաջ : Գիտցուած է թէ այն մարդարէութեանց շատերը տրուեցան գարերով յառաջ քան դիսլաց կատարումը ; եւ անոնցմէ ուստի կատարուեցան Քրիստոնի ծննդենին ետքը , ուստինք եւս մեր ժամանակը կատարուելու վրայ են :

2. Վերսիչեալ քաղաքաց վրայ մարդարէութիւններն ընդհանուր գուշկութիւններ միայն չեն , այլ չառ եւ մասնաւոր պարտգաններու վերաբերեալ կանխասացութիւններ են : Աւելի քան քսան որոշ մարդարէութիւններ կան Բաբելոնի վրայ միայն :

3. Այս մարդարէութիւնները հաւանական չեն թուեր մարդարէութեանց արտած ժամանակը :

4. Այն քաղաքներէն իւրաքանչիւրին վերաբերեալ մարդարէութիւնք տարբեր են իրարմէ : Եթէ Բարելոնի վերաբերեալ մարդարէութիւնք ըսուած ըլլոյին Տիւրոսի կամ Նինուէի վրայ , կամ եթէ Տիւրոսի վերաբերեալ մարդարէութիւնք ըսուած ըլլոյին միւս քաղաքաց վրայ , այն ատեն այն քաղաքաց յետագայ պատմութիւնը չեր կրնար համաձայն ըլլալ մարդարէութեանց հետ : Տեղոյ մը նըկատմամբ ըսուած մարդարէութեան կատարումը միշտ համաձայն եղած է ոչ թէ ուրիշ տեղույ մը վրայ ըսուած մարդարէութեանց , այլ այն մարդա-

րէութեանց միայն որ այն տեղւոյն համար ըստած էն :

Յ. Այն մարգարէութեանց կատարման վկայած էն հեթանոս եւ Հրեայ, նաև անհաւատ մատենագիրք, եւս եւ հաւատարմութեան արժանի ճանապարհորդներ :

Ուրեմն ինչ կը մնայ մեզի հետեւցնել : Իրբեւ առողջ մաքի տէր մարդիկ ուրիշ բան չենք կրնար ընել եթէ ոչ հետեւցնել թէ ամենագէտն Աստուած միայն ասպագայ դիմաց վրայ այն տեղեկութիւնները կրնար հաղորդել մարդոց, ուստի եւ այն մարդիկ որ յիշեալ մարգարէութիւններն ըրին՝ հարկաւ Աստուծմէ ներշնչեալ անձինք էին :

ԳԼՈՒԽ ի Բ

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՏՈՒԱԾՎԻՆ
ԾԱԳՈՒՄԸ

Բնութիւն բառը շատ նշանակութիւն ունի : Երբեմն կը նշանակէ միակ առարկայի մը կամ գասմ'առարկայից յատկութիւնները, զորօրինակ, կը խօսինք լուսոյ կամ ջերմութեան բնութեան վրայ, եւ կամ բուսոց կամ անասնոց բնութեան վրայ : Երբեմն բնութիւն բառը կը գործածուի ցուցնելու բոլոր նիւթական աշխարհն, այսինքն անոր գոյացութիւններն եւ զօրութիւնները : Բայց երբեմն այս բառը կը նշանակէ ոչ միայն նիւթական այլեւ խմացական եւ բարոյական աշխարհը եւ այն օրէնքներն որոնց ենթակայ է աշխարհ : Այս գլուխն մէջ բընութիւն բառը պիտի գործածենք այս վերջին իմաստով :

Բնութիւնն Աստուծոյ գործն է, գրուած է նաեւ թէ Սուրբ գիրքն Աստուծոյ չունչն է (Բ Տիմ. Գ. 16) : Եթէ այս այսպէս է, ապա այս երկուքը, բընութիւնն ու Աստուծոյ խօսքը, իրարու հակառակ չեն, քանզի մոքի դէմ է կարծել թէ Աստուծոյ խօսքը հակասական է Աստուծոյ գործքերուն : Եթէ Սուրբ գիրք ստուգիւ եւ յայտնի հակառակէր Աստուծոյ գործքերուն, պարտ էինք հետեւցնել թէ Աստուծոյ խօսքը չէ : Բնդհակառակին,

354 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ Ա.ԱՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԳՈՒՄԸ
Եթէ զարմանալի համաձայնութիւն կը գտնենք
Սուրբ գրոց վարդապետութիւններուն եւ այն ճշշ-
մարտութեանց մէջտեղ զորս կը սորպինք բնութե-
նէն , այս համաձայնութիւնը հաստատութիւն կու-
տայ Սուրբ գրոց աստուածային ծագման ուրիշ ա-
պացոյներուն :

Բայց Սուրբ գրոց վարդապետութիւնները բնու-
թեան վարդապետութիւններուն հետ բաղդատելին
առաջ , քանի մը դիտողութիւն կ'ուզենք ընել :

Նախ . Կան ճշմարտութիւններ զորս Սուրբ գիր-
քէն միայն կրնանք սորպիլ եւ ոչ բնութենէ : Եթէ
այսպէս չըլլար , Սուրբ գիրքն աւելորդ կ'ըլլար ;
Սրդ , մարդիկ Սուրբ գրոց գլխաւոր վարդապե-
տութիւնները չեն կրնար սորպիլ բնութենէ , եւ
այս է պատճառը որ Աստուած յայտնեց զանոնք
մարդոց մասնաւոր յայտնութեամբ : Կան նաեւ
ուրիշ ճշմարտութիւններ զորս կրնանք աւելի յարմա-
րութեամբ , աւելի ճշդիւ եւ հաւասառեաւ սորպիլ
Սուրբ գիրքէն քան բնութենէ : Ասկէ չի հետեւիր
սակայն թէ բնութեան եւ Սուրբ գրոց մէջտեղ հա-
կասութիւն կայ : Համալսարանի դաստառն չի հեր-
քեր այն բաները զոր նախնական դպրոցի դասա-
տուն կը սորվեցնէ : Ասայգ է թէ առաջինն աւելի
բարձր բաներ կը սորվեցնէ , բայց չի սորվեցնէր
այնպիսի բաներ որ հակառակ են վարդապետու-
թեանց զորս վերջինը կը սորվեցնէ : Նոյնպէս Սուրբ
գիրքն աւելի բարձր վարդապետութիւններ կը սոր-
վեցնէ քան զորս մենք բնութենէ կրնանք սորպիլ ,
բայց ասկէ չի հետեւիր թէ Սուրբ գրոց եւ բնու-
թեան վարդապետութիւններն իրարու հակառակ են :

Երեսորդ . Կան ճշմարտութիւններ զորս բնութենէ
կրնանք սորպիլ , բայց ոչ Սուրբ գիրքէն : Կան
նաև ուրիշ ճշմարտութիւններ զորս աւելի գիւրաւ
եւ բացայացա կրնանք սորպիլ բնութենէ քան թէ
Սուրբ գիրքէն : Հարկ չէր որ Սուրբ գիրքը յայտ-
նէր այնպիսի ճշմարտութիւններ զորս մարդիկ կըր-
նան ինքնին սորպիլ բնութենէ :

Երրորդ . Կան սակայն ճշմարտութիւններ զորս
կրնանք սորպիլ թէ՝ բնութենէ եւ թէ Սուրբ գիրքէն
եւ կրնանք այս ճշմարտութիւնները բաղդատելի-
րարու հետ եւ աենոնել թէ ինչ նմանութիւն կամ
հանգիստութիւն կայ անոնց մէջտեղ : Ուրեմն , բւ-
նութիւնն եւ Սուրբ գիրք երկու վարդապետ կո-
չելով , տեսնենք թէ ասոնք կը համաձայնին իրա-
րու , եւ մինչեւ որ աստիճան կը համաձայնին :

Ա. Սուրբ հերթ և բնութեան իրարու կը նաև եղանակին
կողմանէ որով կ'ուստացան զարդիկ :

1. Սուրբ գիրք եւ բնութիւնն երկուքն ալ կը սոր-
վեցնեն շատ բաներ որ էապէս հարկաւոր են մար-
դոց : Բնութիւնը շատ կանուխ կը սորվեցնէ ման-
կան շոէնչ առնել եւ տալ , կաթ ծծել , քալել եւ
խօսիլ , եւս խնդրել ինչ որ հարկաւոր է իրեն : Բո-
լոր մարդիկ կրնան դիւրաւ սորպիլ բնութենէ ինչ
որ պիտոյ է իրենց հանապազորդ կենաց համար :

Նոյնպէս եւ Սուրբ գիրք յայտնի կը սորվեցնէ
մարդոց այն մեծ ճշմարտութիւնները որ բացարձա-
կապէս հարկաւոր են անոնց հոգեւոր կենացը :
Սուրբ գիրք յայտնապէս կը սորվեցնէ թէ սուրբ
Աստուած մը կայ , թէ բոլոր մարդիկ մեղաւոր են ,
եւ թէ ամէնքը զգջալու եւ ապաշխարելու են իրենց

556 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ
մեղքերէն եւ հաւատալու են Քրիստոսի : Սուրբ
գիրք շատ որոշ կերպով կը սորվեցնէ բոլոր մարդոց
թէ ինչպէս պարտին վարուիլ իրարու հետ , թէ
պարտին ոչ թէ զիրար ատել , իրարու նախանձել ,
զիրար խաբել , այլ սիրել զիրար եւ օգնել իրարու :
Սուրբ գիրք այնպէս բացայաց եւ որոշ կերպով կը
սորվեցնէ ինչ որ իրօք կարեւոր է մարդոց հոգեւոր
երջանկութեանը , որ բոլոր մարդիկ կրնան դիւրաւ
հասկնալ զայն : Այս մասին մանաւանդ իրարու կը
նմանին Սուրբ գիրք եւ բնութիւնը :

2. Բնութիւնն աւելի բարձր ճշմարտութիւններ
կը յայտնէ անոնց որ փութով կը ջանան քննել եւ
դանել զանոնք : Բնութիւնը կը վարձատի իր փու-
թաջան աշակերտներն աւելի փառաւոր յայտնու-
թիւններով . որչափ ատեն որ մարդիկ կը ջանան սոր-
վիլ բնութենք , բնութիւնը միշտ նորանոր բաներ կը
սորվեցնէ անոնց :

Նաեւ Սուրբ գիրք այսպէս կ'ուսուցանէ զմար-
դիկ : Սուրբ գրոց մէջ կան միշտ նոր եւ փառաւոր
դասեր եւ յայտնութիւններ անոնց համար որ կը
ջանան սորվիլ զանոնք . Սուրբ գիրք կը շարունակէ
երկնային խմաստութեան գանձերով հարստացնել
զանոնք որ կը շարունակեն ծածկեալ զանձեր փըն-
տըռել անոր մէջ : Ինչպէս բնութիւնը նոյնպէս
Սուրբ գիրք անսպառ հանքէ , եւ Սուրբ գիրք բը-
նութեան կը նմանի նաեւ առ կողմանէ որ մարդիկ
անոր գանձերը սեպհականելու համար աշխատելու
են անոր խորը թափանցել :

Եթէ մէկն ըսէ թէ Սուրբ գիրք այնչափ բացա-
յայտ չէ որ ամէն մարդ կարենայ հասկնալ առանց

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ 357
ուշադրութեան եւ առանց աշխատութեան ինչ որ
գրուած է անոր մէջ , նոյն առարկութիւնը կրնայ
մարդ նաեւ բնութեան համար ընել , վասն զի բը-
նութիւնն ալ ամէն բան պարզ եւ դիւրին բրած չէ
տնուշաղիր եւ ծոյլ մարդոց համար : Այս երկու
վարժապետք ալ , Սուրբ գիրք եւ բնութիւնն , ի-
րենց աշակերտներէն կը պահանջին աշխատութիւն
եւ ջանք , եւ երկուքն ալ փութաջան աշտկերտները
կը վարձատին :

3. Սուրբ գիրք կը յայտնէ քանի մը ճշմարտու-
թիւններ որոնց չեն կրնար լիտվին հասու ըլլաւ սահ-
մանաւոր միաք մարդկան , եւ զորս մարդիկ ընդու-
նելու են հաւատագով : Սակայն այս հաւատագը կոյր
կամ մտքի դէմ չէ , այլ հիմնեալ է սա համոզման
վրայ թէ կան բաւական ապացոյցներ որ այն ճշ-
մարտութիւնները յայտնուած են նոյն խոկ Աստուծ-
մէ , ուստի եւ խմաստութեամբ կը գործենք երբ
իրեւ ճշմարիտ կ'ընդունինք զանոնք , թէեւ մեր
սահմանաւոր միտքերը կարող չեն կատարելապէս
հասկնալ :

Եթէ ոք այս պատճառաւ Սուրբ գրոց դէմ ա-
ռարկութիւն կ'ընէ , առարկութիւն ընելու է նաեւ
բնութեան դէմ , վասն զի նաեւ բնութիւնը կը
յայտնէ այնպիսի ճշմարտութիւններ որ լի են գաղտ-
նեօք : Նիւթական աշխարհի զօրութիւններէն եւ
օրէնքներէն շատերն այնպէս գեուարաւ կը բացատ-
րուին ինչպէս Սուրբ գրոց մէջ յայտնուած հոգեւոր
օրէնքները : Ուսաի եւ անոնք որ կ'առարկեն Սուրբ
գրոց դէմ ըսելով թէ կը պարունակէ այնպիսի ճշ-
մարտութիւններ զորս ճշգիւ հասկնալ ի վեր է քան

զիարողութիւն մարդկան, նոյն առարկութիւնն ընելու են նաեւ բնութեան դէմ, քանզի բնութեան մէջ ալ կան նոցին նման ճշմարտութիւններ :

4. Սուրբ գիրք եւ բնութիւնն իրարու կը նմանին նաեւ սա կողմանէ որ երկուքն ալ իրենց աշակերտներէն խոնարհ եւ հըլու ողի կը պահանջեն : Երկուքն ալ կը ծածկեն իրենց իմաստութեան գանձն անոնցմէ որ հալարտ են եւ իմաստուն կը համարին զիրենք : Քրիստոս ըստ թէ մարդ Աստուծոյ թագաւորութիւնը մտնելու համար փոքր տղու պէս ըլլալու է, եւ Պագոն, որ բնական աշխարհի ամենէն նշանաւոր թարգմաններէն մին եղած է, ըստած է. « Ինչպէս Աստուծոյ թագաւորութիւնը նոյնպէս բնական գիտութեանց թագաւորութիւնը մտնել ուրիշ կերպով կարելի չէ բայց եթէ փոքր տղու մը պէս ըլլալով : » Բնական գիտութեանց պատմութիւնը կը հասաատէ այս խօսքին ճշմարտութիւնը : Ցորչափ մարդիկ վատահեցան իրենց իմաստութեան եւ մտացածին վարդապետութիւններուն բնական աշխարհի սուեղծման եւ կարգագրութեան վրայ, մոլորութեան մէջ ինկան, եւ շատ անտեղի գաղափարներ ընդունեցան : Սակայն երբ յօժար եղան ի բաց թողուլ իրենց անձնական գաղափարները թէ Աստուծած ինչպէս ստեղծելու էր զաշխարհ, եւ խոնարհութեամբ սկսան քննել եւ սորվիլ ինչ որ Աստուծած իրօք ըրած էր, այն ատեն սկսան ճշմարիտ գիտութիւն ստանալ նիւթական աշխարհի վրայ, եւ յառաջ երթալ բնական գիտութեանց մէջ : Եթէ ոք կ'առարկէ Սուրբ գրոց դէմ ըսելով թէ Սուրբ գիրքը կը պահանջէ մարդոցմէ ի բաց թո-

զուլ իրենց հարարտութիւնն եւ բարձրամոռութիւնը եւ իր վարդապետութիւններն ընդունել խոնարհ ոգեով, նոյն առարկութիւնն ընելու է նաեւ բնութեան դէմ, վասն զի, ինչպէս կ'ըսէ Պագոն, բընութիւնն ալ նոյն խոնարհ ոգին կը պահանջէ :

Արդ, վերի ըսուածներէն յայտնի է թէ Սուրբ գիրք եւ բնութիւնն իրարու շատ կը նմանին եղանակին կողմանէ որով կ'ուսուցանեն զմարդիկ :

5. Նոյն էսէ Սուրբ գրոց և բնութեան վարդապետութիւններուն մէջ համայնադրութեան էայ շատ բնութրու նկարածք :

1. Սուրբ գիրքին և ու մէկ իշտը հակառակն է բնութեան :

Ոչ ոք կարող եղած է ցուցնել թէ բնութեան որեւ իցէ մէկ վարդապետութիւնը յայտնապէս եւ ստուգիւ հակառակ է Սուրբ գրոց վարդապետութիւններուն : Արդարեւ երեկմն բնութեան այս ինչ երեւոյթը Սուրբ գրոց այն ինչ վարդապետութեան հակառակ կարծուած է առ ժամանակ մի, բայց այս կարծիքը յառաջ եկած է կամ Սուրբ գրոց վարդապետութեան եւ կամ բնութեան երեւոյթին որևիալ մեկնութիւն արուելէ : Բայց որովհետեւ այս նիւթին վրայ ժի, գլխոյն մէջ բաւական խօսուեցաւ, հոս աւելլորդ կը համարինք տառը վրայ երկայն խօսիլ :

2. Սուրբ գիրք էսէ կը սորվէցնէ նէ Արտէն ճը էայ . նու բնութեանը կը սորվէցնէ նոյնը :

Բնութիւնը քննաղ որեւէցէ ողջամիտ մարդ չի կրնար ըսել թէ այս վարժմանալի աշխարհը գոյացած է աւանց Արարչի : Եթէ կ'ըսենք թէ գիտակը չինող մունի, որչափ եւս առաւել պարտինք ըսելով գիտակը չինող մունի, որչափ եւս առաւել պարտինք ըսելով գիտակը չինող մունի :

360 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱԺԱՅԻՆ ՇԱԳՈՒՄԸ
թէ մարդուս աչքն, որ յանհունս աւելի զարմանալի է
քան զգիտակն, ունենալու է շինող մը : եթէ պար-
տինք ընդունել թէ այլեւայլ գործերու համար
գործածուած ճարտար մեքենայք խմացական գախ եւ
շինիչ մ'ունին, որչափ եւս առաւել պարտինք ըն-
դունել թէ մարդկային մարմայն զարմանալի գոր-
ծարաններն ալ ունեցած են իմացական շինիչ մը :

Երբ գործանոց մը մտնելով կը տեսնենք անոր
մէջ տեսակ տեսակ մեքենաներ, եւ կը դիտենք
թէ ինչպէս անոնց բոլոր մասերն համեմատ են ի-
րարու եւ գործ յառաջ բերելու յարմար, կը ստիպ-
ուինք հետեւցնել թէ միտք մը խորհած եւ կար-
գարբած է բոլոր այն բաները : Ուստի եթէ յիմա-
րութիւն կ'ըլլար ըսել թէ գործանոցին մէջ զըտ-
նուած մեքենաներուն բոլոր անխւները, փոկերը եւ
ուրիշ մասերը դիտուաժով եկած են իրարու քով,
եթէ, նմանապէս, յիմարութիւն կ'ըլլար ըսել թէ
բոլոր այն խառն յօրինուածը գոյացած է երկաթոյ եւ
փայտի եւ մորթոյ բնական յատկութիւններուն գոր-
ծողութեամբը, եւ թէ գործանոցը երկաթոյ եւ
փայտի եւ ուրիշ նիւթոյ բնական զօրութիւններուն
զարգանալով միայն յառաջ եկած է, որչափ եւս
աւելի մեծ յիմարութիւն է ըսել թէ տիեզերը իր
զարմանալի յօրինուածութեամբ, իր մեծամեծ զօ-
րութիւններուն համաձայն գործողութեամբ, եւ
անոնց գործակցութենէն յառաջ եկած զարմանալի
եւ բարերար արգասեօք, դիտուածոյ գործ է, կամ
թէ յիմացական էակի մը առաջնորդութեան ներքեւ
չգտնուող բնական զօրութեանց արդիւնք է միայն :
Ասկէ աւելի մեծ յիմարութիւն երեւակայել դըմ-

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱԺԱՅԻՆ ՇԱԳՈՒՄԸ 361
ուարին է: Արդարեւ անզգամն է որ կ'ըսէ իր սրտին
մէջ թէ Աստուած չկայ: Բնութիւնը կը ցուցնէ թէ
Արարիչ մը ըլլալու է, եւ որչափ աւելի արդի հե-
տազօտութիւնք կը յայտնեն բնական աշխարհի մե-
ծութիւնն եւ վսեմութիւնը, նոյնչափ աւելի ասլա-
ցացները կը շատնան թէ կայ Արարիչ մը :

3. Սուրբ չերք կը յայդոնէ ճարդոց գառաւութեալ Սրբեւ
ճու: Բնութիւնն է կը յայդոնէ նոյնը :

Բնական գիտութեանց հետազօտութիւնները տրա-
մաբանօրին կը հետեւցնեն թէ բնական աշխարհի
Արարիչը պարտի ըլլալ փառաւորեալ էակ մը, եւ
մենք չենք կրնար ուրիշ կերպավ ըստ պատշաճի նը-
կարագրել բնական աշխարհի Արարիչը զոր գիտու-
թիւնը հիմա կը յայտնէ մեզի, բայց եթէ այն խոս-
քերը գործածելով որովք կը նկարագրէ Սուրբ գիրք
այն Արարիչը :

Երբ գիտութիւնը գիտակին միջոցաւ կը յայտնէ
մեզի անհուն միջոցին բարձրութիւնն եւ խորութիւ-
նը, եւ կը ցուցնէ արեգակները եւ արեգականց
գրութիւններն որ կան այն անհուն միջոցին մէջ, մեր
զգացումը բացատրելու համար չենք գտներ աւելի
յարմար խօսքեր քան հետեւեալներն որ բուն Սուրբ
գրոց խօսքերն են . «Աչքերնիդ վեր վերցուցէք ու
նոյեցէք, ասոնք նվ ստեղծեց . անիկա անոնց զօր-
քը համբանքով կը հանէ, անոնց ամէնը իրենց ա-
նունովը կը կանչէ . իր մեծ իշխանութեամբը ու
սաստիկ զօրութեամբը՝ անոնցմէ բնաւ մէկը ետ չը
մեար » (Ես. Խ. 26): « Ո՞վ քննեց Տէրովը Հոգին
ու անոր խորհրդակից ըլլալով՝ խելամուտ ըրաւ
զանիկա » (Ես. Խ. 15): « Ինքն է երկրիս ըրջանին

362 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԴՈՒՄԸ
ՔՐՈՅ ՆԱՏՈՂԸ . ու անոր բնակիչները մարախներու
սկէս են » (Եռ. Խ. 22) : « Երկինքը Աստուծոյ փառ-
քը կը պատմէ , ու երկնից հաստատութիւնը անոր
ձեռացը գործքերը կը ցուցնէ » (Սաղմ. Ճթ. 1) :

Երբ գիտութիւնը մանրացուցի միջոցաւ կը յայտ-
նէ մեզի անկոց եւ անասնոց զարմանալի կազմու-
թիւնն , այն բաները յօրինողին վրայ չենք կրնար
աւելի յարմար կերպով խօսիլ քան զոր կը խօսի
Սուրբ գիրք . « Որուն խորհուրդը սքանչելի է , ու
անոր խմասութիւնը գերազանց է . » « Անոր ի-
մաստութիւնը չքննուիր » (Եռ. ԽԸ. 29, Խ. 28) :

Երբ գիտութիւնը կը յայտնէ մեզի անթիւ գարե-
րը որ անցան յորմէ հետէ աշխարհք ստեղծուեցաւ
եւ հզօր զօրութիւններն որով աշխարհք պահպան-
ուեցաւ եւ կառավարուեցաւ բոլոր այն դարերուն
մէջ , անսատեն կը ստիպուինք դարձեալ Սուրբ գը-
րոց խօսքերը գործածել . « Միթէ չըխացար կամ
չլսեցի՞ր որ յաւիտենական Աստուածը Եհովան , երկ-
րիս ծայրերուն Ստեղծիչը , չյոդնիր ու չթուլնար »
(Եսայ . Խ. 28) :

Սուրբ գիրք եւ բնութիւն միանգամայն կը վկա-
յենթէ Արարիչը փառաւոր էակ է , եւ միայն կա-
րող մեծամեծ սքանչելիք գործելու :

4. Սուրբ գիրք մեժեւը գրենել բնութիւն հիմնաց Հարդա-
պետութեաներն , և այս ժամանակն ինչ էստանքայց կարծի-
նելը , իը հասպատէ նէ Սուրբուած ճը միայն իսոյ : Բնութեանը
իը հասպատէ նոյնը :

Արդի գիտութեան հետազոտութիւնները , թէ
դիտակի եւ թէ մանրացուցի միջոցաւ , երկինքէն ,
երկրէս , ջուրերէն , բոյսերէն , անտուններէն եւ

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԴՈՒՄԸ 363
հանգերէն կը բերեն փաստեր , որ կը ցուցնեն թէ
բոլոր արարչագործութիւնը մէկ Արարչի մը գործ
է , թէ երկինք եւ երկիր եւ անոնց բոլոր մասերը ,
չնչաւորք եւ անշունչք , բանաւորք եւ անբանք ,
բոլորը միեւնոյն ընդհանուր գրութեան մասունք են ,
եւ թէ բոլոր այս մասերը շնոււած են իրարու հա-
մար եւ իրարու յարմարցուած են : Գիտութիւնը
կը ցուցնէ թէ զարմանալի համեմատութիւն կայ
մարդոց եւ անասնոց մկանային զօրութեան եւ
երկրիս մեծութեան մէջտեղ , մարդոց եւ անաս-
նոց աչքերուն եւ արեգական լուսոյն մէջտեղ , բու-
ռոց կեանքին եւ երկրիս շրջանին մէջտեղ չուրջ զո-
րեգակամբ :

Արդի գիտութիւնը կը ցուցնէ թէ բնական զօրու-
թեանց բոլոր տեսակները հաւանականալէս միեւ-
նոյն զօրութիւնն են տարբեր տարբեր եղանակաւ
յայտնուած , եւ բոլորը կը բզմեն միեւնոյն աղբերէ :
Գիտութիւնը կը ցուցնէ թէ համաձայնութիւն կայ
բովանդակ արարչագործութեան այլեւայլ մասունց
մէջ , թէ տիեզերաց բոլոր մասերը կը վերաբերին
մէկ զրութեան , եւ թէ բոլոր բնական զօրութիւնք
կը գործեն կատարեալ համաձայնութեամբ , ուստի
եւ պարտինք համոզուիլ թէ անոնց բոլորը կը բզմեն
միեւնոյն աղբերէ , եւ են միեւնոյն կառավարութեան
ներքեւ : Այսպէս բնութիւնը կը համաձայնի Սուրբ
գրոց հետ , եւ երկուքը մէկէն կը յայտնեն թէ
աշխարհս ստեղծող Աստուած մի միայն է :

5. Սուրբ գիրք իսկէ իը սորվեցնէ նէ աշխարհէն Արարէւ ժիշ-
շայուր : իը հաւաքարէ զայն : Բնութեանը իը սորվեցնէ նոյնը :
Սուրբ գիրք կը սորվեցնէ թէ Արարիչը զաշխարհ

364 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԳՈՒՄԸ
ԱԱԹԵՂԾԵԼՔ ԵԿԹՔԸ ՃԵռՔՔ ՃԹՈՂՈՒց Պայն , այլ ընդ-
Հակառակն կը շարունակէ խնամել , պահպանել եւ
կառավարել ղայն : Բնութիւնը կը հաստատէ այս
վարդապետութիւնը :

Բնական գիտութեանց հետազօտութիւնները կը
ցուցնեն թէ Արարիչը ճեռքէ թողած չէ ղաշխարհ , եւ
կը հաստատեն թէ աշխարհ ցարդ օրինօք կը կա-
ռավարուի , այսինքն թէ աշխարհ գեռ Արարջն
կառավարութեան ներքեւ է : Բնական գիտութիւնք
ամէն օր նորանոր ապացոյցներով կը հաստատեն
թէ նիւթական աշխարհի մէջ որ եւիցք բան գիտ-
ուածոյ արդիւնք չէ : Յիշեալ գիտութիւնք կը ցու-
ցնեն թէ ոչ հովը գիտուածով կը փչէ եւ ոչ անձ-
րեւը գիտուածով կը տեղայ , այլ թէ հովը եւ անձ-
րեւն եւ նիւթական աշխարհի բոլոր գէպերը յա-
տուկ օրինաց համաձայն տեղի կ'ունենան , եւ աշ-
խարհի այլեւայլ կողմերը գիտուն մարդիկ գիտո-
րաններ հաստատելով զգուշաւոր զննութիւններ
կ'ընեն սորվելու համար թէ որոնք են այն օրէնք-
ներն որոնց համաձայն հովը կը փչէ եւ անձրեւը կը
տեղայ : Գիտունք բոլորպին համազուած են թէ
բոլոր նիւթական աշխարհ ցարդ կը պահպանուի
եւ կը կառավարուի օրէնքներով որ իրենց ներգոր-
ծութեան մէջ կանոնաւոր եւ ներդաշնակ են , ուս-
տի եւ պարտինք հետեւցնել թէ Արարիչը գեռ կը
կառավարէ ղաշխարհ : Այսաէս բնութիւնը կը հաս-
տատէ Սուրբ գրոց վարդապետութիւնը :

6. Սուրբ ժէրտ կը սորվէցնէ թէ Արտէրէւ ու ժայն ընդ-
հանուր այլ ճանաւոր իւրովով կը իսրաւէ ուշիսրհ :
Բնութիւնը կը հասուարէ զյու ևս :

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԳՈՒՄԸ 365

Սուրբ գիրք կը սորվէցնէ թէ ինչպէս ամենամեծ
դէպքերն Աստուծոյ նախախնամութեամբ տեղի
կ'ունենան , այսինքն թէ անհատներն եւ ապդերը
միանգամայն Աստուծոյ նախախնամութեան ներքեւ
են : Սուրբ գիրք կ'ըսէ թէ մեր գլխուն մազերն
անդամ համբուած են , եւ առանց Աստուծոյ կա-
մաց ձնձզուկ մանգամ գետին շիյնար :

Արդի գիտութիւնն իր զարմանալի հետազօտու-
թիւններովը նոյն ճշմարտութիւնն երեւան կը հանէ :
Գիտութիւնը կը ցուցնէ թէ կառավարութիւնն օրոյ
ենթակայ է աշխարհ՝ կը տարածուի ամենէն աննը-
շան ինչպէս նաեւ ամենէն մեծ բաներուն փայ :
Գիտութիւնը կը ցուցնէ թէ չկայ որեւիցէ փոքր եւ
աննշան բան մը որ օրինաց ենթակայ չէ , եւ կը
յայտնէ որ՝, թէ՛ աւազի հատն եւ թէ՛ լեռը , թէ՛
խիճն եւ թէ՛ մոլորակը , տիեզերաց ընդհանուր գը-
րութեան մէջ իրենց յատուկ տեղն ունին : Գի-
տութիւնն ամենափոքր ճճոյն կազմութեան մէջ
կը նշմարէ իմաստութիւն մը որ նման է մարդուն
կազմութեան մէջ տեսնուած իմաստութեան : Այս-
պէս բնութիւնը կը հաստատէ Սուրբ գրոց վարդա-
պետութիւնը , ցուցնելով թէ Արարիչը հոգ կը տա-
նի փոքր բաներուն ինչպէս նաեւ մեծերուն :

7. Սուրբ ժէրտ կը սորվէցնէ թէ Արտէրէւ կարավարութիւնը
ու ժայն նիւթական այլ բարոյական է : Բնութիւնն աւնոյնը
կը սորվէցնէ :

Բնութեան մէջ նիւթէ եւ նիւթական օրէնքէ
դատ ուրիշ բան կայ : Բնութեան մէջ կայ նաեւ
մարդ , որ իւր իմացական եւ բարոյական բնու-
թեամբ նիւթական օրէնքներէ տարբեր օրէնքնե-

րու , այսինքն բարոյական օրէնքներու ենթակայէ :

Ամէն մարդ գիտէ թէ ինք նիւթական բնութենէ զատ ուրիշ բնութիւն մ'ալ ունի : Ամէն մարդ գիտէ թէ ինք միայն մորթէ , զղերէ , մկաններէ եւ սովորներէ բարզկացեալ չէ , գիտէ թէ ինք բանականութիւն եւ խիղճ ունի : Գիտէ թէ , թէ եւ ինք քանի մը մասնաւոր բաներու մէջ կը նախի ջուրի , քարի եւ ծառի , բայց ուրիշ շատ բաներու մէջ բնաւ չի նմանիր անոնց : Ամէն մարդ գիտէ թէ ինք ջուրի եւ քարի պէս բոլորովին նիւթական օրինաց ենթարկեալ չէ , այլ աղաք կամք ունի , ուստի եւ պատասխանաւու է ամէն բանի համար զոր կ'ընէ : Ամէն մարդ գիտէ թէ բարւոյ եւ չարի մէջտեղ տարբերութիւն կայ : Ստոյգ է թէ մարդիկ շատ անդամ կրնան կարծեաց տարբերութիւն ունենալ աս կէտին վրայ թէ ինչէ բարին , բայց բոլոր մարդիկ կ'ընդունին թէ կոյ բան որ բարի է , եւ կայ բան որ չար է , եւ թէ ամէն մարդու խիղճը կը հաւանի բարւոյն եւ կը գատապարտէ չարը : Թէ եւ կրնայ ըլլալ որ մարդիկ չգիտնան կամ սխալ ըմբռնեն թէ ինչ բան բարի է , բայց եւ այնպէս ամէն մարդու խիղճը կը հաւանի այն բանին որ բարի կ'երեւի անոր , եւ կը գատապարտէ այն բանն որ չար կ'երեւի անոր :

Ամէն մարդ փորձով գիտէ թէ չի կրնար չար բան մ'ընել առանց անոր ցաւալի հետեւանքը կրելու : Ամէն մարդ կը տեսնէ որ բարոյական աշխարհը , որոյ մէկ մասն է ինք , այնպէս կազմուած է որ յանցաւորը կը պատժուի : Մարդ նոյն խոկ բնութենէն կը սորվի թէ ով որ ոտքի տակ կ'առնէ բարու-

յական օրէնքն՝ անպատիժ պիտի չմնայ . թէ ծոյլը , գինեմուլը , ցոփը , նախանձուոն եւ անձնասէրը պիտի հնձեն ինչ որ սերմանած են : Ամէն մարդ կը տեսնէ որ ժողովուրդներն եւ ազգերն ալ նոյնպիսի օրինաց ներքեւ են : Բարոյական աշխարհի պատմութիւնը կը ցուցնէ թէ ինչպէս որ ամենէն աննըշան անձը չի կրնար խուսափել բարոյական օրինաց ազգեցութենէն , նոյնպէս եւ աշխարհի ամենէն զօրուաւոր թագաւորութիւնները չեն կրնար խափանել այս օրէնքները :

Ամէն մարդու խիղճը , փորձառութիւնը եւ դիտողութիւնն , ինչպէս նաեւ ազգաց պատմութիւնը , կը հաստատեն Սուրբ գրոց սա վարդապետութիւնը թէ մարդկային ազգն ենթակայ է բարոյական կառավարութեան մը որ կը տարածուի թէ անհատից եւ թէ ազգաց վրաց :

8. Սուրբ Հերք կը սորվեցնէ նէ հանդերձեալ աշխարհի մէջ հարդար գիճակը պէտք որոշուէ կենաւին զը կը վարէն հարդէն այս աշխարհի մէջ :

Բարոյական օրինաց ներգործութիւնները համաձայն են այս վարդապետութեան եւ զօրաւոր կերպով կը հաստատեն զայս : Զարիահաս մարդոց վիճակը կ'որոշուի մեծաւ մասամբ կեանքէն զոր վարած են երիտասարդութեան ժամանակ : Մարդ մը կը երիտասարդական տարիներուն մէջ ինչ որ կը սերմանէ , նոյնը պիտի հնձէ իր ծերութեան ատեն : Եթէ մարդ երիտասարդութեան ատեն իր ստացուածքը շուայլութեամբ կը վատնէ , ընդհանրապէս ծերութեան ատեն նեղութիւն պիտի կրէ : Եթէ կանուխ կը զղջայ , թերեւս մասամբ մը ձեռք անցու-

368 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿՐ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԳՈՒՄԸ
ՆԵ ՎԱՄՆՈւած հարստութիւնը. իսկ Եթէ կը յարա-
տեւէ իր շռայլութեան մէջ , ժամանակ պիտի գայ
որ իր առջի շռայլութեան վրայ պիտի զղջայ , բայց
ի զուր: Եթէ արբեցալութեամբ եւ ուրիշ մարդութիւն-
ներով իր մարմինը կը տկարացնէ , ընդհանրապէս
մարմնաւոր ցաւ պիտի կրէ , եւ թերեւս վաղահաս
մահ պիտի ճաշակէ : Եթէ երիտասարդութեան ա-
տեն գէշ սովորութիւններ կը ստանայ , ետքն անոնց
գժնդակ ազգեցութենէն պիտի նեղուի : Եթէ երի-
տասարդութեան ատեն մարմնոյ ցանկութեանց
կու տայ զինք , ծերութեան ատեն մարմնոյ ապա-
կանութիւն պիտի հնձէ :

Ազգերը նաեւ ենթակայ են այս օրէնքին: Անոնց
ապագայն պիտի որոշուի մեծաւ մասամբ այն ըն-
թացքէն զոր ունեցած են իրենց երիտասարդու-
թեան ատենը: Եթէ ազգ մը աշխատասէր , ժուժ-
կալ եւ ողջախոհ եղած է իր երիտասարդութեան
ատեն , ապագային մէջ յաջողութիւն պիտի հնձէ ,
ընդհակառակն եթէ անժուժկալ եւ գեղծ կեանք
վարած է , ապագային մէջ ամօթ եւ նախատինք
պիտի հնձէ :

Արդ , որովհետեւ Սուրբ գիրք կը յացտնէ որ մեր
վիճակը հանդերձեալ կենաց մէջ պիտի որոշուի այս
աշխարհի մէջ մեր ունեցած ընթացքէն , թող մէկն
առարկութիւն չընէ Սուրբ գրոց , վասն զի յայտնի
է թէ այսպիսի խիստ եւ անաչառ օրէնք մը նոյն
խոհ հիմա կը տիրէ բարոյական աշխարհի մէջ :

9. Սուրբ Շեք կը սորվեցնէ թէ ճարդիւյն աղջու մշու-
սոր է : Բնութիւնն առ կը հասորաբուժ այս ճշմարտութիւնն:

Սուրբ գիրք կը սորվեցնէ թէ մարդկային ազգը չը

բնութիւնը ԿՐ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՅԻՆ ՆԱԳՈՒՄԸ 369
արահեց իր սկզբնական մաքրութիւնը , այլ ինկաւ
մեղաց մէջ , ապականեցաւ եւ եղաւ անսուրբ եւ
անձնասէր : Այս վարդապէտութիւնը հաստատելու
ի՞նչ զօրաւոր փաստ կայ մարդկային ազգին անց-
եալ պատմութեան եւ արգի վիճակին մէջ :

Նախ ։ ամէն մարդ կը գդայ թէ չէ այնպիսի ինչ-
պիտի պարտի ըլլալ : Ամէն մարդ զիտէ թէ միշտ
կ'ընէ ինչ որ ընելու չէր , եւ չըներ ինչ որ ընելու էր :
իւրաքանչիւր մարդոյ խիզճը կը յանդիմանէ եւ կը
դատապարտէ զանի իր մեղքերուն համար :

Երկրորդ , եթէ իւրաքանչիւր անհատ անձնասէր ,
մեղաւոր եւ ապականեալ է , ի՞նչպէս կրնան ժողո-
վուրդք եւ ազգեր , որ այն անհատներէն կը բաղ-
կանան , ըլլալ մաքուր , արդար եւ սուրբ : Թող
զայս , ամէն կողմէ փաստեր ունինք թէ երկրիս
ազգերը կմաս արդարեւ ապականեալ են :

Բոլոր ազգաց օրէնքներն անոնց գէմ վկայու-
թիւն կուտան : Որովհետեւ կան օրէնքներ որ ա-
մէն առեսակ ոճիր կ'արգելեն , կը ցուցնեն թէ
կան մարդիկ որ միտեալ են այսպիսի ոճիրներ գոր-
ծելու : Ի՞նչ խիստ օրէնքներ դնել սոխալուած են
տէրութիւնք պահելու համար իրենց հալատակները
վկրար զրկելէ եւ իրարու վկասելէ :

Արդարութեան ամէն առեսակ նոյնպէս վկայ է
եւ կը հաստատէ թէ մարդկային ազգն ապականեալ է:
Ի՞նչ ոճիրներու համար դատապարտուած են մար-
դիկ , եւ ի՞նչ պատմութիւններ հարկ է դնել որպէս զի
ընկերութիւնը պահուի : Ամէն սուրբ եւ թնդանօթ-
մէն մի վկայք են մարդկային ազգին ապականու-
թեան դէմ : Ի՞նչ զօրաւոր վկայութիւն կուտան

370 ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒՄՑԵՒՆ ՆԱԴՈՒՄԸ
մարդկային ազգին դէմ միլիոնաւոր զինուորք Եւրո-
պայի որ արդի քաղաքակրթութեան կեդրոնն է :
Ո՞ր դի որ նայինք , կը բազմանան վկայութիւնք որ
կը հաստատեն մարդկային ազգին ապականութիւնը :

Եթէ պատմութիւնը կոչենք ի վկայութիւն , մի-
եւնոյն վկայութիւնը կուտայ : Մարդկային ազգին
պատմութեան մեծ մասն արդարեւ արշաւանաց ,
հարստահարութեան եւ անիրաւութեան պատմու-
թիւն է : Ո՞րչափ անգամ մարդոց հարստութիւնը
միջոց եղած է միայն անոնց մոլութիւններն աւել-
ցունելու , եւ ո՞րչափ անգամ մարդիկ իրենց ար-
ուեստներն խիկ ծառայեցուցած են իրենց անիրաւ
ձեռնարկութիւններուն , եւ նոյն խիկ գիտութիւնը
գործածած են ի նպաստ իրենց չարութեան եւ ան-
զգամութեան :

Ներկայ դարուս մարդոց խիղճն եւ անցեալ դա-
րուց մէջ ապրող մարդոց պատմութիւնը կը հաս-
տատեն մարդկային ազգին աստականութիւնը :

10. Սուրբ Շերտ իւր սորբական լեռ մարդոց իւր աղա-
ութեւ լիւրն + այս աղականեալ վիճակն : Աշխարհի ներկայ վիճակը
նաև կը հաստատե պայ :

Ինչպէս որ իւրաքանչիւր անձի խիղճը կը վկայէ
թէ իր բնութիւնն աստականեալ է , նոյնպէս եւ ամէն
մարդու փորձը կը ցուցնէ թէ ինք անձամբ բաւա-
կան չէ իր այս աստականեալ բնութիւնը փոխելու :
Մարդ կրնայ արդարեւ պահել զինք շատ մոլութիւն-
ներէ , կրնայ ազատ ըլլալ շատ չարիքներէ , բայց
կրնար արմատէն խւել իւր միտումն իշարն : Անձ-
նասիրութիւն , փառասիրութիւն եւ հեշտասիրու-
թիւն միշտ կը ամրեն անոր սրտին մէջ , թէեւ մարդ

ԲՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԱՍՏՈՒՄՑԵՒՆ ՆԱԴՈՒՄԸ 371
շաա ջանայ ծածկել զանոնք , կամ խլել զանոնք իր
սրտէն : Մարդ կրնայ ստանալ մեծ հարստութիւն ,
բայց այսու չի կրնար յագեցնել իւր ընչասիրութիւ-
նը : կրնայ երեւելի ըլլալ իր գիտութեան համար ,
բայց սորված չըլլալ թէ ինչպէս ազատէ զինք հը-
պարտութեան եւ նախանձու բռնութենէն :

Այսպիսի է նաեւ մարդկային ազգին պատմու-
թիւնը : Ո՞րչափ գուն գործած է մարդկային ազգը
բարուքել իւր վիճակը : Երկիրներ մշակած , քա-
ղաքներ շինած , հանքեր բանեցուցած եւ ամէն
կարելի կերպով ջանացած է ամեցնել իւր հարստու-
թիւնը , եւ շատ անգամ յաջողած է , բայց կարող
եղած չէ իւր հարստութեան միջոցաւ ազատիլ իւր
բարոյական ապականութենէն : Մարդիկ շատ բան
սորված են երկիրս , ծալերու եւ աստեղաց վրայ ,
բայց պատմութիւնը կը ցուցնէ թէ մարդոց բոլոր
գժառութիւնը չկրցաւ յառաջ բերել սրտի մաքրու-
թիւն կամ եղբայրակրութիւն : Մաքի լուսաւորու-
թիւնը յայտնագոյն եւս ցուցուցած է ընկերութեան
անկումը , բայց կրցած չէ ցուցնել թէ ընկերու-
թիւնն ինչպէս կրնայ ազատիլ իր բարոյական նուաս-
տութենէն : Մարդիկ ազգային կառավարութիւններ
հաստատեցին զիրար պաշտամանելու , բայց նոյն խիկ
այն կառավարութիւնները շատ անգամ աստականե-
ցան եւ եղան հարստահարիչք : Եւ նոյն խիկ այն
ատեն երբ կառավարութիւնք ուղիղ եւ ողջամիտ
էին , անկարող եղան փոխել իրենց հաստակաց
բարոյական բնութիւնը : կրցան աղէկ օրէնքներ
դնել , բայց չկրցան արգելել մարդիկ այն օրէնքնե-
րըն աւրելէ : կրցան շատ անգամ խափանել ասօ-

րինաւոր գործքեր , բայց անկարող էին դէսլ ի չարքն միտումն խլել մարդոց սրտէն : Պատուարանք կ'ըսեն թէ քաղաքակրթութեան մէջ ամէն յառաջցում իրեն հետ աւնեցած է ապականութեան նոր ցոյցեր : Վերջապէս , թէ՝ ազգաց պատմութիւնը եւ թէ՝ խրաքանչիւր անձի փորձը կը ցուցնեն թէ մարդիկ չեն կարող վրկել զիրենք իրենց բարցական ապականութենէն , եւ այսպէս կը հասաւատեն Սուրբ գրոց վարդապետութիւնը :

41. Սուրբ Շերժ կը սորվէցնէ նաև նէ պէտէ ըլլայ անառ դարսաւորան ճը յորուած ամէն ճարդ պէտէ ընդունէ ըստ հորժոց էրոց վարչ համ պատէժ : Ամէն ճարդու իշխճ նոյնը կ'ըսէ :

Մարդիկ կրնան ջանալ լուեցնել իրենց խղճին ձայնը , կրնան մերժել խղճին ահաւոր ազգարարութիւնները , կրնան լցունել իրենց ականջներն աւելի ախորժական ձայներով , բայց խղճին ձայնը կ'ըսէ թէ մարդիկ յանցաւոր են առաջի Աստուծոյ եւ թէ իրենց գործերուն համար հաշիւ պիտի տան Աստուծոյ :

Վերը ըստածներէն յայտնի է որ Սուրբ գրոց վարդապետութիւնները զօրաւոր կերպով կը հաստատուին բնակոն աշխարհի օրինաց ներգործութիւններէն , իւրաքանչիւր մարդոց խղճէն եւ փորձին եւ մարդկային ազգին պատմութենէն : Ուստի եւ իւրաւոր կը հետեւցնենք թէ Սուրբ գիրք յառաջ եկած է Սնկէ որ ստեղծեց զաշխարհ , եւ ուրուն հպատակ են բոլոր մարդիկ եւ բոլոր ազգեր :

ԳԼՈՒԽ Ի Գ

ՆՈՅՆ ԻՍԿ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ԱՆՈՐ ԱՍՏՈՒԱԾՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Երբ այս նկաթին վրայ կը խօսինք , հարկ է զանազաննել Քրիստոնէութիւնը զայն դաւանողներէն : Քրիստոնէութիւնը դաւանողներուն լաւագոյններն իսկ որբութեան մէջ կատարեալ չեն : Քրիստոնէութիւնը յանհունս գերազանց է քան որեւէից հետեւող Քրիստոսի : Հարկ է նաեւ զանազաննել Քըրիստոնէութիւնը Քրիստոնէական եկեղեցիէն : Քըրիստոնէական եկեղեցին արդարեւ Աստուծմէ հաստատուած է , սակայն որովհետեւ յիշեալ եկեղեցին կը բազկանայ անկատար մարդերէ , Քրիստոնէութեան բարցական կատարեալ գերսպանցութիւնը չցուցներ աշխարհի : Ասկայն երբ կը զանազաննենք Քրիստոնէութիւնը Քրիստոնէական եկեղեցիէն , եւ Քրիստոնէութիւնը կը նկատենք պարզապէս իրդեւ աստուծածային յայտնութիւն մը բարցական եւ կըրօնական ճշմարտութեանց , անատեն կարող կ'ըւլանք հաստատել թէ Քրիստոնէութիւնն ունի այնպիսի կատարելութիւն մը որ կը հաստատէ անոր աստուծածային ծագումը :

Քրիստոնէութիւնը հիմնուած է Սուրբ գրոց վը-

րայ իրեւ Աստուծոյ ճշմարիտ խօսքին վրայ : Եթէ արդարեւ Սուրբ գիրք Աստուծոյ խօսքն է , ուրեմն անոր յատկութիւնները համաձայն ըլլալու են անոր աստուծացին ծագմանը :

Աւրեմն քննենք տեսնելու համար թէ Սուրբ գիրք աստուծացին յատկութիւններ կը պարունակէ՞ :

Սուրբ գրոց պարունակութիւնն աւելի մանրամասն քննելը առաջ , կը հրաւիրենք ընթերցողներն նկատողութեան առնել նախ հետեւեալ կէտերը :

1. Սուրբ Հերոց Ֆէջ Բնաւ միալցունունի կամ Տուլբունիւններ չկան :

Այս կէտին մէջ Սուրբ գիրքը մասնաւրապէս կը տարբերի որբազան կոչուած ուրիշ գրքերէ , եւ թէ հին եւ թէ նոր փիլիսոփայական բոլոր զրութիւններէ : Յիշեալ գրքերն եւ դրութիւններն ինչ ճշշմարտութիւններ ող պարունակեն , ոչ ոք կ'ուրանոյ թէ իրենց մէջ ունին նաեւ սիսալներ եւ մոլորութիւններ : Յայտնի է թէ Պրահմինութեան եւ Պուտուայութեան կրօնքներուն սուրբ գիրքերը շատ սիսալներ կը պարունակեն : Յայտնի է նաեւ թէ փիլիսոփայական հին գրութիւններէն եւ ոչ մին մոլորութիւններէ աղատ է : Այսօր յիշեալ դրութիւններէն եւ ոչ մին իրեւ զուտ ճշմարտութիւն կ'ընդունուի : Նոյնը կրնաց ըսուիլ նաեւ փիլիսոփայական նոր գրութեանց համար :

Յիշեալ գրութեանց հեղինակներն իսկ չեն պնդեր թէ իրենց դրութիւնները մոլորութիւններէն զերծ են , եւ ամէնքն ալ կ'ընդունին թէ իրենց դրութիւնները զերծ կատարելագործելի են : Սակայն որեւիցէ մոլորութիւն մը գեռ գտնուած չէ Սուրբ գրոց մէջ :

Ցայտնի է թէ Սուրբ գրոց թշնամիները շատ անդամ ըստծ են որ Սուրբ գրաց մէջ սիսալներ գտած են , բայց երբէք կարող եղած չեն իրենց խօսքը հաստատել գոհացուցիչ ալբացոցներով :

Աւրեմն Սուրբ գիրք սա նշանաւոր յատկութիւնն ունի թէ որեւիցէ սիսալ մը կամ մոլորութիւն մը չպարունակեր : Երբ կը նկատենք թէ Սուրբ գիրք կը բաղկանոյ պատմական , մարդարէտական եւ վարդապետական շատ մը տարբեր գիրքերէ որ 4,500 տարւոյ միջոցի մէջ գրուած են բնական ձրից , գտնաւրակութեան եւ արտաքին պարագայից կողմանէ շատ տարբեր մարդերէ , երբ կը նկատենք սաեւ թէ այն գիրքերէն ունինք աշխարհի մէջ տնենին հին գրքերն են , եւ թէ շատ սատովիկ եւ մանր քննութեանց ենթարկուած են , բայց եւ ոյնպէս ոչ մի սիսալ գտնուած է անոնց մէջ , ապա իրաւունք ունինք հետեւցնելու թէ Սուրբ գիրք են ոչ սիսաւական մարդոց այլ անսփաթին Աստուծոյ բանք :

2. Խնշ Էտրոյակն և իրնակն ճշմարտութիւն որ կը դրուուի ուրեւ որևէ կը ծական կամ գիշեռությունն ունեա Քջ . կը դրուուի նուշ Սուրբ Հերոց Ֆէջ :

Ամեննք կ'ըսեն թէ նաեւ ուրիշ կրօնքներ ունին ճշմարտութիւններ : Այս , այնպէսէ , չկոյ թերեւս աշխարհիտ վրայ կրօնք մը որ մկան մոլորութիւն սորվեցնէ : Ա.մէն կրօնք քիչ կամ շատ կը պարունակէ ճշմարիտ սկզբանք , եւ կրօնքի մը աղդեցութիւնը կախեալ է ճշմարտութիւններէն զորս կը սորվեցնէ կրօնքը : Հին եւ նոր փիլիսոփայական դրութեանց շատերուն համար ալ նոյնպէս կրնանք ըսել Սոկրատ , Պլատոն եւ ուրիշ նախնի եւ արդի փի-

միտովայք կը սորվեցնեն քանի մը ճշմարտութիւններ, բայց ասսոնք ամրող ճշմարտութիւն չեն : Քանի մը յարաբերութեանց վերաբերեալ ճշմարտութիւն միտոյն կը պարունակեն, եւ այս ճշմարտութիւնն ալ չեն սորվեցներ հասատատութեամբ եւ լիով, այնպէս որ մարդիկ կարող ըլլան ընդունել զայն կատարեալ վատահութեամբ, եւ որոյ վրայ կարենան խարսխել իրենց յոյսերը :

Մինչ մէկ կողմանէ կ'ընդունինք այն ճշմարտութիւնները որ կը գտնուին ուրիշ գրութեանց մէջ, միւս կողմանէ կը պնդենք թէ այն գրութեանց մէջ չի գտնուիր բարոյական սկզբունք կամ կրօնական ճշմարտութիւն մը որ չգտնուի նաև Սուրբ գրոց մէջ :

Այս բարոյական ճշմարտութիւնն է որ հին կրօնից կամ փիլիսոփայական գրութեանց մէջ կար, եւ Սուրբ գրոց մէջ չգտնուիր : Այսպիսի ճշմարտութիւն չկայ : Կամ արդի փիլիսոփայութեան հետազոտութիւններն բնչ բարոյական կամ հոգեւոր ճշմարտութիւններ կրցան յաւելուլ Սուրբ գրոց մէջ յայտնուածներուն վրայ : Դարձեալ կը պատասխանենք թէ բնաւ եւ ոչ մի : Թէպէտ զարմանալի յուռաջախմաւթիւն ըրաւ աշխարհք անցեալ ութեւտան դարսւց մէջ, չկրցաւ սակայն գտնել Սուրբ գրոց մէջ յայտնուած նոր ճշմարտութիւն մը Աստուծոյ եւ անոր ստորոգելեաց վրայ, մարդկային ազգին այժմու բարոյական վիճակին եւ անոր հանգերձելցին վրայ, մարդոց բարոյական պարտականութիւններուն վրայ առ Աստուծ եւ առ միմեանս եւ մարդկային ազգին ազատութեան վրայ զանի առականող չարիքներէն :

5. Սուրբ Շէր+ կը պարունակէ ու մայոց բոլոր բարոյական և հոգեւոր ճշմարտութիւնները որ ուրիշ հրաց է կը հըսնանին, կը պարունակէ նաև շատ ճշմարտութիւնները որ ուրիշ ուրիշ կը հնական իսմ չէլեստիպական դրամական մէջ չէն դրսնաւիր :

Սուրբ գրոց պիլիսոփայութիւնները Սուրբ գրոց միայն սեպհական են : Այս գլխաւոր վարդապետութիւններն առնուած չեն ուրիշ որեւէցէ կրօնական եւ փիլիսոփայութիւններէ, եւ ոչ իրենց գլխաւոր կէտերուն մէջ կը նմանին ուրիշ գրութեանց վարդապետութիւններուն : Սուրբ գիրք ուրիշ բոլոր գիրքերէն կը տարբերի այսու եւս որ նա միայն կը յայտնէ այն ճշմարտութիւններն որ փարձով հասկցուած է թէ բացաձակապէս հարկաւոր են մարդոց երջանկութեանը համար :

4. Սուրբ Շէր+ կը պարունակէ բոլոր բարոյական և հոգեւոր ճշմարտութիւնները որոց կարօտ են հարդէն :

Սուրբ գիրք չյայտներ այնպիսի ճշմարտութիւնները զորս մարդիկ տնձամբ գտնել կարող են, եւ կամ որոնք մարդոց հետաքրքրութիւնը միայն հաճեցնող ճշմարտութիւններ են : Կան շատ բաներ զրոս կուզենք գիտնալ, բայց զանոնք գիտնալը չօգներ մեր ոչ ժամանակաւոր եւ ոչ յաւիտենական երջանկութեան : Սուրբ գիրք այսպիսի ճշմարտութիւններ չյայտներ : Քանի մը բաներու վրայ Սուրբ գրոց լւութիւնն արդարեւ այնչափ նշանաւոր է որչափ նշանաւոր են ուրիշ իրաց վրայ եղած յայտնութիւնք : Սուրբ գրոց յայտնութիւնները բոլոր վիճակին համաձայն են մարդուս բնութեանը եւ փիճակին եւ բուն գարման են անոր կարօտութիւններուն :

Կայ բարոյական կամ կրօնական ճշմարտութիւն մը որ բուն հարկաւոր է մեր հոգեւոր երջանկութեան, եւ Սուրբ գիրք զանց ըրած է յայտնել մեղ զայն, Զկայ եւ ոչ մի :

Տ. Սուրբ հերթ բարոյական ժեւական ժերեւելն յայսմ և է առաջընթերք, որ մեղի կարեւոր և պիտուի ճշմարտութիւնները կը յայդանէ այնպիսի պարզ էլերով, որ ամէն ճարդ կրնայ հասկալ :

Ամէն ողջամիտ ընթերցող դատելու է թէ աստուածային ըլլուլու չի այն գիրքն յորում չկայ որեւիցէ սխալ մը, եւ որ կը պարունակէ բարը կրօնական ճշմարտութիւնները որ կան ուրիշ կրօնից կամ փիլիսոփայական զրութեանց միջ, եւ քան զայնու աւելի բարձր ճշմարտութիւններ . կը պարունակէ նաեւ բարը ճշմարտութիւնները որ կարեւոր են մարդուս հսկեւոր երջանկութեանը համար :

Հիմո քննենք աւելի մանրամասնորին բուն Սուրբ գրոց նիւթը, եւ տեսնենք թէ ոչ ապաքէն կատարեալ յայտնութիւն մ'է :

Ա. Սուրբ հերթ կը յայդանէ ճարդոց կապարեալ Աստուած ճը, Մարդիկ այնպէս կազմուած են որ անոնց բնութիւնը կը պահանջէ գերազայն իսկ մը զար պաշտեն եւ անոր ասպաւինին : Տգիտութիւնը չի կրնար ըդմարդիկ այն աստիճան նուաստացնել մինչեւ չզգալ իրենց կարօտութիւնն Աստուածոյ իմաստութեան, օգնութեան եւ չնորհացը, ոչ ալ գիտութիւնը եւ քաղաքակրթութիւնն այն աստիճան կը բարձրացը-նեն զմարդ որ այլեւս կարօտ չըլլաց լւսաւորիչ, մաքրիչ եւ գրիիչ Աստուածոյ մը :

Սակայն պատմութիւնը կը սորվեցնէ մեղի որ այն

իրաց մեծ մասը զորս մարդիկ պաշտած են իրբեւ Աստուած՝ բալորովին անարժան էին պաշտօն կամ երկրպագութիւն ընդունելու ի մարդկանէ : Յունաց եւ Հումայեցոց աստուածներուն շատերը մոլի եւ պիղծ էին : Արդարեւ կը կարծուէր թէ այն աստուածներն ունէին քանի մը առաքինութիւններ, բայց նաեւ մարդկային մոլութիւններ կ'ընծ այսուէին անսնց : Նոյնը կրնանք լսել նաեւ հեթանոսաց բար աստուածներուն համար : Անոնցմէ շատերը բարոյական հրէցներ էին : Զենք կրնար պաշտել այն-պիսի էտիկներ առանց նուաստացնելու մեր բնութիւնը :

Անհաւատները նաեւ չեն կրնար յայտնել մեղի ոիրոց եւ ապաւինութեան արժանի աստուած մը : Անհաւատք երբեմն բալորովին կ'ուրանան Աստուածոյ գոյութիւնը, եւ այսպէս կը զրկեն հոգին այն բանէն զոր մանաւանդ կը պահանջէն հոգւոյն բնութիւնն եւ վիճակը : Երբեմն եւս կ'ընդունին թէ կայ Աստուած մը, եւ անոն մը կու տան անոր, բայց միանգամայն կ'ըսեն թէ անծանօթ է եւ չի կրնար ծանօթանալ : Աւստի անհաւատութեան աստուածը լոկ անուն մ'է, աստուած մը զոր ոչ ոք կրնայ ճանչնալ կամ սիրել, ոչ ալ կրնայ աւուայինել անոր : Բայց Սուրբ գիրք կը յայտնէ մեղ բուն զԱստուածոյ է Աստուած անձնաւոր, որ կը աւեսնէ զիեզ, կը լսէ մեղի, կը ճանչնայ եւ կը սիրէ զմեզ, եւ զոր մենք կրնանք ճանչնալ եւ սիրել : Սուրբ գիրք կը յայտնէ մեղի այնպիսի Աստուած մը որ բալորովին արժանի է բոլոր մարդկային ազգէն պատիւ, սէր եւ ծառայութիւն ընդունելու, քանզի ի նմա են բո-

լոր բնական եւ բարոյական կատարելութիւնք : Սուրբ գրոց մէջ յայտնուած Աստուածը սուրբ է, եւ ամէն մարդէ կը պահանջէ սուրբ ըլլալ, այսու ամենայնիւ երկայնամիտ է առ անսուրբս : Բոլորովին արդար է, բայց միանդամայն գթած եւ ողորմած է առ անարդորս : Պիտի դատէ զմարդիկ, բայց եւ այնպէս իր սիրելի Որդին մատնեց ի մահ փոխանակ յանցաւորաց : Սուրբ գրոց Աստուածը ճշմարտութեան, սրբութեան եւ սիրոյ Աստուած է, ուստի եւ մարդուս ամենամեծ խմաստութիւնն է անոր ապաւինել, անոր ամենամեծ արտօնութիւնն է սիրել զնա, եւ ամենամեծ փառքն է պաշտել զնա, Ողջամիտ ընթերցողը թող բաղդատէ հին կռապաշտութեան կամ արդի անհուատութեան աստուածները մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուծոյն եւ Հօրը Հետ, եւ ապա թող դատէ թէ Սուրբ գիրք որ կը յայտնէ մեզ այսպիսի Աստուած մը ո՞չ ապաքէն ունի աստուած ային յատկութիւններ :

Բ. Սուրբ Հէրէւ կը մէնէ զայտաբն, կը պատրաստանէ աշխարհի վերբէրեւալ ամենակրեւոր հարցմանց :

Բոլոր հին կրօնական դրութիւնք ջանացին բացարել մարդոց զսկիզբն եւ զվախճան աշխարհի, բայց անոնցմէ եւ ոչ մին յաջողեցաւ յայտ : Հիմա մտացի մարդ մը չընդունիր հին կրօնական դրութեանց ոչ դիցաբանութիւններն եւ ոչ անոնց բարոյական թերի վարդապետութիւնները : Սրդի գիտութիւնը հիմա կը ջանայ մեկնել աշխարհիս ծագումը, բայց սա եւս կարող եղած չէ յաջողիլ : Նոյն իսկ գիտնոց շատերը կ'ըսեն . « Ատհմաններ կան ընդ որս անդին չենք կրնար անցնիլ . խնդիր-

ներ կան զրոյ չենք կարող լուծել : » Աշխարհիս ծագման վրայ գիտնոց տեսութիւններուն եւ ոչ մին ցարդ ընդհանուր ընդունելութիւն գտած է . իսկ աշխարհիս վախճանին գալով, բոլոր գիտունք կը խսնութանին թէ անկարող են բան մ'ըսել : Բայց Սուրբ գիրք պարզ եւ բանաւոր մեկնութիւն եւ բացատրութիւն կուտայ աշխարհիս վրայ . թէպէտ ամէն գաղտնիք յայտնելու չի ձեռնարկեր, բացայստ պատասխան կուտայ այն հարցմանց զրոյ մարդիկ իրենց բնութենէն եւ պարագաներէն ստիպել են ընել :

Երբ կը նկատենք նիւթական աշխարհի մեծութիւնը, երբ մանրացուցով եւ դիտակով յայտնուած բաններուն վրայ կը լեցուինք զարմանօք եւ կը հարցունենք . Ուստի են այս բաները, Սուրբ գրոց առաջին գլուխուն մէջ խակ կը գտնենք գոհացուցիչ պատասխան մեր այս հարցման . « Ալիզրէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց : » Մինչեւ ո՛րչափ հեռուն որ հասցունեն մարդիկ իրենց հետազօտութիւնները, եւ նիւթական աշխարհի մեծութեան վրայ ինչ նոր բաներ որ գտնեն, Սուրբ գիրք կը յայտնէ մեզ անհուն զօրութեան տէր Աստուած մը որուն կրնանք իրաւամի ընծայել բոլոր այն զարմանալի գործերը :

Երբ գիտութիւնը կը յայտնէ մեզի նիւթական աշխարհի բալոր մասերուն զարմանալի յարմարութիւնն առ իրեարս եւ առ մարդիկ, զորօրինակ թէ ինչպէս երկնային մարմնոց մեծութիւնը, դիրքը եւ շարժումները, ցամաքն ու ծովը, հողմունք եւ ամսելք, բոլորը միանդամայն կը կազմեն կատարեալ

դրութիւն մը , եւ մենք կը հարցունենք , Ռւստի է այս կարգադրաթիւնը , Սուրբ գիրք կը պատասխանէ . այս հարցման , յայտնելով Սառուած մը այնպէս կատարեալ յիմաստութեան , ինչու է հզօր ի կարողութեան :

Երբ կը հարցունենք , Ռւստի են այս բնական օրէնք , այսպէս հաստատուն , այսպէս համաձայն եւ այսպէս բարերար իրենց գործողութեան մէջ , գործեալ Սուրբ գիրք կը պատասխանէ մեր այս հարցման , ըսելով մեզի թէ ամենաջօր եւ ամենիմաստ Սրարիչը տակաւին կը վարէ զաշխարհ , եւ թէ անկէ կը բզիէ եւ անով կը պահուի բնական օրինաց այս ընդհանուր գործիւնը :

Դարձեալ երբ կը նկատենք մարդիկ , այսինքն անոնց բնութիւնը , կարողութիւնները եւ գործքերը , կը լեցուինք հիացմանը : Թէպէտ մարդիկ կը ծնանին իրեւ անկարող տվայք , թէպէտ քիչ տուրիներ միայն կ'ապրին երկրի վրայ , ընդունակ են սակայն զարմանալի զօրութիւն ստանալու եւ սքանչելի գործեր կատարելու : Թէպէտ մարդու երկրի սահմանին մէջ փակւած է , բայց եւ այնպէս կը քննէ երկինքը , կը դիմէ գիսաւորներն անոնց ընդդարձակ շրջանին մէջ , եւ մոլորակներն իրբ կը ըսով կը կըսէ . թէպէտ մարդ անասնոց շատերէն տկարէ , բայց եւ այնպէս զարմանալի հնարիւք նուաճած է քնութեան բուռն զօրութիւններէն ոմանք : Երբ մարդոց զարմանալի գործերը կը անենենք , կը ըստիսուինք հարցունել . Ա՞վ կամ ինչ է մարդու , եւ ուստի է որ այսպէս կ'իշխէ բնական աշխարհի վըրայ , Սուրբ գիրք միայն գոհացուցիչ պատասխան

կուտայ այս հարցմանց ըսելով . « Սառուած իր պատկերավը ստեղծեց մարդը : » կը սորվեցնէ թէ նոյն իսկ Սրարիչը առւաւ մարդուն այնպիսի բարձր կարողութիւններ եւ ընտկան աշխարհքը հնավանդեցուց անոր հրամանին : Սուրբ գրոց մէջ միայն ըստ բաւականին բացատրուած են մարդոց զարդանալի կարողութիւններն եւ գործերը :

Բայց մարդուն վերաբերեալ ուրիշ հարցում մ'ալ կայ , որուն այէտք է պատասխանել : Թէպէտ մարդուն զարդարեալ է այսպիսի ծրիւք , շատ անգամ անարգ գործերու կը ծառայեցնէ զանոնք : Շատ անգամ մարդիկ իրենց կարողութիւնները կը գործածեն ոչ թէ իրարու ծառայելու , այլ իրարու վնասելու եւ զիրար կորուսանելու : Մարդկային ազգին պատմութիւնն իր մէկ էջին մէջ մարդոց փառաւուր յառաջադրիմութիւնները կը պատմէ , մինչ միւն էջին մէջ կը յիշէ անոնց ամօթալի եւ անպատիւ գործքերը : Պատմութեան գրեթէ ամէն էջը լի է հսկարտութենէ , բարկութենէ եւ հեշտութիւններէ թելադրեալ ոճիրներու : Ի՞նչ խարէտութիւններ , որպիսի՛ զրկոնք գործուած են , ի՞նչ տանջանքներ արուած են մարդոց : Եւ ո՛չափ պատերազմունք աւերած են զաշխարհ : Ի՞նչպէս կրնանք մեկնել այս բաները : Սառուգիւ այս բաները բնական չեն մարդուն : Սառուգիւ մարդու ստեղծուած չէ այսպէս ատելու , խարելու եւ կորուսանելու իրեն նման մարդիկ : Ի՞նչպէս ուրեմն կրնանք մեկնել մարդուն խարէտութիւններն , անիրաւութիւններն եւ ընդհանուր ատականութիւնը : Այս բաները տգիտութենէ յառաջ չեն գոր . քանզի ոչ միայն տգէտք . այլ

եւ գիտուն մարդիկ իսկ կը գործեն այս չարիքները : Այն չարիքներն աղքատութեան կամ թշուառութեան պատճառաւ չեն գործուիր , քանզի աղնուական եւ մոխ մարդիկ եւս կը գործեն այնպիսի ոճիբներ : Փիլիսոփայութիւնը չի կրնար մեկնել այս բաները , եւ ոչ գիտութիւնը կրնայ անոնց պատճառը ցուցնել : Սուրբ գիրք միայն կը պատասխանէ մեզի համար այս հարցման : Սուրբ գիրք կը սորվեցնէ թէ մարդկային ազգին այժմու բարոյական վիճակը սկզբնական չէ մարդուս , եւ թէ մարդկային ազգն ստեղծուած չէ այսպէս ապականեալ , եւ այսպիսի ոճիբներ գործելու համար : Սուրբ գիրք կը յացտնէ մեզի թէ մարդ ի սկզբան ստեղծուեցաւ ի պատկեր Ս.ստուծոյ , բայց յետոյ մեղքի մէջ իննալով ապականեցաւ , եւ թէ այս ապականութիւնն անցաւ բոլոր մարդկային ազգին , եւ ասաի յառաջ եկան այն ամենայն չարիք որ այսպէս սոսկալի կերպով կը ալիքեն բոլոր ազգաց մէջ , բարբարոսաց եւ կրթելոց :

Վերջապէս Սուրբ գիրք միայն կը լուծէ մարդկային կենաց առեղծուածը պատասխանելով մարդկային ազգին վերաբերեալ հարցուածոց , եւ Սուրբ գրոց պատասխանը գոհացուցիչ է : Սուրբ գիրք յայտնելով թէ մարդկային ազգը ստեղծուեցաւ ի նմանութիւն Ս.ստուծոյ , կը մեկնէ մեզի թէ ինչու համար այնչափ մեծամեծ եւ փառաւոր գործքեր կան մարդկային ազգին պատմութեան մէջ . նոյնպէս յայտնելով մեզի թէ մարդկային ազգն իր ըսկըցնական վիճակէն ինկած եւ այսպէս ընդհանուր կերպով ապականած է , կը մեկնէ մեզի թէ ինչու

համար այնչափ անարդեւ վատ բաներ գործուած են : Որովհետեւ Սուրբ գրոց վարդապետութիւններով միայն կը հասկցուի մարդկային ազգին պատճութիւնը , հարկաւ կը հետեւի թէ այս վարդապետութիւնները յառաջ եկած են Անկէ որ ի սկզբան ըստեղծեց եւ տակաւին կը վարէ մարդկային ազգը : Գ. Սուրբ գիրք յայտնէ յարդոց հարգելու գրիտնեալ հը :

Փրկութիւնը զոր Սուրբ գիրք կը խստանայ տալ անոնց որ անկեղծաբար կ'ընդունին զայն՝ է արդարեւ զարմանալի աղատութիւն , վասնզի ոչ թէ այս կամ այն ինչ չարիքէ , այլ բոլոր չարիքներէ աղատութիւն է , նա մանաւանդ բուն խակ աղբիւրէն ուստի այն ամենայն չարիք կը բջիւն , այսինքն մեղքէն : Սուրբ գիրք ոչ թէ մասնաւոր կամ ժամանակաւոր , այլ վիտվի , բավանդակ եւ խսպառ աղատութիւն կը խստանայ : Սուրբ գրոց մէջ Ս.ստուծուած կը խստանայ աղատել զմարդիկ իրենց գըժուարին դիրքէն՝ աղատելով զանոնք իրենց ապականեալ վիճակէն : Կը խստանայ աղատել զմարդիկ իրենց բոլոր թշուառութիւններէն , աղատելով զանոնք այն մեղանչական միտումներէն յորսց կը բըշիւն անոնց թշուառութիւնները : Սուրբ գիրք կը սորվեցնէ թէ մեղքն է պատճառ եւ աղբիւր մարդկային թշուառութեան : Սուրբ գիրք կ'իմացնէ թէ մեղքը կը պատճառէ ժամանակաւոր թշուառութիւն եւ յափառնական մահ , եւ Սուրբ գրոց մէջ Ս.ստուծուած կը խստանայ աղատել զմարդիկ անոնց մեղքերէն , եւ այնպէս խսպառ գոցել թշուառութեան քերէն , եւ այնպէս իսպառ աղբիւրը : Միտլ բանիւ Ս.ստուծուած կը եւ մահուան աղբիւրը :

Խոստանայ Սուրբ գրոց մէջ այնպէս կատարեալ ա-
զատել զմարդիկ իրենց մեղքերէն, որ մի մեղք
անգամ չմնայ պղծել սիրաը, տաճին խիզճը եւ կո-
րուսանել հսդիմ:

Բաց այս ազատմանէ ուրիշ ազատութիւն մը կա-
տարեալ չէր կրնար ըլլալ: Մարդիկ կրնային տեղէ
մը ուրիշ տեղ, նոյն իսկ երկրէս երկինք փսխուդ-
րուել, բայց այսպիսի փոփոխութիւն մը չէր կրնար
ազատել հսդիմ իր թշնառութենէն, ցորչափ անոր
բնութիւնը կը մնար ասլականեալ: Հոգին ինչ որ էր
յերկրի, նոյն պիտի ըլլար երբ յերկինս փսխուէր,
եւ երկինք հսդույն համար տաճանաց տեղ պիտի
ըլլար, եթէ անոր ասլականեալ բնութիւնը չմաք-
րուէր: Հոգին որ դեռ անձնասիրութեան եւ հեշ-
տասիրութեան տակէ, չի կրնար զուարձանալ սըր-
բոց եւ հրեշտակաց ընկերութեան մէջ, եւ ոչ ու-
րախութեամբ մօտենալ սուրբ Աստուծոյ: Ապա-
կանեալ մարդիկ եթէ փափաղրուին երկինք, պիտի
փախչին անէ իր տաճանաց տեղէ: Միմիայն կա-
տարեալ ազատումն որ հնար է մարդոց համար՝
մարդկային ասլականեալ բնութենէն եւ այն ասլա-
կանութեան հետեւանքէն, այսինքն արդար դատա-
պարտութենէ ազատումն է: Այսպիսի ազատու-
թիւն մը կատարեալ ազատութիւն է մարդուս հա-
մար, վասն զի ասով մարդիկ կ'ազատուին բալոր չա-
րիքներէ, եւ բուն այս ազատութիւնը խոստացուած
է մարդուս Սուրբ գրոց մէջ:

Նաեւ Սուրբ գրոց մէջ Աստուծած կը խոստանայ
ապաշխարող մարդոց ոչ միայն փրկել զանոնք կատա-
րելապէս բոլոր չարիքներէ, այլ եւ տալ անոնց կա-

տարեալ երանութիւն: Մարդ ի մկրտան ստեղծուե-
ցաւի նմանութիւն Աստուծոյ, եւ այս բարոյական գե-
րազանցութեան մէջ կը կայանար անոր երանութիւնը: Ասկայն մարդ ինկաւ մեղքի մէջ, եւ այնպէս կորոյս
այն նմանութիւնը, եւ այս բարոյական անկման մէջ
կը կայանայ մարդուս բուն թշուառութիւնը: Արդ ։
Աստուծած: Սուրբ գրոց մէջ կը խոստանայ ամէն ա-
պաշխարող մարդու վերսափին տալ այն բարոյական
նմանութիւնն Աստուծոյ, նորէն ստեղծել զմարդն
ի սրբութեան եւ փոխել անոր բնութիւնն ի պատ-
կեր Աստուծոյ: Կը խոստանայ բառնալ այն բանը որ
կը բաժնէ վմարդիկ յԱստուծոյ, այսինքն անոնց
մեղքերը, եւ Յիսուս Քրիստոսվ նորէն բերել զա-
նոնք առ ինքն, ընել զանոնք գարձեալ աստուծա-
ծանման, եւ միւսանգամ հաստատել զանոնք ի սէր
եւ ի շնորհս Աստուծոյ, այնպէս որ կարող ըլլան լի-
ուլի եւ ձրի ընդունել անկէ որ ամէն երանութեան
մի միայն ազբիւրն է:

Երանութիւնը զոր Աստուծած Սուրբ գրոց մէջ կը
խոստանայ՝ ոչ այնչափ այն երանութիւնն է որ հա-
ճելի տեղէ մը, այսինքն երկինքէն կը բղխէ, որչափ
այն երանութիւնն է որ կը բղխէ ի սուրբ սրտէ: Ու-
րախութիւնը զոր Աստուծած կը խոստանայ՝ մարմ-
նաւոր զուարձութեան ուրախութիւն չէ, ոյլ սուրբ
սիրոյ եւ չնորհալի գործքերու ուրախութիւն: Աստ-
ուծած Սուրբ գրոց մէջ կը խաստանայ երջանիկ ընել
զմարդիկ՝ սուրբ ընելով զանոնք, երանելի ընել զմար-
դիկ՝ սոստուծանման ընելով զանոնք: բարձրացը-
նել եւ աղնուացնել վմարդիկ՝ միացնելով զանոնք
իրեն հետ, անոնց երկնաւոր Հօրը հետ:

- Սուրբ գիրք ո՞չ ապաքէն կատարեալ տղատութիւն կը յայտնէ : Ո՞չ ապաքէն կը խոստանայ տալ մարդոց փրկութիւն մը , որ իր կատարելութեանը նայելով աստուածային է :

Դ. Սուրբ հերթ կը յայտնէ նաև միջնորդ որդի կեայ յեւ+ բերուիլ այս կառարեալ ժրկութեանը :

Ո՞րչափ եւ փառաւոր ըլլաց փրկութիւնը զոր Սուրբ գիրք կը յայտնէ , եթէ Սուրբ գիրք չյայտնեւ նաեւ այն փրկութիւնը ձեռք բերելու միջնորդը , կատարեալ յայտնութիւն չէր ըլլար : Բայց Սուրբ գրոց այս յայտնութիւնն ալ կատարեալ է , վասն զի կը ցուցնէ միջոցները որովք այն մեծ փրկութիւնը կրնայ ձեռք բերուիլ :

Միջնորդ զորս Սուրբ գիրք կը յայտնէ մարդոց փրկութեանը համար՝ կրկին են . այսինքն՝ միջնորդու մարդիկ անձամբ գործադրելու են իրենց վրբկութեանը համար , եւ միջոցք զորս Աստուած պիտի գործադրէ մարդոց փրկութեանը համար . եւ Սուրբ գրոց կատարելութիւնը կը կայանայ նաեւ յայսմ , որ առջններն , այսինքն՝ այն միջնորդ զորս մարդիկ անձամբ գործադրելու են , այնպիսի են որ ամէն մարդ կորող է գործադրել զայնս , եւ վերջններն , այսինքն՝ այն միջոցները զորս Աստուած պիտի գործադրէ , կատարեալ եւ բաւական են գործել մարդոց փրկութիւնը : Արդ առանձին առանձն քննենք այս միջոցները :

1. Ա.Ճն Տուրտ կորող է Ա.Եռարանին մէջ ցուցուած միջները ժորժադրել , որդէն զի էսպառ աշտոք մէտէ և կոտրեալ օրհնութիւն վայել :

Ա.Ճն օրհնութեան հասնելու համար երկայն ձար-

բորդութիւն հարկաւոր չէ , քանզի այս օրհնութիւնը կը տրուի մարդոց որ որ ըլլան , իրենց հայրենիքը , իրենց ծննդեան քաղաքը կամ գիւղը եւ նայն իսկ իրենց տանց մէջ : Երկրաւոր գանձ պիտոյ չէ այն օրհնութիւնը ստանալու համար , քանզի առանց արծաթոյ եւ առանց գնոյ կը տրուի ամէն մարդու : Աշխարհային պատուի կամ աստիճան ալ հարկաւոր չէ այն օրհնութիւնը ստանալու համար , քանզի ամէն մարդու կը տրուի անխափիր առանց աշխատութեան : Խորին գիտութիւն կամ բարձր վիլխանգայութիւն ալ հարկաւոր չէ այն օրհնութիւնը ճանշնալու համար , քանզի աղջաբ եւ ռամիկ մարդիկ անգամ կը րնան հասկնալ Աւետարանի փրկարար վարդապետութիւնները : Բարպարական գերազանցութիւն ալ հարկաւոր չէ այն օրհնութեան արժանաւոր ըլլալու համար , քանզի Քրիստոս չեկաւ արդարները փրկելու այլ մեղաւորները :

Աւետարանին մէջ յայտնուած օրհնութիւններն ստանալու համար ուրիշ բան չմնար մարդոց ընել , բայց եթէ խօնարհութեամբ , չնորհակալութեամբ եւ ի սրտէ ընդունել զանոնք : Ա.Ճն կը պահանջուի առնոցմէ : Եթէ մարդ մը կը փափաքի ճշմարտապէս իր մեղքերէն աղատիլ , անոր ուրիշ բան ընել պէտք չէ եթէ ոչ թողուլ իր մեղքերն եւ ընդունել զթիսու Քրիստոս իբրեւ իր փրկիչը : Եթէ կը բաղձայ ունենալ սուրբ սիրտ , թող յանձնէ իր սիրտը Քրիստոսի , Քրիստոս կը մաքրէ զայն : Քրիստոս մարդոցմէ չպահանջեր իրենք զիրենք փրկել ինք կը խոստանայ ըլլալ անոնց փրկիչ , մարդոց կը մեայ միայն զիրենք յանձնել անոր հաւատով , եւ

ապաւինել անոր որ գործէ անոնց փրկութիւնը : Ո՞վ կարող չէ ընել զայս : Ո՞վ այնպէս ազքատ է որ չի կրնար ընդունել ինչ որ Քրիստոս կուտայ ճրի : Ո՞վ այնպէս տկար է որ չի կրնար ընդունել զօրութիւնը զոր Քրիստոս կը չնորհէ անոր : Ո՞վ այնպէս տգէտ է որ չի կրնար ընդունել զբրիստոս իրեն վարդապետ : Ո՞վ այնպէս մեղաւոր է որ չի կրնար ընդունել Քրիստոսի արիւնը որ տաէն մեղքէ կը սրբէ : Ո՞վ այնպէս անսուրբ է որ չի կրնար ընդունել զՀոգին սուրբ որ պիտի նորոգէ եւ մաքրէ անոր սիրոտ : Ո՞վ այնպէս տկար կամ այն աստիճան մեղաւոր է որ չի կրնար ընդունել զՅիսուս Քրիստոս իրրեւ ամենաբաւական փրկիչ , եւ յանձնել զինք բոլոր պիտի անոր որ պատրաստ է տառջնորդել եւ կանգնել զնա : Ո՞վ անկարող է իր բոլոր վատահութիւնը դնել Փրկչին վրայ որ պիտի ազատէ զնա իր մեղքերէն , պիտի մաքրէ անոր սիրալ եւ յաւիտենական կեանք պիտի սկարգեւէ անոր :

Յայտնի է թէ փրկութեան միջոցներն որ ցուցուած են Աւետարանին մէջ մարդոց անձամբ գործադրելու համար՝ կատարեալ են , վասն զի ըստ ամենայնի յարմար են մարդոց տկար եւ մեղաւոր վիճակին :

2. Մէջքները ըբա Ասպուտած պէտէ ժորժառուք հարդաց այս պարմանալի դրէս-նիւնը ժորժելու բաւական են :

Մարդիկ ազատել մեղքէ՝ արդարեւ մեծ գործ է : Չենք կրնար երեւակայել աւելի դժուարին գործ մը քան փրկել կորուսեալ հոգիները , ազատել յանցաւարներն արդար օրինաց դատապարտութենէն , մաքրել բոլոր պիտի ապականեալ սիրտերը եւ նորէն

կենդանացնել մեղքի մէջ արդէն մեռած հոգիները : Այսպիսի գործ մը ի վեր է քան զկարազութիւն եւ զիմաստութիւն մարդոց , նոյն խակ Աստուծոյ կարողութիւնն եւ իմուստութիւննը պէտք է առ այս : Տես միջոցներն որովք պիտի կատարէ Աստուծած այս մեծ գործը :

ա. Կատարեալ բարյական օբին :

Սուրբ գրոց մէջ ցուցուած բարյական օրէնքին կատարելութեան վրայ արդէն խօսեցանք ԺՄ զԵլ-խոյն մէջ : Այս օրէնքը զօրաւոր միջոց է մարդոց փրկութեանը : Կը յայտնէ մարդոց թէ ինչպէս պարտին ապրիլ : Կը չուցնէ մարդոց իրենց մեղքերը , եւ կը յայտնէ անոնց թէ ո՛քափի վար ինկած են : Այս կատարեալ օրէնքը քան զերկասոյրի սուր հատու է , եւ ծակելով կ'անցնի ամէն ծածկոցները սրովք մարդիկ կը ջանան ծածկել իրենց մեղքերն Աստուծմէ եւ աշխարհէ : Կը պատռէ դիմակը զօր մարդիկ կ'ախորժին կրել . կը յայտնէ անոնց օրինացնցութիւններն եւ մեղքերն , եւ այսպէս կը պատրաստէ զանոնք սւրախութեամբ ընդունել աստուծած այլին Փրկիչը :

բ. Կատարեալ բարյական օբինակ :

Աւելի բացայացա ընելու համար այս օրէնքին նշանակութիւնը , լաւ եւս ցուցնելու համար անոր ողին , Աստուծոյ Որդին մարդ եղաւ , հնազանդեցաւ այն օրէնքին եւ լսալ ամենայնի կատարեց զայն : Ապա Աստուծած տուաւ մարդոց ոչ միայն գրաւոր օրէնք , այլ եւ ցուցուց անոնց Քրիստոսի վարուց միջոցաւ , թէ ինչպէս պահպատելու էր այն օրէնքը , եւ այսպէս մարդիկ բաղդատելով իրենց վարքը

Քրիստոսի վարուց հետո, կրնան սրոշել թէ ճշգիւ կը սղահե՞ն այս օրէնքը : Քրիստոսի կտարեեալ բարոյական օրէնքն արդարեւ զօրաւոր միջոց է մարդոց փրկութեան ի մեղաց : Անոր սուրբ վարքն ունեցած է եւ դեռ ունի մեծ աղղեցաւթիւն աշխարհի վրայ : Շատերն իրենց անարժանութիւնը հասկցած եւ խոստովանած են անոր կտարեալ արժանաւորութեան միջոցու : Նա դարէ ի դար անդադար յանդիմանած է մարդոց անօրէնութիւնն եւ անձնասիրութիւնը : Միշտ կը սորվեցնէ անոնց թէ ինչպէս ըլլալու են, եւ կը համոզէ զանոնք թէ չեն այնպիսի սրախիսի պարտէին ըլլալ : Ցորչափ մարդիկ իրարու միայն կը նոյին, կրնան պարծիլ եւ չնորհակալ ըլլալ Աստուծոյ թէ չեն այնպէս չար ինչպէս են սմանք, վասն զի ամէն մարդ կը դանէ թէ ուրիշներ ըստ իւր կարծեաց չար են քան զինքն : Բայց երբ մարդիկ կը նոյին Քրիստոսի կտարեեալ վարուցը, այլ եւս կարող չեն ըլլար անբասիր ընել զիրենք, այլ կը սափուին խոստովանիլ տռաջի Աստուծոյ իրենց մեղքերն, եւ ձանչնալ թէ կարօտ են փրկչի մը որ կրնայ բառնալ անոնց մեղքերը :

գ. Կառարեալ Փրէկն ճը :

Որդին Աստուծոյ մարդացաւ եւ մտաւ ընդ օրինօք, կտարեց օրէնքին բոլոր պատուէրները, եւ պատիժները կրեց փոխանակ յանցաւորաց : Որ արդարն էր՝ չարչարուեցաւ փոխանակ անարդարոց, եւ որ սուրբն էր՝ տռաւ անորբոց գատապարտութիւնը, եւ այսպէս ջնջեց օրէնքին անէծքը եւ աշխարհի մեղքերը վերցուց : Աստուծոյ որդին չարչարուեցաւ փոխանակ յանցաւորաց, ուստի եւ Հայրն

Աստուծած կրնայ ներել անսնց որ միամտութեամբ եւ ի որտէ կ'ընդունին ինչ որ Աստուծոյ զրդին ըրած է իրենց տեղ եւ իրենց համար : Քրիստոսի հնագունդութեամբ եւ մահուամբ լցաւ Աստուծոյ օրէնքն եւ կատարուեցաւ անոր արդար գատապատանը : Քրիստոս կատարեց եւ կրեց ինչ որ կը պահանջէ օրէնքը, ուստի եւ կատարեալ թողութիւն գտնել կարելի է անսնց համար որ ճշմարտապէս կ'ընդունին ինչ որ Քրիստոս կատարած է անսնց տեղ : Զարմանալի՛ ազատում Աստուծոյ սուրբ օրէնքին արդար գատապարտութենէն :

դ. Կառարեալ Արբացուցիւն ճը :

Սակայն բաւոկան չէ որ մարդոց անցեալ յանցանքը միտին ներսւած են, եթէ անոնք տակաւին միաեալ են մեղանչելու : Հարկաւոր է նուեւ որ անոնց ապահանեալ միրտերը մաքրուին, որպէս զի այն միտումն ի մեղս վերնայ : Արդ, մարդոց սիրաերն ինչպէս պիտի մաքրուին : Աստուծած այս բանին միջոցներն ալ հոգացած է : Հազին սուրբ որ Քրիստոսի միջնորդութեամբ կը արուի անոնց որ կը խնդրեն զանի, կը նորսպէս անոնց սիրտերը, կը բառնայ անոնց կարծր, անձնասէր եւ չար միտումները, եւ յառաջ կը բերէ անոնց մէջ նոր զգացումներ, արդար փափաքներ եւ սուրբ միտումներ : Դասիթ կ'աղօթէր: «Ով Աստուծ իմ, իմ մէջս մաքուր սիրտ ստեղծէ, եւ իմ ներսիդիս ուզիլ հազի նորոգէ» (Սաղմ. ԾԱ. 10): Աստուծ Եղեկիէլ մարդարէի միջոցաւ խոստացաւ . «Ես ձեզի նոր սիրտ պիտի տամ, ու ձեր ներսիդին նոր հազի պիտի զնեմ, եւ ձեր մարմիններէն քարեզէն սիրտը պիտի հանեմ, ու ձե-

զի մարմնեղէն սկրտ պիտի տամ» (Եղեկ. 1.2. 26) : Յիսուս սորվեցուց . «Ճշմարիտ ճշմարիտ կ'ըսեմ քեզի , թէ որ մէկ մարդ մը նորէն չծնանի չլրնար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել» (Յովէ. Գ. 5) : Նաեւ Պօղոս կը վկայէ . «Եւ դուք որ յանցանքներու եւ մեղքերու մէջ մեռած էիք , ինքը ճեղ կենդանացուց» (Եփես. Բ. 1) :

Հոգին սուրբ այնողէս կը նորոգէ անոնց սիրտերն եւ բարքը որ հաւատովկ կ'ընդունին զայն , որ կ'ատեն ինչ որ սննդուրբէ եւ անարդար , եւ կը պիտեն ինչ որ բարի է եւ սուրբ : Հոգին սուրբ կը յայտնէ մարդոց զՔրիստոս իրենց անոնց ամենաբարական ազատիչը , եւ կարող եւ յարմար կ'ընէ զանոնք ընդունել զանի իրենց իրենց փրկիչը , եւ Աստուծոյ նուիրել իրենց անձերը հաւատովկ եւ սիրով : Առաջնորդ կ'ըլլայ անոնց իրենց երկրաւոր պանդխատութեան բոլոր ժամանակը , կը չնորհէ անոնց հոգեւոր զօրութիւն դէմ դնելու համար փորձութեանց , սերտիւ կը միացնէ զանոնք Քրիստոսի հետ այնողէս որ անոնք իսպառ ազատին իրենց բոլոր մեղքերէն , եւ կը հաստատէ զանոնք որբութեան մէջ :

Աստուծած արդարեւ տուածէ Քրիստոսի Աւետարանին մէջ միջոցներ որ բոլորովին բաւուկան են տղատել զմարդիկ իրենց կորուսեալ վիճակին : Այս միջոցները փորձած են միջինաւոր մարդիկ , եւ որոնք որ հաւատարմութեամբ փորձած են զանոնք ըստ պահանջմանց Աւետարանին , կը վկայեն թէ այն միջոցներն աստուծային զօրութիւն ունին : Անոնք որ այս միջոցներուն զօրութիւնը կ'ուրասնան , երբէք ըստ արժանւոյն փորձած չեն զանոնք : Այսպիսիք

թերեւս կարգացած են Քրիստոսի Աւետարանը , բայց երբէք համաձայնեցուցած չեն իրենց վարքն Աւետարանին վարդապետութիւններուն : Այսպիսիք թերեւս ընդունած են Քրիստոնէութիւնն լոկ իրեւս ազգային կրօնք , բայց երբէք ընդունած չեն զայն իրենց սիրտերուն մէջ : Թերեւս անուամբ ճանչցած են զՔրիստոս , բայց երբէք հպատակած չեն Քրիստոսի կտոմքին , ուստի եւ երբէք զգացած չեն անոր զօրութիւնն իրենց սիրտերուն մէջ : Բայց անոնք որ անցեալ ութեւտասն գարուց մէջ անկեղծութեամբ եւ ի սրտէ ընդունած են զՔրիստոս իրեւս իրենց Տէրը եւ Փրկիչը՝ պիտի վկայեն , ինչպէս կը վկայէ առաքեալը : Թէ Յիսուս Քրիստոս արդարեւ է զօրութիւն եւ իմաստութիւն Աստուծոյ :

Սրբ , յայտնի է թէ Սուրբ գիրք որ կը յայտնէ այնպիսի փառաւոր Աստուծած մը եւ կը բացատրէ եւ կը մեկնէ այնողէս պարզ կերպով զաշխարհ , կ'ընծայէ մարդոց կատարեալ փրկութիւն , եւ կը յայտնէ միանդամայն միջոցներն սրովք կորելի է մարդոց ընդունել այն փրկութիւնը , այս Սուրբ գիրքը : Կ'ըսենք , չկրնար մարդոց գործ ըլլալ : Նոյն իսկ Քրիստոնէութեան կատարելութիւնն իրեւս կրօնական դրութիւն զօրաւոր կերպով կը հաստատէ իր աստուծային ծագման պատմական ապացոյցները :

քայլուածալ զարուհին մէ նայա պար սակայն
ձարով թշնից մէջ նայ ողմելինանան գիրք ըստ
զիրյառալ : Ըստման մէկ սամայուրյան մանականալ
մայու թոյ մէջ թէ ի ԳԼՈՒԽԻ ի ԴԱՅԱՐԵՐԱԴ ու ուղարկ
մայու մէջ նամարդի զարու ըստ , պատու մայուրյան
նարքան զիւաւու ու ուղարկ : Հի մայուրյան բնելի
ուղիչ մէջ նայն ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ սամայուրք մէ¹
զիւաւու մէջ նայուրք ուղիչ ու զիւաւ , մայուրյան հայու
ու զիւաւ ըստ : Հի մայուրյան պատու մայուրյան
ինչ որ ցարդ ըստւեցաւ համառօտիւ՝ Քրիստոնէ² ութեան
նէութեան սաստուածային ծագումը ցուցնող փաս-
տերուն փաքք մէկ մասն է միայն , սակայն կը խընդ-
րենք ամէն ողջամիտ ընթերցողէ դատել թէ այն
փաստերը բաւական չեն ցուցնելու Քրիստոնէու-
թեան սաստուածային ծագումը :

Այս փաստերը քիչ չեն ոյլ շատ : Ոչ թէ մէկ տե-
սակ են այլ բազմապիսի , եւ այնչափ բազմապիսի
որչափ նիւթը կը ներէ կամ կը պահանջէ և Արդարեւ
Քրիստոնէութեան սաստուածային ծագումը գիտնա-
լու համար իրաւամի պահանջուած փաստ կամ տ-
պացոյց մը չկայ որ ցուցուած չէ : Այս փաստերն
արդարեւ այնպէս զօրաւոր չեն մինչեւ բռնտգատել
զմարդիկ հաւատաւ կամաւ եւ ակամայ . բայց այն-
չափ զօրաւոր են որ կրնան համոզել որեւիցէ ող-
ջամիտ եւ անաչառ ընթերցող : Քրիստոնէութիւնը
պատմական դէպքերու վրայ կիմուած է , եւ կան
բաւական պատմական ապացոյցներ որ կը հաստա-
տեն թէ այն դէպքերն արդարեւ տեղի ունեցած
են : Պատմական վկաներ ոչ թէ միայն մի՝ այլ բա-
զում են : Ոչ միայն Քրիստոնէաներէն այլեւ Հրեա-

ներէն եւ Հռովմայեցիներէն կան այսպիսի վկաներ :
Ոչ միայն բարեկամք , այլեւ թշնամիք կը վկայեն
անոր համար : Անհաւատք այս վկաները խիստ քըն-
նութեան ներքեւ առին , բայց եւ այնպէս չկրցան
հերքել անոնց արժանահաւատութիւնը , ուստի են
եւ կը մնան անհերքելի : Քրիստոնէութիւնը իրեն
համար կ'ըսէ թէ ամենագէտ Սատուծմէ յայտնուած
է , եւ Հին եւ Նոր կտակարանաց մարդարէութիւն-
ներուն զարմանալի կատարումը կը հաստատէ թէ
արդարեւ Քրիստոնէութիւնն աստուածուստ յայտ-
նեալէ :

Քրիստոնէութիւնը կը սկնդէ թէ ինք Ամենակա-
րողին յայտնութիւնն է , եւ Հին եւ Նոր կտակա-
րանաց հրացները կը հաստատեն նաեւ զայս : Քը-
րիստոս կ'ըսէ իրեն համար թէ Որդի Սատուծոյ է ,
եւ ահա նոյն իսկ անհաւատք ստիպուած են ըն-
դունել թէ արդարեւ Յիսուս կը տարրերի բոլոր
մարդոցմէ գերբնական , մոռաւոր եւ բարյական
կատարելութիւններով : Քրիստոս կ'ըսէ թէ ինք
Է՞ս է աշխարհի , եւ ահա բոլոր ողջամիտ մարդիկ
կ'ընդունին թէ երբէք մարդ մը անոր պէս չխօսե-
ցաւ :

Քրիստոս ձեռնարկեց հիմնել ընդհանուր հոգեւոր
թագաւորութիւն մը որ պիտի պարունակէր բոլոր
ազգերը եւ պիտի ըլլար մշտատեւ , եւ ահա անց-
եալ ութեւտասն դարուց մէջ աշխարհիս պատմու-
թիւնը կը ցուցնէ թէ Քրիստոս այս ձեռնարկու-
թիւնը գլուխ հանելու վրայ է :

Քրիստոս ըստաւ իրեն համար թէ փրկիչէ զմարդիկ
ազգատելու ի մեղաց որ կը կորսնցնէ զանոնք , եւ

անոնք որ միամտութեամբ եւ ի սրոէ ընդունած են զՔրիստոս փորձով տեսած են որ Քրիստոս է արդարեւ զօրութիւն Ս.ստուծոյ ի փրկութիւն :

Սուրբ գիրք կ'ըսէ իրեն համար թէ բնութեան Աստուծմէն կու գոյ , եւ ահա ճշդիւ քննուելով ապացուցուած է թէ արդարեւ զարմանալի համաձայնութիւն կայ ընական , իմացական եւ բարոյական աշխարհիս երեւոյթներուն եւ Սուրբ գրոց վարդապետութեանց մէջտեղ :

Սուրբ գիրք կ'ըսէ իրեն համար թէ աստուծածային յայտնութիւն է , եւ անոր վարդապետութիւնները ճշդիւ հետազոտուելով տեսնուած է թէ Սուրբ գիրք ունի արդարեւ աստուծային յայտնութիւն ըլլալու ապացոյցներ եւ յատկութիւններ : Այսպէս ունինք պատմական , գործնական եւ փիլիսոփայական ապացոյցներ :

Ընթերցողը գիտելու է նաեւ որ , այս այլեւայլ տեսակ ապացոյցներն իրարու հետ այնպէս կատուած եւ իրարմէ այնպէս կախուած . չեն որ , երբ մէկ տեսակը բաւական չէ համոզելու , միւս տեսակներն ալ հարկաւ համոզիչ չըլլան : Այն ապացոյցներուն շատերն անկախ են միւսներէն , եւ իւրաքանչիւր տեսակ ապացոյց այնպէս զօրեղէ որ , եթէ անհերքելի մնայ , ինքնին բաւական է հաստատել Քրիստոնէութեան աստուծային ծագումը : Ուստի երբ կը տեսնենք այսչափ զանազան եւ իրարմէ անկախ ապացոյցներ , անոնց միացեալ զօրութիւնը կ'ըլլայ բոլորովին համոզիչ : Ուրիշ բնչ ապացոյց հարկաւոր է : Սակայն կը խնդրենք մեր ընթերցողներէն որ չըլլայցներով

միայն որ յիշուեցան մինչեւ ցարդ : եթէ ոք այս բոլոր ապացոյցները կարդալին ետքը տակաւին կը տարակուսի Քրիստոնէութեան աստուծային ծագման վրայ , յառաջ տանի իր հետազոտութիւններն եւ փնտուէ ուրիշ ապացոյցներ զորս գիտուն մարդկիկ ժողված են ի հաստատութիւն Քրիստոնէութեան ճշմարտութեանը : Այս խնդրելը կարեւորագոյնն է բալոր խնդրոց որ կը յուզեն մարդոց միտքերը , ուստի եւ կը պահանջէ ճշդագոյն քննութիւններ , քանզի եթէ Քրիստոնէութիւնն արդարեւ Աստուծմէ է , տապա անոր աստուծային ծագման վրայ տարակուսիլ անդամ վտանգաւոր է , նա մանաւանդ Քրիստոնէութեան աստուծային վարդապետութիւնները չընդունելյաւիտենական մահ է :

Մենք մանր չքննեցինք բոլոր առարկութիւններն որ եղած են Սուրբ գրոց դէմ : Առարկութիւն ընել զիւրին է , եւ այնպէս բազմացնել զանոնք որ անոնց պատասխանել անվախճան գործ մը ըլլայ : Բայց մենք քննեցինք զօրաւորագոյն առարկութիւնները , եւ ցուցուցինք թէ անոնք հաստատ հիմ չունին : Սուրբ գրոց դէմ ամէն առարկութիւն յառաջ կուգայ հետեւեալ քանի մը պատճառներէ , այսինքն մարդկային մտքին սահմանաւորութենէն կամ մարդոց ագիտութենէն , եւ կամ Սուրբ գրոց կամ բնութեան սխալ մեկնութիւն արուելէ . բայց ամէն մարդ կրնայ տեսնել թէ այս պատճառներէն յառաջ եկած առարկութիւն մը չկրնար առողջ առարկութիւն ըլլալ :

Ուստի ոչ ոք արտօրելու է անհաւատից առարկութիւններէն : Առարկութիւնք որ մեզի կրնան դըժ-


ուարին թուիլ՝ գիտուն Քրիստոնեաներէ շատ դիւրաւ կրնան հերքուիլ : Թող յիշեն նտեւ ընթերցողք , որ բնական աշխարհի ապացուցեալ ճշմարտութեանց դէմ իսկ առարկութիւն կրնայ հանուիլ : Ընթերցողք թող քննեն թէ արդեօք անհաւատք կարող եղած են հերքել Քրիստոնէութեան աստուածային ծագման պատմական , գործնական եւ փիլիսոփայական անթիւ ապացոյցները : Եթէ Քրիստոնէութիւնը խարէութիւն ըլլար , ութեւտան դարուց սրամիտ անհաւատք կրցած պիտի ըլլային անոր աստուածային ծագման ապացոյցները հերքել : Եթէ այնչափ նրամամիտ մարդիկ չկրցան ընել այս բանը , տպա կրնանք հետեւցնել թէ այն ապացոյցներն անհերքելի են , ուստի եւ Քրիստոնէութիւնն , ինչպէս որ ինք կը պնդէ , արդարեւ Աստուծմէ է : Արդ , անհաւատք կրցան հերքել այն ապացոյցները : Համարձակ կը պատասխանենք թէ , Ոչ :

Ընթերցողներէն կը խնդրենք մանուանդ որ Քը-րիստոնէութեան աստուածային ծագման մոռք միայն համոզուելով չատանան , այլ եւ հաւատով ընդունին զՔրիստոս իրեւ իրենց աստուածային Փրկիչը , եւ սիրով նուիրեն զիրենք անոր : Մտօք միայն համոզուիլ թէ Քրիստոս Որդի Աստուծոյ է , չփրկեր զմեզ յաւիտենական մահուանէ , քանզի դեւք եւս կը հաւատան այսմ : Պարագինք արդեամբ հնազանդիլ Աւետարանին պատուէրներաւն , պարամինք ընդունել ինչ որ կը սորվեցնէ Աւետարանը , եւ նուիրել զմեզ բոլորովին մեր Տէրովը Յիսուս Քը-րիստոսի : Աղօթենք ջերմ եռանդով եւ ստէու առ Աստուած լուսաւորել մեր միտքերը , յայտնել մեզի

զթիառս Քրիստոս իրեւ մեր անձին փրկիչը , եւ կարող ընել զմեզ բոլորովին անոր ապաւինելու , որպէս զի մեր մեղքերէն թողութիւն գտնելով հաշտուինք Աստուծոյ հետ , եւ յաւիտենական կեանքը ժառանգենք :



Ա. Մ է ն



3318

ՀՀ Ազգային գրադարան



NL0030250

